

ԸՆԴԵՍԻ ՄԱՍԻՆԵՐԸ

Պէտ.

ԱԿՆԱՅ ԳԱԻԱՌԱԲԱՐԱՐԱԾ

Եթ.

ԱՐԴԻ ՀԵՅԵՐԻ ԼԵԶՈՒ

ԱՇԽԱՏԱՎՐԱՎ


ԴԿՏ. Ա. Ա. ԳԱԲՐԻԵԼԵԱՆ



ԳՐԵՆԱ

ԱՐԴԻ ՀԵՅԵՐԻ ԼԵԶՈՒ ՏՊԱՐԱՆ

1912.



ԱԿՆԱՅ ԳԵՂԻԱՄՊԵՐԵՐԵՐ

ԵՒ

ԵՐԳԻ ՀԵՑԵՐԵՆ ԵԿԱԽԵՆ

ԱԶԳԱՅԻՆ ՄԱՏԵՆԱԳԻՐԱԾՆ

ՎՃ.

ԱԿՆԱՅ ԳԱԻԱՌԱԲԱՐԲԱՌ

ԵՒ

ԱՐԴԻ ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՈՒՆ



ՎԻԵՆԱ

ՄԻՏԹԱՐԵԱՆ ՏՊԱՐԱՆ

1912.

33.0
191.99.0
o

ԱՐԵՎԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1961 թ.

ԱԿԱԴ ԳԱԻԱՌԱԲԱՐԲԱՐԸ

ետ

ԱՐԴԻ ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՈՒՆ

ԱՐԵՎԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԴԿՏ. Ա. Ա. ԳԱԲՐԻԵԼԵԱՆ



ԳՐԱԴԱՐԱՆ

ՄԻԿԻԹ ԱՐԵՍԻՆ ՏՊԱՐԱՆ

1912.

A 13490

ԲՈՎԱՆԴԻԱԿՈՒԹՅԻՒՆ

Յառաջաբան	1
Գլուխ Ա. — Ներածական դիտողութիւնը	5
Բ. — Աղաւաղմիւնը	19
Գ. — Ակնայ քարքառին քերականութիւնը	37
Դ. — Ըստիր բառերն	53
Ե. — Ակնայ քարքառին գեղեցկաբանութիւն- ներն	82
Զ. — Ակնայ քարքառին բանաստեղծութիւն- ները	114
Է. — Գողթան և Ակնայ նրգոց քերթողական արուեստին նոյնութիւնը	151
Ը. — Գաւառական քառառներուն բառա- մթերքը և Արդի հայերէն լնզուն	182
Թ. — Գաւառաքարքառը և Արդի հայերէնի քերականութիւնը	210
Ժ. — Ակնայ Գաւառաքարքառոյն Բառարանը	231
Եղբակացութիւնը	359

Ա Խ Գ Գ Ե Լ Ի Ք

Մյաց	Թիոհիդ	ԷՇ	Տող
երակներն	երանգներն	2	6
հարս	հարս	32	20
վշտամիք	վշտամիք	49	23
պետ աննէլ	պէտ աննէլ	66	27
ախտաբարոյ	տիբաբարոյ	74	21
խերուիք	վարուիք	75	3
կը կոնն	կը կոնն	81	1
խազորակ	խադորակ	180	26
փորհանկորստ	քորհանկորստ	303	18
կը վարէն	կը վարէն	311	9
մումիկ	մորմիկ	320	22
աւերը չէն է	աւերը չէն է	324	27
շղուեցնել	շշուեցնել	326	1
մէջէն	մէկէն	326	14
փինթ	քինթ	334	11
կախ	խակ	350	22

Յ Ա Ռ Ա Զ Ա Բ Ա Ն

Բարբառներու ուսումը նորատունկ գիւռութիւն մըն է մեր մէջ եւ չի մշակուիր գեռ բոլոր այն կաթոգին հոգածութեամբ որուն արժանի է:

Բարբառագիտութեան ծառայութիւններն բազմադիմի են — լեզուաբանական, բանասիրական եւ պատմական: Անիկա կ'օգնէ մեզի հայ լեզուին հին, նոյն իսկ նախապատմական հոլովյթին ընթացքը նշմարել ընդ աղօտ, եւ լեզուին ամբողջութեանն ու բնիկ ոգւոյն աւելի ճշգրիտ տեսիլն ունենալ: Գաւառական բարբառը իր բազմազան աղաւաղումներովն եւ օտար տարրերու առատութեամբը կը նմանի փլուզեալ յիշակերտի մը որուն խառնակուտակ դէզերուն մէջ պահպանուած կը մնան հին հրաշակերտին շատ մը մասերն անվթար ու անաղարտ — մասեր ողք նորակառոց շինուածին կրնան հայթայթել բազում չքնաղագեղ տարրեր: Վերջապէս գաւառական բարբառին մէջ կը բարախէ սիրու զայն խօսող ցեղին . . .

Իմ ողբացեալ բարեկամն, Յովսէփ էֆ. Ճանիկեան, իր “Հնութիւնք Ակնայ,” կոչուած հատորին մէջ տուած էր արդէն Ակնայ գաւառականին ճաշակը: Սակայն հարկ էր այդ սքան-

շելի բարբառը աւելի քննական եւ լիակատար ուսման մը նիւթ ընել։ Այդպիսի ուսում մըն է զոր ներկայ հատորովս կու գամ ընծայել։

Գաւառականի մը բառերուն եւ բացարութեանց ճշգրիտ նշանակութիւնն եւ նուրբ երակներն լիովին հասկնալու համար պէտք է անդստին ի մանկութենէ լսել զանոնք գործնական կեանքի մէջ՝ անոնց մասնաւոր առիթներուն եւ յատուկ ընկերային մթնոլորտին մէջ։ Ակնայ բարբառը իմ իմացական եւ զգացումնական էութեանս մէկ մասը կը կազմէ, եւ կընամուրեմն գիտակցօրէն հետազոտել զայն եւ ճշդիւ նկարագրել։

Հաղիւ հարկ է ըսել թէ այսպիսի աշխատութեան մը ձեռնարկողն պարտի նաեւ հմուտըլալ դասական, հին գրաբար հայերէնին, որ մեր գնահատումներուն եւ բաղդատութեանց ապահով խարիսխոր եւ չափանիշը կ'ընծայէ։ Իմ այս երկասիրութեան քիչ սատար չեն եղած նաեւ ուրիշ հայ բարբառներու մասին տեղեկութիւններու։ Ես բաղդն ունեցայ բնիկի մը շրմունքին վրայ ուսումնասիրել Սասունի բարբառը, լեռնորդիններու բարբառ մը որ, թէեւ իմ գաւառականին նրբութիւններէն եւ ճոխութիւններէն զուրկ, այլուստ, համաձայնական ինչ ինչ հանգամանօք, ամէնէն մերձաւոր ներկայացուցիչն է մեր հին գրաբարին, այսինքն այն գրաւորին զոր մեր և գարու գրական նախնեացմէ աւանդեալ ունինք։ Տարօնի եւ վանի գաւառականներն, որ չեն կարի ընդհատ Սասուն

բարբառէն, չտփով մը ծանօթ են ինձի
Արուանձտեան եպ.ի “Մանանայ.ին շնորհիւ:
Գաղանձեան էֆ.ի “Եւդոկից գաւառաբար-
բառը, կը պարզէ ինձի այդ բարբառին մաս-
նայատկութիւններն, բարբառ մը որ էապէսնցն
է իմ գաւառականին հետ: Այս ծանօթութիւն-
ներն կարող կ'ընեն զիս մերթ ընդ մերթ բազ-
դատական դիտողութիւններ ընել այլեւայլ
բարբառներու մասին, և այսպէս տալ գործոյս
գաւառաբարբառներու վրայ ընդհանուր տե-
սութեան մը գծերն ալ:

Ներկայ աշխատասիրութեան տիրական
տեսակեւտը բանասիրական է, որուն ստորակար-
գեալ է լեզուաբանականը: Բարբառին աղաւա-
զումի եւ քերականութեան երեւոյթներն
քննուած են հոս որբան հարկաւոր էր զայն
ճանչցնելու համար իր էական մասնաւորու-
թեանց մէջ, եւ միանգամայն անոր արժէքն ու
կարեւորութիւնը գնահատելու իրբեւ օճան եւ
սատար մեր արդի հայերէնին շինութեան:

Իրօք ճոխ եւ պատուական է օճանը զոր
Ակնայ գաւառականը կու գայ ընծայել արդի
հայերէնին կատարելագործմանը: Անիկա կը
բերէ նոր արմատներ, նոր ածանցեալներ ու
բարդեր որոնք գերազանցապէս հայացի ու ա-
ղուոր են, զուգապատիւ ոսկեղենիկ մատենա-
գրութեան ընծայածներուն: Կան կարգ մը բա-
ռեր ալ որք իրենց հայ աղնուականութեանը
մէջ գեղափայլելու համար քիչ մը սրբուելու
պէտք ունին: Քիչ չեն այն կարգի բառերն ալ

որք, թէպէտ լեզուին ազնուականութեան դասական չափանիշին չեն համապատասխաներ, տոհմային դրոշմը յայտնի կը կրեն արդի հայերէնի մէջ ապահովապէս ընդունուելու համար։ Ակնայ գաւառականին՝ գեղեցկութիւններն՝ պատմող զլիմուն մէկ հայ բանասիրութիւնը պիտի գտնէ ճարտար, նրբամիտ, կտրուկ եւ հանձարեղ խօսքեր եւ բացատրութիւններ որք համարձակ կրնան դրուիլ աշխարհիս ամենէն մեծ խօսքի վարպետներուն ամենալաւ ֆռազներուն քով։

Բառին կազմն ու խօսքին ձեւը ցեղին իմացական յատկութիւններն յաւէտ ցցց կուտան, մինչ սիրտը ի հանգէս կու գայ ժողովը գական փոքրիկ բանաստեղծութիւններուն մէջ։ Ատուցմէ ալ ընտրանօք դրուած են այս հատորին մէջ։ Այս պզտիկ քերթուածները բազմաճամուկ բուրաստաններու չեն նմանիր, ինչպէս Տէյքստիլներու, Շէյքսպիրներու եւ Հիւկոններու արտադրութիւնք, այլ լերանց կողերուն վըայ ինքնարօյս վայրի ծաղիկներու նման են, պարզ գեղեցկութեան հրաշալիքներ։ Թէպէտեւ անոնց հոգեյօյզ զօրութիւնը իմ վրայ ըստ մասին ընծայելի ըլլայ դրախտակեաց մանկութեան մը անուշիկ յիշատակներուն, գնահատումն բոլորովին ենթակայական չէ, եւ վսասհ եմ թէ ցուրտ տրամաբանական վերլուծումն ալ պիտի ցոյց տայ անոնց գերագունութիւնը, տեսակէտով մը անգլելի։

ԱԿՆԱՑ ԳԵՐԵՄԵՐԵԲՈՒԹԵՒԾ

Գ. Լ. Ա. Խ. Խ.

ՆԵՐ-Ճ-Ք-Ն Պ. Վ-Դ-Ա-Ն-Ի-Ն :

Ա = Ակնաց, Ե = Երգուիոյ, Ս = Սասնաց, Ա. = Ամենի
գուշառականն:

1. Ոեւէ ցեղի մը անցեալ կենաց ամենէն
վաւերական ստուգարանն է անոր լեզուն: Քա-
ղաքական եւ ազգային ինքնուրոյն կեանքի
շրջաններէն աւելի հեռառն՝ մինչեւ խորագոյն
նախապատմական դարերը կը հասնին լեզուին
վկայութիւններն որք ցեղի մը իմացական, կրօ-
նական եւ բարոյական փորձառութիւններն
հաւատարմօրէն կը վիպեն:

Հայ լեզուի համեմատական հետաքննու-
թիւնք ապացուցած են թէ մեր ցեղը հնդեւրո-
պական ընտանեաց ոչ ասիական, այլ եւրոպա-
կան հատուածին կը պատկանի: Հայ գաւառա-
բարբառներու մանրակրկիտ եւ համեմատական
ոսումն ալ կոչուած է ամբողջացնել եւ հաս-
տատել դասական հայերէնին քննութեանց
եզրակացութիւններն:

Առ այժմ գժուար է գուշակել թէ բար-
բառագիտութիւնը որչափ պիտի օժանդակէ

Ճանշնալու Նախահայերէնը, այսինքն մեր լեզուին Նախապատմական շրջանի վիճակը։ Ա. Մասրեանց, ակնարկելով Դօմսօնի առ այս ըթած փորձին, վաղաժամ կը համարի զայն՝ Նայելով հայ գաւառ աբարբառոց գիտութեան դեռ շատ թերակատար վիճակին¹։

Հ. Առոյգ է, սակայն, թէ բարբառներու քննութիւնը սահմանուած է աւելի մոերմական ծանօթութիւն մը տալ մեր լեզուին այն շրջանի վիճակին վրայ զոր ունէր ան ։ Ք. Է դարէն մինչեւ Ե. դարը Յ. Ք.: Մեսրոպի ժամանակէն առաջ հայերէն տառեր եւ գրութիւն եղած է, բայց քիչ, եւ այն քիչէն բան մը ցարդ չէ ելած երեւան։ Միայն թուելեաց, կամ վեպէրու հատակոտորներ, Ե. գարու հայերէնէն աւելի հին ձեւով, մեզ հասած են, մեր հին մատենագիրներէն պատահարար յիշուելով։ Ե. դարու մատենագրութիւնն է ուրիմն հնագոյն ստուգարանը հայ լեզուին։ Մեր գրականութեան հիմնարկուներն, Սահմակ ու Մեսրոպ, հւանոնց աշակերտներն, Եղնիկ, Յովսէփ, Կորիւն եւ ընկերներ, մեզ թողած են թարգմանեալ ու ինքնագիր գրքեր ուր հայերէնը կը ներկայանայ իրբեւ մին հին աշխարհի մեծագոյն լեզուներէն, իրբեւ հաւասարը լատիներէնի եւ յունարէնի։ Ի ներկայութեան այդ շնորհազեղ եւ կորովի, միանգամայն պարզ ու կանոնաւոր լեզուին՝ ինդիր կը ծագի թէ ան ինչ շափով հաւա-

¹ Ա-Ե-Շ-Ն-Հ. Հայերէն բարբառախօսութիւն, էջ 15
հ. 22:

տարիմ Ներկայացուցիչն է հայ ժողովուրդին այնժամու խօսած լեզուին. — թէ արդեօք մեր գրական նախնիք զհայերէնը ամենէն աւելի զարդացած լեզուներուն հասակին հասցնելու իրենց ձիգին մէջ չբռնազբասեցին զայն ու չայլանդակեցին՝ աստի պահաւերէնի հետեւողութեամբ, եւ անտի՝ յունարէնի նմանողութեամբ: Քննութիւնք ցցց կու տան թէ մեր նախնիք գիտցած են այդ երկու փորձանքներէն եւս խոյս տալ եւ հայերէնը մատենագրական վսեմ բարձրութեանը հասցնել անոր բնիկ ոգւոյն եւ միտումներուն համաձայն ուղղութեամբ մը: Եւ ահա հայ բարբառներու ուսումն եւս կու գայ նոյնը հաստատել: Եւ դարու ոսկեղենիկ գրաբարին հիմնական գծերը կը գտնենք մեր բարբառներու մէջ մինչեւ այսօր, հակառակ այն բոլոր աղաւաղմանց զորս անոնք կրած են տասնեւհինգ գարերու ընթացքին: Օտար լեզուաց հետ շփումը եւ քաղաքական գէպքերու թաւալումը չէին կրցած մինչեւ Եւ դար եւ չեն զօրած յայնմշետէ խաթարել հայերէն լեզուին իսկութիւնն ու հիմնական նկարագիրը: Երբ մեր բարբառներու փոշին կը սրբենք եւ աղտերէն ու օտար տարբերէն կը մաքրենք զանոնք, կը գտնենք բնիկ հայ լեզուն իր չքնաղ եւ հրապուրիչ գեղեցկութեանը մէջ մշտափայլ:

Յ. Բարբառներու ուսումը ոչ միայն սակեղենիկ գրաբարին հայացի հանգամանացը կը բերէ իր աներկրայելի վկայութիւնը, այլ եւ հզօրապէս կը սատարէ հայ լեզուին խորագոյն

եւ լիակատար ծանօթութեանը։ Մեր հին մատենագրութենէն դուրս մնացած է լեզուին հարստութեան կարեւոր մէկ մասը զի գրողներն առիթ ունեցած չեն գրելու ամեն ինչ որ հայժողովուրդը կ'ըսէք։ Բարբառագիտութիւնը մեզի կը բերէ նոր արմատներու, նոր ածանցեալ եւ բարդ բառերու անհամար բազմութիւն մը՝ բնիկ հայերէնի բոլոր բարեմասնութիւններովն շնորհազարդ։ Արդի հայերէնը, իր կերպաւորման ներկայ արագ ընթացքին մէկ ողբան սնունդ եւ ոյժ պիտի ընդունի ուրեմն մեր բարբառներէն։ Միայն Ակնայ գաւառականը կարող է՝ եւ ներկայ աշխատութեամբ կու գայ ընծայել ոչ նուազ քան հազար պատուական հայ բառ ու ասացուած՝ լի շնորհքով ու անբիծ գեղեցկութեամբ։

4. Թէ ինչ պիտի հասկնանք “բնիկ”, կամ “ճշմարիտ հայերէն”, ըսելով, թէ ինչ սկզբանց համաձայն կարելի է ճանշնալ բուն հայ բառի մը կերպարանը, հոս չունիմ ճառել։ Այն կարծիքն ունիմ որ գաւառական բարբառներու խորագոյն ծանօթութիւնը պիտի օգնէ լեզուաբան գիտուններուն եւս՝ լոյս սփռել կարգ մը բառերու վրայ որոց մասին վէճ եւ անհամաձայնութիւն կը տիրէ — ոմանք փոխառեալ կամ ընդելացեալ կը համարին զայնս եւ ոմանք բուն հայերէն։ Բարբառագիտութիւնը շատ մը դէպքերու մէջ ցոյց պիտի տայ, կարծեմ, թէ վեճեալ բառերէն ոմանք ծանօթ եղած ըլլալու են հայժողովուրդին նախապատմական գարերէն ի

վեր, եւ կը պատկանին հայերէնի հիմնական բառագանձին:

Սակայն երբեմն շատ դժուար է օտարը բնիկէն զանազանել: Բարբառագիտութիւնը պարտի ծայրագոյն զգուշութիւն ի գործ գնել չխարուելու համար այն օտար բառերէն որք հայ հնչաբանութիւն եւ ձեւ զգեցած են: Այսպիսի բառեր, իրբեւ հայերէն, նշանակուած կը դտնուին հաւաքածոներու մէջ:

Հայ արտասանութեան միտումն է օտար բառերուն վտիտ ձայնաւորներն աւելի մեծ ձայնաւորներու վերածել. այսպէս, զ. օ., օտարին “շէքէր,ը մենք “շաքար, կը հնչենք, եւ “ըպրըխ,ը “իպրեխ,ը: Թուրք արտասանութիւնը ասոր ճիշդ հակառակը կ'ընէ հայ բառերուն համար, եւ մեր “ճախրակ,ը “ըյրըխ, , “բանձար,ը “փէնձէր, “Ակն,ը “Էկին, կը հնչէ: Աւրեմն տառադարձութիւնը բառերուն ցեղափոխութիւնն է, կամ նոր լեզուական միջավայրին յարմարցուիլը:

Հարկ է ուրեմն նախ եւ առաջ ինամով ճշգել կասկածելի բառի մը հնչումն եւ նշանակութիւնը: “Համբայ, բառը, զոր օրինակ, իրեւ հայերէն յիշուած է “Եւգոկիոյ գաւառաբարբառին մէջ եւ բացատրուած է իրեւ “համախոհ: Այդ բառն ունինք Ակնայ գաւառականին մէջ եւս եւ հաւաստեաւ գիտեմ թէ նշանակութիւնն է ոչ “համախոհ, այլ համաստիճան: “Ա-ը Ք-ի համբայ չէ, խօսքը կը նշանակէ թէ անոր հաւասարը, ընկերային դա-

սակիցը չէ: Նշանակութեան այս ճշգրտումը
թոյլ կու տայ մեղ վճռել թէ այդ բառը մեր
“բայ” (խօսք, բան,) արմատէն չէ, այլ պարս-
կերէն “փայէ” (աստիճան) բառէն, եւ է օտար
ու մերժելի:

Կասկածելի բոլոր բառերը պէտք է զգու-
շաւոր բաղդատութեան դնել տաճկերէն եւ
այլ դրացի լեզուաց համապատասխան բառե-
րուն հետ: Ակնայ գաւառականն ունի “խալտե-
նալ”, որ կայ նաեւ վանեանին մէջ՝ հունակա-
ձեւով, շատ հայադէմ բառ մը: Աակայն օտար
“խալտանէն է յայտնապէս:” Աղուոր ես չունիս
իւլւու. Քու էմմէն տեղդ է ու-իսալտա. (Ա)
Խօսքին մէջ օտարութիւնը ինքնին կը հոշակուի:
“գահ.” (Ա) որ պահ կամ ժամ կը նշանակէ
“կեահ”, պրս. բառին հայացած ձեւն է. նշյ-
պէս չէն, չւուուիլ, չէն-եկաւ (Ա), եւ “Ճինս
գլոխս ժողվացաւ.” (Ա), օտար “Ճինն է:
“Թիսելոն տճ.” “թըզմագոն է, բուն հայերէնը
“կռել”, է (Ա):

Դ եւ = տառերով սկսող բոլոր բառերն
կասկածելի են, եւ կրնան իրբեւ օտար մեր-
ժուիլ, ինչպէս նաեւ չ պարունակողներն, զ. օ.,
չիչւու. չօնիւուու, չու-ուուու, չու-ուուի, չու-ուու,
չու, ան-չուու, չու-նուի անել (Ե), չընուին նե-
տել, չին տալ. չ-նուլ (Ա) եւայլն:

Մանր ուշագրութիւն կը պահանջեն բնա-
ձայն բառերը (օնոմաτորέ), այսինքն անոնք
որ նշանակուած առարկային կամ գործուց-
թեան հանած ձայնին նմանութիւնն են: Այս

կարգի բառերէն ոմանք կընան այլացեղ լեզու-
ներու մէջ գտնուիլ առանց որ իրարմէ փոխ
առնուած ըլլան։ Հին հայերէն յ-ի-շտակեմ
բառին արմատը, տճ. չ-ի-մաք, եւ ֆռանսերէն
happier, եւ վերջապէս մեր գաւառական (ման-
կական լեզուով) հ-ի- անելը, բոլորն ալ նոյն
բնաձայնական ծագումն ունին եւ նոյն նշանա-
կութիւնը, սակայն կը թուին չորսն ալ իրարմէ
անկախօրէն շինուած ըլլալ։ Բուն հայերէն է
ՏԱՐ-Լ բնաձայնը, իսկ ՌԻՉԹ-Լ-ը տճ.ի նմա-
նութիւն է եւ մերժելի։ Այդ տաճկերէն բառին
համապատասխանող ուրիշ բնիկ մըն ալ ունինք
որ է հ-ի-հ-ի-էլ։ ՏՃ. Յ-Ռ-Հ-Ի- եւ Ք-Ռ-Հ-Ի- կընան
անկախօրէն յօրինուած ըլլալ կամ հայերէն
«հ-յՌ-էլ», եւ «Պ-յՌ-էլ» էն օրինակուած։

Զմոռնանք այն կարեւոր իրողութիւնը թէ
հին դարուց մէջ, ինչպէս կը հաստատէ ովեդէր-
սըն¹, հայկական բառեր փոխառութեամբ մոռած
են թուրք լեզուներուն մէջ, ինչպէս, օրինակի
համար, էջէ+, էրակն, չ-չ, իչչ, +էչ, Բորո-ն, ո-
չ-ը-ը, որք հայերէն էլ, է-ո-, ո-ի-, ի-ո-, չ-է-ը, Բո-ն,
ո-ո-ո-ը բառերն են։ Ոչինչ աւելի բնական է քան
որ թուրքերը, միջին դարերէ ի վեր դրացի, ու-
րիշ շատ մը բառեր ալ վերջին ժամանակներս
առած ըլլան հայերէնէ, ինչպէս իրօք առած են,
զ. օ., կարգ մը պարտիզանական եւ մշակական
բառեր, չէնհէր, չէւիի, մէրչիի, չ-իլ, ն-ին, ո-ո-ն,
ո-ո-ն, չ-է-է-էր, որք հայերէն բ-ո-ն-ը-ը, լուի, մուի,
չ-ի-ւ, ն-ո-ն, ո-ո-ն, ջ-ո-ն, չ-ո-ո-ը բառերն են։

¹ ՊԻՉԻՐ-Ը. Հայերէն եւ դրացի լեզուները։

Նոյնպէս բնական էր որ հայերէն տեղւոյ յատուկ անուններն փոխ առնեին անոնք, ինչպէս, կեպէն, կկին, կէմիրկէպ, Չարազ, Հափանուս, Այներ, (Կապան, Ակն, Կամարակապ, Չարազ, Հէլէղնոց, Այներ), որոց մեծ մասը օսմաննեան հնչում եւ գոյն առած են անոնց շրթանց վրայ:

5. Բառի մը հայացի հանգամանքը ստուգելէ ետք՝ կը մնայ նաեւ կշուել անոր արժեքը: Ինչպէս հին գրաբարին նոյնպէս եւ գաւառական բարբառներուն մէջ կը գտնուի ոսկւոյն առընթեր նաեւ արծաթու կապար: Գաւառականներուն մէջ ցեխ ալ շատ կայ, բոլորովին խոտելի:

Ո՞չ է բառը որ (1) բնիկ հայերէն է, ոչ օտարամուտ. (2) կազմը գեղեցիկ է, հնչաբանորէն կորովի կամ ախորժելի. (3) իմաստը կարեւոր է, կամ նոր նշանակութիւն մը կամ նոր երանգ մը արտայայտելու կը ծառայէ: “Կիակ” (Ա) նոր արմատ մըն է, “արեգի” (Ա) նոր ածանցեալ մը, “կենսատ” (Ե), “տիմորմ” (Բալուայ), “խաղընկեր”, (Ա) բարդեր, որոնք ոսկեղինիկ գրաբարին ամենէն ազնիւ բառերուն նման են, ամեն քննադատոթենէ գերիվեր: Սահակ եւ Եղնիկ ալ կարող էին այսպիսի բառերը գործածած ըլլալ իրենց ամենէն մաքրամոլ էջերուն մէջ:

Արծոն է այն բառը որ թէպէտ բնիկ հայերէն է, հնչմամբ ախորժելի, նշանակութեամբ կարեւոր, սակայն յօրինուածին մէջ թեթեւ խոտորում մը կը կրէ ոսկեղինիկ գրաբարին ազ-

նուագոյն տիպարէն. — յօդակապը զանց ընելէ զատ (ինչ որ գրաբարն ալ կ'ընէ երբեմն — ջրհոր —) կամ գրաբարի ծանօթ նշանակութենէն տարբեր առում ունի, կամ բաղաձայն մը փոփոխած է, կամ ձայնաւոր մը նուաղած, ինչպէս “առջինեկ”, “ինկաւոր” (Ա. լուսնոտ), “բռնատուն” (Ա. բանտ). “չբեր” (Ա. ամուլ), “չիր” (Ա. չոր մրգեղէն). “կածառ” (Ա.), “խմածէն խմածէն աւելցածը.” “անկող” (Ա. վես, ինքնահաւան). “մոմտալ” (Ա.) “շոգշգալ” (Ա. աղւոր հանդերձներով եւ զարդերով փայլիլ, փերեւետել). “ճուկ տալ,, (Ա.) եւայլն: Այսպիսի “արծաթ” կարգի բառերը պատուական հայերէն են, զանոնք առաջին անգամ լսողն իսկ կրնայ իսկոյն կամ քիչ մը անդրադառնալով նշմարել նշանակութիւնը: Եթէ Սահակ ու Եղիկ այսպիսի բառերու հանդէպ վերապահ կեցուածք մը ունեցած են, Կորիւն եւ ուրիշներ հաւած են անոնց:

Կարելի է մինչեւ անգամ վիճել թէ այս բառերը ոչ մէկ կերպով նուազ ազնիւ են քան գրաբարին ամենէն ազնուականներն. կրնայ ըսուիլ թէ “ինկաւոր.ը աւելի պարզ է քան լուսնոտ.ը, եւ “առջինեկ.ը աւելի քան “անդրանիկ.ը. — թէ “կածառ,, աւելի հին ձեւով յօրինուած մը ունի քան “ունելի., — թէ “բռնատուն.ը աւելի հայացի է քան “բանտ.ը որ պարսկերէնէ եկամուտ կը համարուի. — թէ “չիր.ը իրրեւ “չոր,ի մէկ զանազանակը կամ

ենթաձեւը, լեզուին զարգացման օրէնքներուն համակերպ է եւ օրինաւոր. — թէ շբերը գէթ կ'արժէ ամուլ-ը. — « տնկողը անբասիր է իրբեւ բնիկ եւ պարզ, « մտմտալ-ը բացատրուն, « շողը ամուլ-ը անգլելի՝ կազմով ու հայազանութեամբ: Աւրեմն այսպիսի գաւառականներն պատուական եւ ընտիր հայերէն կոչելով շափազանցութիւն մ'ըրած չենք ըլլար, քանի որ կարելի էր զանոնք մաքուր « ոսկի հի կարգն իսկ դասել:

Մինչ արծաթափայլին ու ոսկեփայլին միշեւ խնդիրը հազիւ զգալի է, « կապարը որոշապէս ստոր է անոնցմէ:

Կ-Դ-Ռ կը համարինք այն բառերը որոնք օտարութեան յայտնի նշան մը չունին եւ շատ կասկած չեն ներշնչեր, բայց եւ այնպէս չենք տեսներ լեզուին բնիկ բառերուն կամ արմատներուն հետ անոնց կապակցութիւնը. այն տպաւորութիւնը կ'ընեն մեր վրայ իրբ թէ լեզուին հին բառագանձին մոլորեալ եւ կորուսեալ մասերը չեն որ գաւառականի մը միջոցով մեղի կը ներկայանան, այլ գաւառական եւ յետին ծագում մ'ունին, կամ բնաձայնական յաջող նմանողութիւններ են, տեղական նորարանութիւններ: Արևան անդրագոյն հետազօտութիւնք երեւան հանել ասոնցմէ ոմանց օտար ծագումը: Օրինակի համար յիշենք « շախլակ » (Ա. ապահակ), « տախու » (Ա. տարիքը, ժամանակը անցուցած, ի-Շ-Բ). « լախու » (Ա. փուտ, հոտած). « մոռութու » (Ա. ստորին պռուկ), « շանչուլ » ըլլալ.

Ա. անդամի մը կոտրիլ եւ կախուիլը)։ “լու-
լախ։ (Ա. կարկտախառն անձրեւ)։ “սլուլ։ (Ա.
սառնամանիք)։ “ակար” գտնել (Ա. խծբծել)։
“գոլոփի” (Ա. յցը եւ խծբծան կին)։ “Գոբա-
նալ։ (Ա. զովեստէ մը աղդուելով շափա-
զանց ուռիլ, գոռողնալ)։ “թէթէխուլ։ (Ա.
խարխուլ, անհաստատ։ “շթառ” (Ա. կոշտ
եւ անդպոյշ կերպով վարուող, կոտրող, թափող),
եւայլն։

Այս կարգի բառերն ոչ ոք կընայ համար-
ձակ գործածել արդի հայերէնի մէջ, զի ան-
հասկանալի կը մնան՝ առանց բացատրութեան,
եւ անստուգաբանելի կը թուին։ Սակայն եւ
այնպէս գաւառական լեզուին բառացուցակին
մէջ պէտք է անցնին, այն յուսավ որ նոր լոյս
սփռուի թերեւս անոնց վրայ, ոմանց օտարակա-
նութիւնը, այլոց Ճշմարիտ հայութիւնը հաստա-
տուի։ Կրնայ օր մը ցոյց տրուիլ, օրինակի հա-
մար, թէ “սլուլ” բառը “սուլեմ”, ի արմատէն
է եւ ցրտաշունչ սառնամանեաց սուլման ձայնէն
կազմուած է. եւ թէ նոյն արմատէն ուրիշ բա-
ռեր ալ կը գտնուին վանի կամ այլ գաւառա-
կանի մէջ. այն ատեն բառը կը բարձրանայ ար-
ծաթի աստիճանին։ Եթէ հաստատուի թէ “ա-
կար գտնել”, բացատրութեան մէջ “էկէր”
(եթէ) օտար բառը ունիք ձայնաւորի փոփո-
խումով, բառը կ’արտաքսուի սպառապուռ։

Կապար համարելի են նաեւ այն բարդ
բառերը որք տաճկերէնի հետեւողութեամբ շի-
նուած տեղական բացատրութիւններ են, եւ որոց

բնիկ հայերէն համապատասխանները կան. զ. օ.
“խօսքկապ. («էւլ ուռը, նշանախօսութիւն:”)


Ցէկ կամ տիղմ են այն ամենը որ կոչտ
ու կոպիտ աղաւաղմունք են հայերէն բառերու
կամ օտար բառեր են հայ հնչում առած, եւ
կամ բռն հայ մասնիկի մը, բառի մը կցուած
են: Այս խոտան կարգէն են, զ. օ. “խեռանիկ”
(Ա. մէկ տարեկան հօրթ,), որ “հերուընեկ”ի
աղաւաղեալն է. “պայյոդ” (Ա. պատրոյդ).
“չալել”, (Ա. նուագել.) “կլայեկ”, (Ա. եւ Ե.
անագ. տճ. իւլոյ):

Այս խոտելի կարգին կը պատկանին բոլոր
այն ուամիկ ապերասանութիւններն որք ծնունդ
կու տան անձահ նորաձայնութիւններու, բռնա-
զբօսիկ նմանաձայնութիւններու, ինչպէս “աճիլ
ու դաճիլ”, (Ա.). “գովել ու լոփել”, (Ա.).
“ձան ձուն”, հանել, “վառդ վուոդ”, ընել,
“խոթ խոթ”, կրծել, եւ այլն:

6. Աւելորդ չ'ըլլար դիտել թէ գաւառա-
կան ընտիր ու պատուական բառերուն մէջ շա-
տեր կան որ պզտիկ սրբագրութիւն մը կրելէ
ետք պարտին արդի հայերէնի մէջ մացուիլ:
Աւղղագրական սկզբունքներ կան արդի հայերէ-
նին համար ընդունուած եւ նուիրագ ործուած
որոց հարկ է համակերպել նորամուտ գաւառա-
կանները՝ որպէս զի լեզուին մէջ միութիւն եւ
ներդաշնակութիւն պահպանուին: Փոքր Ասիոյ
գաւառականը, որուն ներկայացուցիչն է Ակնայ
բարբառը, երբ արեւմտեան նոր գրաւորին հիմ
առնուեցաւ, կարգ մը ուղղագրութիւններու են-

թարկուելով բարձրացաւ այդ դիրքին. օրինակի
համար, «մար», «հար», «ծար» սրբագրուե-
լով եղան հին հայերէնի «մայր», «հայր»
«ծայր»ը: Այս կերպով միօրինակ ու անշփոթ
կը մնան անոնցմէ շնուռածներն ալ «մայրէնի»,
«հայրական», «ծայրագոյն»: Արդ, երբ նոր
բառ մը, իբրեւ ընտիր, ընդունինք գաւառա-
կանէ մը, պարտինք զայն համակերպել ուղղա-
գրորէն արդէն ընդունուած քաղաքացիական
օրէնքին — այսպէս ըսենք —: Ծատ լաւ բառ
է «մարտեսիկ», (Ա.) մօրմէն բաժնուելու չդի-
մացող (տղայ). սակայն պէտք է որ «մայրաւ-
սիկ», ուղղագրենք զայն: «Ծարկորու», ընտիր է
(Ե.), «ծայրը կորսուած», (թել ըլլայ թէ դործ
թէ խօսք կամ հաշիւ, — կնճռոտ) սակայն
պէտք է ուղղել եւ ըսել «ծայրկորու», որուն
նման է «տարկորու», (Ե.), որ տարագրութեան
մէջ կորսուած, ու անյայտ եղող պանդոխտ
կը նշանակէ: Կարելի է «ծայրկորոյս», «տար-
կորոյս», ուղղագրել, ինչպէս ունինք «աղտկո-
րոյս» (Ա.), սակայն չեմ կարծեր թէ հարկ է,
զի «կորու», ալ կրնայ «ԷՇՆՀՅԻՄ» ի արմատը հա-
մարուիլ, ինչպէս «կորոյս»ը, քանի որ բուն ար-
մատը «կոր», է: «Հարմնքոր»ը պէտք է ուղղագրել
«հարմնքոյր», «երկրմար», «երկրմայր», «սա-
նըմար», «սան-մայր», «թխմար», «թխմայր».
«ընտալ», (խօսիլ, զառանցել, Ա.)՝ «ընդայլ».
«հաւկոր», «հաւկոյր»:

«Տաշտաբեր» կ'ուղղագրենք «տաշտա-
բեր», զի չենք կրնար -ի տեղ և յօդակապ ըն-



գունիլ ստկայն նոյնութեամբ առնելու ենք “գիշերփախն”, “կերկոխն”, “մազկարօտն”, “չարխափանն”, եւ այլն, եւ չփորձել - յօդակապն յաւելուլ եւ ըսել “գիշերփախն”, “կերփոխն”, “մազկարօտն”, եւ այլն. զի լեզուին մէջ հարկադրիչ օրէնք մը չկայ - յօդակապը ամեն դէպքի մէջ դնելու. գրաբարն ալ կը վայելէ այդ ազատութիւնը, զի կ'ըսէ “հրդեհն”, “հրթածիդ”, “ջրգողն”, “ջրմողն”, ինչպէս նաև “հրաբուղն”, “հրաբաշն”, “բանքաղն”, եւ “բանբերն”. աստուածապաշտն, եւ “աստուածապաշտութիւնն”: Նոյն ազատութիւնը կը վայելէ գաւառականն եւս, զի ունի “մարդուցողն”. “մարդամօտն”, “մումոլորն”, ինտմոլիկն, ինչպէս նաև “ներքնգործն”, “ասղնծեծն”, “մատնշունչն”: Գաւառացիին ասոնք բնական կը հնչեն եւ ականջը կը գայթակղի երբ “մազկարօտնի տեղ կը կարդայ “մազկարօտն”, օրինակիմն: Ցորչափբառն նշանակութիւնը պարզ կը մնայ եւ արտասանութիւնը հեշտ, այդակապը յապաւող գաւառականներն ընդունուելու են ինչպէս որ են:

Ազատութեան օրինաւորսահմաններն տեսնել եւ ըստ այնմ վարուիլ պէտք է: Ինչպէս արդէն դիտեցի, օրինաւոր սահմանը կ'անցնի գաւառականը երբ “-”, յօդակապի տեղ ը կը դնէ. Նոյնպէս անիրաւ է երբ արմատի մը նման ձայնաւորներուն երկուքն ալ կը սղէ, թէպէտթոյլ կու տանք երբ զմին միայն սղէ: Թափթը փելու կ'ընդունինք, բայց “շուրջիլու” ստիպուած

նկ ուղղագրել գէթ “շղթիլ,,ի, եթէ ոչ “շուլորիլ,,ի:

Քարբառի մը քննութեանը մէջ ի հարկէ բոլոր տարրերը իրենց գաւառական ձեւովը մէջ կը բերուին, առանց սրբագրման. սակայն մեր այս բարբառի “բառարանին,, մէջ պիտի դրուին՝ ի փակագծի՝ սրբագրեալ ձեւերն եւս այն բառերուն որոնք սրբագրման կարօտ են արդի հայերէնին մէջ գործածուելու համար:

Գ 1. Ա Խ Խ Բ.

Ա Շ Հ Ա Վ Ա Ն + :

7. Թէպէտ բազմազան են հայ գաւառական բարբառներն, իրենց ընդհանուր գծերուն համեմատ կը բաժնուին երեքի: Առաջինն է Մեծ Հայոց բարբառը, երկրորդը՝ Փոքր Հայոց, երրորդը՝ Կովկասահայոց: Փոքր Հայոց ճիւղին կը վերաբերի Կ.Պոլսոյ հայ Գաղութին բարբառը, իսկ Կովկասեանին՝ Պարսկահայոցը:

Մեր ցեղին ազգային փառաց եւ գրական գործունէութեան կեդրոնը Մեծ Հայքն եղած ըլլալով՝ կ'ակնկալուէր որ մինչեւ այսօր հօն ապրող հայ հասարակութիւնը մեր հին գրաբար կոչուած լիզուն ամենէն աւելի մերձուստ յիշեցնող բարբառը խօսէր: Արդարեւ անոր սահմաններուն մէջ, ի Աստուն, կը խօսուի հայերէն մը որ համաձայնութեան կողմանէ աւելի նման է հին հայերէնին քան ուրէ ուրիշ բարբառ: Ասոր համոզուելու համար պէտք է բնիկի մը շըթուն-

քէն լսել կենդանի բարբառը, եւ անուս, անդաստիարակ բնիկի մը: Գրողները տրամադիր կը գտնուին խափանուած հին ձեւեր խառնել իրենց մայրենի բարբառին հետ, եւ երբ ուեւէ հին գրուած կը քննենք, այս երկբայութենէն բոլորովին զերծ չենք կրնար ըլլալ: Ասկայն երբ կարդալ գրել չգիտցող լեռնորդի մը՝ իր բնագաւառէն նոր հեռացած՝ կը խօսի, փորձգ բաղձալի ամեն պայման ունի եւ արդիւնքը բոլորովին հաւաստի է:

Ո՞րչափ մեծ եղաւ հիացումն երբ այսպիսի անուս եւ տգետ բնիկի մը բերանէն, երկարաձիգ խօսակցութիւններուս մէջ, լսեցի, եւ ի գիր առի, հայ բարբառ մը որ կը թուէր նուազեալ արձագանգն ըլլալ այն հին ու փառաւոր հայերէնին զոր մեր նախնիք երկու հազար տարի առաջ կը խօսէին: Եւմենէն աւելի ուշադրութիւնս գրաւեց և նախզրին գործածութիւնը որոշեալ հայցականներուն առջեւ: Օրինակի համար՝ կըսէր անիկա —

Զիմ հոգին տամ քեզի: — Մոռցայ զանուն: — Զվեցը բոնեցին, կապեցին զաշուին իրանց: — Երթամ տեսնեմ զիմ աղբեր, զիմ գուռը գրկիցը: — Զընկուզ, զինձորէքը, զսալորէքը, զուռէքը, զորթոզը կտրեցին:

Իմ խօսակիցը որոշեալ հայցականները և նախզրով կը յօրինէր ոչ պատահական կամ ցանցառ կերպով այլ գրեթէ միշտ, հեշտ ու բնական կերպով մը, եւ միշտ անսխալ: Աւելորդ է ըսել թէ աշխարհի լեզուներուն մէջ հայե-

բԵնը միայն ունի որոշեալ հայցականի նախողիր մը, եւ մեր լեզուն յատկանչող էն էական ու էն զարմանալի տարրերէն մին է այդ շան. անտի հին ու բնիկ հայերէնի սիրալի բոյրը զոր Սասնոյ բարբառը կ'արձակէ:

Առվելասահայոց բարբառը, հակառակ իր ինչ ինչ բարեմասնութեանց, աւելի հեռու եւ այլակերպ է հին հայերէնէն քան միւս երկու բարբառները:

8. Ակնայ գաւառականը կրնայ տիպար ներկայացուցիչը համարուիլ Փոքր Հայոց բարբառին եւ է, ըստ բառագիտութեան, աւելի մերձաւոր հին հայերէնին քան զԱսնոյն:

Ակնայ գաւառականին բառերն ալ, շատ դէպքի մէջ, սղումներ, ամփոփումներ, նուաղումներ կրած են, բայց ոչ այնչափ մինչեւ անձանաչելի այլակերպութեան մը հասնէին, որպէս պատահած է միւս երկու գաւառականաց շատ մը բառերուն: Հին հայերէնի երկար ձայնաւորները քիչ կամ շատ կարճեցուցած է այս բարբառը, բայց եւ այնպէս նուազ հեռացած է հինէն քան միւսները: Հետեւեալ օրինակները կը ծառայեն այս բաղդատութիւնը լուսաբանելու:

Հին զբարար Ակնայ զաւ.

Միւս գաւառականը:

Հայր	Հար	Հէր.
Մայր	Մար	մէր.
Այլ	Ալ	էլ, լ.
Գայլ	Գալ	գէլ, գիլ.
Վայր	Վար	վէր

Հին գրաբար Ակնայ զաւ. Միւս զաւառականը

Աայլ	սալ	սէլ.
Զայն	ձան,	ձէն,
Ծայր	ծար,	ծէր.
Այդի,	էդի,	իդի.
Քցր	քոր,	քիր.
Լցո	լոս,	լիս.
Պտոյտ	պտոտ,	պտիտ.
Արիւն	արուն,	արին.
Զիւն	ձուն,	ձին.
Հարիւր	հարուր,	հարիր.
Ամեն,	էմեն	ըմեն.
Կարմիր	կարմիր,	կերմիր.
Սեաւ,	սեւ,	սիւ.
Գայր	(կու) գար,	(կի) գէր:

9. Գիտենք այժմ քիչ մը աւելի մանրամասնորէն Ակնայ բարբառին աղաւաղումներն եւ դասական հայերէն ձեւերէն խոտորումներն:

Ա փոխան ԱՅ-ի. — լան = լայն. երկան = երկայն. փատ = փայտ. աս = այս. ատ = այդ. ան = այն:

Է փոխան ԱՅ-ի. — երել = այրել. էրիկ = այր. գէռ = գայռ. ձէն(ել) = ձայն(ել):

ՈՒ փոխան ՈՅ-ի. — պիտու = պիտոյ. սիրելու = սիրելոյ. երթալու = երթալոյ.

Ո փոխան ՈՒ-ի. — դռո = դռւոն. զլոխ = զլուխ. Այս երեւոյթը շատ սահմանափակ է, զի ՈՒ երկրարբառը ընդհանրապէս անայլայլ մնացած է -կուռ, մուռ, բուռ, մուր, եւ այն:

Է փոխան ՅԱ-ի, բառից սկիզբը. — ԷՂ-
ԹԵԼ = ՅԱՂԹԵԼ, ԷմԵԼ = ՅԱՄԵԼ:

Ո կամ Օ փոխան Ա-ի. — ՃՈՆՃ = ՃԱՆՃ.
ՄՈՆԸ = ՄԱՆԸ, առոնց = առանց, ակոնճ =
ականճ, կոնիլ = կանգնիլ, օնցնիլ = անցնիլ.
օնթ = անութ, սոյր = սանտր, մոյրը = մանր,
օլլի = անլի:

Է փոխան Ա-ի. — ԷՄՄԷՆ = ամեն, ԷռԷջ
= առաջ, ԱՅՍ ալ Հազուադէպ երեւոյթ է,
զի կ'ըսեն — աղել, Թաղել, մաղել, վաղել, եւ-
այլն: “ԷՄՄԷՆ, ը Համայնոին եւ Հռէջջ-ը
“յառաջոին սղումներն են հաւանօրէն:

Է փոխան Ե-ի, մասնաւորապէս և եւ —
ձայներէն առաջ. — ՃԷՐՔ = ՃԵՐՔ, ՃՄՈՒ =
ՃՄՈՒՆ, ՃԿՈՆԻԼ = ՃԵՐՈՆԻԼ, ՀՃՈՒՆ = ՀԵՐՈՒ,
ԷՌԱՍՈՒՆ = ԵՐԵՍՈՒՆ, ԳԵՂԻՆ = ԳԵՂԻՆ, ԼԷՂԻ =
ԼԵՂԻ, ՃԵՂՈՒ = ՃԵՂՈՒ, ՃԵՂԱՎՈՐ = ՃԵՂԱՎՈՐ:

Ը փոխան Ե-ի. — ՎԵՐԱՅ = ՎԵՐԱՅ, ԸՂՈՒՆԿ
= ԵՂՈՒՆԳ.

Ը փոխան Է-ի. — ԹԸ = ԹԷ, ՆԸ = ՆԷ:

Ը փոխան Ա-ի. — ԸՍԵԼ = ԱՍԵԼ:

Ը փոխան Ի-ի. — ԸՆԻՄ = ԼԻՆԻՄ:

Է փոխան ԵԱ երկրաբառին, — ԷՌՈՒ =
ԼԵԱՌՈՆ, ԼԷՌՈՒ = ԼԵԱՐՈՒ:

ՈՒ փոխան Ո-ի. — ՈՒԸ = ՈԸ, ՈՒՐ = ՈՐ:

Ի կամ Ե փոխան ԻԻ-ի. — ԱՂԲԻՐ =
աղբիւր, աղջիր = եղջիւր:

Ի փոխան Ը-ի. — ԻՆԿԵՐ = ԸՆԿԵՐ, ԻՆ-
ԿՈՂ = ԸՆԿՈՂ, ԻՍՄԱԿ = ՅՍՄԱԿ:

Դիմութելի է թէ երբ արմատի մը երկու վանկերուն մէջ նոյն ձայնաւորը կրկնուած է, առայլայլ կը պահուին ձայնաւորներն — պատառ. աստառ. ոլոր. բոլոր եւայլն։ Սակայն երբ վերջադիր մասնիկ մը աւելնայ, երկրորդ վանկին ձայնաւորը կը նուազի՝ ը-ի փոխուելով. զ. օ. պատըռտել. աստըռել. կարկըտել. քաշքըշել. գողգըղալ. շողշըտալ. մարմըրիլ. հարհըրել. վառվըռուն։

10. Հիմնական սկզբունք մը կայ որ աղաւաղմանց մեծագոյն մասը կը վարէ, այն է ուժի տնտեսութեան կամ հեշտ ու զին ընտրելու սկզբունքը։ — Այս սկզբունքը թէ բարւոքումի եւ թէ զեղծումի դրդիչ եղած է լեզուաց հոլովոյթին մէջ։ Զեղծում յառաջ կու գայ երբ տընտեսելու միտումը ապերասան կերպով կը գործէ եւ չափազանցութեան կը մղէ։ Հարեւանցի միայն կ'ակնարկենք հոս այս մեծ սկզբունքը, առանց զբաղելու այն փափուկ ու երկար խնդրով թէ ինչ են օրինաւոր եւ ապօրէն փոփոխութեանց սահմաններն։

Արտասահմանութիւնը հեշտ ընելու բնական հակամիտութիւնը պատճառ եղած է որ երբ բառի մը մէջ՝ ձայնաւորի մը թօմափոմամբ՝ երկու բաղաձայններ քով քովի գան եւ հնչումը դժուարանայ, երկու բաղաձայններուն մէկը միւսին վերածուի, այսպէս Տն-ի փոխան Նն. Լն-ի փոխան Նն. Նկ-ի փոխան Լլ. Լը-ի փոխան Լլ. 88-ի փոխան 88. Հնչուի. զոր օրինակ։

Մաննել = մատնել, մաննի = մատ(ա)նի.
 մնել = մտ(ա)նել, գննել = գտ(ա)նել, պին-
 նալ = պիտ(ա)նալ, փննուկ = փտնուկ, կ'ուլ-
 լիմ = (կուլիմ)նիմ, բալլի = բան(ա)լի, օլլի
 = անլի, կցցել = կտ(ու)ցել, փետտել =
 փետ(ու)րել, պլլել = պլ(ո)րել.

Այսպիսի բառեր երբ խոնարհմանը թվաց-
 քին մէջ արտասանութեան դժուարութենէն ա-
 զատին, աղաւաղումը աներեւոյթ կ'ըլլայ եւ բա-
 ռին ուղիղ ձեւը կը վերահաստատուի. զ. օ.
 գիննալ - գիտցայ, պիննալ - պիտցաւ:

Վերոյիշեալ տնտեսական սկզբունքը որ
 ծուլութեան ու անհոգութեան ախտերուն սահ-
 մանակից է, բնականապէս այնքան աւելի հզո-
 րապէս պիտի գործէր որքան աւելի մեծ ըլլար
 արտասանական դժուարութիւնը: Այս պատճա-
 ռաւ այն բառերը որ կազմով եւ հնչաբանական
 հանգամանօք շատ բարդ են, քով քովի ունե-
 նալով այնպիսի տառեր զոր անայլայլ արտասա-
 նելու համար յատուկ մտադրութիւն հարկաւոր
 է, ամենէն աւելի շարաչար աղաւաղուած են
 ռամկին բերանին մէջ: Անիկա առանց ոեւէ
 խղճմութեան մէկ տառի տեղ ուրիշ տառ մը
 կը դնէ, կամ թէ բոլորովին դուրս կը ձգէ՝ մէկ
 ծայրէն կամ միւս ծայրէն, եւ կամ թէ մէջ տե-
 ղերէն: Կիսավանկ ձայները — ռ, ն, եւայլն —
 մասնաւորապէս չարաչար փոփոխուած են, եւ
 շատ մը դժուար բառեր մէկ, երկու կամ նոյն
 իսկ երեք տեսակ այլայլում միանգամայն
 կրած են: Հետեւեալ համայնապատկերը գա-

զափարները ճշգելու կրնայ ծառայել այս
մասին:

Մոյրը = մանր. ծոյրը = ծանր. թորզը
= թանձր. սոյր = սանտր. օրզեւ = անձրեւ.
մեռղ = մեղը. բարս = բարձր. փշել =
փշըել. կըյյել = կտրել. հըյյել = ընտրել.
կցյել = կոտրել. սոյյել = սանտրել. ջահ
= ճախը:

Խոստել = խոցտել. խոստուկ = խոց-
տուկ. կսմթտել = կցմ(ա)տել. պըյտել =
պկտել. իյնիլ = ինկնիլ. կոյնիլ = կանգնել.
մէյնել = մեկնել. ճոշնալ = ճանչնալ. պառ-
ուել = պատռել. իձծուն = յիսուն. վաթծուն
= վաթսուն. օսնիլ = անցնիլ. հոգչել =
հանգչել:

Ժաժ = շարժ. պաք = պահք. աժել
= արժել. կոճ = կոճղ. կաժառ = կարժառ,
եր = երբ. լիր = լիտր. ըղել = յղել. մա-
նիլ = նմանիլ. ջաղացք = ջրաղացք. հիրաց
= հետ իրերաց:

Կշանակութիւնը սաստկացնելու համար
բառերէն սմանց բաղաձայնը կը կրկնէ. — էմ-
մէն = ամեն. որդդի՛ = որդի. ճշել = ճշել.
կցցել = կցել. քմմել = քամել:

11. Ակնայ գաւառականն ունի երկրար-
բառ ձայնաւորներու քանի մը ինքնուրոյն հըն-
չումներ որք չեն կրնար ճշդիւ ցոյց տրուիլ գրա-
ւոր կերպով:

ՈՅ երկրարբառը, մանաւանդ երբ չ, չ, -
տառերէն մէկը ունենայ ետեւէն, մասնաւոր

հնչում մը կ'առնու, որ փռանսերէն լեսր կամ տաճ. եւն բառերուն մէջ լսուածին ճիշդ նման չէ, այլ աւելի ճշգամերձ կ'ըլլայ ըսել թէ ու հնչումն է, (ԱՅ-ի փոխան ու հնչումը) մէկ վանկ, զ. օ.

Թուել = թոյլ. Խոել = խոյլ. Լու = լոյս. բուելք բոյլք: Կաեւ ովկ = ովկ. սուելս = սոխ. ուր = որ:

Այս երեւոյթը սահմանափակ է, ոյ-էն կամ պարզ ու էն յետոյ թ, ո, է, չ տառերէն մէկը հանդիպելու է որ այս մասնաւոր հնչումը տեղի ունենայ, եթէ ոչ ընդհանրապէս ո ձայնաւորը իր սովորական պարզ հնչումը կը պահէ. զ. օ. "Հով", "կով", "սով", "գոշան", "մուլըրի", եւ այլն, երբեք չեն հնչուիր իրբեւ հոեվ, կոեվ, եւ այլն:

Ու ձայնաւորն ալ հնչումի մասնաւոր եղանակաւորում մը ունի այս բարբառին շատ մը բառերուն մէջ, ոչ ճիշդ լուս փռանսերէն եւ ոչ լուս անգլիերէն բառերուն մէջ լսուածին պէս, այլ թեթեւ կերպով անուշցած ու մըն է. զ. օ. տիւն = տուն բառը չի հնչուիր տճ. ուն (երէկ) բառին նման. այլ ու եւ իւ հնչումներուն միջակայ ձայն մը կը լսեցնէ. այսպէս կը հնչուին թիւք = թուք, շիւն = շուն, կատիւ = կատու, Առնիւկ = մանուկ, դիւրս = դուրս, լիւր = լուր, թիւթ = թութ, թիւր = թուր, տիւր = տուր, դիւն = դուն բառերը:

Սակայն եւ այս եղանակաւորեալ հնչումը հեռու է ընդհանուր երեւոյթ մը կացուցանելէ,

զի այս բառերու մեծ մասին մէջ պարզ կը հնչուի սովորական օն փռանսերէն ձայնաւորին նման։ Զ. օ. կու գամ, կու տաքնամ եւ այլն կ'ըսուի եւ ոչ երրեք կու գամ, կու տաքնամ եւ այլն։ Սովորական ձայնը կը լսուի, օրինակի համար, սա բառերուն մէջ — ողիմ, ոտիմ, ոնիմ, ոնիմ, որագ, որախ, ոնտ, ապուր, մածոն, խմուք, քուռեկ, քուրուկ, ջուր, մուր, հուրք, ծուռ, բուռ, նուռ, փուր, մութ, կուտ, քոն, ողթը, սուրբ, ծուծ, խծոծ, սուր, եւ այլն, եւ այլն։

Օրինակներուն վերլուծումը ցոյց կու տայթէ ն, տ, ր, լ, շ գրերէն մէկուն ետեւէն ձայնը կը փափկանայ, իսկ միւս բաղաձայններուն ետեւէն գալու ատեն կամ բառերուն սկիզբը միշտ սովորական պարզ հնչումը կը պահէ¹։

12. Աղաւաղմանց այս նկարագրութիւնը շատ պակասաւոր եւ անճիշդ տպաւորութիւն մը կը ստեղծէ անշուշտ ընթերցողին մտաց մէջ, եւ երեւակայել կու տայ ծամածուած, այլանդակ բարբառ մը։ Ուստի տպաւորութիւնը ուղղելու համար հարկէ ըսել թէ նկարագրուած աղաւաղ-

¹ Շանիկեան «Հնութիւնը Ակնայդ գործին մէջ թէ ձայնաւորին եւ թէ ուղի մասին շփոթութեան մէջ ինկած է, եւ կու տամ, կու բերին, երկուք, կու ու այլն ուղղագրած է, հակառակ իր ականչներուն եւ յիշողութեանը բողոքող վկայութեանը։ Ասիկա օրինակ մըն է ցոյց տալու թէ մասնաւոր դէպքերէն ընդհանուր կանոններու եւ եզրակացութեանց յախուռն վաղելու վտանգը որբան մէծ է։

մանց ոչ մին կը կացուցանէ ընդհանուր երեւոյթ մը, եւ թէ իրբեւ օրինակ յիշուած բառերէն զատ կը մնան ուրիշ շատեր անայլայլ մնացած, ինչպէս քանի մը տեղ դիտել տուինք: Հայերէն լեզուին բառերուն մեծ մասը միավանկ եւ երակավանկ բառեր են, կազմով պարզ եւ հնչմամբ հեշտ, եւ ուստի ուեւէ այլայլում չեն կրած Ակնայ գաւառականին մէջ. այնպէս որ խօսակցութեան ընթացքին անթիւ բառերու կը հանդիպինք որք հին գրաբարին ձեւն ու հնչումն ունին կամ թէ միայն թեթեւ կերպով անկէ կը տարբերին. ինչպէս, օրինակի համար —

Հաց, ջուր, կաթ, թան, ծառ, վարդ, ծաղիկ, ուռի, տերեւ, կարմիր, ճերմակ, երես, աչք, ճակատ, լեզու, բերան, ձեռք, ոտք, թեւ, խաղ, միս, կաշի, մորթ, պարան, երկինք, երկիր, գժոխք, արեւ, ամպ, գետ, ծով, ցամաք, հեղեղ, գարուն ամառ, աշուն, ձմռու, նշան, օձ, ուրուր, աղուէս, ձի, էշ, շուն, կատու, հաւ, մարդ, գրացին, տղայ, հարս, փեսայ, աներ, պսակ, թռո, ծեր, մաշ, սեղան, խօսք, բան, գործ, խաչ, զատիկ, հաղորդ, արդար, մեղաւոր, անօրէն, արծաթ, պղինծ, ոսկի, անբան, անասուն, թուղթ, գիրք, գինի, լեղի, թթու, անուշ, կծու, հաստ, բարակ, պանիր, կթել, ուտել, ծամել, վառել, եփել, թրծել, շննել, կործել, երթալ, գալ, դնել, գրել, կարդալ, սիրել, շահիլ, ատել, մնալ, խաղալ, ցաւիլ, խնատալ, խաւարիլ, կողել, պահել, սեւել, նայիլ, փախչել, թռչել, աղալ, սողալ,

շրջել, կարել, սրբել, բարեկենդան, խնամութիւն, նշանտուք, եւայլն, եւայլն:

13. Բարբառի մը կրած այլայլումներուն շափը որոշելու ատեն պէտք է նաեւ նկատողութեան առնել թէ որքան օտար տարրեր խառնուած են անոր:

Այս տեսակէտով Ակնայ գաւառականը դատելու համար պիտի առնեմ զայն ինչպէս կը խօսուէր 30—40 տարի առաջ, որպէս կ'ընեմ այս ուսման բոլոր ընթացքին մէջ: Դպրոցական կրթութիւն առած նոր սերունդը աւելի մաքուր հայերէն մը կը խօսի, սակայն այլապէս ալ հեռացած է իր գաւառականէն: Իսկ անուս գասակարգին մէջ, ընդհակառակն, միտում մը կը տեսնուէր տաճկերէն բառեր աւելի գործածելու, ազգուելով ոչ իրենց օտարալեզու քաղաքակիցներէն՝ այլ Ա.Պոլսէն վերագարձած աղգայիններու ոճէն, որ շատ աւելի տաճկերէն կը պարունակէ, եւ զոր նրբութեան ցոյց մը կը համարին: Օրինակի համար, ծերերը միշտ կ'ըսէին, կրկնութեան պարագային, “ու չ (ոչ) ես գնացի, ու չ հարսս խրկեցի...” նոր սերունդը կ'ըսէ “նէ ես գնացի նէ հարսս խրկեցի...” Այսպէս նաեւ թալցայ, կամ “խօնճեցայ...” ըսելու տեղ կ'ըսէ “եորուլմիշ եղայ...” “կածառ...” տեղ “մաշա...” կը գործածէ. “սըվարնալ...” տեղ “ալըշմիշ...” կ'ըլլայ. “շատ կու քերենու...” նը զուն ալ տիգաս, չըսեր, այլ “շատ էրէն կ'անէ Քէ զուն ալ տի գաս...” եւայլն: Շատ որոշ կ'երեւայ որ, եթէ դպրոցական կրթութիւնը օգ-

Նութեան չհասնէր, այս գաւառականը արագօրէն վատթարանալու դատապարտուած էր:

Չմոռնանք դիտել տալ նաեւ սա իրողութիւնը թէ աւելի հայերէն դիտեն անոնք — հին թէ նոր սերունդ — քան անոնց խօսակցութենէն կարելի էր տեսնել: Առվորութիւնը ըրած են շատ մը տաճկերէն բառեր գործածել որոնց հայերէններն լաւ ծանօթ են իրենք, զոր օրինակ, լաւ դիտեն նույնուն, ուստի ուստի, ինդիր, ժիր, անոնի, ընդունի, նորի, ընդունի, բառերուն նշանակութիւնը, սակայն իրենք կը գործածեն տաճկերէնները (իս-ը, իւլ կամ հաս-ը, դ-ը-յել, իրին, չ-ս-ր, չը-ն, ու-լի-ն, ինի, ի-դ-ը-լ անել:)

Կան կարգ մը բացատրութիւններ եւս մանաւանդ հայհցանք եւ յիշոցք, զոր տաճկերէնէ առած կը գործածեն, շատ լսած ըլլալով, թէպէտ այն օտար բառերուն դէմ, զատ զատ առած, հայերէն բառերը դիտեն ու կը գործածեն որիշ խօսքերու մէջ զ. օ. “Եօի լընիս, (եօի օլուն), “ը-ե-նիւ լընիս, (ը-նիւ օլուն): “աէֆ էղին (տէն օւ.) եւայլն:

Կան նաեւ կարգ մը հայերէն բառեր զորս չեն սովոր գործածել, բայց եւ ոչ անոնց տեղ տաճկերէններ կը դնեն, այլ պարզ ու նախնական բացատրութեան մը կը դիմեն. զ. օ., “չէ չիմ ըսեր, (չիմ մերժեր). “չէ չես կընար ըսեր, (չես կընար մերժել.) “անենկ է նը, (ու-ը-մն), “ալ ինչ կայ, (զարմանք): Այս բացա-

տրութիւններն տաճկերէն համապատասխան ձեւերուն թարգմանութիւնն են թերեւս:

14. Ոչինչ այնպէս լաւ կը ծառայէ բարբառի մը աղաւաղմանց աստիճանին եւ ընդհանուր կերպարանին վրայ ճիշդ գաղափար մը տալու ինչպէս այն բարբառով խօսակցութեան մը նմոյշը, մանաւանդ կանանց միջեւ խօսակցութեան: Ահաւասիկ օշինակ մը, ուր կատարեալ հաւատարմութիւն պահուած է Ակնայ բարբառին հանգամանացը¹:

Խ Ս Ա Կ Յ Ա Խ Թ Ա Խ Ն Մ Բ

(Թագու խայժուն կ'այցելէ Հռիփսիմէ խայժուննենց տունը, ուր ներկայ են այն պահուն հիւրբնկալ ամիկինին հարսն ու մէկ թռողը, Հաճի Տառա:)

Հ. Խ. — Բարով եկիր, Թագու խայժուն:

Թ. Խ. — Բարին աղաներուն արե՛ւը լընի:

Հ. Խ. — (Հարսը կ'ուզէ հիւրին ձեռքը պագնել) Քըլ, ձեռքտ տուր ուր (որ) պագնէ:

Թ. Խ. — Մէղայ, նոր հարս է. ալ անհին էդէթներէն վաղ տի գանք:

Հ. Խ. — Ես քանի ողջ իմ նը մեր տունը նոր էդէթ չի տի մննէ, տատս ու մարս ուսկի

¹ Աւելորդ կը համարիմ, սակայն, ճշգրտութեան համար էս-ով հեղեղել այն բառերը ուր ու երկրարբառը մեղմացած հնչում մ'ունի, զասն զի էս հեղեղով շափազանցութիւն մը ըրած եւ ճշգրտութենէ աւելի եւս հեռացած պիտի ըլլայի:

վար գնաց նը ես ալ անկի վար։ Զեռք պազնեւ-
լով օրու բերան է մաշեր։

Թ. Խ. — Եկու քովս նայիմ. Հաճի Տատ,
բարով տղայ. (շաքար կը լեցնէ մանուկին
ափը):

Հ. Խ. Քըլ, չէ՞ն կենաս, Թագու Խաթուն,
էմիկն գալուտ բա՞ն տի տաս. ի՞նչ զէ հմէթ։

Թ. Խ. — Զէմէթի ի՞նչ կայ. անուշ լընի.
տղայ է, պիտի ուտէ ուր մեզնայ։

Հ. Խ. — Բերանը կոյնած ունի. առ-
արւընէ միժվի իրիկուն կ'աղայ ու կ'աղայ։ Գնա-
աղբիրէն պաղ ջուր մի բեր ուր նէնէ խաթունտ
խմէ (խօսքը Հաճի Տատին ուղղելով)։ — Ասօր
շատ շոգ է, նստած տեղերնիս կու քրտնինք։

Թ. Խ. — Քանի՞ տարուան է թուտ,
Հոռիսըմա Խաթուն։

Հ. Խ. — Զատկուն չորեքշաբթին վեցը
լմնցուց օխտը մտաւ։ Անպարտակ է. հեշ տտիկ
շունի. Խաղընկեր չի գննէ նը բարձերուն հետ
կու գզուըտի. հոգին մեծ է, ինք տու տանձէ։
Աշունս աշկերտ (դպրոց) տի տանք ուր ինք իր
ձեռացը խալըսի։

Թ. Խ. — (ջուրը մանուկին ձեռքէն առ-
նելով) Ապրիս։ (Խմելէն վերջը՝) երկանարեւ
լընիս. աղաաղբարտ (հայրդ) աս ջրին պէս վազէ
ու գայ (պանդխտութեան տեղէն)։

Հ. Խ. — Աս(տ)ուած ձանիկտ լսէ, Թա-
գու Խաթուն։

Թ. Խ. — Գիտիմ թը հինկ տարի մի
էղաւ կարո աղային Ստըմպօլ գնալուն։

Հ. Խ. — Ալեք ըսէ. Հաճը Տատը չորս
ամսուան էր գնաց նը: Դիմանալու բան չէ,
մարիկ, ըմա Աս(տ)ուած համբերութիւն կու
տայ: Պաւիթ աղան (Թ. Խ. ին այրը որ Պողիսէ)
ինչ կու գրէ:

Թ. Խ. — Աշունս սիլա տի գայ: Արբուն
նշանեցանք, հարանիքին հոս տ'իլի:

Հ. Խ. — Քըլ, չըսե՞ս ուր խնտամ: Շնոր-
հաւոր լընի. Ասուած կատարն հասցնէ:

Թ. Խ. — Տառօսը Հաճի Տատին գլոխը
լընի:

Հ. Խ. Տառօսը էմմէն էրկէնի գլոխը լընի:
Գիտէի ուր ժամկոչենք Արբուն կ'ուզին, ըմա
ձան մի չելաւ նը ըսանք թը զըհէր ջուրն ինկաւ:

Թ. Խ. — Քըլ ի՞նչ կ'ըսես ուր. շատ
մարդ ախշիկ է նշաներ ըմա, մերինը առակ
ւ'օրինակ էղաւ: Անոնք կու գրին Ստրմպոլ,
մենք կու գրինք. չորս ամիս էր ուր (որ) մէջն
երերուն էանք:

Հ. Խ. — Անդիի գոլոփը հըմա շատ կու
խոխայ:

Թ. Խ. — Ես էռջի օրէն ըսի թը անոր
ախշիկ չիմ ի տար: Տղան բարով տղայ է ըմա
ան ի՞նչ կապուտցած մար է. մասլումն ի՞նչ
ըսիմ ու անոր ճաթակը ձգիմ. ախշընակս դրսի
դոռն է մնացեր:

Հ. Խ. — Հըւա թող անոր խնամի լընէիր
ուր տեսնէիր թը ձէռքը ինչեր քաշէիր: Խօսքս
քեզ մնայ, անոր մեկալ խնամին իմ դրացինս
է, շատ է տէրտեր թը ախշընին վայն ի վըրան

կու գայ. կեսուրը միժվի իրիկու գլխուն վըրայ քար կ'աղայ. գագկայ մին է ուր, ջուրը կու բագեղի, անոր բերանը չի բագեղիր: Խնամուն էմմէն արածին ալ ակար մի կու գննէ. սինի է կապեր խրկեր նը, հացենի է էղեր, բերնին մէջ չի հալիր էղեր... ժամուն ճամբան ռաստ է եկեր նը ձէռքը չէ քաշեր պագեր...: Դիմանալու բան չէ ըմա, մուռ կ'անին, մինչուկ ուր (հարսին) երիկը Ատըմնկոլէն գայ. գայ նը տի բաժնուին:

Թ. Խ. — Հը, ըսել է թը պզտի տղան տի կարգ է ու անոր հետ տի նստի:

Հ. Խ. — Հըմա ալ գարիկոնց ախշընին ետրւէն ին ինկեր. մարդը մարդն ին կցցեր (կցեր):

Թ. Խ. — Լըսեցի. հէմ միտք ունին էղեր տալու: Ախշիկը դըմխի բան մին է. քարին վրայ կոխէ՝ քարը կու պառոի. աջիկ աչքն ալ շիլ է քիչ մի: Անենկ կեսուրն ալ անենկ հարս մի պէտք է ուր իրարու տան ու առնին:

Հ. Խ. — Տեսեր իմ, գիտիմ թը ինչ սեւ կատու է: Տարի մի հարմութիւն ուր անէ նը ճակտին տէրին տի ճաթի. հըլա անկի ետեւ կըայ նը կեսուրը թօղ ըսէ թը աչիցտ վըրայ ունք (յօնք) կայ, տես թը ինտոր բրդերը տի տնկուին:

Թ. Խ. — Մէյ մի ուր ան շիլ աչուին խոլըք նը՝ կեսուրոջը սիրտը փորը տ'իյնի (երկու տիկինները կը ծիծաղին): Չի տի կընայ հարսին

շատ առղայ բանեցներ ըմա, ըսածիտ պէս, մօրը
միսը տ'ուտէ խէտիմի:

Հ. Խ. — Ինչու ելար, թագու խաթուն.
պոհ մին ալ նստէ խաթերս հըմար:

Թ. Խ. — Զէ, չիմ կրար:

Հ. Խ. — Էճէլէ արիր. գիտես թը կրակի
վրայ էիր նստեր:

Թ. Խ. — Ես ալ կ'ուզիմ ուր նստիմ
ըմա չիմ կրար. հազար բան կայ անելու. գալ
շաբթու նշանտուք տի դան. անկի ետեւ ալ
ձիչէզին երերը տ'իյնինք:

Հ. Խ. — Քանի խաթ ձիչէզ տի տաք:

Թ. Խ. — Հինկ խաթ. — Առմալու էն-
թէրի մի, չէթէրի ֆիստան մի, կիւլմէզ ֆիստան
մի, հինկ կոճիկ քուռք, հինկ պօյով քուռք,
լաֆուռ շալ մի, ճառ շալ մի.... Ֆէրէճէն ու
ծոյյը բաները Ստրմպոլէն հետը տի բերէ,
մեկաներն ալ հոս տ'անինք: — Մնաս բարով,
Հաճի Տատ.... Հետս կու գան. քեզի շատ
շէքեր կու տամ մերը կու գաս նը:

Հ. Տատ. — Տու դամ, մամաս ալ դայ
նը տու դամ: (Երկու տիկինները կը ծիծաղին):

Թ. Խ. — Կու դամ, չի կրար ըսեր,
տըհա թէրխաշ կու խորըթէ:

Հ. Խ. — Ծնահւորել ուր դամ մը հետս
տի բերիմ, խելօք կենայ նը:

Թ. Խ. — Մնաք բարով, Հռովիսըմա
խաթուն:

Հ. Խ. — Բարով եկիր:

Գ 1. Ո Ւ Խ Գ .

ԱՐԵՎ Բ-ՐՔ-Ն-Ի ՔԵՐ-Ք-Ն-Ռ-Ն-Շ:

15. Ակնայ գաւառականը, ինչպէս նախորդ գլխուն մէջ ցոյց տրուեցաւ, շատ աղաւաղումներ կրած ե եւ վերջին կէս դարու ընթացքին աւելի որոշապէս միտած է իր վաղնջական կերպարանը կորսնցընելու, այսու ամենայնիւ, առնելով զայն ինչպէս ես սորված եմ իմ մանկութեան տարիներու ընթացքին, տակաւին կ'ընծայէ քերականական խոր հնութիւններ, որոց շատերը անշուշտնախապատմական դարերէ ի վեր պահպանուած են անոր մէջ եւ շատ դէպքերու մէջ կը նոյնանան հին գրաբարին հետ:

Այս բարբառին վաղնջական գծերը մասնաւորապէս երեւան կու գան բացատրութեանց հնաւանդ կերպերու, ասացուածոց եւ առակներու մէջ, այնպէս որ երբ ունինդիր կ'ըլլանք ծերոց խօսակցութեանը, այն տպաւորութիւնը կ'առնենք թէ անոնք իրենց խօսքի հասարակ հիւսուածքին մէջ առատօրէն, կը յեռուն հին պատուական քարեր եւ անարատ մարգարիտներ, ժառանգուած բայց ոչ գնահատուած:

Սասնոյ բարբառը որբան նշանաւոր է և նախզրին գործածութեամբը, Ակնայն ալ երեւելի է է նախդրին պահպանումովը իր շատ մը հնաւանդ խօսքերուն մէջ: Ահա քանի մը օրինակներ.

"Սրտէ է սիրտ ճամրայ կայ:

" Իմ սէրս է քեզ, իմ գանգատս ալ է քեզ":

" Շունն է շէմը, հարսն է կեսուրը":

" Մահն է քեզ", — " Մահն է խելքա ելէ":

" Վայն է վըրապ", — " Վայն է վըրան բերին":

" Գլոխն է քարը":

" Գլոխն է փորը":

" Հարսն է հորուն, տղան ի փորուն":

Զ նախդիրն ալ որոշ հայցականի վըայ դրուած կը գտնենք հնաւանդ բացատրութեանց մէջ.

" Մար շմանուկ կ'ուտէ",

" Փորս մօտ է քան չքորս":

" Չտեսը տես է ելեր. չոր տեսեր նը արմեցեր":

Այն պարագային ուր է նախդրին գործածութիւնը դժուարութիւն մը պիտի պատճառէր արտասանութեան, զանց կ'առնուի. այսպէս " մահն է քեզ, կ'ըսէ, սակայն " մահն ինք ելէ, կը շարունակէ, զի ոչ " մահն է ինք, եւ ոչ " մահն յինք, հեշտ է ըսել:

Խօսքի բազմաթիւ օրինակաց մէջ որ դեռ ընթացիկ են, է նախդիրը չի լսուիր այժմ, սակայն յայտնի է թէ յառաջագոյն լսուած է, զոր օրինակ.

— Աստուած (J)իշխանութեան պահէ:

— Ինքն (J)իր մօին դրեր է:

— (ի) մերն երթանք. (ի) Զերն էինք երեկ. (ի) մեծ - մըրոնցը տ' երթայ. — (ի) Գարիկոնցն երթանք: (Այս խօսքերուն մէջ “տուն” բառը զեղչուած է, եւ կը նշանակեն ի մեր տունն երթանք. ի Գարիկոնց տունն երթանք, եւայլն:)

— (յ) ով է ելեր. — (ի) հօքքորն է ելեր:

— (յ) եռ ելաւ, (յ) եռ հանեցի՛ ջուրը:

— (յ) իս տի գաս. — (յ) իս ինչո՞ւ չի գար (երախան):

— (ի կամ ո՞ւ) պարնտատս անխօս կեցայ:

— Խօսքս (ի) քեզ մնայ:

Յայտնի է թէ “գուրս”, եւ “ներս”, ալ յառաջադոյն “ի գուրս”, եւ “ի ներքս”, նախդրով գործածուած են:

Նախադրութիւնը երբեմն իր խնդրէն առաջ դրուած կը գտնուի, զօրէն գրաբարի.

Դէմ Աստըծու է:

— Հետ ատ էմէնուն:

16. Հոլովմանց եւ յոգնակիի ձեւերուն մէջ եւս շատ վաղնջական գծեր կը մնան:

Յոգնակիի սովորական ձեւը կայ — քարեր, ծառեր, սրտեր, տներ, բայց կայ նաեւ, մասնաւոր բառերու համար մասնաւոր ձեւ:

Տալ, ներ, տագր, աղբար, քոյր, յք, մէջ կըլլան տալ - ուրտաք, նիրուրտաք, տագերտաք, աղբրտաք, քուրուրտաք: Ծայրի +էն շոյի փոխելով կը շինեն սեռական եւ տրական — տալուրտաց, նիրուրտաց, եւն: Աեռականին վրայ մէ վերջաւորութիւնը աւելցնելով կը շինեն բացառական — տագերտացմէ, աղբրտացմէ.

Ընտանեաց անդամներուն անուններէն զատ նաեւ ուրիշ անձ նշանակող բառեր այդ կերպով յոգնակի կ'ըլլան. — մեծ — մեծունաք. Սուրբ — Սրբունաք. եւ կը հոլովին մեծունաց, Սրբունաց:

Մարմնոյ անդամոց միավանկ անուններն եւս յատուկ յոգնականակերտ մասնիկ մ'ունին որ է ուն. աչ-ուի. ընք-ուի. ձեռ-ուի, ծնկ-ուի, ոտ-ուի. մատ-ուի: Այս բառերուն բարդեալներն յոգնակիին վրայէն կը ձեւանան. կամարընքուի. [թուխաչուի,

Այս խմբին կրկին յոգնակի ձեւը — ծնկուըներ, ձեռուըներ եւ այլն — ստորին դարերու մէջ սկսած ըլլալու են: Սասունցին դեռ կ'ըսէ “աչուի”:

Այլուստ գիտենք [թէ ո՞ւ մասնիկն ալ յոգնակի կը շինէ. մանուկ, մանկտի: Թերեւս նիր-ուը-տ-աք, տալ-ուը-տ-աք երկար ձեւին մէջ կուտակուած են ուն, ո՞ւ եւ + յոգնականակերտները:

Պատճառ կայ հաւատալու [թէ այդ պարզ + էն ալ է+ եւ ու ձեւէ մը ամփոփուած է ի հնումն. երդ-իք, կար-իք, պարտ-իք եւ այլն՝ վկայ են այսմ:

17. Յոգնակիի + մասնիկը Ակնայ բարբառին մէջ կը բանի նաեւ տեսակ մը գոյական կազմելու՝ բազմութեան կամ սաստկութեան իմաստ մը աւելցնելով արմատին նշանակութեան. այսպէս հետեւեալ օրինակները.

Հոռուկ, որ կը նշանակէ վառուած կրակէ մը արձակուած ջերմութիւնը։ Կմանութեամբ կ'ըսուինաեւ ջերմէ տառապողի մը տաքութեանը համար, “Հուրբը կ'առնէ, եթէ ճակտին վրայ թաց լաթ մը դնես։

Ար-էտ, կերակուր եփելու համար խոհանոցին մէջ շինուած փոքր վառարաններու ամբողջ խումբը։

Խոռոչ, ծառի մը բունէն խոշոր ճիւղերու բաժնուած կէտը։

Եր-էտ, մարմաջ (démangeaison, itching), ինչպէս կ'ըլլայ մորթային ախտերու պատճառաւ։

Ալ-էտ, փտութիւն, իրը թէ անտեսանելի ուտիճներ տակաւ ծակէին ու փճացնէին. “Կերպ է խնկեր”։

Պոռչ, հուրբին հակադիրը, պաղէն պատճառած վիճակը — սառ։

Խոռոչ, խաղի եւ ծիծաղի նշաւակ ըլլալ. “Խաղք եղաւ”, կը նշանակէ խայտառակեցաւ։

Սուլ, սայլերէ շինուած աւազան մը ուր խաղող կը կոխեն, գինի շինելու։

Ուրու, անօթներու յատակը։ “Ուրքը փակեր է կերակուրը”։

Հեռու, asthme ախտը, որ դժուարաշնչութեամբ կը բնորոշուի։

Ասոնք գրաբարէն մեզի ծանօթ կարգ մը բառերու նման են — իռուտ, կը-էտ, ուկէտ, բերտ, բորտ։ Երբ + մասնիկը վերցնենք, բառին իմաստը կը փոխուի, — կեր, կրակ, պաղ, հեւ, խաղ, կուռ, դիր, բեր՝ տարբեր նշանակութիւն ունին։

Ըատ տարօրինակ է բըեր+ բառը, որ թէ եւ
եւ թէ + մասնիկները կուտակած է, եւ կը նշա-
նակէ յղութեան վերջին ամսուն վերջին օրերը:
Կայ նաեւ որդուեր+ բառը, որ յղի կնոջ ճաշակի
եւ մարսողութեան խանգարումը կը նշանակէ.
+ մասնիկին յաւելումովը կ'ապահովուի բառին
գոյականութիւնը, զի որդուեր պիտի նշանակէր
սիրտ աւրող կամ սիրտը աւրած:

18. Հոլովման կողմանէ Ակնայ բարբառը
յաճախ նման է գրաբարին, զ. օր. սեռական-
ները.

Զկան, մկան, գառան, նոան, ձմռանց ամ-
ռան, թռոին, տան, շան, ձնան (փոխ. ձեան)
եղան, բեռան, անձին, մատին, հարսին, ասղան
(ասեղան):

Ցղու, ձիու, իշու, սիրու, գինու, սիրելու,
ատելու (սիրելոյ, ատելոյ), հոգու, որդու, ա-
րեւու, ժամու, ծովու: Հոս ոյ եւ ոյ-ի տեղ ո-
մերձաձայնը դրուած է:

Անկանոն հոլովմանց մէջ եւս յաճախ գրա-
բարին չետ նոյն կամ նման է.

Հօր, մօր, եղբօր, աւուր, տագեր:

Աւրիշ վաղնջական ձեւով սեռական մը կը
գործածէ հետեւեալ բառերուն համար.

Քրոջ, Տալոջ, նիրոջ, տիրոջ, կեսրոջ, ա-
ներոջ, ընկերոջ, երկան, կնկան, աղջկան:

Ի մասնիկով սեռական ունեցող բառե-
րուն հոլովմանը մէջ գրաբարին նման է սեռա-
կանի, տրականի ու բացառականի մասին, սա-
կայն գործիականը է- կամ ո-ի տեղ ու մա-

Նիկով կը կազմուի: Կամ երկրորդ կամ վեր-
ջին վանկին ոյրը կը զեղչէ կամ չ-ի կը փոխէ,
որ գրաբարը կը պահէ զայն. զ. օ.

Քաղքի, քաղքով, քաղքէ,
Դանկի, դանկով, դանկէ,
Լեզուի, լեզուով, լեզուէ,
Շաքրի, շաքրով, շաքրէ.
Կռնըկի, կռնըկով, կռնըկէ:

Կարդ մը բառեր այս բարբառին մէջ առ
կամ այ երկար մասնիկը կ'առնեն սեռականի մէջ,
մինչ գրաբարը պարզ է-ով կը շատանայ. զ. օ.
ամսուան, վաղուան, հերուան, իրիկուան, շաբ-
թուան — լուսաւորչայ, Աս(տ)ուածածնայ, Ա.
Փրկչայ:

19. Բազմավանկ բառերուն վերջին վան-
կին — այդ վանկը արմատական ըլլայ թէ մասն-
կական — ա, է, ի, ա-, ձայնաւորները կը սղէ
հոլովման մէջ. զ. օր.

Սատընայ — սատընի, սատընով, սատընէն.
Ցորեն — ցորնի, ցորնով, ցորնէ.
Բերան — բերնի, բերնով, բերնէ.
Կոլվակ — կոլվեկի, կոլվեկով, կոլվեկէ.
Մնտուկ — մնտըկի, մնտըկով, մնտըկէ.
Քթնիկ — քթնըկի, քթնըկով, քթնըկէ.

Կամք, կամաց, կամօք.

Մեղք, մեղաց, մեղօք.

Միաք, մոաց, մոօք, խելք, խելաց, խելօք,
կեանք, կենաց, ձեռք, ձեռաց, ձեռօք, կը հոլովէ

անեղական պյս բառերը, գրաբարին նման. մինչ
ուրիշ օրինակներու մէջ գրաբարէն կը տար-
բերի. այսպէս, ոտք, ոտաց (ոչ ոտից). Աչք,
աշից (ոչ աշաց). եւ կ'ըսէ “աշից լոյս”, “ոտացս
միսը թափեցաւ,, : իսկ “ոտից”, կը նշանակէ տե-
սակ մը ոտնաման: Զեռք, ձեռաց, ձեռօք՝ կը
գործածուի ասացուածոց մէջ, (ի) “ձեռացս ի՞նչ
կու գայ” . “ձեռօք ւ’ոտօք”, “ձեռաց խաշլըխ,,
եւ այլն. իսկ սովորական յոգնակի ի համար
կ'ըսէ “ձեռուըներ,, եւ երբեմն ձեռքեր, զի
“ձեռք,,ը եղակի կը համարի: “Նշնպէս “պըռ-
կունք,, բառը իբրեւ եղակի կը գործածէ, իսկ
յոգնակին կը հանէ “պոռւկն,, հին ձեւէն, զոր
յոգնակիին մէջ միայն երեւան կը հանէ —
“պոկըներ”: Ասսոյ բարբառը եղական ձեւը
լաւ կը ճանչնայ, “վերին պոռւկ,, , “Ներքին
պոռւկ,, բացատրութիւններով:

20. ԴԵՐԱՆՈՒԱՆՔ ԳՐԵԹԷ Նոյն են ա-
րեւմտեան արդի գրաւորին հետ:

Այս բարբառին անծանօթ են “ասի,,
“ատի,, , “անի,, , “ասիկայ,, , “ատիկայ,, , “ա-
նիկայ,: ”

21. ‘ՆԱԽԴԻՐՆԵՐՈՒ մասին ալ այս բար-
բառը նման է արեւմտեան գրաւորին: Ինչպէս
տեսանք վերը շատ ասացուածներու եւ
առակներու մէջ վաղնջական ձեւեր ունի, եւ
յաճախ կը գործածէ է նախդիրը: Լեռն ի վեր,
լեռն ի վար. դարն ի վեր, դարն ի վար (վազել).
գետն ի վեր, գետն ի վար (լողալ). բերեսք ի վեր
բերեսք ի վար (պառկիլ). բերանն ի վար (խոժել).

քինմն ի վեր (քաշել). երեսն ի վեր (ըսել).
ակոնճն ի վար (փափառլ). գլխուն ի վար
(թրջել). մէջքն ի վար (ուռենալ). իրիկուընէ
ի վեր (հազար). գլխիվար (կախել):

ՆԱԽԸՆԴՐՈՒԹԻՒՆԵՐՆ ՆԵՐՆ ԵՆ ԱՐԵՎ-
ՄՈՒՅԱՆ ԳՐԱԼՈՐԲԻՆ ՀԵՄ. ՀԵՄ, ԵՄՔԸ, ԷԱԿՉ,
ՀՐՄԱՐ, ԵՄԵԼ. մէջ. առողց, քով, մինչեւ, մին-
չուկ, միժ վի. քան, քընծ, քըզ. հէռուն.
դուրս. ներս. պէս:

Այս բարբառին անծանօթ են “կուշտ,
եւ “խեչ” նախադրութիւններն:

22. ԱՌԱԽԲԱՑ'ՆԵՐՆ ԵՒՍ ԱՐԵՎՄՈՒՅԱՆ
գրալորին մէջ ճանչցուածներն են. “Հոս,”
“Հոսու,” “Հոն,” “ուր,” եւայլն: Քանի մը մակ-
րայներ տարբեր կը հնչուին. ուշ (ուշ). ասենկ
(ասանկ). հրմա (հիմա). պոհմի (պահմի):

Աւշագրութեան արժանի է գոյականի մը
կամ ածականի մը կրկնութեամբը շինուած
մակրայը, ինչպէս գրաբարին մէջ կը տեսնենք
օրինակները — չարաչար (տանջել), կէս ի կէս,
խառն ի խուռն: Այսպէս Ակնայ գաւառականը
կըսէ. “վախն ը վախն ուտել,” “ծուռն ը
ծուռը քալել,” “խենթն ը խենթը խնտալ,”
“կազն ը կազը խաղալ,” “մութն ը մութը չի
կարդացուիր,” “չորն ը չորը չերթցուիր,” եւ-
այլն, գործածելով և իրրեւ կապ¹: Գժուար կը
թուի ինձ վճռել թէ ասիկա Է թէ — յօդա-
կապին սղեալն է այս պարագային մէջ, սակայն

1 Ճանիկան ոյս ը յօդակապը է-ի ուղղագրած կը
դնէ իր աշխատութեան մէջ:

վայելու եւ միանգ ամայն ապահով է արդի գրաւորին մէջ ընդունուած ձեւը է-ով — վախն է վախը, եւայլն:

Գրաբարին մակրայակերտ “գոյնը որ “գոն, եւ “կէն, ձեւերով ալ երեւցած է (հանգոյն, որդոն, հիկէն), Ակնայ բարբառին մէջ եւս կը տեսնուի “կուն, ձեւով, եւ ունի մասնաւոր երանգ մը նշանակութեան: Մանուկները խնամուկունը՝ կը խաղան, այսինքն նմանութիւնը կ'ընեն մեծերուն խնամիական յարաբերութեանց: “Ինչուկունն (կամ ինչուկինն) է, կը հարցուի, այսինքն “ի՞նչ խաղ, կամ ինչ տեսակ գործ է այս, ի՞նչ գնենք այս շարժումին անունը, բացատրեցէք:

Իայ նաեւ “ինչեխու տարօրինակ մակրայը, որ կը նշանակէ “այնպէս, “Ինչեխ կ'անիմքեզ ուր, կամ “ինչեխ լընիս ուր (այնպէս ըլլաս որ...): Այս է անշուշտ վաղնջական “այնցեղ, ձեւի մը աղաւաղեալը: Մեծ Հայոց մէջ նցնը կը հնչուի “Էնցեւու:

23. ԲԱՑԵՐԸ կազմով եւ խոնարհումով նոյն կամ նման են արեւմտեան գրաւորին, միայն քանի մը բաներու մէջ տեղական նկարագիր ունի այս բարբառը:

Կու է միակ ձեւը որ սահմանական եղանակին հետ կ'երթայ, իւ եւ իւ անծանօթ են: Այս մասնիկը կը հնչուի պոլսական հնչումին ճիշդ նման, եւ ոչ “կիւ, ի պէս: Միշտ բայէն առաջ կը դրուի, եւ ոչ երբեք “խաղամ կու, եւայլն կը լսուի:

...ԵՌ վերջաւորող բայերուն ամենն ալ
...ԵՌ կը հնչուին։ Կու սիրէմ, կու քալէմ, կու
հեծնէմ։

ԱՀԱ քանի մը կարեւոր բայերու խոնարհ-
ման այն մասերը ուր այս բարբառը իրեն յա-
տուկ գծեր ունի։

ԻՌ (ԵՄ). Ես էմ, դուն ես, ան է. մենք
նկ, դուք էք, անոնք ին։ Մենք էանք, դուք
էիք, անոնք էին։ Տի լընիմ, տի լընիս, տի լընի,
եւայլն։ Տի լընէանք։ Էղիր, մի լընիր, մ'իլլիք։
Տ'իլլիս, չի տի լընիս։ Թը ուր լընէի, թը ուր
լընէանք։ Լընիլ, չիլլիլ։ Լընելու, չիլլելու։
Էղած, չէղած։

Կու լընիմ, կու լընիս, կ'ուլլի, կու լընինք։
Կ'ուլլէի (կու լնէի), կ'ուլլէանք։

ԱՆԵՌ (անեմ)։ կ'անիմ, կ'անես, կ'անէ,
կ'անինք, կ'անէք, կ'անին։ Կ'անէի. կ'անէանք.
արի, արիր, արաւ. արանք, արիք, արին. տ'ա-
նիմ, տ'անես, տ'անէ. տ'անինք, տ'անէք, տ'ա-
նին։ Արէ. մի աներ, մ'աներ, մ'անէք։ Անիմ
նը, անես նը. անէ նը. անինք նը, անէք նը,
անին նը։ Անել. անելու. անելիք. արած։

Հ-ՐԵՆՔ (հարցնեմ)։ կու հարցնիմ, կու
հարցնես, կու հարցնէ։ Կու հարցնէի, կու հար-
ցնէանք։ Հարցայ, հարցար, հարցաւ. հար-
ցանք, հարցաք, հարցան։ Տի հարցնիմ, տի
հարցնինք։ Հարցէք, մի հարցնէք։ Հարցնել.
հարցած. հարցնելու. հարցնելիք։

Կ-ԱՒ (ունենամ)։ Ունիմ բային պակաս-
ները կը լեցնէ։ Ունիմ, ունէի, ունէանք. կալ-

լէի նը, կալէտնք նը (եթէ ունենայի, եթէ ունենայինք). կալես, չի կալես (ունենաս, չունաս). կալածս (ունեցածս):

24. ՄԱՍՆԻԿՆԵՐ. Այս գաւառականին մէջ հայերեն լեզուին մասնիկներուն ամենն ալ գրեթէ ծանօթ են, եւ ոմանք շատ սիրուած են: Հոս պիտի յիշեմ զանոնք ոչ այնքան կատարեալ ցուցակ մը կազմելու նպատակաւ որքան յիշելու համար ածանցեալ շատ մը բառեր որք կարեւոր նշանակութիւն ունին եւ ոմանք կը թուին Ակնայ բարբառին մէջ միայն պահուած ըլլալ:

ԱԿ. կարմնձակ. ներքընակ. բութակ. անցակ. գաղտընակ. ձեռնակ. խացակ. վախընակ. անպարտակ. անառակ:

ԱՆ. Անառ. աներես. անժուր. անչատնում. անկուտի. անտունի. անպարտակ. անառակ. անզգամ. անբան անասուն:

ԱՆ. (ՔՐՅ-ՇԵՒ). կոկան. գոլան. զռնչան կթան, խոչան (կով). հաշան (շուն). կճան (մեղու, խոտ). կարգձան, ածան (հաւ). ուզան (բերան). գործան (պլոճ). ուտան, խման, վազան, խնտան, ճան (մարդ, մանուկ):

ԵՂԵԿ. Խմորեղէն. անուշեղէն. մսեղէն. բանձարեղէն. չորեղէն. կաթնեղէն. ընտեղէն. Ճերմակեղէն:

ԵՆԻ. պահենի. ինչենի:

ԵՆՔ. Տէր-Խազարենք. Ժամկոչենք. Խանարենք. Չօփուռենք. Չանկենք. Ախենք. Վաենք. Բարսեղենք:

Ե. բրդէ, գերձանէ, մազէ, քթանէ, բամ-
պակէ, տերեւէ, թղթէ, կաշիէ, փառէ, քարէ,
երկթէ, պղնծէ, արծըթէ, ոսկիէ:

Ի. աղի, օլլի (*անաղի*), մատնի. կաղնի:

ԻԿ. կրծիկ. տոտիկ. թոկիկ. գնծիկ. գնտիկ.
հարիկ. մարիկ. էրիկ. կնիկ. պլիկ. խպլիկ. տտիկ.
մտիկ. հատիկ. կտիկ. մաղիկ (*մեղրիկ*). չլթիկ,
լոլիկ, լոշիկ. դլիկ. լլիկ. կզնիկ. քթնիկ. կռիկ.
ճռիկ. վռիկ. գուգուլիկ. խատուտիկ. կկրիկ.
մճրիկ. թստափորիկ. շուշտիկ. լափստիկ. ծափ-
լիկ. մլժոիկ. չտիկ. քստիկ. ոլվլիկ. ուղուզիկ,
պլւզլիկ. քցրփոիկ. խզիկ բզիկ, մտացիկ.
դլթիկ, ինկիկ. ճթիկ. կլիկ. շուտիկ. փզիկ,
բշտիկ. իլիկ. կոճիկ. կոտիկ:

Ի2. Մանիչ. ձաղկիչ. փարդիչ. քերիչ.
կապիչ. խառնիչ. ջրխմիչ. վերվերիչ. նետիչ,
առիչ:

ԻՔ. Առնելիք, տալիք. ուտելիք, խմելիք:

ԾԲԽ. Շինծու. տրծու. փոխծու:

ԿԸՆ. Սիրական. լալկան. ծծկան:

ԿԸՏ. Մսակոտ. վախկոտ. մոռցկոտ. պար-
ձենկոտ:

ՄՆԻ. Ահոմի, վշտնմի, նեղմի, հեւըռ-
մի, դաշմի:

ՆՈՑ. Հաւնոց. զզանոց. գոգնոց. մատնոց.
վարնոց. հինկնոց. քսաննոց:

ՈԶ. Տնկող. կոկող. գոզող. լոլող:

ՈՂ. եփող. թրող. սիրող. ուտող. գրող.
կարդացող, եւայլն:

ԱՆՔ. Խազիկոնք. գարիկոնք. մարոնք,
կեսրոնք. աներոնք. հօրբռոնք. մօրբռոնք. աղբ-
ռոնք. քրուռոնք:

ԱՎ. Աւժով, բարով. սիրով. համով.
Հոտով:

ԱՏ. Փոշոտ. աղտոտ, եւայլն:

ԱՐԴ. Փոխնորդ. ձամրորդ:

ԱՑ. Շարոց. սղոց. յօտոց:

ԱՒԵՑՔ. Իջուացք. աւըլուացք. լըւացք.
Հըլյըւացք (ընտրուացք):

ԱՒԹԻՒՆ. Տաքութիւն, պաղութիւն, եւ-
այլն:

ԱԿԿ. Այս մասնիկն ալ Իկ ին նման շատ
գործածական է, եւ թէ նուազական, թէ փա-
ղաքշական եւ թէ դերբայական նշանակութիւն-
ներ կու տայ: Իշուկ, նազուկ, նունուկ, սանուկ,
սուսուկ, տաքուկ, պաղուկ, էրուկ, գիրուկ,
փախուկ, խենթուկ, կամցուկ, կժկժուկ, քսր-
տուկ, լղուճուկ, լիրտուկ, որսուկ, կարմրուկ,
քուրուկ, հարսնուկ, աղբրուկ, մոնչուկ, ձաղուկ,
սեւուկ. — կայնուկ, նստուկ, պառկուկ, ան-
ցուկ ու մոռցուկ:

ԱՒՑ. Սեւուց, գեղնուց, ձերմկուց, ժա-
մուց:

ԱՒՔ. Մաշուք. մաղուք. ձամուք. խմուք
կերուք. խառտուք. փշ(ր)ուք. տաշուք. քե-
րուք. թափուք. էւրլցուք:

ԱՔ. Փշոք. պլոք:

Զ. Զաես. Հաւան. Հիպիտու:

21. Արողէք. բերողէք. կարողէք. կաղնտէք:

ԱԾԲ եւ ԱԾԲԻ. Հայեվար, քրդեվար
մարդավարի, ամպավարի:

81. Ակնցի, Արեգլցի. Կամրկըպցի:
այլն:

Աշ բացասական մասնիկը Ակնայ բարբառին մէջ կ'երեւնայ «անտեէն կու գաս», բացատրութեան մէջ, որ կը նշանակէ «դուն միայն անիրազեկ ես»: Ինչպէս ունինք «տեղ». բառէն «անտեղեակ», նոյնպէս «տուն», բառէն «անտեէն»: Արդէն «տուն տեղ», «տնով տեղով», ոճը կայ, ցոյց տալու թէ այդ երկու բառերը հօմանիշ նկատուած են:

«Անտունի» բառն ալ բացասական մասնիկն ունի, եւ կը թուի սկզբնապէս նշանակած ըլլալ «տունէն զըկուած կամ պանդուխտ մարդու» երգը:

«Անտնտիլ» բայն ալ ան-տուն-տ-իլ է, որ է յանկարծական եւ վաղանցիկ կերպով մօռնալ, չյիշել, չգիտնալ զիւրին բան մը. «ինչո՞ւ անտնտեցար», այսինքն, ինչպէս կ'ըլլայ որ անտեղեակ, անյիշող կը գտնուիս այս պահուս:

Այս տարօրինակ ածանցեալներու շարքին մէջ է նաեւ «անառը», «անառը քաշուեր է»:

25. Այս գաւառականը բարդ բառերուն - յօդակապը կը գործածէ սակաւաթիւ օրինակներու մէջ, ինչպէս մումոլոր, խնտամոլիկ, մարդ-մօտ, մարդ-շող, թստ-փորիկ, ծո-մատ, քնք-պապ, մեծ-միտ: Երբեմն ո-ի մոխան և կը

դնէ, ինչպէս սանըմար, հաստըլլի, տաշտըբեր: Խոկ բարգերուն ամենամեծ մասը առանց յօդակապի կը կերտէ, ինչպէս բուխսիրտ, խոտկուս, կերկոխ, ընկզմէջ, ոտնտախտակ, մածնապուր, ջրծաղիկ, վերկար, մեծ գլոխ, կախգլոխ, կամարընքուի, սեւընքուի. թուխաչուի, սեւաչուի. բարակպոկներ. բացբերան, թուլբերան, անուշբերնակ. ամուրերես, սեւերես, ձերմակերես. ձերմակմօրուք, երկանմօրուք. ծուռըլլի, երկանըլլի, լանկոնակ. ոսկիփորիկ. սեւջլեր:

Բարդութեան մէջ ածականը գոյականին նախադաս կը դնէ, ուստի տաճ. “կէօզի աչքդ, բարդին նիւթական թարգմանութիւնն է” “աչքը բաց.ը, որուն հայ ձեւը պիտի ըլլար” “բացաշուի, ” աւելորդ հոմանիշ մը “արթուն” եւ “աչալուրջ” բառերուն:

Հետաքբբական է նկատել թէ բարգումը երբեմն յօդնակի ձեւին վրայ ալ կ'ընէ այս բարբառը — “թուխաչուի,, “սեւընքուի,, “բարակպոկներ,, “սեւջլեր,,

26. Ծարադասութիւնը ձկուն է այս բարբառին մէջ, եւ շեշտին պահանջման համեմատ բառերուն գիրքը փոխել գիտէ: Օրինակի համար բաղադրեալ ժամանակներուն մէջ եմ, ես, է, էի, էիր, էր, կրնան աներեւոյթ անցեալէն առաջ զբուիլ շեշտը զգալի ընելու համար. — Նուռ կերե՞ր ես. կերեր իմ. — Զիմ կերեր: Ազբարտ քեզ ուզե՞ր է, տ'երթաս. — Ազբարտ քե՞զ է ուզեր, դուն տ'երթաս: Տատտ կու կանչէ քեզ. — Տատտ քե՞զ կու կանչէ. —

տատտ քեզ է կանչեր։ — Ես ալ քարի մը
վրայ նստեր էի. — Ես ալ քարի մը վրայ էի
նստեր։

Գ. 1. Ա Խ Խ ։

ԸՆԴՀԱՅ ԲՈՒԺԵՐՆ։

27. Ակնայ գաւառականին ընտիր բառե-
րուն վրայ ուշադրութիւն գարձնելով՝ նախ եւ
առաջ կ'արժէ ի մէջ բերել այն արմատ բա-
ռերը օրոնք կամ բոլորովին անծանօթ են գրա-
բարին կամ ծանօթ արմատներու ուրիշ մէկ
ձեւն կը ներկայացնեն։ Այս արմատներն, մեծ
մասամբ շատ հին կը թուին։ Անոնք պէտք է
ձեւաւորեալ ըլլան լեզուին զարդացման այն
նախնական շրջանին երբ տակաւին արմատի նոր
ձեւեր կը ստեղծուէին։ Թէ ժողովուրդը, իր
պարզամիտ համարձակութեամբ քանի մը նոր
արմատական ձեւերու ծնունդ տուած ըլլայ
պատմական ժամանակներու ընթացքին՝ կարելի
է ենթադրել՝ առանց սակայն ապացուցանել
կարենալու։ Ակնայ գաւառականին արմատ բա-
ռերէն մէկ քանին ալ այնու միայն նոր են որ
նոր առումով մը, գրաբարին անծանօթ նշանա-
կութեամբ մը կը գործածուին։ Ամանք ալ գրա-
բարին ծանօթ ձեւով եւ նշանակութեամբ կը
ներկայանան, սակայն արմատն են այնպիսի բա-
ռերու օրք գրաբարին մէջ ածանցեալ կամ
բարդ վիճակի մէջ միայն կը գտնուին։ Ահաւա-
սիկ օրինակները։

Ավող, որ “կազմիմ” բային արմատն է եւ
“կապ”, արմատին մէկ լնկեր ձեւը: Երբ աչքին
վերի եւ վարի կոպերը ի ծնէ կից լլլան
աչքին դուրսի ծայրին վրայ, աչքը “կիպ”, է
կ'ըսեն:

ՅՈՒԹ, գրաբարի “ցիր” արմատին ուրիշ
մէկ ձեւը: “Կուտ կուտ ու ցուր ցուր անել”
կ'ըսուի:

ՅՈՒԹ, իրբեւ վէ արմատին ուրիշ մէկ
ձեւը, երեւան կու գայ “լուրել” բային մէջ,
որ կը նշանակէ լրացնել, բոլորել. “Երեսը լու-
րեր է”, կ'ըսեն երբ մօրթային բորբռքում մը
բոլոր երեսը կը վարակէ: Աւրեմն ինչպէս կայ
իւր եւ իւր, ճիշ եւ ճիշ, ճիշ եւ ճիշ, իւր եւ
ճիշ, նոյնպէս եւ լուր եւ վէ, շուր եւ շուր:

Ա.Բ.Ն. կամ ո՞չ արմատը կը գործածուի
միակ բացատրութեան մը մէջ — “ագինը
տակն առնել” (ագինս տակը կ'առնիմ քեզ):
Գրաբար ո՞ւ ացի ածանցեալին արմատն է որ
հոս երեւան կու գայ: Ինչպէս ակն, ոտն, թէկն,
ոլոգն, ունկն, ուլն, ուունգն, շուրթն, արմուկն,
մատն, ձեռն ունին և թարմատարը, նոյնպէս եւ
ագն կամ աքն է եղած բառը, որուն նուն ին-
կած է “աքացի”, ածանցեալին մէջ:

Թ.Լ.Ն., խոնաւութիւն (ջուր), “ամպէն թէն
կ'առնէ”, կ'ըսեն: “Թանամ” բային արմատն է,
միւս “թան” արմատէն պատշաճօրէն զանազա-
նուած է ոյրի փոխուելով յէ: Երրորդ ձեւ մըն
ալ գասական հայերէնին ծանօթ “թօն” է:
“թէն, ը իրբեւ ածական եւս կը գործածուի,

սակայն դարձեալ ՝ թէնը նուազ ջուր կը պա-
րունակէ քան ՝ թացը:

ՓԱԽ. Գրաբարը ՝ փախչիմ, բային պարզ
՝ փախ, արմատը չէ աւանդած մեղի, Ակնայ
գաւառականը կ'ըսէ ՝ փախ դնել ետեւէն,
՝ հալածել զոք ՝ նշանակութեամբ: Ռվէ
ետեւէտ փախ դնողը (ինչո՞ւ այդքան արագ կը
քալես): Ունի նաեւ ազուրը բարդ մը — գի-
շերփախ — որ կը նշանակէ գիշերային (խու-
ճապեալ) փախուստ. ՝ ի՞նչ է էճէլէնիս, գի-
շերփախ է, կ'ըսուի:

ԾԵՇԾ արմատն ալ, ՝ ծեծ ուտել, , ՝ ծեծ
(պատերազմ) անել, եւ նման բացատրու-
թեանց մէջ կը գործածուի, մինչ դասական
հայերէնը զայն առանձին արմատ ձեւին մէջ չի
աւանդեր, այլ ՝ բրածեծ, եւ այլն բարդու-
թեանց մէջ միայն ցցյց կու տայ անօր գոյու-
թիւնը:

ՔԵՐ, ՝ քերեմ, բային արմատը առանձին
գործածութիւն ունի ՝ քերի երկալթ, բացատրու-
թեան մէջ. կայ նաեւ բարդ մը ՝ տաշտաքեր:

ԱՃ, աճեմ բային արմատը, դասական
հայերէնին մէջ չենք գտներ. այս գաւառականը
ունի զայն՝ նախ իբրեւ ծառի նորարձակ ճիւղ.
՝ աճ է նետեր: ներկրորդ, նաեւ իբրեւ յոյժ
տարապայման աճում ստացող բուսական մա-
կարոյծ մը որ ջրի փողօակներուն մէջ կրնայ
այնքան աճիլ մինչեւ խափանել. այս առմամբ
է որ կ'ըսեն շատակեր եւ անյագ մարդուն՝ ՝ աճ
իս կլեր:

ԲՈՒԽԻՆ կամ՝ բուղիս, “բղխեմ”ի արմատը, առանձին կը գործածուի “բուխ սիրտ”, բացատրութեան մէջ, եւ կը նշանակէ դիւրաբուղիս դիւրազգայ սիրտ, ոչ քար եւ չոր սիրտ:

Խի՞պ, որ է ամօթ, պատկառանք, “խպնիմ” (ամշնամ) բային արմատը: Երբեմն կ'ըսուի “խիպ ու ամօթ չունին:”, Այս արմատը բնիկ հայ է իրբեւ ի՞ն-ուած, գոց, ծածկուած, (համեստ):

ՃՌԻԿ, դարձ, ուղղութեան յանկարծական փոփոխում: Կայ նաեւ “Ճռկ տալ., ասացուածը:

ՆՈՒՏԱՂ, քնոյ նշոյլն է, թեթեւ եւ կարձատեւ քուն մը. “աչքս նուաղ չմոտաւ:,”

ՔՐՔԻՐ, “քըքրեմ”ի արմատը, որ կ'երեւնայ “քըքիրն առեր է, բացատրութեան մէջ, խօսելով խմորին վրայ, եւ կը նշանակէ իժ է զանգուածը ճիշդ բաւական ազդուած է խմորէն եւ կրնայ մանր հացերու ձեւով տարածուիլ եւ եփուիլ:

ՀԱՅ, “հարբուխ”, կը նշանակէ. “հար եմ եղեր, կ'ըսուի: Ասիկա “հարկանեմ”, բային արմատը չէ. այլ ընկերն է “սոր, ամ”, “թոր, ամ արմատներուն, եւ կը նշանակէ վազել, հոսիլ: “Հ-ը, ուստ (իրբեւ առատահոսութիւն) եւ Հ-ը, իւն (իրբեւ վազուն), եւ “Հ-ը, իւր (իրբեւ հոսող, առատ), կը թուին նոյն արմատէն ծագած լինել (Բաղրուպանեան, Հ. Ա. 4—5, 1908): Այս արմատը իր կարճութեամբը ընտիր է, զի կրնայ բարդութեանց հիմ ըլլալ:

ինչպէս եղած ալ է, “փորհար,, բառին որ է աղեաց հարբուխը:

ԱՌԻՔ, առնուածքը, ապրանքի մը առնուած գինը. “առքը քանի է:” “Ծախք (վաճառում) բառին հակադիրն է կազմով:

ԱԼՈՐՔ, ոլորուած, պրկուած վիճակ կամ իր. “Ճիվերուս ոլորքը քակեցաւ,, խօսքը կը նշանակէ թէ սրունքը շատ քալելէն ուժասպառ են եւ այլեւս անզօր են անձը վեր բռնելու:

ԱՅՍ “Առք,, եւ “ոլորք,, արմատները, + -ի յաւելմամբ, կը յիշեցնեն ամբողջ հոյլ մը նմանօրինակ կազմով բառերու, ինչպէս լոյն+ (լայնութիւն), երչոյն+ (երկայնութիւն). Եւ այս օրինակները որ արգէն տեսած ենք — հորք, կերք, կապք, հալք, եռք, հեւք, եւայլն (էջ 41), որք ցցց կու տան թէ այս գաւառականը կը սիրէ արմատ բառեր գործածել՝ ըլլայ բոլորովին նախնական վիճակին մէջ, ըլլայ + մասնիկին յաւելումովը: ԱՆ (երկիւղ), չէր (գիւտ) եւ չէ (օգն) արմատներն, գրաբարին ընտանի, նոյնպէս ընտանի են այս գաւառականին: Կ'ըսեն տատին ահէն,, “Աստուծու ահը,, “կուտը կուտին օգ է,, այս ինչ պտուղը հիմա “գիտ է, (կը գտնուի, եղանակն է):

ԱՅՍ գաւառականին մէջ պահպանուած արմատ բառ մըն ալ կլոֆն է, որ է գունդ կամ գնտակ: կը թուի globus լատիներէն արմատին հայաձեւը: Ակնցիք կ'ըսեն հաւկթին կլոփը (գեղնուցը), աչքին կլոփը: Ցայտնապէս լեզուին բնիկ բառերէն մին է, եւ ոչ փոխառեալ:

28. Կան ուրիշ բառեր ալ, ածանցեալ կամ բարդ, որոնք ձեւով նման են երբեմն գրաբարին, պարզ ենթաձեւ մը կազմելով ծառնօթ տիպի մը, եւ երբեմն ալ նոր են թէ ձեւով եւ թէ իմաստի երանգով։ Տեսնենք նախ բայերը։

ԽՈՒՐՈՒՐԻԼ = գրաբարին “խարուրիլ”ը, եւ կը նշանակէ տիրամած ըլլալ¹։ Խաւար եւ տիրուր բառերուն հետ ստուգաբարանական կապակցութիւն ունի։

ՔՆԿՐԻԼ = ցաւի կամ՝ տրտմութեան պատճառաւ անքուն մնացած անձին թեթեւ կերպով ի քուն մտնելը։

ԽՈԽՈՒՆԼ = գրաբարին “մախալ”ին նման է, տհաճութիւն, վիշտ եւ նախանձ խառն են, բայց խուլ կերպով կ’արտայայտուին։

ԽՈՒԾԲԵԼ = “աչքերը խոլըրել”, բարկութեամբ՝ վախցնելու համար, կամ հիւանդութեան ատեն՝ անգիտակցօրէն աչքին կլոփը շափէն աւելի վեր, վար կամ մէկ կողմ դարձընել։

ԾԼԾԲԻԼ = երեսն ետին “շլըրեցաւ”, կը նշանակէ “ոլըրեցաւ” “դարձաւ” “ԾԼԾԲՈՒԻԼ” կը նշանակէ դառնալով գետին իյնալ դիտապաստ, ուժգին հարուածի մը ազգեցութեամբ։

1. Հանդերձ ոգոյ գլենցը եւ աղակղեալ կուռսուն երբեւ զագաւոր երեւեր, խօսքին մէջ, “խարուեալ”ը պէտք է ուղղագրուի “խարուրեալ” եւ նշանակութիւնը ու “աղաւառ” այլ ամիսունը ցոյց տրուի։

Այս երկու բառերը, խոլորել եւ շլքիլ,
ովոր, արմատէն են, ինչպէս բոլորիլ, մօլորիլ,
ջոլորիլ, գլորիլ, եւ այլն:

ԽՈԽԵԼԾԱԽԻԼ = “խոյլ” արմատէն. անսովոր դիրքերու մէջ մնալով մարմնոյ անդամոց ցաւի եւ թմրութեան խառն զգայութիւնը ունենալն է. ինչպէս երր զլիսուն տակի բարձր չափազանց բարձր կամ չափազանց ցած ըլլայ, վեղը կը խուլատկի: Ծատ խաղալէն, հեծնելէն, քալելէն եւս յառաջ կու գայ այս վիճակը որ յոգնութեան կամ չափախոնչութեան արդիւնք է, տեսակ մը ինքնաթանառում:

ԹՆԹԵԼ = պղտիկ հարուած մը տալով դպչիլ. “թնթես նէ կ'իյնայ, կ'ըսեն, ցոյց տալու համար թէ անձը որքան տկար է կամ իրը որքան անհաստատ դիրք ունի: Ասիկա “թինթ՝ արմատ մը կ'ենթազրէ, եւ տարրեր է “թունդ, արմատէն ելած “թնդամ, “թնդեցուցանեմ” էն, որոնք յաւէտ ձայնի կ'ակնարկեն, թէպէտ երկու արմատն ալ — թինթ կամ թինդ եւ թունդ բնաձայնական ծագում ունին: Վանի գաւառականը ունի “թնթոց”, որ է խառնիչ փայտ մը:

ԳՆՏԵԼ = “գունդ” արմատէն, որ անշուշտ նոյն է զըստարին “գունդ” ին հետ: Աւոյցի մը կամ բարձրացած մասի մը երեւան դալն կը նշանակէ: Մէկուն զլիսուն քար մը կը զարնեն, տեղը կը “գնտէ”: “գունդ” արմատը կը գործածեն իբրեւ ած. եւ գոյ., գնտածեւ

կամ կլոր նշանակութեամբ։ “Տափակ, ին հա-
կադիրն է։

ԿՌԵԼ = “կուռ, արմատէն, եւ կը նշա-
նակէ պարունակելի բանէն այնքան լեցնել եւ
խոթել պարունակիցին մէջ, որ ուսուցիկ վիճակ
մը յառաջ գայ։ “Խոտկուռ, բառը այդ իմաս-
տով բարդուած է։ Երբ տղայ մը արագ արագ
կ'ուտէ, “կու կոէ, կըսեն։ Այս իմաստով
Պոլսեցւոց գործածած թիսել, բառը տճ։ “Թըգ-
մազ, ն է։

Կայ նաեւ այս բառին արմատովը ասա-
ցուած մը “ուռն ի կուռը, որ չափազանց լե-
ցուած, ըսել է։ այս ինչեանք “ուռն ի կուռը
չեն, կը նշանակէ “չափազանց ունեւոր չեն։”

“ԹՈՐԱԼ, գրաբարին “թորել”, կամ
“թօրիւր, Մասնաւորապէս կը նշանակէ ոչ
սաստիկ այլ խաղաղ տեղալը անձրեւի, ցողի
պէս, մանր։ “Անձրեւը կու թորայ։”

ՃՈՐԱԼ — այս ու այն կողմ շաբժիլ, ճո-
ճիլ կանոնաւորապէս։ “պարը մտնողը կու ճո-
րայ։”

ԱՆՏՆՏԻԼ = մոային վաղանցիկ շփո-
թութեան մը արդեամբ՝ լաւ գիտցած բանը
շկարենալ յիշել։ amnésie ունենալ։ “Ինչո՞ւ
անտնտեցար։”

ԱՐՄՆԱԼ = զարմանալ։

ԲՈՒՆԱԼ = համակրիլ, սիրել, conge-
nitus ըլլալ։ “սիրտս չի բունար,, այս գործին,
պաշտօնին։ “Բոյն,, արմատէն է, եւ ըսել կուզէ

թէ սիրուը չէ կրցեր բայն լինել, իր ներսը ընդունիլ սիրով:

ԳՈՒՐԱԸԼ = կաթողին հոգով եւ անխօնչ կերպով բան մը ընել:

ԴԻԶԱՆԸԼ = ջղային եւ արեան շրջաբերութեան անհանգիստ զգացում մ'ունենալ շատ աղմուկ լսելէն կամ վէճի մտիկ ընելէն:

ԴՐՈԽԱ դիզացաւ:,

ԺՆՏԸԼ = իւլտիլ, շարժիլ. “Նստած տեղացը չի ժնտար:, “Հռվ չի ժնտար:,

ՍՈՍԸԼ, մանր ծածանիլը, ինչպէս գէր անձի մը միսերուն ԱսոսաԼը շարժման ատեն:

ՃՈՂՅԻԼ, մեռնիլ, հոգին փչել: ‘Ճաղ, (Ճող) արմատէն է. զի վերջին շռնչը փչելու վայրկենին մեռնողին սրունքները կ'երկնան եւ ուղղաձիգ կ'ըլլան ճաղերու նման:

ՄԵՂԱԿԱՑԵԼ, “մաղ,, արմատէն: Կը նշանակէ թուփերը ջրելու մասնաւոր այն կերպը որով առուին ջուրը մանր բազմաթիւ ճիւղերու բաժնուած՝ երկար ատեն բայց ճշճիմ քանակութեամբ կը վազէ ու խորապէս կը թափանցէ հողին:

ՄՇՏԸԼ = մատով դպչել անձի մը՝ անոր ու շաղբութիւնը հրափրելու համար: “Մէկը (լ)իս մշտեց:,

ԿՅՄԹԹԵԼ = շատ աղաւաղեալ բայց ընտիր բառ մը, որ պէտք է ուղղագրուի կցմտել, կամ մանաւանդ կՅՄԸՏԵԼ, այսինքն երկու մատերու կիցին մէջտեղ բերել եւ սեղմել բան մը.

ինչպէս մայրը իր տղուն “միսը,, կը կցմատէ” ի պատիժ :

ՊԱՏԵԼ (ՊԵՍՄԻՆ կը հնչեն). պոկ (կոկորդ, վեղ) բառէն, եւ կը նշանակէ խեղդել,

ՈՐԿԻԼ կամ օրկիլ = մրափելու ատեն զլուխին վար ու վեր տատանիլը: ՈՐԴԻՇ ձեւէ մը կրծատուած կը թուի:

ՊՈՒԽԵԼ = չեղուկով մը ողողել. “ցաւած ակռայիդ վրայ ճերմակ ջուր պղկէ:,,

ԽԱՎՈՒԻԼ = խաղցուիլ: Երախայից մասին կ'ըսուի, թէ “ինչ կ'անիմ չի խաղցուիր,, չի զբացուիր եւ լալէ դաղրիր երգել, խաղալիկներ տալ եւ այլն օգուտ չեն ըներ, ‘չի խաղուիր:,,

ԲՈՒԷԼ = (բւալ) Մանկան խօսելու նախնական փորձեր ընելը, առանց յստակ արտասանութեան, անասնօրէն:

ԼՈՍԵԼ = գրաբար “լեսում”ին ուրիշ մէկ ձեւը: Մանրել, փշրել: Ըստպէս նաեւ զր. ձեղուն-ը գաւառ. ձողունք է:

ՄԵՅԶՈՒԵԼ = նշմորել. կռահինել.

ԽԵԼՔՈՒԻԼ = քոնը սաստիկ գալ, անոր բոնութենէն յաղթուիլ, եւ աչքերը չկարենալ բանալ:

ՓՔՆԵԼ = ցորենը մաքրելու համար տես փուրին մէջ վեր վեր նետել եւ նոյն ատեն բերնով “փշելով,, թեփերը փախցընել:

29. Կրկնաւոր բայերը, ինչպէս գրաբարին եւ ուրիշ գաւառականաց, այս բարբառին մէջ եւս յաճախ կը հանդիպին: Արմատին

կրկնուելովը կը կազմուի բառը, եւ կը նշանակէ
պարզ արմատին ցոյց տուած գործողութեան
կրկնութիւնը, շարունակումը կամ սաստկա-
ցումը։ Օրինակաց մեծ մասին մէջ արմատին
ձայնաւորը երկրորդ եզրին մէջ կը նուազի,
ոյրը եւ մ կը փոխուին ըթի։ Հանրածանօթ
օրինակներ են Հ-ՆՇԵԼ, Ճ-ԽԸԵԼ, Բ-ՔԸԵԼ,
ԲՐԸԵԼ, Դ-ԴԸԵԼ, Ի-ՑԸԵԼ, Ք-ՔԸԵԼ, Դ-ԴԸԵԼ,
Ա-ԱԸԵԼ, Ք-ՔԸԵԼ։ Կան սակայն այս գաւա-
ռականին մէջ քանի մը կրկնաւորներ մասնաւոր
գնահատումի արժանի, զի կարեւոր իմաստներ
արտայայտելու կը ծառային, եւ թերեւս յա-
տուկ են այս բարբառին։

ԾՈԳԾԸԳԱԼ = փառաւորապէս վայելել
բարիքներ, մանաւանդ հանդերձներ եւ զար-
դեր։ Գրաբար “շողշողել, ին ընկերն է”։

ՕՐՕՐԵԼ (օրլորել կը հնչեն)։ Այս բառին
բուն ձեւն է օրյօրել, եւ յին անկումովն է որ
կրկնաւորի երեւոյթն առած է։ Կը նշանակէ
օրէ օր ձգել, յետաձգել շարունակ։

ԲՈՒՆԲՈՒՆԱԼ = tête-à-tête խօսակցիլ.
Երկու կամ աւելի հոգիներու գաղտնի խօսակ-
ցութիւն ընելն է։ Ասոր գոյականն ալ կայ
ԲՈՒՆ-ԲՈՒՆ, եւ կ'ըսուի “բունբուն մ'ունին
մէջերնին”,, Փսփսալ կամ շնչել չէ, զի ձայնը
սովորական յատկութիւնը կը պահէ, միայն թէ
խումբէն գուրս, քիչ մը հեռուն գտնուողները
բառերը բաւական որոշ չեն լսեր որ հասկնան։
Աքանչելի հայերէն մը։

ԴԻՊԴԱԾԻԼ = պղտիկ վէճ կամ կոիւ
մը ունենալ մէկուն հետ: “Ընդհարիլ,,ին հո-
մանիշ մը:

ՀԱՅՀԵՐԵԼ կամ ՀԱՅՀԵՐՈՒՏԻԼ =
“Հարկանիմ,,ի արմատէն, կը նշանակէ միօրինակ
եւ երկար շարժումի մը ենթարկուելով յոգնիլ,
ինչպէս անվարժ մէկը ձի հեծնելով շատ կը
“Հարհըրուի,,

ՄՏՄՏԱԼ = մտածել, խորհիլ քիչ մը
մտահոգ ըլլալով, լրջօրէն:

ԶՄՇՄԱԼ = կերակուրը կամաց եւ քիչ
ուտել: Պատճառը կրնայ տրտմութիւն ըլլալ
կամ անախորժակութիւն, կամ կերակուրէն
չախորժել:

ԿՄԿՄԱԼ = խօսքը կամաց եւ գժուար
խօսիլ, ոչ բնական թմութովախօսութեան պատ-
ճառաւ, այլ ըսելիքը պատրաստ չըլլալով:

ՏՆՏՆԱԼ = վարանիլ կամ դանդաղիլ:

ԿՑՄՔՏԱԼ = նշան տալ նորէն սկսելու,
կամ թէ բոլորովին դադրելէ առաջ քիչ մը
զգալի ըլլալ գեռ. ցաւի նկատմամբ կ'ըսուի.
“ակռայիս ցաւը կու կըտմըտայ:,,

ՊԼՊԼԱԼ = փաքր լոյսի մը, ճրագի մը,
աստղերուն գողգոջ փայլիլը: “Փալփըլալ,, ալ
կայ, որ ուրիշ է:

30. Այս գաւառականին ամենէն պա-
տռական գանձերուն մէջ կը գտնուին բաղա-
դրեալ բայերը, որոցմէ շատ ունի, եւ որով եւս
կը նմանի հին գրաբարին: Ցայտնի է թէ գա-
սական հայերէնը աւելի կը սիրէ յ-յու ո-ոնիլ,

բարձր առնել, հասու լինել, որքել լինել, է մոտ դնել,
է արքայի կողմանունել, է հաջո աշել, է ինչ որ-
ինել, է շնունդ քու, է ունի առնել, եւ այլն
ձեւերը քան ըսել միաձոյլ բառով “յայտնել”
“բարձրացուցանել”, “հասկանալ”, “արգելու”,
“մատղբել”, “տագնապեցուցանել”, “հաւանե-
ցուցանել”, “կիրարկել”, “ծնանիլ”, “քննել”,
եւ այլն, նոյնպէս կ'ընէ Ակնայ զաւառականը
որուն յաճախ անծանօթ է միաձոյլ բառը:
Ահաւասիկ գլխաւորները:

2ի՞ք Լինել (լընիլ) = չքանալ, կորնչել:
“**2ի՞ք լընիս, (անէծք):**

ՔԱԽՈՒԹԻՊ Լինել = փշոռիլ:

(8) **ԵՐԵՐՆ Լինել = զբաղիլ, — (ի)**
հարսնիքին երերն էանք.

ՈՂԻԿ ՈՂԻԿ Լինել = ծոիլ, կորանալ
(ցաւին սաստկութենէն):

ԿՈՒԾ Լինել = կործանիլ, ռշնչանալ.
“խերն ալ կործ եղաւ;”

ՄԱԴԱՐՈՒ Լինել = շուարիլ, շփոթիլ,
շլմորիլ:

ՇԱԼՄԱԾ Լինել = (հանգերձեղէնին)
ծալուած մնալով մաշիլը ծալքի գծերուն վրայ:

ՀԱԳԵՊԱՀ Լինել = քիչ մը բան ու-
տելով զերծ մնալ նուաղումէ:

ՀԱԳԻԽԵՎԻ Լինել = վառեկին հաւկի-
թին մէջ սատիլը դուրս ելլելէ քիչ առաջ:

ԿԵՐԿԱԽ Լինել = կերածէն սնունդ
շառնելով կենսատիլ (երախայից):

ԱՊՈՒԱԾՈՅ ԼԵՆԻԼ == ՓՀԹԻԼ:

ԳԵՐ ՈՒ ԳԵՏԻՆ ԼԵՆԻԼ == ԱՂԱՋԻԼ պաշտիլ:

ԽԵՎԻՔ ԼԵՆԻԼ == ԽԱՅՄԱՆԱԿՈՒԻԼ:

ԱՀՕՔ ԱՆԵԼ == ԱՀՔՈՎ ՆՉԱՆ ՄԱԼ.
ՀԱՍԿՑԵԼ: “ԸՆԿԵՐԻԴ ԱՀՈՔ ՀԻ Մ'ԱՆԿՈՒ:”

ԱՀՕՔ Ի՛ՈՒՆՕՔ ԱՆԵԼ == ԱՀՔՈՎ Եւ
ՅՈՆՔԻ ՀԱՐԺՈՒՄՈՎ ՀԱՍԿՑԵԼ:

ԴԱՄՇ ԱՆԵԼ == ՀԻւանդին դարձ ԸՆԵԼԸ
ԼՄԱՆ ՀԱՊԱՔԲԻՆԱԾ:

ՄՏԻԿ ԱՆԵԼ == 1 ուշ գՆԵԼ. 2 անսալ:
“ՏԱՄԻՆ աԼ մՏԻԿ ՀԱՆԵՐԻ:”

ԵՏ ԱՆԵԼ == մԵՐԺԵԼ, ՆՉԱՆԱԽՈՍՈՒԹԻՒՆԸ
ԼՌԵՃԵԼ. “ԵՂՋԻԿԸ ԵՄ ԻՆ ԱՐԵՐԻ:”

ԿԱԶ ԱՆԵԼ == ՆՐԱՎԱՐՈՒԹԵԱՆ պա-
հանջման համեմատ “ոչ”, ըսել, չընդունիլ
հրաւէրը, մեծարանքը, եւ այլն: Եթէ անկեղծ
չէ, եւ այն նպատակով նազ կ'ընէ մեկը որ
աւելի պետքեն, “սուտ նազ կ'անէ,, կ'ըսեն:

ՄՈՒԾԻ ԱՆԵԼ == ՀԱՆԳՈՒՐԺԵԼ, ՀԱՄՐԵ-
ՐԵԼ, ՀՄՐՄՆԺԵԼ:

ՎՐԵՎԱԾԶ ԱՆԵԼ == ՀԱՐԵւանցի եւ ա-
բագօրէն, անինամ կերպով ընել բան մը:

ԽԵՎԻՔ ԱՆԵԼ == ԽԱՅՄԱՆԱԿՈՒԼ:

ՇԽԻԿ ԱՆԵԼ == ՑՈՅՑ աՆԵԼ, կատակի հա-
մար բաներ մը ըսել:

ՊԵՏ ԱՆԵԼ == պէտքը հոգալ, խնամ
տանիլ, դարմանել:

ԹՔԾԵԾՈ ԱՆԵԼ == մԵԿՈՒՆ երեսը շատ
թքնելի նախատինս:

ԹԵՐ ԵԼԼԵԼ = կողմակցիլ: “Ո՞ն ալ
քեզի թեր կ'ելլէ:”

ՀՈՒՆ ԵԼԼԵԼ = զլուխ ելլել: “Ո՞վ անոր
հետ հուն ա'ելլէ:”

ԵՌԻ ԵԼԼԵԼ = եռալ, եռալու աստիճա-
նին հասնիլ: “Ճռւրն եռ ելլաւ:”

ԴԱՊ ԵԼԼԵԼ = դողալ, վախնալ յան-
կարծ:

ԹՈՒՆՏ ԵԼԼԵԼ = իրար անցնիլ:

ԱԵԶՈՒ ԵԼԼԵԼ = իօսիլ սկսիլ: “Ցուսիկը
նոր լեզու կ'ելլէ:”

ԱՌ ԵԼԼԵԼ = հաւուն ածել սկսիլը:

ԵԼԼԵԼ բայով շինուածներուն ոմանց նմանը
կը կազմուի “հանել, բայով, առաջիններն չե-
զք են, ասո՞ք՝ ներգործական կամ անցողական.
— Ես հանել, դող հանել, թունտ հանել,
եւ այլն:

ԿԱՅԱՆՔ ՏԱԼ = Արոշման մը գալ, եզ-
րակացութեան մը հասնիլ: “Կայանք մի չկրցանք
տալ:”

ԿԵՐ ՏԱԼ = կերցնել. “Հան ալ շաքար
կեր կու տայ:”

ՃՈՒԿ ՏԱԼ = յանկարծ փախուստի գիծը
փոխել:

ԶԱՐ ՏԱԼ = դեւերուն չար ազգեցու-
թիւն ընելը մարդոց. “չար են տուեր:”

ՎԵՐ ՏԱԼ = մորթին վրայ եռացումներ
երեւիլ. “երեսը վեր է տուեր:”

ԶԱ(Յ)Ն ՏԱԼ = ձայն հանել, պատաս-
խանել:

Ծէ՞ն Մնալ, Ծէ՞ն Կենալ, = բարօ-
րիկ եւ ունեւող ըլլալ. “ՀԷ՞ն մնաք,, “ՀԷ՞ն
կենան:,,

Մնալ, ԲԱՐՈՎ, = հրաժեշտի ողջոյն.
“մնաք բարով:,, Պատաս. = բարով եկաք,
կամ երթաք բարով: (“Մնաք բ-է:,, “Երթաք
բ-է:,, Ակնայ ոճ չէ:)

ԿԱԽ ՈՒ ԿԱՐԻՔ Մնալ = կարօտին
փափաքին չկրնալ հասնիլ:

ՍԻՐՏ ԴՆԵԼ = քաջալերել, սրտապնդել.
“մօրը սիրու կու դնէ:,,

ՈՏՔ ԴՆԵԼ = նեցուկ տալ. “թփերուն
ոտք դնել:,,

ՓԱԽ ԴՆԵԼ = հալածել. “գողին ետեւէն
փախ զրին:,,

ՔՈՎԵԼ ՔՈՎ ԴՆԵԼ = երկու կամ աւելի
բաներ իրարու բաղդատել:

ԿՌԻԿԻ ԴՆԵԼ = խոյս տալ. փախչիլ ա-
րագ: Փաթթած կծիկի մը արագ արագ քակե-
լուն նմանութեամբ ըսուած:

ՔՆԹԻՆ ՀԴՆԵԼ = արհամարհել, առ
ոչինչ համարել. տրուած ընծաներու կամ մա-
տուցուած պատիւի նկատմամբ կ'ըսուի, թէ
“քնթին չդրաւ: Այս ոճը կը թուի ծագումն
առած ըլլալ վարդի, խնձորի եւ ուրիշ անուշա-
րոյր ընծաներու առթիւ:

ԴԻՒԻԿ ԴՆԵԼ = նեղութիւններ տալ
տագնապներ պատճառել. Ք.ին “գլխուն ինչ
դիսիկներ դրաւ: “Դիսիկ, կը թուի նշանակել

կոկանի կամ թռկիկի նման գործիք մը, բնաձայ-
նական ծագումով:

ՊԵՏԻ ԻՑՆԻԼ = անխնամ մնալ. Հոգա-
ծութենէ, դարմանէ, նորագումէ զուրկ մնալ:
Կ'ըսուի թէ կենդանեաց եւ մարդոց եւ թէ
պարտէղի կամ տան վերաբերութեամբ: Գրա-
բարին ծանօթ ոճն է — անկանել ի փառաց,
յընչից, յարեւէ, եւ այլն:

ԽԸԴ. ԻՑՆԻԼ = ախտի մը վերստին զարթ-
նուլը, գաղուն (latent) վիճակն ելլելը:

ԿԵՐՔ ԻՑՆԻԼ = փակլ, փճանալ սկսիլ.
մուշտակին մէջ “կերք է ինկեր”, Աւտիճներուն
ազդեցութեամբ եղած մասնական խաթարումին
համար կ'ըսուի: “Որդ իյնալ” եւս նման բա-
ցատրութիւն մ'է:

ՎԵՐ ԻՑՆԻԼ = ընդուժնուլ, յանկարծա-
կան լուրէ մը ազդուիլ, թունդ ելլել, զարմանալ:

ԵՐԵՐՆ ԻՑՆԻԼ = զբաղիլ. “Հացին երերն
ին ինկեր”, այսինքն հաց եփելու գործով զբա-
ղած կը գտնուին:

ԲԵՐԱՆ ԱՌՆԵԼ = յիշատակել:

ԽՕՍՔ ԱՌՆԵԼ = խօստում առնել մէկէ
մը: “Նշյապէս “խօսք տալ” կը նշանակէ “խօս-
տանալ”, :

ԺՈ(Ի)Ռ ԳԵԼ = պտըտիլ. “գետեղերը
ժու կու գան”, “Ժոռ գալ են գնացեր”, կը
նշանակէ պտոյտի են ելել:

ԵՏ ԳԵԼ = վերադառնալ. Նաեւ կերա-
կորէն ստամոքսէն ետ գալը, փսխել: Ետ բերել
= փսխել:

ԲԵՐԱՆ ԳԱԼ = 1. պատրաստ ըլլալ,
հասուն ըլլալ, կ'ըսուի վերքի, մղնատամի, խղչ-
խայթի մասին, երբ ծակուելու եւ շարաւը պար-
պուելու կէտին հասած ըլլայ: 2. խուռն բազ-
մութեամբ լիցուած ըլլալ մինչեւ գուռը: “տունը
բերան կու գար”:

ՎՄԱՅ ԳԱԼ = 1. յարձակիլ, մօտենալ.
“թէ որ կրնաք վրայ եկէք,”: 2. պաշտպանել,
թեր ելլել. “աջկանը վրայ կու գայ,”:

ՄԱՏ ԱՌԵԼ = մատը որկորին տանիլ
փոխում պատճառելու համար: “Մատ ածէ,”:

ՔԱԾ ԶԳԵԼ ՈՄՔԸ = Տեղէ մը մեկնելու
պահուն անտենալ, դիտմամբ դանդաղ շարժիլ:

ՎԱԽ ՏԵԼ = վախցնել. վտանգը հասկը-
նալով կամ պատիժ սպառնալով վախ ազդել
մէկուն:

**ՑԼ ԱՅՍ ԳԱւԱռականին բժշկական բա-
ռերը** մասնաւոր ուշադրութեան արժանի են
Հոս կը դնեմ զանոնք ֆրանսերէն կամ անգլիե-
րէն համապատասխաննելով հանդերձ առ ի
ձշդութիւն:

ՓԶԻԿ = фр. bouton, անգ. pimple.

ԲԾԴԻԿ = vésicule, որ շիճուկով
լիցուն է: Եթէ շարաւի փոխուի հեղուկը՝
բշտիկը և խաղաւարտ, կը կոչուի գրաբար
(pustule):

ԹՈՒԹ = մատներուն կամ ուրիշ անգա-
մոց վրայ յառաջ եկած պղտիկ ամուր կոշտ մը,
ֆր. verrue.

ԽԵՐԴԻԿԻ = scrofule.

ՄԱՏՆԵՇՈՒԶ = panaris.

ՄԻԿԱԼՏԱՄ (*մլյամամ կը շնէն*) = phlegmon.

ՊԱՏԹԱՏՈՒՔ = gerçures des mamelons, crevasses des mains, *թէ ձեռաց թէ պտուկի պատատուք*:

ԽՈՐԾՈՒՔ = eczema.

ԵՄՐ = prurit, *ասիկա մասնաւոր մորթախտ մը չէ, այլ պէսպէս մորթային ախտերու ընկերացող ախտանիշ մըն է:*

ՎԱՐԴԻԿ = variole; small pox.

ՀԱՐՑԱՆԻԹ = rougeole; measles.

ԿԱՊՈՒՏՀԱՅՉ = coqueluche; whooping-cough.

ԲԱՐԵԿՑԱԿ = consomption pulmonaire; tuberculosis.

ԴՈԴ = fièvre paludéenne; malaria.
Ասոր անկանոն եւ ծպտեալ տեսակներն կը կոչուին ԳԱՂՏՈՒԿ ԴՈԴ:

ԽԺԱԽԻԿ = bronchite.

ԴԵՂԱՍՈՒԹԻՒՆ = jaunisse.

ՀԱՐ = catarrhe (*իսկ ՓՈՐՀԱՐ diarrhéo*).

ՀԵՏՔ = asthme.

ՔԲՏՆԵՍԱԾ = sudamina.

ՔՐՌԱՎԻԿ = varicelle; chicken pox.

ՑԱՆ = freckles, tâches de rousseur.

ՑԱՆՈՑ = *ան որ դէմքին կամ ձեռացը վրայ ցան կամ գեղնաթոյը կէտեր ունի:*

ՑԵԶ = *ծաղիկ ախտէն մնացած սպիներ:*

ՑԵՇՈՏ = ան որ գէմքին (կամ մարմինին ուրիշ տեղերը) չեւեր ունի:

ԳԵՎԻԵԿ = orgelet, փաքր գարիի մեծութեամբ ուռոյց մը աչքի կոպին եզրը:

ՄՍԱՀԱՏ = entorse, մարմինին կակուդ մասերուն խախտումը, առանց ոսկոր կոտրած ըլլալու:

ՄՍԱՀՏԻԼ = մսահատ ըլլալ արկածի մը հետեւանք:

ՄՐՏԱԿԵՐՔ = յզի կնոջ մարսողական խանգարմունքը:

ԿԵՄԸՆԿ = հիւանդին ախորժակին ուղած բանը՝ ուտելիք կամ խմելիք: “Ի՞նչ է հիւանդին կամակը,”:

ԿԶՆԻԿ = bossu; hunchback, սապառողն:

ՇԻԼ = strabique.

ԿՈՒԿԻԿ = կռնակը ծռած զառամեալ (կին կամ այր):

81. 1. douleur, անգ. pain. 2. Ո եւ է հիւանդութիւն = maladie, mal. Այս առումով “ՑԱՒՑԱԳԱՐ”, կը կոչուի ան որ հինցած ախտ մը ունի:

ԿԵՐԿՈԽ = athrepsie, փաքր մանուկներու այն շատ ցաւագար վիճակը որ արդիւնք է կերած կերակորեն մնունդ չկրնալ առնելու, եւ որ արգելիք կ'ըլլայ սաք ելլելու: “Կերկոխ է եղեր, կ'ըսուի: Կերկոխ լինիլ՝ է բաղադրեալ բայլը”:

ԴԱՐՁ ԱՆԵԼ = avoir une rechute,
զեռ լաւ մը չաղաքինած՝ նորէն ծանրապէս
բռնուիլ նոյն ցաւէն:

ԿՐԵՎ = fièvre, high temperature.

ԿՐԵՎԿՈՐԻՆ = avoir de la fièvre, to develop fever.

ԿՐԵՎԿԸ ԹԵՎՓԵԼ = défervescence, ջերմը^{անցնիլ}: Կ'ըսուի “կրակ ունի” . “կրակը շատէ”, “կրակւորեր էն”, “կրակը թափեր էն”: “թաց լաց մի դիր ճակտին ուր կրակը առնէն”:

ՄՏՏԱՑԻԿ = հիւանդին այն վիճակն է ուր միտքը այլեւայլ կերակուրներու յիշատակին կ'երթայ եւ կը խնդրէ որ իրեն տան ուտել: • Հիւանդը մտացիկ է եղեր, կ'ըսեն:

ԵԲԵՍԵԼ = վէրքին բուժման այն աստի-ձանը ուր մորթը կը վերակազմուի:

ԶՔԵԼ = կու չքէ, չքեր է, տի չքէ կ'ը-սեն վէրքի մը, պալարի մը վըայ խօսելով, երբ կը նշմարեն թէ կը պղտիկնայ, բորբոքումը կ'ան-ցնի եւ առանց շարաւելու եւ ծակելու անե-րեւոյթ կ'ըլլայ ծծուելով:

ՀԻՒԱՆԴԿԱՆ = ան որ հիւանդի մը հոգը վրան ունի: Գր. garde-malade բառին նմա-նութեամբ վերջերս շինուած կայ “հիւանդա-պահ”, նոր բառ մը, որ հին ու ազուոր “հիւանդ-կալոն” գոյութենէն անգիտութեամբ յերիւ-րուած է:

ԱՇԽԵՔ ՀԵՆ գիտեր եւ դոկտիացւոց “ձմեռ-նակ ը (chilblain) եւ Աերաստացւոց “օձիկը (erysipèle):

32. Նկարագիր կամ վարմանք պատշերացնող բառերը բազմաթիւ են Ակնայ բարբառին մէջ, եւ արժանի հետաքրքրութեան:

Տնկոջ — ինքնահաւան, խօսքի մտիկ չընող, դիմախօսելու հակամէտ, խիստ, (տճ. Բէ+): Այս աղօւոր ու բնական բառը «տունկ», արմատէն է, եւ կը նշանակէ նկարագրորէն «տնկուն», ուղղաբերձ, շխոնարհող եւ ականջ չգնող: Գոռառն եւ կոկռոն բառերուն մէջ եւս նշն ու վերջագիր մասնիկը կը տեսնուի: Այլ է «էրառն», ուր ռռ-ի տեղ ուն գրուած է, եւ կը նշանակէ գլխու մազերուն դիզուած, խոզանացած վիճակը. իսկ «գոզնոտիլ», համանիշ է «վարազանալ,,ի:

ՄԵՐՏԵՍԻԿ — մօրմէն զատուիլ չուզող շփացած մանուկ:

Թթթթթիկ կամ թթթթթիկ = **թեթեւաբարոյ**: Թոթուալ (թուշտիլ) բայէն կ'առնէ իմաստը:

Մթթիկ կամ Մթթիկ = ախտաբարոյ միշտ գժգմնած, յօնքերը պոստած:

ԴԼԻԿ = թոյլ, մեղկ, կորովազուրկ:

ՄՃԾԻԿ = աբագաշարժ: Մճիր (կայծ) արմատէն:

ԾՈՒԾՏԻԿ = ապուշ, տկարամիտ, միշտ չուարած: Հոս կը տեսնենք ան-ը-ը-ը մակրային արմատը՝ վերջագիր իկ մասնիկով:

ԱԱՓԱՏԻԿ = ան որուն վրայէն կարծես հանդերձները կը թափին:

ԹԱՓԸՆԻԿ = այն որ տափակ տափակ, խեղացած մանուկի նման կը խօսի ու կը խերուի:

ԹԱՏԱՓՈՐԻԿ = երկչոս եւ թոյլ, ծանր գործի, դժուար խաղի չդիմացող:

ՀԱՆՉԱՆ = երկարախօս ձանձրալի:

ՔԻՍ (ՔԸՍ) = գծուծ, տալու բանը, ընելու գործը չընող, յետաձգող՝ անյօժարութեամբ եւ անաղնուռութեամբ — որ չի կտրեր ձգեր, լինցներ, այլ կը քսէ:

ԽԵՏԱՄՊՈԼԻԿ = որ միշտ կը խնդայ, կը ծիծաղի ի ժամու եւ ի տարաժամու:

ԲԱՆՊԱՌԱԿ = կատակարան, զուարձախօս:

ՆԵՐՔՆԳՈՒՐԾ = գաղտնի գործող, խռամանկ:

ՄԱՐԴԱՄՈՏ = դիւրահազորդ, ընկերասէր:

ՄԱՐԴԱԾԱՐ = անցը վարուող, սիրու զրաւող:

ՓԵՃԻԾԻ = դժուարահաճ, խստապահանչ, խխտ բարակը վնասող (կեսուր, վարպետ եւ այլն):

ՄԶՄԸԶ (ՄԶՄԻԶ) = այն որ գանդազորէն կը գործէ բայց լաւ հօգ կը տանի կատարեալ եւ անբասիր ընելու գործը:

ՄԱՆՐՄԺԻԿ = (կը հնչեն մցրլմժիկ) Այն որ փափուկ եւ նուրբ կէտերը կը հասկնայ եւ ըստ այնմ կ'ընէ ձեռագործը: Կրբաճաշակ աշխատող:

ԶԱՐԱՐՈՒԹ = խոլ, շրջահայեցութենէ բռ-
լորովին զուրկ խօսող կամ գործող:

ԶԵՃԻԿ = հին լաթեր հագնող եւ ար-
համարհելի կին:

ՁԼԹԻԿ = ամենախեղճ կերպով հա-
գուած, որուն չչույն ու չուլիքը կը թափի
վրայէն:

ՎԱՅՑԵՐ = ապիկար եւ անձարակ:

ԾԱԲԽՏԻ = գուեհիկ եւ թեթեւ (աղջիկ
եւ այլն):

ՈՒԶՈՒԶԻԿԻ = միշտ ուզող ուրիշէն:

ՀԱՏԵՐԵՍ = պինտերես, չամցող, պնդող
ուզելու մէջ:

ԱՆՊԱՄՏԱԿԻ = անհանդարտ, չզսպուող
(մանուկ):

ՀՏԵՍ = վերջէն ունեւորութեան հասած
մէկը որուն աչքին իր պղտիկ ծախքն ու չնչին
բարիքը չափազանց մեծ կ'երեւան (տճ. իւր-
ժիշչ):

ՀՀԱՏԱԿԻ = բանի մը չհաւնող, խծրծան,
դժուարահամար:

ՅՅ. Ծատ են գոյական, ածական, մակրայ
բառեր որոնք կարեւոր երանգներ կը բացատրեն
եւ ոմանք հանձարեղ ստեղծումներ են: Ահաւա-
սիկ օրինակներ:

ԱՄՊԳԱԼ = օդին այն մասնաւոր խեղդիչ
ապօտթիւնը որ ամպամած երկինքի մը կ'ընկե-
րանայ: Ամպգող է, կ'ըսուի: Հայերէն լեզուին
յատուկ եղող բառերէն մէկն է:

ՔԱՄՄԳՈԼ = կրակարանին կամ թռնիւրին կրակը անցած ըլլալէն վերջ՝ մնացորդ մեղմ տաքութիւնն է որ պահ մը կը տեւէ գեռ։ Տաքութեան կամ՝ գոլին քամուքը։ Այս կազմութեան աւելի ակներեւ մէկ օրինակը ունինք քամըրախի (քամօղի) բառին մէջ, որ է զօրաւոր օղիին թորացումէն վերջը հանուած թոյլ, քամուք օղին։ Ասոր կը համեմատի նաեւ ատաշտաքեր (տաշտրքեր) բառը, որ է տաշտին խմուին սպառելէն վերջ քերելով ստացուած քիչ մը խմորը։

ԱՂՅԱՉԵՒԿ = Զգեստ մը ձեւելու այն նախափորձը որով մերձաւորապէս ձեւը կը կարդադրուի առանց կտրելու. դեռ (կերպասը) ողջ կամ ամրող կը մնայ։

ՄԱՏՆԽԱՎԱՐ = այն չափը որ մատին մէկ խաղէն մինչեւ միւսը եղած միջոցին կը համապատասխանէ։

ՈՏՆԹԱՎԱՐ = ռաքը մէջը թաղուելու չափ խոր։ «Ոտնթավար մը ձիւն էր եկեր,,»

ՄԱԶԿԱՐՈՏ = Այն անհատը որուն գլխու մազերը չափազանց քիչ կամ ցանցառ են։

ՀԱՏԿՈՅՑՐ (հաւկոր կը հնչեն) = այն մարզը որ իրիկուան անարեւ եւ տկար լուսին մէջ չէ կարող տեսնել։

Լաւ հայերէն են կերակուրի տեսակաց շատ մը անուններ, ինչպէս ԶՈՒԾԵՎ (ոչ թէ ձուազեղ որպէս ոմանք յաւակնած են ուղղագրել),

ԽԵՆՏԻԾ, ՄԱՌԴՆԱՎՈՒՄ, ԿԱԹԱՎՈՒՄ, ԵՎՈՒՄ
ՄԵՊՐ, Եւ այլն:

Ընտիր են “ընկեր,, բառով շնուած քանի
մը բարդերը — ԽԵՊԸՆԿԵՐ, ԹԵՏԸՆԿԵՐ,
ԳԵՍԸՆԿԵՐ,,՝ Նաեւ ՄԻՒՄ մասնիկով կարգ մը
բառեր — ԱԾՏԸՐՄՆԻ, ՆԵՊՄՆԻ, ԳԵԾՄՆԻ,
ԱՀՄՄՆԻ: Տեսած ենք նաեւ մասնաւոր
կազմ ունեցող կրկնաւոր մակրայները —
կաղն ի կաղն եւ այլն: Ընտիր է “ՄԵՌԻՆ
Ի ՄԵՌԻՆ,, ապրիլ, ծախսել եւ այլն, այսինքն
կէս մը մեռած, հազիւհազ ապրիլ, քիչ
ծախք լնել:

34. Ակնայ բարբառը կը ներկայացնէ նաեւ
բառերու թիւ մը որք կրնան առ այժմ նկատուիլ
իրրեւ անստոյգ կամ մութ թէ նշանակութեան
եւ թէ ստուգաբանութեան կողմանէ: Ապաքէն
ասոնց մէկ քանիներուն ստուգաբանութիւնը եւ
այլոց նշանակութիւնը մերձաւոր կամ հաւանական
կերպով կրնան տրուիլ՝ առանց
սակայն ստուգութեան մը համարու: Անդրա-
գոյն քննութեան եւ ուրիշ գաւառաբար-
բառներու հետ բազգատութեան կարօտ են
այս բառերը:

ԳՈԶՈԶ: Այս բառը կը գործածուի “գո-
զոզին է մացեր,, կամ “գոզոզին չէ մացեր,,
բացատրութեան մէջ: Ծերերը որոշ գաղափար
մը չունին թէ ինչ է գոզոզը, միայն տարտամո-
րէն գիտեն թէ “գէշ մարդ,, է “չար է,,: Ես կը
կարծեմ թէ ասիկա “գաղան,, բառին հագոյն
ձեւն է, զող = գաղ, եւ վերջադիր ԱԶ մաս-

Նիկ, նման տնկող, գոռող, կոկող բառերուն։
Այս բարբառին մեջ առակ մը կայ որ կ'ըսէ
“Առջուն խաղը գողողին մահ է,,՝ Աւրեմն “գո-
ղող,, պէտք է հոս նշանակէ արջէն տկար կամ
պղտիկ կենդանի մը։ Թերեւս նուազ ահոելի
կամ հզօր գաղանաց առ հասարակ անունն է
գողող։”

Դիսիկ։ Աէկուն “գլխուն դիսիկներ դնել,,՝
“ինչ դիսիկներ տի դնին գլխուն,,՝ Կը կարծեմ
թէ ասիկա գլխարկ կամ այլ հանդերձեղէն չէ
այլ գործիք մը, կոկանի տեսակ մը, որով կոկեն
կամ ողորկեն ամուր իր մը։ Հայերէն թոկիկ եւ
տճ։ “թօխմախ,, բառերուն պէս աս ալ կը
թուի բնաձայնական ծագում ունենալ։ Աէկուն
“գլխուն դիսիկներ դնել,,ը պէտք է ծառայէ
անոր կրթութեան, անոր խելքը հասունցը-
նելու. զ. օ. համալսարանական բարձրագոյն
կարգաց ուսանողները իրենց նորեկ ընկեր-
ներուն գլխին շատ “դիսիկներ կը դնեն,, պիտի
ըսէինք։”

ԴՄԸՆԽԻ։ Հաստ եւ ամուր կազմ ունեցո-
ղին կ'ըսուի. կրնայ “գէմ,, (յորմէ “դիմացկուն,,)
արմատէն ըլլալ։ Կը հնչուի դըմըշխի.

ԴԱԳԳՈՒԽԻ։ “Զոր,, բառին հետ կը գոր-
ծածուի միայն, եւ շատ նիշար անձի մասին խո-
սելով կ'ըսեն “չոր գագգուռ,, է։ Երկու չին
մէկը սաստկական է կարծեմ (ինչպէս կշել փո-
խան կշել-ի), եւ բուն բառը “գագուռ,, ըլլալու
է, ու “գագուռ,, սկզբնապէս պէտք է նշանակէ

փայտէ կամ քարէ գործի մը, շինուած մը, տախտակ մը:

ՏԱՓՈՒԹԻՒՆ: Այս բառը իրբեւ յատուկ անուն տեղւց կը գործածուի Ակնայ քաղաքին շատ մօտիկ սարահարթ վայր մը նշանակելու: Ինձ կը թուի թէ այս բառը բլուրի կամ բարձունքի տեսակ մը ցոյց կու տայ, այսինքն բարձունք մը կամ բլուր մը որուն գագաթը տափարակ է եւ ապառաժ:

ՃԱԹԱԿԻ: Մէկուն “ճաթակը իյնալ”, կամ “ձգել”, այսինքն ձեռքը կամ ճանքը: “Ակ”, վերջադիր մասնիկով շինուած բառ մը ըլլալ կը թուի: Ավայ թաթակ-ի լծորդ ձայն մը ըլլալ:

ՃԹԱՌԻ: “կամաց երթաս՝ կամկար կ'ըսեն, թէզ թէզ երթաս՝ զնո՞ւ կ'ըսեն,, խօսքին մէջ այդ բառին միտքը երեւան կու գայ իրբ “չափազանց աճապարող”, հետեւապէս աճապարանքին մէջ սխալող մէկը: Կրնայ “շուտ, ով եւ շուապ բառերուն հետ կապակցութիւն մը ունենալ:

ԶԲԻԽԻԹԻՅԻ: “Զռիսիթը տալ”, բացատրութիւնը կայ, որ կը նշանակէ դրգել, գրգռել, բորբոքեցնել: Հաւանօրէն հողը կամ կրակարանը խառնելու գործիք մըն է եղած “զռիսիթ”ը: “Խթան,, ի տեսակ մը:

ԶԴԱՌԻՆՈՑԻ: Տան մը այն մասը ուր ոեւէ բան կը խռնեն իրբեւ ամբարի մը մէջ: Այն գաղափարը կու տայ թէ տեղը նեղ է եւ բռնի

ներս կը կրեն այն բաները որ որ մը կրնան բանի
մը դաւ:

ԱՌԱԳՈՒՅՑ ԻՅՆԵԼ: Երբ հիւանդ մը շատ
վատած ու փոխուած տեսնեն, “առագուց (կամ
երբեմն չ կամ և ձայնով՝ յառագուց) ինկեր է,
կըսեն:

ԳԱԳԿԱՅՑ կամ ԳԱԳԳԱՅՑ: Ծատ խօսող,
անդադար խծրծող (մէծ, կեսուր եւ այլն): Կը
թուի շատ կառանչող թռչնոյ մը անունէն: Իրաք
“կկու, անունը (փր. concord, անգ. concord),
Ակնցիք “գուգ գու,, կը հնչեն (փոխան գուգու-ի),
եւ կ'ըսեն զլխուս “գուգ գու է դարձեր,, այս
ինը: Այս “գագգայ,, բառը հաւանօրէն “գուգ-
գու ին եղանակաւորեալ մէկ ձեւն է: Բնաձայ-
նական կազմ՝ ունի: Կայ նաեւ բայր՝ “գագ-
գայել:

ԳԱԼՐԱՑԵԼ: Առնել տանիլ, յափշտակել,
բաժնել մէջերնին: Մէկուն ստացուածքը “գա-
լընտել,: Կը թուի “գայլ,, գաղանին անունէն,
իրեւ գայլօրէն յափշտակել, իր կողմը քաշել
տանիլ:

ԲԱԴԻԵՎԵԼ: “Զուրը կու բագեղի, անոր
բերանը չի բագեղիր,, կ'ըսեն. այսինքն չի կա-
սիր, չի հանդարտիր խօսելէն, հեղեղի պէս կը
հօսի անդուլ: Ստուգ աբանական հաղորդակ-
ցութիւն մը չեմ կարող գտնել այս բարին
նկատմամբ, որ սակայն լաւ հայերէն կը
թուի:

ԾԱԱԼ: Ցնորեալ վիճակի մէջ գտնուող
հիւանդին ըրած շարժումներն կը նշանակէ, վեր-

մակը շփել կամ բռնել եւ այլն։ Հիւանդը կը “շղայ”, թերեւս “շողալ”ին սղեալն է, որ կը նշանակէ շարժիլ, սողալ, տատանիլ։ Եզնիկ բիրին վրայ աղտերուն “շողալ”ը կը յիշէ։

ՔՈՒԹԻՒՆԻԼ։ Յափրանալ, ձանձրանալ։ “Ես անոր խրատ տալէն քութներ իմ”, կ’ըսուի։ Եռանդին թափիլը, մասնաւորապէս երիտասարդութեան յատուկ տենչանքներէն յափրանալ։

Գ Լ Ա Տ Խ Ե

ԱՐԱՅ բ-բ-բ-մ-ի ք-շ-շ-ի-բ-ա-ն-մ-ն-ը-ն-:

35. Մինչ հասարակ մարդիկ գոհ կ’ըլլան լոկ արտայայտելով իրենց միտքը, յաճախ տարտամօրէն, երբեմն ալ թիւրիմացութեան տեղի տուող բացատրութիւններով, կը գտնուին ժողովուրդի հանճարեղ զաւակներ ալ որք, առանց մասնաւոր դաստիարակութիւն առած ըլլալու խկ, կը յաջողին խօսքը պայծառ ու յստակ, ուշեղ եւ աղուոր ընել ստեղծելով նորանոր ձեւեր։ Այսպիսիք խօսակցութիւնը գեղարուեստի աստիճանին կը բարձրացնեն, մանաւանդ հանդիսաւոր առիթներու մէջ։ Քաղաքակրթեալ այն ժողովուրդներուն մէջ ուր իրենց մեծ մատենագիրներն շատ կը կարդացուին, անոնցմէ յաճախ խօսքի ձեւեր եւ ասացուածք կը ներմուծուին գրաւոր թէ բարբառուն լեզուի մէջ։ սակայն հայ ժողովուրդը այդպիսի աղբիւրներէն զուրկ ըլլա-

լով՝ ինքն իսկ ստեղծած է իր խօսքի գեղեցկութիւնները:

Այս գաւառաբարբառներուն մէջ շատ կան այսպիսի գեղեցկութեանց օրինակներ: Ամանք ամեն գաւառականի ծանօթ կը թուին, մինչ ուրիշներ սեպհական են այս կամ՝ այն բարբառին: Ակնայ գաւառականն ալ ունի կարգ մը ոյսպիսի բաներ՝ հասարակաց, եւ կարգ մըն ալ՝ իրեն յատուկ: Իմ՝ նպատակս չէ, եւ ոչ հարկաւոր կը համարիմ, որոնել եւ զատել հոս Ակնայ սեպհականը ընդհանրականէն, այլ տալ, քիչ մը վերլուծական գործողութեան հնդարկելով ու գասաւորելով, այս բարբառին պէս պէս գեղեցկութիւնները:

Այս գեղեցկութիւններուն մէկ մասը քերականական հանգամանքներու վրայ հաստատուած է, բայց բանաստեղծական պէտք մը հոգավու կը ծառայէ. իսկ միւս մասը աւելի բարձր կարգի գեղեցկութիւն է, արդիւնք զօրաւորերեւակայութեան, բանաստեղծական ոգւոյ եւ նուրբ ճաշակի:

36. Այս բարբառին շատ սիրական եղող մասնիկը, Է, - Է, շատ մը խօսքերու մէջ վայելչութեան, բանաստեղծական դրոշմի տարրը կազմած է. զ. օ.

— Հօրքրոջմէն կու գայ հօր հոտէն,

Մօրքրոջմէն կու գայ մօր հոտէն:

— Զէ խաղցեր կարմրորդէն,

Խաղցեր է կշտափորդէն:

- Կերտսէն, քեզի կ'ըսիմ,
Գրսէն, դուն լսէն:
- Մի ծեծեր երկըրի դռն-է,
Կու ծեծին քուկին դռն-է:
- Ելեր է հերսէն (զայրշթ), կտրեր է
գլխակ (գլխանոց),
Իջեր է հերսէն, չէ դտեր գլխակ:
- Տաշտէնս ի լի,
Փորիկս անութի:
- Էղեր է ուլէն,
Թը տ'ուտէ խոտէն:
- Թոթուէ ջրէն, ժողուէ մնէն:
- Կախէն է ու շալէն է:
- Սեւ-էն, դուն հուտա կեցի, երթամ
Ճերմկ-էն բնառիմ:
- Օնց-էն ու մոաց-էն էղաւ:

37. Ծատ սովորական գեղեցկութիւններուն կարգէն է նաեւ երկու մերձաձայն եւ մերձանիշ բառերու զոյդ գործածութիւնը, որով խօսքը թէ աւելի ազդու եւ ուժեղ կըլլայ եւ թէ աւելի ազուր, զ. ս.

Թէ-ու ու նէշնէն է կտրեր (տիկինը մեծ եռանդով կ'աշխատի):

Դ-ու ու Ռ-ու վրայ ժողվաեցան:

Տ-ու ու Շ-ու ելաւ գնաց (տունը շատ ազտուեցաւ):

Տ-ու արէք գնացին: Տ-ու ինտոր ին:

Կ-ու արէք ու Կ-ու արէք:

Ո-ո-Շ-ու ու Հ-ո-Շ-ու վրադ գայ:

Օ՞չ և՝ ուրեմն չի տեսաւ։
 Կեր ու քունուն աշխափիկ մին է։
 Ընդէին ու ձնութիւն կու բռէ (փնտռէ)։
 Այս լոյն չի տ' ուտես։
 Ճիւն չնորդն էղիր։
 Քինը ու պինը կ' անէ (չի հաւնիր)։
 Ես մաս ու մեռ շունիմ (աս գործին մէջ)։
 Տ-էի բ-էի մտիկ անելու գլուխ շունիմ։
 Հոր ու բ-էի էղաւ։
 Խո-չ ի-ցու-ռ-ռ-ի արին։

Ծանօթ է թէ երկու բառերու այս կերպով
 զուգեալ ձեւը մեր դասական հայերէնին մէջ
 եւս յաճախ կ' երեւայ, զ. օ. Ի խոյզ եւ ի խրն-
 դիր արկանել. — Կալուկապ լինել. — Զգարմ
 եւ զգաւակ իսկ եզիխտացւոցն ջնջել ջանային.
 — Որ կապուտ կողոպուտ միշտ զաշխարհն առ-
 նէին. — Անշունչ եւ անմառնչ զմարդն առ-
 նիցէ. — Անցեալ զանցեալ զամենեքումըք. —
 Տեւէր բաւէր մինչեւ ի ժամանակս Առկեդոնա-
 ցւոցն. — Կացին մնացին փառքն. — Հող եւ
 մոխիր եղեն, եւ այլն։

Բայի մը իմաստին ուժգնութիւն տալու
 համար մեր հին լեղուին մէջ մերձանիշ բայի մը
 ընկերացումէն զատ սովորութիւն եղած է նաեւ
 “նստիլ” կամ “կալ”, բայերը, ըստ տեղոյն,
 բային առջեւը դնել. այսպէս եզնիկ կ' ըսէ “Նորէ
 առասպելս ի-բ-ն-ո-րէ,,,: Հարկ եր հոս “նստիլ”,
 բայը, զի կարկանդաւ գործողութիւնը նստուկ
 կ' ընեն կիները. բայց շատ աւելի սովորական եր

ըսել կայ եւ պատմէ, կայ ու խօսի, եւ այլն, որ
ամփոփուելով առած է «կու պատմէ», «կու,
ինտայ ձեւը, որ աւելի եւս կծկելով վերջապէս
եղած է ի, իւ, եւ սկզբնական իմաստն ալ կո-
րուսած է»:

Կմանաձայն եւ մերձանիշ երկու բառեր
չգտնելով՝ երբեմն ոչ-մերձանիշ բառ մը դոր-
ձածեր են, եւ կամ բոլորովին նոր բառ մը դարբ-
ներ են այն մասնաւոր խօսքին համար. ասիկա
անձարակներու գործ է եւ զեղծում. զ. օ.

Ա'աճի ու կու դունքի:

Չան ու յառ չի կայ:

Առաջ փառօք տարին:

Եշն իշուն քով կապես, եա ծառացը կ'առնէ
եա ծառացը (առօք փառօքին բացառականը):

Զեղծումի երեւյժ ունեցող քանի մը զոյ-
գեր ալ կան որք կը թուին ինծի ճշմարիտ գե-
ղեցկութիւններ ըլլալ. զոր օրինակ.

Ալ եկաւ, չուլ եկաւ (ըսելով ...):

Այս խօսքին մէջ ալ-ը զալին ձայնակցելու
համար յատկապէս շինուած չէ: «Այլ, կամ
ալ, կը նշանակէ շար ոգի, դեւ:

Եւս յեւ չգիտէ՝ խօսքին մէջ «եւ» շաղ-
կապը իր սկզբնական իմաստով առնուած է,
«կցում, ի նշանակութեամբ, եւ կը թուի շատ
հին դարերու մէջ յերիւրուած՝ պատուական
դցու մը:

38. Մասնաւորապէս ինամուած գեղեց-
կութիւն մը ունին առածները: Ինչպէս որ քա-

զաքական եւ կրօնական հեղինակութեան մարմացումներն, թագաւորք եւ քրմապետք, իրենց փառաւոր զգեստներով ճանաչելի էին, արժան էր որ բարոյական հեղինակութեան մարմացումն եղող առածներն, այսինքն նախնեաց փորձառութեան ամենապատուական բանաձեւերն ալ մեծի եւ ազնուականի գեղեցիկ զգեստներ կրէին՝ յարգելի ըլլալու եւ պահպանուելու համար:

Առածներն մեծ մասամբ շափական հանգամներ ունին, եւ ամենամեծ մասամբ անոնց երկու կարեւոր եզրները, երկու գլխաւոր բառերը որք հակադրութիւնը կամ շափակցութիւնը, բատ տեղւոյն, կը կացուցանեն, նմանաձայն են, նման սկիզբ կամ նման յանգ ունին: Այս յատկութիւնը առածներուն ուսումն եւ յիշողութիւնը մեծապէս կը դիւրացնէ: Ահաւասիկ այս կերպով գեղեցիկ եղող առածներ եւ ասացուածք.

Փոքր մօտ է քան չորս:

Ուրը ուր է, արունը՝ ջուր:

Խենթը ուն ու բազգն ուն:

Խենթն է կալեր ափ մի շուն,

Կու շափէ ամանէ այս:

Էշն ինչ գիտէ թը նուշն ինչ է:

Բերնէ բերն՝ կ'ուլի բերն:

Հեմ ունդէ է հեմ քոնդէ:

Ուշ ուրենէ է ուշ ուրենէ:

Խտիդ հուզ, էս ջիդ շուզ:

Գոշուն սիրուր դու:

Գոշուր դէշ է:

Զօրւը գայ չաղացքն ուսոյ,

Խենթն ուտէ ելլէ իւսոյ:

Քարով բանը լուսուն ետին,

Գէշ բանը դուսուն ետին:

Ոեւը ուրէն, Ճերմակը յուրէն (Կու գան):

Առև կայ, Հուս չի կայ (Վիճակը կը նկարա-

գլու):

Բանիսունու չէ, բուն ունուն է:

Մեր ուրէն ալ ուրէն կ'ուլլի:

Ըէնը չէն է, աւերը չէն է:

Եա ուն է պակաս եա հուս (Բան մը ուզել
է եկեր):

Ուն եկու, անուն եկու:

Տերէն, հաւսար ուն:

Ուը հորուն, որը կարօտուն:

Ով կերեր առղան ուրէն, ով չէ կերեր
մտացն է ուսուր:

Խելքերը ծախու ին հանէր, էմիլն մարդ իր
խելացն է հանէր:

Մունի, մանէ հան իւնուն, մանը կ'անէ քեզ
իւնուն:

Մէկը մէկուն քահանայ, մէկու մէկուն
սատընա:

Աշուրը լայ, կուրուրը լայ, Աստուած որ
մէկին ողորմի:

Խօսքը մեծին, ջուրը պղտիկին:

Մարը հաց, տղան լաց:

Առաման բան կու տայ, ետեւ յան կու տայ:
Անը գիտէ դռանը Հեն:

Խենթն է գնացեր հարսներն, ըսեր աս
լաւ է քըղ մեր ոռոն:

Սեւ շլէր, ձերմակ տանիլր:

Պէտենց տնէն Արտենց տունը խնամի ես
եկեր:

Թող կը յին (կտրեն) առտուանը, չի խըր-
կին իրիկուանը:

Առնչեցին կանչեցին, վարդը չորցուզին:

Շանը շնութիւնը գիտէ, կատուին բնու-
թիւնը:

Ծունը շապիք էր հագեր, կատուն վարտիք:
Հոր է թը փոր է:

Ով իս ըղընկին, ես ան ըուրմալին:

Կան առածներ եւ ասացուածներ ուր նմա-
նաձայնութիւնը աւելի քան երկու եղբներու վրայ
կը զգացուի եւ շատ հաճելի տպաւորութիւն մը
կը գործէ. զ. օ.

Մատը մախիրը չի թաթիւներ:

Ան շանը ան շարականը շատ է:

Երկու պինու պատ է պա(տ)աեր:

Մար զմանուկ կ'ուտէ:

Շանը շապիք կու հազցնէ, կատուին վար-
տիք:

Խենթը խրատն ինչ անէ, սեւը սապունն
ինչ անէ:

Առածներու մէջ յաճախ ՝ խենթ, եւ
՝ խելօք, իրարու հակադրուած են. զ. օ.

ԽԵՆԹՆ ըսեր, ԽԵԼՈՔՆ աւտըցեր:
ԽԵՆԺԻՆՆ ուտինք, ԽԵԼՈՔԻՆԸ պահինք:
Երկու խենթին ԽԵԼՈՔ մի:

ՄԻՆՀԵւ ԽԵԼՈՔԸ մոմոացեր է, ԽԵՆԹԸ տղան
կարգեր է:

ԽԵՆԹԷ կուշտ, ԽԵԼՈՔԷ կարօտ (եմ):
ԽԵՆԹԸ քար մին է ձգեր հորը, քառսուն
ԽԵԼՈՔ չին կրցեր հաներ:

39. Շատ բազմաթիւ են նաեւ այն առած-
ներն ու ասացուածք ուր չափեալ կամ նմանա-
ձայն գեղեցկութիւններ չկան, սակայն ուժեղ,
ազգու եւ կտրուկ բացատրութեանց սքանչելի
օրինակներ են. դ. օ.

— ԱԷԿ աչքէն մէկալը չի տար (կաթոգին
կը սիրէ զայն):

— Աստուած մէկ աչքը մէկալին կարօտ
չանէ:

— Աչքը լուսուն վատ չուզեր:
— Աչիցը լոյսը կեր կու տայ զաւկին:
— Աչիցս լուսուն գնաց (շատ գժուարու-
թեամբ տուի):

— Ամպէն թէն կ'առնէ (ուրիշներուն
մաքէն չանցած աղբիւրներէ շահ կը հանէ իրեն):

— Ասեխ ձգես վար չիյնիր:
— Ասղանը ծակէն Հինտուստան սէյիր
կ'անին (կը դիտեն):

— Ասեխը շուք կ'առնէ (երբ մէկը բան մը
ընելու մեծ փափաք ունի, ասեղի մը շուքին մէջ
իսկ ինքզինք պահելով՝ կ'ընէ:

— Պուտ մի ջուրի մէջ կու խեղդէ (ամենափոքր պատեհութիւն մը կը բաւէ իրեն որպէս զի խարէ դիմացինը: Ասիկա Ընդլիացւոց և tempest in a tea-cupին չափ գեղեցիկ եւ ուժեղ է:

— Բէռ մի բանպակը բերանը չի գոցեր (շատ մեծամորէն կը պարծի այս պղտիկ ճարտարութեանը կամ յաջողութեանը վրայ):

— Հնտուստան կլէ, բերնէն հոտը չի գար (միլիոններ շահի, յայտնի շըներ, իր ուրախութիւնը զսպուած կը պահէ. Նախորդ առածի մարդուն հակապատկերն է ասիկա):

— Օձուն վրայ թքնէ, օձը կու սատկի (այլքան ժանտ է աս մարդը):

— Գաղին վրայ նստի, գազը կու չորնալ (այնչափ կծծի եւ չոր է աս մարդը որ ամենէն չորն եղող “գաղ” մացառին հետ եթէ շփման գայ, անոր իսկ դյզն խօնաւութիւնը իրեն կը քաշէ: Նախորդ օրինակին ճիշդ նման է. հոն օձը կը սատկի, հոս գազը կը չորնայ):

— Քարին վրայ կոխէ, քարը կու պա(տ)ոի (այնչափ ուժով է աս մարդը):

— Քարէն ջուր կու հանէ (ուժով եւ ճարտիկ է):

Քարին հետ կու ծեծուլտի (այս կերպասը կամ հիւսուածոյն շատ գիմացկուն է):

Բերան ունի, լեզու չունի (շատ հեղ է):

Մար պիտի ու բերան չի պիտի (մայր պէտք է որ ամենուն բաշխէ ուտելիքը, սակայն իրեն բաժին չպահէ):

Օխտը տղին մարը գալը կերեր է (երբ շատեր կան պատասխանատու, դործը երեսի վրայ կը մնայ):

Արիւնն արիւնով չին վլացներ:

Մաղմաղի կուտ կ'ուտին (մեծ տագնապի եւ մտատանջութեան մէջ են վերահաս պատահականութեան մը հանդէս, իբր թէ մանր կայծեր ուտէին):

Օդը ելլես չիմ հաւտար:

Անանիկը վազեց, ես ալ վազեցի (թրթռիկ հետեւողութիւն):

Ո՛վ հարս ելլէ, դուն հարսնքոր:

— Քար բռնես, օսկի դառնայ (օրհնութիւն):

— Շէնը կ'ուտէ, աւերը կու թրքէ:

— Խենթը աղջիր չի կալլեր:

— Բարկը քացախը իր ամանը կ'էրէ:

— Ան որ մեծ չունի, թող երթայ մեծ կարասին հարցնէ (անհրաժեշտ է մեծի մը հետխորհրդակցիլ, թէեւ այդ մեծը շատ իմաստուն մէկը չըլլայ):

Գալուն (գայլին) հետ կ'ուտէ, ախոռն հետ կ'աղայուի:

Գանակը իր կոմը չի քերեր:

Եզը իյնի, գանակը կու շատնայ:

Թութը թութը կունայի, կու հասնի (բարի նմանողութիւն):

Կուտը կուտին օդ է (պղտիկ փոխադարձ աշակցութիւններ օգտակար են):

Խաչը տէրը զօրաւոր կ'անէ:

Խենթը գովէ՛, ելէ խաղայ:
Հարսին սուզը սեղանն է:
Զեռքը ձեռքը կու վայ, երկու ձեռքը՝
երեսը:

Մարդն ի հալաւը, էջն ի փալանը:
Հեռուն ուխտը զօրաւոր կ'ուլիի:
Մօտէն չին առներ թը կամտած է, կ'եր-
թան հեռուէն կու բերին, կէսը տարած է (հարսն-
ցուի մասին է):

Փշածդ դպալդ տի գայ:
Ինչ ուր ցանես ան տի քաղես:
Ծունը շանը միսը չուտեր:
Ծունն հաշելով գալ կու բերէ:
Եա՞ բարով, եա՞ բարովի ինկեր:
Երկուք շափէ, մէյ մի կըյրէ:
Լաւ է հիւանտը քան զհիւանտկալը:
Սրտէ ի սիրտ ճամրայ կայ:
Աչք ունի ու տեսնել չունի:

Աչք չունիս, քնթի ծակ ալ չունիս (որ
այսքան ակներեւ բան մը չես կրնար իսկոյն
տեսնել):

Օկատը ակոնճ ունի:
Առնողը իրեք օր տի խնտայ (երբ այս
աղջիկը հարս ըլլայ):

Զարկածը շատ է, ձգած չկայ:
Էշը պոչ մ'ունի, ան ալ (այս ինչ բանը):
Թանով պատըօագ կ'ուլիի. — Մենք
արանք, էղաւ:

Ինտոր ախշիկ, անենկ հարս:
 Լուսը կ'երթայ, լուս չի տար:
 Ծողվը մտաւ, ցամաք դուրս ելաւ:
 Զագը կ'ելլէ մարը կ'ուտէ:
 Զանը տեղն ու խուփն ի վրան (այս բանը
 մարդ պէտք է չլսէ):
 Զեռքը բերանը կ'երթայ (ալ քիչ մը
 ուտելիք ունի վիճակը քիչ մը բարւոքած է):
 Ճոնճը ոռուն կու խաղնէ (խածնէ. —
 գծուծ մարդ է):
 Մատը բերանը դուրս ելաւ (մեկնեցաւ
 առանց ոեւէ բան մը շահելու այն գործէն):
 Մատը դրած տեղէն չի վերցներ (պինդ-
 գլուխ է):
 Մարը գնէ (անունը)՝ գեղը կանչէ:
 Մէռայ ու ողջոցայ (մէծ տագնապէ ան-
 ցայ):
 Մէկ աչքը լոյ, մէկ աչքը խնտայ (դպրոց
 աներթայ, հարկ է):
 Ըէն անունը աւեր քաղքին:
 Ո՞ր քար վերցնես, տակէն կ'ելլէ:
 Ո՞չ իրէ, ո՞չ իր տիրուն:
 Յուրն ի վար տամ, ջուրն ի վեր բնտոիմ:
 Սիւ իշուն ճերմակ դանկեր:
 Սոխն ու սխտողը տարի մի հարսնութիւն
 ին արեր:
 Տես ու ուս է:
 Տեղը դիւր ու բարձր կակուղ (աղէկ որ
 մեռաւ):

40. Այս բարբառին շափազանցութեան ձեւերուն մէջ եւս կան շատ մը վայելուչ եւ ուժեղ բացատրութիւններ. զ. օ.

— Դոգլ տուն ծոգ էզի (ահազին ընդարձակութեամբ):

— Աթնուց (կտուց) մի տուն:

— Փարթը բերանը կու գոյ:

— Մազիս գիմնովը վլացք իմ արեր:

— Օրս տարի է էղեր (սպասելով):

— Գետը լեցնես, գետը կու կոյնի (զաւակներս այնքան շատ են):

— Մէռելը կու ինտացնէ:

— Քեզ թապախիլը կու դնէ կ'ուտէ (քեզմէ շատ հարուստ է):

41. Շատ յաճախագէպ են փոխաբերական բացատրութիւնները եւ ընդհանրապէս անոնց իմաստը պայծառ է: Նմանութիւնները առնուած են հանքային եւ բուսական աշխարհէն ինչպէս նաև կենդանեաց. զ. օ.

— Խոտը ձիուն ագիքն է, ձին անութիւնու կու գոյ:

— Կոտիկ հաւուն պոչ կու դնէ (խծրծող է):

— Անոր առղայ չի կրնար բանեցներ:

— Իրարու միս կ'ուտին: Իրար կ'ուտին:

— Անոր թեւովը կու թռչի:

— Աւր ուր (որ) ուտէ, հօն կու հաչէ:

— Էռէչքը կուտ կու ցանէ:

— Խոտի կուտ է (բթամիտ, պարզամիտ):

— Սարերուն կաքաւը մարմանդը հապսին արեր:

— Թեպուէն թեպուռ մի լընէր (սերունդ
մի թողուը):

— Կաթդ գետինը մի կթեր:

— Աչքին փուշ է եղեր (անոր նախան-
ձին նշաւակ):

— Երեւս քարին վրայ է (շատ ծեր եմ):

— Կովուն տէրը էմմէն օր մածուն չուտեր:

— Խժոտ ընկոզը մախ(ա)թով կու փորին:

— Թափած եղը չի ժողուլուիր:

— Ըստ ջուրը տեղ չի պարտը կիր:

— Ոտքին կու տայ (արջառոց նմանու-
թեամբ):

— Դուն վերի արտին ցորեննն ես:

— Իրարու հետ եղ ու մեռդ (մեղը) ին:

— Իրարու հետ սիրն ու բիրն ին:

— Զբերնին մէկ առու շերթար (անհա-
մաձայն են):

— Օնցեր ինք ըուատ առուէ, ագուգ(ա)ին
ջրերն ինք մնացեր (շատ աւելի բարօրիկ էինք
ատենօք):

— Զուրը պատն ի վեր տի հանես:

— Երես տուանք, աստառ կ'ուզէ:

— Մուխը կ'ելլէ, բոցը շելլեր (վիշտը չի
պատմեր):

— Մուխն ու բոցը կ'ելլէ (կը հառաչէ
կ'ողըայ):

— Պոշ (պարապ) նետեց, լեցուն բռնեց
(ձկնորսի պէս):

— Փետատի կոթ մի շեղաւ (տղան բանի
շեկաւ):

- Եշը տի գնին (պիտի խայտառակեն):
- Զագը կելլէ մարը կ'ուտէ:
- Պաղ թանիրէն տաք հաց:
- Մսկեր է (բամբասող):
- Պոչին վրայ մի կոխեր:
- Կու քսուի (կատուի պէս):
- Քրդերը տնկուեցան (կատուի պէս):
- Կուտ չի տի կապէ (բոյսի նմանութեամբ):
- Միջերնուն սեւ կատու է օնցեր (կին մը զանոնք իրարմէ գժտեցուցեր է):
- Սեւ օձը քովի է մոեր (իր կինը խելքը դարձուցեր է):
- Սալը գոռալն ի քէն սարվրան կու գոռայ:
- Քանի կատու էր էղեր, մուկ մի բռնեց:
- Տոնծը կօթին վրայ բերաւ:
- Քինթու բերան է դրեր (շէնքին, եւ այլն):
- Քնթին չի դրաւ (չի հաւնեցաւ, հոտուելի ծաղիկի նմանութեամբ):
- Քինթու պինչ կ'անէ (անասնոց նմանութեամբ):

42. Հեգնական եւ երդիծական բացատրութիւններն արտասովոր ուժեղութիւն ունին շատ դէպքի մէջ. զ. օ.

— (Մեղայ, Տէր) Տոնծին ալ կօթ ես դրեր:

— Կարգն առեր է (գինովցեր է, եկեղեցական կարգ յանկարծ առած մարդու պէս չեղինակօրէն կը խօսի):

— Զին հարցեր թը դուն ալ շուն ես թը կատու ես (զինքը բնաւ չեն մեծարած, մարդու տեղ չեն դրած):

— Ո՞ր քարն ուր (որ) ամօւր է, թող երթայ գլոխն ան քարին զարնէ (թող դիմէ իր ապաւինած մարդոցը):

Ուռին տոնծ մի կայ, քըզ գլոխս մեծ է:

Փառքն ու պատիւը տուի (կշտամբեցի) օծեցի (սաստիկ յանդիմանեցի):

Մարտնցս տունն հէռուն պիտէր, պարծենալու ալ ինչ պիտէր:

Հաց ու գինի ունիս իմ սէրը դուն ես,
Հաց ու գինի շունիս իմ դեւը դուն ես:

43. Առակաց եւ մանաւանդ ասացուածոց մէջ կը գտնուին այնպիսիներ ալ որոց իմաստը բացայայտ չէ: Ասոնք երկու կարգի կրնան բաժնուիլ: Ոմանք բանաձեւին կարճ եւ կտրուկ ըլլալէն աղօտ կը մնան, եւ ոմանք ալ յատուկ դիտումով խրթին շինուած են որպէս զի ներկայ գտնուող մանուկները չհասկնան: Քանի մը օրինակներ երկու կարգէն եւս:

Գլուխ է ի՞նչը: Շատ խրթին է, հանելուկի մը պէս, եւ պառաւներն անդամ կը վրիպին անոր մեկնութիւնը տալէ: Այս խօսքը կ'ըսուի այն անձին նկատմամբ որուն խորհուրդ եւ խրատ տրուած է եւ սակայն չէ ընդունած, չէ համոզուած: Ուրեմն գլուխն ի փորը, այսինքն թող գլուխը իր փորին գնէ (որ աւելի մեծ է քան գլուխը) եւ անոր խրատին մտիկ ընէ:

Գւշին է ուրբա: Աս ալ առեղծուածի մը
պէս դժուար է, եւ կիները կը գործածեն առանց
իրենք իսկ յստակօրէն հասկնալու: Սակայն
խուզարկու ուշադրութեամբ մտիկ ընելով
անոնց խօսակցութեանը՝ կրնանք նշմարել, խօս-
քին մասնաւոր պարագաներէն, թէ ինչ ըսել
է: Մանկամարդ կնոջ մը պղտիկ տղան մեռեր է,
ատոր վրայ կը խօսակցին, եւ երկու մեծ տիկին-
ները մտերմօրէն կարծիք կը յայտնեն թէ դե-
ռահաս է կինը, կրնայ նորէն յղանալ եւ մայր
ըլլալ, իրեն համար շատ դիւրին է. եթէ բարձ
մը չգտնէ որուն վրայ գլուխը դնէ ու պառկի,
կրնայ քարի մը վրայ դնել — գլուխն ի քարը
(թող դնէ):

Ա-Ե-Ի-Է- է ա- Հ-Ա-Լ-Ի- է: Մութ խօսք մը որ կը
գործածուի այս մտօք թէ ան անձը որ հիմա այս
բանը կը քննադատէ, կամ մեր աղջկանը կամ
զաւկին համար խիստ դատողութիւն մը կ'ընէ,
ինքն ալ պիտի ունենայ, իր կարգին, մեր փոր-
ձառութիւնը: Կախկիկ է (հիմա) այսինքն մանուկը
ներսն է, իրը կախուած, ծածուկ եւ անտեսանելի,
բայց քիչ ատենէն պիտի ծնանի ու մօրը շալակը
պիտի ելլէ, եւ ամեն ոք պիտի տեսնէ զայն:

Ա-Ե-Յ ը-Ե- ա- Հ-Ե- թ-Ն-Ե-: Յզի կնոջ ուղղուած
բարեմաղթութիւն է. դիւրին ծննդաբերութիւն
մ'ունենաս:

Հ-Ե-Ի- ա- Ե- Ե- Հ-Ե- է: Հարսին մահուան
համար շատ երկար սուգ չեն պահեր, տղանուն
ուրիշ հարս մը կ'առնեն: Իրենց բոլոր սուգը կը

կայանայ հարսին մեռած օրը տրուելիք ընթրիքին մէջ:

Հ-ը և ի հոբոն, ուշն ի փոքոն: Հօս ալ բաղդատութեան դրուած են հարսն ու տղան. Հարսը դրսէն, ուրիշ ընտանիքէ մը կ'առնուի, դիւրին է գանել. բայց տղան գժուարութեամբ եւ ցաւով կը ստացուի: Մէկը հօրէն հանելու պէս է, դիւրին, եւ շատ կը դանուի. միւսը՝ մօրը մարմինէն է եւ շատ թանկ է¹:

Սէրը մուռ է, ուստի չ-ը: Շատ մերձ ազգականներու միջեւ եղած ծանր գժութեան, թշնամութեան նկատմամբ կ'ըսուի: Աէրը սուրի փոխուած է, եւ արիւնը իրը թէ ջուր եղած է, իր սիրաշունչ զօրութիւնը կորուսած է առնց մէջ:

Ինս լուսն ու բորի ու եւ-եւն: Աղջկան մը գեղեցկութիւնը գովելու համար կ'ըսուի: Այս խօսքին մէջ լուսնկայ բառին տեղ պարզ լոյս, բառը դրուած է, եւ կը նշանակէ լուսնց գեղեցկութիւնը՝ իններորդ օրը: Աղջիկը այնքան գեղեցիկ է որքան լուսինը՝ իններորդ օրը, եւ ինչպէս բարկ արեւը, որպէս թէ անոնցմէ, իրը մօրմէ ու հօրմէ, ծնած ըլլար այս աղջիկը:

Ու հոբոն, ու ի փոքոն: Դիցուք թէ զաւակներ ունենալու բաղձանք կը յայտնուի, եւ բազմաթիւ զաւակաց տէր եղող մը կ'ըսէ.

¹ "Հ-ը ի հորունց ալ կը լսուի, եւ ճանիկեան զայն իրրեւ իսկատիպ յիշած է իր գրքին մէջ, բայց սխալ է յայտնապէս, զի բաղդատութիւնը հացի եւ աղու մէջ չէ, այլ հարսի եւ աղու:

“ ո՞րը հոտուն, ո՞րը կարօտուն, այսինքն ոմանք հոտն իսկ առնելով կը գանին, զի շատ նեղութիւն կրած են տղոց ձեռքէն. ոմանք ալ կարօտը քաշելով կը նեղուին, բնաւ զաւակ ունեցած չըլալով։ Կերակուրի նմանութեամբ ըսուած է. ամենէն համադամ կերակուրին հոտէն ալ մարդ կը զզուի շատ ուտելով, մինչ անդին աղքատը անոր կարօտը կը քաշէ։ Աւրիշ եւ աւելի երկայն խօսքով՝ “Ով կերեր առղան է առեր, ով չէ կերեր մոտացն է ուղեր։”

ԱԵ- ՆԵՐԻ ՏԵՐԻ-Ի ՊԱՆԻՒՐԻ ԱԵՐ, աղտոտ ոտքերով տղաքը ճերմակ, մաքուր տունը կ'աղտոտեն, անոր մաքրութեանը ուտիձներն են։

Մ-Շ-Դ-Ն է հ-լ-ո-ւ, է-ն է ի-ւ-ն-ւ։ Մարդ մը իր լաւ զգ եստներուն մեջ շնորհքով մարդու երեւոյթ կ'առնէ. մինչեւ իսկ էշն ալ իր համետովի աւելի աղուոր չերեւնար։

Ս-Ա-Ռ-Ն-Ն է +էն, ս-Ա-Ջ-Ր-Ա-Ն է-ն ի-ս- ի-ս-։ Սայլը, որ բեռը կը կրէ, իրաւամբ կրնայ գոռալ (իրը թէ դժգոհիլ). բայց սայլին վրայ նստող մարդը ինչ իրաւամբ կը գանգատի երբ զինքը կրող սայլը լուռ է։ Նեղութիւն կրող անձը չի գանգատիր, ու նեղութիւն տուողը կը բոլոքէ։

43. Գաւառական բարբառի պատուական ու ամրիծ գոհարներուն խառնուած են քանի մը անպէտ, գուեհիկ եւ բարոյագիտօրէն անձիշդ բանաձեւներ, զօրս պէտք է խստիւ որոշել։

“ Հողէն շատ բան չի կայ, օձը տրամով կ'ուտէ, - եւ “ Հաւը ջուր կու իսմէ (J)Աստուած

կու նայի, „ սխալ կարծիքի վրայ հիմնուած առակներ են: Կոյնպէս է ՝ “աստղը-ցած” բացատրութիւնը, որ դժբախտ կը նշանակէ:

Գառնալով մեր գեղեցկագիտական տեսակէտին, կը գտնենք անձաշակ յերիւրանքներ որք գեղեցիկ խօսքերու կեղծ եւ անպէտ նմանողութիւններ են, կամ տղայական ու բռնազբոսիկ նմանաձայնութիւններ, դ. օ. ՝ Եա՛ Հըռօ, եա՛ մըռօ. . . — “Հա՛ ըսէ ու կաւ քսէ. . . — “Դմակ է ու դանակ է. . . — “Գտար մարդը քաղեցիր վարդը: . .

Կան նաեւ գոեհիկ եւ անշահ բացատրութիւններ, ինչպէս. “Զիու պէս կու թըրէր, կ'ըսեն այն մարդուն նկատմամբ որ երբեմն հարուստ եւ գոռող էր ու այժմ չքաւօր է: “Դահնեկը բերնին վրայ տռտեր է, ո կը նշանակէ շատախօս է: “Ցուրտը խլլոտին մահանա” (պատճառանք) կրնայ անցնիլ, որուն տգեղութիւնը յունապէտս շեշտուած է Եւդոկեան զանազանակին մէջ՝ “Խլլոտ քնթին ցուրտը մահանա: . . Եւդոկիոյ բարբառը այս առածին իմաստը ուրիշ ձեւով մ'ալ կու տայ, ինչ որ հարկաւոր չէր, եւ շատ գոեհիկ ձեւով մը որ զայն բոլորովին անյիշատակելի կ'ընէ նոյն իսկ անխառն ընկերութեան մէջ (ցուան օռուն գարու հացը մահանա): Ակնայ գաւառականին մէջ կան քանի մը համարձակ ձեւեր, որք թէեւ երկսեռ ընկերութեան մէջ յիշուելու չեն, սակայն եւ այնպէս, անպէտ եւ աւելորդ իմաստ մը տալու չէ որ կը ծառային, եւ ունին ուժեղ ու

հանձարեղ ձեւ։ Շատ յոյր եւ առոյգ կնոջ համար կ'ըսուի. ոռո մի ոռուն կ'ելլէ, գոմեց մի փորուն։ Իսկ շատ նուաստ ու գծուծ ազահը ան մարդն է որ “Ճնճը ոռուն կու խածնէ. ասացուած մը որ մեր երեւակայութեան առջեւ կը պատկերացնէ մարդ մը՝ ամենէն չնչին բարիքն անգամ վայելելու վարանող, եւ որ, ճանձ մը անգամ — ու ի՞նչ կայ ճանձէն աւելի չնչին — ասդին կը դարձնէ, անդին կը դարձնէ, եւ վերջապէս անօր ալ ամենէն անարդ մասէն կը սկսի վայելել, աւելի սուղ մասերը խնայելով։

44. Միեւնոյն առածը այլեւայլ գաւառական բարբառներուն մէջ երբեմն կ'երեւնայ քիչ մը տարբեր ու իրարմէ աւելի կամ նուազ գեղեցիկ ձեւերով։ Ակնայ ու Եւդոկիոյ բարբառներուն հասարակաց եղող առակներու մէկ քանին այսպիսի զանազանութիւն կը ներկայացնեն։ Ակնցին կ'ըսէ “Մարդն ի հալաւը, եշն ի փալանը. Եւդոկիացին՝ “Էշը փալանով, մարդը հալաւով։ Առաջինը կ'ըսէ “Էշն ի՞նչ գիտէ թէ նուշն ինչ է, ո եւ կը լմնցնէ խօսքը, իմաստը ամբողջ է եւ յայտնի. Երկրորդը կ'ըսէ “Էշն ի՞նչ գիտէ նուշը, կ'երթայ կ'ուտէ փուշը։ Առաջին զանազանակը իր գեղեցիկ նմանաձայնութիւնը ունի “Էշն եւ “նուշը բառերուն մէջ, եւ ճիշդ այդ նպատակաւ է որ “նուշնի տեղ “տանծն կամ ուրիշ պտուղի անուն չէ դրած. Եւդոկեանը նուշն եւ փուշը հակադրած է, աւելորդ կցում մ'ընելով։

" Առիս չիմ կերեր ուր (որ) սիրաս մրմռէն
 (Ա) աւելի փափուկ է քան " Առիս չի կերայ քի
 բերանս հոտին (Ե): " Խենթը քուն ու բաղդն
 արթուն (Ա) աւելի խօսատիպ ձեւը կ'երեւի
 քան " Բնքը քուն, բաղդն արթուն (Ե): " Հաստ
 ու բարակ մէկ գին է, վայն եկեր բարակ մա-
 նողին (Ա.) հարազատ ու բնիկ հայ ասա-
 ցուածքի ձեւ է, մինչ . . . վայն է եկեր բարակ
 մանողին չէն-ն (Ե.) տաճկերէնէ ազգուած
 ձեւ է: " Երկու պինդը պատ է պառոեր (պա-
 տոեր) (Ա) աւելի աղօւոր եւ բնական է քան
 և երկու պինդը պատ է Ճ-իւն (Ե), որպէս թէ
 վերջինս ըսուած ըլլար այնպիսի մէկէ մը որ
 առաջինը լսած բայց ճիշդ չէ կրցած յիշել:
 " Երեք օր հիւընտութիւն, պահիկ մի հոգե-
 վարքութիւն (Ա), աւելի որոշ գոյներով եւ
 ճիշդ բացատրութիւն է քան " Քչուկ ցաւիկ,
 թեղով (Դ. շուտով) մահիկ (Ե) օր օտար
 բառ մ'ալ ունի: Ակնայ դաւառականին մէջ
 " գլխակ (Ա) կը նշանակէ գլխանոց, գլխարկ,
 գլխու ծածկոց, ինչպէս " կրծիկ (Ա) կը նշանակը
 տղոց կուրծքի ծածկոյթը, կրծկալը (հացի ատեն
 կը կապեն), ինչպէս նաեւ " դիմակ (Ե) գրաբարը
 կը նշանակէ գէմքի ծածկոց, ուրեմն երբ Ակնցին
 կըսէ.

" Ելեր է հերսիկ, կտրեր է գլխակ,
 Իջեր է հերսիկ, չէ դտեր գլխակ. "

Պէտք է հասկնալ գլխարկը, եւ ոչ թէ
 գլուխը կտրուած: Կայն իմաստով է նաեւ սա

ասացուածին մէջ քարեն դլխակ մի, ապա-
ռաժէն տնակ մի, ուր գլխակը գլխուն բարձը
կը նշանակէ, եւ ոչ թէ գլուխը: Եւդոկիոյ
բարբառը բարկացող մարդուն զղումը սապէս
կը բացատրէ.

“Ելլէ հերս, կոէ գլոխ.
Իջնէ հերս, չի գտնէ գլոխ:”

Կարծեմ թէ գլխակը աւելի իսկատիպ է,
զի հասարակ մահկանացուները երբ բարկանան,
ոչ թէ իրենց տղոց գլուխը կը կտրեն, այլ ու-
րիշնուազ պատուական բան մը:

“Տ-ու ու-ու էզի մին է տուեր, տղան
տատին կող մի խաղող չէ տուեր” (Ա), աւելի
ճիշդ ու գունեղ է քան “Ուիւ և ու էզի էզի
մը...” (Ե) :

“Ուկը չէ աղօթեր չէ աղօթեր, աղօթեր
մատն աչքն է խօթեր” (Ե) առածը Ակնայ
դաւառականին մէջ չկայ, սակայն “Նոր-Նախի-
ջեւանի Հայոց առածներէն մէկը նոյնը կը ներ-
կայացնէ աւելի որոշ եւ ուժեղ ձեւով մը.” Խաչ
չի հանեցիր չի հանեցիր, մէյ մը հանեցիր, ան
ալ աչքդ հանեցիր:”

“Էշը իշուն քով կապես, եա առուցը
կառնէ եա վառուցը” (Ա) կը թուի իսկատիպ
ձեւը, իսկ էշն իշուն քովը կապես եա վարուցը
կառնէ, եա բարուցը” (Ե) տեղական կամ ան-
ձնական սրբագրութեան արդիւնք կը կարծեմ:
“Թուիս աչքը մօրուց պէտք է, (Ա) առածին

“ թուիս ածականին տեղ Եւդոկեանը ” սեւ,
կ'ըսէ :

“ Գլորեր է պտուկը, գտեր է իր խփիկը,
(Ե) Ակնայ անձանօթ է, ուր թբքերէն միայն
կ'ըսուի՝ “ Թէնձիրէ եռվարլանըշ, կէթմիշ
գափաղընը պուլմըշ։ ” Աաեւ կ'ըսեն՝ “ պալըմ
օլսուն, սինէկ պաղտատտան կէլիր, (մեղը թող
ունենամ, ճանճը պաղտատէն կու գայ). Եւդո-
կիոյ առածներուն մէջ կը գտնեմ ” դուն ճենձ
ըսէ, ճանճը պաղտատէն կու գայ։ ”

45. գաւառական բարբառի մը գեղեցիկ
խօսքերուն ամենէն պատուականներն անոնք են
ուր ճշմարիտն ու զեղեցիկը միացած են եւ
խտացած, անանկ որ կարծ ու կտրուկ բանաձեւ
մը մեծ ճշմարտութիւն մը կը բովանդակէ։ Եւ
այդ պատճառաւ է որ գոհարի կամ մարդա-
րիտի կը նմանցնենք զայն։ Երկար կ'ըլլար ըսել
— “ Դրացինիդ շէն ըլլալը քեզի ալ օգուտ
ունի; Դրացինիդ աւեր ըլլալը քեզի ալ վեաս
է, ուստի պատգամօրէն կ'ըսէ՝ “ Շէնը շէն է,
աւերը զէն է։ ” Փոխանակ երկարօրէն ըսելու
թէ փորձառու մարդու մը խրատ հարցնել ան-
հրաժեշտ հարկաւոր է գեռահասից, այնպէս որ
եթէ հայր, մայր, կեսուր չունի մէկը, երթալու
անպատճառ մեծի մը հետ խորհրդակցելու է,
սքանչելի կերպով կ'ըսէ ։ Ան որ մեծ չունի,
թող երթայ մեծ կարասին հարցնէ։ ”

1. Փափաքէլի էր որ վատահ ըլլայինք թէ այս երկու
առածները գաղանձեան էի. Իւզը չէ թարգմանած
թբքերէնէ։

Պարզ ու բնական գեղեցկութիւն մ'ու~
նին փօխարերութիւններն, նմանութիւնք, շա~
փաղանցութեան ձեւերն: Օրինակի համար
նկատենք մաս բառին գործածութիւնները:
Մազը շատ նուրբ ու բաշակ առարկայ մըն է,
ուստի անջրպետի կամ միջոցի ծայրագոյն նե~
ղութիւնը ցոյց տալու գործածուած է. “մազ
մնաց որ իյնայի, ” մաղ մնաց ուր բռնէին իս, ”
տեսակէտ մը որ զբարարին մէջ ալ կը գտնենք՝
“մազապուր զերծանիլ, ” եւ “մաղիւ չափ անջըր~
պետ, ” բացատրութիւններով: Աս ալ ուրիշ
օրինակ մ'է ցցց տալու թէ գաւառական հայ
ոճերը որպան խոր հնութիւն ունին շատ մը
օրինակներու մէջ: “Նոր զբողներէն ոմանք եր~
րեմն կ'ըսեն “մաղի չափ տարակոյս չկայ, ” եւ
այլն, որ սիսալ է, զի մազը քանակի դաշտափարը
չի չօշափեր այլ անջրպետի: Անզլիներէն կ'ըսուի
ա hairbreadth escape = մաղի լայնու~
թեամբ (մազապուր) պրծում. Նաեւ hair~
splitting = մազ ճեղքել, այսինքն չնին եւ
անդօր զանազանումներ ընել փաստաբանութեան
մը մէջ, որուն մեր գաւառականը կ'ըսէ “մազը
ձարէն զատել, ” նաեւ մազ մը մարմինին ամէ~
նէն բարակ եւ պղտիկ անդամն է, ուստի կ'ըսուի
պատշաճօրէն “տատէն մազ մի չունի, ” (չը
նմանիր անոր ոչ վիզիքապէս եւ ոչ մանաւանդ
բարոյապէս), կամ թէ “մօրմէն մազ մի կալէ
հերիք է. ” այսինքն եթէ մօրմէն մէկ հիւլէ իսկ
ժառանգած ըլլայ, ան կը բաւէ այս տղուն ամ~
բողը էութիւնը ազնուացնելու (մայրը այնքան

գերազանց աղնուութեան տիպար մըն է): Իսկ
երբ կ'ըսուի թէ և մազին դիմովը, այս կամ՝ այն
բանը ըրած է, հոս մաղերուն անթիւ ըլլալուն
նայելով կ'ըսուի:

Բնական եւ պատշաճ են նաեւ ուել բա-
ռին կիրարկումները. «Ասեղ ձգես վար չիյնիր»,
«Ասղանը ծակէն Հինտուստան կու դիտին»,
«Ասեղը շուք կ'անէ», եւ այլն: «Քորն եւս ունի
իր աղօւոր գործածութիւնները իրբեւ ամուրի
եւ գիմացկունի տիպար. «Քըզ քարն ամուր
է», «Քարին հետ կու ծեծուըտի (այս կեր-
պասը)», «Քարէն ջուր կու հանէ», «Քարին
վրայ կոխէ քարը կու պատոի», «Քարէն կու
քակի» (շատ գժուարութեամբ կը փրթի տե-
ղէն կամ դրամը ձեռքէն). «Քար սիրտ» (ան-
գութ), «Քար գլոխ» (յամառ) եւ այլն: «Քար
տ'ուարին», կամ «Քար տի կոծին», ըսել է թէ
հացի, ուտելիքի պէտք ունին. «Քարէն կակող»,
կը նշանակէ ուեւէ բան որ կրնայ ծամուիլ, հոդ
չէ եթէ լաւ ուտելիք մը շգտնուի: Իսկ «Քար
զքար կ'ուտէ», կը նշանակէ խուճապ եւ շտա-
պում: «Քար տնկել», արձան մը, յիշակերտ մը
կանգնել է, այսինքն յիշատակելի գործ մը
կատարած ըլլալ («Քար մի տնկեց Ակինը մէջ»):

Աւու խաւարի եւ չարի խորհրդանիշ է
նկատուած, ուստի կ'ըսեն «սեւ օձը», «սեւ
կատուն», երբ վատ անձի մը վրայ է խօսքը:
Ճերմակը լուսաւոր եւ բարի է. «Ճերմակ-երե՛ս
լընիս», օրհնութեան ձեւ է. «սեւ-երե՛ս» յան-
դիմանութիւն է:

Այս ամենուն հետ եւ աւելի բարձր կարգի
գեղեցկութիւն մը շատ խօսքերու մէջ կը գտնենք,
այսինքն բանաստեղծական չափակցութիւն մը,
կշիռ մը, քայլուածք մը ուր երկու անդամներ
իրարու կը յաջորդեն ու կը պատասխանեն ինչ-
ովէս պարի մէջ։ Այս չափաբերական հանգա-
մանքը մերժ երկու բառերու եւ մերժ երկու
համակարգ կամ ստորակարգ խօսքերու մէջ կը
կայանայ։ Քանի մը օրինակներով պարզենք այս
յատկութիւնը։

“Մեր դարն ալ դիւր կ'ուլլիւ։” Հոս “դար,”
բառը “դիւր,” ին հակադրուած է։ Պարզագոյն
ձեւն է։

Երկու իրարու նման պառուղներ, անասուն-
ներ կը յիշուին խօսքին իմաստը կրկնելու եւ
ուժգնացնելու համար, եւ այս կ'ըլլայ բանաս-
տեղծական չափակցութիւն մը (symétrie)
պահելով, զոր օրինակ։

“Տոնծ էր նը հասաւ, խնծոր էր նը կար-
միեցաւ։” Ասոր նման է Եւդոկիոյ բարբառին
աղուօր մէկ առածքը։ “Տանծը կոմք ունի, խնծորը
քինթ ունի։” որ կը նշանակէ “Եթէ ուղես,
կրնաս թերութիւն մը վերագրել ունէ բանի
կամ անձի։”

Ծանը շապիկ կու հաղցնէ, կատուին վարտիք։
Ծանը շնութիւնը գիտէ, կատուին բնութիւնը։
Աեւը սարէն (կու գայ), ճերմակը ձորէն։
Լոտիդ հով (լընի), էռջիդ ծով (անէծը է)։

Բանաստեղծական այս համակշռութիւնը
յառաջ բերելու համար յաճախ բառ մը խօս-
քին երկրորդ անդամին մէջ կը կրկնուի, զ. օ.

Օձուն վրայ թքնէ, չը կու սատկի:
Գաղին վրայ նստի, չ-ը կու չորնայ:
Քարին վրայ կոխէ, +ը կու պատոփ:
Գետը լեցնես, չեռը կու կոյնի:
Որ քարն որ ամուր է, թող երթայ գլոխն
ան +ը զարնէ:

Ժողովրդի հանձարեղ զաւակի յստակա-
միտ եւ ճաշակագէտ ողջմտութեան մէյ մէկ
կոթողներ են այդ օրինակները: “Օձուն վրայ
թքնէ” կու սատկի, “Որ քարն որ ամուր է թող
երթայ գլոխն անոր զարնէ, ” եթէ ըսէր՝ պիտի
չունենար ոչ նոյն պայծառութիւնը եւ ոչ նոյն
հրապուրիչ գեղեցկութիւնն եւ ոյժը:

46. Ծատ հետաքրքրական բայց նաև շատ
գժուար հարց է թէ այս հայ գեղեցկաբանու-
թիւններն երբ ստեղծուած են: Յայտնի է թէ
անոնց ամենը չունին միեւնոյն հնութիւնը: Ամանք
նոր ժամանակաց յօրինուածք են, ոմանք վերջին
դարերու, եւ այլք շատ հին դարերու: Առանց
մանրակրկիտ խոյզ եւ խնդիր ընելու, կ'ուզեմ
քանի մը դիտողութիւն ներկայացնել այս մասին:

Ասացուածոց եւ առածներու մէկ մասը Ակ-
նայ մէջ յօրինուած են, զի տեղական սովորու-
թեանց եւ աշխարհագրական կամ տեղագրական
հանդամանաց եւ ընտանեկան ծանօթ անուննե-
րու հետ կապուած են: Ցիշել պէտք է թէ Ակն

քաղաքը ամեն կողմէն լեռներով շրջապատուած է, եւ Եփրատի ափանց վրայ կառուցուած է: Արեւս քարին վրայ է, կը նշանակէ ծեր եմ, իմ կենաց արեւը մարը մանելու վրայ է, կ'ակնարկէ Ակնայ արեւմտեան սարը, որուն ետեւ արեւը կը մտնէ:

“Նա քարն ուր նա քարը դայ, (չի տ'երթամ, չի տի տամ, եւ այլն), կ'ակնարկէ քաղաքին արեւելեան եւ արեւմտեան երկու բարձր սարերն, եւ ըսել կ'ուզէ թէ աւելի հնարաւոր է որ այդ երկու լեռներն իրարու գան, քան թէ ես այս բանը ընեմ:

“Քինթը Պօգուտէն ջուր կու խմէ, այսինքն շատ բարձրայօն եւ հպարտ է, կ'ակնարկէ քաղաքին արեւելեան լեռան մէջքին այն մասն ուր Պօգուտ անուն աղբիւր մը կայ:

“Պէռենց տնէն Վառենց տունը խնամի⁶ ես եկեր, ինչու այդքան փափկօրէն կը վարուիս, նազ կ'անես: Ակնայ երկու երեւելի ընտանիքներու անուններն են Պէռենք եւ Վառենք (որ Արփիարենք ալ կը կոչուի):

“Մանէ, մանէ, Ման խաթուն, մանը կ'անէ քեզ խաթուն, ջահ կամ ճախրակի վրայ բամբակը թելի վերածելը դրեթէ ամեն Ակնցի կոչ մէկ գործն էր, եւ տնաշնութեան ապացոյց կը նկատուէր, ոչ թէ չքաւորութեան:

“Թութը թութը կու նայի, կու հասնի: Թէեւ Արաբկիր եւ ուրիշ շատ տեղեր թթենին ծանօթ է, Ակն կը համարուի անոր թագաւո-

բութիւնը, զի անոր պարտէղներն լեցուն են
թթենիի զանազան տեսակներով:

“Եղու մեռդին իրարու հետ, (շատ սի-
րով,) — “Սիրն ու բիրն ին իրարու հետ, (շատ
հակառակ,) — “Անանիկը վազեց ես ալ վա-
զեցի, ձեւաբանութիւններ են որք Ակնայ շատ
ընտանի կերակուրներու, խաղերու եւ ծանօթ
անուններու վրայէն շինուած են: Կան ուրիշ խօս-
քեր ալ որք Ակն յօրինուած ըլլալու երեւոյթ
ունին, ինչպէս “Մար պիտի ու բերան չի պիտի, .
“ինտօր աղշիկ, անենկ հարս. .” Լուսը կ'երթայ,
լուս չի տար: .”

Առածներէն ոմանց մէջ թրքերէն բառի
մը ներկայութիւնը կը բաւէ ցոյց տալու, ընդ-
հանրապէս, թէ շատ հին գարերու մէջ չեն յօ-
րինուած, դ. օ. “Ե՞ աղն է պակաս, ե՞ մաղը. .”
“մարդն ի հալաւը, եշն ի քաշնը. .” Քեզ նո-
րակ կու դնէ կ'ուտէ. .” Սարերուն կաքաւը
մարմանդը հողու ին արեր: .” Դիտենք, սակայն,
թէ կրնայ հին հայ առածի մը մէկ բառը թրքե-
րէնի փոխուած ըլլալ նոր ժամանակներուս ըն-
թացքին, ինչպէս որ ուրիշ շատ առածներու
մէջ հայերէնի նոր քերականական ձեւեր հինե-
րուն տեղ դրուած են:

Բառերու, ասացուածներու շատ հին ձեւեր
խօսքին վաղնջականութեանը կնիքը կրնան համա-
րուիլ: “Հող ու մախիր եղաւ, Ակնայ ընտել
ասացուածներէն է, որ կը նշանակէ փճացաւ,
աւերեցաւ, չիք եղաւ: Թէ այս ասացուածը նոր
ժամանակաց կամ՝ միջին դարուց մէջ ծագած չէ,

յայտնի է անկէ որ մեր ոսկեղբնիկ հին մատենագրութեան մէջ ալ կայ նոյնը, “Հող եւ մօխիք եղեն.» եւ որովհետեւ մեր գաւառացի ժողովուրդը իր խօսքի ձեւերը գրքերէ շառներ, կը հետեւի թէ մեր հին մատենագիրը ժողովուրդէն առած է այդ ձեւը, եւ թէ ուրեմն անիկա նախապատմական գարերէ ի վեր գոյութիւն ունեցած է: Ասոր նման է նահեւ “մազ մնաց որ” ասացուածը, “Քիչ մնաց որ,” “սակաւ մի եւս եւ,, նշանակութեամբ. կրնայինք համարիլ թէ նոր ժամանակաց մէջ շինուած ձեւ մըն է, եթէ մեր հին մատենագրութիւնը և դարուն մէջ իսկ “մազապոր լինել”, եւ այլն ըսած ըըլլար: Ուրեմն չայք, ինչպէս եւ ուրիշ ժողովուրդներ, շատ հին գարերու մէջ մազը ամենաանձուկ անջրպետի նշանակութեամբ գործածած են: Կարի վաղնջական ըլլալու է նահեւ “կուտ կուտ ու ցուր ցուր անել ասացուածը, զի “ցուր,ը, որ “ցիր, (ցրիւ) արմատին ուրիշ մէկ ձեւն է, վկայ է անոր նախապատմական հնութեանը. պատմական ժամանակաց մէջ արմատի նոր ձեւեր շին ստեղծուիր: Ամենահին ծագում ունեցող խօսքերուն կարգը կրնան դրուիլ սապիսի բանաձեւներ — “Տես ու ուս է..,” — “Եւը ձեւը չգիտէ..,” — “Որը հոտուն որը կարօտուն..,” — “Ուէրը սուր է, արիւնը ջուր..,” — “Ուչ իր է, ուշ իր տիրուն..,” — “Կուտը կուտին օգ է..,” — “Ըէնը շէն է, աւերը զէն է..,” — “Մար զմանուկ կ'ուտէ:” Ի հարկէ այսպիսի խօսքերն ալ քիչ կամ շատ քերականական ձեւի եղանակաւորումներ կրած են

դարերու մէջէն անցնելով . օրինակի համար
“մայր զմանուկ ուտէ , ձեւէ փոխուած կ'ըլլայ
տակաւ ” մար զմանուկ կ'ուտէ , ի : բաւական
հնութիւն ունենալու են նաեւ “լաւ է հիւանդը
քան զհիւանդկալը . ” Զէ խաղցեր կարմրորակ ,
խաղցեր է կշտափորակ , եւ նման բանաձիւեր :

“Խաչը Տէրը զօրաւոր կ'անէ . ” — “Արտին
սիրածը , եկեղեցու պսակածը , ” — “Թանով
պատրագ կ'ուլլի . ” — “Ան շանը ան շարա-
կանը շատ է . ” եւ այլ նմանօրինակ խօսքեր որք
քրիստոնէական եկեղեցւոյ վերաբերեալ յիշա-
տակումներ կը պարունակեն , առաջին կարգի
հնութիւն չունին , եւ ոմանք կրնան վերջնագոյն
դարերու մէջ յօրինուած ըլլալ :

Գ 1. Ա Ի Խ Զ .

Ա Բ Ն - Ե Բ - Շ Բ - Բ - Բ Բ - Ն Ե - Դ Ե - Ե Ե - Ե Ե :

47. “Կախորդ գլխուն մէջ ներկայացուած
բանաձեւները , մանաւանդ առածները . լուրջ եւ
հրամայական շեշտ մ'ունին : Փորձառութեան ,
հասուն դատողութեան բիւրեղացումներ են
անոնք , գեղեցիկ եւ փայլուն բայց ցուրտ :
“Պատուեան զհայր քո եւ զմայր պատուիրա-
նին նման է ” խելօք կեցիր ուր շատ ապրիսը :
Աակայն երբ ծերունին , գեռահասի մը բարի եւ
առաքինական մէկ արարքին վրայ ուրախացած ,
յուզուած , “ապրիս , կ'ըսէ , խանդաղատանքի
եւ օրհնութեան միավանկ երգ մը հնչեցուցած
կ'ըլլայ : Հոս զգացումն է որ կը բարբառի , եւ

օրհնութեան, ինչպէս անէծքի, ցաւակցութեան
ինչպէս ինդակցութեան զգացուած արտայայ-
տութիւններն ու միայն գեղեցիկ են այլ եւ
եռանգուն, երբեմն հրաշէկ: Այսպիսի ասա-
ցուածներ, շափեալը ըլլոն թէ արձակ, բառէ մը
միայն բաղկանան թէ տողէ մը, բանաստեղծա-
կան հանգամանք ունին, եւ ես անոնք օղակը կը
համարիմ արձակին ու շափեալ բանաստեղծու-
թեան միջեւ: Այս նկատումով է որ, Ակնայ
ժողովոդական քերթուածներուն անցնելէ առաջ,
կ'ուզեմ բանաստեղծութեան այդ նախածիլ-
ները, սկզբնական բողբոջները ներկայացնել:

48. Մեծերը դեռահասները կ'օրհնեն
սա բանաձեւներով:

"Ապրիսու: "Ճատ ապրիսու: Ասիկա է
ամենէն սովորական բանաձեւը եւ շատ պարա-
գաներու մէջ կը գործածուի: Մեծերը ատիկա
կ'ըսեն իրենց ձեռքը համբուրողին, իրենց ջուր
տուողին, իրենց զգեստը հազցնողին, իրենց
օեւէ ծառայութիւն կամ սպաս մատուցանող
պղտիկներուն: Եւրոպացիք "Հնորհակալ եմ"
կ'ըսեն այսպիսի առիթներով: "Ապրիսու" կը
նշանակէ նահեւ, bravo! " եւ "աֆէրիմ":
Կրնայ ըլլալ որ "աֆէրիմ" ու "ապրիսու" նոյն
սկզբնական ձայնին եղանակաւորումներն են:
Եթէ դեռահասը օեւէ գովելի գործ ընէ, աղ-
քատին ողորմի, դասընկերին դասը սորվեցնէ,
կոյրին առաջնորդէ, "ապրիսու" կ'ըսեն անոր ծե-
րերը:

“Ապրիս, ին միտքը արտայայտով ուրիշ բացատրութիւններ եւս կան, որք մասնաւոր առիթներով կը գործածուին:

“Ո՞չ մնաս:

“Երկան - արեւ լընիս:

“Արեւտ կանաչ:

“Ճերմակ - մօրուք լընիս:,

“Աշխարքի պարծօնք լընիս:,

“Հարզի (հաղարի) պէտէլ լընիս:,

“Խերտ տեսնենք:,

“Մէկ ճղէն հազար տերեւէն լընիս:,

“Իստակ - բէխոդ լընիս:, (Կոյս աղջկանց կըսեն:)

49. Հացկերոյթի առիթով հետեւեալ բարեմաղթութիւնները կ'ըլլան իբրեւ շնորհակալութեան արտայայտութիւն:

“Ծէն մնաք:, “Ծէն կեցիք:, “Աստուած շէն պահէ:, “Ծէն եւ պայծառ մնաք:,

“Ծէն, բառով այս շնորհակալութեան եւ մաղթանքի ձեւը ամենէն սովորականն է ու կը թուի ըլլալ ամենէն վաղնջականն ու հայացին: “Ծինեմ:, բային արմատն է, այդ բառին նախական առումովը, եւ է հակաղիրն “աւերի, ինչպէս կ'երեւի “անաշէն:, եւ “անաւեր:, ածականներէն: Հայերէն ոճ է թրբերէն “շէն օլարն, ձեւը:

Եւս “շէն մնաք:, ոճին համապատասխանով ուրիշ ձեւեր ալ կան որք այլեւայլ առթիւ կը գործածուին:

“Աեղաննիդ դրման մեայ:,,

“Աստուած վաստկուորին բանին գործին
աջողութիւն տայ:,,

“Աստուած քէտէրսուզ (անվեաս, անվիշտ)
պահէ:,,

“...ը սիլայ գայ ուր աչքի լուս գանք:,,

“Անուշ:,, “Անուշ լոնի:,, Այսպէս կ'ըսեն
ջուր, դինի եւայլն խմօղին: Կաեւ կերակուրը
աւարտելէն վերջ շնորհակալութիւն յայտնող
հիւրին, իրրեւ պատասխան կ'ըսէ տանուտէրը
“Անուշ” կամ “բարով եկաք:,, կամ “շատ գաք
(J)ուրախութեան:,,

“Աստուած պակաս չանէ:,, Այս եւս հիւ-
րին կողմէն մաղթանք է առ հիւրբնկալն:

“Մարսական:,, կ'ըսեն կերակուրէն վերջ
լուացուողին: Եւ սա պատասխան տալով կ'ըսէ.
“Հաւսարական:,,

“Չա(J)նտ անսպան:,, մաղթանքը կ'ուղ-
ղուի երգողին:

50. Մկրտութեան կամ ծնունդի, անուան
տարեգարձի կամ տօնի, եւ պսակի առիթնե-
րով կ'ըլլան հետեւեալ բարեմաղթութիւնները:

“Աչքդ լուս:,, “Աչքերնիդ լուս:,, Ասոր
պատասխան կը տրուի “լուսով կեցի:,, “Լուսով
կեցիք:,,

Ասիկա է խնդակցութիւն արտայայտելու-
ամենէն սովորական ձեւը:

Կ'ըսուի նաեւ:

“Շնորհաւոր լընի:,, ակնարկելով մկրտու-
թեան, պսակի, եւայլն:

“Ո՞ղջ մնայ:,,
 “Խերը տեսնէք:,,
 “Հօրով մօրով մեծնայ:,,
 “Աստուած մանչեր ալ պարգևեւէ:,, (երբ,
 ծնածը աղջիկ է:)
 “Թագե ու պսակը համբուրէք:,,
 “Միապսակի ծերանաք:,, Նորապսակ ամոլ-
 քին կողղուի այս մաղթանքը:
 “Տառօսը ձերիններուն գլոխը:,, կամ
 խօսքը մասնաւորելով՝ “տառօսը Արշալոյսին
 գլոխը լընի:,, Այսպէս կ'ըսեն նորապսակ զոյգին
 հայրը, մայրը, մեծերը՝ ի պատասխան իրենց
 ուղղուած բարեմաղթութեանց:

Իսկ “բոլոր մնաք:,, մաղթանքը կ'ուղղուի
 ամբողջ ընտանիքին, մանաւանդ խոշոր, քանի մը
 եղբայրներէ բաղկացած ընտանիքին, եւ կը
 նշանակէ “ամբողջ:,, “անխոռ:,, մնաք:,, “միասին
 եւ անբաժան:,, ապրիք:”

51. Ճամբորդ ուղարկելու առթիւ կը
 լսուին հետեւեալ բարեմաղթութիւնները:

“Աստուած բարի ճամբայ տայ:,,
 “Աստուած արեւուտ պահապան:,,
 “Չորն երթաս կանաչ դառնաս:,,
 “Ոտկունքդ քարը չի զարնես:,,
 “Երթաս բարով, գաս բարով:,,
 “Քար բռնես, ոսկի դառնայ:,,
 “Ես քեզ տեսնիմ, գուն հաղար բարի:,,

52. Աղաչանքի ձեւեր:

“Երեւտ ուր կու սիրես:,,

“Տղոցա արեւուն”, — “Զաւկիտ ա-
րեւուն”;

“Աստուած ուր կու սիրեա”,

“Տատիդ հոգուն”,

“Վասն Աստղծու սիրուն թող լընի”,

“Խաթերս հըմար”,

“Մեղք է”, — “Մեղկունք է”,

“Ես ալ մեղք իմ”,

“Ես (տ)ուած մէկիդ փոխարէն հազար

առյու”,

“Վարձքդ Աստղծու առնեա”,

53. Անէծքի եւ կշտամբանքի ձեւեր:

Զիք լընիս:

Զիլիս ու չի կատարիս:

Արեւտ հողը գնիմ:

Չորնայ ձէռքդ: — Չորնաս:

Կոնծիս: — Կոնծի ձէռքտ:

Զիքն իյնիս, մուրը գրուիս:

Վեր չելլես:

Վերնաս:

Հողը գնիմ:

Մախիրտ հովը տանի:

Օսնիք (անցնիք):

Կրակ թափի վրատ:

Երկնաւորէն գննես,

Փախմուրկիս: — Պապնծիս,

Լոտու չիյնիս:

Տուն չիյնիս:

Սլւկի հունա չիյնիս:

Աճաղկոտոր սռ փուիս :

Դակծկիս : — Դակտիտ որդ լցուի :

Ճան - սատակ ելես :

Գրողը տանի :

Արեւը քոր նայիս :

Մութն ու մշառը վրան գայ :

Վայն ի վրան : — Վայն ի վրան գայ :

Մահն ի քեզ : — Մահն ի քեզ ելլէ :

Երեսի մուր : — Երեսի աղտ : — Խաղք

լընիս :

Անէծքի առարկայ եղող անձը, վշտացած
ու զայրացած, կը պատասխանէ երբեմն :

“Քերնէտ ելլէ, ծոցտ ի վար թափի :”

54. Երդումի ձեւերն են “Խան”, — “Հա-
ղորդ”, — “Մէռոնը խռով կենայ թը ուր ես ,

Երդումի հնագոյն ձեւը որ նախաքրիս-
տոնէական դարերէն հասած է, եւ զոր ես ի
մանկութեան լսած եմ ականջովս, է” “Ըրեւ . . .

55. Գգուանքի եւ փաղաքշանաց ձեւերն են:
Հոգիս. — Աչքիս լուսը — Անուշս : —
Անուշիկս (գգուանք) : Եթէ հիւանդ է մա-
նուկը, կըսեն — Էռջնդ մէռնիմ. — Եասսիր
(Էռէր, գերի) լընիմ :

Ուշագրութեան արժանի է փաղաքշական
եւ գգուանաց ձեւերու սակաւութիւնը առըն-
թեր օրհնութեանց եւ անէծքներու առատու-
թեան : Ակնայ մէջ դեռահաս մայրերը երբեք
չեն համարձակիր իրենց մանուկները սիրել ու
գգուել ի ներկայութեան ընտանիքին ուրիշ
անդամներուն : Մեծ հայրերն ու մայրերն ալ

շատ բան չեն ըսեր այդ տեսակէն։ Ընկերային զարգացման աւելի փափկացած ու աւելի աղատ փուլերու մէջ է որ գգուանքի ու փաղաքշանքի՝ արտայայտութիւններն կը բազմանան։

56. Մանկական նորափթիթ հասակին մէջ կան մասնաւոր դէպքեր ու պարագաներ որոց համար յատուկ խօսքեր բանաձեւուած են, եւ հոս է որ արձակէն դէպ ի չափեալ բանաստեղծութիւն անցքը տեղի կ'ունենայ։

Նորածին երախան ամեն օր կը լոգջնեն քառասուն օր, եւ իւրաքանչիւր լոգանքի աւարտմանէն վերջ՝ անոր այլեւայլ անդամներն ու զգայարանքը շօշափելով մաղթանք մը կ'ըսեն. նախ ամրող մարմինը թոթվելով կ'ըսեն.

Թոթուէ ջըմիկ,

Ժողուէ մսիկ,

Եւ ապա կը շարունակեն —

Կամար - ընքուի լընիս.

Երկան - ժարթինչ լընիս.

Շահէն - աչուի լընիս.

Պղտիկ - քինթ լընիս.

Պղտիկ - բերան լընիս։

Առաջին տարուան ընթացքին զերախան ինդացնելու եւ զբոսցնելու համար կը դպչին մատի ծայրով անոր ճակատին, քթին, վերի շրթունքին, եւ բերնին՝ ըսելով —

Հուսա եղիկ,

Հուսա մեռիկ,

Հուսա վաղէ,

Հուսա ուտէ:

Երբ օրորոցէն կը հանեն երախան,
զուարթ ու այտելը կարմրած, կը համբուրեն
ըսելով —

Ուշիկ, ուշիկ, պագտ անուշիկ,
Կարմրած ես, կլոր թշիկ:

Երբ եօթներորդ տարիէն սկսեալ կաթնա-
կուաները թափին հետղչետէ, մանուկը տանիքը
կ'ելլէ եւ ինկած ակուն հեռուն կը նետէ երեք
անգամ կրկնելով —

Իշուկ, գնա՞ գառնուկ, եկու:

Պղտիկ մանուկները, մանչ եւ աղջիկ, կը
սիրեն “ինամուկունը,, խաղալ, այսինքն չափա-
հաներուն ինամիական մեծարանքներն իրարու-
ընել: Կ'ախորժին նաեւ մեծերուն պէս զբաղած
եւ գործի վրայ ըլլալու ձեւերն ընել: Մանուկ
մը իր ընկերին այսպէս կ'ըսէ, զոր օրինակ, —

Հեքիաթ, հեքիաթ, թէք մի գտայ,
Գնացի եգին, վէգ մի գտայ,
Փորեցի մէջը մայ,
Հարսնիք արի, ինչու չեկիր:

Եւ խաղընկերը կը պատասխանէ (իրեւ-
տանտիկին):

— Մէռղը կ'անէի:

— Մէկալ օրը ինչու չեկիր:

— Արբուածք կ'անէի:

— Աէկա՞լ օրը ինչու չեկիր:

— Գլոխս կու ցաւեր (կամ՝ հիւանդ էի):

Որովհետեւ երեք օր կը տեւե հարսնիքը,
մանուկը պարտաւոր է երեք պատրուակ գտնել
ինքզինքը չքմեղելու համար:

57. Ակնայ ժողովոդական բանաստեղծութիւնը հինգ խոշոր նիւթերու շուրջ յօրինուածէ:
1. Մանուկները քնացնելու համար օրօրի երգեր. 2. սիրահարական երգեր. 3. Հարսանեկան երգեր. 4. Պանդիստութեան երգեր եւ 5. Աղբեր կամ “լաց” Ամենուն մէջ ալ Աէրն է որ կը բարբառի:

Կմշշը տեսնենք նախ օրօրի երգերուն:
Հռն մայրական սէրը կ'երգէ, ու մայրական սէրը,
թէեւ սիրահարականին աղմուկն ու խանդը
շունի, է սակայն սէրերու ամենէն աղնիւը, խորինը, ստեղծադործողն ու ասսուածայինը: Այր
մարդուն հզօրագցն սէրը առ կինն է, իսկ կնոյ
ուժգնագցն սէրը առ զաւակն է եւ ոչ առ
այրն: Այրը կը հովանանայ իր կնոյ վրայ, եւ
կինը, իբրեւ մայր, կը հովանանայ իր զաւակաց
վրայ: Օրօրի երգը մարմնացումն է մայրական
սրտին ամենէն ուժեղ եւ անձնուէր զգացումներուն. ու երբ անոր շրմունքէն կը լսենք այդ
երգը, այն ծայրադցն մեղմութեամբ եւ անուշութեամբ հնչող սէրը, կը զգանք թէ արար-
շութեամբ հնչող սէրը, կը զգանք թէ արար-

1. Օր օր օր, հայրիկտ ապրի,
Հայրիկտ ապրի, մայրիկտ արեւի.
Արեւը քու տնակը ցաթէ,
Շարվեխը քու մարիկտ առնէ:

2. Աղուոր ես, չունիս խալատ,
Քու էմմէն տեղտ է պէխալատ.
Մինակ մէկ խալատ մ'ունիս,
Քուն չունիս ւ'արթուն կու կենաս:

3. Աղուոր ես ոտքերտ ի վեր,
Երթամ ով բերիմ խաղընկեր.
Երթամ լուսնկան բերիմ,
Լուսուն աստղը խաղընկեր:

4. Օր օր օր աննման,
Աննման ու չիկայ նման.
Ուշ մարն է բերեր նման,
Ուշ արեւն ուշ լուսնկան:

5. Կարմիր վարդ ու լան տերեւ
Քացուեր ես մեր տանն ի վերեւ.
Քանի կայ պաղան տերեւ
Անքան կ'ուղիմ քեզ արեւ:

6. Մոցիկս ի պարտէզ տ'անիմ,
Քեզ մէջը մօրձիկ տի տնկիմ.
Աչքերս ալ աղբիր տ'անիմ,
Ուներովս քեզ տի ջրիմ:

7. Թի՛ լպիւլը պաղչան է իջեր,
Վարդենուն թփիկն է թառեր .
Անուշ մէնէմշին հոտուն
Աղուորիս քնիկն է տարեր :

8. Օր օր օր, եղներն ին եկեր,
Եղներն ին եկեր լեռնէն ին իջեր.
Քեզ ալ անուշ քնիկ ին բերեր,
Բերեր քու ծով ծով աշերտ ին լցեր :

9. Օր օր օր կապիմ կախ օրան,
Ծառէ ի ծառ շոքերն ի վրան .
Ծառ — շքեր վրայ եկէք,
Ծուք արէք աղուորիս վրան :

10. Օր օր օր օր օրտ շատնայ,
Օրտ շատնայ տարիտ մեծանայ .
Տարեկտ հազար տարու մնտենայ,
Անձիկտ հազար բարու տիրանայ :

11. Գուն ապրիս հօրով մօրով,
Հաց նստիս հուխտակ աղբարով .
Ապրիս գուն հօրով մօրով,
Ու լցուի սրտիկտ արեւով :

12. Սրտիկտ արեւով լցուի,
Մեր գոներն կարմիր ինծորով .
Ով օսնի վարդէտ առնէ,
Ով դառնայ կարմիր ինծորէտ :

13. Օր օր օր, քներ ես,
Շամածկեր իմ քրտներ ես.
Շալ լաթիկտ դան տանիմ,
Վարդի նման բացուեր ես:

14. Պառկէ և անուշ քուն էղի,
Մինչու կ գայ լուսն առաւտուն,
Լուսնայ բարի լուսը գայ,
Պիւլպիւլս ալ ելլէ քնուն:

15. Պիւլպիւլս ալ ելլէ քնուն,
Կէսն է քուն կէսն է արթուն.
Քնանաս քնիկտ անուշ,
Արթննաս երազտ ի բարին:

Երբ երախան երկար ատեն լայ ու չքնա-
նայ, յոգնած մայրիկը կ'երգէ.
Քեզի քարէն մարիկ մի պիտէր,
Ուր պղնձէն ձանիկ մի կալլէր:

58. Սիրահարական բանաստեղծութիւն-
ներն նշանաւոր են ուժեղ եւ յանդուգն բացա-
արութիւններով, եւ հիանալի իսկատիպու-
թեամբ:

Ա հաւասիկ աղջկան մը տարօրինակ փոր-
ձառութիւնը.

Բարի լուսուն դուրս ելայ,
Ես աղուոր կտրիճ մի տեսայ.
Աղուոր կտրիճ մի տեսայ,
Զարկաւ իմ երեսս արունեց:

Մարդին ալ հարցմունք արաւ,
 — Աս երեստ ով արունեց:
 — Ես ասօր պաղչան իջայ,
 Վարդինուն փշիկն արունեց:
 — Չորսայ ան վարդին փուշը,
 Ուր լուս երեստ չարունէ:
 — Մ'աներ, մ'անիծեր, մարիկ,
 Մէկ աղօր որ կտրիձ մի պագաւ,
 Պագաւ թը առնէ մուրատ,
 Կ'անիծես, կ'ելլէ պէմուրատ:
 Հետեւեալը կը նկարադրէ երիտասարդաց
 ու աղջկանց հանդիպումը աղբիւրին մօտ: “Թող
 իսմինք ու թող մէռնինք, ը հզօր է:
 Աղբիր մի Մզրայ լէուը,
 Զուրն ուռուն տակը կու վազէ,
 Փռողակն արծըթէն դրին,
 Զուրն ոսկուն թասը կու վազէ:
 Երկու թուխ, աղօր որ աղջիկ
 Կոշըպով (ըմպան) ի ջուրն ին եկեր.
 Երկու բէ հլիվան կտրիձ
 Զին հեծեր ու սէյր ին ելեր:
 — Աղջիկ, աղբօրտ արեւուն
 Կոշըպէտ պտիկ մի ջուր տուր,
 — Զուրս տաք է, չէ պաղեր,
 Մեր սիրուն շատ մարդ է մէռեր:
 — Թող իսմինք ու թող մէռնենք,
 Հաշուիմ թը մարս չէ բերեր:
 Հետեւեալ կտորին մէջ սիրահարը քիչ
 մը աւելի համարձակ վարուած է.
 Խմեր իմ ու չիմ գինով,

Ես կէրիմ ու շիմ կարօտով:
 Հագեր իմ սիրու շապիկ,
 Աղուորին դուռը կայնելու:
 Աղուոր մ'ալ ներսէն ի դուրս,
 Շոցն ի լի կարմիր խնծորով.
 Ըսի թը հատ մի առնիմ,
 Թունտ ելաւ, թուխ աչքն ի լալու.
 Լացաւ ու լալով ըսաւ
 — Եար, զիս խաղք արիր ցորեկով.
 Բռնեցիր զօրով ճորով
 Պագ մ'առիր հազար նազերով:
 — Ան մէկ ցորեկուան պագը
 Ուր կ'ա(ր)ժէ հազար դիշերուան:
 Աւասիկ կտոր մը ուր սէրը հրաշէկ է.
 Մարդն ուր սիրու տէր լընի,
 Անոր ալ ճարակ շի լընի.
 Թող երժան գերեզման բանան,
 Թող մտնէ ի մէջ կենդանի.
 Ի մէջ սրտին բաց թողուն,
 Ուր ելլէ բոցն ծիրանի.
 Օսնող դարձող թող ըսին
 * Սիրու տէր մարդ մի կու այրիւ:

Արուեստ եւ խորհուրդ աւելի բարձր մա-
 կարդակի մը վրայ են սա գեղեցիկ կտորին մէջ,
 ուր խօսքը լուսինին ուղղուած է.

Կարմիր կապաւոր աղուոր,
 Վար իջի, գօտեկ մի կապիմ.
 Կապիմ ալ նը թուլ կապիմ,
 Ուր (որպէս զի) հովերը տանի բերէ:

Հայ, տա՞ր ու բե՛ր, տա՞ր ու բե՛ր,
 գէշը տար, և'աղուորը բեր:
 — Ես ուչ գիշուն տանողն իմ,
 Ուչ աղուոր կու տան տար ու բեր:
 Մէկ աղուորին տասը գէշ
 Ես կու տամ, աղուոր մ'առ ու բեր:
 Աղուորն արեգակ նման
 Ապը ու ձոր հաւսար կու ծագէ:
 Ան գէշն ի գշկուր նման
 Ախուին պատերն է կողած:
 Աղուոր մի գիշուն ծոցը
 Կու թապլի, քունը չի տանիր.
 Ան գէշն ալ խայալ կ'անէ
 Ի՞ր սիրուն քունը չի տանիր,
 Գիշուն տէրն արե՛ւ չունի,
 Աղուորին գիշերն է ցորեկ:
 Գէշը գիշերով երթայ,
 Աղուորէն մազիկ չի խոսի:

59. Մանկիկը օրեցինք. Երիտասարդք եր-
 գեցին իրենց սէրը, Հիմա տեսնենք անոնց ամուս-
 նութիւնը: Հարսնիքը կեանքի ամենէն երջանիկ ա-
 ռիթն է: Պսակուողները կը զգ ան յանկարծական
 փոխակերպութիւնը իրենց կենցաղնն, որ հասարակ
 մահկանացուին համար քովանդակ կեանքին ամե-
 նէն նշանաւոր փորձառութիւնն է: Բոլոր հարս-
 ներուն համար եւս հարսնիքը գերազանցապէս
 ուրախ եւ զուարթ գէպիքն է: Ակնայ մէջ մա-
 նաւանդ հարսնիքը այն առիթն է ուր կեանքը
 իր ամենէն խնդագին ու գեղեցիկ զեղումները
 կունենայ: Հարսնիքը իսկապէս կնիկներուն

գործն է, եւ բազմազբաղ երկար պատրաստութիւններու գործ, մանաւանդ աղջկան կողմին համար։ Շատ ժամանակ կու տան աղջկան օժիտը հանդերձելու։ Մօր մը համար հաճելի զբաղում մը, բայց աղջկան մօրն ուրախութիւնը անխառն չէ։ ‘Նոյնպէս է նաեւ աղջկան զգացումը, — ուրախութեան եւ տրտութեան խառնուրդ մը։ Հարսնիքին կեղրոնական դէմքն է հարսը, եւ շատ պատշաճօրէն Հուրանիքու բառը անոր անունէն շինուած է։

Դժուար բան է, մանաւանդ երբ աղջիկը վաղահաս կ'ամուսնացնեն, ինչպէս էր սովորութիւնը յԱկն այդ մատաղատի էակին համար փոխել միջավայրը, եւ երթալ ուրիշ ընտանիքի մը մէջ ապրիլ անմռունչ հնազանդութեան կեանք մը։ Անիկա անխօս, կը մնար իր տագերտացը, տալու լոտացը, եւ կեսրոջը, իսկ պարլնդատին՝ յաճախ ցկեանս։ Հարսանեաց բազմազան ու մանրախնամ արարուածները աւելի եւս կը սաստկացնեն աղջկան տիսուր զգացումները։ Հարսանեկան երգերը՝ մեծ մասամբ անոր վրայ յօրինուած են։ Այս բանաստեղծութիւններուն վայելութիւնն ու զօրութիւնը զնահատելու համար լաւ է գաղափար մը ունենալ հարսնիքի այլեւայլ արարուածներուն վըայ։

Աղջկան համար ամենէն տիսուր վայրկեանը կը հասնի պսակէն առաջ։ Ահա այդ վայրկեանը։ Պսակին նախորդ օրը (կիրակի) տղուն կողմէն խնամի կ'երթան հարսնցուին տունը, եւ այդ առթիւ է որ աղջիկը իրենց տղուն կ'առնեն, ա-

մուսնութիւնը կը կնքեն, թէեւ յաջորդ առաւօտուն է որ եկեղեցւոյ պսակովը անհկա կրօնական նուիրագործումը կ'ընդունի: Այս կէտը կ'ուզեմ պատմել, վասն զի վաղնջականութեան ամեն երաշխիք ունի, այսինքն հեթանոսական դարերէ աւանդ մը ըլլալու դրոշմը. թէեւ Ակնցիներէն ոմանք, այր մարդիկը, անոր անգէտ են¹, զի արարողութիւնը տեղի կ'ունենայ կանանց անխառն ընկերութեան մէջ: Յանուն փեսային ընծայուած ձեռք մը զգեստը առանձին սենեակի մը մէջ աղջկան հագցնիլէ վերջ, կը բերեն զինքը այն սենեակը ուր խնամիները հաւաքուած են: Աենեակը մտնելու պահուն խնամիներ երգ մը կ'երգեն («Աղջիկ, քու հագածը ալ է:») Ու հոսէ որ իմ ակնարկած հայկական արարուածը կը կատարեն: Աղջկան մօտիկ ազգականներէն տիկին մը, զօր օրինակ մօրաքոյրը, մօր գերը կը կատարէ, (զի մայրը ինքը չափազանց պիտի յուզուէր ու լար եթէ անձամբ ատիկա ընէր), իրարու վրայ դրուած երկու բարձերու վրայ նստելով. իսկ աղջիկը կու գայ, առաջնորդուելով՝ ինչպէս միշտ, անոր առջեւ կը նստի եւ գլուխը անոր զիրկը կը դնէ, իրբեւ թէ անոր կ'ապաստանի, որպէս զի չժողու որ զինքը առնեն տանին մօրը տունէն իրբեւ հարս: Տիկիններէն մէկը կու գայ աղջիկը զատել մօրմէն, երկու թեւերէն բոնելով վեր կը քաշէ, բայց աղջիկը իր մօրը փարած

¹ Զարմանք է որ Ճանիկիան «Հնութիւնը Ակնայ» գործին մէջ յիշած չէ Ակնայ հարանիքին այս բնատուհիին հանդամանքը:

կը մնայ: Երկրորդ տիկին մը նոյն փորձը կ'ընէ
ու չի յաջողիր. այսպէս վեց կիներ մի զմից կնի
կը վրիպին, եւ կ'ըսեն. «աղջիկը ծոյր է նստեր:»
Վերջապէս կը հրաւիրուի կնքամայրը, որ խնամի
տիկնանց ամենէն պատուաւորն է, եւ երբ սա
կու գայ աղջիկը վեր կանգնեցնել, կը յաջողի:
Սենեկին մէջտեղը երկու բարձ կը դնեն յայն-
ժամ իրարու վրայ եւ աղջիկը անոր վրայ կը
նստեցնեն, եւ անոր զգեստաւորման մէջ պակաս
մնացած երկու բան ալ կ'ընեն, այսինքն,
գօտին կը կապեն մէջքը, եւ գլխարկը կը դնեն
գլուխիը: Այս վայրկենէն ուր գլխարկը կը դնեն,
հարսին բոլոր հագածը տղունընծաներն են, եւ
հարսը անորն է: Խնամիները ուրախ են. «հարսը
առած են, վերջնականօրէն: Եւ ահա կը հնչեց-
նեն ցնծութեան երգը. «Եկո՛ր, աղուոր աղջիկ,
հարս եղալ մեղի...»:

Այդ արարուածը յօրում եօթը տիկիններ
իրարու ետեւէ կ'աշխատին զհարսը մօրը գրկէն
անջատել, հայկական հարսնիքին կորիզն է, եւ
քաղաքակրթեալ ձեւի տակ յիշատակումն է
այն բուռն եղանակին որ բարբարոս դարերու
մէջ ի գործ կը դրուէր, երբ աղջիկը իր հօրը
տունէն, իր մօրը գրկէն յափշտակելով կը տա-
նէին զայն հարսնութեան: Զափազանց կեղա-
կարծ ըրլար ենթաղրել թէ այս հայկական
գրուագը, զոր վերեւ պատմեցի, մեր ցեղին բար-
բարոս ժամանակէն, սյսինքն նախապատմական
դարերէն, աստիճանաբար եղանակաւորուելով,
բայց անընդհատօրէն հասած է մինչեւ մեր

օրերը։ Կը մաղթեմ որ անիկա պահպանուի միշտ։ Թէ պէտ այսօրուան արարուածին մէջ արուեստ եւ կեղծիք կայ, սակայն արուեստն ու կեղծիքը իրական զգացումի մը վրայ հիմնուած են, զի ճշմարիտ է թէ աղջիկը եւ մայրը իրարմէ անկեղծ ու խորին ցաւով կը բաժնուին, եւ այն յորդ արտասուքը զոր այդ պահուն երկուքն ալ կը թափին, սրտէ բխած արտասուք են։

60. Հիմա կրնանք յիշել նմցները այն երգերուն որոնք կ'երգուին հարսանեաց իւրաքանչիւր արարքին կապակցութեամբ։

Կեսրոնց կողմէն ընծայուած զգեստները հագած՝ երբ սենեակը կը մտնէ աղջիկը, սա կտորը կ'երգեն խնամիները։

Աղջիկ, քու հագածու ալ (կարմիր, գեղեցիկ) է. Ալուկ փեշերտ վեր ծալէ. Քալէ ու մանտրտիկ քալէ, Քու աղտուկ պօյիկտ երեւայ։

Զգեստաւորման ամբողջացումէն վերջը կ'երգեն գովեստի սա երգը։

Առաւօտուն կ'ելլես արեւ կու ցաթէ. Բերանտ ուր կու բանաս մեղք կու կաթէ.

Եկուր նստինք, անուշ անուշ խօրըթէ. Եկուր, աղուոր աղջիկ, հարս էղար մեղի.

Եախութ, զմրութ, անգին քար էղար մեղի։

Այս կտորները բաղդատօրէննոր ժամանակաց յօրինուածք են, զուրկ բանաստեղծական մասնաւոր արժէքէ։

Ահաւասիկ հին ու գեղեցիկ կտոր մը .

Աշուածը, քեզ ո՞ր մար է բերեր .

Ան թուխ-աչուի մարն է բերեր :

Մարն է բերեր մեզի հըմար,

Մենք ենք եկեր քեզի հըմար :

Հայ իմ հայ, աննման աղուոր,

Չի կայ քեզի նման աղուոր :

Ասիկա կ'երգեն զուարթ, պարզ, բնական
եղանակով մը, ճշմարտապէս հայկական : Խրա-
քանչիւր տող երկու անդամ՝ կ'երգեն, սակայն
երկրորդ անդամուն թեթեւ իմն եղանակաւորե-
լով տողին առաջին ու վերջին վանկերը :

Ճատ գեղեցիկ է “անտունի”ն զոր խնամի
տիկիններէն մէկը կ'երգէ, հարսին զգեստաւո-
րումէն վերջը, գովելով նախ, եւ ապա խրատե-
լով աղջիկը .

Այ իմ հարստի գստրիկ,

Ծոցտ էզի, ծառտ արմաւենի .

Երմաւը քու ծառտ կու լընի,

Պիւլպիւլը քու ճեղտ կու թառի:

Քու ծառն ու ճեղը ոսկի,

Քու տերեւը վարդ կու(ն)մանի:

Հարսնուկ, քեզ խրատ մի տամ :

Ակնձակա իս արէ:

Ուր գան ու հազար ըսին,

Հազրէն մէկ խօսք մի խօսէ.

Ան ալ չի գիտիմ ըսէ.

Հազար չարէն խալըսէ:

Արովչետեւ աղջիկը հետեւեալ օրը, ար-
շալուսէն առաջ, ձի հեծցուած պիտի տանին

եկեղեցի, եւ հոն պսակի արարողութենէն վերջ,
փեսային հետ պիտի երթայ, ոչ եւս իր մօքը,
այլ իր էրկանը տունը, այս ճամբորգութեան
ակնարկելով խնամիները կ'երգեն յանուն փե-
սային.

Ման եկուր, աղուոր ման եկուր,
դէպ ի մեր գոռն ի գոռն եկուր.
Հեշ չես ի գար մերը բանէ.
Թուխ աչուխտ հողիս կու հանէ:
Հայ իմ հայ, աննման աղուոր,
Չի կայ քեզի նման աղուոր:

Խնամիները բաժնուելէ առաջ հարսին ու
մօքը զուարթութիւն բերելու համար կ'երգեն
հետեւեալը, աղջկանը բերնէն.

Մի լար, մարիկ, մի լար,
Ես նորէն տի գամ.
Ասկի տասնըհինկ օր
Արկովս տի գամ:

Ու մայրը աւելի կ'արտասուէ:

61. Միեւնցն օրը զտղան ալ հան-
դիսաւոր զգեստաւորումով կը պատրաստեն
իրեւ փեսայ: Տաներէցը անոր փեսայական
հալաւը կ'օրհնէ, դպիրները կ'երգեն շարա-
կաններ, եւ հրապարակաւ բարեկամք կը
հագցնեն անոր լաթերը. իւրաքանչիւր կտոր
հագցնելէ առաջ երեք անգամ կը դարձնեն
անոր շուրջը ըսելով. “Աստուած շնորհաւոր
անէ. Աստուած շնորհաւոր անէ. շնորհաւորն

Աստուած անէ: Ամենէն վերջ՝ տղուն հայրը
Ճակատը համբուրելով կը դնէ գլխարկը անոր
գլուխը, եւ այդ վայրկենէն տղան թագւոր,
կը կոչուի, կամ “թագւոր”: Մէջքը սուր մը
կապած կը պտղտի անիկա, եւ ուր որ նստելու
ըլլայ՝ անոր բարձ մը կը մատուցանեն որ վրան
բազմի (իրքեւ ի գահ արքայական) ուրիշներէն
բարձր գիրք մը առած: Երբ “թագւորը” զինի
խմէ, ճիշդ խմելու պահուն բոլոր հարսնեւորք
ահագնադղորդ ծափահարութիւններ կ'ընեն,
պատուհաններուն փեղկերը, գաւաթները, ամեն
ինչ որ կրնայ ձայն արձակել, կը հնչեցնեն:
Այս պատիւը միայն թագւորին կ'ըլլայ:

Գովասանական երգերը հարսին համար
են, բայց կայ հատ մ'ալ փեսային համար, որ
կը նկարագրէ իտէական փեսային ֆիղիքը. —

Ելի կցնէ, թագւոր աղբար,
Ես քեզ դովիմ գլխուտ ի վար:
Էռէջ ես քու պցիկդ ըսիմ,
Ուր չմնէրի ծառ կու մանի:
Ընկից ես քու երեսն ըսիմ.
Ուր լուսնկի կալ կու մանի:
Ընկից ես քու փեռչէմն ըսիմ,
Կիւլէպիւտիւն թել կու մանի:
Ընկից ես քու աչուին ըսիմ,
Ուր շահենի աչք կու մանի:

Ափրակի օրը այս վերջնական պատրաս-
տութիւնները կ'ըլլան եւ երկուշարթի առաւօտ,
արշալուսէն առաջ, հարսը ձին կը հեծցնեն ու

կը տանին եկեղեցի, նոյնպէս փեսան ձի հեծած
կ'երթայ հօն, եւ պսակի արարողութիւնը կը
կատարուի: Անկէ գարձեալ երգերով եւ նուա-
դածութեամբ ամենքը կ'երթան, հարսն ու
փեսան ձիով, ի տուն փեսային:

Այդ երգերուն մէկը կ'ըսէ. —

Օրգեւը (անձրեւ) խաղաղ կու թորայ,
Թագաւորին ձին կու խաղայ.

Հարսին ալ սիրտը կու գողայ,

Հարսին ալ սիրտը կու գողայ:

Երբ հարսն ու փեսան, ընկերացող բա-
րեկամներու հետ, կը հասնին տանը դուռը,
Նուագածուք եւ տիկինները երկու խմբակի կը
բաժնուին եւ կ'երգեն փոխն ի փոխ պատշաճ
երգերը:

Նախ եւ առաջ հարսին կ'ու զղեն "բարով
եկար, ի սա սքանչելի տողերը, զուարթ եղանա-
կաւ մը. —

Բարի լուս, աղօտո՛ր, բարի լուս. (ի՞նի.)

Բարի լուսուն բարին վրատ (ի՞նի.)

Ուր ցաթէ արեւն ի վրատ: (ի՞նի.)

Թագւորին մօրը հրաւէր մը կ'երգեն
զայն ալ դուրս բերելու յողջոյն եւ ի տես
հարսին. —

Թագւորի մա՛ր, դուրս եկու.

Թագւոր որդեկտ է եկեր,

Թէք գնացեր ու չի վտ եկեր:

Եւ նորէն առ հարսն կ'ու զղեն խօսքը. —

Ոլըրեցար, բոլըրեցար,
Աղուո՞ր, Ճամբան մոլըրեցար.
Մոլըրեցար ու ներս եկար,
Հայ իմ հայ, աննման աղուոր . . .

Այս մոլըրումը, կ'ակնարկէ այն իրողութեան թէ հարսը եկեղեցիէն ըստ սովորութեան հօրը տունը վերադառնալու փոխանակ, այս անգամ էրկանը տունը գնացեր է:

Յանուն փեսային կ'երգեն հետեւեալը. —

Առաւօտուն լուսուն աղուոր մի տեսայ,
Գոհութիւն Աստըծու, եար էղաւ ինձի:
Եախութ, զմրութ, անգին քար էղաւ ինձի:
Եկուր, աղուոր աղջիկ, հարս էղար մեղի.
Եախութ, զմրութ, անգին քար էղար մեղի:

Եւ սա տողերը. —

Առաւօտուն գէմ ի արեւ,
Թագւորը տայ մօրը բարեւ.
Բարով եկիր տուն, բարկ-արեւ,
Ցաթեցիր մեր տանն ի վերեւ:

Այդ օրը, կէս օրէն վերջը, աղջկան աղջկանք ու բարեկամք կու գան ի տես իրենց աղջկան, եւ շատ մեծ ցնծութիւն, կերուխում կ'ըլլայ այդ առթիւ. հարսնիքը իր գագաթնակետին կը հասնի: Երբ վերջապէս մայրը եւ հետինները աղջկան մնաս բարով կ'ըսեն եւ գուրս կ'ելլեն, սա տողերը սովորաբար կ'երգեն, ինչպէս առիթ ունեցած եմ արդէն անգամ մը Ժիշելու. —

Մի լար, մարիկ, մի լար, ես նորէն տի գամ.

Ասկի տասնու յինդ օր, արկովս տի գամ:

Արդարեւ այս պահուն աւելի դժուար
կու գայ մօրը այս բաժանումը քան երեկուան
արարողութենէն վերջը, երբ բաժանումը ձեւա-
կան էր:

Այդ պահուն աղջիկն ալ կու լայ, եւ
անոր ալ սա տողերը կ'երգեն. —

Նազ արէ, նազ արէ, նազ վերցնիմ,

Այա քեզի նուշ ու չէքէր կերցնիմ,

Հաղցնիմ, կապցնիմ, մարոնցա խրկիմ:

Աղջկան կողմին համար հարսնիքը ասով
կ'աւարտի, իսկ տղուն կողմը երեքշարթի ալ կը
շարունակէ: Չորեքշարթի առտու պսակը վար
կ'առնեն, եւ երեկոյին միայն առաջին անգամ
ըլլալով թողու այր զհայր իւր եւ զմայր եւ
երթայ զհետ կնոջ իւրօյ:

62. Ամուսնութեան առաջին տարին
դրախտի կեանք մը կ'ապրին նորապսակ զցյգը —
հրաւերներու, խնջոյքներու, ընծայներու տալի
մըն է ան, զի երկու կողմին ազդականները
իրարու ձեռքէ կը յափշտակեն ամոլքը՝ երեք
չորս օր զանոնք պատուելու համար: Դեպքերու
մեծամասնութեան մէջ այդ առաջին մէկ կամ
երկու տարուան գերերջանիկ կենցաղավարու-
թեան կը յաջորդէ դառն բաժանումը. փեսան
կը թողու իր հարսն ու ընտանիքը եւ կ'երթայ
պանդխտիլ, ընդհանրապէս ի կ. Պոլիս: Այս
բաժանումը կը տեւէ երկու-երեք տարի, կընայ

երկարիլ մինչեւ հինգ կամ տասը տարի։ Երկու ամուսիններուն սիրտը միշտ կու լսյ, մանաւանդ հարսինը։ Զիրար տեսնելու բուռն ու անշեշ տեսը զոր կը զգան կը նմանի պապակած մարդուն ջուրի համար զգացած սաստիկ ծարաւին, եւ այդ նմանութեասր է որ կոչուած է հ-ը-ր, որ “ծարաւին արմատէն շինուած բառ մ’է։ Մարդ փորձառութեամբ միայն կրնայ գիտնալ այդ կարօտոյ զգացումին անբացատրելի սաստիկութիւնն ու ինքնուրոյն հանգամանքը։ Որքան սաստիկ է կարօտը, նոյնքան մեծ եւ ուժգին է ուրախութիւնը զոր կը զգան երբ իրարու երես նորէն կը տեսնեն։ Ասոնք Ակնցիի մը կեանքին ամէնէն խորունկ փորձառութիւններէն են եւ անոր սիրտը կարծես կը հերկեն եւ կը կակղցնեն սիրոյ ամէնէն ազնիւ եւ գեղեցիկ պտուղները արտադրելու։

Ակնայ բանաստեղծութեանց ստուար մէկ մասը կարօտը կ’երգէ, եւ նուրբ, ուժեղ, հանձարեղ բացատրութիւններով կը յորդի։ Ըդհանրապէս կարօտոյ ճիշը Ակնէն կ’արձակուի առ պանդխտեալը։ Երբեմն նամակներուն մէջ կը մոցնեն քանի մը տող այդ սրտայոյդ երգերէն որ անդիմագրելի ուժով մը զպանդուխտը անշապաղ տուն վերադառնալու որոշումին կը բերեն։

Այս քերթուածոց մէջ քանի մը օտար բառեր շատ կը գործածուին, ինչպէս, Է-Շ-Ռ = պանդուխտ, Է-Ռ = սիրական, ամուսին, Ռ-Շ-Շ-Շ-Շ = ընծայ, Դ-Լ-Շ-Ռ-Լ = սոխակ, Հ-Շ-Շ-Ռ = փափաքին, ուխտին կատարումը։

Հետեւեալ անտունին երիտասարդին տու-
նէն ելած աւուր երգն է յորում անիկա իր
մատաղ կինը ընտանիքին սիրալիր հոգածու-
թեանը կը յանձնարարէ, եւ յորում կինն ալ
իւր այրը սուրբերուն պաշտպանութեանը կը
յանձնէ:

Գնամ ու գնամ կ'ըսիմ,
Ես կ'երթամ, բարով մնացէք:
Ծաղիկ մի ամանէթ (աւանդ) կու տամ,
Վարդերուն մէջը պահեցէք:
Զուր ուզէ՝ գինի տուէք,
Աղուորիս խաթրը մ'աւըրէք:
Էմմէնտ հաւսար նստէք,
Իմ տեղս ալ խոռ պահեցէք.
Էմմէնուտ խմածն անուշ,
Իմը իմ տեղը թափեցէք:
Աարմիր կապաւոր աղուօր,
Դուն ուր կ'երթաս միաւոր,
Աեցիր, Ա. Գեւորդ հետդ գայ,
Ու գէմու ալ չելէ ձիաւոր.
Բոնէ խարիպիս թեւէն,
Ըներեւ լէռներն օնցընէ:

Հարսը Լուսինը կը յշէ պատգամաւոր առ
իւր սիրելին. —
Լուսիկ մի փրթաւ քարէն,
Աէսն է խոռ, կէսն է բոլոր.
Քիչ քիչ ալ ի վեր եկաւ,
Բոլորեր ընտոր թագաւոր:
Լուսիկ, գուն լուսով կենաս,
Թը կենաս պահիկ մի հուսա:

Երկու խօսք գանգատ ունիմ,
 Ան գանգըդիմ դուն ալվա գնա.
 Գնա՛, խարիպիս ըսէ,
 Զի կենայ և՝ ելլէ ու գայ:
 Խօսկոմքդի ի գլխուս վրայ,
 Զի գիտիմ դոռը խարիպիտ:
 Եկուր, նշանով ցոյց տամ,
 Բարձր պատ ու ծառ շքերուն.
 Կստեր է ծառին շքին,
 Խատ ու մատ խատէչն ի ափին:
 Խատէչն ուր ափիտ ունիս,
 Կամ խմէ, կամ տուր խմողին:
 Ան սազն ուր կեզքսիտ ունիս,
 Կամ չալէ (նուագէ) կամ տուր չալողին:
 Կարօտակէզ հարսը առուակին կը խօսի: —
 Չըիկ, ո՞ր ակնէն կու գաս,
 Իմ պաղուկ ջըիկ և անուշիկ:
 Ես ան ակնէն կու գամ,
 Հին ու նոր ձնակն է վրան:
 Եկուր մեր պաղջան տանիմ,
 Վարդ ու նուռ ունիմ ջըելու.
 Վարդ ու նուռ ունիմ ջըելու,
 Ըռահանս փունջ հանելու.
 Քաղիմ ու փունջ փունջ անիմ,
 Երմուղան խրկիմ խարիպիս,
 Առնէ ու քնթին գնէ,
 Աիւլպէնտին փաթերը շարէ.
 Աիւլպէնտին ալ արեւ լընի,
 Եր եարուն սրտիկը ցաթէ:

Պանդիստութեան տարիները շատ են
երկարեր, կինը կը թախանձէ. —

Ալաղուց գնացած եարուկ,
Ել եկու խիստ իմ կարուտցեր.
Տարին տաս և՝ երկու ամիս
Դուն ծովուն եալուն կու կենաս.
Ծողվ ալ մահանայ կ'անես
Իս քենէ կարօտ կու պահես:
Ե(ր)բ ուր գալու ուր լընիս,
Դուն ինձի իմաց արէ,
Թեւս կարմունձակ շինիմ,
Քալէ ու եկու տուն:

Բնական է որ կարօտէն տանջուող կինը
շատ անգամ յերազի տեսնէ իբրեւ թէ իր
սիրելին յանկարծ վերադարձած է: Հետեւեալ
գեղեցիկ կտորը կը կարծեմ թէ երազի մը վրայ
ձեւուած է. —

Ես աս գիշեր դուրս ելայ.
Մութ գիշեր՝ չի կայ լուսնկայ:
Իմ եարս ալ ըռաստ եկաւ,
Զեռքը կար ոսկուն մաշալա (Ճրադ)
Թեւէս բռնեց տուն տարաւ,
Դուռ գրաւ, ամիկն ի վրան:
Զգեց խուշթույի տէօշէկ,
Սէրէսէր բարձերն ի վրան:
Սազեց ոսկունքն սեղան,
Հաւ խորված, կաքաւն ի վրան:
Խմէ ուր ըսիմ անուշ,
Ես մէվզա բռնիմ քեզի նուշ:

Աէրը սիրողին վայլէ,
 Աս գինին անուշ խմողին.
 Ինչեխ անտունի մ'ըսիմ,
 Ուր թնտայ խատէհն ի ափիտ.
 Խատէհն ի ափիտ թնտայ,
 Ասկեթել մազերտ երեսիտ:
 Աէր կայ մարդն ի քուն կ'անէ,
 Աէր կայ մարդն արթուն կու պահէ:
 Կարծեմ թէ հետեւեալ կտորին մէջ ալ
 երազը իր բաժինն ունեցած է. —
 Այ, իմ սարերու հովիկ
 Վար իշեր դռնակն է զարկեր.
 Արթնցայ ու վեր ինկայ,
 Գիտցայ թը խալիպս է եկեր:
 Կորուկ ճահելուկ հարսնուկ,
 Ուր իշեր դռնակն է բացեր.
 Տեսեր ուր իր եարը չէ,
 Մէլուլեր ու ներս է գնացեր:
 Կեսրակն ալ հարցմունք արեր.
 Հարսնուկ, քու ո՞ր տեղն է ցաւեր:
 Մարիկ, քու որդուտ սիրուն
 Իմ էմմէն տեղիկս է ցաւեր:
 Մի լար մի տրտմիր, հարսնուկ,
 Գիր կ'անիմ որդեկս կու բերիմ:
 Գիր անես որդեկտ բերես,
 Աստրծու լուսուն տիրանաս.
 Գիր չանես ու չի բերես,
 Կ'անիծիմ քար կու դառնաս:
 Կայ կտոր մ'ալ որ յուսախար եղած կնոջ
 բարկութեան ժայթքումն է. —

Եկին ու բերին խապար,
 Թը ելեր քու եարն ու կու գայ:
 Եմմէն բան ի դան զրի,
 Զուր դրի մազս վլացի,
 Հագայ շարաշար շապիկ,
 Կապեցի լահուռշալ գօտի.
 Դգմակ մի նոան հատ գինի
 Առի ու դէմ գնացի:
 Տիւշմանս ալ երեսս ելաւ,
 “Ո՞ւր կ'երթաս ան քու եարտ չէ”:
 Թուլցաւ շահենի բազկիս,
 Թափեցաւ նոան հատ գինիս:
 Տիւշման, աչքըտ քօր կենայ,
 “Նենգաւոր լեզուտ չորանայ:
 Մէյ մ'ալ տիւշմանս ուր տեսնիմ,
 Տի հանիմ շախուեկս ի ձեպէս,
 Չախուեկս ի ձեպէս տի հանիմ,
 Տի մորթիմ սեւ ոչխըրի պէս,
 Արունը խատէչն առնիմ,
 Տի խմիմ անպակ գինու պէս.
 Մսիկն ալ քէպապ ո՛ անիմ,
 Տի ուտիմ կաքւու մսի պէս:

63. Աղբերուն մէջէն պիտի յիշեմ նախ
 այն շատ տիսուր կտորը որ պանդիտութեան
 մէջ մեռած երիտասարդին վրայ յօրինուած է. —

Եկին ու բերին խապար,
 Զէօլ խուրպէթ մանուկ մ'է մէռեր.
 Մէռեր մարդ չէ իմացեր,
 Իրեք օր խանն է մնացեր:

Հարկի պէղիքեան մ'է եկեր,
 Ան խանին դռնակն է բացեր.
 Բացեր ու ներս է գնացեր,
 Միամօր մանուկ մ'է մէռեր:
 Համալներուն ձան տուեր
 Առեր ծովեղելքն է իջեր.
 Ծովէն ալ ջրիկ առեր,
 Մանուկին պօյն է վլացեր.
 Գլխուն փօշին (փաթողը) վար առեր,
 Սեւ պօյին պատենք է ձեւեր.
 Փէռչէմէն մաղիկ առեր
 Խարիպին պատենքն է կարեր:
 Եկին օտար մարերն ի վրան,
 Եկին ու վայ բերին բերողին,
 Վայ բերին վայ օնցունողին.
 Վայ լուսէ լուս արթուն կեցողին:
 Հետեւեալը մօրը ողբն է իր մեռած որդոյն վրայ. —

Ես աս գիշեր գուրս ելայ,
 Ողորմուկ ձանիկ մի կու գայ:
 Ցածցայ ու մտիկ արի,
 Ան ալ իմ որդուն ձանը կու մանի (Նմանի.)
 “ Զիմ կենար հողուն և՝ բրերուն,
 Սեւ օձերուն բարակ ձաներուն.
 Օձերը ձան կու տան ձագ կներուն
 Միս եկեր աժան և՝ ըռական,
 Միսը տի ուտինք կողկըներուն,
 Զուրը տի խմինք շահեն աշերուն: ”

Աս զիշեր մինչուկ լուսցաւ
Կանչեցի վայ ինծի, դանկիկ.

Մահիկս գանկով արէք,
Զի պիտի ինծի ժամանակ:

Հետեւեալ ողբով գեռատի հարսը այրիա-
ցեալ ըլլալով՝ իր կեսրոջ պաշտպանութեանը
շարունակումը կը խնդրէ¹. —

Մարիկ և երեսի քողիկ,
Մի տանիր քողիկտ երեսէս:
Քողիկտ երեսէս տանիս,
Մի քակեր ցանկիկտ ի պատէս.
Ցանկիկտ ի պատէս քակես,
Ինծի շատ դիժար կ'ուլի:

Մայրը իր միակ որդւոյն մահը կ'ողբայ սա
յուսահատական տողերով. —

Գնացէք փատ ու փուշ բերէք,
Անօրդի մարիկն էրեցէք.
Էրեցէք մոխիր արէք,
Մոխիրը հովուն տուէք:

Քրոջ սէրը, հազիւ նուազ անձնուէր եւ
խորին քան մայրականը, սապէս կ'ողբայ եղբօր
մահը. —

Աղբարն է քրոջ սրտին երակը,
Անուշ խօսք մ'ուը խօսի, կ'առնէ մուրատը:
Եկուր, աղբար, եկուր, իմ աղբիրի ջուր.
Սիրուտ շիմ կշտացեր, ուր գնացիր գուն:

¹ Ճանիկեան սխալմամբ կարծեր է թէ ասիկա
ուղեալ է առ մեռեալ կեսուրն:

Արուտ մութն իմ նստեր, լուս մի արէ դուն.

Արուտ պատն է փլեր, եկու շարէ դուն:

Արելոյ մը մահէն շաբաթներ վերջ երբ
առիթը կու գայ որ մտերիմները այցելեն սգա-
ւորը մսիթարելու, սգաւորը սա տողերով կը
հռչակէ իր սուգին մշտնչենաւորութիւնը. —

Գիտես թը մոռցե՞ր իմ քեղ,

Չիմ մոռցեր, դուն մոռնալու չես:

Մտեր էիր մէջ սրտիս,

Եշերուս ալ ելելու չես:

Հետեւեալ երկառողը աւելի անմեղ մա-
նուկներու վրայ ըսուած է. —

Առանք ու բարձր լէոն ելանք.

Թռուցանք ու վար մնացանք:

Իսկ երբ ոգեւարքի նեղութիւնը մասնաւոր
սաստկութիւն մը ունեցած ըլլայ, կ'ըսեն. —

Ինչեխ խեղճերով մէռաւ,

Վար իշան ամպերն ու լացին:

64. Այս այլազան երգերուն մէջ տեղ
տեղ զանազանումներ եւ տարբերութիւններ
մտած են յիշողութենէ յիշողութիւն եւ սե-
րունդէ սերունդ անցնելով: Տարբերութիւնը
մերժ ազատութեան եւ մերժ սիսալման ար-
դիւնք է: Ճանիկեանի հաւաքածոյին մէջ օրօրի
տող մը կ'ըսէ “Աղուօր ես Հոցուոր ի վեր,” իսկ
ես լսած եմ “Աղուօր ես Շուտեր ի վեր”: Նոյն
հաւաքածոյին մէջ կ'ըսուի. —

“Արունը չէնէ ո՞ անէմ,
 Տի խմիմ անպակ գինու պէս. ”
 Իսկ ես լսած եմ սապէս. —
 “Արունը ի՞ո՞ւէն առնէմ,
 Տի խմիմ անպակ գինու պէս. ”
 Անդ գրուած է սապէս. —
 “Հարսնուկ քեզ խրատ մի տամ,
 Թը տէօվլէթ ունիս նը մռէ:
 Զըտ ականջտ իս արէ:
 Զինչ ըսիմ նը ան արէ,
 Ուր գան ու հաղար ըսին. Եւն:
 Իմ լսածս աւելի պարզ է. —
 “Հարսնուկ, քեզ խրատ մի տամ,
 Ակնձակտ իս արէ.
 Ուր գան ու հաղար ըսին . . .”

Օրօրի տուն մը կայ ուր “Լեռներէն,, կամ
 “Լեռնէն ,ի տեղ “Լեռներն լսուած է անուշա-
 զրութեամբ. —

Օրօր օրօր եղներն ին եկեր,
 Եղներն ին եկեր, լէունէն ին իջեր,
 (կամ — Եղներն ին եկեր, լեռներէն իջեր),
 Քեզ ալ անուշ քնիկ ին բերեր.

Յայտնի սխալ մըն է ձանիկեանի օրինակին
 առզը որ կըսէ “Եղներն ին եկեր, “լեռներն ին
 իջեր,: Եղնիկները չեն կրնար աւելի բարձր
 վայրէ մը, ամպերէն, իջնել լեռները, այլ
 լեռնէն կիջնեն քաղաքը կամ դաշտը:

64. Հազիւ պէտք կայ ըսելու թէ Ակնայ
մէջ երգուող ամեն երգ ընտիր չէ: Կան այդ
գաւառական բարբառին մէջ, ինչպէս ոսկի¹
բառերուն քով կապար ու ցեխ, նոյնպէս եւ
երգերուն մէջ անբիծ մարգարիտներուն քով
անպէտ ուլունք եւ ապակիի աղտօտ բեկորներ
որք հայ հանճարի ոնչէ նշոյլ չունին, այլ ոա-
միկ կցկցումներ են նոյնայանք վերջաւորու-
թեամիւ: Զ. օ. —

Առաւօտուն կանուխ կանուխ,
Հարսինը սիրոն է պուլանուխ.
Մննիմ՝ պաղջան քաղիմ՝ անուխ:

Երկու կաքւուկ արանք բունը,
Կու կաթէ երենուն գունը.
Դուն ես մեր տանն ոսկի սիւնը:

Ոչ պատկերի ամբողջութիւն կայ եւ ոչ
իսկ գաղափարաց ոնչէ կապակցութիւն ասոնց
մէջ: Ըսելին եւս տգեղներն ալ կան:

Թող ուրեմն լաւ հասկցուած ըլլայ թէ
“Ակնայ երգեր,, կամ “բանաստեղծութիւններ,,
ըսելով միշտ կ'իմանանք ընտիրները, հին հե-
թանոսական դարուց հայ բանաստեղծութեան
հոգին, ոճն ու գեղեցկութիւնը կրող երգերը,
եւ ասոնց վրայ է որ յաջրդ գլխու մէջ պիտի
ընեմ իմ քննական ուսումնասիրութիւնս:

Գ Լ Ո Ւ Խ Ե .

Գ Ա Ր Ա Ն Ե - Ա Բ Ի Ա Յ Ե Ր Ք Ա Շ Ե Ր Ա Ռ Ա Հ Ա Ն Ա Վ Ա Ր Ե Ր Ե Ր Ի
Ն Ա Յ Ն Ա Ռ Ա Ն Ա Ռ :

66. Ա կ ն ա յ ը ն տ ի ր ե ր գ ե ր ը բ ա ն ա ս տ ե ղ ծ ա -
կ ա ն չ ա ն ձ ա ր ի ա մ ե ն ա գ ե ղ ե ց ի կ ա ր տ ա դ ր ու թ ե ա ն ց
տ պ ա ւ ո ր ու թ ի ւ ն ը յ ա ռ ա ջ կ ը բ ե ր ե ն , ս ա կ ա յ ն ո չ
ո ք , ո ր ք ա ն գ ի տ ե մ , ձ ե ռ ն ա ր կ ա ծ է ց ա ր դ ք ն ն ա -
կ ա ն ո ւ ս ու մ ա ս ի ր ու թ ե ա ն մ ը ե ն լ ժ ա ր կ ե լ զ ա ն ո ն ք
ա ր ու ե ս տ ի ն տ ե ս ա կ է տ է ն , վ ե ր լ ու ծ ե լ գ ե ղ ե ց կ ու -
թ ե ա ն տ ա ր ր ե ր ը , ե ւ ի վ ե ր չ ա ն ե լ ա ն ո ն ց հ ի ա -
ն ա լ ի ն մ ա ն ո ւ թ ի ւ ն ը գ ո ղ թ ա ն ե ր գ ե ր ու ն չ ե տ :
Ա ս ի կ ա ը ն ե լ կ ու գ ա մ ա յ ս գ լ խ ու ն մ է ջ ե ւ չ ա յ
բ ա ն ա ս ի ր ու թ ե ա ն ն ե ր կ ա յ ա ց ն ե լ ա յ ս ք ն ն ո ւ թ ե ա ն
վ ր ա յ չ ա ս տ ա տ ու ա ծ ի մ տ ե ս ու թ ի ւ ն ը բ ո ւ ն չ ա յ
բ ա ն ա ս տ ե ղ ծ ա կ ա ն ա ր ու ե ս տ ի ն բ ն ո ր ո շ չ ա ն գ ա -
մ ա ն ք ն ն ե ր ու ն վ ր ա յ , տ ե ս ու թ ի ւ ն ո ր մ ե ր գ ե ղ ե ց -
կ ա գ ո յ ն հ ի ն շ ա ր ա կ ա ն ն ե ր ու ն շ ի ն ո ւ ա ծ ք ի ն վ ր ա յ
ե ւ ս ն ո ր լ ո յ ս պ ի տ ի ս փ ո ւ է :

Պ ի տ ի տ ե ս ն ե ն ք թ է մ ի ն չ գ ո ղ թ ա ն ե ւ
Ա կ ն ա յ ա ր ու ե ս տ ը ն ո յ ն ե ն , ե ր կ ու ք ն ա լ ա ն գ ի ր ,
ե ր կ ու ք ն ա լ զ ե ր ծ ա մ ե ն բ ո ն ա զ բ ո ս ո ւ մ է , մ ե ր
գ ր ա կ ա ն ն ա խ ն ի ք ե ւ ս մ ի ե ւ ն ո յ ն չ ա յ ա ր ու ե ս տ ի ն
չ ե տ ե ւ ա ծ է ն : Ի ն չ ո ր ը ս ո ւ ա ծ է ա յ ս վ ե ր -
ջ ի ն ն ե ր ու ն գ ր չ է ն ե լ ա ծ տ ո զ ե ր ու ն վ ե շ տ ա ս ա -
ն ո տ ն ե ա ն ե ւ ք ա ռ ա ն դ ա մ բ ա ժ ա ն մ ա ն ց ը վ ր ա յ՝
ե ր ե ւ ա կ ա յ ա կ ա ն է :

Ն ա խ գ ո ղ թ ա ն ե ր գ ո ց չ ա տ ա կ ո տ ո ր ն ե ր ու ն
ե ւ Ա կ ն ա յ ե ր գ ե ր ու ն ն մ ա ն ո ւ թ ի ւ ն ն ե ր ը ց յ ց պ ի տ ի
տ ա մ , ե ւ յ ե տ ո յ ա յ դ բ ա ղ դ ա տ ո ւ թ ե ն է ն բ ղ ն ո դ -

սկզբունքներուն համեմատ՝ պիտի լուսաբանեմ
մեր հին եկեղեցական բանաստեղծութեանց
տաղաչափական արուեստը:

67. Կույտ, ծանօթ իրողութիւն է թէ
Գողթաներգերուն արուեստը տողերու Նոյնայանգ
վերջաւորութիւն չի ճանչնար. ատիկա վերջէն
արաբական արուեստէն օրինակուած է մեր մէջ:
Հակառակ Նոյնայանգ տողերու այնքան սովորական
եւ նոյն իսկ հարկաւոր նկատուելուն,
Ակնայ բանաստեղծութիւնները հաւատարիմ
մնացած են Գողթան դարերու աւանդութեանը:
Իրաւ, Նոյնայանգ տողերու կը հանդիպինք երկուքին մէջ ալ, բայց անոնք փնտուած յանգեր
չեն, այլ միշտ բնական հետեւանքը խօսքին
պարզ կազմութեանը եւ կրկնութիւններուն:
Օրինակի համար սա կտորին մէջ ակներեւ կը
աեսնուի թէ յօրինուածը անցանգ է, ու նման
յանգերը ինքնագէպ են.

Խալտեցայ խալատ մի ունէ,
Ան գէշէն պագ մի ունէնէ.
Ան գէշն ալ ի նազն ելաւ,
— Զեմ ի տար անունս աւըսի:
— Պագիգն ազուորէն ուղէ,
Ուր գիտէ խաթրը կտրիմին:

Նոյնը կը տեսնենք Գողթան տողերուն մէջ.

Ընդ եղեգան փող ծուխ ելունէր,
Ընդ եղեգան փող բոց ելունէր,

Նոյնայանգ են խօսքին ինքնեկ բերմամբը,
զի միւս տողերը ոչ-Նոյնայանգ են:

Երկնէր երկին եւ երկէր,
Երկնէր եւ ծիրանի ։

Եւայլն :

68. Երիբբար՝ գիտելու կարեւոր կետ մը
այն է թէ տողերը որոշ թուով վանկերէ բաղ-
կացած անդամներու չեն բաժնուած, ինչպէս կը
պահանջուի բանաստեղծութեան արդի ձեւով։
Օրինակ,

Երկնէր երկին եւ երկիր,
Երկնէր եւ ծիրանի ծովն,
Երկն ի ծովուն ունէր զկարմրիկ եղեգնիկն,

Եւայլն :

Ի՞նչպէս բաժնուած են այս տողերը ան-
դամներու։ Եթէ կարդանք

Երկնէր երկին | եւ երկիր |

Կ'ունենանք առաջին անդամը չորս վանկով, եր-
կրորդը՝ երեք վանկով։

Երկնէր եւ ծիրանի ծովն.

Աս տողը ինչպէս պիտի բաժնենք. չենք
կրնար կարդալ՝

Երկնէր եւ | ծիրանի ծովն,
Եւ ոչ՝

Երկնէր | եւ ծիրանի | ծովն,

այլ պէտք է կարդանք՝

Երկնէր | եւ ծիրանի ծովն | .

որով առաջին անդամը 2 վանկ կ'ունենայ, եր-
կրորդը՝ 5 վանկ:

Երրորդ տողին մէջ 12 վանկ կայ, ի՞նչպէս
պիտի բաժնենք զանոնք երկու անդամի. ար-
դեօք երկուքն աւելի են ասոր անդամները:

Երկն ի ծովուն | ունէր | զկարմրիկ | եղէգնիկն?

Ո՞ւ. հոս ալ երկու անդամ միայն կայ,
այսինքն

Երկն ի ծովուն ունէր | զկարմրիկ եղէգնիկն |

Ա. անդամը 6 վանկով, Բ. լ եւս 6 վան-
կով:

Աւելի վարը, Նա հուր հեր ունէր,
տողը ընդ ամենը հինգ վանկ ունի, սակայն
դարձեալ երկու անդամէ կազմուած է:

Կոյն ազատութիւնը կը գտնենք Ակնայ
երգոց տողերուն մէջ.

Օր օր կանչիմ | իմանաս. (4—3).

Պառակիս | ւ անուշ քնանաս | . (2—5.)

Քնանաս | ու մեծանաս | . (3—4)

Մեծանաս | ու մեծ մի լընիս | . (2—5.)

Բոլըրիս | ու գեղ մի լընիս | . (3—5.)

Ան գեղն ուր | մեծ չի կենայ, (3—4)

Ան գեղին մեծը | գուն լընիս | (5—3)

Դուն լընիս | անտառ մօրուն, | (3—4)

Զարնես քօքիկտ | ի խորուն. | (4—3)

Քօկիկդ | ի խորուն զարնես, | (3—4)

Ծառտ շուք անէ | ճէղերուն | : (4—3)

Աերի օրինակին մէջ կը տեսնենք անդամ-
ներուն ազատ կազմութիւնը 2, 3, 4 կամ 5

վանկերով, առանց ճիշդ համապատասխանութեան յաջորդական տողերուն մէջ:

Այսպէս յայտնի է թէ գողթան եւ Ակնայ քերթուածներն արձակ շարադասութեան աւելի նման են քան նոր դարերու տաղաչափական այլեւայլ կերպերը: Ուրեմն հայ բնիկ տաղաչափութիւնը ինչո՞վ կը տարբերի արձակէն. ինչ են անոր բանաստեղծական յօրինուածքին բնորոշ հանգամանքները:

69. «Մանութեան եւրութ կէտը որ գողթան եւ Ակնայ երգերուն միջեւ կայ եւ որ դրական եւ անբաղդատելի գեղեցկութիւն մը կու տայ հայ տաղաչափութեան՝ է այն կերպը որով, ինչպէս Հ. Գ. աթթը բացատրութիւնը հետեւեալ բացատրութեան մէջ նշյութեամբ կամ նոր դարձուածով մը կը կրկնուի, սակայն նոր բառեր ու նոր իմաստներ առջիններուն հետ կը հիւսուին, անանկ որ խօսքերը կարծես թէ կոհակաձեւ ետեւէ ետեւ կը ծփան ու զիրար դէպ առաջ կը քշեն: Վահագնի երգը օրինակ մ'է.

Ե՞նէր երկին եւ երկիր,
Ե՞նէր եւ ծիրանի ։
Երկն ի ։ ունէր զկարմրիկ Ե՞լէ ։
Ընդ Ե՞լէ ։ փող ։ ելանէր,
Ընդ Ե՞լէ ։ փող ։ բոց ելանէր,
Եւ ի ։ բոցոյն պարանելիք վազէր,
Եւ ։ Հոռոց ։ ունէր,

: Յ. Ա. Գ. - Շահնշահան. Պատմութիւնն լրատեսագրութեան Հայոց. Այիննաւ 1851. էջ 33:

Ապա թէ բոց ուներ հօք-----
Եւ ոչունուն էին որեւունուն:

Ի՞նչ արուեստգիտական անուն պիտի
տանք այս յատկութեան: Հ. Գաթըրձեան,
բաղդատելով հայկականը երրայականին՝ համ-
բառապես (parallélisme) անուանուած է զայն:
Այդ “զուգահեռականութիւնը”, այլով բանիւ,
շատ հասարակ երեւոյթ է արդարեւ երրայա-
կան բանաստեղծութեան մէջ, որ սովորաբար
միեւնոյն խմաստը երկու տարբեր ձեւով իրա-
րու ետեւէ կը կրկնէ, եւ այսպէս քերթուածին
կու տայ շենքի մը երեւոյթը ուր հայկապ սիւ-
ներ զոյդ զոյդ կը կենան դէմ առ դէմ: Օրի-
նակի համար կրնանք առնուլ ոեւէ Սաղմոս մը.
առնունք ԺԲ Սաղմոսը.

Երին+ ուումին զփառս Աստուծոյ,
Եւ զարարածո ձեռաց նորա ուումին համարապես+
Օ՛ր բզենէ վբան,
Եւ չէշեւ չէշեւէ ցուցանէ շիտուունին:
Ոչ են բանք եւ ոչ են իօս+,
Որոց ոչ լսին յայն+ նոցա:
Ընդ ունիուն երին+ ել բորբու նոցա,
Մինչեւ ի ծովու ուիւրնի են իօս+ նոցա:
Եւ այլն:

Ասիկա ալ գեղեցիկ է, եւ թէպէտ յա-
ճախ երեւակայութիւնը վսեմ խոյանքներ կ'առ-
նու, բայց արուեստի տեսակէտէն չի կրնար
բաղդատուիլ հայկականին: Ուէկ խմաստը միշտ
երկու անդամ կրկնելու այդ երրայական կերպը

փոքր ինչ շատ նիւթական ու միօրինակ է, թերեւս փոխն ի փոխ ըսելու կամ երգելու համար այնպէս յօրինուած, մինչ հայկականը աւելի շքեղ իւ անընդհատ խաղացք մը ունի, հայ տողերը իրարու օղակաւորուած, իրարու ագուցուած շաբք մը կը կազմեն: Ինչպէս որ պարի մը մէջ իւրաքանչիւր ոք իր աջ ու ձախ ձեռքով զօդուած է իր աջ ու ձախ պարընկերին, նոյնպէս եւ այս հայ երգերուն մէջ տողերը իրարու ձեռքէ բռնած են կարծես, եւ երկար կամ կարճ հիւսոււածք մը կը ձեւացնեն որ կը ծածանի կայտառ ու շնորհալի, ոչ թէ անշարժ սիւներու պէս զյուգ զյուգ կեցած են, ինչպէս երրայականն է: Ուրեմն “զուգահեռականութիւն”, կամ “համեմատականութիւն”, բառը ճիշդ բացատրութիւնը չէ հայ յօրինուածքին, որ Է-Ղ-Ր-Շ-, Հ-Մ-Ջ-Դ, Հ-Ա-Խ-Ջ-Ե- ընթացք մ'ունի:

Ակնայ երգերն եւս գողթան երգոց այս կոհակաձեւ ընթացքով հիանալիօրէն ընթանալ գիտեն: Կրկնութիւններն երբեմն տողընդմէջ տեղի կ'ունենան. եւ երբեմն ալ Հ-Ղ-Ր-Շ- Հ-Ա- ձեւ կ'առնուն: Քանի մը օրինակ ուշադրութեան առնունք.

1. Ինչեխ անտունի մ'ըսեմ,
Ու-ը Ռնդոյ ի-րէնն է - զիդ.
Խո-րէնն է - զիդ Ռնդոյ,
Սոմաթել Հ-Ղ-Ր-Շ (յ)է-է-է-է-

2. Բարի լուսուն գուրս ելայ,
Եւ պո-ռ ի-որէն ու ու-ու-ու:

Աղաւուր ի որքից մէ ուեայ,
Զարկաւ երեսս արունեց:

3. Մէլ մ'ալ տիւշմանս ուը տեսնիմ,
Տէ հ-նիւ չ-ի-ն-ե-ն ի ճ-դ-ե-ն.
Չ-ի-ն-ե-ն ի ճ-դ-ե-ն ու հ-նիւ,
Տի մորթիմ ուեւ ոչխորի պէս:

4. Առնիմ սովք-արկիտ փոշին,
Ուը ա-ն-ս +-ն-ի-ւ ն-ի-ն-ի-ւ.
Առն-ս +-ն-ի-ւ ն-ի-ն-ի-ւ,
Պէլքի լուսը շատանայ:

5. Լ-ն-ն-ի լ-ն-ն-ի ժ-ո-ր ե-ն-ի,
Ալ ի-ն-ե-ը տեղ չի թողի.
Գ-ն-ո-յ ը-ր ծ-ո-ք-ի մ'առի,
Ե-ռ-ռ-ն ե ը-ր, զ-ո-ռ-ը ե լ-ն-ի:

5Դ օրինակին վերջին տողին առաջին կէսը
կը կրկնէ նախորդ տողին ըսածը, իսկ երկրորդ
կէսը կ'ընդլայնէ նոյն իմաստը:

6. Բ-ը-ի լ-ս-ս, աղուոր, բարի լուս.
Բ-ը-ի լ-ս-ս-ն Բ-ը-ի-ն ի-ս-ս.
Ո-ը շ-ն-է ո-ը-ն-ն ի կ-ը-ս-ս:

7. Եկու մեր պաղան տանիմ,
Ա-ը-դ- ա-ն-ս-ս ա-ն-ի-ւ ջ-ը-լ-ս-ս.
Ա-ը-դ- ա-ն-ս-ս ա-ն-ի-ւ ջ-ը-լ-ս-ս,
Ը-ռ-ա-հ-ա-ն ք-ո-ն-ջ ի-դ-ե-լ-ս-ս.
Ք-ո-ն-ի-ւ ու ք-ո-ն-ջ ք-ո-ն-ջ ա-ն-ի-ւ,
Ա-ր-մ-ո-ւ-դ-ա-ն ի-ր-ի-ւ խարիսխս:

8. Պիւլպիւլը ձան արեր ձագ երուն,
Ք-ո-ն-ն ե բ-ե-ր-ե-ր շ-ն-ի-ն ա-լ-ը-ս-ն.

Ք-ն է բերեր ավելի լուեր,
Ան-ը ժամը է ժա-շ-շեր:

9. Օր օր օր կախիմ կախ օրան,
Ծառէ ի ծառ, շ-+երն է դը-ն.
Ծ-+շեր վրայ եկէք,
Ծ-+ ըէք+ աղուորիս վրան:

10. Օր օր օր օր եներն ին եներ,
Եներն ին եներ, լեռնեն ին իներ,
Քեղ ալ անուշ +նի ին բերեր,
Բերեր քու ծով ծով աշերտ ին լուեր,
Ան-ը ժամը ին ժա-շ-շ-շեր,
Քաղցր կաթնով ին չշ-շ-շ-շեր:

11. Հայվան ի ծառին ճղին
Սիրտն է սեւ, երեսը դէղին:
Երնեկ խնծօրին ժ-+ին,
Իր ժ-+ին իր տերեւին,
Գիտիմ դուն զօր դեղ ունիս,
Բեր ու-ը ուր ես լաւանամ.
Թը ու-ը՝ երթամ լ-+ն-մ,
Թը ու-ը՝ երթամ մ-+ն-մ,
Քեղ ալ կանչին մարդասպան:
— Խնծօրս է ծառ ու ճղեր,
Խակ անուշ դեռ չէ հասեր:

Այս կտորին մէջ հակադրական ձեւը
աղուոր է. “Բը ու-ը... լ-+ն-մ...” — թը ու-
թ-ը, մ-+ն-մ:
Ուրիշ հակադրական զուգահեռականու-
թեան օրինակ մը.

12. Գիշ անես ուրեմիտ բերես,
Աստըծու լուսուն տիրանաս.

Գլու չ-նեկ- - ով բերեկ- ,
Ա'անիծիմ քար կու դառնաս:

Առաջին եւ երրորդ տողերն հակագրուած
են, ինչպէս նաեւ երկրորդ ու չորրորդ տողերը:
Դարձեալ հակագրութիւն.

13. Այս իմ մայիսի անձրեւ,
Ուր կու գաս կանչիս վրայ:
Թը չ- նը կենամ ի-ն-ւ
Թը չ- երթամ շը-ն-ւ-:

70. Գողթան երգերէն քանի մը հատա-
կոտորներ միայն մեզի հասած են, ուստի չենք
կրնար ապահովապէս ըսել թէ յօրինուածքի
ուրիշ ձեւեր գործածուած չեին: Երգարեւ այդ
կտորներուն մէջէն հետեւեալը կրկնութեան եւ
վէտվէտումի ձեւը չունի.

Հեծաւ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ,
Եւ հանեալ զսոկէօղ շիկափոկ պարանն,
Եւ անցեալ որպէս զարծուի որաթեւ ընդ գետն,
Եւ ձգեալ զսոկէօղ շիկափոկ պարանն,
Ընկէց ի մէջք օրիորդին Ալանաց,
Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,
Արագ հասուցանելով ի բանակն իւր¹:

Այս կտորին մէջ տողերը բաղդատական
կամ հակագրական կերպով կրկնուած չեն.
Իւրաքանչիւր տող զատիմաստ մը կ'արտայայտէ:

71. Ի՞նչ է արդեօք այն ընդհանուր շա-
փաբերական յատկութիւնը որ այս հայկական

¹ Յուրինացէ գերբը Բ. Գլ. Դ.

երդերուն ամենուն մէջ ալ կը գտնուի: Երբ
արեւելեան գորդերը իրրեւ արուեստի արտա-
դրութիւն քննենք, ձեւերու եւ պատկերներու
կրկնութիւն, համեմատականութիւն կը տեսնենք,
բայց ատկէ զատ բան մը կայ գորդին արժէք
տուող, այն է հիւսուածքին մասնաւոր կերպը
որով կը տարբերի ան հասարակ ոստայնակու-
թեան աժան արտադրութիւններէն: Հայկական
քերթուածին եւս խորագոյն եւ ամենաթափանց
յատկութիւնը իր մանր հիւսուածքին մէջ է:
Տողէ ի տող կոհակաձեւ յառաջնաղացութե-
նէն դատ — որ յաճախած է բայց ոչ անհրա-
ժեշտ — կայ նաեւ վէվէտումը իւրանքանչիւր
տողի մէջ, ելեւէջ մը որ զտողը շափուած մա-
սերու կը բաժնէ: Ոտանաւոր շարադրութեան
ծանօթ կանոնն այն է թէ իւրաքանչիւր տող
որոշ թուով անդամներ ունենալու է, եւ իւրա-
քանչիւր անդամ՝ որոշ թուով վանկեր: Դա-
սագրոց մէջ աւանդուած են ասոր կանոններն:
Նիւթին զուարթ եւ թեթեւ կամ վսեմ եւ
լուրջ հանդամանաց համեմատ՝ կարելի է տողերը
երկու, երեք կամ չորս անդամներով կազմել:
Հ. Քագրատունիին մատնանիշ ըրած ձեւը, որ
մեր մէջ “հայկական տաղաչափութիւն” անունով
կը ճանչցուի, ունի չորս անդամ, եւ իւրաքան-
չիւր անդամը՝ չորս վանկ. օրինակ իմն.

Այս յ-ը յ-ը է մ-ե-լ-ց | է մ-ե-լ-ց | է մ-ե-լ-ց | է մ-ե-լ-ց |

Դիտուած է, սակայն, թէ տաղաչափական
այդ վսեմ տարագին մէջ անդամ անդամները

միշտ հաւասարաթիւ վանկերէ չեն բաղկանար, կրնան փոխանակ ջորսի՝ ունենալ երեք վանկ, նոյն իսկ երկու։ Այս բոլորին արժէքը չափելէ առաջ՝ տեսնենք թէ Գողթան երգերը ինչ կերպով անդամատուած են։

Գողթան երգոց տաղաչափութեան քննութիւնը ի վեր կը հանէ հետեւեալ սկզբունքները։

Ա. Ա՞ն Դու Շինուազն իւսու հընէ, պղտիկ թէ մեծ իմաստ մը կ'աւարտէ։ Երբեք չի պատահիր որ քերականական սերտ կապակցութիւն ունեցող բառ մը կամ բառախումբ մը տողէն զատուելով՝ անցնի յաջորդ տողին։

Բ. Ա՞ն Դու Երիւ ու դու Իւ Բ-ը Հ-ը Ա-ն-ա-յ, ոչ աւելի եւ ոչ պակաս։ Կիւթին եւ ոճին ճոխութեան համեմատ տողերը կրնան աւելի կամ նուազ կարծ ըլլալ, 6, 7, 8 վանկերէ, կամ 9, 10, 11, 12, մինչեւ 16 վանկերէ կազմուիլ, բայց այդ բոլոր վանկերը երկու խումբի, այսինքն երկու անդամի բաժնուած կ'ըլլան ամեն գէպքի մէջ։ Ուրիշ խօսքով, տողին անդամները կրնան մանր ըլլալ կամ խոշոր, ինչպէս շէնքի մը սենեակները, բայց երկուք միայն են անդամներուն թիւը։

Գ. Անդ-Տէկը Դու Իւ Ա-ն Բ-ը Հ-ը Դ-ը Վ-ը Վ-ը Ե-ն-ա-յ-ա-ն-ա-յ, այսինքն քերականական սերտ կապակցութիւններով իրարուզոդուած են բառերը կամ վանկերը իւրաքանչիւր անդամի, եւ անդամատութիւնը բոլորովին բնական է եւ հոետորական շեշտին համաձայն։

ինչպէս որ խօսքին մէկ մասը յաջորդ տողին չի
կրնար անցնիլ, այնպէս ալ անդամի մը մէկ բառը
կամ մասը չի կրնար տողին միւս անդամին խառ-
նուիլ:

Դ. Հետեւապէս, Անդանէրուն չենիրը
իշխան Ռուսիւրիւ միեւնոյն քերթուածին
այլեւայլ տողերուն մէջ, եւ միեւնոյն տողին եր-
կու անդամներուն մէջ:

Ե. Ա՞ն անդան հաւորուիւն չեւու ունի,
որ անդամին կենդրոնը կը կազմէ: Խոշոր կազմ
ունեցող անդամներուն մէջ կրնան շեշտի ըն-
դունակ երկու կամ աւելի վանկեր գտնուիլ, սա-
կայն միշտ մէկ շեշտ մը միայն է կենդրոնականն
ու հզօրագոյնը, միւսները անոր կ'արբանեկեն
առանց ուրցյն կենդրոն կազմելու:

Զ. Անդանէրուն չեւու իշխան դուռնունդուն
վանի, հարկ չկայ որ ամեն անդամի վերջին վան-
կին վրայ իյնայ ան:

Է. Խօսքին հիմքան քաշուրներուն ու ուրուցուրու-
բուրներուն միոյն իշխանին հաւորուիւն չեւու եւ
կ'ելլան անդամին կենդրոնը: Այս սկզբունքին
կ'ելլեն քանի մը կանոններ շեշտումի:

1. Ծաղկապները, Նախադրութիւնները,
օժանդակ բայերը, էական բայը շեշտ շեն առ-
նուր: Ե՞ս բայը շեշտ կրնայ առնուլ երբ գոլ,
գտնուիլ նշանակէ:

2. Ածականը գոյականին հետ մէկ բառ
կը կազմէ հայ տաղաչափութեան մէջ, ուստի ոչ
շեշտ կ'առնու եւ ոչ կրնայ իւրովի անդամ մը

կազմել, բայց միայն երբ գոյականաբար վարուած ըլլայ:

3. Երբ երկու մերձանիշ բառեր զոյտ դրուած ըլլալով ոճ մը կը յօրինեն եւ մէկ բառ կը համարուին, իմաստը կ'ուժովնայ, բայց երկու բառերուն վերջինը միայն կ'առնու հռետորական շեշտը, ինչպէս “խաղաց գնաց.” և երկին եւ երկիր:

4. Յատկացուցիչ եւ յատկացեալ պղտիկ բառախումը մը կը կազմեն, որուն շեշտը յատկացեալին վրայ կ'իյնայ:

5. Երբ բայ մը երկու բառէ կը բաղկանայ, ինչպէս, յայն բառ, յեւն բառ, է մու մունուն, է վե տուն, է հուն ունել, ուստ ունել, եւ այլն, գոյականը կը շեշտուի եւ ոչ թէ բայը, զի այս գեպքին մէջ բայը շատ ընդհանուր իմաստ մը տալու կը ծառայէ, այսինքն հիմնական բառին, գոյականին քով կազմական մաս մըն է, օժանդակող մը:

72.Այժմ Վահագնի երգին վրայ նախ դիտենք այս սկզբունքներուն ճշմարտութիւնը, կարգալով անոր տողերը հռետորական շեշտին համեմատ եւ անդամատելով.

ԵՐԻՆԵՐ | ԵՐԻՆՆ Ե- ԵՐԻՆԵՐ.

Երկին եւ երկիր, հոս մէկ բառ կը համարուին, “ափեղերք,” նշանակութեամբ. անոր համար բայն ալ եզակի դրուած է “երկներ,” (Է. 3:)

ԵՐԻՆԵՐ | Ե- ՃԵՐ-ՆԻ Ճ-ՇՐ.

Ածական եւ գոյական միասին բառախումբ
մը կազմած են, շեշտը գոյականին վրայ է, զի
ան է հիմնական բառը. “ծիրանին ածականը
անոր ստուերն է, քղանցքը, զարդը”:

Եթի՞ է շահուա ռաներ | ռիւրանի եպէնէն.

Այս տողը միւսներէն շատ աւելի վանկեր
կը պարունակէ, 12 վանկ. մինչ առաջին տողը
Դ միայն ունէր. աակայն երկայն տողս իսկապէս
երկու անդամ միայն ունի, բացատրութեան
պէսպիսութիւն մացնելու համար երկարած. իրաք
ըսել կ'ուզէ.

Երկներ | եւ (ծովուն) եղէդնիկն:

Ընդ եպէնէն քու | քու ելուներ.

“Եղէդան” յատկացուցիչը շեշտ չունի,
“փող”, յատկացեալին հետ մէկ բառ կը համա-
րուի: (Է. 4:)

Ընդ եպէնէն քու | քու ելուներ.

Ինչպէս վերը “ծուխն է շեշտուած, հոս
ալ բոցը”: “Ելաներ, բայը “ծուխն եւ “բոց”
գոյականներուն քով ձեւական կարեւորութիւն
միայն ունի եւ առանց շեշտի է:

Եւ ի բացըն | դուրսնեին քուներ:
Կու հուներ | հեր ռաներ.

Հոս “հուր, գոյականը իրբեւ ածական
դրուած է, եւ կրնար առանց շեշտի մնալ, սապէս.

Կոս հուր հուր | ռաներ.

Աակայն նկատելով այդ Հուր՝ ածականին մասնաւոր կարեւորութիւնը, պատշաճ կ'ըւլայ շեշտել զայն եւ այսպէս զարմացումի զգացումը ուժգնորէն յայտնել։ Այսպէս ընելու պատշաճութիւնը աւելի որոշ է հետեւեալ տողին մէջ։

Առա նե բայ | անէր հօքան։

Գեղեցիկ օրինակ մը որ ցոյց կու տայ թէ բացառիկ կարեւորութիւն ունեցող ածական մը կրնայ շեշտուիլ եւ անդամի մը կենդրոնը դառնալ առանց իր գոյականը շեշտի իրաւունքէն անպատճառ զրկելու։

Այս տողին ապա թէ ո՞ն աւելորդ կցուածի մը երեւոյթն ունի. եւ որովհետեւ մեր անդիր բանաստեղծները վանկ շատցնելու համար երբեք աւելորդ բառեր չեն գործածեր, այս տողը պէտք է ըլլար կամ “բոց ունէր մօրուս,” եւ կամ “ապա նա բոց ունէր մօրուս” Այս վերջինը շատ հաւանական կ'երեւնայ երբ յիշենք թէ Ակնայ այն երգը որ փեսային անձնական գեղեցկութիւնը կը գովէ, կ'ըսէ և էռէջ ես քու պօյիկտ ըսիմ. . . անիեց (այսինքն առա) ես քու երեստ ըսիմ։

Ե - այս անոն էն | ըեւի իսւն։

Գողթան երգոց մէջ երկայն տողերով հատակուարներ ալ կան, որոնք եւս երկու անդամէ բաղկացած են։ Զ. օ.

Տեւ այս անոն էն | է իսւն ան Արդաշուն,
Տեւ ան ան ան էն | է ան ան ան Աննան։

Նցյնպէս են միւս կտորին տողերը.

Հեծ- ու ու Աբովյան Աբովյան | է ու ու քեզնցին.
Ե- ա-նե-լ | շ-ո-ի-ո-ւ ն-ի-ո-ւ ո-ր-ո-ւն.

Եւ այլն:

Առաջին տողը 15 վանկ ունի, բայց խօսքին նշանակութիւնը երկու մասէ կը բազկանայ, երկու անդամէ, եւ իսկապէս ըսել կ'ուզէ.

Հեծ- Աբովյան | է ն-ի-ու քեզնցին:

“Հեծաւ քաջագործութեան մը նկարագրութիւնը կը սկսի, եւ գլխաւոր շեշտն ունի առաջին անդամին մէջ: “Ի սեաւն գեղեցիկ, “սեաւն է շեշտուած, զի գոյականաբար վարուած ածական մ'է: Երկրորդ տողին երկրորդ անդամին ածականներն շեշտելով եւ առանձին անդամներու վերածելով՝ տուած պիտի ըլլայինք անոնց անբնական կշիռ մը եւ աւելորդ կարեւորութիւն: Պարանին շիկափոկ ըլլալը չի կրնար բազդատուիլ հերաց հրեղէն կամ մօրուաց բոցեղէն ըլլալուն:

73. Գողթան երգոց տաղաւական կազմն ունին նաեւ Ակնայ ընտիր երգերը. օրինակի համար կարդանք հետեւեալ կտորը.

Դ-ո-ւ-ն- ո-ւ-ի-ւ- | հ-ո-ւ-ն- հ-ո-ւ-ն-.

“Հօրով մօրով, մէկ բառի տեղ դրուած են, “ծնողքով ըսել կ'ուզէ. զոյգ բառին վերջինը կ'առնէ շեշտը: (Է. 3:)

Հ-ո-ւ-ն-ո-ւ-ի-ւ- | զ-ո-ւ-ի-ո-ւ- ո-ւ-ի-ւ-
Ա-ո-ւ-ն- ո-ւ-ն- | հ-ո-ւ-ն- հ-ո-ւ-ն-

Ու լուսի ուրիշներ | աբեման.
Աբրիշն ուրեմն | լուսի,
Մեր քառական | իւրիդի ինձութեան.
Ու անցնէ | վարդեան անէ,
Ու դառնայ | իւրիդի ինձութեան.

Վահագնի երգին բոլոր յատկութիւններն
օրօրի այս համարին մէջ կ'արտափայլին։ Ամեն
տող ամերող խօսք մ'է. ամեն անդամ բնական
բառախումբ մը, եւ տողէ տող խմաստը կոհա-
կաձեւ կ'ընթանայ, կրկնութիւններով, պէսպի-
սութիւններով եւ ընդլայնումներով։ Յանդերը
ինքնադեպ են։ Անդամները հաւասարաթիւ վան-
կերէ չեն բաղկացած։ Բառերը զրուած են այն-
պիսի գերազանց դիրքերու մէջ որ, մարդ կը
ստիպուի ներշնչեալ հանձարի գործ մը համա-
րիլ այդ տողերը. — Ապրիս դուն հօրով մօ-
րով, ու լցուի սրտիկտ արեւով, ըսելէն վերջ,
հիանալի ճկունութեամբ մը կ'աւելցնէ. «Սրտիկտ
արեւով լցուի..» ինչու ոչ «լցուի սրտիկտ ա-
րեւով», վասն զի կ'ուզէ շեշտել «արեւով»
բառը եւ հակազրել զայն «կարմիր ինծորով», ին՝
հետեւեալ տողին մէջ։ Յիշենք նաեւ թէ իսրն-
ծորն ու վարդը հոս փոխաբերութիւն են. վարդը
մանկան երեսն է, ինծորը՝ անոր այտերն. անց-
նողը պիտի զմայլի ու դարձողը պիտի համբուրէ
զինքը։

Ուրիշ օրինակ մ'ալ դիտենք.

Բ-րի լուսան | դ-րի եւայ |
Եւ ոչ թէ «զուրս ելայ»։ (Է. 5:)

Եւ աղոստը ի որքէ՞ց մէ | ուեւայ, |
Աղոստը ի որքէ՞ց մէ | ուեւայ, |

“Եսո ենթական դուրս թողած է այս
կրկնութեան մէջ, այնքան զերծ է վանկերու
թիւը նոյն ընելու հոգէն: Սակայն այդ “Եսո, ին
յապաւու մովզ պղղոիկ եւ հաճելի պէսպիսու-
թիւն մը կը մոցնէ:

Զ-ը ի-ս- | ի-ւ ե-ր-է-ն ո-բ-ո-նէ-ց |
Մարին ալ | հարցմունք արաւ, |

“Հարցմունք արաւու եւ ոչ թէ “Հարց-
մունք արաւու: (Է. 5:)

Առ երէ-ս- | ալ ո-բ-ո-նէ-ց: |
— Ես ա-ս-ք ո-ղ-ո-ւ-ն | ի-ն-յ, |
Ա-ր-դ-է-ն-ն ի-շ-ի-ն | ո-բ-ո-նէ-ց.

“Ա արդենուն փշինու: (Է. 4:)

— Զ-ը ն-յ | ա-ն կ-ը-ր-ի-ն ի-շ-ո-ւ, |
Ու լ-ս-ս ե-ր-է-ս | չ-ը-ս-նէ-ց:

Հարեւանցի դիտենք հոս որ “Հուսո գոյա-
կանը ածականն է սերեսոնին, ինչպէս գողթան
հատակոտորին մէջ “հուրու ածական էր
“հերոին: Ակնայ գաւառականը “արիւնո բառն
ալ իբրեւ ածական կը գործածէ ըսելով “արիւն
քրտինք, իբր “արիւնէն, “արիւնեղէնո քըս-
տինք:

Ա’ ա-նէ-ց, մ’ ա-նէ-ց-է, | մ-ը ի-ն:

Այս տողին մէջ շատ ոյժ կայ, եւ կրնայ
կարծուիլ երեք անդամէ բաղկացած “մ’ աներ,
“մ’ անիծեր, եւ “մարիկ, սակայն “մ’ աներ, ը

“մ’ անիծեր, ին հետ մէկ բառ կը կազմէ, անոր արքանեակն է լոկ, եւ հոետորական շեշտ չունի, “մի՛ մակրային շեշտն է որ, “ի, ին կորստեամբը, “անիծեր, բառին առաջին վանկին փոխադրուած է:

Մարի՛կ, կոչական, եւ իկ մասնկով վերն ալ ըսած էր “փշիկ”, Արդէն — գիտեցինք թէ որքան սիրուած է այդ մասնիկը Ակնայ գաւառաբարբառին մէջ (36), մանաւանդ բանաստեղծական կրնայ զարդարուիլ այդ զարդովը — գօտեկ, մազիկ, բազկիկ, պտիկ, անձիկ, քնիկ, ծոցիկ, սրտիկ, թփիկ, ձանիկ, տարեկ, աղաւնիկ, եւայլն: Մինչեւ իսկ կ’ըսէ “խաղաղութիւնիկ”, Վահագնայ երդը ցցց կու տայ նոյն ճաշտկը մեր հեթանոս բանաստեղծներուն մէջ. “եղեգնիկ, “պատանեկիկ, “կարմրիկ, “աչունք:

“Մէկ մասն իր վահագնայ մէջ | առ մէջ .
Պահագնայ մասն մասն մասն մասն .
Կարմրիկ մասն մասն մասն :

Առ նունք երկայն տողով, խոշոր անդամներով օրինակ մը:

Մէկ մասն, մասնիկ, մէկ մասն, | եւ մասն մէկ մասն.
Առ մասն մասն մասն մասն | մասն մասն մասն :

Առ աջին տողին բացառիկ կազմը, “մի՛ լար, ը երկու անդամ կրկնուած, եւ “մարի՛կ, կոչականը, կրնան կարծել տալ թէ չորս անդամ, եթէ ոչ հինգ, կը բաղկացնեն զիւրաքանչիւր

տող. սակայն երկրորդ տողը ցցց կու տայ այդ-պիսի ենթադրութեան մը անտեղութիւնը։ Արդարեւ եթէ այդ տողերը այլապէս անդամատենք, կ'ունենանք.

“Մէ լու, | Հունի, | Դէ լու, | Ես նորէն | Դէ քայ. Ա-ն | Դ-ն շնչնի օր՝ | Ե-ն վայ- | Դէ քայ.”

Առաջին տողը կ'ըլլայ այդպէս հինգ անդամով, երկրորդը, չորսով, եւ այն այլանդակ անտեղութեամբ որ “ասկին բառը զատ անդամ նկատուի, “տասնըհինգ օր, անդամը չորս վանկ ունենայ, “արկովսը երեք վանկ, “տի գամը ը երկու վանկ։ Կրնամ վստահօրէն ըսել թէ այդ Ակնայ երգին ստեղծողը այնքան հեռի էր այդպիսի բռնազբօսիկ բաժանումներու գաղափարէն ոլբան Արեւելքն Արեւմուտքէն։

74. Պ. Զօպանեան դիտած է թէ Կահապետ Քուչակի տաղերուն տաղաչափութիւնը Ակնայ երգերուն չափերուն հետ նցն են, եւ զգացած է թէ երկու մեծ հատուածի (7—8) բաժնուելով աւելի քաղցրալուր կը հնչէ։ Իրմէ կ'իմանամ թէ Պ. Կորայր կը բաժնէ Քուչակի տողերը 7—3—5։ Պ. Զօպանեան կը յաւելու թէ “կրնան նաեւ բաժնուիլ 5—5—5։ Եւ այսպէս բաժնուած՝ շեշտերը շատ լաւ կ'իյնան իւրաքանչիւր հատածի վերջին վրայ։” Եւ կու տայ հետեւեալը իրբեւ օրինակ։¹

“Ո՞-ը էիր, Հ-նից | Ե-ն-ը, Ա-ն-ն-օն, | Շ-ի- Շ-ի- Շ-ի- | Կ-ը-ն- կ-ն-ն-ի-ր | Շ-ն-ի- Շ-ն-ի-ր | Ե-ն- Շ-ն-ի-ր .”

Ք- ուրեւ ու ունի լ առեւ է հարացիս լ ուրեւ նալցիք :
Դուքն ու զո՞ն հալեայ լ առեւ է մ ուրեւ լ ունի ու
շուրեւ :

Կարելի է երեւակայել աւելի բռնաղբօսիկ
եւ անբնական անդամատութիւն մը : “Ուսկից ը
բաժնուած է ս եկար էն . ս ունիր ի ծոցիս բա-
ռերը անդամ մը կազմեր են բոլորովին կամայա-
կան ու բռնի միացումով մը, զի ս ունիր ը քե-
րականական կապակցութիւն չունի ս ի ծոցիս, ին
հետ, այլ ս ի թեզնիքդ, ին հետ, իսկ ս ի ծո-
ցիս, ին անխղելի կապակցութիւնն է ս ի վար
թափեցիր, ին հետ : Քուչակին մոքէն երբեք չէր
կրնար անցնիլ բառերը խմբել այդպէս :

Ա երջին երկու տողերն ալ ապահովապէս
պէտք է բաժնուին ու կարդացուին սա կերպով —

Քու սէրտ ալ ոսկի արիր, լ իմ սրտիս քուրան հա-
լեցիր .
Դարձար ջան հալիսայ արիր, լ իմ սրտիս ականջն
անցուցիր :

75. Պէտք է փութամ աւելցնել թէ այս
նախապաշարումը ոչ Պ. Զօպանեանի յատուկ է
եւ ոչ Պ. Նորայրի : Հ. Բագրատունի, Հ. Հիւր-
միւլ եւ այլք այս կարգի քերթուածներուն
ինչպէս եւ հին շարականներուն ընծայած են
ոտքերու եւ անդամներու այնպիսի յօրինուա-
ծութիւն մը որ բոլորովին օտար է անոնց : Օտար
ազգաց տաղաշափութեանց կանոններն են որ
երեւակայութեամբ վերագրուած են բնիկ հայ-
կականին, վասն զի չէ խորհուած թէ Հայ ցեղը,

իբրեւ գերազանցօրէն սիրող գեղեցիկ պարզութեան, կրնայ յղացած եւ արտադրած ըլլաւ ամենէն բնական ու միանգամայն ամենէն գեղեցիկ ձեւը տաղաչափութեան:

Այս հիմնական թիւրիմացութեան իբրեւ հետեւեանք շատ նեղութիւն կրած են մեր հեղինակները հայ տաղաչափութեան կանոններն ճշլելու: Վեշտասանոտեան քառանդամ տողը, որուն արդէն ակնարկեցինք (71), բացառութիւններով եւ ազատութիւններով՝ ծանրաբեռն է: Անդամը կրնայ երբեմն, փոխանակ չորսի, ունենալ երեք վանկ, մինչեւ իսկ երկուք, բայց տողին երրորդ անդամը միշտ քառավանկ ըլլալու է, եւ առաջին երկու անդամները՝ հաւաքարար՝ ոչ երբեք նուազ քան հինգ վանկ: Այս բոլորը երեւակայական են: Քննելով մեր եկեղեցական երգերուն ամենէն հիները, որոնք ուսկեցարու գործ կը համարուին, — ումանք ԱՍԱՀԱԿԱՅ իսկ ընծայուած — կը տեսնենք թէ գողթան երգերուն ձեւն ու չափերն ունին: Ինչ ալ եղած ըլլայ մեր գրական նախնեաց վրայ օտար գրականութեան ազդեցութիւնը, չէ կըցած գեռ՝ զանոնք հեթանոսական դարուց ազգային տաղաչափութեան հոգիէն օտարացնել: Գեռ անսեթեւեթ ու բնական գեղեցկութիւնը կը սիրեն:

Հ. ԱՍԱՀԱԿԵԱՆ շատ գիտական ու խորագափանց ուսումնասիրութեան մը նիւթ ընելով մեր հին շարականներուն տաղաչափութիւնը՝ հաստատած է թէ ազգային հարազատ տաղա-

չափութիւնը ամանակեալ տաղաչափութիւնն է: Ասկայն եւ այնպէս ինքն ալ տակաւին անոնց տողերը քառանդամ կը կարծէ, եւ զանոնը անդամատելու փորձը կ'ընէ ըստ այնմ: Հակառակ իր բոլոր ճարտարութեան, կը վրիպի անոնց պատշաճեցնել այդ տարազը, ինչպէս կրնակ ակներն տեսնել այժմ իր անդամատած համարներէն զոմանս ի մէջ բերելով, նախ, ըստ իւր բաժանմանցը, յետոյ ըստ իմ փաստաբանած երկանդամ՝ բաժանման:

Խ-Շ-Հ-Ն-Ր-Ր | Բ-Ճ- | Ե- Շ-Շ-Ն-Հ-Յ-Յ | Ռ- Ջ-Ջ-Ջ- Վ-Վ-Վ |
Յ-Յ-Յ-Յ-Յ-Յ-Յ- |

Հ-Յ-Յ-Յ-Յ-Յ-Յ- | Ը-Ն-Դ- Հ-Շ-Շ-Մ-Մ- | Վ-Վ-Վ-Վ-Վ-Վ- | Վ-Վ-Վ-Վ-Վ-Վ- |

Վ-Վ-Վ-Վ-Վ-Վ- | Ն-Ն-Դ-Դ-Դ- | Ք-Ք-Ք-Ք-Ք-Ք- | +-++++ |

Ո-Շ-Շ-Շ-Շ-Շ- | Շ-Շ-Շ-Շ-Շ-Շ- | Շ-Շ-Շ-Շ-Շ-Շ- | Շ-Շ-Շ-Շ-Շ-Շ- |

Շ-Շ-Շ-Շ-Շ-Շ- | Ե-Շ-Շ-Շ-Շ-Շ- | Ե- Ե-Ե-Ե-Ե-Ե- | Ե-Ե-Ե-Ե-Ե-Ե- |

Ե-Ե-Ե-Ե-Ե-Ե- | Ե-Ե-Ե-Ե-Ե-Ե- | Ե-Ե-Ե-Ե-Ե-Ե- | Ե-Ե-Ե-Ե-Ե-Ե- |

Ե-Ե-Ե-Ե-Ե-Ե- | Ե-Ե-Ե-Ե-Ե-Ե- | Ե-Ե-Ե-Ե-Ե-Ե- | Ե-Ե-Ե-Ե-Ե-Ե- |

Այս տողին մէջ կը սկսի աչքի զարնել քառանդամի հայեցողութեան սխալը, զի Հ. Ասհակեան բռնադատուած է ։ Եւ, շաղկապը անդամ մը համարիլ, ինչ որ բացարձակօրէն արգելուած է ո եւ է բառի համար որ շեշտ չունի:
Քանի մը ուրիշ տողեր, ըստ նոյն հեղինակի —

Արծունիքը մասնաւութեան | Հալուա Յառա | Նիւր | Վեհ
Հարծունիքը | Հարծունիքը | Հարծունիքը | Հարծունիքը |
Հարծունիքը | Հարծունիքը | Հարծունիքը | Հարծունիքը |
Ուշ Հարծունիքը | Հարծունիքը | Հարծունիքը | Հարծունիքը |
Մերկացած | Հարծունիքը | Հարծունիքը | Հարծունիքը |
Զարծունիքը | Հարծունիքը | Հարծունիքը | Հարծունիքը |

Առաջին տողին մէջ ստիպուած է ս զիւրը
անդամ մը նկատել. չորրորդ տողին մէջ ս նեն-
դութեան նշանը ստիպուած է երկու անդամ-
ներու վերածել. հինգերորդ տողին մէջ ս մեր-
կացաւ յինքենէ, բառախուժը երկուքի բաժ-
ներ է ս մերկացաւ | յինքենէ | և եւ այսպէս ան-
շեշտ ս յինքենէ ին շեշտ մը տալ ստիպուած է.
մինչ յաջորդ տողին մէջ ս արկաւ զիւրեաւ, ը
մէկ անդամ ըրած է, ս զիւրեաւոին զլանալով
շեշտը զրո անոր հաւասարն եղող ս յինքենէ ին
շնորհած էր:

Հ. Սահակեան կը կարծէ թէ ս հայ եկե-
ղեցականբանաստեղծութեանց գեղեցկագոյն, ին,
ս լնձինք նուիրեալք ին տանց առաջին երեք
տողերը երեք ամանակով կամ անդամով են,
վերջին տողը՝ երկու անդամով։ Սակայն ինչ որ
իրբեւ երկու անդամ յօրինուած է, չի կրնար
երեք անդամի բաժնուիլ առանց բռնաբարումի,
եւ Հ. Սահակեան ստիպուած է շատ տեղ այդ
բռնաբարումն ի գործ դնել: Կախ պիտի դնեմ
անդամատութեան զիւր կերպը, յետոյ՝ զիմը:

Ըստ Հ. Սահակեանի —

Անձն + | Ն-մ-ի-բ-ե-լ+ | -ի-բ-ոյն քըմ-ո-ր-ո-ւ-ի .
Երին-ր-ո-ւ-ր+ | Ն-մ-ո-ր-ո-ւ-ի+ | Ե- ի-ս-ս-ս-ն+ ի-ս-ս-ս-ն+ .
Ի ո-ր-ը-ն-ո-ւ-լ+ յեր | Բ-ո-ր-ը-ց-ե-լ+ | Թօնէ
Մոյր Սին+ | Դ-ո-ր-ե-ր-ո-ն+ ի-ր-ո-ւ-ի+ :

Արժան է հարցնել թէ, քանի որ ամեն ամանակ կամ անդամ խօսքի որոշ մաս մը կը կաղմէ եւ իրմէ վերջ պզտիկ դադար մը կ'ենթադրէ, ինչ պատշաճութիւն, ինչ բնական պէտք կայ ածականին ու իր գոյականին միջեւ դադար մը դնել, եւ ըսել "անձինք | նուիրեալք, կամ "երկնաւոր | նահատակք : Իւ անմիջապէս յետոյ ինչո՞ւ "կուսանք իմաստունքը մէկ անդամ համարիլ: Ինչո՞ւ ըսենք "տօնէ | մայր Սիոն | , փոխանակ ըսելու "տօնէ մայր Սիոն: Ահա թէ ինչպէս, ըստ իս, պէտք է բաժնել այդ համարին իւրաքանչիւր տողը երկու անդամի.

Անձն + Ն-մ-ի-բ-ե-լ+ | -ի-բ-ոյն քըմ-ո-ր-ո-ւ-ի ,
Երին-ր-ո-ւ-ր+ | Ն-մ-ո-ր-ո-ւ-ի+ | Ե- ի-ս-ս-ս-ն+ ի-ս-ս-ն+ .
Ի ո-ր-ը-ն-ո-ւ-լ+ յեր | Բ-ո-ր-ը-ց-ե-լ+
Թօնէ Մոյր Սին+ | Դ-ո-ր-ե-ր-ո-ն+ ի-ր-ո-ւ-ի+ :

Երկրորդ տունը՝ ըստ Հ. Սահակեանի .

Բ-ո-ր-ը-ն+ | Երին-ր-ո-ւ-ր+ | Ուն շերիր .
Ք-ո-ն-ի հ-ո-ր ա-ն-ո-ւ-ն-ց | Բ-ո-ր-ը-ց-ո-յ+ | ի քըմ-ո-ր-ո-ւ-ի .
Ո-ր-ի-ն-ց բ-ո-ր-ո-ւ-ր+ | Ե- ո-ն-ի+ քըմ-ո-ր-ո-ւ-ի+ | Ե- ո-ր-ը-ն+
Ը-ս-ն-ց-ե-լ+ | Ա-ս-ս-ս-ն-ց-ո-յ :

Առյն տունը՝ ըստ իմ տեսութեան.

Բ-ը բ-ս-+ ե-ը ի-ս-ս-ր+ | լ-ը ի- վ-ը ի-ի-ր .
Ք-ո-ն-ց հ-ո-ր ո-ն-ց-ց | բ-ո-ք-ե-ց-յ+ է ք-ը-ս-ս-ս- .
Ո-ն-ց-ի-է-լ+ բ-ո-ն-ս-ս-ր+ | ե- շ-ն+ ք-ի-ս-ն-է-ն ,
Ե- ո-ր-ջ+ ո-ն-ը-ս-ս+ | ը-ն-ե-յ-է-լ+ լ-ս-ս-ս-ն-յ :

Տուն մը եւս՝ ըստ Հ. Սահակեանի .

Է | զ-ը մ-ց-ս-մ | ե- ի վ-ը + ա-ն զ-ն-ը-ը ,
Խ-ո-ն-ց-ց ե- բ-ո-ն-է-ց | հ-ը է-լ-ո-ս-ի-ց | ե- մ-ը դ-ի-ն .
Ք-ո-ն-ց է-ն-ն լ-ս-ս-ս-ն | ո-մ-ն-ց-ց պ-ը-ս-ն-է-ն | ի-ս-
ն-ը ն-է-լ .
Տ-է-ն-է-ր | լ-ն-ն-դ-է- ի-ս-ս-ն-ց :

Առաջին տողին մէջ “է” էական բայը
առանձին անդամ մը կարծուած է, եւ սակայն
անիկա շեշտ շ’առներ եւ չէ կարծղ ուրեմն ինք-
նին անդամ մը կազմել: Ինչո՞ւ “խորհրդոց եւ
բանից .ը մէկ բառախումբ եւ մէկ անդամ
նկատուած է, իսկ “հրեշտակաց եւ մարդկան .ը .
յարեւնման բառախումբ մը, երկու անդամ
համարուած: Այդ տողերն ալ պէտք է անդա-
մատել բնական կերպով, սապէս.

Է զ-ը մ-ց-ս-մ | ե- ի վ-ը + ա-ն զ-ն-ը-ը ,
Խ-ո-ն-ց-ց ե- բ-ո-ն-է-ց | հ-ը է-լ-ո-ս-ի-ց | ե- մ-ը դ-ի-ն .
Ք-ո-ն-ց է-ն-ն լ-ս-ս-ս-ն | ո-մ-ն-ց-ց պ-ը-ս-ն-է-ն ,
Խ-ո-ն-ց ն-է-լ ո-ն-ն-է-ր | լ-ն-ն-դ-է- ի-ս-ս-ն-ց :

¹ Հայր Սահակեան դիմել տուած է թէ Կերած շուա-
կան հանգիստը ո-ր-ջ+ ո-ն-ը-ս-ր+ է լը զատէ Դամուրդներէն: ..
Ասիկա ի նպաստ է իմ տեսութեան: Սակայն Հայրը
կ-աւելցնէ թէ այդ որոշք անարատը ։ առաղաւափօրէն էը
միանց անոնց հետ, ինչպէս թուարկութիւնը էը պա-
հանջէլ բազմ. Յունիս 1907, էջ 252, Եան. 2:

Այսպէս երբ քառանդամ (ինչպէս եւ եռանդամ) տողերու վարկածը կը հերքուի, ինքնին աներեւոյթ կ'ըլլան նաեւ այն բոլոր մանր կանոնները եւ բացառութիւնները որոց համեմատ անդամոց վանկերուն թիւները կ'որոշուեին եւ կը տարբերէին։

Երբ վայրկեան մը նկատենք հոգեբանական վիճակը մեր գրական նախահարց իրեւնանդավառեալ եւ լուրջ լուսաւորիչներու, անկարելի պիտի գտնենք երեւակայել որ անոնք նստին ոտանաւորներ կարկատեն մատներու վրայ համրելով վանկերը եւ բաժնելով տողերը չորս անդամներու, եւ ատիկա ընելու համար իրարմէ անշատեն քերականական ամենասերտ կապակցութիւն ունեցող բառերը, կամ այդպիսի կապակցութիւն չունեցողները բռնի միացնեն մեկ անդամի մէջ, եւ շեշտ չունեցող բառերուն շեշտ հարկադրեն, փոխանակ ազատահօս ընթացք մը տալու իրենց զգ ացմանց յորձնեռ անդն արտազեղումներուն։

Միւս կողմէն՝ Ակնայ երգերը անդրագէտ արանց եւ կանանց անդիր արտադրութիւնք են, այսինքն անանկ հեղինակներու որոնք տաղաչափութեան կանոններուն եւ ճշդութեանց վրայ գաղափար իսկ ունեցած չեն, եւ որոնք լսած անդամ չեն ոտքերու եւ անդամներու վրայ. Անոնք ալ մեր հեթանոս գողթնցւոց բանաստեղծներուն պէս ազատօրէն յօրինած են իրենց քերթուածները, բայց եթէ անոնց ինչպէս եւ ասոնց տողերուն կը պակսի տաղաչափական

Ճշլութիւնը քանակի տեսակէտէ, բանաստեղծական ոգին եւ արտայայտութիւնը անզուգական գեղեցկութիւն մ'ունին։ Կարդացողը անմիջապէս կը զգայ թէ անոնց մէջ արուեստ մը կայ որ կաշկանդումները կ'անգիտէ բայց եւ այնպէս կը յաշողի պարզ գեղեցկութիւններ հրաշակերտել բանաստեղծօրէն։

76. Այս քննասիրութեան մէջ բաղդատութեան շափանիշ առած եմ գողթան երգերը, եւ անոնց հետ Ակնայ երգերուն նմանութիւնը նախ ուշադրութեանս առարկայ եղած է. եւ վերջապէս դիտած եմ թէ մեր հնագյն շարականներուն քերթողական արուեստն ալ այդ երկուքին հետ նոյն է, միայն սա տարբերութեամբ որ, շարականքն, իրրեւ գրաւոր արտադրութիւն, առելի յարդարուն եւ ինամուած ձեւ ունին։

Իրրեւ եզրակացութիւն այս ամեն դիտողութեանց՝ հարցնենք թէ ի՞նչ է հայ տաղաշափութեան բնորոշ հանգամանքը։ Չեւին նայելով՝ երկանդամ տողն է. սկզբունքին նայելով՝ բնականութիւնն ու պարզութիւնը։ Հայ բանաստեղծը պէտք է ընդգրկէ այսուհետեւ այս հայկական բնիկ տաղաչափութիւնը։ Մեր լեզուին բառերուն երկարութիւնը տուեալ ըլլալով՝ անկարելի է, եւ ամենեւին հարկ չէ տքնիլ. Քառանդամ կամ նոյն իսկ եռանդամ տողեր յօրինել առանց պարզ եւ շնորհագեղ խաղքին վնասելու։ Ամենէն հոյակապ տողերը յօրինուած են եւ պիտի կրնան դարձեալ յօրի-

Նուիլ երկանդամ, զի հեշտ ու պարզ կ'ըլլայ
տողը երկու անդամի կամ մասի բաժնել քե-
րականական կապակցութիւններն յարգելով եւ
հոետորական շեշտին համակերպելով:

Հայկական տաղաչափութեան սկզբունքին
բոլորովին համաձայն է տողերն երկայն կամ
կարճ, անդամներն խոշոր կամ մանր յօրինել
ըստ նիւթոյն պահանջմանց: Արևան տողերը
բաժնուած ըլլալ երկու հաւասար անդամներու.
5—5. 6—6. 7—7. 8—8. կամ 3—5.
4—6. 5—6. 5—7. 7—8 եւ այլն: Հայ բա-
նաստեղծը ունենալով այսքան աղատութիւն,
կարող է անդիր քերթուածոց վրայ պղտիկ
առաւելութիւն մը տալ իր տողերուն եթէ զա-
նոնք յերիւրէ այնպէս որ անդամոց վանկերը
հաւասարաթիւ ըլլան եւ համապատասխանեն
բոլոր տողերուն մէջ, առանց այս կամ այն տո-
ղին տալու անհամեմատ երկայնութիւն մը կամ
անհամեմատ կարճութիւն մը, ինչպէս պատա-
հած է Վահագնի երգին մէջ, եւ առանց տո-
ղին երկու անդամներուն վանկաթիւերը այնքան
տարբեր ընելու տողէ տող, ինչպէս շատ յաճախ
կը տեսնուի Ակնայ երգերուն մէջ (4—3,
2—5. 3—4. 3—5 եւ այլն):

Իսկ ամբողջ երգի մը տողերուն տալ կո-
հակաձեւ խաղորակ ընթացք մը, ինչպէս կ'ընեն
գողթան եւ Ակնայ երգերը շատ յաճախ, ա-
տիկա կախում ունի բանաստեղծին ճարտարու-
թենէն այնքան որքան նիւթին տեսակէն: Հ. գա-
թը ընթան, գողթան երգերուն նման տաղեր եւ

երգեր յօրինելու փորձն ընելու դժուարութեան
վրայ խօսելով կ'ըսէ . Սակայն տաղանդաւոր
մէկն ասոնց չէ թէ մինակ յօրինման եղանակին
հապա նաեւ բանաստեղծական ու բանասիրա-
կան հոգւցն աղէկ մը թափանցելէն ետեւ՝ ու-
նեցած պղտիկ հատուածներնուս ոճովը ուշու-
երգ մը զրելու ըլլայ, յանդուկն փորձ մը չը-
նելէն զատ՝ կարծենք որ գուցէ կրնայ հասա-
րակաց հաճութեան ալ բանաւոր յոյս մ'ու-
նենալ: Այս քննութեամբ ապացուցուած
ըլլալով թէ այդ ոճին եւ ոգւոյն աւանդու-
թիւնը մինչեւ այսօր պահպանուած է մեր ժո-
ղովուրդին մէջ, այսուհետեւ հայ բանաստեղծը
կրնայ վատահ ձեռնարկել յայն զօր Եկնցի ան-
դրագետ քերթողները դիտցած են ընել այն-
քան հիանալիօրէն^{1:}

1 Եկնայ ժողովրդական երգերուն եղանակին վրայ
բան մը չըսի, սակայն եւ այն մասին պիտի կրնար Կոմիտաս
վարդապետի պէս հեղինակութիւնն մը շատ շահեկան դիտու-
զութիւններ ընել: Պիտի շատանամ դիտել սաշափ, թէ
եղանակներն ալ երկու կարգի կը բաժնուին, ինչպէս քեր-
թուածները. — բան հայկական, եւ թը բական: Թը արդ
լոյս, աղումը, բարի լոյս ողին եղանակը կարի բնական, ան-
սինթեթի եւ հրապուրի է: յայտնապէս հայացի եւ հին:
Անոտանիներուն եղանակը, բայց եւ մեղմ, նոյնպէս հայ է:
Իսկ Աւա կէօզէրից եւ Ամնին, անունով ճանշուածները
թը բական են կամ նոր, թէեւ կրնան հայերէ յօրինուած
ըլլալ: Մէնի, ի եղանակը, որ շատ բարձր նօժով կ'երգուի:
վերջին առավիճան սրտայցով է, զի պահեցիսի կամ բաժանուածի
մէլամազնուութիւնը հզօրապէս կ'արտայցոյտէ: «Մէնինին
շորս տապերը (զի միշտ քառեակներ են անոնք) բաժնուած են,
թը բարերէն, 4—4—3: Հայկականը պէտք է ըլլայ երկու ան-
դրագ, 6—5: Հետեւեալ քառեակը զոր յօրինած եմ վերջիրս,
հայկական քառեակ մ'է, մէնին եղանակով երգու, ելու, եւ

գ.-----ին բոքուներուն բութերուն եւ Արտէ
Հայերէն լուսն:

77. Նախընթաց երեք Գլուխներուն մէջ
ուսումնասիրեցինք օրինակները Ակնայ բարբա-
ռին ընտիր բառերուն, ասացուածոց եւ բա-
նաստեղծութեանց. եւ այժմ, ինչ ինչ ընդ-
հանուր դիտողութիւններ ընելու գալով, մեծա-
գոյն ճշմարտութիւնը որ մեր ու շաղրութիւնը
կը գրաւէ՝ այն է թէ այս բարբառը ցարդ կար-
ծուածէն շատ աւելի բան պահպանած ունի իր
խորքին մէջ հին հայերէնի ազնուական եւ
ընդարոյս յատկութիւններէն: Փոշին եւ կեղար-
որ անոր խառնուած են փոթորիկներու եւ գլո-
րումներու բերմամբ՝ ի բաց վտարելով կ'ունե-
նանք ի ձեռին բազում ոսկի ու մարդ արիտ-

իրօք եղանակին շեշտերը եւ պնդութերն ու ուսորութերը կը
համապատասխանեն խօսքին հաետորական շեշտին (8-5):

Ի՞նչ, ա՞ն, դառն բաժանման | վայրկեանը հասան: .
“Ո՞երթարու, ըստու եարըս, | Ֆիտս փարեցաւ,
— Ո՞ի լար, եարըս, մի լար, | ես ես պիտի գամ: .
Ետ պիտի գամ անշնչաւ | . յԱստուած ապաստան:

Թրբերէն մէնին, որուն եղանակով կ'երգուի վերի
բառեակը. 4—4—3 անդամատուած է, եւ է հետեւ եալը,
իմաստով նման վերինին առաջին երկու տաղերուն:

Կիտէր օլուըմ | թէ էտարիբիմ | կէօրիւլոիւ .
“Կիմթմէն, տէյու: | եար պոյնըմա | սարըլոը:
— Զէու գուրապէթուէ | գըսմէթիմիզ | կէօրիւլոիւ
Կիտէն կէլիւր, | էուլէն կէլմիզ | տեմիզէր:

անարատ եւ ոչ սակաւ արծաթ բնիկ հայկական։

Այս հաւաստումը մեզի նոր վկայութիւն մ'է թէ Ե դարու մեր գրական նախնեաց կիրարկած ոսկեղինիկ հայերէնը ուրիշ բան չեր բայց եթէ այն դարուն խօսուած լաւագոյն հայերէնը՝ աւելի ողօրկուած եւ ինամուած ձեւի տակ։ Դասական այդ հին հայերէնին հիմնական յատկութիւններուն գծերն ու հետքերը ցայսօր խօսուող Ակնայ բարբառին մէջ կարելի է մատնանիշ ընել աւելի կամ նուազ ճշգրտօրէն։ Հայ ժողովուրդը կարի սակաւ բան միայն կրնայ առած իւրացուցած ըլլալ գրքերէն ու գրագէտներէն, հետեւապէս ինչ որ կը գտնենք ընտիր անոր բարբառին մէջ՝ ժառանգուած է նախագրական դարերէն։ Ակնայ բանաստեղծութեան արուեստն ալ, ինչպէս տեսնուեցաւ, ժողովան հին արուեստին հետ նոյն է. ժողովուրդը այդ արուեստը գրքերը չէ սորված, այլ հեթանոսական դարուդ արուեստին աւանդութիւնն է զոր պահպանած է դարէ է դար։ Ուրեմն լեզուին բազմագարեան հոլովյթը շատ բաներ փոփոխած ըլլալով հանդերձ՝ չէ խաթարած անոր իսկական նկարագիրը։ Ու այս իրողութիւնը կ'առաջնորդէ զմեզ պատկառուտ ուշադրութեամբ նախանձաւոր ըլլալու որպէս զի արդի հայերէնին կերպարանը օտարութ գծերով չայլանդակի։

Արդի հայերէնը կատարելագործելու համար զաւառական բարբառներէն պարտ է քա-

ՂԵԼ կրկնակի օգուտ — բառագիտական եւ
համաձայնական:

Դախ բառագիտականը նկատի առնենք:

78. Գիտուն եւ մանրախնամ քննու-
թեան մաղէն պէտք է անցունել գաւառական
բարբառներու բոլոր բառամթերքը եւ առնել
նոր հայերէնին մէջ որդեգրել ինչ որ ընտիր
եւ պիտանի է:

(Ա.) Կան գաւառական կարգ մը բառեր
որք բոյսերու, գործիքներու, արհեստական
իրերու անուններ ըլլալով՝ լեզուին անմերժելի
տարրերէն են. անոնց ընտրութեան մասէն խօսք
եւ վէճ չի կրնար ըլլալ, բայց միայն այն բա-
ցառիկ պարագայից տակ ուր միեւնոյն իրը
այլեւայլ անուններով կոչուած ըլլայ այլեւայլ
բարբառներու մէջ։ Անշուշտ հարկ է, ուր որ
տարտամութիւն կայ, ճշդել բառին նշանակու-
թիւնը եւ անոր եւրոպական համապատասխանը
ցոյց տալ։ Այս կարգի բառերու օրինակ են
Հ-Հ-Ի-Ն- Դ-Դ-Ի-Ն- Ռ-Ր-Ի-Ն- Վ-Վ-Ի-Ն- Ց-Ց-Ի-Ն-
Ճ-Ճ-Ր-Ր-Ի-Ն- Մ-Մ-Ի-Ն- Պ-Պ-Ի-Ն- Ե-Ե-Ւ-Ի-Ն-
Ջ-Ջ-Ի-Ն- Տ-Տ-Ի-Ն- Խ-Խ-Ի-Ն- Շ-Շ-Ի-Ն- Ց-Ց-Ւ-Ի-Ն-
Է-Է-Ի-Ն- Ք-Ք-Ի-Ն- Խ-Խ-Ի-Ն- Բ-Բ-Ն- Ե-Ե-Ա-Ն- Ե-Ե-Ո-Ն-
Հ-Հ-Ի-Ն- Վ-Վ-Ի-Ն- Ռ-Ր-Ի-Ն- Ց-Ց-Ի-Ն- Ճ-Ճ-Ր-Ր-Ի-Ն-

Բազմաթիւ են նաև այն բառերը մեր
գաւառականներուն մէջ որք ծանօթ արմատ-
ներէ յօրինուած ըլլալով լեզուին օրէնքներուն
համաձայն եղանակաւ, առանց վարանումի ըն-
դունելի են արդի հայերէնին մէջ. զ. օ.
Հ-Հ-Ի-Ն- Վ-Վ-Ի-Ն- Ռ-Ր-Ի-Ն- Ց-Ց-Ի-Ն- Ճ-Ճ-Ր-Ր-Ի-Ն-
Ջ-Ջ-Ի-Ն- Պ-Պ-Ի-Ն- Խ-Խ-Ի-Ն- Շ-Շ-Ի-Ն- Ց-Ց-Ւ-Ի-Ն-
Է-Է-Ի-Ն- Ք-Ք-Ի-Ն- Խ-Խ-Ի-Ն- Բ-Բ-Ն- Ե-Ե-Ա-Ն- Ե-Ե-Ո-Ն-
Հ-Հ-Ի-Ն- Վ-Վ-Ի-Ն- Ռ-Ր-Ի-Ն- Ց-Ց-Ի-Ն- Ճ-Ճ-Ր-Ր-Ի-Ն-

(se résoudre), արիլ, արել, հրաբուռ, լընիլ,
կընլ (ընդմիջել) ուրուլ, սուրուռ, ուրեխի, սուրու-
ռուր, սուրուռուր, ուրիսուր (տէ. ուրիւ.) ուրուր (ուրի ուր-
ուրյու): Զ-(յ)նիսուր, սուրուրի, ինուրուրի, լըրուրի,
չըրուր, ուրե, ուրուր, ուրուռ, սուրիսուր, ու-
րուրուր, սուրուրուր, սուրուր, սուրուրի,
ինուր, ուրուրուր, թըրուր, լըրուր, ինուրուր, ու-
րուրուր. զըրուր (անհամ). ուրուր, ինուրուր,
ուրուրուր, զըրուր, ինուրուր. զըրուր, զըրուրուր,
ուրուր, զըրուր, նըրուր, չ(ա)րուր, լըրուր, ուրուր,
ուրուր, ուրուր, ուրուր, ուրուր, ուրուր, ուրուր,
ուրուր, ուրուր, ուրուր:

Այս կարգի բառերէն օմանք լեզուին վա-
ղածանօթ են բայց զարդիս մոռացութեան
տրուած, ինչպէս ինձենամ կամ ինձիմ բայր,
որուն տեղ յաքնիմ-ը չիմա ընթացիկ գործա-
ծութեան մէջ է: Յսքնէմ-ին արմատը բարդու-
թեան անյարմար ըլլալով, կ'ըսուի անինջ,
ունի-ունինջ, շ-ը-ունինջ եւայլն. պատճառ չկայ,
սակայն, որ ինչին կամ ինչին եւս չըսենք,
եւ յօգնութիւն-ի իբրեւ չումանիշ չգործա-
ծենք նաեւ ինչ-ունի գաւառականը:

Ուրիշ մոռացուած աղուոր բառ մ'ալ իւ-
նունին-ն է: “Բարեկեցութիւն”, “երկարա-
կեցութիւն”, “պարզակեցութիւն”, “պերճա-
կեցութիւն” (high-life), “մենակեցութիւն”
կ'ըսենք, բայց ոչ երբեք կը լսենք պարզ կե-
ցութիւն, բառը, զոր Ակնայ գաւառականը կը
գործածէ “ապրելու կերպ, ընտանեկան, ընկե-
րային վիճակը նշանակելու. “կեցութիւնը,

Կ'ըլլայ գոհացուցիչ, հեշտ, երջանիկ, կամ աղքատիկ, դժուար, ապերջանիկ: «Կեամ» (ապրիմ) բային արմատէն է, ինչպէս որ «կացութիւն, ը (situation) ի-՛ (կենամ) ի արմատէն:

79. (Բ.) կարգ մը գաւառական բառեր ալ կան որոնց արմատը հարազատ հայերէն է, սակայն ծանօթ արմատի մը անծանօթ մէկ լծորդն է, մեզի անընտել ընկերը, կամ թէ ածանցման կամ բարդման ձեւը նորօրինակ, անակնկալ բան մը ունի, եւ ուստի հարկ է այսպիսիներուն երեսին քննական ուշադրութեամբ նայիլ՝ անոնց հարազատութիւնը ճանչնալու համար: Ըատ մը օրինակներու մէջ բառը սղում, ամփոփում, պէսպէս եղանակաւորութեր կրած ըլլալով՝ անծանօթ կերպարան մը, օտարութիւնոյթ մը, կամ չարաշար ազաւաղեալ եւ խոտելի ձեւ մը կը թուի ներկայացնել, սակայն խորազնին քննութիւն մը կը յաջողի ցոյց տալ թէ բառը, ի հեճուկս այդ երեւոյթին, կը մնայ օրինաւոր հոլովոյթի սահմաններուն մէջ, կատարելապէս համեմատելի ըլլալով ուրիշ ընկալեալ օրինակներու հետ: Դիտենք քանի մը օրինակներ:

Ը՞լ եւ չ- միեւնոյն արմատի երկու զանազանակք են. շոգ-ը տաքութեան, շող-ը փայլման մտօք յաւետ գործածուելով: Ակնայ չ- չ- ամ կրկնաւորին մէջ փայլումի տեսակէտը նորէն կ'երեւնայ եւ ցոյց կու տայ անոր կաղմին խոր հնութիւնը: Խսկ գրաբարին չ- ալ ձեւը մեր գաւառականին մէջ կ'երեւնայ չ- ալ ձեւով

եւ “ասդին անդին շարժիլո, “ծածանիլ, , “ասանիլ”՝ նշանակութեամբ:

Գրաբարին սոսկալ-ը որ կարծեմ սկզբնապէս սորսկալ եղած ըլլալու է, այս գաւառականին մէջ կ'երեւնայ սըս-ուալ ձեւին տակ, ո-ի տեղ և կարծ ձայնաւորը բռնած ըլլալով: Զսպ-ել բային սկզբնատառ շ-ի տեղ - լծորդը մտած է սպուկ ածականին մէջ: (Իրաք Եղմ-ել-ի փոխուած է:) Զարմ եւ ո-երմ ալ կը վկայեն թէ - եւ շ կրնան իրարու տեղ անցնելով նոր երանգով արմատ մը յառաջ բերել:

Ակնցւոց ո--ալ բայը որ ծածանիլ, շարժիլ (մսերուն) կը նշանակէ, բայց նուրբ եւ փափուկ տեսակէն, ուրիշ բառ չէ բայց եթէ սարսիլ եւ սօ(ր)սկալ ձեւերուն ուրիշ մէկ ընկերը, եւ օլինաւոր մէկ եղանակաւորումը:

Փերէ անալ բայը. (տեղէն չի փերկանար) որ կը նշանակէ հեթիլ, զատուիլ, բաժնուիլ (քիշ կամ շատ դիմագրութենէ վերջը,) է հետիմ բային ուրիշ մէկ ձեւը, եւ աւելի հին ձեւը, զի է ձայնաւորը կը պահէ դեռ, մինչ հետեմը կորսնցուցած է զայն: Այլով բանիւ, գրաբար հերիմը աղաւաղեալն է Ակնայ բարբառին մէջ պահպանուած փերէ-անամ ձեւին: — Ասոր երկու ուրիշ եղանակաւորումներն են ծանօթ երկու արմատներ — փերէն ե փերէն, որ կտոր, մաս, պատառ կը նշանակեն, իբր թէ ամբողջէ մը փրթած, կամ ամբողջի մը այլ եւ այլ (հաւասար) մասերէն մէկը: Փերէ-ի-(եմ) փերէ-ի ընդ-

լայնեալ մէկ ձեւն է: Փերինին սեղմեալ ձեւէն է բրդ-եմ բայը, որ է փրթ-ցնել ամբողջէն մանր պատառներ, մեծ կտորը (*հացի*) փերթ-երու վերածել: Իսկ իս-բե-ը, որ փերթի ուրիշ մէկ ձեւն է, ամենափոքր բեկորներու համար ըսուած է, որք չփմամբ կամ քերելով կը զատուին, կը փրթին մարմիններէ:

“Փերկանամ”, գաւառականը լաւ օրինակ մ’է ցոյց տալու թէ լեզուին բառերուն ստուգաւանութեանը վրայ ողքան լցու կարելի է ստանալ գաւառաբարբառներու քննութենէն:

Խե-ս, ի-ի-ի-լ, ի-ն-ո-ժ (լաւ խցուած). Չ-է-ն-ո-ր, չ-ո-չ-ո-րի, չ-ո-չ-ո-ր, ի-ո-ի-ո-ր, ն-ո-ո-ր, ի-օ-ր-ո-ն+, չ-ո-ո-ր, ի-ո-ի-ո-լ, լ-ո-ր-է-լ, ո-ն-ո-ր-ի-լ, ի-ո-ր-ո-ր-է-լ, չ-ո-ո-ր եւս այս կարգի լաւ հայերէններէն են որոց զոմանս արդէն ուսումնասիրած ենք: Չ-է-ո-ւ-պ-ը “ջախջախեմ” ի արմատէն է: Ա-ի-ո-զ-ը կոկ (ողորկ) արմատին վրայ ու մասնկան յաւ ելումովը կազմուած է: “Ժում”, ը “ժամ” ին լծորդն է: “Խուրուրիլ”, ը գրաբարին մէջ “խորուրիլ”. ձեւն ունի: Խ-օ-ր-ո-ն+-ը որ “խօրսոնքը բոնուեցաւ”, բացատրութեան մէջ կը գործածուի եւ կը նշանակէ խօսք, խօսելու կարողութիւնը, կը թուի ի-օ-ս+ բառին աւելի հին ձեւը ներկայացնել: Ըստ այսմ՝ խօսքին առաջին ձեւը *ի-օ-ս+ կամ *ի-օ-ս+ եղած է, եւ թրքերէն ի-օ-ս (խօսող) բառը պէտք է հայերէնէ փոխառեալ ըլլայ հին դարուց մէջ:

Մեծ Հայոց բարբառներուն մէջ ալ կան այսպիսի բազմաթիւ բառեր որք ուշադիր քննու-

թեամբ կրնան ճանչցուիլ իրրեւ աղջուոր եւ օրինաւոր: Տեսնենք քանի մը օրինակ:

2ԱՆ2 = պտղոց չուտուելու մասերը, (կեղեւ, կորիզ, մաշկ) որոնք քամոցէն “չեն անցնիր”:

2ԻՐ = չորցած պտուղ ունէ տեսակէ: Ակնայ բարբառով կ'ըսուի “պարկուկչոր”, “սալորչոր”, “խնծորչոր”, եւայլն, որոնց ամենուն տեղ ՄԵԾ Հայք ընդհանուր չոր բառը “չիր” եղանակաւորեալ ձեւով կը գործածեն:

ԿԻՑՈՒՐ = մարախ. այսինքն ցորեն, գարի, կանաչեղէն, բոյս “կտրող”։ Պատուական բնիկ հայերէն մը, մինչ “մարախուր” փոխառեալ է:

ԽՌԴՒԿ = պէպէք մանկանց. քուրքէ, doll: Ակնցիք “տիկին”, կը կոչեն զայն. իսկ բառարանները կը յիշեն “պաճուճապատանք” գրաբարբառը, որուն հնգավանկիսոշորութիւնը երբեք չպիտի թոյլ տայ մանուկներու աշխարհը մուտ գտնել: ՄԵԾ Հայոց “խոծիկուք պանչելի հայերէն է, զի “խուռն”, “խոնեմ”, “կուեմ”, բառերուն արմատէն շինուած է եւ կը նշանակէ խոտով կամ ուրիշ նիւթով իւճողուած, լեցուած, կոռուած եւ մարդու կամ անասունի ձեւ տրուած խաղալիկը: Խոծիկը կուոք (կոածոյ) բառին լծորդ մ'է, եւ կրնայ ուղղագրուիլ ԿՈՒԽՌԴՒԿ:

ՄԱԺԵԼ = ձեռքով շոյել, շփել: Յայտնապէս *մարժել հնագոյն ձեւէ մըն է ելած՝ բառին թօժափմամբ: “Ճարժէն նմանապէս ելած է “ժաժ”, (Ա.): Մաժել-ը ֆռանսերէն massage, masser բառին հնչումն եւ նշանա-

կութիւնը միանգամայն ունի, այնպէս որ կրնար կարծուիլ թէ ֆռանսերէնը հայերէնէ փոխառեալ ըլլար. Երկու բառերուն համանմանութիւնը բոլորովին դիպուածական համարելով հանդերձ՝ կ'ախորժինք նմանութենէն եւ որախ ենք որ գաւառականը նոր հայերէնին կը հայթայթէ ընտիր գիտական բառ մը. Տ-ԺԵԼ = masser; Տ-ԺԱՆ+ = massage; Տ-ԺԱՆ = masseur; Տ-Ժ-Բ-Ա-Յ-Ռ-Ի-Ց = massothérapie.

ՓԱԹ = պատիկ, անգամ, հեղ, (տճ. Ք-Բ-): Կ'ըսուի, զ.օ., “Հինգ փաթք գացի եկայ, : Ասիկա մեր գաստական պատիկ, թն վրայ լցու կը սփռէ: «Պատելո», պատամելո, եւ «փաթաթելո». Նոյն արմատի տարրեր ձեւեր են: Ուրեմն պիտի կրնանք արդի հայերէնով ըսել, զ.օ. — “Երեք փաթք թուղթ դիր վրան.» “չորս փաթք օծէ.» “մանուկին կուրծքը բամպակով պատեցէք երկու փաթք.» Եւայլն:

ԼՈՐՏՈՒ կամ լորտնուկ = խխունջ: Զարմանալի կաղմով այս բառը անձանաշելի երեւոյթ մ'է առած - սկզբնատառին յապաւումովը. պէտք է ուղղագրել «լորտուկ» կամ «լորտուն», զի՞ «ոլոր», եւ «տուն», արմատներէն բարդուած է, գործ հանձարեղ երեւակայութեան:

Բալուցոց “**ԶԱՓԱՄ**, որ ցանկ, ցանկապատ կը նշանակէ, ոսկի բառ մ'է, “չափ, արմատէն, եւ կաղմով նման է կոպար, համանիշին: Նոյն գաւառականն ունի **ՏԻ-ՄՈՐՄ** (տոմաթէս) բառը, որ տի-կինի նման աղնուատոհմ հայերէն է: Իսկ ՓԱԹ միավանկը, ցոլք նշանա-

կութեամբ, կը յիշեցնէ Աանեցւոց ՓԱՌ-ը, որ
է անիւին իւրաքանչիւր թեւին անունը: Այս
օրինակին մէջ եւս “փառք” (ցիօւց) վերացա-
կան իմաստով բառին նախնական թանձրացեալ
առումը կը տեսնենք իրրեւ ցոլք եւ ճառագայթ:

Չմոռնանք Ակնցւոց “ԱՆՏՈՒԽԻ, բառն որ
բանասէրները շիրոժած է երկար եւ սակայն
պարզապէս կը նշանակէ “անտուն”, այսինքն
որոշ “տուն, երու չբաժնուած երգ: Իրգէ ան-
տունի, ներու կազմն այդպէս է. քառեակներու,
վեցեակներու, երկեակներու բաժանում չունի,
այլ կ'երկարի ազատ եւ անորոշ կերպով: Ու-
նինք ուրեմն քերթողական արուեստին վերա-
բերեալ ընտիր բառ մը “անտունի, ին մէջ, որ
գոյականաբար կը վարի, ինչպէս “անկուտի,
բառը, սակայն կարելի է նաեւ ըսել “անտունի
քերթուած, կամ “ոտանաւոր”:

80. (Գ.) Երրորդ դաս մը կը կազմեն այն
դաւառական բառերը որոնց արմատը ոեւէ ձեւով
մեղի ծանօթ չէ դասական հայերէնի մէջ:
Ահա ասոնք են որ կրնան յոմանց մերժուիլ եւ
այլոց ընդունելի թուիլ: Յամենայն դէպս ասոնց
յախուռն մուտ տալու չենք արդի գրաւորին մէջ,
այլ խիստ քննութեամբ եւ վերապահօրէն ըն-
տրել լաւագոյնները: Այս կարգին մէջ են Ակնայ
բարբառէն զըստուլ, հըսլ, հունել, ունինէլ, ուժէլ,
սոս, սուլ, սուլ, սոսուլ, սոսուլ, սոսուլ, սոսուլ, սոսուլ,
տիւլ, լուկուլ, ԼՓՈՒՑՆԵԼ, ՇՓՈՒՑՆԵԼ, հուլ,
նոնել, հուր, տոտել, ոտուլ, ունի, նոնի, ունի,
ունիւր, ունունիլ, բուտել, բուլ, բուլ:

Քուտե՞ւ, Քուլընուել, Քոսիտոյ, Քոբնաւ, Եկէտ, Անիւռուլ,
Բոշիուլ, Աւելիեխոււլ, Ժիուուլ, Լինիլ, Ամ, հողըտի, Խու-
շած, Խժըրի, Խուխել. Խժիժուկ, Տորիլ, Տօիր, Տօըրի,
Տշուել, Չիու, Չուշն անել, Չուշուլ լինիլ, Չու-
անել, Չուր, Պճլոււլ, Չուրի, Տողալու, Պուլ, Պուիլ,
Պուուր, Պըրի, Տ-Շուկ, Գուշուլ, Չուի, Ալլիկ, Գլուի, Վ-
ճիկ, Ստուրի, Շուտի, Վշչտ, Խովի Բշի, Չվեռի,
Բուռուլ, Բունաւ, Բունբուն, Բունբունաւ, Կումու:

Այս բոլորը, բաց ի թերեւս մէկ քանիէն,
օրինաւոր եւ աղուոր կազմով եւ որոշ նշանա-
կութեամբ Հայերէն պատուական բառեր են.
Ծատերը բնաձայնական ծագում ունին, սակայն
գեղցիկ են եւ բացատրուն, ոմանք կը թուին
ինծի դասական Հայերէնի բառերուն օրինաւոր
եղանակաւորումներն ներկայացնել, զ. օ.

ՏՔԱԼ. == ՀԵՃԵԼ: Գրաբար “տք-նիմ” ին.
մէկ պարզ ձեւն է. ըստ իս “տքնիմ” ը քուն,
(տքուն) արմատին Հետ գործ չունի, այլ բնա-
ձայն մ’ է ինչպէս տքալ-ը:

ԲՈՒՆԲՈՒՆ. == Երկու կամ աւելի հոգիէ
բաղկացած խմբակի մը մտերմական (լուրջ)
խօսակցութիւնը որուն ձայնը կը լսուի բայց
իմաստը չի հասկցուիր քիչ մը հեռուն գտնուող-
ներէն: “Բունբուն” մը կայ մէջերնին, կ’ լսուի:
Բայն է “բունբունալ:” Այս “բուն” ձայնը,
ըստ իս, գրաբար “բան” ին եղանակաւորումն
է, ձայնի եւ իմաստի կրկին տեսակէտներով, եւ
է ամենապատուական ոսկի բառ:

ԴԲԵԼ եւ ԳԲԵԼ կամ գփել որ է մարդ
մը բոռունցով գանել կոնակին վրայ (կամ

կուրծքին) գրաբար “դոր” եւ “կոփ” ընաձայն-ներուն նման են: Թա՞վել-ը թնդամ-ի լծորդ է: “Միղծ-ը՝ տիղմ-ի ուրիշ մէկ ձեւը: ԿՈՒԽԻԼ, որ է պատի մը ծռիլը շէնքին ծանրութեանը ներքեւ եւ ուր կամ ուռ մը ցոյց տալ, կրնայ “կոր” (ծուռ) արմատէն ըլլալ, կամ “կոխուիլ” ձեւէ մը խտացած ըլլալ: ՏԾԻԽԻԼ-ը ա-նասունին բեռան տակ կքիլ եւ իյնալն է, եւ նման է նախորդ բառին: ՏԾԻԽԻԼ է ան տղան որ խաղի մէջ գժուարութենէ դիւրաւ կ'ընկճի: ՆԵՇԻԿ, որ կը նշանակէ չնչին իր մը, գյզն պէտք մը, (մէկ ննիկէն ետ չի մնար), կրնայ գրաբարի “նանիր” էն ըլլալ (նանրիկ.) կամ անոր “նան”, արմատէն: ԳԼԹԻԿ, որ խոշոր տե-սակ մը թութի ածականն է (ԳԼԹԻԿ թութ), կրնայ գլուխ բառին նմանութեամբ կոչուած ըլլալ: Բուալ-ը, դեռ խօսիլ չկրցող մանիկնե-րուն երգի նման ձայն արձակելը, իրը ինքն իրեն խօսելու առաջին փորձը, աղաւնիներու նմանօրինակ ձայնէն առնուած է: ՄԹԸԽԻԿ, որ է դիւրազգայ, ընդմտատար, շուտով ցաւող եւ տիրող, Սամոյ բարբառին ծանօթ հառն (կղակ) արմատէն է: Իրօք Սասունցիք հ-ՇԱԽԻԼ կը կոչեն վշտանալ, ընդ միտ տանիլ, ցաւիլը: Ուրեմն Դ-ԸՐԻ-ը Ակնայ տեղական ստեղծագործում մը չէ, այլ կազմուած է արմատէ մը զոր Ակնցիք չեն ձանչնար: “Մթորիկ, է այն որ դիւրաւ “չէ հրէն կը կախէ, ” մուռթ կ'ընէ: ԽԶԻԿ ԲԶԻԿ զոյգը նուրբ բացատրութիւն մը կ'ընծայէ, զի ընկերային տեսակէտով մեծարանքի անարժան

Համարուողին կ'ըսուի. «մենք խզիկն ու բզիկն էինք որ գոնէ սուրճ մը չբերին»:

ՔԹՆԻԿ = ամենափոքր իր, մասն, պատառ: «Քթնիկ չեմ ի տար անոր:», նաեւ «քինթ», «քնթոտ», բառերէն որ կտաւեղէններու վրայ փոքր անհարթութիւն, դուրս ցցուած դոյզն գնտիկներցց կու տան, (եւ այս «քթնիկ» անոնց հետ կապակցութիւն ունի հաւանօրէն), յայտնի է բառին հայկազան պատուականութիւնը. անգլիերէն համանիշն է speck.

ՓՍՏԵԼ = ձեռքէն սահիլ իյնալ, իրը փախչիլ կամ խոյս տալ: Ձեռքին մէջ բոնելու առարկայից վերաբերութեամբ միայն կ'ըսուի. ափսէ մը, բաժակ մը ձեռքէն կը փստէ: ՓՍՈՒԿ ածականը թելի համար կը գործածուի, եւ կը նշանակէ թէ գործածելու ատեն իսկ կար կարողին ձեռքին մէջ կը կտրի, դիմացկուն չէ: ՄՌԹԵԼ եւ ՔՐԹԵԼ հոմանիշն են եւ կը նշանակեն խոշոր եւ անփոյթ կերպով կար կարել:

ԼՓԸԹՑՆԵԼ = չափազանց արագ եւ անհասկանալի կերպով խօսիլ կամ կարդալ:

ԾՓԸԹՑՆԵԼ = անձրեւ գալ մեծ եւ աղմկալից սաստկութեամբ: «Ծփոտուք»ն է տարափը:

Ակնայ բարբառին վերոյիշեալ բնաձայնական բառերուն նման օրինակներ շատ կան ուրիշ բարբառներու մէջ ալ: Սասուն, Մուշ, Վան՝ երախան ՃԻԺ կ'անուանեն. ՃԻԺ ՊԻԺ կը նշանակէ մանկտի, այսինքն լացող, ձայն հանողներ: ԱԺԱԼ = մանուկներու ՃՂԵԼ: Հողէ

Նեղ փողով փարչը զօր Ակնցիք Շիշլ կը կոչեն,
Մշեցիք ԲՂԲՂԻԿ կ'անուանեն, ինչ որ աւելի
հայկական է: Այնթապի մէջ ամեն լեզուով
իւնիստ կ'անուանեն փայտէ ոտնամանը. Մոկաց
հայ լեռնականք ալ իրենց կօշիկը, որուն ներ-
քեւը գամով պատած է, ՔԱՊ-ՔԱՊ կը կոչեն:

Ակնայ բարբառին կասկածելի եւ քննու-
թեան կարօտ բառերուն կարգէն են բուշի,
հողլուքի, լուլ անել, լուլ-լ ըլլալ, չոր, +րէ+,
+ռուր, դէ՛, նէ՛նէին-լ, +ռունիլ:

Սասնց բարբառին բուժ-ը, որ է կարճ
գուրպա, կրնայ քրդերէն կամ պարսկերէն
ըլլալ (սէր-քօշ. փա-պուժ): Ճոնուտի = դիակ,
շիւլտի = ապտակ, նոյնպէս կասկածելի կեր-
պարան կը ներկայացնեն:

81. Արդի հայերէնը աւելորդ համանիշ-
ներով ծանրաբեռնելունպատակաւ չէ որ գա-
ւառական բառեր պիտի մուծանենք հոն. ամեն
նորընկալ կամ նորագիւտ տարր պարտի իրա-
կան ոյժ եւ շնորհ մը բերել: Կան գաւառական
ենթաձեւեր որք հայ են եւ ուղիղ, բայց չենք
կրնար զանոնք դնել ի տեղի կամ առընթեր
հանրածանօթ դասական ձեւերուն, զ. օ քողոն,
մանիկ հանիկ, պշու, խոնինու, փոխանակ ըսելու
քողոն, մանուկ, պշուու, խոնու:

Աչքի կոպերն եղերող մազերը դասական
հայերէնը ուրբե-նուն+ կը ճանչնայ. Ակնայ բար-
բառը կը կոչէ զայն Ռունին-լ, որ շատ գործածա-
կան է արդի հայերէնի մէջ. կարճ եւ աղուոր
ու պարզ է: Մեծ Հայք կը կոչեն զայն Ռու-

Ռուկ (Վան). Ռէբուկ (Սասուն). Ռէլէկ (Բասեն). որոնք աւելորդ ձեւեր են եւ անընդունելի:

Ակնայ գաւառականն ունի շւտք (շնիք՝ այլ գաւառականի մէջ), որ արդի հայերէնի մէջ մուտչէ գտած եւ ոչ ալ արժանի է մուտ գտնելու իր այդ ձեւով։ Իր սկզբնական ձեւը անշուշտ և ձայնաւորը կը պարունակէր — *շոլորի (լու. collumը վկայ), վերջէն եղած ըլլալու է *շոլլի, (բ-էն լ-իւնի փոխուած. տես 10). եւ վերջապէս այժմու շոլին ձեւին յանգած։ Ճիթը բնիկ հայէ, բայց քիչ կը գործածուի։ Պարանոց (որուն պարան արմատը կը պատասխանէ շոլորիին) եւ վերջու երկու գասականները արդի հայերէնի մէջ սովորական դարձած ըլլալով՝ “շոլին”, եւ “Ճիթը աներեւոյթ ըլլալու կը միտին։

Գասականէն ունինք շրինուն+, եւ գաւառականէն պարան+, երկուքն ալ յոգնականաձեւ բան մը կը շահինք Սասույ ՊՈՒՌԻԿ-ը եւս որդեգրելով։ Սասունցիք կ'ըսեն վերին պարան, (լեվր սովորական ճշգրիտ բացատրութիւններուն կը համապատասխաննեն։

Կը գտնուին նաեւ բառեր որք թէեւ բնիկ հայ կազմ ունին եւ պարզ են, սակայն չենք կրնար հայերէն լեզուին, հինին ու նորին, ընտելու սովորական բառերուն տեղ դնել։ Զենք կրնար պաղնիք, բանապան (բանտ), լողան (բերան), անունները ընթացիկ գործածութեան բերել. այս կամ այն գաւառի մէջ նորակերտուած բարդերու երեւոյթն ունին ատոնք, եւ

չենք կրնար ընդունիլ սկզբամբ որ լեզուին հին
եւ բնիկ բառերուն տեղ նորանոր, թէ եւ ըլլայ-
ին այլապէս անըստգիւտ, բառեր յօրինուին ու
գործածուին։ Լեզուին պատճական մոռնիւնը պահ-
պանել պարտինք որքան կարող ենք։ Անոր հիմ-
նական բառերուն հետ պատկառանքով վարու-
ելու ենք։ Չենք կրնար “բերան,,ի տեղ “լող-
տուն,, ըսել, կամ “կարմիր,, ի տեղ հնարել
“ջերկուն,, բայց կրնանք “փափկակեր,, ի
տեղ “ոսկեփորիկ,, ըսել, եւ կամ ազատ զգալ
զմեղ թէ “կարգալոյծ,, եւ թէ “կարգընկէց,,
ըսելու։

82. Գաւառաբարբառ մը ոչ միայն ընտիր
անհատական բառեր կրնայ հայթայթել մեզի
այլ եւ լեզուական լաւ միտումներ, հին աւան-
դական նախասիրութիւններ ծանօթացնել, եւ
զինքը յօրինող ու խօսող ցեղին հոգեկան յատ-
կո թիւններն արտափայլել։ Այս տեսակէտով
պահ մը քննենք Ակնայ բարբառ։

(Ա.) Ածանցական մասնիկներու տեղ յա-
ձախ բառ մը կը դնէ, եւ բարդումի նախասիրեալ
կերպեր ունի։ “Արան,, “անոց, մասնիկներով
ածանցեալներու տեղ՝ տուն, ով բարդեալները
իրեն աւելի ընտել են. զ. օր. հունվարուն, փու-
շապառուն, դպրապառուն կամ վարժապառուն, (ամարապառուն,
յմբապառուն) քան հունվարուն, փուշապառուն, դպրաց, (ա-
մարապառուն, յմբապառուն կամ յմբաց)։ Ունի նաեւ մանապառուն,
եւ պիտի ըսէր ընթերցապառուն մանաւանդ քան ըն-
թերցարան։ Իսկ պղտիկ առարկաներ նշանակելու
համար “արան,, կամ “անոց,,ի տեղ կը դնէ “ա-

ման,, բառը. այսպէս ունի աղաման, գերաման, ինչաման, իրաման, շաման, որնաման:

Կը սիրէ նաեւ “ընկեր,” բառով կազմել այն բարդերը որոնք դասականին մէջ կամ հետեւու ղութեամբ յօրինուած են “կից,ով. զ. օ., իւնինիւր, տառնինիւր, նեռնինիւր կ’ըսէ փոխանակ իւնինիւր, տառնինիւր, -ջանից ըսելու. եւ պիտի սիրէր ըսել էռնինիւր, մոռնինիւր, էռրծնինիւր, ուորընինիւր, ներնինիւր, քան թէ էռնինիւր, մոռնինիւր, էռրծնինիւր, ուորնինիւր, -շենուունինիւր. (գիտել որ labourerին համապատասխանող հայերէնը “հերկել,” է եւ ոչ թէ “աշխատիլ”):

83. (Բ.) Միւս կողմէն կը սիրէ կարճ բառերը, եւ պզտիկ մասնիկները: Մասնաւոր ուշադրութեան արժանի են արմատները որք Ակնայ գաւառականով կը ներկայանան մեզի մերթ իրրեւ նոր արմատ, մերթ իրրեւ ծանօթ արմատի մը հին բայց անծանօթ մնացած ընկերը. ինչպէս ԿիՊ, ՑՈՒՐ, ՓԱԽ, ԲՈՒՂԵԽ, ՕԳ, ԽԻՊ, ՀԱՐ, ՔԻՍ (27:)

Սքանչելի են նաեւ արմատներէն + մասնիկով շինուած կարճ բառերը: Յոգնակի շինող +ն է, բայց հոս գոյական կը յօրինէ ուն, ունին մասնիկներուն նշանակութիւնը աւելցնելով արմատին. զ. օ. ՀՈՒՐՔ (բորբոքումն.) ԵՌՔ (եռումն ըսելու տեղ.) ԱՌՔ (գնումն.) ՈՌՔ (յատակ.) ԽԱՉՔ (երկու, երեք կամ աւելի ճիւղերու բաժանումն բնոյ.) ԿԵՐՔ (փոտութիւն.) ԿԱՊՔ (կապումն, բլում.) ՀԱԼՔ (հալումն ձեանց.) ՀԵԽՔ (asthme, հեւումն.) ՈԼՈՐՔ (ոլորումն,

սրունք.) ԲԱԺԻՆՔ (բաժանումն.) ԵՐԿԱՅՈՒԹՅԱՔ (երկայնութիւն.) ԼԱՑԻՔ (լայնութիւն.) ԼՎՑՔ (քար, հող եւ այլն լեցուելով կազմուած տեղ, միջոց.) ՏԵՍՔ (երեւոյթ.) ԲՈՑԼՔ (եօթն աստեղաց համաստեղութիւնը.) ԽԱՂՔ (խայտառակութիւններ.) Ասոնց նման են դասական եւ գաւառական բառերու ամբողջ հոյլ մը, ինչպէս ԴԵՐԻ, ԴԵՐԻ+, ՀԵՐԻ+, ՀԵՐԻ+, ՀՄԱՐԻ+, ՀՄԱՐԻ+, ՀԵՐԻ+, ԿՈՂՔ, ԿՈՂՔ, ԿՈՂՔ, ԿՈՂՔ:

Այս բառերը նիւթական բան մը, կամ անոր հետ կապակցեալ յատկութիւն մը ցոյց կու տան, մէկ քանին սակայն վերջէն առած են վերացական նշանակութիւն, ինչպէս ԽԵԼՔ, միտք, ձիրք, կիրք, փառք, պարտք, ցուցք, հնարք:

“Զօրքը դասական լեզուով կը նշանակէ զինուորաց բանակ, իսկ Ակնայ բարբառով “զօրքութիւն,, որ աւելի նախնական առումն է բառին. այսպէս կ'ըսուի — “ես անոր զօրքը տեսեր իմ, . “զօրքը ցոյց տուաւ,,. “ծառայ մեռնիմ (Առւրբին) զօրացը:”

84. (Գ.) Ակնայ գաւառականը կը սիրէ բաղադրեալ բայեր գործածել (30): Ասոնց մէկ մասը արդէն ընտելացած են արդի հայերէնին, ինչպէս ԱՌԱՆԻ ԵԼԵԼ, ԴԱՆ ՀԱՆԵԼ, ՀԱՆ ԵԼԵԼ, ԲԵՐ ԵԼԵԼ ԲՐԵԽ ԸՆԵԼ, ՃՈՒ Ք-Լ, ԵՄԱՇ ԸԼՄ-Լ: Քանի մը հատ ալ գրաբարէն առնուած են, ինչպէս ՀԱՐ ՊԱՆԵԼ, ՀՁՐ-ՔԵԽ ԸԼՄ-Լ, ԵԵԼՄ-Ք-Ք ԸԼՄ-Լ, Է ԵՎ ԲԵՐԵԼ, Է ՔԵՐ ՀԱՆԵԼ, Է ՔԵՐ-Ք ՀԱՆԵԼ, Է Ք-Ք Ք-ՆԵԼ, ՊԵՐ ՊԵՐ-Ք-Ք ԸԼՄ-Լ, ԱԵՐ-Ք ԱԵՐ-Ք ԸԼՄ-Լ (soute-

nir.) ոմանք կը համարձակին ըսել նաեւ է բոլորնեւ, է բոլորնեւ, յուշ ածեւ, եւ այլն:

Հատեր կը խրտչին այս վերջին ձեւերէն որք է նախդիրն ունին, եւ ոռւսահայ գրողներ կը միտին ըսել մինչեւ անգամ “գործ գնելու” Տաճկահայ գրողներէն շատերը, մանաւանդ մատաղ գրողները, որոնք աւելի կը սիրեն հայերէն լեզուն եւ բառերը նորէն շինել քան սորվել, անգադար կը յերիւրեն երկարածիգ եւ միաձոյլ բայեր փոխան բաղադրեալ բայերուն, իբր թէ անջատ բառերէ կազմուած բայը նախնական եւ բարբարիկ բան մը ունենար իրենց աչքին¹: Սակայն հւրոպական մեծագոյն լեզուներուն մէջ յոյժ ի պատուի են անօնք եւ յաճախեալ, զի սքանչելապէս կը ծառայեն բացատրութիւններուն պէսպիսութիւն եւ նուրբ երանգներ տալու: Անգլիերէն լեզուին բայերուն ճոխութիւնն ու նբրութիւններն այս հնարքով ձեռք բերուած են մեծ մասամբ. զ. օ.

To sit = նստիլ.

To sit up = պառկած տեղէն ելլել նստիլ:

To sit down = 1. կայնած տեղէն վար նստիլ. 2. գոհ ըլլալ. բաւ համարիլ. վար նստիլ:

To look = նայիլ.

¹ Զ. օ. կ'ըսեն “գնտակահարելո” (գնտակահար ընել.) “մատնանշելո” (մատնանիշ ընել.) պարարտագօրնալ, աշխարհահռչակել, նոյնակէս եւ երկարածիգ ու անձահ գոյականներ, ածականներ եւ այլն, զ. օ. փաստազիկութիւն, եկեղեցակողոպտութիւն, նկարագրասնանկ, մարմնամարզարան, փախուստախնդիր, սպաննագործ, խօսելախտ, որոշագրականութիւն եւն:

To look for = փնտռել.

To look up = 1. վեր նայել: 2. օրինակին հետեւել: 3. քննել, նորէն աչքէ անցնել:

To look down = արհամարհել.

To look after = հոգ տանիլ, աչքը վրան ըլլալ մէկուն (տղոցը):

Ֆռանսերէն լեզուն եւս վայելուչ եւ նուրբ բացատրութիւններու առատայորդ աղբիւր մ'ունի բաղադրեալ բայերուն մէջ, որոնք աւելի յաճախ նման են հայերէն ձեւերուն: Զ. օ. venir en aide = յօգն գալ: Mener à fin = ի կատար ածել: Mettre en oeuvre = ի կիր արկանել, ի գործ ածել: Prendre pour savants = առ գիտունս ունել: Se porter à la débauche = բերել ի ցոփութիւն: Se mettre en colère = ի ցասումն գալ: Կուրբ բացատրութիւններ են որ այս կերպով կը յօրինուին — mettre la femme en sa tutelle. — Mettre la nature à la question. — Tenir l'imagination en bride եւայլն, եւայլն:

Հայերէն լեզուին էական դիմագծերէն մէկն է այսպիսի բաղադրեալ բայերու առատութիւնը: Ակնայ գաւառականը հաւատարիմ մնացած է այս միտումին (30): Շատ դէպքի մէջ միակտուր բայը անգործածելի է, թէեւ հասկանալի, այլ միայն բաղադրեալ ձեւը. զ. օ. Ակնցին չ'ըսեր ինունել, շբունել, հունչել, ունիտրել, անունել, իսյունունել, որուունդել, հաւանել, այլ ոկտ անել, Յերերն լընիլ, 2հք լընիլ, ՄՏԻԿ անել, ԽԱՊՔ անել, ՍԻՐՏ ԴՆԵԼ, ՓԱԽ ԴՆԵԼ:

Այն գեղեցիկուն մէջ ուր երկու ձեւերն
ալ կը դտնուին, երանգի որոշ տարբերութիւն
մ'ունին. զ. օ. չեւ կը նշանակէ ուռեցքին փա-
րատիչը, իսկ չ+ լնեւ կը նշանակէ չքանալ:
Կործէն = ամանի մը գլխիվայր շրջելն է, իրն
լնիւ = ի գերեւ ելլել, բարոյական մտօք կոր-
ծանիլ: Համբերէն լայն առում ունի, “տարի
մ'ալ համբերէն” իսկ “ճռճռ անել”, կը նշա-
նակէ չգանգատիլ երբ տրտնջելու պատճառ
կայ: “Գռճռաւ”, եւ “դրճռ անել”, բոլորովին
տարբեր առում ունին:

Դիտել պէտք է նաեւ թէ բաղադրեալ
ձեւը ընդհանրապէս աւելի ուժեղ եւ աւելի
նկարուն է քան պարզը. “գան հարկանել”,
“պար առնուլ”, “կայանք մի տալ”, աւելի են
քան “գանել”, “պարել”, “որոշել”:

Դիտել նաեւ այս ոճաւոր բացատրու-
թեանց փափկութիւնը, նրբութիւնը որ այլա-
պէս չէր կրնար արտայայտուիլ: “Ի հաւանու-
թիւն ածել”, խօսքը կարծես թէ գործողու-
թեան ծանրութիւնը, գժուարութիւնը, եր-
կարութիւնը կը նկարէ, ինչ որ միաձոյլ
“հաւանեցուցանել-ը չի կրնար: Այսպէս ան-
թիւ գէպերու մէջ լեզուն իր կարելիու-
թիւններն կ'իրականացնէ շնորհիւ այս բա-
ղադրեալ ձեւերուն. զ. օ. “ածել զժողո-
վուրդն ի գիտութիւն անցիցն անցելոց”. “ի
սէր եւ ի համերաշխութիւն գալ”, “բերել
ի կամս ուրուքն ունին մասնաւոր շնորհք մը
եւ ոյժ:

Ուրեմն մեր լեզուին ոգին եւ զօրութիւնը պահպանած կ'ըլլանք եթէ գաւառականին բոլոր բաղադրեալ բայերը մացնենք արդի հայերէնին մէջ, եւ գրաբարէն ալ առնենք լիաբուռն այն բոլորը որ նախդիրներու խրթին գործածութիւն չի պահանջեր: Ճատ վայելուչ եւ դիւրիմաց է ըսել “գալ ի կոիւ.” ածել զքեղ ի պայքար ընդդէմ բոնապետութեան. “հակառակորդ ցեղերն յեղայրութիւն եկան հուսկ ուրեմն. “սահմանադրականք յաջողեցան զվեհապետն ածել իրենց ի կամս, կամ “ի համաձայնութիւն:” Սակայն չպիտի ըսենք “զահի հարկանել, “ընդ փոշի գալ.” “ընդ գրով արկանել.” “անկանել զբանիւք, եւ այլ դժուարիմաց ձեւով բացատրութիւնները մեր դասականին:

84. (Դ.) Ակնայ գաւառականը կը յորդի փոխաբերական գործածութեամբ բառից: “Արեւին, որ կենաց եւ բարեաց մեծ ու փառաւոր աղբիւրն է եւ բնութեան ամենէն հիանալի տեսիլը միանգամայն — ան որ զգեղեցիկն ու զբարին միանգամայն կը ներկայացնէ — մեր նախնիք ընծայած են կեանքի եւ բարօրութեան նշանակութիւնը եւ բազմաթիւ բացատրութիւններ յօրինած են “արեւ,” բառով: Ահաւասիկ անոր փոխաբերական գործածութիւնները.

Երիւնաբէ՛ լինիւ = շատ ապրիս:

Բարին արեւու լինիւ = օր հնութիւն է:

Արեւու լինիւ = երկար եւ երջանիկ կեանք:

"Արեւոր որ ին սէրես . . ." "Արեւունոր հայուր . . ."
= Աղաշանքի ձեւ:

Ասուսած որեւունոր ուսնապան = ժաղ-
թանք է:

Օր ո՞-րեւ լուես = վաղամեռիկ եղաւ:
Կործուես = վաղամեռիկ:
Արեւոր հորը դնէս = անէծք է (մեռնիս):
Արեւունոր մեռնիս = գգուանք է:
Զառիւր որեւունոր նոր լինք = ի սէր
զաւակիդ:

ԼՈՅՍ բառը, որ արեւու գաղափարին կա-
պուած է, ունի նմանօրինակ փոխաբերական
առումներ, եւ յաճախ սուրախութիւն, կը
նշանակէ.

Աչտ լոյս . — լուսու իւցէ (պատասխան):
Լոյս իւցուոյ լոյս չ որոր — ծախքը կ'ըլ-
լայ, բայց արդիւնք չեւ տեսնուիր:

Աչտ լոյս = գգուանք է:
Երգերուն մէջ ալ այս բացատրութիւն-
ներուն կը հանդիպինք . — "բարով եկար,
զուն բորիւ-որեւ — շ-իւցէր մեր տանն ի
վերեւ:"

Ցիշենք թէ մեր ոսկեղինիկ գրաբարին մէջ
ալ "արեւ, բառը ճիշդ Ակնայ առումներով
գործածուած է. Երդնուու յորեւ թագաւորին.
— յորեւէ որիանեւ (սպաննել), ունունեւ շարեւ-
եւայլն:

Փոխաբերական գործածութիւն շատ
յաճախ է մարմնոյ անդամոց անուններով.
զոր օրինակ.

Գւշի կանել բանի մը = ուշադիր, հոգածուր ըլլալ զբաղումի մը:

Գւշի չունիմ (այս բանին) = Զիս չի շահագրգռեր:

Աչէն ելլէլ, աչը օդնել = անշաճոյ, հաճոյ ըլլալ մէկուն:

Աչ ունիել = ցանկալ:

Քիննը կանեց = տրտմեցաւ, տհաճեցաւ:

Քիննը ինչու = հպարտութիւնը փարատեցաւ:

Քիննը նուռու = առ ոչինչ համարեցաւ (ընծան):

ԱԵԶՈՒՏ ԽԱՌ'Օ = համբերէ. լուէ:

ԱԵԶՈՒ ՀԱԽՆԻ = շատ հլու եւ հեղ է. չընդդիմաբաներ երբեք:

Աէշուս իսկ հասաց = շնչասպառ եղայ (շան նման):

Աէշոյ բանեցնել = կարենալ վեասել մէկուն:

Աէշոյ շեշել (մէկը) = փողձել:

Աէշոնելը նոդեր են = կարողութենէ ինկած է, այլ եւս անզօր է վեասելու:

Բերան բերնէ էն ուսեւր = համախոչ են:

Բերանը բերնին է ուսեւր = ըսելիքը անոր տուն կու տայ, կը սադրէ:

Բերան իսու քայ (տունը) = Մեծ բազմութիւն լեցուած է տունը:

Երես ուսւ — շփացնել:

Երես ելլել — պատկառ անքը կորսնցնել:

Երես չունի՞մ — չեմ համարձակիր, կ'ամ չնամ:

Ավանդ դնել, ի-իել = ուշադիր ըլլալ,
մտիկ ընել:

Շաբաթ = աղաչել:

Կունակ առաջ = օգնութիւն ընծայել:

Կունակ առնենալ = պաշտպան ունենալ:

Կունակ ծեծել = փաղաքչել, քաջալերել:

Կունակ աշուրն է = զօրաւոր ապաւէն
ունի:

Մաս չունի՞մ (աս բանին մէջ) = մասնակից, ձեռնամուխ չեմ:

Որո՞ին առաջ = արհամարհել, մերժել:

Չերտի հանել = սուղ կամ աժան
ծախել:

Չերտի ելու = խուսափեցաւ հսկողութենէ:

(Կ'ուտէ ու) բերանը ի՞ն սըսէ = կ'ու-
րանայ:

Գեղեցիկ եւ բացատրուն փօխաբերութիւններ են նաեւ ՈՍԿԵՓՈՐԻԿ = այսինքն ամենէն թանկ եւ պատուական ուտելիքները սիրող: ՎԱՐԴԵՐԵՍ = վարդի պէս կարմիր եւ աղուոր երես ունեցող:

ԾԱՀԵՆ ԱԶՈՒԲԻ = գեղեցիկ աչքեր ու-
նեցող (թռչնոյն պէս):

ՀԱԻԵՐԵՍ = չամչցող, պնդող (բան մը
ուզելու ատեն):

ԹԱՆԹՈՒՇ = ամենէն անիմաստ բաները
խօսող (զի թանը ամենէն աժան եւ անհամ կե-

բակուրը կը համարուի): Կ'ըսուի նաեւ բառ-
բերան:

ԲՈՒԽՍԻՐՏ — գթասիրտ, որմէ գիւրաւ
համակրանքի արտայայտութիւն կը բղնէ.
զգայուն սիրտ:

ՄՍԿԵՐ — բամբասող: ՔԱՐԳԼՈՒԽ —
որ խօսքը չի հասկնար, փաստը չ'ըմբռներ: —
ՔԱՐՄԻՐՏ — անգութ: ԴԻՌԻՌ ՇԼՌԻՌ = ա-
պուշ: ՑԱԽՄՕՐՈՒՔ (բուրդ մօրուք) եւայլն:

Փոխաբերական է, շատ գեղքի մէջ, գոյա-
կան բառի մը իբրեւ ածական գործածութիւնը.
Հ. օ. ԾՈՎ ՏՈՒՆ = շատ ընդարձակ տուն.
ԾՈՎ ԷԳԻ ԾՈՎ ԱՀՔԵՐ (խոշոր եւ փայլուն
աչքեր): ԱՅՍ ԵՐԵՍ = պայծառ երես. ԱՐԻՒՆ
ԱՐՑՈՒՆՔ = արիւնէ, դառն արտասուք: Ցի-
շենք նաեւ վահագնի “Հուր Հերն” ու “բոց
մօրուք ուը: Աշկայն մեծ զգուշութիւն հարկաւոր է
այս օրինակներուն յախուռն չհետեւելու հա-
մար: Մեր լեզուին մէջ կան շատ բառեր որ թէ
ածական են եւ թէ գոյական, առանց փոխաբե-
րութեան, եւ գոյականք ոմանք կրնան իբրեւ
ածական գործածուիլ նոյնպէս առանց փոխա-
բերական առումի. զ. օ. ասէն գոյական է, բայց
կ'ըսենք նաեւ ասէն ասոնք, փոխանակ ըսելու
ոսկին կամ ոսկեղէն: Նոյնպէս են առէր եւ չէն:
Շէնը շէն է, առէրը զէն է. — շէնը կ'ուտէ,
առէրը կու թըքէ. — շէն անունը աւեր քաղքին
են գրեր. — շէն մնաք: Առ-ը թէ գործի է (Ք-ը)
եւ թէ հատու(ած):

85. Ակնայ բարբառին բառագիտական քննութիւնը այսպէս կ'ապացուցանէ ինչ որ ի սկզբան բանաձեւեցի թէ անոր եւ սոկեղինիկ դասական հին ու ազնիւ հայերէնին միջեւ խնամութիւնը աւելի սերտ է քան ցարդ կը կարծուէր:

Կան փոփոխութիւններ, անշուշտ, եւ շատ են անոնք, որք աղաւաղեր են այս բարբառը, սղման եւ ամփոփման եւ տառից նմանողութեան բազում օրինակներ ուր լեզուն որոշապէս կորուսած է իր աղուոր յատկութիւնները, բայց եւ այնպէս անիկա իր ամբողջութեանը մէջ այնքան ընտիր տարրեր եւ բնիկ գեղեցկութեան գծեր անվթար պահած է որ կրնայ իրաւամբ նկատուիլ քիչ մը աղօտացած պատկերը հին դարուց ոսկեղին հայերէնին:

Չմոռնանք այն կարեւոր իրողութիւնը թէ մեր ոսկեղին մատենագրութիւնը սահմանափակ գրականութիւն մ'է, եւ շատ մը բառեր ու խօսքեր որք կային խօսուած բարբառին մէջ՝ պատեհութիւն չեն ունեցած մուտ գտնել գրաւորին մէջ։ Յիշենք նաև թէ մեր առաջին մատենագիրներն ազնուականութեան չափանիշ մը ըմբոնած էին որով կը դատէին ու կ'ընտրէին կամ կը մերժէին լեզուին տարրերը. չենք կրնար ըսել թէ անոնք երբեմն չսխալեցան այս չափանիշին համեմատ վարուելու ատեն — թէ չմերժեցին մերժ ինչ որ լաւագոյն էր, առաջնորդուելով իրենց ժամանակին կամ ընկերային շրջանակին լեզուական նախապաշարումներէն։

Աեզուին ընդարձակ ուսումնասիրութիւնը այսօր կարող կ'ընէ մեզ եւս հայ ազնուականութեան եւ հարազատութեան չափանիշ մը յղանալ եւ ըստ այնմ ըսել թէ արդարեւ կան շատ մը գաւառական բառեր որք մեր լաւագոյն մատենագիրներէն չգործածուեցան, բայց կրնային գործածուած ըլլալ, գործածուած պէտք էին ըլլալ։ Մենք կը զգանք թէ շուրթն, եւ շոթունք, ոեւէ առաւելութիւն չունին պըռուկն, եւ պոկունք, բառերուն վրայ, օրինակի համար։ Տեսանք դէպքեր ալ ուր գաւառականը մեզի կ'ընծայէ ձեւ մը, արմատ մը, այնքան ընտիր որքան ոսկեղենիկ դասականը, ինչպէս ցուր, եւ լուր, (ցիր եւ լիր)։

Երբեմն դժուար է որոշել իսկ թէ որը, գաւառականը թէ դասականը պէտք է հնագոյն ձեւը համարիլ.

Ակնայ անքստը թէ դասականին անքստը.

Ակնայ խորուրիլը թէ դասականին խորուրիլը.

Ակնայ շոհշոհալը թէ դասականին շոհշոհալը:

Աստահ ենք, ինչ ինչ դէպքերու մէջ, թէ գաւառականն է աւելի վաղնջականը, զ. օ. իւրիանամը քան իւրիմը եւ իսրանքը քան իսրանք։ Փառ, եւ զօրք, կը վկայեն թէ գաւառականին մէջ երբեմն բառին նշանակութիւնը աւելի հին ու նախնական առումն ունի քան գրաբարին։

86. Եղբակացութիւնը ուր կը բերեն
զմեզ այս գիտողութիւնք այն է թէ գաւառա-
կան բարբառներու շատ մը այլազան ու պէսպէս
երեւոյթներու խորը կը մնան միութեան հիմնա-
կան գծերը, եւ թէ մեկ հայերէն լեզու կայ, որ
ոչ գրաբարն է եւ ոչ աշխարհաբարը իր այս
կամ այն փուլին մէջ, եւ թէ հայ լեզուին ճոխ ու
աղուոր ամբողջութիւնը ճանչնալու համար հարկ
է բոլորը ուսումնասիրել։ Շատ բազմաթիւ են
այն հարազատ բառերը որք գրաբարին անծա-
նօթ են եւ որոց շնորհիւ միայն կարելի է հայ
լեզուին կատարելութիւնն եւ մեծութիւնը
չնահատել եւ մանաւանդ կարենալ սատարել
անոր անդրագոյն կատարելութեանն ու մե-
ծութեանը։

Գ Լ Ա Խ Խ Թ .

Գ. Ա Ր Դ Ե Հ Ա Յ Ե Ր Ե Ն Ե + Ե Ր Ա Կ Ա Ն Ե +
Ա կ ա ն ը :

87. Դժուար խնդիր մ'ունինք մեր առջեւ։
Գաւառաբարբառներուն մէջ կը գտնուի՞ն ար-
դեօք քերականական այնպիսի հանգամանքներ,
որոց ներմուծումն արդի հայերէնի մէջ հար-
կաւոր է անոր կատարելագործմանը կամ նպաս-
տաւոր անոր վայելութեանը համար։ Նախորդ
դլխուն մէջ շատ մօտ եկանք այս խնդրոյն երբ
բաղադրեալ բայերու վրայ խօսելով ըսինք թէ
պէտք է գործածել արդի հայերէնի մէջ, եւ ոչ
վախն ի վախ, նախդրով կազմուածներն ալ,
զ. օ. սի մտի պահել, սի համերաշնութիւն

գալ, «յաջակցութիւն ածել», «յընտրութեանց երեխն իշնալ,» եւ այլն:

88. Արդի հայերէնին շարադասութիւնը ամենալայն ազատութիւններ կը վայելէ, եւ կրնայ այս նկատմամբ եղական լեզու մը համարուիլ: Ազատ է սեռի խնդիրը բայէն առաջ դնել կամ վերջը, նցնպէս ենթական: — Գերանուն ենթական դնել կամ զեղչել. — Ածականը գոյականին նախադաս ընել կամ յետադաս. — Յատկացեալին նախադաս կամ յետադաս կարգել. — բաղադրեալ բայերուն երկու մասերը իրարմէ զատել կամ ոչ. — Որոշեալ հայցականը և նախդիրով կազմել կամ առանց անոր. — Խօսքերը, երբ բարդ կազմունին, շրջուն ձեւով յօրինել կամ վերլուծական կարգով:

Արդի հայերէնի ազատութեանց այս արտակարգ ընդարձակութիւնը զեղծումներու գուռը լայն կը բանայ գրողին առջեւ, ինչպէս որ ծայրագոյն նրբութեանց պատեհութիւն կ'ընծայէ զգուշաւոր եւ ճաշակագէտ հեղինակին:

Շարադասութեան այս անօրինակ ազատութիւնը պահ մը դիտենք պարզ նախադասութեան մը վերայ. զ. օ. «Կ'ոռ-դէ՞» յերտեր լուս:

Այս խօսքը տաճկերէն, ֆրանսերէն, անգլիերէն, գերմաներէն լեզուներով կ'ըսուի որոշ եւ միակ շարադասութեամբ մը.

Տաճ. Էլէրիմի եայգամագ իսթէրիմ.

Phi. Je voudrais me laver les mains.

Անգ. I should like to wash my hands.

Գերմ. Ich wünsche meine Hände zu waschen.

Այս օրինակաց իւրաքանչիւրին մէջ բառերն իրենց որոշ տեղերէն չեն կրնար խախտիլ: Իսկ հայերէնը ընդունակ է, հռետորական շեշտին համապատասխանելու եւ իմաստին կատարեալ ձշդութիւն տալու համար ութը կամ աւելի այլազան շարադասութեամբ յօրինուիլ.

1. Կ'ուզեմ ձեռքերս լուալ (պարզապէս): Ասոր կը համապատասխանեն վերոյիշեալ չորս լեզուներով բանաձեւուածները: Հայերէնին տարբեր փափկութիւններն ի վեր հանելու համար հարցումներու իբրեւ պատասխան պէտք է դնեմ այլազան շարուածքները:

2. Ո՞վ կ'ուզէ իր ձեռքերը լուալ.

— Ե՛ս ձեռքերս լուալ կ'ուզեմ:

Հայերէնը սովորութիւն չունի էական գերանունը իբրեւ ենթակայ պարապ տեղը գործածելու, այլ կը դնէ զայն միայն երբ որ բան մը կը շահի խօսքին յստակութիւնը կամ զօրութիւնը:

3. Ի՞նչ ընել կ'ուզես.

— Կ'ուզեմ լուալ ձեռքերս:

4. Ի՞նչ լուալ կ'ուզես:

— Զերծերս լուալ կ'ուզեմ:

5. Ո՞վ կ'ուզես որ ձեռքերդ լուայ:

— Ե՛ս իմ ձեռքերս լուալ կ'ուզեմ:

6. (Ո՞Ռ տեղի) երեսներդ լուալ կ'ուզես.
— Իմ յեւ+էւս կ'ուզեմ լուալ:
7. Զե՞ս ուզեր ձեռքերդ լուալ:
— Ես վուշ ձեռքերս լուալ:
8. Զեռքերդ սրբել կ'ուզես:
— Լուալ կ'ուզեմ ձեռքերս:
9. Որո՞ւ ձեռքերը լուալ կ'ուզես:
— Ես էմ ձեռքերը լուալ կ'ուզեմ.

Եւայլն:

Հայ մանկիկը կը սորվի այսպէս միեւնոյն խօսքը բազում այլազան կերպերով շարադրել շեշտին պահանջումներուն համեմատ. շեշտուած բառը միւսներէն առաջ կ'անցնէ, սակայն անանկ շալք մը կը տրուի միւս բառերուն որ խօսքը „ստակ եւ պարզ կը մնայ: Գիտէ նաեւ „ես” ենթական եւ „իմ” ստացականը պատշաճորէն զնել կամ զանց ընել:

Աեր Մանկիկը կրնայ սորվիլ ուրիշ նրբութիւն մ'ալ զոր հայերէնը, եւ միայն հայերէնը, կ'ընծայէ. այն է շ նախդրին գործածութիւնը երբ բառին ուժգնութիւն եւ շեշտ տալ կ'ուզէ. զ. օ.

- Ի՞նչ լուալ կ'ուզես.
— Զձեռքերս լուալ կ'ուզեմ:
— Երեսդ լուալ կ'ուզես:
— Զիմ ձեռքերը լուալ կ'ուզեմ:
— Որո՞ւ ձեռքերը լուալ կ'ուզես:
— Զիմ ձեռքերը:

Սակայն երբ շեշտը ձեռքերը առարկային վրայ չի յնար, առանց և նախդրի կրնայ ըսել, դ. օ.

Կ'ուղեմ լուալ ձեռքերս:
Ես կ'ուղեմ ձեռքերս լուալ:
Ես լուալ կ'ուղեմ ձեռքերս:

89. Արդի հայերէնի շարադասութեան այս ընդարձակ ազատութիւնները կրնան երկու կերպով գործածուիլ: Անհոգ կերպով, անոնք բիւր անձշդութեան եւ տարտամութեան, նաեւ երբեմն թիւրիմացութեան տեղի կու տան. իսկ եթէ ճարտարութեամբ եւ խնամով ի կիր առնուին՝ լեզուն հիանալիօրէն նուրբ ու ճկուն գործիք մը կ'ըլլայ: Պէտք է հոետորական շեշտին ուշադրութիւն ընել, բառախումբերը բնական, այսինքն տրամաբանական կերպով յերիւրել, եւ նախդիրները շատ աւելի յաճախ գործածել: Նախնկատենք նախդիրներու խնդիրը:

Ի կամ յ նախդիրը արդի հայերէնին մէջ ամենէն յաճախ գործածուածն է հիմայ թէ արեւելեան եւ թէ արեւմտեան ճիւղերուն մէջ: Յայսմ Գոռանսերէնի օրինակը զգալի ազդեցութիւն մ'ունեցած է մեր գրողներուն վրայ՝ ընդունելու գրաբարի ձեւը որ եւրոպականին յար եւ նման է, դ. օ.

Ի խնդիր (à la recherche) թշուառներու.

Ի տես (à la vue) զօրաց վաշտին.

Ի յիշատակ (à la mémoire de) իւր մօր.

Ի պատիւ (à l'honneur) Հիւկօյի.

Յաւարս պատարագի (à la fin de).

Հգիտենք թէ ի պատասխանի (en réponse de). Ի՞նչ գրութեան:

Ի գին (au prix de) ամեն զոհողութեանց:

Ի մի բան (en un mot):

Շատեր կ'ըսեն նաեւ “ոգի ի բռին, ” “զէն
ի ձեռին, ” “Հայք ի Ա.Պոլիս, ” եւ այլն: Ոմանք
միայն եւ վախն ի վախ կը գործածեն է նախդիրը
իր ուրիշ կարճ ու վայելու կիրարկութեանց
մէջ, ինչպէս — “կինն է պատուի ունին, ” “Հզօր
է է լուսաւորել, ” եւ այլն:

Զ նախդիրը յարաբերական եւ անձնական
գերանուններուն հայցականին վրայ կը դրուի
սովորաբար. — Մը, վիս, չքեզ, չմեզ, եւ այլն:
Գրողներուն ամենամեծ մասը ատկէ դուրս
գրեթէ երբեք չի գործածեր յիշեալ նախդիրը:

Ըստ նախադրութիւնը յաճախ կը գոր-
ծածուի “համեմատ, ի նշանակութեամբը, քան-
զի կարճ ու վայելու կ'ըլլայ բացատրու-
թիւնը. զ. օ. “ըստ իս, ” “ըստ սովորութեան.
” ըստ հին պարսկական գենի, ” եւ այլն:

Ըստ-ը քանի մը մասնաւոր բացատրու-
թիւններու մէջ կը գործածուի սովորաբար.
— ընդ նախագահութեամբ Ա.Պ. Հօր. ո. “ընդ
հսկողութեամբ. ” “նշանախօսութիւն Օր. Ա.ի
ընդ Պ. Ք. ի. եւ այլն:

“Հանդերձ, ” նախադրութիւնն ալ երբեմ
կ'երեւայ. “Այսու հանդերձ, ” “Հանդերձ պա-
րագայիւք, ” “ընդունելով հանդերձ: ”

Ց Նախդիրը կը գործածուի ինչ ինչ սովորական բացատրութեանց ձեւերու մէջ. “Հայսօր.,” “Հմահ.,” “Հյաւիտեան.,” “Հյագ.,” եւ այլն:

Առ Նախադրութիւնն ալ քանի մը ասութեանց մէջ կը տեսնուի. “առ անկ է.,” “պարտք առ ընկերն.,” “ինդրագիր առ իշխանն.,” “կէտ առ կէտ.,” “բառ առ բառ.,” “խիտ առ խիտ.,” “մաս առ մաս.,”

Ուրեմն գրաբարին կամ հին հայերէնին գրեթէ բոլոր Նախդիրներն ու Նախադրութիւններն կը գտնուին արդի գրաւոր հայերէնին մէջ, բայց շատ աւելի սահմանափակ գործածութեամբ: Անոնց կարճ խօսքեր շինելու կարողութիւնը միայն գնահատած ենք. “մօրը յիշատակին համար.,” “հոգին բերանը առած.,” “փընտուելու համար.,” ըսելու տեղ կարճ ու աղուոր կը գտնենք ըսել “ի յիշատակ մօրն.,” “ոգի ի բռին.,” “ի խնդիր.,” եւ այլն: Ատիկա բաւական գնահատում չէ սակայն:

90. Այդ Նախդիրները շատ կարեւոր արժեք մ'ունին իբրեւ Ճիշդ, յստակ, պայծառ շարադրութեան օժանդակներ: Մասաւանդ մեր լեզուին անծայրածիր ազատութիւններն մասնաւորապէս կը կարօտին Նախդիրներուն ձեռնտուութեանը որպէս զի շփոթութեան եւ զեղծումի առջեւն առնուի:

Կարճ ու պարզ խօսք մը կրնայ հասկանալի ըլլալ առանց զգուշաւոր շարադասութեան, ալ բայց գիտական, բանաստեղծական, իմաստասի-

լական բարդ եւ գժուար մտքեր արտայայտելու ատեն է որ լեզուի մը բարձր ընդունակութիւններն ի հանդէս կու գան, կամ տկարութիւններն երեւան կ'ելլեն։ Մեր գրողները ցարդ լեզուն աղուորցնելու եւ Ճոխացնելու ջանացած են, բայց ճշգրիտ եւ պայծառ շարադասութեան պահանջներուն հազիւ երբեք ուշ գնող եղած է. այս կողմանէ մեր արդի հայերէնը վըիպաւոր է եւ դարմանի մեծապէս կարօտ։

Գուանսերէն խօսք մը անկարելի է երկու կերպ հասկնալ, այնքան ճիշդ ու պարզ, այնքան կանոնաւոր է անոր կազմը։ Ամէն բառ իր որոշուած տեղն ու դիրքն ունի, շարադասական ազատութիւնը յցի սահմանափակ է քերականօրէն։ Անգլիերէնը աւելի իսկ այնպէս է. Գուանսերէնին չափ իսկ ազատութիւն չունի, թէպէտ անոր չափ յստակ ալ չէ։ Մեր ոսկեղինիկ գրաբարը, մեծ ու սքանչելի հրաշակերտ, ունի թէ լայն ազատութիւն եւ թէ կատարեալ յստակութիւն վարպետին գրիչն տակ։ Ու ասիկա գլխաւորապէս իր նոտրէներուն կը պարտի։ Արդի հայերէնն ալ կրնայ ըլլալ ազատ եւ յստակ շարադասութեան սքանչելի տիպար մը եթէ իր պատուական նախդիրներն աւելի յաճախ գործածէ։ Սակայն իր այժմու վիճակին մէջ աւելի ազատ է քան յստակ։ Իրօք շատ խօսքերը կրնան երկու կերպ հասկցուիլ, եւ եթէ անդադար թիւրիմացութիւն տեղի չունենար, պատճառն այն է որ ընթերցողք խօսքին տրամաբանական ընթացքէն կը գուշակեն քերականական

կապակցութիւնները։ Ասիկա աւելորդ յոգնութիւն մ'է։ Լեզու մը, շարադասօրէն, այնքան աւելի կատարեալ է որքան յստակ է, այսինքն, որքան քիչ կը զբաղեցնէ իր քերականութեամբը ընթերցողին միտքը, եւ որքան պայծառօրէն եւ առանց սպասցնել կամ տատամնել տալու հաղորդէ իր պարունակած իմաստները։

Փռանսերէնի մէջ յարաբերական գերանունը ուղղական զու է եւ հայցական զու է ու գրողը ատկէ վարպետօրէն կ'օգտուի յաճախ իր նախադասութեան քիչ մը ազատ շունչ տալու. բայց երբեք չի պատահիր որ Փռանսացի մը, ոչ թէ ի գրելն միայն այլ եւ ի խօսելն, զաւի տեղ զու դնէ մտածելով թէ խօսքը այդպէս ալ սխալ չպիտի հասկցուէր։ Իրօք, եթէ ըսէր “le cheval զու յ'այ ուն, (Զին որ տեսայ,) լսողը անշուշտ պիտի հասկնար “le cheval que յ'այ ուն, (Ճին որ տեսայ)։ Բայց կեանքին մէջ որ մը այդ բանը չ'ըներ։ Մենք որ բարեբաղդաբար գիւրութիւնը ունինք ամեն խօսք կատարեալ յստակութեամբ յօրինելու, զանց կ'ընենք կանոնաւորութեան ամենէն հեշտ պայմաններն ալ եւ կը թողունք որ լսողը զԴՍՀ ըլլայ, ուշագրութիւն ընէ իմաստին, եւ միշտ չքմեղէ մեր անխնամ քերականութիւնը։ Օրինակները տեսնենք։

“Եյդ մարդիկ ասում են որ սլավօնական ցեղի մէջ մի բան կայ որ չէ կարող հասկանալ Արեւմուտքը”.

Ես ալ չեմ կարող հասկանալ թէ ինչո՞ւ չըսեր “... մի բան կայ որ չէ կարող հասկանալ

Արեւմուտքը: Յայտնի է թէ այդ և նախդիրը հարկաւոր է խօսքին յստակութեանը:

— “Վարժուիլ քարոզական այն դպրոցին ու ներկայացնում է Սրբ քարոզիչը . . .”

Ինչու չըսել — “Այս ներկայացնում է . . .”

Այս երկու օրինակները արեւելեան հայերէնէ կ'առնում, ուր դժբաղդ սովորութիւնը կայ առանց և նախդրի գործածել յարաբերական դերանուան հայցականն անգամ:

“Այդ հանգամանքները եւ այն հանգամանքը ի նկատի առնելով որ ազգն է ընտրողը:”

Խօսքը այդքան թանձր պիտի չըլլար եթէ և նախդիրը օգնութեան կանչուած ըլլար. —

“Այդ հանգամանքները եւ զայն եւս ի նկատի առնելով . . .”

Տարօրինակ բան է որ Ուուսահայ գրողները և նախդիրէն այնքան կը խորշին, մինչ իրենց բարբառը շատ մը բաներ ունի պահպանած մեր նախնեաց ոճէն եւ դարձուածներէն: Գրագաւշեանի գրաբարամոլ ազգեցութենէն ազատելէ ի վեր՝ մեր արեւմտեան գրիշներն ալ հակառակ ծայրայեղութեան գացած են ու հիմայ գրաբարի ստուերէն իսկ կը խորշին, առանց մտածելու թէ այդ գրաբար կարծուած տարրերը մեր կենդանի բարբառներուն մէջ կը տիրեն այսօր: Սամեյ բարբառին մէջ (7) որոշեալ հայցականը գրեթէ միշտ և ով կը յօրինուի, դ. օ.

— ԶԵԴԻ գրեցին վեր ձիուն:

— ԶԵԴԻ կ'ընէ տաս:

— ԶԵՐ ՀՄՐԵՒ ԾԱԽՍԵՆՔ ՄԱՆՔ. ՀԵՆՔ ԿՐՆԱՐ
պահել ՎԱՐԴԻ մէջ մըր գեղին:

— Հացը ջուրը մենէ է, վախերն էլ մէք
ի տանք:

— ԶԵՐԵՒ ԿԱՐՈՒՆ ԺՈՂՈՎԹԵց: (Հոս յատ-
կացեալը զեղչուած է, նախդիրը յատկացուցի-
չին վրայ դրուած է:)

— Ուրիշ տեղի պատմութիւնը տամ,
վերն՝ լ տամ:

— ԶԵՐ ՅՈՐԵՆ Կը ծեծեն, վը իւրը կը տա-
նին: Երբ յատկացուցիչ մը կայ, յետադաս
յատկացեալին և նախդիրը ինքը կ'առնու. զ. օ.

— Հասկնանք վէրաբու յենը:

Սեռի խնդիրը մերթ խօսքին սկիզբը կը դնէ
մերթ վերջը, բայց միշտ և նախդրիւ. զ. օ.

— ԶԲԵՐՆԵՐ թափեցին գեղի կուշտ:

— Ալ թափենք գեղի կուշտ զբերներ:

Երբ մէկէ աւելի են որոշեալ հայցական
ինդիրները, ամենուն վրայ ալ կը կրկնէ նախ-
դիրը.

— ԶՐԵՆ, ՎԵՐԱՆԵՌ, ՎԻԱՆ կը քրֆէ:

— ԶՆԻՌԱ, ՎԻՆՅԱՐԵՒ+Ը, ՎՄԱՐԵՒ+Ը, ՎՐ-ՐԵՒ+Ը,
ՎՐԵՐԵՐԵ կտրեցին:

Սասունցի լեռնորդին, անուս գիւղացի,
այսքան հեշտիւ եւ կանոնաւորապէս գործածե-
լով և նախդիրը այնքան այլազան շարադասու-
թեամի, խորապէս զարմացուց զիս, եւ ցրուեց ի
սպառ աշխարհաբարեան գպրոցի երկու նախա-
պաշարութեր — (1) թէ և նախդրով հայցա-
կանը գրաբարին, այսինքն մեռեալ լեղուին կը

վերաբերի. (2) թէ անոր գործածութիւնը դժուար է:

Մենք մեր հին լեզուն մեռեալ կարծեր ենք, վասն զի տգետ կամ թիւրազեկ ենք եղած մեր գաւառական կենդանի բարբառներուն: Իրօք հինը բազում այլայլութիւններ կրած է դարէ դար, բայց ոչ այնքան որ նորը հինէն բոլորովին զատ ու տարբեր ըլլար: Ի՞նչ է Սասունցիին սա խօսքին տարբերութիւնը հին կամ գրաբար կոչուած լեզուէն — “Երթամ տեսնեմ զիմ աղբէր, զիմ դուռը դրկիցը:” Հաւանական է որ Դ. Եւ Ե. դարուն ալ “Երթայց տեսից ը բարձր ոճ էր եւ ժողովուրդը կ'ըսէր պարզապէս “Երթամ տեսանեմ զիմ եղբայր, զիմ դուռ դրկից:”

Քանի մը օրինակներ եւս յառաջ պիտի բերեմ, առնելով մեր լաւագոյն գրողներուն էջերէն, ցոյց տալու համար թէ տիրող նախապաշարումը որքան արգելք եղած է և եւ է նախդիրներուն պատշաճաւոր գործածութեանը ի յստակութիւն լեզուին:

— “Եղիշէէն զատ Սուտ Կալիսթենէսը գործածած կ'երեւի նաեւ Փարպեցի:”

Ի՞նչպէս հասկնալու ենք այս խօսքը, կամ թէ քանի կերպ կարելի է հասկնալ:

Արգեօք հեղինակը ըսել կ'ուզէ թէ Ա. Կալիսթենէս գործածած է Եղիշէէն զատ նաեւ զՓարպեցի: Աչ ըսել կ'ուզէ թէ “Եղիշէէն զատ Ն. Կալիսթինէսը գործածած է նաեւ Փարպեցին:”

— “Բայց այնպէս է մարդկային գահաւէժ երեւակայութիւնն, որ բնապէս հրաշալին,

գերբնական ու առասպելական դարձնելու յատակութիւնն ունի::⁷

Ո՞րչափ աւելի յստակ կ'ըլլար եւ որքան աւելի վստահօրէն կը հետեւէր ընթերցողը խօսքին տրամաբանական կապակցութիւններուն եթէ ըսուէր —

“Քայց այնպէս է մարդկային դահավեժերեւակայութիւնն որ զբնապէս հրաշալին է գերբնական ու յառասպելական դարձնելու յատակութիւնն ունի::⁸

Եւ ալ հարկ ալ չէր մնար “բնապէս հրաշալին, ստորակէտով մը զատել խօսքին հետեւեալ մասէն ուր կը գտնուի բայր.

— “Իր ամենէն կարող վարչապետ կորօյս չարագործի մը ձեռամբ::⁹

“Վարչապետ, ը ենթակայ է թէ առարկայ, ուղղակա՞ն թէ հայցական, չենք կրնար որոշիմանալ մինչեւ որ վերջին բառը, “ձեռամբը, կարդանք: Ինչո՞ւ Սասունցիին օրինակին հետեւելով չըսենք “զիր ամենէն կարող վարչապետ կորօյս...”,

— “Ո՞վ տեսաւ թափորին գլուխը::¹⁰ Ուղիղը՝ լողի տեսաւ...”

— “Այն Հ. Պէկեանն ալ խարբերդցի Հայը պիտի ունենար իրեն երեսփոխան, թէ որ . . .”

Աւելի յստակ չէր ըլլար — “Զայն Հ. Պէկեանն ալ...”

— “Տէրոյենց որ իր ժամանակակիցներուն հաշտ աչքով նայելու սովոր չէր, վերջա-

պէս առիթը բերաւ հարուածելու Շահնազարեան վարդապետը, “Ի իր աններող ոգւովը դատելով՝ անհաւատութեան նշաններ ունենալու, սոսկալի ամբաստանութեան ներքեւ ձգեց:”

“Տէրոյենց որ (զո՞ւ), շատ լաւ, հոս ո՞ւ ուղղական է եւ ենթական:” Շահնազարեան վարդապետը, “Որ (զո՞ւ), հոս ո՞ւ հայցական է եւ առարկան. ինչո՞ւ ո՞ւ ըստնք: Ի՞նչ օրէնքի կամ քերականական սկզբունքի, կամ աշխարհաբարեան դաւանանքի յեցած՝ մենք մեզի կը թուլարենք այդ անկանոնութիւնը¹:

— “Հայ ազգը չէր մոռնար նաեւ թէ Զէյթուն թրքական զօրանոցի մը կառուցումը նոյն պաշտօնեային յիշատակը կը մնար:”

Ընթերցողին շատ որոշ չէ “Զէյթուն” բառին քերականական յարաբերութիւնը — — արդեօք Զէյթուն ենթակայ պիտի ըլլայ, առարկայ, ներգոյական — մինչեւ որ խօսքին ծայրը հասնինք: Պէտք էր ըսել “Է Զէյթուն:”, ինչո՞ւ ֆռանսացին հարկ համարի ըսել ձ Ն., Անգլիացին ալ Ն., թուրքը Զէյթունուու, իսկ Հայը նետէ անհոգ կերպով այդ բառը խօսքին մէջ, եւ ընթերցողին մնայ գուշակել խօսքին ամբողջութենէն թէ “Զէյթունի Ալ”, կամ “Ի Զէյթուն”, ըսել կ'ուզէ եղեր: Ինչո՞ւ լուեն+ ճիշտ էնչ որ է՞ո՞ս զէն+ ըսել, +անէ որ էր իրաւուն+:

¹ Այս գլուուն մէջ յիշուած օրինակները այլազան պարբերականներէ եւ գրքերէ առած եմ, որոնց անուններն նշանակել զանց ըրած եմ դիտմամբ:

— “Հայ բեմական տաղանդ մը պիտի ողջունէ այս կիրակի, թաղապետական թատրոնին մէջ, գեղարուեստասէր հասարակութիւնը:”

Ով է ողջունողը, ով է ողջունուողը: Ըստ քերականութեան օրինաց, կը հասկցուի թէ տաղանդը պիտի ողջունէ զհասարակութիւնը. այդպէս ի՞ւնէ գրողը սակայն մենք պէտք է որ հասկնանք թէ — զի այդպէս ի՞ո՞ւնէ գրողը — հասարակութիւնը պիտի ողջունէ զտաղանդը:

Ի՞նչպէս պիտի ըսէր ֆռանսացին. — “Գեղ. հասարակութիւնը... պիտի ողջունէ բեմական տաղանդ մը:,, կամ “բեմական տաղանդ մ’է զոր պիտի ողջունէ Գ. Հ. Անդղիացին պիտի ըսէր թերեւս “բեմական տաղանդ մը պիտի ողջունուի... հասարակութենէն:” Սակայն ո՛ր կերպն ալ որ ըսէին, խօսքը կատարելապէս յստակ պիտի ըլլար. անկարելի պիտի ըլլար ուրիշ կերպ հասկնալ:

— “Մուկ մը կը տեսնէ կատուն եւ...,, ձիշդ այդպէս պիտի ըսէր եթէ մուկը ենթակայ ըլլար եւ կատուն առարկայ. ինչո՞ւ օրինաւոր կարգին չհետեւիլ եւ չըսել — “կատուն մուկ մը կը տեսնէ:”

91. Ֆռանսերէն եւ Անգլիերէն լեզունները գերանուն ենթական միշտ կը դնեն բային հետ եւ սեռն ալ կը զանազանեն. հայերէնի մէջ հարկաւոր չէ առաջինը ընել, եւ չենք կրնար երկրորդը ընել՝ ընդհանրապէս, սակայն կան պարագաներ ուր հարկ է այնպէս ընել որպէս զի խօսքը յստակ եւ դիւրահաս ըլլայ բոլորովին:

օ. ո. — “Երեսփոխանական ժողովին մէջ՝ երբեմն երբեմն ատենաբան մը կ'ընդմիջէր՝ մերթ շատ բարձր եւ շատ հեգնական լսեցէք, ով մը:”

Պէտք էր ըսել. “անիկ (կամ նա) ատենաբան մը կ'ընդմիջէր . . . ,

— “Տարիքով պզտիկ էր գեռ երբ հայրը մեռաւ, ու ապրեցաւ մօրը հետ՝ անդորրաւէտ միջնոլորտի մը կանոնաւոր միջավայրին մէջ, ուր ինքզինքը իր երկու զաւակներուն նուիրած էր:”

Այս խօսքին մէջ, որ ֆռանսերէնէ թարգմանուած ըլլալու երեւոյթն ունի, անշուշտ բնագրին մէջ ամէն բան որոշ ու յստակ էր գերանուններուն ներկայութեանը շնորհիւ, որոնց զանցառումը հայերէնին տխեղծ կազմ մը տուածէ. իսկապէս հայերէնը կ'ըսէ թէ “տղան,, (եւ ոչ թէ “մայրը,,) ինքզինքը երկու զաւակներուն նուիրած էր:” Թէպէտ խօսքին ամբողջութիւնը այդ սխալ հասկացողութեան չառաջնորդեր ոեւէ ուշիմ ընթերցող, սակայն գրողն ի՞նչ իրաւունք ունի սխալ ըսելու իր խօսքը: Պէտք էր ըսել.

“Տարիքով պզտիկ էր ան գեռ (il était encore . . .) երբ հայրը մեռաւ, եւ ապրեցաւ մօրը հետ՝ անդորրաւէտ միջնոլորտի մը կանոնաւոր միջավայրին մէջ, ուր էն (elle, ոչ իլ, ուշուածա...) ինքզինք իր երկու զաւակներուն նուիրեց:,,

Պ. Ա. Չօպանեան իրաւամբ վերարծարծեց իդական էական դերանունները գործածելու խնդիրը, որ անշուշտ դժուար խնդիր մ'է: Եթէ

գեթ վերսիշեալ պարագաներուն մէջ սկսինք ի
կիր արկանել էն, էնոր, էնոնք, եւայլն, տակաւ
կ'ընտելանան անոնք եւ թերեւս հասարակ գոր-
ծածութեան կը բերուին վերջապէս :

92. Արդի հայերէնին կատարելագործման
համար հարկ է նաեւ աւելի ընդգրկել վերլու-
ծական կամ տրամաբանական կարգը շարադա-
սութեան, շրջուն տաճկաձեւ շարադասութենէ
աւելի զգուշանալ, եւ լեզուին քերականական
ազատութենէն օգտուիլ աւելի ճշգրիտ եւ յստակ
յօրինելու բառախումբերն եւ անոնց կապակցու-
թիւնները :

Լաւ գրողները ընդհանրապէս հոգածու են
յատկացուցիչը յետադաս ընել յատկացեալին,
եւ ածականը՝ գոյականին, ուր որ յստակութիւնը
կը պահանջէ։ Սակայն անհոգութիւն տակաւին
այս մասին իսկ կը տեսնուի երբեմն։ —

— “Օ՛ն ուրեմն մերկացնենք այն դիմակ-
ները որոնք կամենում են մեր տամնեւվեց դա-
րեայ սրբութեանը ձեռնամուխ լինիլ։” Պէտք
էր ըսել.

“...մերկացնենք դիմակները նընծորոնք ...”

— “Աւանդամոլ եւ անձկամիտ ոգիէ զերծ
թերթ մը։”

Հոս “աւանդամոլ եւ անձկամիտ,” ածա-
կան են “ոգիոին, իսկ “աւանդամոլ եւ անձկա-
միտ ոգիէ զերծ ոը բաղադրեալ ածական մ'է
“թերթոին։ Քերականօրէն՝ արգելք չկայ որ
“աւանդամոլ ոը ուղղակի ածական չհամարուի
“թերթոին։ ուստի լաւ պիտի ըլլար ըսել.

“թերթ մը՝ զերծ աւանդամու եւ անձկամիտ ոգիէ...”

— “Զեմ ուզեր հաւատալ թէ շ նմանօրինակ դեր մը հարաբելս- իրու է չէջուիլ:,, Աւելի լաւ պիտի ըլլար ըսել. “Զեմ ուզեր հաւատալ թէ շ իրու է նմանօրինակ դեր մը հարաբելս- չէջուիլ:,,

— “Մեր բրոբականտիսթները անուս, մոքով ու տարիքով անչափահաս եւ հետեւապէս պարզամիտ (մինչեւ հոս դեռ այն տպաւորութեան տակ է ընթերցողը թէ այս ածականները “բրոբականտիսթներուն կը վերեբերին,) շրջանակները իրենց շահատակութեանց ասպարէզ ընտրելով՝ ուր որ յաջողին, կ'արտադրեն յաւակնոտ եւ ուրիշներուն հակառակ կարծիքները արհամարհող աշակերտներ:,, — Աւելի տրամաբանական եւ յստակ կարգը պիտի ըլլար. “Մեր բրոբականտիսթները իրենց շահատակութեանց ասպարէզ ընտրելով՝ ուր որ յաջողին՝ անուս... շրջանակները, կ'արտադրեն...,,

— “Իր ժամանակակիցներէն վարդան Փաշա Իւթիւճեան էֆ.է աւելի զարգացած մարդ էր:,, Աւելի լաւ պիտի ըլլար ըսել. “Վ. Փաշա քան զիւթիւճեան...,,

— “Ծաղրաթերթեր որ ընդհանրապէս նշուն են բարքի, բարի հեղինակութեանց եւ ամուր գրականութեանց նուազութին:,: Հոս լեզուին ազատութիւնը ի գործ գնելով պէտք էր ըսել. “...նշան են նուազումին ...բարի հեղինակութեանց...,, որպէս զի միտքը կախակայեալ չմնար

թէ արդեօք ծաղըաթերթերը “բարի հեղինակութեանց եւ ամուր գրականութեանց,, նշան են արդեօք :

— “Հայրապետը ուղած է խրախուսել գաղթականութիւնների գործունեայ քահանաներէ մին, գնահատելով Աղին եւ Եփողին անուշագութ ծույնին Եփունէր:,, Դերբայաւոր այսպիսի շրջուն, ետեւ առաջ դարձած շարադասութենէ վաղ անցնիլ պէտք է: Ինչո՞ւ չըսենք. “գնահատելով ծառայութիւնները զորս ան մատուցած է Ազգին եւ Եկեղեցին:,,

Կարճ եւ պարզ խօսքերու մէջ դերբայով հակիրճ ձեւը կրնանք գործածել, ինչպէս.

— “Սէրժ Ռէբիս է ան,, փոխանակ ըսելու “ան է թերթը զօր կը սիրեմ,, կամ “թերթը զոր կը սիրեմ, ան է:,, Այս վերջին կերպով խօսքին աւելորդ երկարութիւն եւ ոյժ տուած պիտի ըլլայինք: Աւելի լաւ է ըսել “իման ջուրնին զատ կ'երթայ,, քան “ջուրը շու իւ եմն զատ կ'երթայ:,,

— “Անխնամ փողըակներու կամ բաց առուներու մէջէն եկած ջուրը՝ առանց քամելու կամ եռացնելու (կամ “չքամած եւ չեռացուցած”) խմելու սովորութիւնը շատերուն ախտաւորման պատճառ եղած է:,, Հոս խօսքը աւելի բարդ է, սակայն յստակ է. ուստի անհրաժեշտ հարկ չէ ըսել. “ջուրը որ անխնամ փողըակներու մէջէն կու դայ. . . .,,

Արնանք վայելըօրէն ըսել. “Եթէ կերակուրները պիղծ համարելնուն համար ուխտաւոր

էին:,, Ասկեղենիկ լեզուով ալ նոյնպէս կ'ըսուի.
 “Եթէ վասն պիղծ զկերակուրսն համարելոյ ուխտաւոր էին:,, Հարկ չէ ըսել “Եթէ ուխտաւոր էին անոր համար որ կերակուրները պիղծ կը համարէին.,, Թէպէտ աս աւելի վայելուչ է եւ աւելի ուժեղ: Կ'արժէ նկատել թէ հայերէն լեզուին ամենամեծ վարպետը, Եզնիկ, “պիղծ,, բառին տուած է այն դիրքը ուր անպատճառ շեշտը վրան կ'իյնայ, մինչ աշխարհաբարին մէջ հարկ է որ շեշտի նշանը դնենք: “Եթէ վասն պիղծ զկերակուրսն համարելոյ...,, — “Եթէ կերակուրները պիղծ...,, Բայց Եզնիկ չպիտի կրնար զայդ այգպէս ընել եթէ և նախդիրը չըլլար. քանզի “վասն պիղծ կերակուրսն,, կամ “պիղծ կերակուրքն,, կամ “պիղծ կերակուրներն,, շփոթ պիտի պատճառէին, “պիղծ,,ը “կերակուրնին ածականն ըլլալու երեւոյթը պիտի ունենար, փոխանակ ստորոգելին ըլլալու:

Արդի հայերէնով ալ Եզնիկի խօսուածքը կրնանք կրկնել եթէ և նախդիրը գործածենք. “Եթէ պիղծ զկերակուրներն համարելով ուխտաւոր էին:,, Եւ աս պիտի ըլլար էն գեղեցիկը:

Ընդհանրապէս դիմաւոր բայով վերլուծուած ձեւը աւելի վայելուչ է, աւելի յստակ եւ աւելի ուժեղ: Այս սկզբունքն է զոր ի մտի պահել պարտինք միշտ: Տգեղ է ըսել “զչհանելն դիւի զդեւ եւս յայտ արար:,, Եզնիկ պիտի զզուէր ատկէ. անիկա կ'ըսէ՝ “եւ զի դեւ զդեւ ոչ հանէ, զայն իսկ յայտ արար:,, Արդի հայերէնով ալ տգեղ պիտի ըլլար ըսել՝ “դեւին

Դեւ չհանելն ալ յայտարարեց,, փոխանակ գրելու՝ “թէ դեւ զդեւ չի հաներ, զայն եւս յայտարարեց:,,

Դիմաւոր բայով բացատրութիւնը աւելի ուժեղ է քան դերբայով յօրինուածը: Զ. օ.

— “Աշխառել շահողերուն դրամական նպաստ չպիտի տրուի:,, — “Անոնց որ աշխառել չեն դրամական նպաստ չպիտի տրուի:,,

— “Իր ընդունելը յսեղով ի՞նչպէս կրնայ իր ազգը սիրել. եւ իր ազգը չսիրողը ի՞նչպէս կրնայ մարդկութիւնը սիրել:,, — Ա՞ն որ զի՞ւ ընդունելը չէ սիրել . . . , ան որ զի՞ւ աշխը չէ սիրել . . . :,,

— “Պատիժի արժանի գործ մ'ընդը պատիժը պիտի կրէ:,, — Ա՞ն որ պատիժի արժանի գործ մը ի՞ւնէ:,,

Այս բացատրութեանց դիմաւոր բայով յօրինուած ձեւերը աւելի երկայն են քան դերբայով ձեւերը, բայց աւելի զօրաւոր են, եւ աւելի ուժեղ շեշտի ընդունակութիւն ունին:

93. Արդի հայերէնի մէջ բայերու ապառնի ժամանակը “պիտի,, ով կը շինուի: Կ'ուզէի ուշադրութիւն հրաւիրել այդ թանձր ու կոպիտ ձեւին վրայ որ եթէ արատ մը չէ, պակասութիւն մը պէտք է սեպուի: Գրաբարը աննշանակ մասնիկով մը կը շինէ ապառնին, սիրեմ — սիրեցի — սիրեցից. Փռանսերէնը, յամեւն կը հանէ յամերայ. անգլիերէնը թէեւ յառաջադիր օժանդակով մը կը յօրինէ ապառնին, shall կամ will, գոնէ միավանկ մ'է այն եւ ոչ մերինին պէս երկավանկ բառ մը: Մեր ապառ-

Նակերտ “պիտի,,ն աննշանակ մասնիկի մը գերը կատարելու պաշտօն ունի, եւ իր խոշորութիւնը անյարմար կը կացուցանէ զինքը այդ գերին։ Անոր կրծատեալ գաւառական ձեւը, ոէ, շատ աւելի նպատակայարմար է եւ աղուոր, ինչպէս կը գործածուի Ակնայ բարբառին մէջ։ — ոէ խօսիմ, ոէ խօսիս, ոէ խօսի։ Իսկ ձայնաւորէ առաջ ու ։ — ո'երթամ, ո'երթաս, ո'երթայ, ո'երթայի, եւ այլն։ Այս ձեւը կ'արժէ մտցնել արդի գրաւոր հայերէնի մէջ իբրեւ բարեփոխութիւն։

Թիւրիմացութեան տեղի չտալու համար պէտք է աւելցնեմ թէ Ակնայ բարբառով “պիտի,, խօսիմ, “պիտի,, երթամ եւս կ'ըսուի, բայց ոչ թէ ապառնիի իմաստով։ “Պիտի երթամ,, կը նշանակէ “պարտիմ երթամ,, “պէտք է որ երթամ։” Ու աս պարագային “պիտի,, ին անխոռ ձեւը հարկաւոր է իմաստին համար։

* Ինչպէս որ “ի՞ոյ ու խօսի,, “ի՞ոյ ու խնդայ,, հին ձեւը ամփոփուած է “ի՞ոյ խօսի կամ ՛ը խնդայ,, ի, այնպէս ալ “ո՞ւո՞ւ խօսիմ,,ը վայելլապէս կրնայ ամփոփուել “ո՞ւ խօսիմ,, ձեւին։

Գ Լ Ո Ւ Խ Ժ .

Անոյ Գ-Հ-Ե-Ր-Բ-Ա-Յ-Ն Բ-Ր-Ն-Ն-Ը :

94. ԳԻՏԵԼԻՔ. (Ա.) Այս բառարանի մէջ յիշուած չեն այն բառերը որք դասական հայերէնին ու Ակնայ բարբառին մէջ նոյն են բոլորովին, ինչպէս, Ազգ, Ագահ, Ախոռ, Աթոռ, Ազոխ,

Ազատ, Աշտ, Աղբ, Աղեք, Արծաթ, Ամուր, Աշուն, Գարուն, Ատել, Աղուես, Արդար, Մեղաւոր, Խաչ, Սուրբ, Վարդապետ, Գժոխք, Գատաստան, Արքայութիւն, Նշխարք, Ծնունդ, Երկիր, Երկինք, Եւայլն, Եւայն:

(Բ.) Կը յիշուին հոս կարգ մը բառեր որք թէպէտ դասական հայերէնին հետ նոյն են, բոլորովին հասարակ կամ գիւրին բառեր չեն, եւ անոնց երեւումն գաւառաբարբառիս մէջ անակնկալ մըն է, ինչպէս ան (Երկիւղ), բանաբին, յունան նօթագիւլ:

(Գ.) Մուտ տրուած են հոս նաեւ այն կարգի բառերուն, որք գրաբարին հետ բոլորովին նոյն ըլլալով հանդերձ, նշանակութեան տարբեր երանգով մը կը գործածուին Ակնայ գաւառականին մէջ, զ.օ. բաշմանալ, բանաբեղծ, երեր, հեքնել, նշանակ:

(Դ.) Կարգ մը բառեր շարքն են անցած ոչ իրենց համար, զի հասարակաց են գրաւորին եւ գաւառականաց, այլ ասացուածներուն ու ոճերուն համար որք կը յօրինուին իրենց վրայ. զ.օ. Աչ-ը յիշած ենք որպէս զի “աչօք անել, ը ի մէջ բերենք:

(Ե.) Մասնաւոր ուշադրութիւն պահանջող բառերը լուսաբանուած են օրինակով:

(Զ.) Տեղ տեղ Եւրոպական համազօրն ալ դրինք հանդէպ հայերէնին՝ ի մեծագոյն ճշգութիւն:

Ա.

ԱԳԻ. — պոչ, ձեւ. **յՔ.** — Ագիտ: Կաեւ
պարեգօտին ստորոտը շուրջանակի. “Փիստա-
նին ագիքը, նորոգել:

ԱԳՈՒԳԱՅ. — զրի ճամբայ, փողըակի
մէջէ:

ԱԳՈՄԵԶ. — երկու ազդրներուն մէջտեղը.
“Ագոմէջն առաւ տղան ու ծեծեց:

ԱԳԱՄԱՅ ՄՈՒԹ. — խօլ մութ (պատա-
հական խաւար):

ԱԶԱՊ — ամուրի, ոչ-կարգուկ:

ԱԶԱՍԻՈՒՐ (ազնաւոր), ազնուական. կը
գործածուի իբրեւ յատուկ անուն:

ԱԺԱՆ — դիւրագնի: **ԱԺՆԵԼ** — աժն-
նալ: Կ'ըսուի նաեւ զոյդ — “աժան և՛ըսական:

ԱԼ = եւս: “Ե՛ս ալ,” — Աւելի, —
“ԱԼ չ'անես,” — ԱԼ մ'ուտեր, — “Ա՛Լ տուր,”

ԱԼՔԸ — Այլքը, անտեսանելի օգիները:

ԱԼՈՐԻԼ — Տ. Հալորիլ:

ԱԼՈՅ — ալոյի ծառին պտուղը, կեռասի
նման:

ԱԽ — (1) հառաշանքէ: (2) ԱԽ Անել,
մանկան լեզուով՝ ծեծել, զարնել: (3) գուռը
գոցելու գործիք մը, օղակաձեւ, որ ցցուած եր-
կաթի մը կ'անցնի: Բայն է՝ ԱԽել (զգուռը):

ԱԽԾԻԿ — աղջիկ: Կոչական՝ ախշի:

ԱԽԿԻ ՉԱԽԿԻ = յախուռն. “ախկի ձախկի
խօրաթել:

ԱԾ — արմատ ածեմ բային:

ԱՄ ԵԼԱՅԼ (Յած ելանել), Հաւուն ածել
սկսիլը:

ԱՄԻ ԿՑՐԻԼ — ածելէ դադրիլը:

ԱՄԱՆ = շատ հաւկիթ ածող (Հաւ):

ԱՄԵԼ — (1) հաւկիթ ածել (Հաւուն).

(2) “ԺՈՌ ածել” = պտըտցնել անձ մը, տղայ
մը: “ՄԱՏ ԱՄԵԼ,” — մատը կոկորդը տանիլ
փսխում պատճառելու համար:

ԱԿ — ջրի ակ:

ԱԿԸ — Ակն քաղաքին անունը. ՍԵՐ. Ա-
ԿԻՆԸ (Ճորը): Իսկ “աչք”, նշանակութեամբ կը
գործածուի միայն “յական թօթափել”, բացա-
դրութեան մէջ:

ԱԿԱՐ ԳՆՆԵԼ = պատրուակ, ըսելիք.
“ակար մի կու գննէ”:

ԱԿՈՆՃ — ականճ, տ. ակնճի: ՅՔ. ակն-
ճուի կամ ակժուի: “Ակնճի օղ”:
“Ակժուին երկան է” (էշ է):

ԱԿՈՆՃ ԿԱԽԵԼ = ուշադիր ըլլալ. անսալ:

ԱԿՈՆՃԻ ԵՏԻ ՆԵՏԵԼ — մոռացութեան
տալ: “Ակոնճ”, կը կոչուին նաեւ շարքը փայտէ
գամերու որք ջութակին կոթին վրայ շարուած
են խորամուխ եւ կրնան ոլորուիլ որպէս զի թե-
լերը լարուին.

ԱՀ — ԵՐԿԻՆՂ, պատկառանք. “Տատին
ահէն..”, “Աստղծու ահէն..”: Սաստկական՝ “ահ
ու դող..”:

ԱՀՈՒՄՆԻ — բարկութեամբ եւ շտապաւ.
“Ահոմինի մի եկաւ խօսք կանչեց” (կշտամբեց):

ԱՊԱՅՈՒԻԼ կամ աղայկուիլ = աւաղել,
ցաւէն միս, աւաղ ձայնարկել, մնչել, հեծել:

ԱՊԲԱՐ = եղբայր: Յք. աղբըրտաք, աղբըրտաց, աղբըրտօք. աղբըրտացմէ: Աղբարն
աղբօրը կու տայ. աղբարն աղբօրմէն կ'առնէ:
Քոր և աղբար:

ԱՊԲԻՐ = աղբիւր:

ԱՊԵԿ = լաւ. աղեկ ցորեն, գէշ ցորեն:
“Աղեկ կ'ըսես”, “ինտո՞ր էք, աղեկ ըոլի՞նտ էք”,
“Աղեկ լո՞նիք”:

ԱՊԵՑՆԱԼ = լաւանալ, առողջանալ,
բժշկուիլ:

ԱՊԵԿՈՒԹԻՒՆ = լաւութիւն:

ԱՊԸԼԱՑ = աղմուկ, խառնակ ձայներ
բազմութեան:

ԱՊՈՒՆ = աղօն. աղալու ցորեն: “Աղուն
աղալ”,

ԱՊՈՒՆԾ = փշրուած, մանր պատառ-
ներու վերածուած. Չոր հացը, գաւաթը “ձեռ-
քէն ինկաւ աղունծ էղաւ”,

ԱՊՈՒԼՈՍ ԼԸՆԻԼ = փշրուիլ, աղունծ
ըլլալ:

ԱՊՈՒՄՈՒՐ ԼԸՆԻԼ = խանգարիլ. Հան-
դէսը, խրախճանութիւնը՝ աղումուը էղաւ:,;

ԱՊՅԻՐ = եղջիւր:

ԱՊՅԸԼՊՅԸԼԾ = խորտակուած. “ինկած
և աղջրղջած է,, միթէ:

ԱՊՅԸՆԻ = աղաւի:

ԱՊՅՈՐ = սիրուն, գեղեցիկ.

ԱԴՏԿՈՐՈՒՄ = աղտկորոյս: **ԱՂՄԸ ՀԳՈՒՅՆ** (ոչ-Ճերմակ) հանդերձեղէն:

ԱԴՑԱՆ = բանձարով, ընկոյզով, ընդեղէնով (լուրիա) եւ քացախով շինուած թթու ուտելիք (սալաթա):

ԱՃ (1) ընձիւղ, ծիլ: (2) Կաեւ ջրի փողը կներակներու մէջ մտնելով տարապայման աճում առնող եւ խափանող բոյս, արմատ, յորմէ է բացատրութիւնը անյագ շատակերին համար, թէ “աճ” ես կլլեր: (3) Կաեւ “իրիկուան աճը”, կը նշանակէ իրիկուան վրայ գալու պահուն, իրիկուան գէմ:

ԱՃԵԿՈՒՆ = աճեցուն, հատիկներ կամ ընդեղէնները որ եփուելով շատ կ'ուռին:

ԱՃԻԼ ՈՒ ԴԱՃԻԼ = լաւ մեծնալ, աճիլ:

ԱՃՈՒԿ = փորին եւ աղդերաց իրարութացած միջոցը, գիծը: ԳԱ. անե.

ԱՄՊ = ամպ: “Ամպ չէ գոռացեր վրան, պարզ բաներն անգամ չգիտէ, բոլորովին անգէտ եւ անփորձառու է:

“**Ամպի պէս կու գոռար**, = շատ հպարտ եւ գոռող էր:

“**ԱՄՊԻՆ ԹԻՆ Կ'ԱՌԻՆԻ**, = շեռատես եւ մանրազնին մարդ է:

ԱՄՊԱՎԱՐԻ = “ամպավարի լեռներ, բացատրութեան մէջ միայն կը լսուի այս ածականը, եւ կը նշանակէ ամպաբերձ, երկնաբերձ, ամպածրար:

ԱՄՊԳՈԼ = “Ամպգոլ է ո կ'ըսուի երբ երկինքն ամպոտ է ամառ կամ գարնան եղանա-

կին եւ օդը այդ պատճառաւ խոնաւ եւ խեղդիչ
է: Տ ս գոլ:

ԱՅԼԱԶԳԻ = օտարազգի:

ԱՆԲՈՒ = ս Անառը քաշուիլ: անմա-
տոյց, անհաղորդական ըլլալ: Բայց կը գործա-
ծուի ս յետ շոայլութեան՝ ծայրայեղ խնայո-
ղութեամբ ապրիլ, նշանակելու:

ԱՆԴՈՒՔ = անդրքը, կ'ըսեն սրտնեղու-
թեամբ մը՝ բուն բանը յիշելու տեղ:

ԱՆԲՈՒԾԿ = ոչ-խելօք, անհանդարտ
(աղայ):

ԱՆԵՐԵՒՑԱԹ. — դեռ արեւը չծագած:

ԱՆԵԼ = ընել: — Շարժումը սկսիլ
փորձել, ս արաւ թը տի զարնէ:

ս ԱՆԵԼՈՑ ԷՎԱՏԻ մեր, ձեր, անոնց
ս անելոցն էղաւ, ոչ թէ դիպուածով:

ԱՆԺՈՒՄ = առանց իւղի, լոկ ջրով
եփուած կերակուր, անհամ:

ԱՆԹԵՂԵԼ = կրակը եւ այլն մոխիրին
տակը ծածկել:

ԱՆԿՈՒՏԻ = անդրամ, չունեւոր մարդ:

ԱՆԿՐՄԱՀ = ս անկրմահը, կ'ըսեն ա-
նարդող շեշտով մը խօսելով թշուառական
կամ սինլքոր անձի մը վրայ:

ԱՆՃԱՐ = առատ, յորդառատ, ս Ան-
ճըրկեկ լից, առատ լեցուր:

ԱՆՆԻԿՈՂԸ = այն հիւանդն է որ ոչ կը
բժշկուի եւ ոչ կը մեռնի:

ԱՆՇԱՀ = անօգուտ (մարդ զաւակ):

ԱՆՈՒԾ-ԲԵՐՆԱԿԻ = Համեղ ուտելիք-ները շատ սիրող եւ հասարակ ուտելիքները մերժող:

ԱՆՊԱՐՏԱԿԻ = ան զոր դժուար է պարագակել, զսպել, “անպարտակ տղայ”:

ԱՆՏԵՆԻ = երկնային, հոգեւոր աշխարհի վերաբերեալ: “Ուչ անտենի է ուչ աստենի,” = ոչ հոգեւոր եւ ոչ աշխարհային իրաց մէջ յաջող է եւ եռանդուն:

ԱՆՏԻՐ =

ԱՆՏՆԵԿԻ ԳԱԼ = “ԱՆԹՆԵՆ կու գաս, = դո՞ւ միայն կը մնաս անիրազեկ, եղածէն լուր չունիս:

ԱՆՏՆՏԻԼ = շլմորիլ, շփոթիլ, ըսելիքը կամ ընելիքը վայրկենապէս մոռնալ. Ֆռ. amnésie ունենալ:

ԱՆՏՈՒՆԻ = ոչ-տնատեալ, տուներու չբաժնուած երգ կամ քերթուած:

ԱՇՔ կամ ԱՇՔ = յք. աչուի, աչուըներ, աջից կամ աջիջ, “աջիջ լցու,” “աջիջ ելլել:” “Աշկը չունիս նը քնթի ծակ ալ չունիս:” “Աստուած մէկ աշքը մէկալին կարօտ չանէ:” — “Մէկ աշքէն մէկալին չի տար:”

ԱՇՔ ԱՆԵԼ = ակնարկով հասկցնել, աչքը գոցելով, յօնքերը վեր բարձրացնելով, աչքին արտաքին անկիւնը գոցելով եւային: Կ'ըսուի նաեւ “աչօք ւ'ունօք (յօնքով) անել:” Թղթախաղի մէջ արգելուած է ընկերաց իրարու “աչօք անել:” “Ինծի աչօք արաւ թը եկու, (տես նաեւ 84):”

"Աչքիլուս ըսել, "աչքը լուսի երթալ, ,
աչքը լուսել = շնորհաւորել, խնդակցիլ: "Եր-
թանք աչքը լուսինք ., "Աշքտ լուս, խնամի:

"Աջիջ լոյս, փոխաբերաբար կը նշանակէ
նաեւ "ամենապատուական բանը ., "աջիջս լու-
սուն գնաց ., "աջիջս լուսը անոր կեր իմ
տուեր:

"Աշք, կը նշանակէ նաեւ պահարանի,
տուփի մէջ բաժանումներ: "Աշք աշք է,
ըսել է ներսը բաժանումներ ունի: Տես նաեւ
"ակոնճ: " Բարդ ածականներ են — թուխ-
աչուի, սեւ-աչուի.

Միաչէն (միականի). աչուոր (ոչ կոյր):

ԱՇԽԱՐՔ կամ աշխարհք = երկիրը իր
ժողովրդով. Հասարակութիւնը: "Աշխարքն ուր
(որ) վըրայ գայ, չի տ'երթամ: " Աշխարքը ձան
է կըյյեր (ժխոր կայ): "Գիտեմ թէ աշխարքն
ինծի տուին, կամ " աշխարքով էղայ, շատ
ուրախ եղայ, յանհունս գոհի մնացի: "Աշխարքը
վայտ տի տայ, բոլորք պիտի այպանեն զքեզ:
"Աշխարքը քեզ մտիկ անել տի տաս, " Աշ-
խարքը ձեռպտ տի գնես ("պիտի խարես"):

ԱՇԽԱՐՔ ՄՆԱԵԼ = ամուսնանալ:

ԱՊՈՎ = ապահով "քեզ ապով ինք,
nous comptons sur vous. "իս ապով
մ'իլլիք: "

ԱՊՈՒՐ = ապուր. "Թանապուր, "ա-
նուշապուր, "մածնապուր.,

ԱՊՐԱՆՔ = ծախու բաներ, վաճառք
ամեն տեսակէ:

“ԱՊՐԻՇՈՒ”, օրհնութիւն է մեծէն առ
պղտիկն:

ԱՊՐԵՑՈՒ = պղուք, կորկոտ, սրմուք,
ծնիկ ապրցու կը կոչուին, ցորենի պէսպէս պատ-
րաստութիւններ:

ԱՋԻԿ = աջ: Աջիկ ձեռք, աջիկ աշք,
աջիկ ոտք: “Աջը միայն “աջ բազուկ”, բացա-
տրութեան մէջ կ'երեւնայ:

ԱՋՈՂԵԼ = յաջողցնել. “Աս(ա)ռած
բանիկն աջողէ:

ԱՋՈՂՈՒԹԻՒՆ = յաջողութիւն: “Ասուած
աջողութիւն տայ,”

ԱՌԱԿ = առակ: “Առակ և’օրինակ
լընիլ:

ԱՌԱԳՈՒՑ ԻՑՆԻԼ = ‘Նիշար եւ տկար
վիճակի մէջ իյնալ: Ոմանք կը հնչեն “յառա-
գուց:

ԱՌԻՖ = առէջ. ոստայնին երկայնքը
կազմող թելը, մինչ նետիչը այն թելն է որ
լայնքէն կը նետուի մակոյկով կամ կկոցով:

ԱՌԿՈՒԻԼ = տղոց կոռուիլը առանց
թշնամութեան: Կը թուի “ակռայ”, բառէն
(ակռայ, ակռռուիլ, առկըւիլ), շանց նմանու-
թեամբ:

ԱՌՎԱՅ = ակռայ: “Առղաս չի կտրեր,
= ուժէս վեր է: “Առղայ չի բանիր,” = չի
ծամուիր, քարի պէս է: “Առղայ բանեցընել”
= վեասել կարենալ մէկուն: “Առղաները թա-
փեր են,” = չարութիւն ընելու կարողութենէն
ինկած է: “Առղատ զիսմէ,” = մռւռ արէ,

Համբերէ: “Առղաս առաւն = ես աս գործէն վեաս տեսայ: “Առղաս առղաս կ'ուտէն յուրտէն կը դողամ:

ԿԱԹՆԱՌԴԱՅ = կաթնկեր տղուն հանած ակոաները. թափուելու եւ հաստատուն ակոաներու տեղի տալու բոլոր ակոաները: “Կաթնառղան բերանն էն = շատ պղտիկ եւ անփորձ է:

ԶԱԶԻ-ԱՌԴԱՅ = աղացող ակոաներ (molaires):

ԱՌՆԵՏ = սկիւռ:

ԱՌՉ = արջ:

ԱՌՈՒՏՏՈՒՐ = տուրեւառ. գործ:

ԱՌՔ = գնման գինը. “առքը սուղ է էղեր:”

“Առք է դպեր, արտորանքի մէջ է, պատրաստութիւններն կը շտապէ. միշտ ոտքի վրայ է:

ԱՌՔԵՆԻ = յաղթանդամ եւ ուժեղ:

“Առքենի կու մեզնայ:”

ԱՍԵԽ = ասեղ: “Ասեխ ձգես վար չկյանիր,” = հոծ բազմութիւն մը կայ: Աեռ. ասղան. “ասղանը ծակէն:”

ԱՍՊՆԾԵԾ ԱՆԵԼ = յետին աստիճան մանր կարել. շատ ասեղ ղարնել:

ԱՍՊՆՏԵԼ = ասեղ մսել կրկին ու կրկին: “Մէյ մ'ալ անես նը, մաններտ տ'ասղնտիմ:” Կամանութեամբ կ'ըսուի նաեւ “Ճիվերս կ'ասղնտին, թմրած է եւ կը զգամ ասղնտելու նման ցաւ մը:

ԱՍՈՒՆԾ, Ասպած = Աստուած: Աստընծու, Աստընով, Աստուզմէ: “Վասն Աստընծուսիրուն, աղաչանք է: “Ասուած պակաս չանէն շնորհակալութիւն է: “Վեր Ասուած (ունիմ) վար քեզ, դուն միայն ես ապաւէնս յաշխարհի:

ԱՏԱՄ = Սանտրին ակռաներ: “Ատամները կոտրտեր ին:”

ԱՏԿԻԼ = ժամանակ գտնել, կարենալ: “Զիմ ատկիր ուր ես ալ օր մի երթամ:”

ԱՏՈՒԿ = յատուկ:

ԱՏՈՒԿԻՆ = յատկապէս:

ԱՐԵԳԻ = արեւոտ, վայր ուր արեւը լաւ կը զարնէ եւ կը տաքցնէ: Ինչպէս “կով, էն “կոգի, ” նոյնպէս “արեւ, ” էն “արեգի, ” ածանցականը շինուած է:

ԱՐԵՒ = արեւ, թէ գունդը եւ թէ լոյսը: “Արեւը խաւարեցաւ:” “Հոս արեւ կայ, արեւ է. ” ած. “արեւ տեղ մի:” (2) կեանք եւ բարօրութիւն. “Արեւուդ հըմար, ” աղաչանք է. “արեւտ սիրիմ, ” հեգնութիւն է: “Արեւտ կանաչ, մաղթանք է: “Օր ւ’արեւ չի տեսաւ, ” կարծակեաց եղաւ: “Արեւտ հողը դնիմ, ” անէծք է (տես 84 [Դ]):

“Արեւ, երդում է:

ԱՐԵՒԵԼ (1) արեւուն տակ տարածել չորցուելու բաները, զգեստ, պտուղ եւայլն: (2) Արեւուն ծաւալիլը, “հոս ալ արեւեց:” Հակադիրն է “շքել:”

ԱՐԵՒՑԱԹՈՒՆ = ի ծագել արեգական:

ԱՐՄՈՒԻԼ = արածուիլ:

ԱՐՄՆԱԼ կամ ԱՐՄԸՆԱԼ = Ունայնամտութեամբ հիանալ ինքն իր վրայ, իր լաթերուն կամ գեղեցկութեանը վրայ: “Չտեսը տես է ելեր, ով տեսեր նը արմզցեր:”, Զարմ(ա)նալ բային հետ զոյգ ալ կը դործածեն. “Կ'արմնայու կու զարմնայ:”

ԱՐՈՒՆԱՏ = ամբողջ: Արունատ խնձորմի: “Արունատ է:”

ԱՐՈՒՑ ԵՎԵԼ = փափաքին հասնիլ, կառուը յագեցնել:

ԱՐՑՈՒՆՔ = արտասուք: Արցունք թափել = արտասուել շատ:

ԱՓ = ափ. “ափիս մէջ է, ազդեցութեանս ներքեւ է:

ԱՓ մի թութ. “Ափովը կ'ուտէ:”, “գնաուր ափու աղունծով լեցնէ:”

ԱՓԵԼ = ափով առնել:

ԱՓՕՇ = Աբրահամ անուան կրծատուած կոչականը:

ԱՔ կամ ԱՔՆ = ոտք: “Հըմա աքինս տակը կ'առնիմ քեզ, կը նշանակէ ոտքիս տակ կ'առնեմ զքեզ. կը ծեծեմ ոտքով, կ'աքացեմ:” Աքացի, ին արմատն է:

ԱՔՈՒՌԿԵԼ = խոշոր առարկայ մը բոլոր ծոցովն ու գրկովն առնել տանիլ. “աքուռկեց ու գնաց:”

Բ.

ԲԱԴԵՊԻԼ = դադրիլ: “Բերանը չի բագեղիր,, Խօսելէն, ուտելէն: Տես նաեւ դանէլ:

ԲԱԶՈՒԻԿ = 1. Բազուկ մարդու: “Աջ բազուկը:,,

2. Ծղօտ բանջարեղինաց:

ԲԱԶՄԱՆԱԼ = հպարտանալ, գոփանալ, չափազանց պահանջներ ընել. ‘շատ մի՛ բազմանար,, կ'ըսեն պահանջկոտ տղոց:

ԲԱԶՄԻԼ = բազմիլ, նստիլ իբրեւ հիւր կամ մեծապատիւ ոք: “Նստիլ,, բառին չետ զյդ կը գործածեն միշտ. “բազմեր նստեր է:,,

ԲԱԺԻՆՔ = բաժանում, զոր օրինակ, ամուսնացած եղբայրներու զատ տունի բաժնուիլը. “բաժինքը և(ր)ը տ'անէք:,,

ԲԱՎԱՐՁ = բաղարձ, անխմոր հաց:

ԲԱՄԲԱՍԻԼ = բամբասել: Ունին նաեւ բամբասանք եւ բամբասող:

ԲԱՆ = 1. Խօսք, դիտողութիւն: “Բան կ'ըսեն,, կը նշանակէ կը քննադատեն, կը բան-(ր)-ասեն: 2. Գործ, զբաղում: “Բան կու բանին:,, ‘Բան շատ ունիմ:,, Այս իմաստով են “բանոր, եւ բան-թողուիլ: Կ'ըսուի զյդ “բան ու գործ է արեր: “Դուք ալ բան գործ չունիք:,,

ԲԱՆԹՈՂՈՒԻԼ = գործելէն դադրիլ: “Պաղ չառնես, նոր ևս բանթողուեր:,, “Բանթող, գոյականը անծանօթ է այժմ այս բարբառին:

ԲԱՆԻԿ = փափկական ձեւ “բան,,ի, չիւանդ չէ, բանիկ չունի տղեկը:,,

ԲԱՆՊԱՌԱԿ = զուարձաբան, կատակա-
խօս, պերձաբան:

ԲԱՆՊԻԴԵԼ = հարցապնդել, փորփշտել
խնդիրը:

ԲԱՆՍԱՐԻՈՒ = որո՞մնացան:

ԲԱՆՍՑԵՂԾ = բան, գործ կատարող,
հնարամիտ, ճարտար:

ԲԱՇՈՒԿ = իւղով եւ բարակ ալիւրով
շինուած, եւ կէս ձեռքի մեծութեամբ չոր հա-
ցիկ է:

ԲԱՐԲԱՐԱԿԱՆ = թափառական:

ԲԱՐԵՒ = ողջըն:

ԲԱՐԻՔ = ուտելիք խմելիք, հագնելիք.
վայելելիք:

ԲԱՐՈՎ = լաւ, բարւոք: Բարով լաթ.
բարով տղայ: Մկ. բար(ւ)ով եկար:

ԲԱՐԿ = զօրաւոր, այրող. “բարկ քա-
ցախ,” եւ այլն: “Բուրկ արեւ., ‘թանիրը բուրկ է,,
= շատ տաք է:

ԲԱՐԿԸՆԱԼ = բարակնալ, ինչպէս թելը:
“Հաստընալ,,ին հակադիրը:

ԲԱՐԿԸՆԱԼ = նրբանալ, փափկանալ չա-
փաղանց: Կոշտ ու կոպիտ ըլլալուն հակադիրը:

ԲԱՐՍ, ԲԱՐԾԸ = բարձր:

ԲԱՑԲԵՐԱՆ = անդաղտնապահ, թու-
բերան:

ԲԱՑԳԼՈԽ = հոլանի:

ԲԵՐԱՆ = բերան, բերնի, բերնով, բեր-
նէն: ԲԵՐԱՆԸ ՓՆՏՈՒԵԼ = Անուղղակի հար-

ցումներով միտքը հասկնալու ջանալ։ ԲԵՐՆԵՆ
ՓԱԽՑԵԼՆԵԼ = յանզգաստից գաղտնիքը յայտ-
ՆԵԼ։ ԲԵՐԱՆԼ ԽՕՍՔ ԴՆԵԼ = ըսելիքը թելա-
ԴՐԵԼ։ ԲԵՐԱՆԼ ԲԵՐՆԻՆ ԴՆԵԼ = անոր ամէն
ըսածն ԸՆԵԼ։ ԲԵՐԱՆ ԲԵՐՆԻ ԻՆ ՏՈՒԵՐ =
իրարու հետ կը խորհրդակցին եւ համաշռնչ
կը խօսին։ ԲԵՐԱՆԼ ԲԱՑ ՄՆԱԼ = (1) շնչառ-
պառ ըլլալ. (2) ապշել, հիանալ։ ԲԵՐԱՆ ԱՌ-
ՆԵԼ (անունը) = յիշատակել։ ԲԵՐԱՆ ԳԱԼ
= գործ մը ի գլուխ ելլելու մօտ ըլլալ։ Նաեւ
բազմութեամբ մինչեւ դուռը լեցուած ըլլալ,
“տունը բերան կու դար :,, ԲԵՐԱՆ-ՓՈԽ ԱՆԵԼ
= տարբեր կերակուր մը ուտել։ ԲԵՐԱՆԼ
ՓՈԽԵԼ = Առաջուան ըսածէն տարբեր կամ
անոր հակառակը խօսիլ։ ԲԵՐԱՆԼ ՍՐԲԵԼ =
Ուտել եւ ուրանալ. Նաեւ փոխաբերաբար, ու-
րանալ, անգէտ ձեւանալ։ “Կ'ուտէ ու բերանը
կու սրբէ :,,

ԲԶԻԿ, զյու կը գործածուի ԷՎԻ-ին հետ.
“ԽԶԻԿ ԲԶԻԿ, ցած, ամենաստորին դասակարգի
մարդիկ, ընկերային ամենէն վարի խաւերուն
վերաբերեալները, որոնք չեն համարուիր պա-
տուասիրուելու կամ մեծարուելու արժանի:
“ՄԵՆՔ խզիկն ու բզիկն ենք :,,

ԲԶԵԶ = Սեւ խոշոր միջատ մը թեւաւոր:

ԲԻՏ = պոչ։ Կը գործածուի միայն “Ճիտ”,
բառին հետ զյու։ “բիտ ու Ճիտ լինել,, կը նշա-
նակէ զայրանալ, բորբոքել։ Կատուի եւ այլ
անասնոց նմանութեամբ ըսուած է, իրը թէ
“բիտն ու Ճիտը տնկել,, բարկութեամբ։ “Բիտ”

ու ձիտ է մինչեւ իրիկու,, = շարունակ ցաս-
մամբ կը խօսի:

ԲԽԲԽՑՆԵԼ = փսխել, կերածը ետ բե-
րել:

ԲՇՏԵԼ = բուշտ մը գոյանալ:

ԲՇՏԻԿ = պղտիկ բուշտ, vésicule.

ԲՇՏԸՐԿԻԼ = բուշտ բուշտ ըլլալ:

ԲՈԺՈՒԺԻԼ = ուտելեաց աւրիլը, անոնց
երեսին ծածկուիլը մանր մանր պղպջակներով,
ինչպէս մածունին կը պատահի, որ չափազանց
թթուընալով իրը թէ կ'եռայ:

ԲՈԼՈՐ = շուրջ, չորս կողմը, ամեն կողմը:

Զ. օ. “բոլորտ նայէ.,, “բոլորս ժողվտեցան:,,:
իրեւ ա. կը նշանակէ circulaire, շրջան:
Ասկէ է վերացական առումը, իրեւ ամբողջ, ա-
ռանց ոեւէ մասը պակաս ըլլալու, անխոռ. զ. օ.
“ողջ մնաք, բոլոր մնաք,,,” կ'ըսուի ընտանիքի մը
իրեւ բարեմաղթութիւն: “Բոլոր լուսնկայ,, =
լուցած լուսին, որ խոռ չունի:

ԲՈԼՈՐԻԼ կամ ԲՈԼԸՐԻԼ = շրջել, պտոյտ
ընել: Այս իմաստով զոյգ կը գործածուի ՈԼԸՐԻԼ
բային հետ. — “ոլորեցաւ բոլորեցաւ,, վերջա-
պէս հոս եկաւ, կամ հոն գնաց, կամ խօսքը այս
ինչ նիւթին վրայ բերաւ: Իսկ “խելք բոլըրէ,,
խրատին մէջ, ծաղիկներու բացուելուն կամ ամ-
բողջական զարգացմանը նմանութեամբ փոխա-
բերական իմաստ ունի “բոլըրել,, բայը, եւ կը
նշանակէ՝ պակասամիտ մի լինիր, հասուն եւ լե-
ցուն խելքի տէր եղիք: All-around man կամ
educationը ճիշդ հայերէնով է “բոլորակիրթ

մարդ կամ գաստիարակութիւն, ոչ -միակողմանի: Encyclopédie = բոլորգիտութիւն եւ բոլորգիտարան է Ճիշդ Հայերէնով. Erudition encyclopédique = բոլորգիտական հմտութիւն (եւ ոչ թէ համայնագիտական):

ԲՈԼՈՐՄՆԻ = բոլորակ կազմած. “բոլորմնի նստեցէք”;

ԲՈԼՈՐՏԻՔ կամ ԲՈԼԾՐՏԻ = շուրջը. չորսդին, մօտերը (environs, neighborhood). “Տանը, քաղաքին բոլորտիքը ծառ չկայ”;

ԲՈՒՏ = օղակը որուն մէջ կը բռնուի կոճակը:

ԲՈՒՑԻՑ = ցիցը որուն կը կապեն հենքին չուանը:

ԲՈՒԱԼ = երախային լեզու ելլելէն առաջմբնջելը իբրեւ նախափորձ բարբառ. “Կուրբուայ” (կու բըւայ):

ԲՈՒԱԼԻ = Մազերը, մօրուքը, հագուստը անխնամ ծերունի:

ԲՈՒԽԻԾԻՐՏ = զգայուն, դիւրագորով:

ԲՈՒԽԱԼ = տաքնալ, սիրել, սիրտ տալ անձի մը կամ բանի մը. “սիրտս չի բռնար”;

ԲՈՒԽԻՑՈՒՆ = Ուրիշներէն չհասկցուելու կերպով, ցած ձայնով, եւ իրարու շատ մօտ նստած (tête-à-tête) խօսակցութիւն. “Մարւաղշիկ մինչեւ առտու բունբուն արին.., — “Բունբուն մ’ունէին մէջերնին”;

ԲՈՒԽԻՑՈՒՆԱԼ = նախընթացին բայն է. “բունբունացին:” Գերընտիր Հայերէն:

ԲՈՒՆՍԻՆԻ = բռնուած, ցուրտի կամ յոզ-
նութեան կամ ցաւի պատճառով. “Ճիտս բռնմի
է,” = I have a stiff neck.”

Գ.

ԳԱԲ = խաւարծիլ. թթու եւ վայրի է:

ԳԱԳԳԱՅ = ան որ անդադար կը խօսի
քննադատելով եւ դժգոհելով: Բայն է ԳԱԳ-
ԳԱՅԵԼ: “Գլխուս գագգայ է:” Բու թռչնոյն
(գուգգուին) նմանութեամբ ըսուած է:

ԳԱԼ-ՓԱՐԹ = շատակեր եւ լափող (ինչ-
պէս գայլը): Գալ-աղկք բարդին նման է:

ԳԱՀ = ուս: “Գահերը լա(J)ն:” “Գա-
հերս կու մնին:” Այս նախնական իմաստէն
ծագած են գահ բառին “բարձրութիւն”, “ա-
թոռ” եւ “պատիւն” առումները: Գասական
հայերէնը մեզի չէ աւանդած այս բառին սկզբնա-
կան նշանակութիւնը:

ԳԱՂՑԸՆԱԿ = գաղտուն, ֆր. fontanelle.
(Ասիկա օրինակ մ'է այն ընտիր եւ հարկաւոր
բառերուն որոնք մուտ գտած չեն մեր գասական
մատենագրութեան մէջ:)

ԳԼԳԼ = հողէ փարչերու տեսակ մը որ
նուրբ պարանոց մ'ունի եւ ջուրը վազած ատեն
“Գըլգըլ” ձայնը կ'արձակէ:

ԳԱՆԳԼՆԻԼ = այսինքն գան-գան-իլ. ծե-
ծուելով եւ ասդին անդին իյնալով ողորկ ու
թարմ երեւոյթը կորսնցնել. խնծորի, տանձի
նման միրգերու վրայ կ'ըսուի:

ԳԱՐԵԿ = փոքր գարիի մեծութեամբ եւ
նմանութեամբ ուռեցքը որ աշքի կոպերուն
վրայ կ'ըլլայ: Փք. Orgelet.

ԳԱՐՆԱԿ = մանր բշտիկներ կամ փղիկ-
ներ երեսին վրայ (որք սովորաբար "գարունը"
կ'երեւան):

ԳԱՐՈՒՆՔ = խանութներուն առջեւ, հո-
րերուն վրայ գործածուող մեծ կափարիչ, շար-
ժուն դուռ:

ԳԲԵԼ կամ ԳՓԵԼ = ծեծել զոք բռնցի:

ԳԵՍԳՈՏԱԼ = կլթիկ ընել, զգայուել:

ԳԵՍԳՈՏՈՒՔ = զգայուումն. éruption.

ԳԵՏՈՒՏԻ = Անտառներէն հեղեղավար
քշուած փայտի պէսպէս կտորներ, ծառեր, կո-
ճըղներ որք գետն ի վար կու գան եւ զոր գո-
գառով կը բռնեն գետեղերեայք: "Գետնին
կցուած ՈՒՏԻ-Ն նման է որթուտ կամ որթուտ
բառին որ որթատունկի փայտեր կը նշանակէ:
Խնդիր է թէ այս ՈՒՏ-ը անգլ. wood, ՇՎԵ-
ՄԵՐԷՆ ՎԵԾ, եւ այլն, փայտ, անտառ, բոյս նշա-
նակող բառին հետ յարաբերութիւն ունի:

ԳԵՐԵԿՆԱԼ կամ ԳԵՐԵՑՆԱԼ = աղաչել
եւ պաղատել, թախանձել:

ԳԶԵԼ = սուր բանով մը դպչիլ այնպէս
որ նշան մը, գիծ մը յառաջ գայ: Փուշը կը
գզէ: "Զէռքս գզուեցաւ: " Գ.ազ, փուշը եւ
" Գաղանը այս բառին արմատէն են: Գ.ազել-ը
Գ.ազել-ի սեղմուած է:

ԳԶՈՒԾԻԼ = կոռւլտիլ. մանուկներուն
իրարու հետ առկուիլը: Ակզբնապէս՝ Գ.Ա-ԸՊ-ԱԸ

իրը թէ ճանկերը, եղունգները կը գործածէ, իսկ
--իշտութէ՝ իր ակուաները (Տ. առկուիլ):

ԳԵԸ = վատ, չար, տգեղ: Կան նաեւ
գիշութիւն, գիշանալ:

ԳԵՌ = գայու. աղտ: “**ԳԵՐ** փեշտ մի
քաշեր:”

ԳԵՐ = գեր, յօյր: Զօյդ կըսուի “**ԳԵՐ**
ու գուղղ:”

ԳԵՐԱՄՄԱՆ = գերի աման:

ԳԻՆԾ = սոխի մանր սերմը (Տ. իշտ-հայ):

ԳԻԾԵՐՓԱԼԻ = գիշերային փախուստ.
Խուճապ: “Ինչո՞ւ ատենկ էձէլէ կ'անէք, գիշեր-
փախ է:”

ԳԻՑ = արմատ գտանեմ-ի, աւելի նախ-
նական քան “գիւտ” ձեւը: “**ԳԻՑ** է, կը
գտնուի (այս կամ պտուղին եղանակն է):”

ԳԻՒ = գիր: Կամակ: “**ԳԻՐ** անել, նամակ
գրել:

ԳԻՆԾԻԿ = (**ՓՈՔՐ** գինծ) գնծիկ-ասելս
(գնդասեղ:)

ԳԻՆԵԼ = գտնել:

ԳԻՆՈՂՉԵՔ = գտնողէք. կորսուած բա-
նը գտնողին տրուած լնծան:

ԳԻՏԵԼ = գունդ, ուռ լլլալ: “Քարին
դպած տեղը գնտեր է:” գնդաձեւ, սահմանա-
փակ ուռեցքի մը գոյանալը:

ԳԻՏԻԿ = 1. փոքր գունդ: 2. ծրա-
րուած գրամի գնտիկ, գանձ: Աշ. գնտած,
“գնտիկ ասելս:”

ԳԱՏԻԿ ԱՆԵԼ = ԵՐԱԽՄԱՆ ՆԱԽՍ ԿԸ ՎԱՐ-
ԺՈՒԻ ԳԼՈՒԽԸ ՔՈՎՔ ՔՈՎ ՀԱՐԺԵԼ ԸՆԴ ԽԱՂ.
“ԳՆՄԻԿ Կ’ԱՆԷ” : ՅԵՄՈյ ԿԸ ՍՈՐՎԻ “ԱՃՈՒԿ ԱՆԵԼ”,
= ԱՃՔԵՐԸ ԳՈԳԵԼ ԸՆԴ ԽԱՂ : Եւ ապա ԿԸ ՍՈՐ-
ՎԻՑՆԵՆ ՆԱԵՒ “ՃԱՓԻԿ ԱՆԵԼ” = ՃԱՓԻ ԶԱՐՆԵԼ:
“ՄՐՄԻԿ ԱՆԵԼ” ՆՄՄԻԼ. “ՊԱՃԻԿ ԱՆԵԼ” ՊԱռ-
ԿԻԼ. ԲՈՂՈՐԾ աԼ ԻԿ ԿԱՄ ՈՒԿ ՓԱՂԱՀՔԱԿԱՆ
ՄԱՍՆԻԿՈՎ :

ԳՈԳԱՌ = ԳՈԳԱԿՈՐ ԳՈՐԾԻ ՄԸ, ՃԻւՂԵՐԵ
ՀԻւՍՈւԱԾ, ՈՐՈՎ ԳԵՄՈւՄԻ ԿԸ ԲԱՆԵՆ:

ԳՈԳԻ = ՃՈՅԼ :

ԳՈԳԴՈՇ = ՀԱՄ ԳԵՐ Եւ ԽՈՉՈՐ (ԱՆՁ) :

ԳՈԹՏՈՑ = ԳԼԽԱԿՈՐ, ԵՐԵՒԵԼԻ (ՃԱՐ-
ԴԻԿԸ). “ԳՈԹՄՈԳՆԵՐԸ ԺՈՂՈՎՐՄԵՐ ԷՒՆ” :

ԳՈԼ = ՄԱՔՈւթիւն. ՋԵՐՄՈՒթիւն: (Լոր
cal-or ին հայկական արմատը, որուն երկու
ուրիշ ձեւերն եւս են էալ-ջ եւ ջէր:) “ԳՈԼԸ
ԵՐԵՍՈ ԿՈՒ ԶԱՐՆԷ” : “ԹԱՆԻՐԻՆ ԳՈԼԸ ՓԱԽՍԵՐ
Է” , “ԲԱՐԴԵՐՆ ԵՆ “ԱՄՊԳՈԼ” Եւ “ՔԱՄԱԳՈԼ” :

ԳՈՅՏԻԼ = “ԳԱՆԳԱՄԻԼ” ին ՍՂԵՎԱԼԸ.
ՕՐԻՆԱԿԱՆ ԲՈՂՈՔԻ ՀԱՄԱՐ Կ’ԸՍՈՒԻ, ԵՐԲ ԿԱռԱ-
ՎԱՐՈՒթեան դիմում կ’ըլլայ:

ԳՈՐԱԼ = 1. ԱՄՊՈՋ ԳՈՊԱԼԸ: 2. ՏՂՈՋ
ՋԻԾԱՃԱՅՆ ԼԱԼԸ:

ԳՈՐԳԼՈՒՏԱԼ = ԱՄՊՈՋ ԳՈՊԱԼԸ: Գոյ.
ԳՈՐԳՈՏՈՏՈՒՔ:

ԳՈՐԾ = 1. ԳՈՐԾ. ԱՃԽԱՄԱԿ. ԱռԵւ-
ՄՈՒՐ: 2. ՈՍՏԱՅՆԱՆԿՈՒթեան ԳՈՐԾԸ: “ԳՈՐԾԱՆ
ՊԼՈՃՆԸ ՄԱՄՈՒԿ ԿԱՄ ՍԱՐԴ ԿԸ ՆՉԱՆԱԿԷ” :

ԳՈՐԾԵԼ = ոստայնանկութիւն ընել:

ԳՈՐԾՈՂ = ոստայնանկ:

ԳՈՒԳԳՈՒ = բու թռչունը:

ԳՈՒԳՈՒԼԻԿ = գեղ աղուոր գեղը կայծերուն կը նկարագրուի. “կը ակը գուգուլիկ է:” Դրամի, ոսկիի գեղն ալ “գուգուլիկ է:”

ԳՈՒՆ = “երեսին գունը:”

ԳՈՒՆՏ = գնտած, ուռած: “գունտ ու կոլոնձ” գեր եւ տձեւ:

ԳՈՒՇ = սխտոր-գուշ բարդին մէջ միայն կը տեսնուի:

ԳՈՒՌ = քարե փոքր աւազան ուրկե ոչխալք եւ արջառք ջուր կը խմեն:

ԳՈՒՐԱԼ = Տես ԿՈՒՐԱԼ:

ԳՈՓՏԱԼ = ցաւիլ, վէրքին խորունկ ցաւը եւ երակներուն զարնելը, ցուրտէն ալ մատները կը գոփտան: “Ոռնաս ու գոփտան, անէծք է:”

ԳՈԶԻ = խոտեղէն մը որուն արմատի կոճղէն 15—20 թելիկներ կը կախուին եւ ուտելի են:

ԳՈԶՆՈՏ = որոյ մազերը խառնամառն են, աչաւոր: ԳՈԶԸՆՈՏԻԼ:

ԳՈԼՈՓ = գեր եւ զօրաւոր կին:

ԳՈՒԽԵԶ = որոյ մազերը խոզանացեալ են: Կաեւ “Քեր ու Քուշ աղջիկը շատ գեր եւ զօրաւոր է:”

ԳՈՎԱՆԱԼ = գովեստէ շփանալով գոռոզանալ: “Շատ մի գոփանար:”

ԳՐՄԽՆԱԼ = 1. Տրտնչել, գանգատիլ քթին տակէն: 2. Կաեւ երախան քունին մէջէն

“ կու գրմիստայո, այսինքն կը մրմնջէ եւ պէտք
կըլլայ աւելի որորել որպէս զի լաւ մը քնանայ:

ԳՍԴԻՓԻԼ = Յարձակիլ բարկութեամբ,
ֆիղեքապէս կամ բարոյապէս: “Վըան գսդիեցաւ
ու ծեծեց:,”

ԳՓՓՌՏԱՆԼ = Եփող կերակրոյն եռա-
ցումին ձայնն է:

Դ.

ԴԱԳԳՈՒՄ կամ ԴԱԳԿՈՒՄ = շատ
նիշար, չորցած, ոսկոր միայն մնացած (մարդ).

“ Չոր դագգուռ է: Ծերերուն վրայ կ'ըսուի:

ԴԱԴԱ = ընթերցում, կարդալ: Դադա
անել = կարդալ (մանկական բարբառ):

ԴԱՀ = մատաղ, ամուսնական տարիքը
անցուցած (աղջիկ). “ շատ դահ է:”

ԴԱՀ(Ա)ՆԱԼ = եռանգուն եւ կայտառ
մատղաշութեան հասակն անցուցած ըլլալ.
“ դահցեր է:”

ԴԱՀԻԼ = դադրիլ եփելէ, շատախօսելէ,
եռալէ: “ Բերանը չի դահիր, (ուտելէն, խօսե-
լէն): “ Եփէ դահիլ, կ'ըսուի նաեւ կերակրոց
մասին = “ Դադարիմ, բային կարճ մէկ ձեւը
կրնայ ըլլալ այս բառը:

ԴԱՀԵԿ = դայեակ, այսինքն մանկաբարձ:

ԴԱՀՆԱ = լաթի կտոր մը զոր կաթսա-
ները լուալու համար կը գործածեն:

ԴԱՊԱԼ = ծերոց խելացնոր ըլլալ:

“ Դաղլեր է, (պապան, մաման):”

ԴԱՇԻԼ = աճիլ: Զցյդ միայն կը գործածուի. “կ’աճի ու կու դաճի,,:

ԴԱՆ = ան կողմ, ան դին, դեպի ի հոն, չեռու. “դան գնա,, (go away!) Ասոր հակառակն է “դաս,,:

ԴԱՍ = այս կողմ, աս դին, խօսողին կողմը. “դաս եկու,, (come here! come this way!):

ԴԱ Եւ դան սեղմեալ են “ընդ այս,, եւ “ընդ այն,, ձեւերէն:

ԴԱՏԻԼ = ջանալ, սաստիկ կամ ծանր աշխատիլ:

ԴԱՏՈՒՔ — աշխատանք. քրտնաթոր ջանք:

ԴԱՄ = ոչ-տափարակ, ոչ-դուր: Կ’ըսուի դուն է դան, դարն ի դաս, դարն ի վեր, դարն ի վար (երթալ, դալ, ելլել, իջնել): Դուր բառին հետ հակադրութեամբ կ’ըսուի. “գլխուս շատ դար ու դուր է եկեր, այսինքն շատ յաջող եւ ձախող բաներ պատահած են ինծի, շատ փորձառութիւն ունիմ: “Մեր դարն ալ (անշուշտ) դուր կ’ուլլի,, այս դժուարութիւնը, դէշ ժամանակն ալ, կ’անցընենք:

ԴԱՐՏԱԿ = (սին. դատարկ): 1. լոկ, առանց թացանի, “դարտակ հաց կ’ուտէ:” 2. եղէգէ կամ փայտէ սնամէջ գլանիկ որուն վրայ թել կը փաթթեն ճախարակով: Իսկ “դարտակ ուրախ,, ան մարդն է որ չնչին, պարապ բանի մը համար ուրախ է:

ԴԲԵԼ = ձեռքով ծեծել մէկը:

ԴԵԳ = դժուարացած, խստադատ (Ակ-
բարեկ):

ԴԵՂԵԼ = թռնաւորել (դեղել): Դեղ-
թափ բառէն ալ կ'իմացուի թէ դեղը նախ
իբրեւ թոյն ըմբռնուած է:

ԴԵՄ = դէմ. “դէմ դնել”, “դէմ ել-
լել. նաեւ հաւասար, նոյնքան. զ. օ. “մազիս
դիմովը լաթ իմ վլացեր”, այն է — այնքան ան-
գամ որբան մազ կայ գլուխս — անթիւ անգամ:

ԴԵՍՏԸՆԸՆ = Սեղանին աթոռի ներքեւ
սփռելու մեծ փողը զոր հացի նստողները ծուն-
կերնուն վրայ կ'առնեն: Բառը պարսկերէնի
հնչում ունի:

ԴԻԶԱՆԱԼ = գլխուն մէջ congestionի
զգացում ունենալ: Երբ տղաքը շատ աղմուկ
հանեն կամ մէկը չափազանց խօսելով ձան-
ձրացնէ, կը գանգատին ըսելով՝ “Հերիք է,
գլոխս դիզացաւ”:

ԴԼԻԿ = խեղճ դատողութեան տէր եւ
անխորհրդաբար խօսող:

ԴՄԸՆԸՆ = դիմացկռն, պնդակազմ,
դէր:

ԴՈԴ = հին, ցնցոտած (զգեստ): Շրջա-
զգեստը “դոդ է. ու “դոդ էնթէրիովդ տ'երթաս”:

ԴՈԴԻԿ = դոդ. հինցած (լաթեղէն):
Նաեւ իբրեւ է՞յ. կը նշանակէ թռնրին թաղա-
րին ներքեւ փռուած թանձը (հին) լաթը կամ
փռոցը:

ԴՈԺԿԻԼ = (փիլափին) չափազանց եփուե-
լով չորցած եւ անախորժ ըլլալը:

ԴՈՂ = 1. դող, սարսափ: “Դող մ’առաւ իս.,” “Դող մ’եկաւ վրաս:,” 2. փոխաբերաբար՝ “դող ելլել,” s’alarmer. “Դող հանել,” վախցնել, թունդ հանել: 3. դող, paludisme, fièvre intermittente, malaria. “Գաղտուկ դող,” նոյն տեսակն է յորում ախտին նշանները, մանաւանդ սարսափիւնը, որոշապէս չի զգացուիր: “Դողցնել., դող ախտէն բռնուած ըլլալ. “Երկու ամիս է ուր կու դողցնիմ:,” “Բնչ ուր կ’անիմ դողս չօսնիր:”

ԴՈՂԲՇԱԼ = դողալ, սարսափիլ (ֆիզիքապէս.) ։ ։ ։

ԴՈՒՐ = դուռ: “Դոռ ւ’երդիք կու քըսքըին,” ասացուածը կը նշանակէ թէ այս ինչ խնդրոյ համար անդադար կ’այցելեն, դիմում կ’ընեն: “Դոռոտ գոցի՝ անէծք է:” “Ըս(տ)ուած տնէ ու դռնէ հէռուն անէ,, = չի ցուցնէ, մեր գլխուն չի պատահի երբեք այդ բանը: “Տուն ու դոռ աղտօտեց,, ամբողջ տունը:” “Դոռը մեծ է բացեր,, = ծախք շատ կ’ընէ:” “Բաց դոռ է,, = շատ հիւր կ’ընդունի:

ԴՈՒՐԻ կամ ԴԻՒՐԻ = տափարակ, ոչ դար: Դուր տեղ, ճամբայ: (Տ. ։ ։ ։) Սասնոյ բարբառը ունի ։ ։ ։ = տափաստան: “Դիւր,,” “Դիւրին,” վերացական իմաստը այս նախնական նշանակութենէն ելած է: “Դուր, գործիքն ալ նոյն արմատն է, այսինք դուր, հարթ ընող գործիք է:

ԴՈՒՐԵԼ կամ ԴԻՒՐԵԼ = հարթել: “Գետինը, հողը դիւրել:”

ԴՊԴՊԻԼ = վեճիլ. Խօսքով իրարու
դպչիլ:

ԴՍԽԵԼ = լաւ մը ծեծել զբ:

ԴՐՄԸՆ — դրած. “Դռու դրման է. ”
“սեղանը դրման էր: ”

ԴՐՈՇՄ = բնական կազմ եւ խոսոնուած.
“Դրոշմը անենկ է: ”

ԴՓԵԼ = Տ. դրել:

Ե.

ԵԲ = ԵՐԲ:

ԵԳԻ = այգի, պարտէզ:

ԵԼ = ԵԼՔ, ԵԼԵՆ, “ԵԼՈՆ, ” կը նշանակէ
յելս այս ինչ շրջանին, զ. օ. “Լուսաւորչին
պահուցը ԵԼՈՆ: ”

ԵԼԵԼ. 1. ԵԼԵԼ վեր կամ դուրս: 2. Կմա-
նութիւնը բերել յանձին ֆիզիքապէս թէ բա-
րոյապէս, այսինչին դրոշմը զարդացնել իր մէջ,
մանաւանդ ազգականութեան բերումով. զ. օ.
“Դուն ով տ' ելլես ատենկով: ”, — “մեծ դատն
է ելեր: ”, — Ի նախդիր մը զեղուած է այս
բացատրութեան մէջ. “(ի) Հօրքորը տ' ելլէ: ”,
“(յ) ով տ' ելլէ: ” — 3. ԵԼԱԼ, կարգը անցնիլ,
զ. օ. “թագւոր տ' ելլես: ”, “ով հարս ելլէ” դուն
հարսնքոր: ”,

ԵԿԻ, ԵԿԻՐ, ԵԿԱՒ, ԵԿԱՆՔ, ԵԿԻՔ, ԵԿԻՆ՝
կը խոնարհեն դամ բային կատարեալ ժա-
մանակը:

ԵՀԱՄ = “կ'եհամ, կ'եհաս, կ'եհայ,
եւ այլն է Ակնայ կամրկապ արուարձանի ձեւը
փոխան “կ'երթամ” և ի:

ԵՎԱԻԿ = եղնիկ: Եյս բառը “հեքի-
յաթ” ներու մէջ կը յիշեն:

ԵՎՈՒՄԵՌԴ = եղումեղը. կերակուրի մը
անունն է:

ԵՌԻ կամ էռ, եռալ բային արմատը.
եռացող “եռ ջրեր եկաւ վրաս, կարի տագնա-
պեցայ (ամօթէս) [տես 83]:

ԵՌԻՔ կամ էռք — եռցաւ, prurigo (83):

ԵՌՈՒԶԵՌԻ (էռուզէռ՝ կը հնչեն) =
եռանդուն (տղայ, եւն):

ԵՌԻ ԵԼՅԵԼ = եռալու կէտին համնիլ.
— տես թը ջուրն (յ)էռ ելե՞ր էն (84):

ԵՏ = ետ, յետս. “ետ տալ”, “ետ եր-
թալ”, “ետ դառնալ”: — “ետ բերել”,
փսխել. “կերածը ետ բերաւ”:

ԵՏԻ = ետեւ. “ետիս է նստեր”, հակա-
դիրն է “էռջի:”, իսկ “ետի ւ’էռջի չունի”, կը
նշանակէ թէ ետեւէն ու առջեւէն գնացող եւ
ուշադրութիւն պահանջող պղտիկներ չունի,
հոգէ ազատ է:

ԵՏԸՒԷՆ = զհետ, զկնի. “ով է ետըւէն
փախ դնողը:”, “Ետըւէն ին ինկեր”, կը հե-
տապնդին: — Ետեւոռուկ քալել, կարդալ
յետս յետս քալել, հակառակ ծայրէն կարդալ:

ԵՏԷՌԻՔ = վերջապէս, վաղ կամ ա-
նագան:

ԵՏԵՒՈՔ = ետեւանց. “ետըւօք նստերէլու:

ԵՏԻՆՔ = ցերեկ աւուր յետին մասը. երեկոյեան մօտ. “ետինքին, մակբայ է:

ԵՐԵՍ = երես. կ'ըսեն նաեւ “երեսու դէմք:” “Դէպ, ի սեղմումով շինուած են “բ'երեսք ի վեր, կամ “բ'երեսք ի վար պառկիլ:” “Բ'երեսք ի վար ինկայ:”

ԵՐԵՍՔ = ծանծաղ, ոչ-խոր. ջուրը, գետը “երեսք է հոս:”

ԵՐԵՍՈՒՑ = աստառին հակադիրը, զգեստին արտաքին խաւը:

ԵՐԵՍՈՒՑՑ = մլբ. արտաքուստ, կեղծեօք: “երեսոնց սիրելու:

ԵՐԵՍ կրկնուած ձեւով կ'ըսուի “երեսն երեսին է դրեր:” “երեսն երեսէն կու խմի:”

ԵՐԵՍ բազմաթիւ ու այլազան ասացուածներ ու յատկաբանութիւններ կը կազմէ. —

“երես ելլելու” = համարձակիլ, ըմբոստանալ:

“երեսը դալու” = յիշեցնել մատուցուած ծառայութիւնը, ամցնել, տագնապի առիթ տալ.

“անոր երեսը չեմ ի դար:” — “երես դարձնելու մերժել խնդիրքը:” — “երեսը դէմ ձգելու, պնդել, չափազանց համարձակութեամբ խնդրել:” — “երես չունիմ, չեմ համարձակիր, պատշաճից սահմանը անցած պիտի ըլլամ:

“երես ունիս ու... ամօթ չես համարիր...:” — “երեսն ի վար կախ իմ մնացեր, միթէ յաջուղութիւնս, ապրուստս անկէ կը սպասեմ:”

“երեսը վար տալու” կշտամբելու: — “երես

սուանք աստառ կ'ուզէ, ըփացեր է, պահանջ-
կոտ, դժուարահաճ եղեր է: — “Երեսին ջուրը
գնացեր է, ալ չ'ամչնար: “Երեսէտ կ'ելլէ,,
ասանկ գէշ բան մը քեզմէ կը սպասուի: —
“Երեսին գիրը մարդ չէ տեսեր, այն աղջիկը
շատ համեստ է: — “Երեստ շրի, “Երեստ
ետիդ դառնայ, անէծք է: — “Երեսի մուր,
“Երեսի աղտ, յանդիմանութիւն է: — “Երեսը
պահել, Երեւան չելլել: — “Վարդով հով չի
տար Երեսին, ծայրագոյն փափկութեամբ կը
վարուի հետը: — “Երեսը ձուն (ձիւն) կու
ձգէ,, յոյժ գունաթափ է: “Երեսը մախիր է
դարձեր,, շատ դալուկ է:

ԵՐԵՍ — բարդեր կը կազմէ: ԼՈՒՍԵՐԵՍ
= խարտեաշ գեղեցիկ: ԱԱՐԴԵՐԵՍ = կար-
մրադէմ գեղեցիկ: ՍԵՒԵՐԵՍ = արհամար-
հեալ: ՀԱՒԵՐԵՍ, ՓԵՐԹԵՐԵՍ = անամօթ:

ԵՐԵՍԵԼ = վերքին վրայ նոր մորթ դոյա-
նալ, բժշկուիլ: “Երեսեր է:,,

ԵՐԵՍՊԱՇՏՈՒԹԻՒՆ = կեղծաւորու-
թիւն, շողզքորթութիւն:

ԵՐԻԿԻ կամ արիկ, այր, ամուսին: ԱԷ-
երկան, բարկանէն:

ԵՐԿԱՆՔ = երկանքի քարերը, վերին եւ
ներքին: “Երկանք քաշել:,,

ԵՐԿԱՆ = երկայն, երկար: “Երկանարեւ:,,

ԵՐԿԱՆՔ = երկայնութիւնը. հակագիրն
է “լայնքը:,,

ԵՐԿԻՒՐ = աշխարհ, մարդիկ, ընկերութիւն, “երկըրի ովկ խօսք տի հասկցնէ,, “երկըրի բերան թռղ չեյնի,, այս դէպքը:

ԵՐԿՐՄԱՐ = երկրամայր, ver de terre.

ԵՐՈՒԿԻ = այլող, եռ, “երուկ ջուր,, “իւթիւն երուկ է:, Ուզզագրելի է “երուկ:,,

ԵՓ = եփեմ բային արմատը. “եփէ դահիլ,, եփելն դադրիլ կերակրոյ: “Կերակուրը եփ կ'ուզէ,, տակաւին (83):

ԵՓԵԼ ԹԱՓԵԼ = տուն պահել. տան եւ սեղանի հոգ տանիլ: “Եփող թափող մի չունին:,,

ԵՒ = “եւը ձեւը, կրկնութեան մէջ միայն կ'երեւայ. “եւը ձեւը կու ցուցնէ,, թէեւ որոշ բան մը չեն ըսեր, բայց կը գուշակենք:

2.

Զ. = նախդիր որոշեալ հայցականի. “մարզմանուկ կ'ուտէ,, Ոտանաւոր խաղերու մէջ յաճախ կ'երեւայ.

Զարկէք զփարչն ի փարչը,

Ելլէ խաղայ մեր առջը:

Զարկէք զթապլան թապլան,

Ելլէ խաղայ մեր ապլան:

ԶԱՂԸ տալ = “Զաղը տուեր է,, ինքզինք զարդարեր է: “Զաղը տուր, գովարանէ (որպէս զի քաջալերուի): Զ նախդիր է:

ԶԱՆԿ = “Գլխուս զանկը թռաւ, այնքան գեշ կերպով ինկայ եւ գլուխս գետնին զարնուեցաւ:

ԶԱՐ = բարակ մաշկ բուսեղէն. զ. օ. սոխին զարը:

ԶԱՐԿԻ-ՔԱԾ = դերձակութեան աշակերտողին վարժութիւնը որով ասեղն կը զարնէ կը քաշէ:

ԶԱՐՄԱՆԼ = զարէ շինուած մաղ որով պլղուր եւայլն կը մաղեն: Ուրիշ է “շարմաղը որ բարակ ալիւր մաղելու կը գործածուի:

ԶԱՐ ՄՆԱԼ, մէկուն ձեռքը = շուարիլ, նեղուիլ:

ԶԱՐՄԲՆԱԼ = տես Արմբնալ:

ԶԵՌԻ (զէռ կը հնչեն) = բորբոք, բոցավու. “թանիրը զէռ կու վառի:

ԶԸՐԻԹՑՆԵԼ = վազցնել, քառատրոփ վարել (զձին):

ԶՎԱԼԻԼ = երբ մէկը՝ առ հպարտութեան՝ կը գժկամակի քաղաքավարական շարժում մ'ընել, կամ այլապէս դիւրին բան մը այն կը զղալի: Զ. օ. “Տեղէն ելլելը չի գար կու զղալի:” Իրը թէ իր չափազանցուած վեհանձնութեան ընթացքէն խոտորած, սխալած պիտի ըլլար ատիկա ընելով: Սիուի՞ բային ուրիշ մէկ ձեւն է՝ մասնաւոր երանգ մը առած:

ԶՎԱՆՈՑ = տան նեղ մէկ տեղը ուր սնտուկներ եւ այլն կը դնեն, կը դիզեն, քիչ թէ շատ խառնամառն: Խունել բային սաստկական մէկ ձեւը ըլլալ կը թուի:

ԶՄՊԸԹՏՑՈՒԿ = ան անձն է որ անասունի կամ անկենդան առարկայի մը չափ անպիտան է:

ԶՄՌԻԼ կամ ԶՄՄԻԼ = մրգեղէններու թառամիլը, խորշոմիլը, ջուրը քաշուելով չորնալ եւ պղտիկնալը: “Զմռած տոնծ մի:”

ԶՆԿԲԸԹՏՑԱԼ = ցուրտէն գողալ եւ ակռաները կափկափել:

ԶԸԹՐ = յայտնի, ակներեւ. բարձրագոչ:

ԶՈՒՄՐՈՒՑԵԼ = զրուցել: Պարապ, “զուր խօսքի իմաստով կը գործածուի:

ԶՄԱԼ = իշուն զռալլ:

ԶՄԶՄՅ = սրլնթաց (գետ, ձոր): “ԳԵՄԸ հոս շատ զողայ է:” Չայնէն առնուած բառ մ'է:

ԶՄԶՄԲ = առանց մտածելու յանկարծեւ յախուռն գործող, խօսող կոպիտ անձ: Այս ո՞չ մասնիկը կայ նաեւ գուլոր ածականին մէջ:

ԶՄԽՍԻԹ = գրգիռ, քըքրում, “զոխիթը տալ, այսինչին որպէս զի բորբոքի, բարկանայ: Ոսկի բառ մը:

ԶՕՐ = թախանձանք, “զօր անել” տճ. “զօր էթմէք, ին նման:” “Զօրի կու նայիք, (կը սպասէք):”

ԶՕՐՈՎ = դժուարութեամբ, քիչ մը բռնի. “շատ զօրով եկաւ:” “Զօր ո, “զօրով թէեւ օտարէն ընդօրինակած ըլլան, բնիկ հայ արմատէ են եւ կրնան հայ. սեպուիլ:

ԶՕՐՔ = զօրութիւն, ոյժ, կարողութիւն. այսինչին “զօրքը տեսեր իմ ես.”, “ծառայ մէռնիմ Ա. Լուսաւորչայ զօրացը:”

Է.

ԷԳԻ = այգի: (Ե՞ն կը հնչեն):

ԷԶ ՄԻ = ոչ սակաւ. շատ մը: ՏՃ. առ
պէտ ու բառին հակառակ իմաստն ունի:

ԷԼՃԻԿ = թեթեւամիտ (կին):

ԷՂԹԵԼ = յաղթել:

ԷՂՆԵԼ = բամբակ գղել աղեղով: “Ա-
ղեղնել:

ԷՃԸԹԵԼ = լաթերը լուալու համար
շփել ուժով (աճառել):

ԷՄԵԼ = յամել. ուշանալ: “Ճատ էմեց:

ԷՊԸԹԵՎԵԼ = թուղթ, լաթ եւ այն
ձեռքին մէջ ճղմելով ձեւէ հանել: “Ապուր,
բառէն կը թուի, որ կ'երեւնայ “առ եւ ապուռ,
ձեւին մէջ: Ակնցիք կ'ըսեն նաեւ “ապուռ ճու-
պուռ անել: “Ափ, հայ արմատը կրնայ հիմն
ըլլալ “ապլոթկել, “ապուռ, “աւար, բա-
ռերուն:

ԷՒ = տես եռ:

ԷՐԻԿ = տես երիկ:

Ը.

ԸՆԱՆԱԼ = սիսեռի նման ընդեղէննե-
րուն վրայ խօսելով կ'ըսեն “ըղացեր է, չ'եփիր:,”
նաեւ հացը, երբ “ջղիկ, է, ոչ փխրուն, խմո-
րումի թերութեան մը հետեւանօք, կ'ըսեն
“ըղացեր է,” Ամրութեան, պնդութեան գա-
ղափար կը պարունակէ:

ԸՆԵԼ = երկնցել, տարածել, մանաւանդ
սրունքները. “Ճիվերը ըղեր է”:

ԸՆՈՒՆԿ = եղունգ: “Միսն ըղունկէն չի զատիր, կը նշանակէ թէ սերտ աղքական-ներն չեն կրնար իրարմէ օտարանալ:

ԸՄՊԻԿ = օղի հանելու կաթսան ուր կը հաւաքուի թորացեալ ոգին:

ԸՆԿԵՐ = երախային ներարդանդային ընկերը, որ կարկանդակ ալ կոչուած է. placenta. “Ինկեր, կը հնչեն: Բարդութիւնքն են “խաղընկեր”, “գասընկեր”, “թեւընկեր”:

ԸՆՏԱԼ = “ընտ-ալ-ը խօսիլ”, իբր թէ ոգիներուն հետ խօսիլ: Ծանը ջերմերէ տառապողներուն ցնորաբանութիւնը:

ԸՄԱՓԱՏ = իբր առափայտ, այն բոլորշի գործին փայտէ որուն վրայ խմորը տարածելով կը զարնեն թանիրին կողը:

Թ.

ԹԱԹ = ոտքին եւ ձեռքին թաթը. կը հակադրեն թաթը կրունկին: “Թաթ ետքի կրունկ էռջի բաներ կ'անէ, սխալ բաներ:

ԹԱԹԻԿ = երկաթէ գործիք մը կաթսային կերակուրը խառնելու կամ հացը թանիրին կողէն քաղելու:

ԹԱԿԱՑԻԼ = շատ բաղձալ. “կու թալկտի թը ինք ալ հարսնիքն երթայ:

ԹԱԼՆԱԼ = յոգնիլ:

ԹԱԿ = փայտէ գործիք մը, որ թոկիկ ալ կը կոչուի, եւ կը գործածուի հող, գետին, տանիք ծեծելու եւ հարթելու:

ԹԱՂԱՌ = թաղար:

ԹԱՆ = թան, որ մածունէն կը հանեն:
 “Թանբերան”, “Թանթուշ”, արհամարհական
 բացատրութիւն է, ամէնէն անիմաստ եւ անհամ
 խօսքեր խօսողին կ’ըսուի: “Ես քեզի կու սոր-
 վըցնեմ թէ թանը մածունէն կ’ելլէ թը մածունը
 թանէն” = քեզ լաւ մը կը ծեծեմ:

ԹԱՆԻՐ = թօնիր:

ԹԱՊԼՏՏԼԿԻԼ = գետինը տապալիլ,
 գլորտկիլ ընդ խաղ կամ բարկութենէն: Ալ
 չնչեն նաեւ “տապլտըկիլ”:

ԹԱՌ = բարձր փայտը, ձռղը, եւ այլն
 ուր հաւերը կը թառին: “Հաւը թառն է ելեր”
 (83):

ԹԱՐԹԵԼ = աչքը թարթել, քթթել:

ԹԱՓ = ոյժ, կրով. “Թեւերուս թափը
 գնաց”, “Ճիվերս թափ չի մնաց”: “Հաստը
 թեւը թափ չունի”:

ԹԱՓԵԼ, յորմէ թափթֆել, թափթֆան:
 Ժողովելին հակադիրն է: Խնծոր թափել:
 “Թափիթփանն” է անձարակ, գէշ սպասարկու:

ԹԵՐԻԽՍԸ 1. Թերի խաշուած (հաւկիթ
 եւ այլն): 2. մանուկներու վրիպաւոր արտասա-
 նութիւնն ալ “Թերխաշ”, կը նկարագրուի:

ԹԵՒ = բաղուկ: “Թեւ ու ճիվ է կը յ-
 րերո, շատ կ’աշխատի, կ’երթայ կու գայ: “Թեւ
 առեր կու թռչեր բացատրութեան մէջ “Թեւ, ը
 իր հին “Թռիչ, ի առումն ունի: — Ա.ին թեւովը
 կու թռչեր, անոր շնորհիւ կը խօսի ու կը գործէ
 համարձակ:

ԹԵՒԾՆԱԽԵՐ = աջակից, օգնական: Աղ-
ջիկը մօրը աղէկ թեւլնկեր կ'ըլլայ տան գործե-
րուն մէջ:

ԹՋԻՍԼ = մանուկներուն լալը ցած
ձայնով:

ԹԷՆ = խոնաւութիւն: “Այպէն թէն
կ'առնէ”, շատ զգայուն է եւ հեռատես իբրեւ
առեւտրական մարդ:

ԹԸ = թէ. կ'ըսէ թը....

ԹԸԻՈՒՐ = թէոր: Կախադասութեան
սկիզբը կը դրուի, “թըւուր չի տ'երթաս նը....”:

ԹԹԵԽ = թիթեռն: Կ'երեւի թէ հին
ձեւը *թէ-թեխ եղած է: Իսկ եի վերջագիր
մասնիկը այս գաւառականին մէջ կը պատահի
այլ անասնոց մէջ, զ. օ. մժեխ, գոռեխ,
ջնձեխ:

ԹԹՈՒԾԱԴ = մեղմով թթուահամ:

ԹԹՈՒԽՈՉ = թրթնջուկ բոյսը: “Թթու-
արմատէն է:

ԹԽՄԱՐ = թխմայր հաւ:

ԹՄՐԻԼ = թմբրիլ:

ԹԿԹԵԼ կամ թնդել = կամաց մը
գոչել տեղէն խախտելու շափ. “թնդես՝ կ'իյնի:”

ԹԿՃՈՒԿԻ = մաղերը խառնուած վիճակի
մէջ: “Թնճուկն առնել”, մաղերը սանտրել եւ
կնճիռները լուծել:

ԹԿՏԱԼ = թնդալ. 1. տեղէն շարժիլ
գէպ ի վեր եւ ոչ թէ յառաջ, ոստնուլ բայց
ոչ բարձր: Գրաբարին “երակաց թնդիւն, ը-
ճիշդ այս “թնդալ, բային իմաստովին է: 2. Այլ

է թնդալ = ձայն, արձագանգ տալ, որ բնաւայն մըն է, թէ գաւառականիս եւ թէ գրաբարին ծանօթ:

ԹՈՂ է = Թոյլտուութիւն է. թող այնպէս ըլլայ. լաւ է. all right! faites! Հինուոսկեղէն ոճ:

ԹՈՒՄԻԼ = թառամիլ: Վարդը, ծաղիկը կը “թումին. իսկ տանծը, խնծորը կը “զոմին:

ԹՈՒՏԻԼ = ցամքիլ, չորնալ մինչեւ աստիճան մը. հացը՝ թրջուելէն վերջ՝ պէտք է քիչ մը մնայ որ “թումին:

ԹՈՒՐԱԼ = բարակ անձրեւին խաղաղ տեղալը: “Անձրեւը խաղաղ կու թորայ. թագաւորին ձին կու խաղայ:

ԹՈՒԹ = 1. թութ պտուղը: 2. “Ամանութեամբ՝ մատանց վրայ երեւցող մանր ուռեր, verrues.

ԹՈՒԼ կամ ԹՈՑԼ = թոյլ: Թուլբերան = որ գաղտնիք չի պահեր:

ԹՈՒԼՆԱԼ իր սովորական առումէն զատ կը նշանակէ նաեւ “համոզուելու միտիլո. այլ եւս շատ չպնդել:

ԹՈՒՆՏ ԵԼԱԵԼ = վեր ցատկել, յանկարծակիի գալ, s'alarmer.

ԹՈՒՆԴ ՀԱՆԵԼ = յեղակարծումն տագնապ առթել, յուզել:

ԹՈՒՇ, ԹՇԵՐ = բերանին երկու կողմը, “Թշերը լեցուցեր էն. Թշերը տնկուեր են: Թանթուշ = տ. թան:

ԹԱՏԻԿ = այն որ խաղի եւ կռուի մէջ շուտով կ'ընկճի, դիւրայաղթ:

ԹՐԹԸԸ խնդալ, “թթթթլ”, զսպուած ձայնով խնդալ. նոյն բնաձայնը անգղիերէն լեզուն ալ ունի = titter. “թռթռ կու խնտան”:

ԹՐԹՈՒՄ = որդը որ յետոյ թիթեռի պիտի փոխուի. larve.

ԹՐԹՌԻԿ = թեթեւաբարոյ. անհմաստ կերպով խօսող եւ պարապ տեղը խնդացող:

Ժ.

ԺԱԺ = երկրաշարժ: “Աեծ ժաժին տարին”:

ԺԱԺ ԵԼԵԼ = երկրաշարժ ըլլալ. “ժաժ ելաւ”, “ժաժ կ'ելլէ”:

ԺԱՇԿԱՅԼԹԻԼ = խլթիլ. քիչ մը այս կամ այն կողմ՝ դառնալ. “ժաշկլթելու տեղ չի կայ”:

ԺԵԽՈՑԻԼ = կերակուրին աւրիլը՝ վրան մանր մանր պղպջակներ եւ այլն երեւան գալով:

ԺԻԺԻ = ձպուռն:

ԺԺԱԼ = ժիժիի պէս ձայն հանել:

ԺԸՄՈՒ ԿԱՄ ԺՄՈՒ = ժամու, լեցուն ժամանակին եղած. ոչ տարաժամ, ոչ վիժած: “Տղան ժմու է”, կը հարցնեն երբ ծնունդը կ'իմանան: “ժմու”, պատուական յաւելուած մ'է արդի հայերէնին:

ԺՎԼՎԿԱՅՑՐՈՒՒԼ — խօսքը, աղմօւկը վերջացնել. զ. օ. տղաքը քնանան որ “ժվլվկը յրուինք”: “ժղուլ”, սասունցւոց բարբառով “խօսք”, կը նշանակէ:

ԺԸՐԸԼ Կամ ԺԸՐԸԼ = շարժիլ, փութալ
“ժրա՛” hurry up, hates-toi, “հայտե՛”:

ԺՄՆԵԼ = ժամանել. Հասնիլ: “Ժմնեցէք”, օգնութեան հասէք: “Հացին չի ժմնեցին”:
“Ճորով ժմնեցի ու ձէռքէն առի՛”:

ԺՆՏԱԼ = խլոտիլ, շարժիլ: “Տեղէն չի ժնտար”, բնաւ “հով չի ժնտար”: Հին ոսկի բառ մը:

ԺՈՒՅ = ժուռ: “Ժոռ գալ, պուլոտիլ.”
Ճեմել:

ԺՈՒՅՄ = կերակուրի ժամ, կերակուր ուտելու իւրաքանչիւր անդամը. “Էմմէն ժումի խահուէ չի խմեր”, “օրն երկու ժում հաց”:

ԺՈՒԻԿ = բոլորակ գործի մը ճախրակին իլիկին վրայ հաստատուած որուն դառնալովը իլիկն ալ կը դառնայ: “Ժուռ, արմատէն”:

¶.

Ի Ն-Է-Ք-Է-Յ. ասացուածներու եւ յատկաբանութեանց մէջ յաճախագէպ է. իմ սէրս ի քեզ, իմ գանգատոս ալ ի քեզ. — սրտէ ի սիրտ ճամբայ կայ. կաղն ի կաղը կու խաղան. — մահն ի քեզ ելէ. — մահն (յ)ինք ելլէ:

ԻԼԻԿ = իլիկ, փոքր իլ:

ԻԼԻԿԱՄ = երիկամն, երիկամունք (rein, kidney):

ԻՄԱՑ ԱՆԵԼ = իմացնել, զեկուցանել. զ. օ. տղուն կողմէն աղջկան կողմին “իմաց անել”, որոշ օրը յորում պսակը պիտի ըլլայ:

ԻՑԼՆԻԼ = իյնալ, ինկայ, ինկի՛, ինկեր է:
 Վեր ԻՑՆԻԼ = ընդուտնուլ, տեղէն իրը թէ
 վեր ցատկել, յանկարծակիի գալ, ապշել:
 ՀԵՏՆ ԻՑՆԻԼ = հէտը խաղալ, կատակ ընել:
 ԽԱՂ ԻՑՆԻԼ = արթննալ, ցաւին կամ ախտին
 նորէն երեւան ելլել, սաստկանալը:

ԻՆԿԵՐ = ընկեր: Բարդերն են “խաղըն-
 կեր”, “դասընկերն”: “Ինկեր մեզ կերան, խաղի
 մը անուն է:

ԻՆՔ = ինքը: Ինքիրեն, ինքիրմէ: Ինք
 ինք կ'ուտէ = շատ անառակ եւ անհանդարտ
 տղայ է: — Ինք ու իր կտորն է = ճիշդ անոր
 կը նմանի: Ինք իր մտին դրեր է թէ... = որո-
 շած է որ...: Ինք իր խելքին կու հաւնի =
 ինքնահաւան է, անխրատելի:

ԻՆՉ = ինչ: Եթէ յաջորդ բառը բա-
 ղաձայնով կը սկսի, “իշու կը հնչուի. զ. օ. իշ
 կ'ուզես. իշ ա՛լի ասենկով”:

ԻՆՉԵԽ = այնպէս. “ինչեխ լընիս ուր...”
 = անանկ ըլլաս որ...: “Քեզ ինչեխ անիմ
 ուր” = այնպէս պատժեմ, ծեծեմ որ...:

ԻՆՉՈՒ = ընդէ՞ր:

ԻՆՉՈՒԿՈՒՆ կամ ԻՆՉՈՒԿՈՒՆԻՆ է =
 աս ի՞նչ խաղ է որ կը խաղաք. ի՞նչ է ձեր
 (անոնց, անոր) այս ընթացքին նշանակութիւնը:
 ԿԻՆ վերջադիր մասնիկը “գոյն, ին ուրիշ մէկ
 եղանակաւորութիւնն է, հանգոյն, որդուն, եւ այլն
 բառերուն մէջ երեւցածին նման: Տես կի՞ւ:

ԻՆՑՈՒՐ = ի՞նչպէս: Ինտո՞ր էք, ըռի՞նտ
 էք = ինտո՞ր անիմ:

ԻՇԽԵԼ = իշխել, իր կամքը, իր խօսքը
քալեցնել տալ:

ԻՇՈՒԿ = փոքր էշ: Նաեւ փայտէ տախ-
տակ, գործիք մը:

ԻՇԱՒԾՎԾՔ = կաթուած:

ԻՄ = ինձի, յիս, զիս: Իս չի գար =
ինձի չի գար (*երախան*). Իս ալ հետդ տար =
զիս ալ . . .: “Իս տի գաս, խաղի մը անուն է:

ԻՄՆԱԿ = յիսնեակ. տօնի անուն է:

ԻՄՏԱԿ = յստակ: Իստակ ջուր, իստակ
բաղդ:

ԻՄՏԸՆԵԼ = յստակել = բրինձ, հա-
ցահատեր իստըկել, քարերը եւ այլն զատել,
դուրս նետել, մաքրել:

ԻՐԱՒ = ճշմարիտ. “իրա՞ւ կ'ըսես:,”
“Է՛մմէնը սուտ, Ասուած իրաւ:”

ԻՐԱՒՆ ԻՐԱՒԷՆ = իրօք, ոչ ընդ կա-
տակ (sérieusement):

ԻՐԻԿՈՒԾՆԱԿ = իրիկուընակ, երեկոյեան
կարճատեւ պահ մը որ քիչ մը նիրհելու կը
տրուի. “իրիկուընակ ունի.,” երեկոյին, նստած
տեղը, պահիկ մը ննջելու ունակութիւն ունի,
(յետոյ նորէն կ'արթննայ եւ կը շարունակէ
մնացած ժամանակը ընկերաբար անցընել):

Լ.

ԼԱԼԿԱՆ = լալական. շատ լացող (*երա-
խայ*):

ԼԱԿԵԼ = լկել:

ԱՅՆ + ՀԱՅՆ: Բարդերն են “Հանքերան”,
“Հանտերեւոն”, “Հանկոնակոն”:

ՀԱՆԿԵՐՈՒԿԻ = Քիչ մը Հայն, բաւական Հայն:

ՀԱՆՔ = Հայնութիւն: Հանքն ու երկանքը:

ՀԱՓՍՏԻԿԻ = ան որուն վրայէն լաթերը
կը թափին, ու շարժումները անշնորհ են եւ
թոյլ: “Հափստիկ լափստիկ կու քալէն”:

ՀԵԶՈՒ = ՀԵզու: ՀԵզու խածնել = Հոել,
համբերել, մուռ անել: — ՀԵզու եղել =
մանկիկին խօսիլ սկսիլը. “Փառանձեմը նոր էր
լեզու ելեր:” — ՀԵզու թափել = պերճա-
խօսել, ճարտարաբանել: — “Բերան ոնի ու
լեզու չուեին” = շատ համեստ է (մեր հարսը):
— “ՀԵզուն բերնին մէջ կու դառնայ,” =
կրնայ իր միտքը ճարտարապէս արտայայտել,
փաստաբանել:

ՀԵԶՈՒԼԱՆԻ = Ճարտարաբան:

ՀԵՎԻ = ՀԵվի: Բայլ՝ “ՀԵվու ընալուն:” ԷՇ,
ՀԵվի մաղձ է:”

ՀԵՄ = Հեռ:

ՀԵՄՊՈՒԶԵ = սխալեցայ. ըսածս յետս
կը կոչեմ: Այս բառը պարսկերէնի հնչում ունի:

ՀԵՄԴԻ = Հերդ, (rate, spleen). Նաեւ
արեան թանձրացած կտոր (caillot): “ՀԵռդ է
կապեր,”:

ՀԵՄԴԵԼ = պտուղին հետ ձիւղեր, տե-
րեւներ քաշել փրցնել: Նաեւ վրան ու գլուխը
կատաղաբար քերել:

ՀՄՆԻԼ = Հինիլ, ըլլալ: Կ'ուլիմ, կ'ուլիս,
կ'ուլի, էղանք, էղաք, էղան. տ'իլիմ, տ'իլիս,

Թ'իլի. Էղի. Էղած. չէղած. լընելիք: (1) լինիլ.
“ըռինտ լընիք”, “ողջ էղիք”: (2) Յառաջ գալ,
արտադրիլ. “Հոն ցորեն շատ կ'ուլին: (3) Ծնա-
նիլ, աշխարհ գալ. “Դուն ժաժին տարին ես
էղեր”: “Սաթինիկը նոր էր էղեր:”

ԼԻՄ = լաւ թրջած, կակղցած. “Հացը
լիմ է էղեր”:

ԼԻՑՔ = գետին որ յատկապէս լեցուե-
լով կազմուած է, ոչ-բնական գետին:

ԼՈՒԿ կամ լիւկ, կը թուի լուկ բառին
մէկ ձեւը, եւ կը նշանակէ “ուրեմն” (done).
զ. օ. “ի՞նչ անէի լուկ”:

ԼԽԱԿԻԼ = զառամիլ եւ ինքն իրեն այլ եւս
չկարենալ հոգ տանիլ:

ԼԿԱՄՄԻԼ = “լկամ” երասսանակ ուրա. բա-
ռէն շինուած է, եւ կը գործածուի կանգ առնուլ,
դադարիլ, բերանը բռնուիլ՝ նշանակութեամբ.
զ. օ. երբ հիւրը կը դադրի ուտելէն, կ'ըսեն՝
“ինչո՞ւ լկամեցար”:

ԼԿԻԼ = հալիլ, կակղնալ, սառելէն վերջը
նորէն կակղնալ:

ԼՐՑՏԻ = լկտի, անամօթ:

ԼՎԸՆՑԱԾ կամ լկըրտած = շատ անա-
մօթ եւ բացուած (աղջիկ, կին եւ այլն):

ԼՎԸՐՃՈՒԿ = ջուրը շատ, անհամ, գէշ
եփած ապուր կամ կերակուր:

ԼՈՒԺԻԿ = տօմաթէս: Կարմիր, գէղին լոլիկ:

ԼՈՒՂԶ = բարձրացած, դիզուած, երկըն-
ցած: Խաղի մը մէջ միջամատը կը կոչեն “երկան
լոլող”: Ու վերջադիր մասնիկը կը գտնուի

նաեւ տնկող, կոկող, գոռող, գուղող ածանցեալներուն մէջ:

ԼՈՅՍ որ կը հնչուի լոես՝ մէկ վանկ =
(1) լոյս. լոյս է = լոյսը եկեր է. գիշերն անցած է: “Լոյս անել, = լուսաւորել. “լոյս արէ, = ճրագդ այնպէս բռնէ որ սա տեղ լուսաւորուի: — “Մեղք, լոյսը կ'երթայ՝ լոյս չի տար, պարապ տեղ ծախք կ'ընենք: (2) Ածականաբար՝ պայծառ, գեղեցիկ, “լոյս երեստ ովարիւնեց: (3) Ուրախութիւն, զուարթութիւն. “Աչքդ լոյս, — (Պատասխան) “լուսով կեցի, “Աչքը լուսել, շնորհաւորել, խնդակցիլ. “աշբօրս աչքը լուսեցի: “Աչքը լուս երթալ, այցելել խնդակցութիւն յայտնելու համար:

Բարդերն են “լուսաղբիր, այն աղբիւրը ուր իբրեւ ուխտատեղի կ'երթան աչքի տկարութիւն ունեցողները, Եփրատ գետին արեւելեան եղերքին մօտ: “Լուսաղբար, են իրարու անոնք որ Ա. Երուսաղէմի մէջ Զատկին միասին տեսած են լոյսը:

ԼՈՒՍՆԿԱՑ = լուսին: “Լուսընկին լոյսը,

ԼՈՍԵԼ = փշրել:

ԼՈՍՈՒՆՔ = փշուրներ, մանր փշռանք, գրեթէ փոշիի պէս: Հացին (չոր) լոսունքը:

ԼՈՐՏՈՒ = խնունջ. “ոլորտուն, է սեղմուած ձեւ:

ԼՊՈՒԶ = լերկ:

ԼՐՁՈՒՑ = արթնութեան ատեն. “լրջուց է թէ երազ է,

ԼՓԸԹՏՈՒԿ = չափաղանց եփած (փիւլով):

ԼՓԸԹՑՆԵԼ = արագ եւ անհասկանալի կերպով խօսիլ:

ԼՕԾԻԿ = շատ կակուլ (հաց եւ այլն):

Խ.

ԽԱԲԱՆՔ = Այս բառին բայակերպ գործիականը միայն կը գործածեն որ է՝

ԽԱԲԱՔ = խաբելով: “Եկան ու խաբնօք տարին:”

ԽԱԼՏԵՆԱԼ = սխալիլ (ուրագ, սխալատ բառէն):

ԽԱԽԱՅ = ապուշ, անդէտ, տխմար:

ԽԱԿ = տհաս: “Խակ պտուղ:” Խծորը խակն ի խակը կ'ուտե՞ն:”

ԽԱԿԽՄԻՆԻԼ = գեռ չհասած՝ աւրել եւ չկարենալ այլ եւս հասուննալ. “աս մամոխը խակխռներ է:”

ԽԱՂ = խաղ: Բարդերն են՝ թեւ խաղ, “սրտխաղ”, “խաղընկեր”:

ԽԱՂ ԻՑՆԻԼ = վերսկսիլ, զարթնուլ. “Խիրան (Խախանձը) խաղ է ինկեր նորէն:”

ԽԱՂ ՀԳԵԼ = զարթուցանել, շարժել, գրգռել. “Խիրան խաղ մի ձգեր նորէն:”

ԽԱՂՈՒՒԻԼ = խաղաղիլ, լացը դադրեցը-նել, ձայնը կտրել: Երախայից նկատմամբ կ'ըսու. “Ինչ ուր կ'անիմ չի խաղուիր, այսինքն, կը շարժեմ, կը գրկեմ, կ'օրորեմ, երգ կ'ըսեմ,

եւ չեմ յաջողիր զինքը խաղաղել չի խաղուիր,
խաղէն չ'ազգուիր:

ԽԱՂՔ = խայտառակում: “Խաղք ու
խայտառակ էղան:”

ԽԱՂՔ ԱՆԵԼ = խայտառակել:

ԽԱՂՔ ԼՅՆԻԼ = խայտառակուիլ: “Խաղք
լընիս:

ԽԱՆԾԻԼ = այրել սկսիլ, թեթեւ մը
այրիլ (լաթեղէնի):

ԽԱՆԾՐՀՈՑ = խանծելու հոտ. “խան-
ծըրհնա մի կու դայ:”

ԽԱՆԿՐԻԼ = 1. Սիսեռ եւ այլն եփելու
ատեն երբ ջուր կը լցնեն անյարմար ատեն եւ
ալ չեփիր ու կակղանար, կը “խանկրի:”
2. Հիւանդին ապաքինման յապաղումն ալ նոյն-
պէս կը բացատրուի՝ “մէյ մի խանկրեցաւ:”

ԽԱՇԻԼՔ = բաղադրութիւն մը, ալիւ-
րով պատրաստուած, որուն մէջ կը թաթաղեն
մանածը:

ԽԱՇԼՈՎ = նոր, դեռ իր փայլուն վիճա-
կին մէջ դտնուող (զգեստ):

ԽԱՉ = խաչ: “Խաչ,” երդում է: “Խաչ
հանել երեսը = խաչակնքել:

ԽԱՉՔ = ծառին “խաչքալ կը կոչուի
այն կէտը ուր երկու կամ աւելի ծիւղեր կ'ար-
ձակուին բունէն: “Ելլել ծառին խաչքը նստել.”
“Ծառին խաչքը բոյն շիներ են:”

ԽԱՌԻՆԻՉ = գործիք մը որով կաթսային
կերակուրը եւ այլն կը խառնեն:

ԽԱՏՈՒՏԻԿ = աղուոր, բարետեսիլ
(Հարս):

ԽԱՏԱՐԵԼ = "արեւը խաւարեցաւ. ո —
"աչքերս կու խաւարին:

ԽԱՏԻԴԾ = բարակ ալիւրով եւ իւղով
կերակուր մը, որ "հէլվայ էն կը տարբերի մեղք
տարրին բացակայութեամբը:

ԽԱՏՈՂ = խաղող: Կը հնչեն խաւոէլ,
որպէս թէ "խաւոյղ" եղած ըլլար հին ուղ-
ղադրութիւնը:

ԽԵԼԱՑԻ = մտացի:

ԽԵԼԱՅԵՂԻԼ = խելայեղիլ: Քնոյն սաստիկ
գալէն յաղթուիլ եւ չկրնալ արթննալ:

ԽԵԼՕՔ = զգօն, հանդարտ, խելացի:
"Խենթին հակագիրն է: "Խենթինն ուտինք,
խելօքինը պահինք:,,

ԽԵԼՔ = հասկացողութիւն, իմացակա-
նութիւն. "ուղեղքն էն ամփոփուած ձեւ մը:
"Խելացտ տուն կանչէ, խելքդ գլուխդ բեր:
"Խելացն ելլել՝, խելքը կորսնցընել, խելագա-
րել, խելակորոյս ըլլալ: "Իմ խելացս բանը չէ՝,
ես այս բանը խելքիս հակառակ կը համարիմ:
"Խելքը գլոխէն տարին, խարեցին, մոլորցուցին
զինքը: "Գլոխը խելք չի կայ, անխելք է:

Կը գործածուի նաեւ զոյգ "միտք,, բառին
հետ. խելքն ու միտքը ուտելու կամ կարդալու
կամ խաղալու տալ: "Աստուած խելաց ու մտաց
զաւալ (խանգարում) չի տայ:,,

ԽԵՆԹ = յիմար: ԽԵՆԹԵՆԱԼ = խելագարիլ: “ԽԵԼԱՌ” ածականին հետ զոյգ ալ կը գործ ածուի. “ԽԵՆԹ խելառ բաներ անել:,”

ԽԵՒ = փախուկ, խենթուկ: “ԽԵւ կաքաւ, ը տեսակ մը ագոաւ է: Կայ նաեւ իւսունձեւը:

ԽԵՂԵՆԱԼ = խեղանալ, մանուկները կը խէղենան, այսինքն պահանջկոտ եւ դժուարահաճ կ'ըլլան, կէս լալկան եղանակով աս կ'ուզեն, ան կ'ուզեն. “շատ մի խէղենար:,”

ԽԵՂԵՓ = վերի իմաստով շփացած կամ ուզուզիկ տղայ, խեղացած մանուկ:

ԽԺԱԼ = խժ ձայն հանել. մասնաւորապէս հազէ տառապողին կուրծքէն եկած անբնօրինակ (anormal) ձայնը: “Սիրտս կու խժայ: Հայերէն ԽԺԽԻԺ է բուն բառը ֆռ. ralesին համապատասխանելու:

ԽԺԲԻԿ = կլոր եւ աղուոր քար եւ այլն, որ հեռուն նետելու յարմար է:

ԽԺԿԱԹ = տղացկանին ստեանց առաջին մէկ-երկու աւուր կաթը որ մաքրողական աղդեցութիւն ունի: Հայերէն լեզուին յատուկ բառերէն մէկն է:

ԽԻՊ = ամօթխածութիւն, համեստութիւն: Կիպ, կպած, գոց (շրմունք), կամ խփուած, քօղարկուած դէմք, մարմին կը նշանակէ: Բնիկ հայերէն է ու ընտիր: Բայն է ԽՊՆԵԼ, որ խմնելի աղաւաղումն է հնչման դիւրութեան համար: Ամօթ բառին հետ զոյգ ալ կը գործ ածուի. “Խիպ ւ'ամօթ չէ մնացեր:,”

Խաղնկոտ = ամշկոտ: Խաղնէխոց էղայու = ամօթահար եղայ:

Խլբդուկի = 1. Խլբդուկ անասունը:
2. Կմանութեամբ՝ scrofulose կոչուած ախտը,
որ մարմինը կը փորէ, կը ծակէ որպէս խլբդուկը
կը ծակէ գետինը, դաշտը (տճ. սբահա):

Խխումբ = խխում ըլլալ, շատ թրջիլ:

Խխումբ = շատ սաստիկ թրջած (անձրեւէն): “Լաթերը խխում ին էղեր:” Գրաւարին մէջ “խոխոմ”, ձեւով կ'երեւնայ այս
բառը:

ԽԾՈՒՄԾ = լաւ խցուած: “Շուշային
բերանը խծուծ է:” ՈՒՄԾ մասնիկը նման է
ուշ-ին (տես - սուն, սրտառ - սուն):

ԽՄԵԼ = ըմպել: Արմատն է ԽՈՒՄԾ.
բարդը՝ “արիւնխում”, թշնամի: ԽՄԱՆՆ է ար-
բեցող: Կայ նաեւ աղուոր զյուր՝ ԿԵՐՈՒԽՈՒՄԾ
= խրախճանութիւն:

ԽՆԱՄԻ = Մէկը միւսին աղջիկ տուող
կամ առնող երկու ընտանիքները իրարու ինամի
կ'ըլլան: Այս բառը Եւրոպացիք չունին, եւ
կ'արժէ որ մեզմէ փոխ առնուն զայն, ինչպէս մեր
թուրք դրացիներն փոխ առած են:

ԽՆԱՄՈՒԹԻՒՆ = ինամիի յարաբերու-
թիւն: “Խնամութիւն անելու = ինամիի պար-
տաւորութիւնները կատարել:

ԽՆԱՄՈՒԿՈՒՆ = ինամիի նմանութիւն:
“Խնամուկունը խաղալու = մանուկներուն իր-
բեւ ինամի իրարու հետ վարուիլն է, իբր գե-

բակատարութիւն, զոր շատ անդամ կ'ընեն
իբրեւ զբօսանք (տես Էւլու-էն):

ԽՆԿԱՄԱՆ = խունկի աման:

ԽՆՏԱԼ = 1. ծիծաղիլ: 2. Ուրախանալ.

“ՀՍԵցի ուր տատդ եկեր է նը շատ խնտացի:”

ԽՆՏԱՄՈԼՎԻԿ = այն որ չափազանց շատ
կը խնդայ: Ընտիր բարդ մը:

ԽՆՏՈՒՔ կամ ԽՆԴՈՒՔ = ծիծաղ,
“խնտուքս եկաւ:” — “խնդուքս չեմ կրնար
բռներ:”

ԽՈԼԲՐԵԼ = խոլորել, շրջել աչքերը,
բիբերը պտըտցնել. “աչքերը կու խոլըրէ:”
կ'ըսեն խենթերուն եւ հիւանդներուն նկատ-
մամբ:

ԽՈԽԱԼ = թշնամաբար մոածել, վրէժի
խորհուրդ տածել սրտին մէջ, ոխ ունենալ,
դժգոհիլ:

ԽՈՅԼ = (կը հնչուի խոէլ), խոլերը =
մարմինին անդամոց կցման գծերուն վրայ, անու-
թին եւ աճուկին մէջի գնդիկները, ֆռ. gang-
lions. “խոլերը ուռեցեր ին:” “խոլերը կու
ցաւին:” Եթէ անբնական ըլլան ուռոյցները,
կ'ըսեն “խոլ խոլ է էղեր:”

ԽՈՆՃԵՆԱԼ = յոգնիլ: “խոնճեցեր իմ:”

ԽՈՆՃԵՆՔ կամ ԽՈՆՃԱՆՔ = յոգնու-
թիւն:

ԽՈՉԵԼ = եղջիւրով խեթկել, եղջերցել:
կ'ըսուի նաեւ “խոչան կով:”

ԽՈՌ = ոչ-ամբողջ, մէկ մասը պակսած:
Լուսինը երբ լեցուն չէ, խոռ է: Երբ ընտանիքին

մէկ անդամը կը պանդխտէ կամ կը մեռնի,
տեղը “խոռ,, կը ֆնայ: Իր հակադիրն է “բոլոր,,:
“խոռ չի բռներ,,՝ պակաս տեղը չի լեցներ: ԿԵ-
ՐԱԿՈՒՐ մը որ սննդարար չէ կամ եկամուտ մը
որ քիչ է “խոռ չի բռներ:,,

ԱՅս “խոռը, յորմէ “խոռել,, բայը,
ծանօթ “խոր,, “հոր,, “փոր,, ձեւերով ար-
մատին ուրիշ մէկ եղանակաւորումն է, իր նշա-
նակութեան յատուկ եւ պատուական երանգովը,
զոր գրաբարը վրիպած է մեզի աւանդել:

ԽՈՌԵԼ = ամբողջէ մը ոեւէ մաս մը,
փոքր կամ մեծ, առնուլ, հանել, զատել, կտրել:
Կան ուտելիքներ որ, ինչպէս “գայմագ,, եւ
“բագլավա,, այս ինչ խոշորութեամբ ափսէի
կամ սեղանի մը մէջ կը պատրաստուին, կ'ե-
փուին, անոնց ամբողջութենէն մաս մը պակսեց-
նել, զանոնք “խոռել,, է: Հիւրերուն առջեւ
դրուած խորոված ոչխարն, հաւն, եւ այլն,
“խոռած,, պէտք չէ ըլլան: Մեր այս “խոռ,,,
“խոռել,,ին նշանակութեամբ առանձին արմատ
մը եւրոպական լեզուներն ալ չունին:

ԽՈՏ = խոտ: Կայ նաեւ խոտիկ: “Էղեր
ինք ուլիկ, թը տ'ուտինք խոտիկ:” Իսկ “խոտի
կուտ,, կը նշանակէ, փոխաբերաբար, ապուշ,
թանձրամիտ:

ԽՈՏԿՈՒՌ = խոտով լեցուած: Ոեւէ
կարասի, բարձի, անկողնոյ տապաստակ եւ այլն
որ խոտով լեցուած է, “խոտկուռ,, է:

ԽՈՐՃՈՒՔ = մորթային ախտ մը, eczéma.

ԽՈՐՍՈՒՔ = խօսք, խօսելու կարողութիւն: Հիւանդ մը որ չէ կարող խօսիլ (կաթուած ունենալով): Խորսոնքը բռնուեր է:

ԽՈՑՏԵԼ կամ ԽՈՍՏԵԼ = խիժ ունենալ՝ “փորս կը խոցտէ”, “առղաս շատ խոցտեց”:

ԽՈՑՏՈՒՔ = խիժ, ցաւ, փորի, ակռայի խոցտուք:

ԽՈՒԶԱԿՄ = գէշ, յոռի: Ինչպէս ուտելիք մը խոռած կրնայ ըլլալ, հագնելիք մ'ալ կրնար “խուզած”, ըլլալ:

ԽՈՒԶՈՒԹԻՒՆ = անհանդարտութիւն, չարաձճիութիւն մանկանց: “Խուզութիւն շատ կ'անէ”, “խուզութիւն չի տ'անես նը հետս կուտանիմ քեզ”, կը թուի “խուզել”, “բաները իրար անցնել”, նշանակութեան մէկ երանգը:

ԽՈՒԼԸՏԿԻԼ = մարմնոյ անդամներուն, յօդուածներուն բռնուիլ, ցաւիլ, թմրիլն է. վիճակ մը որ գէշ դիրք մը առած կամ յոգնած ըլլալէն յառաջ կու գայ: Տես “խոյլ”:

ԽՈՒՎՈՒ = խոր, գոգաւոր, իբր “խողովակ”, եալ:

ԽՈՒՄ = խմել բային արմատը: Կերուխում զցյգին մէջ կ'երեւնայ: Ուրեմն գրաբարին ի՞ս-ի՞ս-ը պէտք է *խոմ-խոմ ձեւէն սեղմուած ըլլայ:

ԽՈՒԲՈՒՐԻԼ = ոխրիլ, խարուրիլ: (Տես Դ գլուխ, ընտիր բառերու շարքին մէջ:)

ԽՈՒՓ = կափարիչ: “Խուփը,, վրան դնել:,

ԽՊԸԼԻԿԻ = Յոյժ տձեւ եւ նիշար մանուկ,
(իբր թէ աղէկնաց փոխցու ըլլար):

ԽՊԸԼՏԱՆԼ = քնացած ատեն շարժիլ,
Խլրտիլ:

ԽՐԿԱՆԼ = Խորդալ: Ասկէ է հետեւեալ
ախտանունը:

ԽՌՏՑՈՒԿԻ = Ճիտին առջեւի մասին վրայ
ուռոյց, որուն ընդհանրապէս կ'ընկերանայ
աղմկոտ դժուարաշնչութիւն մը (ֆռ. goitre.)
Այս ինչ անձը ‘խոտուկ ունի,, կ'ըսեն:

ԽՌԹԻԿԻ = Խրթին:

ԽՌՌՈՎ = սրգողած, ան որ ցաւած ըլլա-
լով մէկուն վարմունքէն այլ եւս չ'ուզեր անոր
հետ խօսիլ կամ տեսակցիլ: “Հետս վեց ամիս
է ուր խռով է:,,” “Մինչեւ ե՞րբ աղքօրդ հետ
խռով տի կենաս:,,” “Երիկ կնիկ խռով ին:,,”

ԽՌՌՈՎԻԼ = սրտմտած ըլլալով յարաբե-
րութիւնները դադրեցնել: “Հետս խռովեր է:,
(ՏՃ. +ի-+ Դ+): Այս պարագային մէջ ալ բառը
դասական առումէն տարբեր երանգ մը ստացած
է, եւ կարեւոր երանգ մը:

ԽՐԵՎԵԿԻՆ = ահագին, վիթխարի: “Խրե-
ղէն աղշիկ մին ես էղեր:,,” Հրեղէնի, հրեշտակի
նմանութեամբ ըսուած է:

Ճ.

ԾԱԼ = ծալեմ բային արմատը, կը տես-
նուի հետեւեալ բարդին մէջ:

‘ԾԱԼՄԱԾ ԼԲՆԵԼ = երկար ատեն ծալած
մնալով՝ ծալքի գծերուն վրայ մաշած ըլլալ.
Հիւսուածոյներու վրայ կ'ըսուի:

‘ԾԱԼԵԼ = 1. ծալել: 2. Փոխաբեռ
բաբար՝ խօսքը վերջացնել, խնդիրը մէկ կողմ
դնել: “Ծալէ:”

‘ԾԱԽՔ = ծախուիլը, վաճառումի գինը:
“Առք ին հակադիրը:

‘ԾԱԿ = ծակ: Կրկնաւորն է ծակ ու ծուկ:

‘ԾԱԿԵԼ = ծակել:

‘ԾԱԿԻԼ = 1. ծակիլ: 2. Գաղտնիքը
դուրս ելլել:

‘ԾԱԿՈՏԿԵԼ = կրկնաւորը կը նշանակէ
շատ ծակերու բացուիլը: “Ծակծրկիս, անէծք է:

‘ԾԱՂԻԿ = ծաղիկ: “Արեւելից ծաղիկ,
արեւադարձ ծաղիկն է: “Դուն ինչ ծաղիկ ես,
հեզնական է: Բայն է ԾԱՂԻԿ:

‘ԾԱՂԻԾԶԱՐԴ = ծանօթ տօնի օրը. այլ-
ուր ծառզարդար կոչուած:

‘ԾԱՄ = գլխու մազերուն մասերու բաժ-
նուած եւ հիւսուածը: “Ծամերը հուսել. ” “ծա-
մերը երկան ին: ”

‘ԾԱՄԵԼ = 1. ծամել: 2. խօսքը բեր-
նին մէջ դարձնել, վարանիլ, ազատօրէն չխօսիլ:
“Խօսքը կու ծամէ: ”

‘ԾԱՌ = ծառ: Կ'ըսեն “ծառ ու ձեղ: ”

‘ԾԱՌԱՅ = քաղաքավարական ձեռով
կ'ըսեն “ծառայ իմ: ”, իրեւ մնաք բարով, կամ
իրեւ խօսքի սկզբնաւորութիւն, երբ մեծի մը
հետ է խօսքը: Այլ մարդոց ոճ է: Իսկ կիները

սուրբերուն ակնարկելով կ'ըսեն ածառա՛յ մէռ-
նիմ զօրացը: „

ԾԱՌԱՏ = ծարաւ: Բ.ի տեղ ու շատ
յաճախ կը լսուի այս գաւառաբարբառին մէջ
(կ-ծել, խ-թին):

ԾԱՌՈՒԾԵՆԵԼ = ծարաւիլ:

ԾԱՓ = ծափ: ‘նուազականը’ **ԾԱՓԻԿ**:
“Ծափիկ անել,” ծափ զարնել (մանկանց):

ԾԱՓԸԼՎԻԿ = էրիկ մարդ մը որ մամայի
պէս տափակ տափակ կը խօսի. “ծափըլիկ կու
խօսի:,,

ԾԵԾ = 1. ծեծ, գան, պատիժ: 2. կոփւ,
պատերազմ. **Մոսկովին** “ծեծին տարին:,,

ԾԵԾՈՒԿԻ = մանր մանր բիծեր, ծակեր:

ԾԻԾ = ծիծ, ստինք: “Ծիծ տալ,”
երախային կաթ տալ:

ԾԽԵԼ = 1. խունկ ծխել: 2. Տրամա-
դրութիւնները հասկնալու նպատակաւ ընդհա-
նուր եւ անուղղակի ակնարկութիւն մը ընել
խնդրոյ մը: Զ. օ. կարապետ Աղան, որ իր որդ-
ւոյն կամ եղբօրորդւոյն առնուլ կը փափաքի
օրիորդ Փառանձեմը, մէյ մը “կը ծխէ,, սապէս
խօսք մը խօսելով այցելութեան մը պահուն.
“Մ-Հ-Ա-Լ-Ա-Հ, Փառանձեմը մեծցեր է, կամաց
կամաց կարգելու ժամանակը կու գայ:,, —
“Ի՞նչ կ'ըսես, Կ. Աղա՛, ատ խօսքին ոըհա շատ
վախիթ կայ:,, կը պատասխանէ Օհան Աղան
եթէ չուզեր Կ. Աղան քաջալերել:

ԾՆԻԿ = Արմուքին մանր տեսակը:

‘ԾՆՈՒԽՆԴ = ԾՆՈւՆԳԻ ՄՈՆՐ:

ԾՆՏԻԿ = ՅՈՅԺ ՄԱՆՐ ԿՄՈՐ. a speck,
“ԾՆՏԻԿ ՀԻՄԻ ՄԱՐ ՔԵզի:,,

ԾՈՄ = ԾՈՄ. “ԾՈՄ պահել, = ԾՈՄա-
պահը ըլլալ. բնաւ չուտել: Խսկ պա(Շ)ք պահելն
է մսեղէնէ եւ իւղէ միայն հրաժարիլ:

ԾՈՅԲՐ = 1. ծանր. 2. թանկ. 3. ՑՂՈՒ-
ԹԵԱՆ ՎԵՐՋԻՆ ԱՄՆՈՒՆ ՀԱՍԱՃ:

ԾՈՎ = 1. ծով. 2. յոյժ ընդարձակ,
անսահման, դ. օ., “ԾՈՎ ՄՈՒՆ, ԾՈՎ ԷԳԻ,,:

ԾՈՅԾԱԿ = ԾՈԾՐԱԿ:

ԾՈՑ = ծոց. “ԳՐԿՈՎՍ ու ծոցովս իմ
մեծցուցեր:,,

ԾՈՑՈՒՈՐ = ՅՂԻ: Բայն է՝ ԾՈՑՈՒՈՐԻԼ:

ԾՈՒԻԿ ԾՈՒԻԿ անել = մանրակրկիտ
կերպով քննել:

ԾՈՒԾ = ռսկորի միջուկը:

ԾՈՒԾԻ = կոր: ԾՈՒԾ-ՇԱԲ = տրտում,
նկուն:

ԾՈՒԾՄԱՏ = տօնի օր մըն է:

ԾՓԵԼ = 1. ծփել. 2. օղի եւ այլն խմել
գաւաթ գաւաթի ետեւէ:

Կ.

ԿԱԹ = կաթ. “կաթը ըռատ է.,” “կաթը
քաշուեր է.,” “կաթտ գետինը մի կթեր, =
պարապ տեղը մի խօսիր համոզելու համար.
(մի արկանէր զմարդ արիտս քոառաջի խոզաց):

ԿԱԹԵՑԸՆԵԼ = կաթեցնել: Կաեւ իբր
կաթիլ կաթիլ խօսքը խօսիլ եւ հասկցնել ի-
մաստը:

ԿԱԹԻԼՔ = ձեղունէն, ցուիքէն կաթիլ-
ներու թափիլը: “կաթիլքին տակը մի կոյնիր”:
“կաթիլքը կտրեցաւ”:

ԿԱԹՆԱՂԲԱՐ = կաթնեղբայր: Մէկ
կնոջ կաթէն սնած երկու օտար մանուկներ
կաթնաղբար են:

ԿԱԹՆԱՂԲԻՐ = կաթնաղբիւր. կաթ
վազցնող աղբիւր: Ակնայ մէջ մասնաւոր աղ-
բիւրի մը անուն է:

ԿԱԹՆԱՊՈՒՐ = կաթով ապուր:

ԿԱԹՆԱՌՎԱՅ = կաթնակոայ. ման-
կանց շմացական ակռաները:

ԿԱԹՆԻԿ = կաթանման վիճակ պտղոց
հիւթին. գ. օ. Ծուզը դեռ “կաթնիկ” է. չէ
հասունցած եւ հիւթը չէ բաւական թանձրա-
ցած եւ անուշցած:

ԿԱԺԱՐ = փոքր գործիք, անիւի ձեւով,
որուն շուրջը կը փաթթեն թելը որով կաժը
կը ձեւանայ: Կաժ-ար կազմուած է ծր-ար բա-
ռին պէս՝ ար մասնիկով:

ԿԱԼ = 1. Կալ: 2+. լուսնի “կալոր.
”լուսնի կալ կու մանի: 3. բոլորակ արատ
մը, իբր բակ մը որ կենդրոնական կէտի մը
շուրջը կը կազմուի: “կալ կալ է” = արատ-
ներ կ’երեւնան իրարմէ զատ:

ԿԱԼԵԼ = ունենալ: “Եր ուր կալիմ
նը կու տամ:”

ԿԱԽՈՎԱՃ: Կախ = օրան = կախուաճ օրան, ծառոց մէջ, ճիւղէ ճիւղ հաստատուաճ օրորոց:

ԿԱԽ ՄԻՆԱԼ, ԿԱԽ ՈՒ ԿԱՐԻՔ ՄԻՆԱԼ = ՉԺԹՈՂՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ օր սիրելի հիւրը մեկնի՝ անոր ձեռքերէն, զգեստներէն բոնել, քաշել: “Գահ հերս ի վար կախ մնացին. ո — “փեշերն ի վար կախ ու կարիք մնացանք ո:

ԿԱԽՈՒԹԻՒԼ = կախ մնալ. շատ փափաքիլ եւ աղաչել: “Կու կախուի թը ինք ալ հարսնիքը երթայ: ” Թալկըտալը ասկէ աւելի ուժգին է:

ԿԱԾ = կայծ: “Կած ու կրակ,, = եռանեղուն:

ԿԱԾԿԼԱՏԱԼ = փայլատակել. կածկըտուք = փայլատակում, փայլակներ:

ԿԱԾԱՌ = կայծառ, ունելի որով կրակ բռնեն:

ԿԱԿՈՊ = կակուղ, բայն է “կակըղնալ, որ կը նշանակէ նաեւ ընդդիմութենէ եւ յամառութենէ դադարիլ. համոզուիլ:

ԿԱԿՈՍԻԿ = թեթեւամիտ, խեւ:

ԿԱՀԱՅԻ ՆՍՏԻԼ = առժամապէս նստիլ՝ վայրկեան մը միայն նստելու համար՝ չտեղաւորուիլ, գլխարկ եւ աւելորդ զգեստները չհանել: “Կահայի իմ նստեր: ո

ԿԱՂԻՆԾԵԼ = 1. Շուներուն ողբագին ոռնալը: 2. Շատ եւ երկար աղաչել, փափաք յայտնել. “Շատուց կու կաղինծէր ու կու կաղինծէր թը Ս. Կողմաս երթանք, գնացանք ո:

ԿԱՊՃԻՆ = տեսակ մը կպչուն, գորշագոյն հող:

ԿԱՊՈՒՏԻԼ = ձեռքերը կը “կաղուին” ցրտէն, եւ մատերը չեն կրնար լաւ շարժիլ: “Զեռքերս կաղուեր ին, զրիւս չիմ” կրնար բռնել: “Կաղ”, արմատէն շինուած ընտիր բառ մը:

ԿԱՄԾԱԿ = կամքին ուղածը, ախորժակին հաճելի եղածը: “Հիւընտին կամակը ի՞նչ է”, = ինչ ուտել կը փափաքի:

ԿԱՄԿԱՐ = դանդաղ. յամրաշարժ:

ԿԱՑԱՆՔ = օրոշում, վճիռ. “կայանք մի չի կրցանք տուեր էինք”:

ԿԱՅԷՆ = ձայնարկութիւն է. չարսիրտ:

ԿԱՆԱՉ = կանաչ: Զոյգ կըսուի “կանաչ ու կակառչ”, բոյսերուն ակնարկելով: Գոյականարար կը գործածուի նաեւ “մարմանդ, ի նշանակութեամբ: Բայն է կանչընալ: “կանչեցին, կանչեցին, կանաչ արտը չորցուցին առած է:

ԿԱՆԿԱՐ = կանկար, բոյսը զօր կ'եփեն ու կ'ուտեն, կամ կը չորցնեն ու ձմրան կը պահեն:

ԿԱՊ = կապ: “Կապ չի բռներ, կը նշանակէ թէ անհաստատ եւ յեղյեղուկ է, մէկ գործէ ուրիշ գործի կը փոխուի, մէկ ուղղութեան մը չի հետեւիր:

ԿԱՊԱՆ = լերան մէջ նեղ անցք: Ակնայ արեւմտեան կողմը կայ վերի լերան “կապանը”:

ԿԱՊՈՒՏՅԱՆԱԼ = 1. լալագին պուալէն դէմքին կապուտանալը (մանկան); 2. բարկանալէն երեսին գոյնը փօխուիլ. “ան ի՞նչ կապուտցած է, գիտե՞ս,, = ի՞նչ բարկացող եւ շարակամ անձ է : ‘գլխուն ի վար կու կապունայ’:,;

ԿԱՊՔ = կապ արմատին յոգնականաձեւ գոյականը (ինչպէս կրակք, կաթիլք, հուրք, կերք), որ կը նշանակէ չար կենդանիներու եւ չար մարդոց դէմ պաշտպանութեան համար եղած բանաձեւը, մաղթանքը, իրր թէ զանոնք կապելու համար որ իվասել չկարենան :

Հետեւեալն է օձերու եւ կարիճներու դէմ “կապքը” —

Օձն ու կորը տապանն իջան, լուսաւօրիչ վըայ եկաւ.

Անիծեալներ, դուք հօս ի՞նչ կու բանիք : Չեղ կապիմ երկու բթնովս, ութը մասնովս, Առը Սարգսայ ձիուն ձանովը .

Մարիամ մօր քարսինը կաթնովը :

Կապիք կարկանիք, կապիք կարկանիք,

Երդար չօլուխը օրնէն ելլէ ,

Ոչիսարը դարն ելլէ ,

Կապիք կարկանիք, կապիք կարկանիք, կապիք կարկանիք :

ԿԱՍԿՈՒՍ = պարապ խօսք խօսիլ ինք- զինքը չքմեղելու համար, պարտքը չվճարելու համար, խարելու համար : “կասկուս կ'անէ :,,

ԿԱԾԱՐԱԿԻՔ = վառարան խոհանոցի, ուր քովէ քով կան քանի մը կիսաբոլորակ վառարաններ:

ԿԱԾԱՐ = կատարումն, գլուխ, վախճան: Նշանտուք մը շնօրհաւորելու համար կ'ըսեն “Աստուած կատարն հասցնէ:”

ԿԱԾԱՐԻԼ = ի կատար հասնիլ. չափահաս ըլլալ, եւ այլն: Այս վերջին իմաստով կ'ըսեն, անիծելով. “Ե՛լիիս ու չի կատարիս:”

ԿԱՐ = կար: Բարդ է “վրայկար:”, երկու անգամ կարուած՝ տեսակ մը կար:

ԿԱՐՈԾ = եւ կըրսիսնել, սիրելին տեսնելու համար զգացած տենչը: “Չատ իմ կարուացեր:” “Կարօտս լման չառի:”

ԿԱՐԳԵԼ = ամուսնացնել: “Կարգուիլ” ամուսնանալ:

ԿԱՐԳԸՆՁԵԼ = հաւուն բարձրածայն երգելը:

ԿԱՐԳՈՒԿ = ամուսնացած:

ԿԱՐՃ = կարճ. “Կարճ երկան՝ բան մի կ'անինք:”, խնդիրը կերպով մը կը վերջացնենք:

ԿԱՐՄՈՒՆՃԱԿ = փոքր կամուրջ. մասնաւորապէս այն փոքր փայտէ գործին որ երկանքի ներքին քարին կենդրոնը, երկաթին վրայ կը հեծնէ եւ կը դառնայ:

ԿԱՐՄՐՈՒԿ = կարմիր ու աղուոր. “Հեռէն կարմրուկ կ'երւայ:”

ԿԱՔԱՒ = ու-։ կաքւու (միս): “Նմանութեամբ խեւ կաքաւ:” է ան որ յումպէտս եւ անիմաստ կերպով կը խօսի ու կը խնտայ:

ԱԳՐԱԾԻԿ = ծառին կատարը, գլուխը:
Ծառերուն կգրվիկներն է մինչեւ իրիկու:
Հաւանօրէն այս բառը “գուգուլու” կանչելու
գաղափարին հետ կապակցութիւն ունի, զե
րարձրածայն կոչ ընելու համար բարձր տեղ
մը, գագաթը ելլել հարկ է:

ԿԵՆՔ = կեանք. եւ երջանկութիւն:
“Աստուած կեանք տայ մաղթանք է: Ակե-
նացտ”, գինի խմողը կ'ըսէ ներկայից՝ իրեւ
մաղթանք: “Աս ալ խարեպիտ կենացը տի
խմիմ:,” Ակեանք իմ Աղնաւուր Աղայ. կը նշա-
նակէ “շատ երջանիկ եմ”:

ԿԵՆԴԱՆԻ = ողջ եւ առողջ: “Կենդանի
կեցիք, պատասխան է գինի խմողին կողմէն առ
անոնք որ իրեն կ'ըսեն “անոյշ եղաւ”:

ԿԵՆԴԱՆՈՒԹԻՒՆ = մաղթանք է. գինի
խմողը կ'ըսէ կոչնականաց, խմելէ առաջ. այ-
սինքն “կենդանութիւն (կը մաղթեմ ամէնուդ)”:
“Բարեկենդան, բառը այս միտքն ունի, եւ կը
գործածուի հիմա մեծ պահոց նախորդ ուրա-
խութեան շաբաթը նշանակելու:

ԿԵՐ = կերակուր: “Զիուն կերը տուիք:,”
“Կեր տալ, կերցնել. (մինչեւ անդամ) աշխցո
լոյսը անոր կեր իմ տուեր:,”

ԿԵՐՔ = “կեր, ի յոգնականաձեւ գոյա-
կանը, կը նշանակէ ուտիճներու պատճառաւ
զգեստեղէններու ուտուիլը, ծակծըկիլը, “կերք
է ինկեր:,”

ԿԵՐԱՌՈՒՆ ԼԻՆԻԼ = երախայից կերածը
չկրնալով մարսել՝ աւելի եւս տկարանալ եւ
կենսատիլ:

ԿԵՐՈՒՔ = կերածէն աւելցածը: “Մկան
կերուք ես կերեր:, խմածէն աւելցածն ալ
“խմուք,, է:

ԿԵՑՈՒԹՅԻՒՆ = ապրուստ, տնտեսական
վիճակ, երջանիկ կամ ապերջանիկ կենցաղա-
վարութիւն:

ԿԵՎԵՓ = կեղեւ: Խնծորի, դդումի եւայլ
կեղեփը:

ԿԵՎՈՒԵԼ = 1. կեղեւել, կեղեւը հա-
նել: 2. կեղեքել, ունեցածը ձեռքէն առնել:

ԿԵՌ = կեռ (*չէնկէլ*): Հաց եփողները
կը գործածեն թաթիկ եւ կէռ:

ԿԹԱՆ = առատ կաթ տուող (կով):

ԿԹԵԼ = 1. կաթ կթել: 2. խաղի մէջ
յաղթելով դրամն առնել: Այս վերջին իմաս-
տով կ'ըսուի նաեւ “կթուիլ”:

ԿԺԿԺՈՒԿ = բարկ, զօրաւոր (գինի,
եւ այլն):

ԿԻՊ = կպած, կպչած: Աչաց կոպերուն
անկիւնը երբ կպած ըլլայ, “կիպ”, է կ'ըսուի:
Ականջին ըլթակն ալ կընայ “կիպ”, ըլլալ:
Ներքին շուրթը կամ պոռւկը, լեզուն ալ կրնան
“կիպ”, ըլլալ: “Կիպը կպ-չիմ բային ար-
մատն է:

ԿԵՌԱԼ = կեռալ (մարմնոյ, մորթի):
Կ'ըսեն նաեւ կէռուըռոտալ, եթէ պահ ընդ

պահ կը զգացուի եռքը: “Առնակս կու կեռայ:”

ԿԵՍ = կէս. զյդ կ'ըսեն՝ “կէս ու կիս կատար:” Կայ նաեւ “կիսատ:”

ԿԹՆՈՒՑ = կտուց: Բայն է “կտցել,, կամ կցցել:”

ԿԻՍՈՒԾՏԻԼ = բան մը մէջերնին բաժնել: “Կողոպուտը կիսուշտեցան:”

ԿԻՐԱԿՄՈՒՏՔ = շաբաթ երեկոյ:

ԿԱՅԵԼ = 1. կուլ տալ: 2. ընդունիլ անհաճոյ կամ սխալ բանը:

ԿԼՈՐ = գունդ, գնդակերպ:

ԿԼՈՐԻԿ = պղտիկ զեռուն մը որ ուզած ատենը գնդակերպ ձեւ մը կ'առնէ ինքն իր վրայ փակուելով:

ԿԼՈՓ = գունդը աչքին, աչքի պտուղը. Նաեւ հաւկիթին ամբողջ մէջը, կեճեփէն զատ: Լուս. globeսին հին հայ ձեւը (ֆր. globe): Գաւառականին անակնկալ գանձերէն մէկն է աս, որ բնիկ բառագանձին կը պատկանի անշուշտ, եւ չէ փօխառեալ: Ակնցիք կ'ըսեն աչքին կլոփը դուրս է եկեր:,” Հաւկիթին կլոփը:”

ԿԼՏԻԿ = ուղտի աղը, գունդ գունդ ձեւով:

ԿԽԱԼԸԽ = հին հաղով հաղացող եւ տկար ծերաւնի:

ԿՌԵՒԿ = պլոք. կծիկը գնել = փախչիլ, խոյս տալ արագ:

ԿԾԱԵԼ (**կղկել կը հնչեն**) = 1. **թելը**
փաթթել եւ **կծիկ կամ գնտիկ մը կազմել**:
 2. **փախչիլ**:

ԿԾԱԸԾԻԼ = ինքն իր վրայ քաշուած,
 պզտիկցած, **թեւերն ու ոտքերն իրեն քաշած**,
կարելի եղած ամենափոքր ձեւը առած ըլլալ,
երբեւ կծիկի մը վերածուած:

ԿԱԾԶԻԼ = կկուղ նստիլ:

ԿՂՊԱՔ = կղպանք: Բայն է ։ կղպել։
ՏԵՍ ՆԱԵՒ ԱՐՄԱՏԸ ։ ԿՈՒՂՊՆ:

ԿՃԵԼ = կծել, խայթել: ։ կճան, խայթող, անասուն եւ թոյս: Կայ մասնաւորապէս
 ։ կճան խոտ, մը, եղինձ:

ԿՃԻԿ = խայթոց: ։ կճիկը ներս քաշեց:,,
 Ակղընապէս ։ կճիկոը ակուայի նման խայթոցի
 համար ըսուած է, կծանեմ արմատէն. իսկ
 խայթոցը խայթելու, բոլորովին մարմինին մէջ
 մինելու ընդունակ գործիքին համար:

ԿՄԿԱԾԱԼ = վախէն կամ ըսելիքը պատրաստած ըլլալով ծանր ծանր եւ իբր բառերը
 ծամելով խօսիլ, խօսքերը ընդհատել՝ թուքը
 կլելու եւ կամ հազարու պատրուակաւ:

ԿԲՅՅԻՃ = կտրիճ:

ԿՆԻԿ = կին: Հակադիրն է էրիկ:

ԿՆՏԵԼ = գլխուն մազերը կտրել:

ԿՆՈՒՆՔ = կնիք. մլրտութիւն:

ԿՈԼՎԱԿ = փոքր կողով, իբր կողովակ:
 Փայտէ շինուած է: ։ կոլվակ մի մածուն, ։ կոլվակ մը թութ:

ԿԱՌԵՒԿ = ընձիւղ, տնկոց bouton (ֆր.), bud (անգ.) եւ լաւագոյն ձեւ է քան “կոճակ”, ը որ արուեստական կոճակին յատկացուած է, եւ քան “ընձիւղ”, ը որ ձիւղին նորածիլ վիճակն է:

ԿՈՒԿ = 1. կեղեւը հանած, բայն է “կուկել”: “կոկ ընկողը”, ան է օրուն փուրը հանուած է: 2. Ոզօրկ եւ յարդարուն կը նշանակէ նուազական “կոկիկ”, ը: 3. Քէշ, պատրաստ դրամը “կոկիկ”, է. “կոկիկ արաւ ու եկաւ:”

ԿՈՎ = կող: “կողերուն տալ”, կը նշանակէ գովիել, շողքորթել:

ԿՈՎԵԼ “հացը կողել, ն է խմարը թօնիքին կողին վրայ զարնել եւ հռն բռնել տալ:

ԿՈՎԿՈՎՑՆԵԼ = շատ գովիել, չափաղանցել բանը. “շատ մի կողկողցներ”:

ԿՈՎՈԽՆԾ = ցուիքներուն եզերքը շարուած տեսակ մը կակուղ կեղեւ, փայտ:

ԿՈՃԵՒԿ = կարճ, մինչեւ մէջքը իջնող (մուշտակէ) զգեստ: Այս բառը հոդիկին ենթաձեւն է:

ԿՈՃՈՓԱՅՑ (կոճոփիա կը հնչեն) = խոշոր, կարճ, հաստ կին: Յայտնապէս “կոճի նմանցուած է կինը”:

ԿՈՅՆԸՆԴԱՐ = ուղղագրելի կը ՅՆԵՒԹՈՐ կամ կանգնաւոր: “Բազմականք, ի հակադիրն է. հացկերոյթի կամ հանդիսի մէջ անոնք որ կերակուր կը պատրաստեն, սեղան կը յարդարեն, կը սպասարկեն, հիւրերուն զգեստները կը պահպանեն, եւ այլն, կը կոչուին կայնըւոր:

“Կոյնըւորին վայն ի վրան եկաւ:”, Նման է ուխտաւոր, հարսնեւոր բառերուն:

ԿՈՊԱՃ = խաղի վէգին խոշոր տեսակը:
Կը նշանակէ նաեւ բիրտ եւ կոպիտ:

ԿՈՊԻՏ = բթամիտ:

ԿՈՌԻԽԵԼ = պատ մը որուն մէկ մասը գուրս ցցուած է, եւ փլելու վտանգ կայ, “կոռիած” է:

ԿՈՎ = 1. կով: 2. անասունի, կովի նման ապուշ, անմիտ: Եթէ բթամիտ անձը դեռահաս է՝ “հորթ”, կը կոչեն:

ԿՈՎԿՈՒԼ = Ակնայ մէջ աւազանի մը անուն է, (իրը թէ կով կլելու չափ խոր:)

ԿՈՏԻԿ = կոտակ, կարճահասակ բայց խոշոր ու թանձր մարդ: (“Գոտիկ գեւորդ” ը բարձր տաղանդի տէր մարդ մ’էր յԱկն, ինքնաթօյս հեղինակ-կատակերգակ մը:)

ԿՈՏԻԿ = ցորենի փոքր չափ մըն է:
“Կոտիկ մը ցորեն:”

ԿՈՐ = կարիճ:

ԿՈՐԾ ԱՆԵԼ ԼԲՆԻԼ = պարապը հանել, ելլել. “Խելը ալ կործ արաւոն, “կործ եղաւ:”

ԿՈՒ = կը, “կու խաղայու:”

ԿՈՒԼԻԿ = այլ գաւառաբարբառի մէջ՝ կուլակ, ոճ. է, “կիւլ”, (վարդ) բառէն, եւ կըսուի մաղերու խոպոպիքին որ քունքերուն վրայ կը յարդարուին: “Կուլիկ է շիներ:”

ԿՈՒՂՊ = կղպուած . “ լեզուն իուղպ է ,
չի կրնար խօսիլ :

ԿՈՒՇՏ = յագեցած : Զոյդ կ'ըսեն ։ կուշտ
ու կուռ ուտել : Բարդն է “ կուշտ-պատառ ”
որ աղեկ կշտացնող կերակուրի կամ սնունդի
համար կ'ըսուի : Իսկ “ աչքը-կուշտ ”,ը ոչ-ագահ
մարդն է , որ ուրիշն ունեցածին չի ցանկար :
Բայն է “ կշտանալ ” :

ԿՈՒՌԻ , այս արմատէն է ։ կուել ը բայը
եւ “ խոտ-կուռ ” բարդը զօրս արդէն տե-
սած ենք :

ԿՈՒՏ = ցորենի , կորեկի , գարի հատիկ :
“ Հաւերուն կուտ տալ : ” Տես նաեւ նուաղականը՝
կտիկ :

ԿՈՓՏԱՆ = մսած ձեռքը , ոտքը կը կոփ-
տայ , մատնշունչ եղած մատը կը կոփտայ ,
այսինքն երակաց իւրաքանչիւր թնդիւնին հետ
ցաւին սաստկութիւնը կ'աւելնայ ու կը պակսի
փոփոխակի : Արտին զարկին եւ արեան ալիքին
կը պատասխանէ ցաւը :

ԿՉՃԱՆ = փայտի ձողերէ կազմուած
արուեստական ծառի մը նման է որուն ձողերուն
(իրեւ շամփուրի) զարկած կը շարեն չորցած
հացերը . բառին կազմը անստոյգ է , կրնայ
“ կացանի ” մէկ ձեւն ըլլալ :

ԿԹԻՒՆՃ = 1. թելերու , մազերու խառ-
նուած վիճակ , կնճիռն : “ Մազը , թէոը , մե-
տաքսի թելը կոինճ է եղեր : ” , 2. ան որ ոխա-
կալ է եւ դժուարահաճ . “ սիրտը կոինճ է : ”

ԿԾԻԿԻԿ = ծռած, կէու եղած, “կոկիկ
մամա:”

ԿԾԱՇԻԿ = վերինին ենթաձեւը, որ կ'ը-
սուի միայն մազերու նկատմամբ, “մազերը
կոճիկ ին, և խոպոպի, դանգուր:

ԿԾԻՆԾԻԼ = կնձիռի պէս ըլլալ, քա-
շուիլ մատանց “Աատներտ կոնծին՝ անէծք է:
“կոինձ էն:

ԿԾՈՒԽԻՆ = կուռ, լաւ կոխուած, պինդ-
ոչթոյլ. կ'ըսուի “միսերը կոռոն ին:”

ԿԾՏԵԼ = այրել մասնակի, ծայրէն:

ԿԾԿԻԾ = ցաւ: Բայր՝ կոկծել: “Աիրտս
կու կոկծէ:

ԿԾԿՈՒԾԾ = լաւ եփած, կոկուծ հաց,
որ ոչ շատ թոյլ կամ խմոր է, եւ ոչ այրած:

ԿԾՄԸԼԹԹԵԼ = երկու մատերուն մէջ
առնել եւ սեղմել. ուղղագրելի է ԿՅՄԸԼՏԵԼ.
սաստկական ձեւով ըստ են կցմատտել կամ
կցմտտել, ինչպէս կ'ըսեն էաէն, կօշել: “Աիսերը
կամըթթել:

ԿԾԱՄԸՆ = հաւերուն փորին մէջ ստա-
մօքսի վերնագոյն մասը: Կայ նաեւ քարամանը:

ԿԾԻԿ = կուտ բառին փաղաքշականը.
բարդն է “ոսկի կտիկ”, որ Ս. Հաղորդութեան
հացն է:

ԿԾԻՄ կամ ԿԾՈՒՄ = գուլպայի եւ այլ
հիւսուածոներու ամէն մէկ միութիւնը, շիշին
կամ կոիկին դարձուցած իւրաքանչիւր հիւ-

ԱՌԵԱԾԸ: “Կտիմ փախցնել:, — “Կտիմ էւէլ-
ցնել:, կամ “պակսեցնել”ով կրնայ հիւսուա-
ծոյին չափը եղանակաւորել:

ԿՑՄԸՏԱԼ: = ցաւին կամ խոցտուքին
կամաց կամաց սկսիլը:

ԿՑՈՒԵԼ: = Միայն վերացեալ իմաստովը
կը գործածուի եւ կը նշանակէ խօսքը, պատ-
մուած բանը մանրամասնօրէն յիշել եւ տեղե-
կագրել վերջէն. մանուկները բոլոր լսածնին
(այս ինչ առթիւ) “կու կտուին”:

ԿՐԻՃ: = հողէ փոքր աման, շանց միզա-
ման:

ԿՐՈՒԻԿ: = կրծկալ, կուրծքի կապոց զոր
մանկանց լանջքին վրայ կը կապեն որպէս զի
կերակուր ուտելու ատեն լաթերը չաղտուաեն:

ԿՐԿՈՒՏՏ: = չորցած, փայտ դարձած
(ցրտէն). “ոտուին կրկուտ է էղեր:”

ԿՔԻԼ: = Մանկանց չափազանց պոռալէն
շնչասպառ ըլլալը, (երբ կը թուլնայ մարմինը
եւ իբր թէ կը կրի ինքն իր վրայ):

3.

ՀԱԶԱՐ: = հաղար: Զոյդ կը գործածուի
“համար հազար անգամ ըսեր իմ, ” որ է ան-
համար անգամ:

ՀԱԼԱՒ: = հագուստ: “Թագւորին հա-
լաւը:”

ՀԱԼՎՈՐԻԼ: = ալեւորիլ, ծերանալ, շատ
ապրիլ: “Հալւորիս, . . .”

ՀԱԼՔ = ձիւներուն մէկ կողմէն հալել
սկսելով ջրախառն վիճակը. “Հալք է:”

ՀԱՃՈ = “Հաճին (մահտեսի) բառին
մանկականը, իրենց մահտեսի մեծ հօրը անունը
կրող մանուկները “Հաճի տատ”, կը կոչուին,
եւ երբեմն պարզ “Հաճո”, կոչական:

ՀԱՄ = համ: Զոյդ կ'ըսուի “Համը
հոտ փախուցին”, “Համ հոտ չի մնաց:”, “Աս-
տուած բերնի համով ուտել տայ”, մաղթանք է:

ՀԱՄՈՎ = համեղ. “Համով ուտելիք”,
“Համով չէ:”

ՀԱՄՏԵՍԵԼ = կերակուրին համը նայիլ.
Ճաշակել:

ՀԱՅԵԽՈՐԴԻ = հայրեւորդի. երդում է:

ՀԱՅԵՎԱՐ = հայերէն:

ՀԱՅԼԻ = հայելի:

ՀԱՆԿՈՐԾԻ = հանգոյց: Բայն է հան-
կորստել: “Փորհանկորստ”, որ չի լուծուիր:

ՀԱՅԵԼ = հաչել:

ՀԱՍՈՒԿ = հասած, ամուսնանալու հա-
սակին հասած աղջիկ: Իսկ “Հասունը պտուշ-
ներուն համար կ'ըսուի:

ՀԱՏ = հատ: Կայ նաեւ հատիկ, եւ
կրկնութեամբ “Հատիկ հատիկ ժողուեր իմ:”

ՀԱՏՆԻԼ = սպառիլ. ալ չմնալ: “Հատ-
նիլ”, անէծք է:

ՀԱՐ = հարբուխ: “Հար իմ էղեր, հարբուխ ունիմ.” “Հարտ չանցաւ տըհա, հար-
բուխդ դեռ չանցաւ: Յունարէնի եւ լատինե-
րէնի մէջ րա, բաօ նախարմատ մը կայ որ հե-

զուլ, վազել, փլւիլ երթալ կը նշանակէ, հայերէնի մէջ նցյն արմատը “հար”, ձեւն ունի, որ տարբեր է հար-կ-անեմ բային արմատէն: Ծատ ձիշդ է ուրեմն “փորհար,, հայերէնն ալ որ diarrhée կը նշանակէ, եւ աւելի խոր հնութիւն ունի քան “փորքշուք,ը: Այս “հար” (ru, ruo)էն են հայերէն ռու-ռու, ռու-ատ, յորդ:

ՀԱՐԵԼ = կարագը կաթէն զատելու համար խնոցը շարժել, որ կերպ մըն է ծեծելու զկաթը՝ առանց վատնելու: “Հարկանել,,ին արմատէն է:

ՀԱՐՀԸՆԵԼ = վերի “հարել,ին կրկնաւորն է. կրաւորական ձեւն եւս կը գործածուի և հարհըրուիլ:” Կառքին մէջ կամ ձիուն վրանստած անձին շատ տատանուելով անհանգիստ ըլլալը:

ՀԱՐԿ = հրաւէր, ընթրիք, հացկերոյթ ուրախութեան առթով: “Հարկ ունինք:” Ստիպողութեան մտօք ալ կը գործածեն միայն սա առածին մէջ թէ “հարկը օրէնքը կուլուծէ:”

ՀԱՐՍ, նուազականը ՀԱՐՄՆՈՒԿ, ՀԱՐՄՆԻՔ, ՀԱՐՄՆՔՈՐ, ՀԱՐՄՆԱՂԲԱՐ, ՀԱՐՄՆՑՈՒԺԱՆՈՅ են այլ գաւառաբարբառոց ալ:

ՀԱՐՍ ԵԼԵԼ = հարսնանալ: “Ով հարսելէ՝ դուն հարսնքոր:”

ՀԱՐՍԱ՛ = մայրիկ, մայր, (կոչական է):

ՀԱՐՍԱՆԻԹ = ախտանուն հանրածանօթ (measles, rougeole). “Հարսանիթ թափես,”

յանդիմանութիւն է զոր ձանձրացած մայրը
կ'ուղղէ իրեն «հարսա», կանչող մանուկին:

ՀԱՅ = 1. հաց = «Հաց անել», հաց
եփել մեծ քանակութեամբ: 2. ճաշ, կերակուր.
«Հացի ատեն է», «Հաց տ'ուտինք», «մենք
հացերնիս կերեր ինք»:

ՀԱՑՈՎ = հացալից. հաց ունեցող,
ունեւոր. ոչ-անօթի (ընտանիք): կազմութիւնը
նման համ-ով (համեղ)ին:

ՀԱՑՈՎ-ՀԱՏԿԻԹ = կերակուրի մը ա-
նուն է:

ՀԱՏԱՆ = անկան:

ՀԱՏԵՐԵՍ = անամօթ (ուղելու մէջ):

ՀԱՏՍԱՐԱԿԱՆ = մաղթանք է. «մար-
սական» մաղթանքին պատասխան է:

ՀԱՏՔԱԾ = հաւուն երկճղի ոսկորը երկու
հոգի կը բռնեն կը քաշեն, կը կոտրեն, եւ այնու-
հետեւ զիրար խարել կ'աշխատին: Հանրածա-
նօթ խաղ մը: «Հաւքաշը թէ ոսկորին անունն
է, թէ խաղին»:

ՀԱՓՓ ԱՆԵԼ = ուտել, յափշտակել
(ֆր. happier). աճ. գափմաք, հայ. յափշտակել
բնաձայն են եւ միեւնոյն ձայնէն առնուած են:
«Հափփուը մանկական բարբառ է»:

ՀԵԳՆԵԼ = հնարել, յօրինել, ստեղծել:
«Դուն ալ բան մի հեգներ», = խօսք, պա-
տրուակ մի ստեղծեր: Ծաղրելու իմաստով բնաւ-
չեն գործածեր այս բառը:

ՀԵԶՆԵԼ = հեծնել: Հեծայ, Հեծի:
«Արան հեծեր է», կիշեէ, կը ծառայեցնէ:

ՀԵՐԸՆՏԵԼ = (անձրեւին) նուազ սաստիկ տեղալը, մեղմանալը: “Ծածքին տակը կօյնեցանք մինչեւ ուր օրգեւը հերլնաեց:”

ՀԵՐԻՔ = բաւական: “Հերիք է..”, “Հերիք խաղաք:”

ՀԵՐՈՒ = անցած տարի:

ՀԵՒՔ = 1. Հեւալը: 2. asthme ախտը, որ գժուար եւ հեւացող շնչառութիւնը ունի իրրեւ գլխաւոր նշան:

ՀԵՄՈՒՆ = հեռու, հեռի:

ՀԸԼՈՒՆ = ուլունք:

ՀԸՄԱ = հիմա. այժմ: “ՀԸՄԱԿՈՒԳ, այժմէն:

ՀԸՄԱՐ = համար, վասն:

ՀԸՑՐԵԼ = “ընտրել”, բառին “հընտրել, ձեւէն աղաւազուած: Հատիկներու մէջէն օտար տարրերը եւ աղտերը զատելու, մաքրելու մտօք կը դորժածուի: “Բրինձը հըյլրել:”

ՀԻՐԱՑ = միասին: “Հետ իրերաց, էն ամիսփուած:

ՀԻՏԱՆԴԻԱԼ = հիւանդ ունեցող, խնամող (garde-malade, nurse): “Լաւ է հիւանդու քըջ հիւանդկալը:,”

“ՀԻՏԸՆՏՈՒԹԻՒՆ, ” = “հիւըննալ”, կըսեն փոխան՝ հիւանդութիւն, հիւանդանալ հնչելու:

ՀՈԳԵԴԱՐՁԱՆԵԼ = հոգեվարքի մէջեղող անձին փոխան մեռնելու՝ աւելի երկարաձգիլը այդ վիճակին մէջ, իբր թէ հոգին մեկնած ու վերադարձած ըլլար մարմինին:

ՀՈԳԵՊԱՀ ԼԸՆԻԼ = քիչ մը բան ուտել՝
սաստիկ անօթութենէ չնեղուելու :

ՀՈՂ = հող: Զոյգ կ'ըսեն “հող ու
մախիր եղաւ, փճացաւ (ընտանիքը, հարստու-
թիւնը):

ՀՈՂԸ ԴԸՆԻՄ = անէծք է, զքեզ
թաղեմ, մեռնիս (մայրերը կ'ըսեն զաւակաց):

ՀՈՒ, ՀՈՍ, ՀՕՏ = շատերը կը հնչեն
չուն, եւ այլն:

ՀՈՎ = հողմ: “Ո՞ր հով փշեց, =
ինչպէս եղաւ որ մեր կողմը եկաք: “Հով կու
կլէ,” = առօւտուր չ'ըներ, շահ չունի, յաճա-
խորդ չի գար քովը:

ՀՈՎՐՏԻՔ = գերեզմաններու վայր,
քաղաքէն դուրս, առանց շրջափակի եւ ծառե-
րով հովանաւորուած յաճախ:

ՀՈՒՆ ԵԼԵԼ = ի գլուխ ելլել. մէկուն
հետ չափուիլ եւ յաղթել: “Ես անոր հետ հուն
չիմ կրնար ելլեր:”

ՀՈՒՍԱ, ՀՈՒՆԱ, ՀՈՒՏԱ = այս տեղ,
(աստ), այն տեղ, այդ տեղ, մէք. “Հուսա եկու:,,
“Հուտա նստէ:,,

ՀՈՒՐՔ = սաստիկ տաքութիւնը որ վա-
ռուած կրակէն կ'արձակուի շուրջը: Կմանու-
թեամբ՝ հիւանդին սաստիկ ջերմութիւնը,
“Հուրքը շատ է:,, “թաց լաթ մի դիր գլխուն
վերայ ուր հուրքը առնէ (ֆր. hyperthermie):

ՀՈՓՓԱ = բարձր, հպարտ. “Հոփփա
չէլէպի:,, Հոփփալաճիկ = մանկական բարբա-
ռով կը նշանակէ “վեր ելար:,,

2.

2ԱԳ = 1. ձագ : Փաղաքշական՝ “ձագուկս”, “Ձագ բերել”, ձգնիլ : 2. հանդերձեղէն ձեւել կարելու մէջ “ձագ”, ը մանր կտոր է, “մար”, կամ գլխաւոր կտորին հակագիր :

2ԱԳԻՆԵՂԻ ԼԸՆԻԼ = վառեկին հաւկիթէն ելլելու չյաջողելով մեռնիլը :

2ԱՂԿԻԶ = երկայն ձող մը որով ընկոյզ կը ձաղկեն, եւ այլն :

2ԱՆ = ձայն : “Ձանտ անսպառ”, մաղթանք է երգողին ուղղեալ : “Ձան մի հաներ, մի խօսիր, լուռ կեցիր”: “Ձանը ձգեր կու պոռայի:” “Ձանս հասած տեղը տի հասկցնիմ:” “Ձանտ վար քաշէ:”

2ԱՆ ՏԱԼ = պատասխանել կոչե մը, հարցման մը, քիչ մը հեռուէն կամ քովիս սենեակէն, ըսելով՝ ըստ պարագային՝ “Հոսեմ”, “կու գամ”, “շատ աղեկ”, “մտիկ կ'ընեմ”, “կը լսեմ”, եւ այլն: “Կու կանչիմ կու կանչիմ, ձան չես տար:”

2ԱՆԿՑՈՒԲՐ = ձայնը կտրած:

2ԱՆՉԲՆԵԼ = ձանձանել, հոչակել, լուրը տարածել:

2ԵՒ = ձեւ: “Եւոք ձեւը կու ցուցնէ:”, (37):

2ԷՆԵԼ = ձայնել, հրաւիրել, կոչել: “Անեղ ալ հարսնիքը ձէնեցին:”

2ԹԻԿ = կպչուն, թելի պէս երկնցող առանց կտրելու:

2ԻԳԻ = պինդ, լաւ կապուած: “Գօտին

Հիգդ կապէ:,, Բայն է ԶԿԳԵԼ = իր ձգտել,
լւաւ մը քաշել, պրկել: “Գօտիդ ձգգէ:,,

ԶԻԹ = ձիւթ. “Ճամելու ձիթ, ” “Ճիթ
կու ծամէ:,, Զիթ-ը ձիւթ-ին սեղմեալն է, եւ
“ձիւթ,, -ը ” հիւթ-ին ենթաձեւը կը թուի
ըլլալ:

ՉՆԾԱՎԻԿ = սպիտակ վայրի ծաղիկը
որ գարնան սկիզբը կ'երեւնայ:

ՉՈՂՈՒՆՔ = ձեղուն:

ՉՈՒԿ = ձուկ: Խաղի համար արագ ա-
րագ կը կրկնեն բազում անգամ մինչեւ որ
շփոթին՝ “ձուկն ու մուկը մէկ տապակ, ձուկն
ուտիմ մուկը նետիմ:,,

Յ.

ՃԱԹԵԼ = Ճայթել:

ՃԱԿԱՏ = 1. Ճակատ: 2. Շարք ուկւոյ
որ ճակատին զարդ կ'ըլլայ: 3. “Ճակատը բաց
է,, = վախնալու բան մը չունիմ: “Ճակտիս
մորթը պառեցաւ = շատ տագնապ կրեցի:
“Անոր ճակատը տի գրիմ,, = անոր պիտի
կտակեմ:

ՃԱՎԼ = Զող բառին ենթաձեւը: Տա-
նիքին շուրջը պատող ձողերը (որ մարդու
մինչեւ մէջքը կը հասնին եւ չեն թողուր որ
վար իյնան) “Ճաղեր,, կը կոչուին: Ճաղերէ կազ-
մուած դռնակները (մանաւանդ այգիներու) կը
կոչուին “Ճաղեր-դռո,,,: Ճաղ կը նշանակէ նաեւ
դագաղ: Այս բառին նուազականն է Ճաղուկ,
զոր տես:

ՃԱՂՄԱՐ = ճաղմայր . հորիզոնական
ուղղութեամբ հաստատուած գերանը որուն
վրայ ճաղերը կը գամուին :

ՃԱՂՈՒԿ = փոքրիկ ձող կամ ճաղ :
1. Մատանց եւ ոտից երկայն ոսկորները . “Ճա-
ղուկները դուրս են լցուեր : ” 2. գուլպա հիւ-
սելու համար գործածուած բարակ փայտէ
ձողիկ :

ՃԱՂՊԵԼ կամ ՃԷՂՊԵԼ = բաժնել
(ուտելիքը եւ այլն) բաշխել :

ՃԱՆԱԳԻ = երկայնատուտն միջատ մը,
ճանձի տեսակ :

ՃԱՆԿ = մագիլ . կատուին ճանկը : Բայն
է ճանկել = ճանկովը զարնել :

ՃԱՆԿԻԿ = որթատունկի եւ նման տնկոց-
թելաձեւ բարունակը , որ ճիւղերուն կը փաթ-
թուի :

ՃԱՌՈՒԿԻԿ = երկաթէ թիակ կրակ փո-
խադրելու :

ՃԱՐ = (չ-բէ) հնար : “Ճար արնել ,”
= հնար մը գտնել : Ճար չկայ :

ՃԳՆԵԼ = ճգնաւորի պէս ապրիլ , մի-
այնակ :

ՃԵՂ = ճիւղ : “Մէկ ճեղէն ու հաղար-
երտեւէն լինես , օր հնութիւն է :

ՃԵՌ = փոքրիկ ողկոյզ . “Ճեռ մի խա-
ղող : ” Նուազականն է “Ճոիկ , :

ՃԵՆՃ = աղտ , իւղ , մուր : Ասկէ են
ճնճոտ , ճնճոտել , ճնճոտիլ (կերակրեղէն բա-

Ներու ակնարկելով): “Ճնճոտ, ճնճոտ ձեռքերտ վրատ մի քսեր:

ՃԵՐՄԱԿ = սպիտակ: “Ճերմակ ջուր, = օղի: “Ճերմակերես լընիս, օրհնութիւն է (ամօթով չըլլաս):

ՃԵՐՄԱԿԵՎԼԵՆ = ճերմակ լաթեղէն, շապիկ եւ այլն:

ՃԹԻԿ = իւղոտած եւ ոլորած լաթ մը, իբրեւ մեծ պատրոյգ, զոր կը վարեն լուսաւորութեան համար, եւ որ դիւրաւ չի մարիր փողոցին մէջ:

ՃԹՆՈՒԿ = ճկոյթ մատը. կ'ըսեն նաեւ ճթնամատիկ:

ՃԺՈՒԻ-ԽՈՏ = (ճճիկ խոտ), աղեաց ճճիները թափելու համար գործածուած վայրի ծաղիկի մը անունն է:

ՃՒ = մանկական բարբառ է. “Քեզ կը տեսնեմ, “Հոս եմ:, Բայն է “Ճի անել,:

ՃՒԺ = երախայ, տղայ, մանուկ, (Ճայն հանող, լացող, ճչող):

ՃՒԺԱՆԱԼ = տղայանալ, մանուկի պէս վարուիլ: Կատակի համար կամ փափուկ յանդիմանութեան իմաստով կ'ըսուի “Ճիժանանք ու չաղանանք,:

ՃԻԾ = պարանոց: Զոյգ կ'ըսուի “Ճիտ ու բիտ լինել, = կռուիլ, միշտ յարձակողական տրամադրութիւն ցոյց տալ:

ՃԻՒ (**ՃԻՎ**): ոտք, սրունք: “Ճիւերդ շատ մի (յ)ըղեր (մի երկնցներ): “Ճիւերը

ՄՆԿԵՑ, — մեռաւ: “Ճիւ ու թեւ է կտրեր, = գործի վրայ է:

ՃՂԱՏԿԵԼ = ճիւղերու բաժնել:

ՃՂԵԼ = երկու ճիւղի բաժնել:

ՃՂՃԻԼ = երախային արթուն մնալով
լալը:

ՃՂՏՈՐԿԻԼ = դեղերու, գինիի, եւ այլն,
պղտորիլը (երբ կը թոթուեն):

ՃՄԸՒԹԿԵԼ = մատերով, ձեռքով սեղ-
մել, ճմլել:

ՃՄՊԻՔ = կանգնաչափ բարձր մասը
խոհանոցին ուր “կրակքուշարուած են:

ՃՄՌԵԼ = վերինին իմաստն ունի, բայց
ոչ այնքան սաստիկ եւ կրկին ու կրկին:

ՃՆԹԻՒՆ = ճիչ, ձայն, հծծիւն, հազ,
ոեւէ փոքրիկ ձայն կամ ճշիւն: Այսպէս կ'ըսեն
երախային համար թէ “ՃՆԹԻՒՆը չելաւ,,,: Պա-
տուական բառ մը:

ՃՈԹ = ագի, պոչ: Այս արմատը կ'ե-
րեւնայ ճթ-նուկ բառին մէջ զոր յիշեցինք
վերեւ: “Տուտն,, եւ “Ճուճ,, բառերուն են-
թաձեւն է:

ՃՈՂ = ձգտած, երկնցած:

ՃՈՂԻԼ = երկննալ, ձգտիլ, տարածուիլ
անդամոց կամ ամբողջ մարմնոյն (Ճաղի կամ
ձողի պէս երկննալ), եւ կը գործածուի մեռնե-
լու մտօք, զի կենդանին հոգին տալու վայրկե-
նին յանկարծ կ'երկարէ սրունքները ձողի պէս:

ՃՈՒՃ = ճանճ: “Ճոնճ ու մժեխուն =
անթիւ բազմութիւն:

ՃՈՒՐ = ունելիի տեսակ մը որուն շրթանց
մէկը կեռ է:

ՃՈՒԿԻ = անկիւնի դարձը, ուղիին դար-
ձակէտը: “Ճուկ տալ”, = ճամբէն խոտորելով
փախչել, ճամբան փոխելով շփոթեցնել հալա-
ծիչը: “Ճուկ ու մուկ”, ընթացքը, կարի եւ
բանուածքի, կը նշանակէ զիկզակ ընթացք
(\\\\\\\\\\\\\\\\): Զիկզակ (zigzag) բառին ճիշդ
հայերէնը պիտի ըլլայ Ֆիհանի կամ Ֆիհանի:

ՃՈՒՄԻՐ = հաւուն ազդրը, ինչպէս եւ այլ
անասնոց:

Ճ22ԵԼ = ճչել: “Ճչչիւն”, ճչիւն:

ՃՊԼՏԱԼ, **ՃՊԼՏԸՆԱԼ** = խլոտիլ:

ՃՈՒԻԿ = շատ բարակ, սակաւաջուր աղ-
քիւր, “Ճուիկ աղքիր մի կու վազէն”:

ՃՈՒՏԵԼ = խաղողի ողկոյզները ճեղքած
ձողի մը ծայրովը ոլորելով փրցնել:

ՃՈՒՏԻԿ = փոքրիկ ողկոյզ:

ՃՏԿԻԼ = խմել: “Ճտկէն յանդիմանու-
թիւն է”:

ՃՔԸՆԱԼ = իբր “Ճառագն տալ, փող-
փողիլ. “աստղերը կու ճրբգտանն”:

Ա.

ՄԱԶ = մազ: “Մազը ձարէն զատել”,
= մանրախոյզ հաշիւ եւ քննութիւն ընել:
“Մազիս դիմովըն” = անթիւ անգամ: “Մազ
մնացն” = սակաւ մի եւս եւ . . . (մազապուր
զերծայ): “Մօրմէն մազ մի չունին” = մօրը
քնաւ չի նմանիր:

ՄԱԶԻԿ = մազանման ջիղ, բարակ երակ, եւ այլն. “մազեկ” է մոլըբեր:

ՄԱԶԿԱՐՈՏ = Որուն մազերը քիչ են, որ աւելի կարօտ է մազի: Թաւամազին կամ մազոտին հակադիրն է:

ՄԱՀ = մահ: “Մահն ի քեզ” = յանդիմանութիւն է: “Մահն ինք ելլէր” = Շատ այպանելի է ինքը: “Մահն ի քու խելքդ ելլէր” = դուն շատ սխալ կը խորհիս: “Մահն ի անենկ կեսուրն ելլէր” այնպիսի կեսուրը թող չըլլայ: Բարդքն են “մահտուն”, եւ “մահուոր” (մեռելթաղի գնացողները):

ՄԱՂ = 1. Մաղ: 2. Տան մը կամ շէնքի մը ընդարձակութեան չափն է, եւ կ'ըսուի չորս, չինք, տասը մաղ տուն է, այսինքն այնքան սենեակի տարածութիւն ունի:

ՄԱՂԱՂՈՒ = Շփոթած, որ չգիտէ թէ ինչ պիտի ընէ կամ ըսէ յանկարծական դէպքի մը մէջ: Խեղճ, անձարակ:

ՄԱՂԱՂԱԹ = գրաբարի “մաղասկաթ” ն է, բայց տարբեր իմաստ ունի: Ցաւալի եւ ապշեցուցիչ բան մը լսելով մարդ մաղղզկաթ կ'ըլլայ, իբր թէ մաղասը կը կաթէ: Կման է “լեղապատառ” բառին:

ՄԱՂԱՅԵԼ = առուին ջուրը թուփերուն շուրջը շատ բարակ ու քիչ վազցնել, որպէս զի խորը թափանցէ:

ՄԱՂՄԱՂ = Մոխիրին մէջ թաղուած կայծերուն կ'ըսեն: “Մաղմաղի կուտ ուտել” = վերջին աստիճան մտատանջ ըլլալ:

ՄԱՂՊԱՐ = Ոստայնանկութեան գործիք մը, հաստ բիրի նման, որով կը դարձնեն երբեմն երբեմն այն ձողը որուն վրայ կը փաթթուի հետզհետէ գործուող ոստայնը:

ՄԱՄԱ = մեծ մայր:

ՄԱՄՈՒ = սալօրի մանր տեսակ մը:

ՄԱՅԶԵԼ = նշմարել, կռահել, գուշակել:

ՄԱՅԻՍԵԼ = մայիս ամսուն արեւին եւ օդին մէջ սփռել լաթեղէնները, որպէս զի ու տիճէ զերծ մնան:

ՄԱՆ = թութի մեղքին վրայի բարակ սերի նման երեւցող խաւը:

ՄԱՆԱԾ = թելի վերածուած բամբակ:

ՄԱՆԵԼ = մանել, թել գործել բուրդէն եւ բամբակէն:

ՄԱՆԻԼ = նմանիլ բային կրծատեալը:

ՄԱՆԻԼ = Արեւուն մանիլը, այսինքն ի մուտս խոնարհիլը “Արեւը մանեցաւ,, = արեւը մարը մտաւ: Մանի որ մանիլ կը նշանակէ ման դալ, շրջան մը բոլորել, արեւուն շրջանին աւարտը այս բառով նշանակել շատ գեղեցիկ ու պատշաճ է:

ՄԱՆԻՉ = ճախրակը դարձնելու համար բռնելու գործիքը:

ՄԱՏՆԵԼ = (‘մաննել, կը հնչեն). = մատը մէջը թաթաղել եւ ուտել մեղքի նման բաներէ:

ՄԱՏ := մատ: “Մատ ածել” = մատը որկորը տանիլ փսխում պատճառելու համար:

"Մատ խառնել, = գործի մը միջամուտ ըլլալ
զայն խանգարելու կերպով: "Մատ խածնել, =
ապշիլ, զարմանալ: "Մատս խածայ, կամ
"մատս բերանս մնաց, = ապշեցայ մնացի:
"Մատս բերանս դուրս ելայ, = ո եւ է շահ
չկրցայ ստանալ, բոլոր բաժինս վրայ տուի եւ
դուրս ելայ ձեռնունայն: "Մատը դրած տեղէն
չի վերցներ, = կը յամառի, կը պնդէ մինչեւ
վերջը: "Մէջը մատ չունիմ,, = ես բնաւ չեմ
խառնուած այդ գործին: "Մատս մէջն է,, =
գործին մէջ ես ալ կամ եւ ազդեցութիւն
ունիմ: "Մատը մախիրը չի թաթղեր,, = բնաւ
չի գործեր: "Մատնամլուր անել,, = խայտա-
ռակել մէկը, մատի վրայ առնել, փաթթել զոք
(իբրեւ մլուր):

ՄԱՏՆԽԱԴ ՄԸ = մատի խաղի մը չափ,
իբր երեք հարիւրամեթր:

ՄԱՏՆՇՈՒՆ2 = մատին ծայրը ուռած,
ցաւած, շարաւած վիճակ մը (ֆր. panaris):

ՄԱՐ = 1. մայր: 2. գերձակութեան
մէջ "մար,,ը մեծ կամ գլխաւոր մաս է, իսկ
"ձագ,,ը փոքր կտոր է՝ ձեւը ամբողջացնելու
ծառայող: Կայ բարդ մը "մար-տեսիկո որ է
մօրմէն դատուիլ չուզող մանուկ:

ՄԱՐԱԳ = մառան, ստորերկեայ պաղ
շտեմարան:

ՄԱՐԴԱՇՈՒ = լնուշ եւ սրտագրաւ
վարմունք ունեցող:

ՄԱՐԻԼ = 1. ճրագին կամ կրակին
չիջանիլը: 2. Մարդուն խելաթափ ըլլալով

իյնալը, գր. s'évanouir, Աւդ. to faint. Մ-Հ, Տ-Հ արմատէն է, բնիկ ու պատուական հայերէն մը զոր գրաբարը չի ճանչնար: Կրկնաւորն է ՄԱՐՄՐԻԼ:

ՄԱՐԿԵԳԵԼ = մանր մանր փորել բան-ջարեղէնի սերմը սերմանելու եւ հողին տակ անցընելու համար:

ՄԳԼԻԼ, ՄԳԼՈՏԻԼ = պահուած ուտելեաց աւրիլը, սեւնալը, մանաւանդ հացի պէս բաներու:

ՄԵԿՆԵԼ = լաթեր եւ այլն տարածել, փռել, բանալ (որ չորնան):

ՄԵՂՔ է, ՄԵՂՔՈՒՆՔ է (տղեկը), արդահամատէ:

ՄԵՂՔՍ Կ'ՈՒՏՈՒԻ (երախան, լացողը, թշուառը) = կ'արգահամատիմ անոր:

ՄԵՂՔ ՈՒՆԻ (այս ինչ բանը ընելը) = մեղանչական է:

ՄԵՂԱՅՑ կամ ՄԻՂԱՅՑ = ջարմանք, այդ ի՞նչ ըսել է. ատանկ բան կ'ըլլայ եղեր:

ՄԵՂԱՅՑ ըսէ = յանցանքիդ համար ներում ինդրէ:

ՄԶՄԾՋ = մանր քննող, խստապահանջ: Աին բնութիւնը շատ մզմզղ է:

ՄԶՄԾԱԼ = բարակ եւ թեթեւ կերպով ցաւիլ (մարմնաւոր ցաւ):

ՄԻՌ = փայտի կամ տախտակի փշանման բարակ մասը որ ձեռքը կը միսուի: “Մատս մէռ մի մտեր է,,

մատներուն մէկ լծորդը: Այլ է “միզն” դա-
սականը որ թաղանթ կը նշանակէ:

ՄԻԴԾ = աղտ, փոշի, տիղմ, բծեր:
“Միջծ է նստեր:,”

ՄԻՆՆԵԿԸ = Միջարկութիւն. „I see!“
„C'est ça!“ “այդ է պատճառը“, “հիմա կը
հասկնամ:,, “Միննակը չեն ուղեր ուր մարդ լսէ:”

ՄԻԶԵԼ = ընդմիջել: “Հաւը օր մի կ'ածէ
օր մի կու միջէ:”

ՄԻԶՆԵԿ = միջին: Ընտանիքի մը երեք
հարսներուն երկրորդը “միջնեկ”, կը կոչուի:

ՄԻՍ = միս: “Միսն ի վրան կ'ուտէ:” =
շատ անհանդարտ տղայ մըն է: “Միս-բերան է:”
= թանձրախօս է: “Մինչուկ երիկուն միսս
կ'ուտէ:,, = զիս կը բամբասէ, կը խծրծէ:
“Մակեր է:,, բամբասող է:

ՄԼԱՄ = մոայլ. “մութն ու մլառը վրադ
դայ:,, = անէծք է: “Մլառս ի վըրտգ:,, = վայ
քեզի:

ՄԼՈՒՄ = սենեակի պատերուն կամ
անկիւններուն վրայ՝ ոստայն եւ անոր նման ուրիշ
թեթեւ աղտեր, կարասեաց մաշելէն գոյացած:
երբ աւլեն, քիչ կամ շատ մլուր կը հաւաքուի:

ՄԽՈՒԼ = դժգոհիլ ու դանդատիլ ա-
նաշմուկ:

ՄԿՆԱՏԱՄ կամ ՄԼՅՅԱՏԱՄ = §-
furoncle, clou:

ՄՎՐԻԿ = (կը հնչեն նաեւ մողեկ) =
մեղքի նման անոյշ. “մղրիկ տանծ, ը տանծի տե-
սակ մըն է:

մատներուն մէկ լծորդը: Այլ է “միզն” դա-
սականը որ թաղանթ կը նշանակէ:

ՄԻՂԾ = աղտ, փոշի, տիղմ, բծեր:
“Միղծ է նստեր:,”

ՄԻՒՆԵԿԸ = Միջարկութիւն. „I see!“
„C'est ça!“ “այդ է պատճառը“, “հիմա կը
հասկնամ:,, “Միննակը չեն ուղեր ուր մարդ լսէ:”

ՄԻԶԵԼ = ընդմիջել: “Հաւը օր մի կ'ածէ
օր մի կու միջէ:”

ՄԻԶՆԵԿ = միջին: Ընտանիքի մը երեք
հարսներուն երկրորդը “միջնեկ”, կը կոչուի:

ՄԻՍ = միս: “Միսն ի վրան կ'ուտէ:” =
շատ անհանդարտ տղայ մըն է: “Միս-բերան է:”
= թանձրախօս է: “Մինչուկ երիկուն միսս
կ'ուտէ:,, = զիս կը բամբասէ, կը խծրծէ:
“Մակեր է:,, բամբասող է:

ՄԼԱՄ = մոայլ. “մութն ու մլառը վրադ
դայ:,, = անէծք է: “Մլառս ի վըրտգ:,, = վայ
քեզի:

ՄԼՈՒՄ = սենեակի պատերուն կամ
անկիւններուն վրայ՝ ոստայն եւ անոր նման ուրիշ
թեթեւ աղտեր, կարասեաց մաշելէն գոյացած:
երբ աւլեն, քիչ կամ շատ մլուր կը հաւաքուի:

ՄԽՈՒԼ = դժգոհիլ ու դանդատիլ ա-
նաղմանկ:

ՄԿՆԱՏԱՄ կամ ՄԼՅԵՎԱՏԱՄ = §-
furoncle, clou:

ՄՎՐԻԿ = (կը հնչեն նաեւ մողիկ) =
մեղքի նման անոյշ. “մղրիկ տանծ, ը տանծի տե-
սակ մըն է:

ՄՃԻՐ = կրակէն ցայտող փոքր կայծ :

ՄՃԸՐԻԿ = կրակի պէս վազող, գործող
(տղայ) :

“ՄՆԱՔ ԲԱՐՈՎԱՌ, կամ մնաս բարով,
բաժանման ատեն տրուած ողջոյն է: Պատաս-
խանն է և երթաս բարով”:

ՄՇԵԼ = արագ արագ եւ անձայն ուտել
(տղոց) :

ՄՇՏԵԼ = ձեռքով կամ գործիով դպչել,
մարդուն ուշագրութիւնը հրաւիրելու կամ կեն-
դանին քալեցնելու համար: “Քովէս մշտեց:”

ՄՈԼ = բոյսերու նորածիլ ճիւղ:

ՄՈԼԸՐԻԼ = ջուրը կամ կերակուրը
որկորին մէջ մոլորելով երբ խոչափողն երթայ,
անձը կը “մոլորի”, “մոլորեցայ”, կ’ըսէ:

ՄՈՅՐԸՐԺԻԿ, ուղղագրելի ՄԱՆՐՄԺԻԿ
= 1. մանր խնամք տանող, գժուարահաճ,
գործին, հիւսուածքին, կարին փափուկ կէտերը
նկատող: 2. մանրախնամ կերպով կազմուած,
փոքր, սիրուն գէմք:

ՄՈՒՃԻԿ = տունկ:

ՄՈՒՄԻԿ = սեւ մորմ:

ՄՈՒԶ = փոթոտ, թթու (պտուղի համին
վրայ իոսելով), “մուզ համ մի ունի”:

ՄՈՒԹ = մթին: “Մութն ի մութը” =
առանց ճրագի: “Մութնուլուսուն”, գեռ լաւ մը
չլուսցած պահուն:

ՄՈՒԹԱԼԱԽ = խոհանոց:

ՄՈՒՌԱՆԵԼ = համբերել, չտրտնջել:

ՄՐԱԹԵԼ = Խոշոր եւ անհոգ կերպով
կարել:

ՄՍԱԿՈՏ = ան որ շատ կը մսի, ցրտի
շափազանց զգայուն է:

ՄՍԱՀԱՏ = մսահտած, անդամ մը որ
ձմլուելով վնասուած է, մասերը իրենց տեղէն
խախտած են, կամ ուռեցած: Բայը՝ ՄՍԱՀՑԻԼ:

ՄՍԱՀՆՈՒՔ = շափազանց բծախնդիր,
ամէն բանի մէջ խրտուցիչ եւ անհանգիստ
ընող բան մը երեւակայող, ամենադոյզն ան-
մաքրութենէ, անհամութենէ, աղիութենէ,
լեղիութենէ, կարճութենէ, երկայնութենէ
անհանգիստ եղող անձին կ'ըսեն շատ
մսահնուք է:

ՄՍԱՄՈԼ = Վէրքին վրայ երեւցած
աւելորդ միս, ապառողլընձիւղ:

ՄՏԱՄՈԼԻԿ = շատ մոռացկոտ, յիշողու-
թիւնը տկար, բաները եղածէն տարբեր յիշող:

ՄՏԱՑԻԿ = հիւանդ մը այլ եւ այլ ու-
տելիքներու համար քմահաճոյք կը զգայ շա-
փազանց, եւ աս ու ան բանը կը պահանջէ
ուտելու, Մտացիկ է եղեր:

ՄՐՄՈՒԾԻ = ցաւ: 1. **ՄՐՄՈՒԱԼ** =
սաստիկ ցաւիլ, կոփտալ (*ցրտէն*): 2. Ցաւսկ-
ցիլ - սիրտս շատ կու մրմռայ:

ՄՐՈՒՏԻԼ = կորսուիլ, երթալ, հեռանալ:
Ցանդիմանական կամ նախատական իմաստ ունի.
մրուէ սա տեղէն:

3.

Յ տառով բառ չի սկսիր այս Գաւառաբարբառին մէջ, զի սկզբնատառ “յ. երը առ հասարակ զեղչուած են. զ. օ. արութիւն = յարութիւն. իստակ = յստակ. էռէջ = յառաջ. էմել = յամել. ըղել = յղել. ըղանալ = յղանալ. ուս = յոյս:

Կայ միայն ՅԱՏՕՔ (կամ հատօք) բառը, որ կը նշանակէ թէ ճիշտ պէտք եղած շափն ունի (կտորը, կարպետը եւ այլն), իբր թէ ճիշտ տեղին վրայ յատեալ կամ հատեալ ըլլար: Կըսուի “յատօքն է”:

4.

ՆԱԶ = քաղաքավարական ընդդիմութիւն, փափուկ չհաւանութիւն, փափկանկատերժում կամ ժխտում: ՆԱԶ ԱՆԵԼ = փափկորէն ոչ ըսել, չընդունիլ մեծարանքը: “Կեր, կարապետ, երբ որ աներոնցդ երթաս նը հոն արէ նազգո՞”:

ՆԱԶԵՆԻՄ = փափուկ, պատուական ընտիր (զգեստ եւ այլն):

ՆԱԶՈՒԿԻ = Ասիկա կաժարէն տարբեր գործիք մ'է: Գործաւորը կաժարին միջին ձողին վերի ծայրէն կը բռնէ մէկ ձեռքին մատներովը եւ կ'ոլորցնէ զայն, իսկ միւս ձեռքովը մանածին թելը բռնելով կու տայ կաժարին վրայ: Երբ կաժը կը կազմուի, կ'առնու զայն եւ կը հագցընէ “նազուկին”, վրայ, եւ երբ թելին մէկ ծայրէն բռնելով իրեն քաշէ, նազուկը կը դառ-

Նայ եւ թելը հետզետէ կը քակուի, եւ գործաւորը զայն կը փաթթէ կծիկի կը վերածէ: Ուրեմն “նազուկ”, կը նշանակէ դարձող, ոլորող: Այս նիւթական իմաստէն կը հասկնանք թէ “նազիմ”, “նազանք”, “նազենիմ”, “նազելի” բառերուն սկզբնական իմաստը գլխուն, անդամոց եւ մարմնոյ փափուկ ծեքծեքումները ցոյց տուած է:

ՆԵՂԼՄՆԻ = վշտահար, սգաւոր:

ՆԵՑԻՉ = այն թելն է զոր ոստայնանկը կկոցով կը ներէ աջէն ձախ ու ձախէն աջ՝ ոստայնին լայնքէն: “Առիշուր ոստայնին երկայնքը կազմող թելերուն կ'ըսեն (ոչ առէջ, որպէս ոմանք ուղղագրել փորձած են): Ոստայն բառն իսկ ոստնում բային ոստ արմատէն կազմուած է, եւ “նետիչին կը պատասխանէ, այսինքն թել “նետելով”, շինուած է, ոչ թէ հիւսելով:

ՆԵՐՔՆԱԿ = ներքին բաճկոնակ:

ՆԵՐՔՆԳՈՐԾ = զեռքի տակէ գործող, նենգաւոր:

ՆՆՆԻԿ ԿԱՄ ՆՐՆՆԻԿ = չնչին պիտոյք, մանր զարդ:

ՆԸՆՆԱԿ = ծիրանի գօտին: “Նշանակ է ինկեր:”

ՆՈՐՍԸ = նոսր:

ՆՈՒՆՂ = թեթեւ քուն, քնոյ սկիզբը. “Թինչեւի լուս աչքս նուաղ չի մուաւ,,,: (Դասականէն տարբեր առում մը:)

ՆՈՒՆՈՒԿ = փոքր փայտէ սրինդ զոր տղաք կը շինեն, եւ որ “նու նու, ձայնը կը

Հանեւ երբ փշեն։ Ճիշդ ասոր նման է ՍՈՒՍՈՒԿ
բառը, որ ուռենիի կեղեւէն շինուած սուլիշին
կ'ըսեն։

Ե.

ԸՆԴ. = ցող։ Ըաղ կիշնէ։

ԸՆԴԱՏԱԹ. Անել. = մեծարել։

ԸՆԴՓՈՒԼ. = տեսակ մի ձուկ է զոր
եփրատէն կ'որսան։ Ստուգաբանութիւնն է շաղ
(շողուն) փուլ(երով)։

ԸՆՄՓՈՒՐ. = հացեփի գործիք մը, եր-
կաթէ ձող մը, որոյ ծայրը թաթի մեծութեամբ
տափակ մաս մը կայ. նմանութիւն բազկի եւ
թաթի։ Այս գործիքին օգնութեամբ խմորը
թօնիրին կողին կը զարնեն եւ յետոյ անկէ կը
քերեն ու դուրս կը հանեն։

ԸՆԾԱՅԼ. = ան որ քալելու ատեն այս
ու այն կողմ կը գթի՝ անզգուշութեամբ։

ԸՆՉԵԼ. = ջրերու, ձորերու շառաչելը։

ԸՆՄՈՒՓ. = տարափ (անձրեւի)։

ԸՆԲՄԱՂ. = շարէ (նուրբ կտաւէ) շինու-
ած մաղ, որով յօյժ բարակ ալիւր կը մաղեն։

ԸՆԻՌՈՒԼ. = թել մը որուն ծայրը մետաղէ
ծանրոց մը կայ կախուած, եւ զոր որմնագիրը
կը գործածէ պատին ուղղահայեաց ըլլալը
ճշդելու։

ԸԷՆ. = շէն, բարեկեցիկ, յաջող, ուրախ,
“շէնը շէն է, աւերը շէն է”։ “շէն մնաք”,
“շէն կեցիք”, (շնորհակալութիւն է)։ Զոյգ
կ'ըսուի “շէնք շնորհք”, “շէնքով շնորհքով”,

ԾԹԱՌԻ = ան որ բան բանելու ատեն
բաները կը թափէ, կը ձգէ, կը կոտրէ (ԱՐԵՎՈՅ):

ԾԻԼ = շիլ. աչքը շիլ: “Մէկ աչքը շիլ
է:” “Ծիլն ի շիլը կու նայի:”

ԾԻՀԵՏ = գեղանի:

ԾԻՒ = խաղողի եւ թութի հիւթը քա-
մուելէն վերջ մնացած ամուր մասերը:

ԾԼԸՐԻԿԼ (ուղղագրելի՝ ԾԼՈՐԻԿԼ) = ոլորիլ.
դառնալ. “Երեսդ ետիդ շլրին, (անէծք):

ԾԼԸՐՈՒՏԻԼ = (դառնալով) գետին
փռուիլ:

ԾԼԱԼԱ = երանի թէ. արաբ. ինշալ-
լահ, ին սեղմեալը:

ԾԼԻՒ = ճիտ, պարանոց, վիզ: “Ծոլորին
նախնականէ մը աստիճանօրէն սեղմուած” շոլոի,
եւ վերջապէս “շըլինի:” “Երկան-շըլին,”
“հաստը-շըլին,” “բարակ-շըլին:” — “Ծլիս քըզ
մազը բարակ էն = պատրաստ եմ պատիժս
կրելու: Սպասելով “շըլիս երկնցաւ:” “Ծլին
կախ էն = տրտում է:”

ԾԽԻԿ ԱՆԵԼ = ցոյց անել ի պատասխան,
to give a tit for tat.

ԾՎԱԼ = Ուշաթափ հիւանդին ձեռքերը
վերմակին վըայ պտըտցնելը, տատանելը:

ԾՆԱՀԻՈՐԻԵԼ = “շնորհաւոր ըլլայ, ըսել:
Խնդակցիլ:

ԾՆՈՔԿԱԼԵԼ = շնորհակալութիւն յայտ-
նել. “շնորհք-կալել,” էն սեղմուած:

ԸԱՅԻԵՑՆԵԼ = (տղոց) հաճոյքը կատարելով՝ հպարտացնել:

ԸՈԳԸԸԿԱԼ = փերեւետել, զարդարուիլ:

ԸՈԼՈՐ ՄՈԼՈՐ = ծուռ ու մուռ (քալուածք, մոածմունք):

ԸՈՂՈՒՆՔ = շողուք (բերնի):

ԸՈՅԵԼ = փափկօրէն ձեռքերը վրանքսել, փայփայել: Սիրաշահիլ:

ԸՈՇՈՐԹ կամ ԸՈՇՈՐԴ = քիչ մը խենթ:

ԸՈՒԼԼԵԼ = կարի արագընթաց տեսակ մընէ, փոխանակ ասեղը զարնելու եւ քաշելու, քանի մը անգամ կը զարնէ ու կը հանէ ասեղին ծայրը միայն հանելով ոստայնէն դուրս, եւ երբ ասեղը կը քաշէ՝ քանի մը կար մէջէն կարուած կ'ըլլայ: Գոյ. ԸՈՒԼԼԱԼ: Ըուլլալ անել:

Գաւառականիս կարեւոր բառերէն մէկնէ, բայց չափազանց աղաւաղմամբ ստուգաբանութիւնը աննշմարելի մնացած է ցարդ: Աակայն շոլորել, բային սեղմեալ ձեւն է անտարակոյս: * Ըոլորել, եւ ** շոլլել, ձեւերէն անցած ըլլալու է: Այս բային չէզօք ձեւը, որ է ԸՈՒԼԼՈՒՒԼ, կը նշանակէ փաթթուիլ ու ելլել. ծառը շուլլուիլ, նէ ձեռքերով եւ ոտքերով ծառը բռնել ու սողունի պէս հետզհետէ ծառն ի վեր ելլել: Ըուլլելը ասեղին միջոցաւ եղած նմանօրինակ յառաջիսաղացութիւնն է:

ԸՈՒԾՏԻԿ = շփոթած ու շուարած միշտ, սերսէմ. որ չգիտէ թէ ինչ պիտի ընէ: * Անշուշո, բառին արմատէն է: Ուրեմն շուշտ, տարակոյս, շփոթութիւն կը նշանակէ:

ԾՈՒՏԻԿ = խոց կամ վէլք տարափոխիկ
եւ վտանգաւոր, որ “շուտ” կը սպաննէ: • Ծու-
տիկ թափես, անէծք է:

ԾՐՁՈՒՔ = կերպասի, զգեստի երեսին
հակառակ կողմը:

ԾՐՁՕՔ = ծուռ, տճ. բէրս:

ԾԻԱՏԻ ԱՄԻՍ = կատուներու եւ այլ
անասնոց սեռական գործունէութեան ամիսը
(գարնան):

ԾՓԵԼ = շփել: “Փոր-շփող” է փորի
massage, մաժանք տուող կին: • Ծփութիլ
ինքն իրեն իւղ եւ այլն քսել:

ԾՓԸՐ = արագ արագ, ինչպէս անձրեւի
տարափը. գոց սորված բանը “շփըր լսել”,
“տաճկելվար շփըր խօսիլ”:

ԾՓԸԹՏՈՒՔ = անձրեւի տարափ:

ԾՓԸԹԸԼ = տարափ տեղալ (անձրեւ):

ԾՓԸԹՑՆԵԼ = 1. Տեղալ անձրեւի: 2.
Ապտակել կրկին ու կրկին:

ԾՔԱԹՈՒՆ = Ծուքերուն առած պահուն,
երբ արեւը զէնիթէն իջնէ եւ փողոցներուն մէկ
կողմը շուքն առնէ:

Ո.

ՈԼԸՐԻԼ = պտըտիլ. զօյդ կըսուի՛ ՈԼԸՐԻԼ
ու ԲՈԼԸՐԻԼ:

ՈՂԻԿ ՈՂԻԿ ԼՅՆԻԼ = ցաւին սաստկու-
թենէն գալարիլ:

ՈՂԸԱՐ = ողնաշար:

ՈՂՅ. 1. առօղջ. “օղջ գլոխս Աւետարանին
տակ չիմ դներ: 2. կենդանի. ոչ-մեռած:

ՈՂՅ. ԸՆԱԼ = կենդանանալ: “Մէռայ ու
ողջըցայ = մէծ էր տագնապս:

ՈՂՅ. ԶՆՁԵՒԻ = զգեստի նիւթը փորձական
ձեւի մը տակ դնել առանց կտրելու, այսինքն
կտորին ամողջութիւնը պահպանելով:

ՈՒԹ = անութ. ոնթ մի փառ, խոտ,
եւ այլ:

ՈՒԻ = նստոյք. “ոռ մի ոռուն կ'ելլէ,
ԳՈՒԿ մի փորուն՝ = շատ յօյր է:

ՈՒՒՔ = կաթսային յատակը: կերակուրը
“ոռքն է փակեր:

ՈՒՒՆԱԼ ու ԳՈՓՏԱԼ = “ոռնաս ու գոփ-
տաս, = անէծք է:

ՈՍԿԻ = ոսկի: բարդերն են՝

ՈՍԿԻ-ԿՏԻԿ = Ա. Հաղորդութիւն (ման-
կական բացատրութիւն):

ՈՍԿԻ-ՊԼՈՃ = կարմիր պատեանով
միջատ մը:

ՈՍԿԻ-ՓՈՐԻԿ = քիչ բայց համադամ
կերակուր սիրող անձ մը: Ասոր հակառակն է
“Գ. Ա. - փարթար որ շատ կ'ուտէ, հոգ չէ թէ
ինչպիսի կերակուր:

ՈՎ = ով: “Ով՝ յաճախ կը գործածուի
առանց “որ ՚ի ով հարս ելլէ, դուն հարսնքոր:

ՈՏ, ՈՏՔ, ոտուի, ոտուըներ, ոտուըներու
կամ ոտաց: “Ոտաց միսը թափեցաւ,, չափա-
ղանց քալեցի ու յոգնեցայ: “Ոտաց-աման,, =
կօշիկ: “Ոտաց հող իմ՝ = ծառայ եմ: “Ոտացը

կու տայն = կը կոխոտէ, կը ցրուէ: “Ոտուին գետինը կու ծեծէ,, = կը պնդէ, կը յամառի պահանջին վրայ: “Ոտքը քաշ է ձգեր, = կը տնտնայ դիտմամբ, չուզեր դալ (կամ երթալ): “Ոտքն վեր առ,, = արագ քայլէ: “Ոտքը առնել, = մեկուն ոտքին կոռուան տալ ծունկը կամ ձեռքը որպէս զի կարենայ ձիուն վրայ ելլել: “Ոտքս առաւ,, = այս եղանակը զիս պարելու կը դրդէ: “Ոտ դնել,, = թուփին քով ցից մը տնկել որպէս զի վրան փաթթուի: “Ոտք ելլել,, մանուկին քալելու սկսիլը: “Ոտքս էռէջ չերթարու = կը վարանիմ:

ՈՏՆՏԵԱԽՏԱԿ = Հորին յատակի երկու տախտակներն են որոնց վրայ ոստայնանկը կը կոխէ աջ ու ձախ ոտքովերովը փոխ ի փոխ:

ՈՏԻՑ = առանց կրունկի առանին կօշիկ կանանց :

ՈՏՆՈՒՈՐ = քալելու կարող. “Մղաքը մեծցած են, ոտնուոր են,,:

ՈՏՆՏՈՐԻԼ = երթալու պատրաստուիլ:

ՈՐ = որ, (անորոշ գերանուն) “Որ քար վերցնես՝ տակէն կ'ելլէ,,: “Որը հոտուն որը կարօտուն,, “որուն կու տայ բերդ ու տիվան, որուն չի տար տրեխին չուան,,:

ՈՒԶՈՒԶԻԿ = այն որ շարունակ բան մը կը խնդրէ:

ՈՒԹԻՒԿ ԲՈՒԹԻԿ (կու գայ, կ'երթայ, կ'այցելէ) = ցանցառակի, երբեմն:

ՈՒԺՈՎ = ուժեղ, “ուժով անուժը կ'ուտէ,,:

ՈՒՆՔ = Յօնք: “Ունքը վեր,” = “ոչ,”
ըսէ. ժխտէ: “Աչք և ունօք անել,, = դէմք
շարժումներով (գաղտ) միտքը բացատրել:

ՈՒԾ = ուշ. “ուշ ուշ եկաւ, անուշ
եկաւ,,” յաճախ մի այցելեր որպէս զի ախորժելի
ըլլայ տեսութիւնդ:

ՈՒԶ = ոչ: Կը գործածուի կրկնութեամբ
միայն. զ. օ. “Ուշ կ'ուտիմ ուշ կու մեծնամ:,”
“Ուշ աստենի ուշ անտենի:,” “Ուշ իր է, ուշ
տիրուն:,,

ՈՒՄ = խայտ, գիծ, պարան, այլեւայլ
գունով. ուռ մի կարմիր, ուռ մի ձերմակ
(զգեստեղէնի վրայ խօսելով): Կրնայ հանքերու
եւ քարերու վրայ եւս ըսուիլ. ընտիր երանդ
մըն է “ուռ,, բառին շառաւիդ կամ ձիւղ
նշանակութեանը: Կըսուի նաեւ “ուռ ուռ է,,:

ՈՒՄԵՆԱԼ = 1. ուռիլ: 2. Արտմառու-
թեամբ լցուած ըլլալ:

ՈՒՄԻՆ Ի ԿՈՒՄԻՆ = առատ, հացալից,
ունեւոր:

ՈՒՄՈ = ուսում, վարժութիւն. “տես ու
ուս է,,” = տեսնելով կ'ուսանի մարդս:

ՈՒՏԱՆ = ուտող, շատակեր:

ՈՒՏԵԼ = ուտել: Իրար կ'ուտեն = կոիւ-
ունին: “Իրարու միս կ'ուտեն,,” = զերար վար կը
զարնեն, կը բամբասեն: “Մինչեւ իրիկուն միսս
կ'ուտէ,,” = իմ վրաս շարունակ գէշ կը խօսի:

ՈՒՏԻՔ = ոչ պահը: “Ուտիք է,
պաք չէ:,,

ՈՒԲ = ուր, “շատ ուր կ'երթաս — քի-
չին վրայ,,:

ՈՒԲ = որ, “դուն ուր,, = դուն որ
թը ևուր, = թէ որ: ‘‘Ուր ուր,, = ուր որ:

2

ԶԱԲ = չար: “Աստուած Չար աջից պա-
հէ:, “Չար տալ,, գեւերուն կամ գիւաշունչ
մարդոց կողմէ չար ազդեցութեան ենթարկել
զոք. “չար ին տուեր,,:

ԶԱԲ-ԽԱՓԱՆ = չարիք խափանող, ար-
գելող (ուխտ, սուրբ), զօրութիւն կամ միջոց:

ԶԱՆՉԱՆ = երկարաբան:

ԶԱՆՉՈՒԼ = վիրաւորուած, մսաշտած
ու կախուած, անզօր (անդամ, թեւ կամ ձիւ):
“Թեւը չանչուլ է էղեր:,,

ԶԱՓ = 1. չափ. 2. (ցորենի) “չափ մի,,
(որոշ կշիռքով): “Հինգ չափ ցորեն, եւ այլն:
3. Չափահաս. “չափ մի կնիկ ես,,:

ԶԵԶ = սպի, խորտուբորդութիւն: ԶԵ-
քարը տեսակ մը խորդուբորտ քար է: ԶԵզոտ
կամ չշոտ երեսը ծաղիկէ սպիաւորած երես է:

ԶԵՃԻԿ = խեղճ եւ թեթեւամիտ, արհա-
մարհելի կին:

ԶԵՔ ԼՅԵՒՒԼ = չքանալ. մեռնիլ: “ԶԵՔ
լընիս ու մուրը գրուիս,, անէծք է:

ԶԱՅՑ = մանածի խուրձ մը որ 80 թելէ
կը բաղկանայ: “Զլայ մի մանած:” Այս բառին
նման են քուլայ եւ փուլայ, զորս տես:

2ԼՊՈՒՄ = տեսակ մը թանձր ապուր է,
որոյ տարրերն են ձաւար, լոլիկ, հաւկիթ եւ
թառայ:

2Մ2ԸՄԱԼ = կամաց ուժել (չհաւնելով
կերակուրին կամ ախորժակ չունենալով):

2ՆԱՐՍ է = այս անձին երեսը տեսնել իսկ
չեմ ուզեր. այս բանը սաստիկ հակակրութիւնը
կը շարժէ իմ մէջ: (Անստուգաբանեալ բառ
մը:)

2Կ2ԸՒԱՏ = փցուն, սնոտի:

20' 20' = ձի, ջորի, հեծնելու անասուն
(մանկական բառ):

2ՊՐ = 1. չոր. ցամաք: “Չոր ցամաք հացը
կ'ուտուի:,, 2. կծծի, ժլատ: “Շատ չոր է կեսուրը,,
ձեռքէն բան չ'առնուիր:

2ՈՒԼ (անել) = խաղի մէջ յաղթութեան
իւրաքանչիւր անգամը:

2ՊԻՏՈՒ = անպէտ. չպիտոյ:

2ՏԵՍ = parvenu. “չտեսը տես է ելեր,
զոր տեսեր նը արմնցեր,,:

2ՔԵԼ = ուռեցքին անցնիլը առանց շա-
րաւելու: “Կտաւատէ լափա դիր վրան, կու չքէ,,:

¶.

ՊԱԳ, ՊԱԳԻԿ = համբոյր:

ՊԱԼԱՐՏ = չթոռմած, չըրցած (պտուղ
եւ այլն). “պարարտ,, բառին ենթաձեւն է եւ
ընտիր հայերէն:

ՊԱՀ = տես պոչ:

ՊԱՀԾՈՒ = սպասուհի:

ՊԱՏԻԿ անել = պառկիլ (մանկ. բար-
բառ) :

ՊԱՅՐՈՍԵԼ = պատրուսել :

ՊԱԶԻԿ = համբոյր (մանկական բառ) : Պ.
անել. Պ. մի տուր :

ՊԱՊԸՆԾԻԼ = պապանձիլ : “Պապը-
ծիս,, անէծք է :

ՊԱՌԿՈՒԿ = պառկած դիրքի մէջ : Կցն
ձեւով կան Կատուկ, կայնուկ :

ՊԱՏ = որմ: “Պատին հետ պսակուեր
է,, տեղէն չ'ելեր, մինչեւ իրիկուն կը նստի:
Առնելիքս “պատ էղաւ,, ալ չպիտի գանձուի:
Պատտակ, պատթղեր, պատերու տակ, շատ
մարդ շտեսնուած տեղ . “պատթղերը ժոռ կու
գայ,,,: “Պատթղերն է մնացեր,,. իրեն կարե-
ւորութիւն տուող, հոգ տանող չկայ:

ՊԱՏԵՆՔ = պատանք :

ՊԱՐԶ = պարզ (երկինք). “Պարզ ու
պղինծ է,,:

ՊԱՐՄԱՆՔ = պարծանք, փառք :

ՊԱՐԿԵՆՔ = պատկեր :

ՊԱՐԿՈՒԿ = ծիրան :

ՊԱՐՑԼԿԵԼ = զսպել : Պարտթղիլ =
կառավարուիլ, խօսք մտիկ ընել :

ՊԱՐՑՔ = պարտք : “Աստուած մեղօք ու
պարտօք հողը չի դնէ,, մաղթանք է :

ՊԱՔ = պահք : Պաք պահել. պաքը
ուտել : Պաքեր սատընայ : “Պաք է ասօր, ուտիք
է վաղը :,, “Պահօւց նօր ելանք :,, “Ահծ պաքը
կու գայ :,,

ՊԶՊԶՈՒՆ = լեցուն, մինչեւ եղելքը
թաթաւուն:

ՊԷՏ անել = խամք տանիլ, կեր տալ,
դարձանել: “Պէտէ իյնիլ,, = անխնամ մնալ:

ՊԼՅՏԵԼ = տես պկտել:

ՊԺԸՏԱԼ = եռալու ձայնը մեղմով
ելլել:

ՊԻՆՆԱԼ = պիտնալ: “Առ ալ պահէ,
կու պիտնայ:”

ՊԻՆԶ = քիթ. քիթին վարի հաստ ծայրը:
“Փինթ ու պինչ անել” = չհաւնիլ, չախորժիլ:

ՊԻՆՑ = կարծը: Պինտ-երես = ամուր-
երես, անամօթ: Պինտ (Դէ), շատ. “պինտ վատեր
էր, պինտ ճղճեր է,,:

ՊԻՏՈՒ = պիտոյ, պիտանի: “Պիտու
չպիտու կու խորըթէ:”

ՊԼԻԿ = երախայ (մանկական բարբառ):
Պտըլիկ, էն սեղմուած ձեւ մը:

ՊԼԵԼ = փաթթել. պլորել, էն սեղ-
մուած ձեւ:

ՊԼՈՔ = գերձանի, թէռի, մանածի
փաթոյթ. “*պլորոք, էն սեղմուած ձեւ մը:

ՊԼՈՃ = միջատ, անասնիկ յամրաշարժ.
*պլորոճ, ձեւէ մը սեղմուած է: Կ'ըսուի
գործան-պլոճ (մամուկ, սարդ), “ոսկի-պլոճ.”
Հուսիկ պլոճ, եւ այլն:

ՊԼՈՃՈՏԻԼ = 1. որդնոտիլ, ինչպէս
անձորը, որ փլոճոտած կ'ըլլայ: 2. երկրայիլ,
երկմտիլ, տարակուսիլ: “Պլոճոտեցայ:”

ՊԼՊԼԼԻԿ = աչքի բիր: Անշուշտ հին
ու հարազատ հայերէնը բիր բառին: Աստղերը,
ծրագը, բոլորակ լոյսերը կը պլպլան, նոյնպէս
բիրը, եւ ուստի է՝ պլպլիկ:

ՊԼՏԵԼ = կորպել, ոլորելով փրցնել:
ՊԼՏԸՐՑՆԵԼ = գողնալ:

ՊԿՏԵԼ = (պլյտել կը հնչեն) պուկ
(պոկ) արմատէն, օր ՓՈՂ արմատին մէկ փոփո-
խակն է: «ՊԿՏԵԼ», կը նշանակէ ճիտը ոլորցնե-
լով սպաննել: Գաղտնի կատարուած սպանու-
թեան համար կ'ըսուի. «օր մի ինք ալ տի
պկտին»:

ՊՃԵՂ = ընկուզի եւ այլն միջուկին
բաժինները պճեղ են. ասկէ է «պճղակ»:

ՊՃԸԼԼԻԿ = պտըտիկ, պզտըտիկ (մանկա-
կան բառ:)

ՊՃԸԼՏԱԼ = խլըտիլ:

ՊՈՎՈԶ = կնդղաձեւ գլխանոց. «պո-
ւորոզ», ձեւէ մը ամփոփուած է, բոլորաձեւ կը
նշանակէ: Այս ո՞ւ վերջադիր մասնիկը արդէն
կայ նաեւ գոռ-ող, կոկ-ող, տնկ-ող, գող-ող
ածականներուն մէջ: Ուրեմն «պովոզ», բնիկ ու
հարազատ հայերէն է:

ՊՈՌԱԲԻ = պայծառ:

ՊՈՀ = պահ: «Պոհ մի նստէ:» «Պոհիկ
մին ալ կեցի:»

ՊՈՒԵԼ = պուղել, «ճիւնը երդիքէն
պողել»:

ՊՈԶ = ագի, ձետ:

ՊՈՉԻԿԻ = ողևաշարին վարի ծայրը կազմուի սկսորը, ֆռ. օօցչուք: “ՊՈՉԻԿՈՐ քաշէ որ գիշերը տակը չի շռէ:

ՊՈՌԹԻԿԱԼ = ժայթքել:

ՊՈՐԱՆԻ = պաղ կերակուր մ'է որ կը բաղկանայ մանր կտըրտած դգումէ, մածունէ եւ անուխէ:

ՊՈՒԻ = պու է, պու կ'անէ, կ'այրէ (մանկ. բառ):

ՊՈՒԻ = ճիռ, վիզ, փող: Կաեւ, նմանութեամբ, ուսիէ շինուած պղտիկ փող մը զոր տղայք կը փշեն եւ կը սուլեն:

ՊՈՒԾ, ՊԾԻԿ = աղօւոր (մանկ. բառ):

ՊՈՒՊՈՒԻ = նոր հարս (մանկ. բառ):

ՊՈՒՏ, ՊՏԻԿ = կաթիլ:

ՊՈՒԿՈՒՆՔ, ՊՈՒԿԸՆԵՐ = շրթունք:

ՊՈՒՏՈԾ = շրթունք: Պուտոշը կախել = բարկանալ, տիրիլ:

ՊՏՎԻԼ = մելանին թղթի վրայ տարածուիլ, արատ կազմելը:

ՊՏԽՈՒԽՆՑ կամ ՊՏՂՈՒԽՆՑ = բութին եւ ցուցամատին միջոցով առնուած փոշոյ քանակը, Պտղունց մի աղ, շաքար, եւ այն:

ՊՏՈՏ = պտոյտք (գետոյ): “Պտոտ է, իսարդախ ոք է, կը կլէ տուածդք: Ցորենը մաղելու մասնաւոր կերպ մը կայ որով աղտերը մէջտեղ, կենդրոնը կը ժողովեն, որ է նոյնպէս պտոտ”:

ՊՏՈՒԻ = 1. պոյտն, հողէ կաթսայ: 2. ստինքին պտուկը (mamelon):

ՊՏՊԼՏԱԼ. = Կաթել, կաթկըթիլ, “Օր-
գել կու պտպտայ:

2.

ՔԱՀ = Ճախրակ:

ՔԱՆԱԼ. = ջանալ. “ջանալով մուրաս
չառնուիր,”

ՔԱԶԱՑ-ԵԿՈՒՅՅ = աղացող ակոայ:

ՔԱԲԶՈՒՅՆ = Ճախրակի չուան:

ՔԵՂ = 1. ջեղ: 2. ամուր, ոչ կակուղ,
շաս ջեղ է, կամ ջղեկ է: Հացը որ ոչ չոր է
եւ ոչ թաց, եւ լաւ չի կոտրիր, ջղեկ է:

ՔԻԼ, ՔԼԵՐ = սրունք: Սեւ-ջեր, այն որոյ
սրունք աղտօտ են: “Սեւ-ջեր ճերմակ տան-
կեր,”

ՔՎԱԽՈՑ = լայն տերեւով ջղուտ խոտ մը:

ՔՆՃԵԽ = յոյժ նիշար (մանուկ). իբր
ՃՆՃՈՒՂ մը: Ինչպէս “մժզուկ,,ին “մժեխ,,
կ'ըսեն, այնպէս ալ “ՃՆՃԴՈՒԿ,,ին “ՃՆՃԵԽ,,:

ՔՈՒՐ = 1. ջուր: 2. չափազանց նօսր,
ջրոտ, զ. օ. մելանը շատ “ջուր,, է: “Ի՞նչ ջուր
ին,, = ի՞նչ վիճակի մէջ են: “Ջուրը կուտին
փախ է դրեր,, = այս ապուրը չափազանց
ջրվլայ է: “Աս առուտուրը շատ ջուր կու
վերցնէ, = առարկելի կէտեր ունի: “Հազար
առուէ հազար ջուր բերի,, = շատ փաստեր ի
մէջ բերի: “Զօի բերել,, = համոզել, ի համա-
կերպութիւն ածել: “Մէկուն տակը ջուր կապել,,
= անոր գործը գաղտնի աւրել, դիլքը խախտել:

“Զրերնին մէկ առու չերթար,, = մէջերնին
անհամաձայնութիւն, վէճ կայ: “Խմած ջրերնին
զատ կ'երթայ, = շատ մտերիմ են եւ իրարմէ
գաղտնիք չեն պահեր: “Զուրն ի վար տամ ջուրն
ի վեր փնտըսեմ, = անոր բնաւ պէտք չու-
նիմ: “Սեւ-ջուր, = սուրճ (եփած): “Ճեր-
մակ ջուր, = օղի: “Երեսի ջուր, խիա-
եւ ամօթ:

ԶՐԵԼ = 1. ոռոգել: 2. չերքել լսածը:
ԶՐԸԹ = լաթ մը որով սրբուացք
կ'ընեն:

ԶՐԾԱՊԻԿ = varicella.

ԶՐՉԲԳԵԼ = ջուր սրսկել (գետինները):
ԶՐՈՏ = փայտէ ձող մը որով ջաղց-
քին ջուրը կը դարձնեն անիւէն ի բաց:

ԶՐՎԱՅՐ = չափազանց նօսր, ջրու (կծ-
րակուր):

ԶՐՎԱԹ = մէզ:

ԶՐԻՈՐ = ջուր կրողք, բերողք:

Ա.

ԱԾԼ, ԱԾԼԱՔԱՐ, տափարակ ապառաժ,
սար:

ԱԾԼՄԻՆ = հաստ ձողն է որուն վրայ
տակաւ կը փաթթուի գործուած սստայնը:

ԱԾԽՍԻԿ = սլիկ, կանաչ լուրիս,
haricots verts.

ԱԾԿԱՏ = կ'ըսեն “սակատս կ'եփի-
մոատանջ եմ: “Փորս կ'եփի,, բացատրութեան
մէջ գործածուած ձեւը:

ՍԱՀՄԱՆԵԼ = ստեղծել, յօրինել, պարապ տեղ գործ կամ առարկութիւն հանել “գունալ բան կու սահմանես,,. = մեղադրանք է:

ՍԱՀՄԸՆԿԻԼ = իրր զահ-մոկիլ, (զահի հարկանել): Սեւ Զ սաստկականները իրարուտեղ կ'անցնեն. ինչպէս՝ սպուկ, փոխանակ զսպուկ-ի, եւ շղալիլ փոխ. սխալիլ-ի:

Սան, սանուկ = սան, կնքահօր եւ կնքամօր ինսամքին տակ սնանող ու մեծցող մանուկ: Սանին պաշտպաններն են սանահար եւ սանամար:

ՍԱՏԸՆԱ = սատանայ:

ՍԱՏԸՆՕՔ է: = կարծես թէ սատանան այնպէս բերաւ պարագան. (տճ. Ռէբ-Շնէ) դժբաղդաբար: “Սատընօք՝ ներս մուաւ:,,

ՍԱՐՍԸՆՓԱԼ = սարսափիլ, ցուրտէն կամ վախէն դողալ:

ՍԱՐՓ = զառ ի վեր կամ զառ ի վայր կարծր եւ դժուարաքայլ. “սարփ է:,, “Սահեցուցիչ, ի գաղափարը կը շօշափէ:

ՍԵՒ := սեաւ: Բարդերն են — սեւերես, սեւջեր, սեւաչուի, սեւ-ընքուի, սեւ-մօրուք-սեւ-մազեր: “Սեւուկ, կ'ըսուի անձանց համար,

ՍԵՒԵԼ = սեւցնել: “Հոգիդ մի՛ սեւեր, (սուտ խօսելով այդպէս):

ՍԷՐ = 1. սէր: 2. սիրական: “Իմ սէրս, կամ “սէր իմ կարապետ:” “Հաց ու գինի ունիս, իմ սէրը գուն ես. Հաց ու գինի չունիս, իմ դեւը գուն ես:” Նոյն իմաստը ինչ որ անգլիերէն my loveը ունի:

ՍԻՄՄԻԿ = գեմք, կերպարան “սիմսիկը կախ է,, = տխուր է:

ՍԻՐ = փոքր բիր: “Սիր ու սիր,, խաղի անուն է. բիրով զարնելով՝ սիրը հեռուն կը նետեն: Փոխաբերաբար կ'ըսուի” “սիրն ու բիրն էին,, = միշտ վէճ ու կոիւ կար մէջերնին:

ՍԻՐԱ = կարմիր հող:

ՍԻՐՏ = 1. սիրտ: “Սիրտէ սիրտ ճամբայ կայ:,, 2. ստամոքս. ՄՐՏԽՆԱՂ = կերակուր մը որ ստամոքսը քիչ մը կը խառնէ, թէեւ ոչ փսխնելու աստիճան: “ՄՐՏԽՆԵՐՔ, բարդին մէջ եւս սիրտը ստամոքս կընշանակէ: “Սոխ չիմ կերեր ուր սիրտս մրմրուէ,, յայտնապէս ստամոքսին կ'ակնարկէ: Ըօսր, սիրտ, բառը ֆրանսացիք եւ heart (սիրտ)ը ևնգլիացիք նոյն պէս հասարակ խօսակցութեան մէջ ստամոքսի իմաստով կը գործածեն:

Ասացուածներն են, սիրտ դնել = սրտապնդել: “Մօրը սիրտ կու դնէ:,, “Սիրտ չունիմ,, = չեմ կենար դիմանալ, տոկալ:

ՍԼԻԿ = սախսիկ. string beans.

ՍԼՎԼՏԱԼ = վախն ի վախն երեւնալ եւ քաշուիլ (հանդէպ միւս սեռէն եղողներուն). flirt լնել:

ՍՂԿԵԼ = ծեծել, գանել, չարաչարսեղմել:

ՍՄՈՔ = սին, ոչ լեցուն, ընկոյզ եւ այլն:

ՍՈԹՏԵԼ = թեղանիքը վեր ծալել. “թեւերդ սոթտէ:,,

ՍՈԹՏՈՒՈՏԻԼ = թեւերը սոթտել՝ աշխատելու համար:

ՍՈՒԾՄԱՑ = իւղի մէջ տապկած (մանրած) սոխ:

ՍՈՍԱԼ = սարսիլ, շարժիլ, երերալ, ինչպէս մարմինը, “միսերը կու սոսան,,,:“

ՍՈՒՏ = սուտ: Սուտն ի սուտը = կեղծեօք, կատակով. “սուտն ի սուտը քուն կ'ուլի”, “սուտ-մեռել”, “սուտ-քուն”, “սուտ-չի գիտիմ”, ըլլալ = մեռեալ, քուն, անգէտ ձեւանալ: “Սուտ-բերան մի ըսաւ թը դուք ալ եկէք:, լոկ ձեւի համար ըսաւ, ոչ սրտանց:

ՍՊԸԼՏԱԼ = սահիլ:

ՍՊՈՒՆ = ողորկ: ՍՊՈՒՆՑՆԵԼ = ողորկել (քար եւ այլն):

ՍՍՈՒԾԱԼ = վախնալ, ետ քաշուիլ, ինչպէս օձ մը տեսնելով:

ՍՎԱՐԻՆ = վարժուիլ, սովորիլ:

ՍՏԵԼ = հրաժարելու հաւանեցնել զո՞մի իր պահանջէն կամ ինդիրքէն: “Աս տղան չի ստիր, հետերնիս տի գայ, կամ չենք կրնար ստեր:, Ստիլ = համոզուիլ հրաժարելու, չուզ գալ: Պիտոյքներու մասին ալ կ'ըսուի. “Հագնելիքը չի ստիր, ուտելիքը չի ստիր” = չենք կրնար մենք մեզի զլանալ այդ բաները, անժխտելի պէտքեր են:

ՍՌՓՈՒՏԻԼ = սփոռուիլ: “Սռփըւիս, անէծք է (գիտապաստ ըլլաս):

ՍՐՄՈՒՔ = երկանով մանրցած ցորեն որով “սրմուք, ըսուած թանձր ապօւր կ'եփեն եւ այլն:

ՍՓԸԼՏՈՒՔ = փիլափի տեսակ որ բրինչով եւ էլլըտայով խառն է, եւ իւղով կ'եփուի:

ՍՕՄԻ = (կը հնչեն զօղի), երկայն. և երկան զօղի է, շատ երկարաշասակ է եւ բարակ. աղուոր չէ: Սօմի ծառին անունն է որ այս բացատրութեան մէջ միայն կը լսուի փոխաբերաբար:

Վ.

ՎԱԽ = երկիւղ: Վախն ի վախն = վախնալով, մեծ զգուշութեամբ: Վախ տալ = վախցնել, սպառնալ:

ՎԱԽՆԸՆԸԿ = փորին վերի մասը զոր կանայք կը շփեն վախէ յառաջ եկած տկարութիւն մը փարատելու համար:

ՎԱՅ = վայ (թշուառութիւն): Աշխարհքը վայտ տի տայն = ամէն ոք զքեղ պիտի այպանէ: Վայն ի վրատն = ափսոս քեզի, յիմար: Վայն ի վրան կու գայն. շատ կը նեղուի, կ'աշխատի, կը յոգնի, կը տառապի: Վայն ի վրատ կու բերիմն, = զքեղ չարաշար կը պատժեմ: Վայ ւեղուկը տուինն = շատ ափսոսացին իրեն համար:

ՎԱՅՎԵՐ = անձարակ, խեղճ, թափիթիան:

ՎԱԽ = վառած: Ճրագը վառ է թողեր:

ՎԱԽԵԼ = վառել (կրակ, ճրագ):

ՎԱԽԻԼ = փայլիլ. աչքերը կու վառին: Այս բառը ոսկեղինիկ հայերէնի մէջ ալ այս առումով գործածուածէ, ինչպէս երբ բիւղանդ կ'ըսէ աստեղք փայլէին մեծապայծառ գուշակը:

ՎԱՏ = չարիք, վատութիւն, աչքը
լուսուն վատ կ'ու զէ:

ՎԱՏԻԼ = վտիտ ըլլալ, նիշարանալ:

ՎԱՏՈՒԺ = նիշար, վտիտ, ազազուն:

ՎԱՄ = վար: Ստորին, նուաստ, ցած.

“Թօշայենց Անանիկէն ալ վար էր: Ասացուած-ներն են. “վար նստիլ” = հանդարտիլ, ձեռնթափ ըլլալ, չյամառիլ այլ եւս: “Վար գնել,” = պահել, չթողուլ որ երթայ (հիւրը), կամ որ տանին առարկայ մը. “մեր բէռ մի սապունը վար է դրերո: “Վար զարնել,” = բամբասել, պատիւը կոտրել: “Վար անցնիս,” = անէծք է:

ՎԵՐ = վեր: “Վեր իյնիլ,” = թունդ ելլել, յանկարծակիի գալ: “Վեր տալ,” = մորթին վրայ փշտիկ, կարմրութիւն եւ այլն երեւան գալ: “Վերէն երթալ,” = բարձր դասու մարդու մը պէս վարուիլ, հպարտանալ, ծախք շատ ընել: “Վեր չելեն,” = անէծք է:

ՎԵՐՆՈՒԿԻ = մարախի նման ցատկող միջատ:

ՎԵՐՎԵՐԻՉ = գործի մը կամ ձեռնարկի մը կատարման համար միջնորդող, աշխատող, գնացող եկող անձ:

ՎԺԻԿԻ = օղի հանելու համար գործածուող գմբեթաւոր կաթսայ:

ՎԵՐՑՆԵԼ = լուանալ: ՎՀԱՅՔ անել = ձերմակեղէնները լուալ:

ՎԴԱԾՆԻԱԼ = կաղկանձել, լալ (շան):

ՎԵՏԵՄԱՅԻՆԻ = ՎՀՄԱՅՈՒԹ, ՄՐԳՈՂԱԾ.
“ՎՀՄԱՅԻՆԻ ՕՆցաւ գնաց”:

ՎՐԻԿԻ = ԹԻԹԵռնկի տեսակ մը, բղեղի
նման:

ՎՐԱՅ կամ ՎՐԱՅՅ = “ՎՐԱՅ գալ”
(մէկուն) = կողմակցիլ, անոր կողմէն խօսիլ,
պաշտպանել զայն: “ՎՐԱՆ վաղել” = յար-
ձակիլ: “ՎՐԱՅ ՆԱՅԻԼ”, դիտել եւ պարագային
համեմատ շարժիլ, զգուշութեամբ: “ՎՐԱՅ
տալ” (ցորեն եւ այլն) յառաջ քշել դէպ ի
կենդրոնը կամ մեքենային բերանը: “ՎՐԱՅ
բերել” = ի գլուխ հանել, կատարել:

ՎՐԱՅ-ԳԼՈԽ = հագուստ վերէն վար,
ամբողջ:

ՎՐԱՎՐԱՅ ԱՆԵԼ = հարեւանցի, աճա-
պարանօք, անհոգ կերպով ընել բան մը:

§.

ՏԱԳԻ, տագերտաք = տայգը: ՈՒՆ.
տագեր, տագերտաց:

ՏԱԼ = էրկանը քոյրը: ՈՒՐ. տալոջ:
ՅՔ, տալուրտաք, տալուաց:

ՏԱԽՏԱԿ = տախտակ: ՏԱԽՏԱԿԵԼ =
տախտակով պատել:

ՏԱԽՏԵՂ = դարապղպեղ (կանաչ թէ
փոշիացած):

ՏԱԿ = բանջարի արմատ: (Տակէ թուրշի:)

ՏԱԿ = վրայ-ին հակագիրը: Տակ մնալ
= յաղթուիլ, ինչպէս որ վրայ ելլել = յաղ-
թել կը նշանակէ: Տակդ դաղ կայ = ինչո՞ւ

Հանդարտ շես նստիր: Յու. տկտիք: ՏԸԿՈՒՔ =
տակը մնացածը (բաժակին եւ այլն:)

ՏԱՇՏԸՆՔԵՐ = 1. տաշտին քերուքը
(խմորի): 2. ծնողաց վերջին զաւակը:

ՏԱՊԱՍ = մորթի ախտ մը, տաքու-
թեամբ եւ եռքով. տապ = չերմութիւն ար-
մատէն:

ՏԱՊԿԵԼ = տափակի մէջ իւղով եփել:
“Տապկած”, լոլիկ, եւ այլն:

ՏԱՏ = հայր: Անգ. dad. Տատօ =
փաղաքշական (տղոց անուն):

ՏԱՇԻ = տատէ արէ, քալէ. (մանկ.
բարբառ):

ՏԱՏԻԿ կամ ՏՏԻԿ անել = նստիլ
(մանկ. բարբառ):

ՏԱՐՈՍ կամ ՏԵՌՈՍԸ գլուխդ, Անու-
շակին գլուխն, ձեր տունը՝ ըլլայ = մաղթանք
է, որով ամուսնութեան օրհնութիւնը կը
բարեմաղթուի:

ՏԱՓԱԿ = տափարակ: Տափակ-բերան
= ձկան տեսակ մ'է: Կաեւ յանդիմանութիւն
է: “Հատ մի տափկընար,, = մի ինդանար:

ՏԱՓԼՈՇ = տափակօրէն. տափլոշ նստեր
է, տարածուած:

ՏԱՓՈՒԹ. անունն է տափարակ վայրի մը,
ուր քալելը շատ ձայն կը հանէ, կը թնդացնէ
օդը: “Տափին արմատէն կամ դափր, ձայնէն:

ՏԵՍ = տես ու ուս է: Տես ՈՒՍ: Այս
արմատէն են չտես, մարդեսիկ:

ՏԵՍԿՈՔ = **աղուոր** (անձանց համար
կըլսուի):

ՏԵՓՈՒՄ = **գոգաւոր** թանձր տախտակ
մը, որուն մէջ ցորենը վեր վեր նետելով կը
մաքրեն քարերն ի բաց:

ՏԵՌ, **տռտել** = **փուք**, **փուք** արձակել
= **Տռտլուալ** = **սին գանգատ** եւ խօսքեր
դուրս տալ: Կայ նաեւ զրդրալ, որ աւելի
չին ձեւ մ'է:

ՏԵՐ = **տէր**. զցգ կըլսուի “**տէր**
տերական,”

ՏԻ = **ապառնիի մասնիկ**, “**ալիսին** էն
սեղմուած. “**տի ծեծիմ**,”, “**տ'երթաս**,”:

ՏԱԵԼ = **իմել:**

ՏԱԼԹՈՑՆԵԼ = **շատ կերցնել** ու խմցնել,
շիացնել:

ՏՀԱ = **գեռ.** “**տհա** կու խօրաթես,”

ՏՎԵՄԱՐ = **կաթ տռւող**, **կաթնկեր**
մանուկ ունեցող մայր:

ՏՆԵՑԻՔ = **տան բոլոր անդամք**:

ՏՆԿԸԲԹՑԱԼ = 1. **Գետնին սառած կամ**
չորցած ըլլալով շատ ձայն հանելը երբ կը
քալեն: 2. **Կաեւ երբ գլխացաւէ տառապողի**
մը շուրջ աղմոկ ընեն, կըլսէ “**գլոխս կու**
տնկըռտայ,”

ՏՆԿՈԶ = **այն որ հլու չէ**, եւ խօսքի
շատ մտիկ չ'ըներ. ինքնահաւան: **ՏՃԿ.** **ՏԻՔ:**

ՏՆՏԸՆԱԼ = **վարանիլ**, **յապաղել**
շաճապարել:

ՏՈՒԾ = տանձ: “Աէղայ, տոնծին ալ
կոթ ես դրեր, = երգիծաբանութիւն է:

ՏՈՏԻԿ = ոչխարի ոսք: **ՏՈՏՈԶ** =
հաւու սրբան եւ պոչ:

ՏՈՒԼՓ, **ՏԼՓԻԿ** = կեռասի, խնծորի եւ
այլն 5—10 հատը իրեւ ոզկցղ, տլփիկ կը
կոչուի:

ՏՈՒՆ = տուն: Զոյգ կ'ըսուի՝ “տուն ու
դոռ կու քըքրին”, “Աստուած տնէ դռնէ
հեռուս պահէ:”, “ասել”, բառին հետ:
“Տնով տեղով,, չիք եղած: Շատ գործածական
բարգերն են — տնաւեր, տանտիկին, տնտես,
տանտէր, տնւոր, տնորդօք (ամբողջ ընտանեօք):
“Տունդ աւըրին, “տուն չիյնիս”, “տունդ ու
դոռա գոցին, անէծք են: “Խելքդ տուն կանչէ:,
խրատ է:

ՏՈՒԽԻԼ = բեռան ներքեւ չդիմանալով
իյնալ = ինկողը, դիւրաւ յաղթուողը խաղի
մէջ՝ կը կոչուի “ՏՈՒԽԻԿ”:

ՏՏԻԿ ԱՆԵԼ = նստիլ. տտիկ չի կրնար
անել, տտիկ չունի = անհանդարտ է:

ՏՏՄԻԼ, **ՏՏՈՒՄ ԼՅՆԻԼ** = լաւ մը թրջել
(անձրեւէն): “Վըաս գլոխս տտում է:,”

ՏՐԾՈՒ = տրուած, ձիլք:

ՏՔԱԼ = չեծել, բեռան տակ կամ
չիւանդութեան պատճառաւ:

Ց.

ՑԱՆ = 1. ցանք: 2. գորշագոյն մանր
մանր կէտեր որք երեսին վրայ կ'երեւնան մանա-

ւանդ ամառը, freckles, rousseurs. “Ա. ին
երեսը ցանոտ է:

ՑՈՏՔՈՒՔ կամ ՑՈՏՔՑՈՒՔ = զլխու
եւ երեսի տեսակ մը մորթախտ, էջման, որ
իբր թէ ցատկանելով, կը տարածուի:

ՑԵՐԻ = 1. հեղուկ, լոյժ, ինչպէս “ցէռ
հաւկիթ, : 2. լոյժ կղկղանք:

ՑԿՆԻԼ կամ ՑԸՅՆԻԼ = (ձագնիլ), ձագ
բերել (շանց եւ կատուներու նման անասնոց
վրայ խօսելով):

ՑՈՐԵԿ = ցերեկ: “ՑՈՐԵԿ ու բարին =
օր ցերեկով:

ՑՈՒՄ = ցրուած, ցիր: “Կուտ կուտ ու
ցուր ցուր անել:

ՑՈՒԻԿ = տեսակ մը մանր ձռւկ է. “ցոիկ
ձռւկ :

ՑՈՎԱՇ = հովէ զերծ, արեւոտ եւ
տաքուկ վայր. “Երթանք ցողաճը նստինք, :

ՑՈՎԱԵԼ = քիչ մը ջրով լուալ,
մաքրել աման մը: “Բերանը ցողուել, . “Փարչը
մէյ մի ցողուէլ :

Փ.

ՓԱԹՈՒՐԿԵԼ = զարնել, հարուածել,
վեասել, “Առած հաղորդդ քեղ փաթուրկէ թը
ատենէ է,,,: “Փաթուրկիս, անէծք է:

ՓԱԼԱԾԱԼ = փայլել, փողփողել:

ՓՈԽ = փախուսու: Փախ դնել մէկուն
ետեւէն = հալածել, հետապնդիլ: Գիշեր-
փախ է = ինչու կ'աճապարէք այդքան:

ՓԱԽՈՒԽԻ = խեւ (որուն խելքը փախած է գլխէն):

ՓԱՄՓՈՒԼ = փափուկ, գողտրիկ:

ՓԱՇՑՏԿԵԼ = սրունքներէն ձեղքել (գոյ, գուշ, պր. արմատներէ):

ՓԱՌՔ = փառք: “Փառքնու պատիւլ տալ” = օծել, խստիւ կշտամբել, պապանձեցունել:

ՓԱՌՓԱՌՑՆԵԼ = փառաւորել, ներբողել, գովարանել, պանծացնել:

ՓԱՏ = փայտ: **ՓԱՏՈՒԹՐ** = բրւոր եւ բիրտ մարդիկ: **ՓԱՏՆԱԼ** = փայտ կտրիլ ցուրտէն, ճապուկութիւնը կորսնցուցած ըլլալ (ձեռաց, մատանց): “Փատցայ,,,” “ձեռքերս փատցան,,” = կաղուեցան: **ՓԱՏԵԼ** = բրածեծ ընել: Կման “քարել,,ի են (քարկոծել):

ՓԱՐԹ = 1. փորոտիք: 2. փոր, փորս մօտ է քան զքորս: “Լան-փարթը նեղը կու գայ,,,” հեգնութիւն է: Գրաբար “փարթամ” ին արմատն է:

ՓԱՐՏԵԼ = շարժեալ, ասդին ու անդին տատանել. “թեւերը կու փարտէր, բիրը մի փարտեր:

ՓԱՐՏԻԶ = ծայրը շօր մը կապած երկայն ձող մը որով թօնիրը կը փարտեն:

ՓԵՐԹ = փերթած,, մաս, կտոր, ինչպէս կաշիի փերթ (գլուխ). Երշիկի փերթ: **ՓԵՐԹ-ԵՐԵՍ** = անամօթ:

ՓԵՐԿԱՆԱԼ = փերթել, զատուիլ, պրծիլ. “Նստած տեղէն չի փերկանար,,” (Հին ու հարազատ հայերէն բառ մը:)

ՓԶԻԿ = փարփկ բուշտ, կոճակ (bouton),
դէմքի, մորթի վրայ:

ՓԻՆ = կատուի, շան աղբ: “Փինդի,, =
աղտոտ, վարնոց:

ՓԻՍԻ, **ՓԻՍԻ** = կատուները կանչելու
ձայնարկութիւն: **ՓԻՌՏ** = կատուն փախցնելու
ձայնարկութիւն:

ՓՆՃԻԿ = զգեստին մակերեսին վրայ
դուրս ելած, ցցուած թել, գնտիկ, որ շփումէ
կամ վեասուելէ յառաջ կու գայ:

ՓՆՃԻՇԿ = գժուարահած, խծրծան,
ուտեստի, հագուստի մասին չափազանց
բծախնդիր:

ՓՆՆՈՒԿԻ = փուած. փուտ (*ընկոյզ*, եւ
այլն):

ՓՈԹ = գէշ կարուած կամ գէշ ծա-
լուած, կամ վրան նստուած ըլլալով՝ զգեստին-
անհարթութիւնը: **ՓՈԹԸՆԿԱԾ**, փոթ - փոթ
եղած = mussed. **ՓՈԹԻԿ** = իրրեւ զարդ
շինուած փոթ:

ՓՈԹՈՏ = թթուի եւ լեզիի խառն համ
մը. կախ պտուղին համը փոթոտ է:

ՓՈՂՄԱԿ = ջրի հողէ խոշոր փող:
(Փողակ ալ կը հնչեն:)

ՓՈՂՔ = փող (պօղազ): “Հացը փողքս
փակաւ: **ՓՈՂՔԸ** որկորէն մինչեւ ստամքսը
դացող փողն է (oesophagus):

ՓՈՐ = 1. փոր: **ՓՈՐՍ** կ'եփի = սաստիկ
մահոգութեան մէջ եմ: “Սիրտս փորս ինկաւ,,
= շատ վախցայ: 2. խճողեալ կերակուրի

միջուկը. տօլմային փորը: ՓՈՒ-ՄՈՒՏ = մետաղի խորտուբորտութիւն:

ՓՈՒԶՑԵՍ = հաց մը եփել փոքազով իմանալու համար թէ խմորը քրքիրն առեր է: “Համտեսող բառին նման է:

ՓՈՒԼԱՅ = խոտի խուրձ մը: Տես նաև ըլլա եւ քուլայ:

ՓՈՒՏ = փատած, սնամեց: Բոլոր ըսածը “սուտ ու փուտ է”:

ՓՈՒՐ = ընկուզին արտաքին կանաչ կեղեւը:

ՓՉԸՐՄԻԿ = ձմեռ ատենի ձիւնալից փոթորիկ:

ՓՉՈՒՔ = կեծեփ, թեփ եւ այլ աղտեր որք փշելով կը զատուին չոր (ուտելիք) հատերէն, ընդեղէնէն, եւ այլն:

ՓՍԻԿ = կատուի ձագ:

ՓՍՈՐՏԻԼ = փշուիլ:

ՓՍԵԼ = սահիլ ձեռքէն, (թելին) կտրիլը: ՓՍՍՈՒԿԻ = գիւրաւ կտրող, թոյլ, ոչ-գիմացկուն թել, գերձան: Փոդ-ա-ծաղիկ գրաբարը կը վկայէ թէ “փստելու հին ու բնիկ հայերէն է:

ՓՍՓՍԱԼ = ականջն ի վար խօսելու ձայնով խօսիլ. հծծել, շշնջել (chuchoter): “Փսիսուք մի կայ մէջերնին”,

ՓԹԹԻԼ = զատուիլ, մասը բոլորէն, կամ փակած տեղէն: Փրթցնել = քաղել, բաժնել. “Վարդ մի փրթցնել (թուփէն). “Պատառ մի

փրթցնել պաստեխէն, : “Անոր ձեռքէն բան չես
կրնար փրթցնել, = շատ ժլատ է:

ՓՐՓՈՒՐ = 1. փրփուր. պղպջակներ:
2. փրփրցնող, այրող, ինչպէս տաքդեղը: “Շատ
փրփուր է, . փրփրեցայ, :

ՓՔՆԵԼ = փշելով աղտերը զատել (չոր
բանջարեղէններուն, լուբիայի, ցորենի, եւ
այլն):

Զ.

ՔԱԼԱՃՈԾ = չորթանով, սոխըռ ացով,
ընկցյզով եւ անուխով շինուած կերակուր մը:

ՔԱԼԻԿ = մանկանց կակուղ կօշիկ:

ՔԱԼՊԱԿԱՍ = ան որ աղէկ չի քալեր:
եւ շատ անգամ կը սայթաքի կամ կիյնայ,
ուակասաւոր քալուածքով անձ մը:

ՔԱՄԱԳՈԼ = Մեղմ ջերմութիւն. տա-
քութեան մացորդը:

ՔԱՄՁՈՒՐ = օղի:

ՔԱԾ = քաշում: “Քաշ, երգել,
շնչել = քաշել, երկնցնել: Ոտքը քաշն է
ձգեր = դիտմամբ կը տնտնայ, կը յապաղի:

ՔԱԾՈՒՔ = կերպասի, կտաւի երկայն
ու նեղ կտոր:

ՔԱՐ = քար: “Հազար քար շրջել, =
ամէն շնարք փնտռել. “Ալ քար շմաց ուր
չըրջէ (moved heaven and earth): Քար
քաշել = երկանքի քար քաշել: “Քար մի
տնկել Ակինը ձորը = յիշատակելի գործ մը
կատարել: “Քարը կաւառը դնել, = պէտք

եղած պատասխանը ճիշդ պէտք եղած կէտին
տալ եւ լուեցնել։ Կատուն քա՞ր է կտրեր =
միթէ այնքան ցո՞ւրտ է։ “Քա՞ր տի կրծին, =
ի՞նչ պիտի ուտեն խեղճերը։ “Կա քարն (սարը,
լեռը) ուր (օր) նա քարը գայ . . . (մինչեւ իսկ)
= անկարելի է։ “Որ քարն ուր ամուր է,
զլոխտ ան քարին զարկ։ Գնա, որուն կ'ուզես
դիմէ (ընդունայն)։ “Հաղար բերես նմանցընես,
աս քարն ան քարին չի նմանիր = մի պնդեր,
տարբերութիւնն ակներեւ է։ “Քարին հետ կու
ծեծուըտին = այս կերպասը շատ դիմացկուն
է։ “Քարէն ջուր կու հանէ, = ուժով եւ
կորովի է։ “Քարին վրայ կոխէ, քարը կու
կոտրին = սաստիկ ուժեղ է։ “Քար բռնես
ոսկի դառնայն = օրհնէք է։

ՔԱՐԵԼ = 1. քարով պատել, քա-
րայատակ ընել։ 2. քարկոծել։

ՔԵՇՊՆՈՏ = ոչ ողորկ, փնձիկներ ունե-
ցող։ Մատը կը “քեշպնոտին երբ այրի ու
կարծրանայ։

ՔԵՐԻ երկաթ = քերիչ երկաթ մը զոր
մուշտակը քերելու համար կը գործածեն։

ՔԷՆ = քէնը հանել։ Քէն անել։ “Քէն
է արեր, հաց չուտեր։”

ՔԸԼ = ա, օ, “ՔԸԼ ինչ կըսես, “ՔԸԼ
ի՞նչ անէի։”

ՔԸԽ = զաղեր. գարշելի, աղտոտ. “ՔԸԽ
էն, (մանկ. բառ)։

ՔԸՍ = (քսէմ-ի արմատը). առատա-

ձեռնութենէ զուրկ, կծծի, ժլատ, վարանող:
“Շատ քըս է:” (ՔԻԱ ուղղագրուելու է:)

ՔԹՆԻԿ = մանր, դոյզն մաս, իր, փոքր
ինչ: “Չեռքէն քթնիկ չես կրնար առնել”,
“Քթնիկ չի տար մարդու:” “Անոր ես քթնիկ
չեմ իտար:”

ՔԻՆԹ = քիթ: Քինթ ուղղագրութիւնը
աւելի ուղեղ է քան քիթ: Կընճ-իթ-ին մէջ
ալ արմատը և ունի: “Քինթն ու պինչ անել”,
= չաւնիլ, չախորժիլ (ընծային, ուտելիքին):
“Քինթն ու բերանը քսեց,, = չաւնեցաւ:
“Քինթին չդրաւ,, = արհամարհեց (ընծան):
“Քինթէն եկաւ, քնթէն ու բերնէն եկաւ,, =
չվայելեց ուրախութեամբ. վայելքը վիժեցաւ.
“Քինդ ու բերանդ մէյ մի կ'անիմ,, = քեզի
ահագին ապտակ մը կու տամ:” “Քինթն ինկաւ,,
= խոնարհեցաւ, գձձեցաւ:” “Եչք չունիս նը
քնթի ծակ ալ չունիս,, = ինչպէս կըլլայ որ
այսքան ակներեւ բան մը չես հասկնար, չես
տեսներ:

ՔԻՓ = 1. լաւ գոցուած, մասը մասին,
կափարիչը ամանին վրայ ճիշդ գրուած (tight):
2. կծծի, ձեռքը գոց (close):

ՔՆԹԱՐԻ = ճրագին պատրոյգին ծայրը
կտրելու համար գործածուող տեսակ մը մկրատ:

ՔՆԹՈՑ = (կտաւ եւ այլն) որուն վրայ
ցցուն, անհարթ կէտեր կան:

ՔՆԿԸՐԻԼ = թեթեւ կերպով ի քուն
մանել (շատ անքնութենէ վերջ), թմրիլ:

ՔՈՍ = քոս (*մորթախտ*): Ածականաբար ալ կը բանի. “քոս մատի մի դեղ չկայ,,: Այս ինչ խաղը “քոս է,,: այսինքն վարակիչ ախտի մը պես բոլոր հոգին կը վարակէ եւ չես կրնար այլ եւս հրաժարիլ անկէ:

ՔՈՍՆ ի ՔՈՍԸ = թոյլ եւ տխուր քայլերով, “քոսն ի քոսը ետ դարձաւ,,: :

ՔՈՒԹԻ ՀԱՆԵԼ = տատին օճախը քուռ հանեց, = աւերեց:

ՔՈՒԼՊԱՅ = փոքրիկ բրիչ:

ՔՍՈՒԾՑԻԼ = (կատուի պէս) բարեկամութիւն կամ շնորհք վերստանալու նպատակաւ մօտենալ, խօսիլ:

ՔՍՈՒԹԻՐ = մանր մունր, քիչ պիտանի լաթեր, կերպասի կտորներ, քաշուքներ:

ՔՍՏԻԿ = նոր ոտք ելած տղայ մը որ դեդեւելով կը քալէ, քստիկ է:

ՔՄՐՏԱԼ = տնտնալ, հոս ու հոն կայնելով ժամանակ կորսնցընել: “Ի՞նչ կու քորտասս, (Քս-եմ-ի արմատէն,): ՔՍԸՐՏՈՒԿ = քորտացող:

ՔՈՒԹՆԻԼ = յափրանալ, ձանձրանալ. “ատ բաները զրուցելէն քութներ իմ,,: ”

ՔՈՒԼԱՅ = բամպակի մանր պատրոյգներու իբր 12 հատէ բաղկացած խուրձ: (Տես չայ եւ փուլայ,)

ՔՈՒԱՅ = քարուտ վայր, անմշակ եւ խոպան:

ՔՈՒԹԵԼ = խոշոր եւ անհոգ կերպով կարել:

ՔՐԵՔԸ ԴՆԵԼ (զպ) = պատուել, մեծարել:

ՔՐԵԿ = կարեւորութիւն, արժէք, “քովը քրէ չունիմ”:

ՔՐՏՆԽԱՆԸ = քրտինքին պատճառած մօրթային բորբոքում (sudamina):

ՔՐՔԻՐ = խմորին քրքիրը, զանգուածին բաւական շափով խմորէն աղդուած ըլլալը:
“Քրքիրն առեր է”:

ՔՐՔԸՐՄՆԻ = քրքրած, իրար անցած, խառն ի խուռն, սենեակը “քրքրմնի”, է:

ՔՓՈՒԿ = մարմինին կպած, ոչ թոյլ, ոչ շափազանց լայն կամ մեծ (զգեստ), ճիշդ մարմինին յարմարող (fitting close to the body) (վերարկու), ոչ շատ մեծ, կոկիկ (տուն):

0.

ՕԳ = օդնութիւն, օձան: կուտը կուտին օգ է”:

ՕԽՏԸ = եօթը: “Օխտն աղբարու = մեծ արջ համաստեղութիւնը”:

ՕՆԹ = անութ: Օնթել = անութին տակ առնել:

ՕՍԼՐԱԿ = օր հասարակ. կէս օր:
ՕՍԼՐԿԻՒՆ = կէս օրին:

ՕՐ = օր: “Օր և արեւ չե տեսաւ... վաղամեռիկ եղաւ: “Օրդ շատ լընի... օր հնութիւն է: “Օր մի չէ ըսեր թէ կուշտ եկու և անութի գնա... երբեք չէ ըսեր . . . : “Օր մի օրանց, հաղիւ ուրեմն:

ՕՐԵՊ = շեղ, ծուռ: Զգեստ ձեւելու
կտրելու առիթով կ'ըսեն սօրեալ է, շտկելու
է: սՊէտք է օրէալ կտրես: Որեալ կամ
վըրէալ ուղղագրելի:

ՕՐԵՐՔ = յղի կնոջ վերջին օրերը,
ծննդաբերութեան մօտ:

ՕՐԿԻԼ = նստած տեղը քուն ըլլալով
գլուխը այլեւայլ կողմ հակել: Օրորել ո բա-
ռին մէկ ուրիշ ձեւը:

ՕՐՊԱԿԱՍ = օրպակաս է երախան որ
ինն ամսուան շըջանը չըրացած ծներ է:



ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆՔ

Ա.

Որպէս զի կարենանք բանաձեւել եզրակացութիւններն որոնք Ակնայ բարբառին մասնաւրապէս՝ հայ բարբառներուն վրայ ընդհանրապէս մեր այս քննութենէն կը բղիսին՝ ի գէպ է հոս հակիրճօրէն ակնարկել լեզուաց հոլովոյթին (evolution) հիմնական օրէնքներուն:

Ա. Համատեսանելուն ունակ է առարտանելուն, և մետեսանելուն ունակ է բազմադեսականուն, իւն հալովանայ լըսուն։ Լեզուի մը սկզբնական բառերն իրարու շատ նման են, սակայն տակաւ իրարմէ այլակերպ ձայն եւ նշանակութիւն ունեցող նորանոր բառերու ծնունդ կու տան, ճիշդ ինչպէս ցեղի մը նախածնողքը սերնդէ սերունդ անհատներու բազմութիւններ կ'արտադրեն իրենցմէ աւելի կամ նուազ տարբեր։ Այս բազմապատկումին հետ յառաջ կու դան բառերու քերականական տեսակները, զորս “մասոնք բանի,, կը կոչենք։ Նախական բառերը թէ գոյական են, թէ բայ, թէ ածական, թէ ձայնարկութիւն,

եւ այլն. յետոյ տակաւ առ տակաւ բառերը կը կերպաւորին եւ իրարմէ կը զանազանին իրրեւ անուն, բայ, մակրայ, եւ այլն:

Բ. լեզուին հոլովցիթը կը միտի գուրութեաւ դէղի է մեծութեաւ, այսինքն միավանկ արմատներէն երկար բառեր կը յօրինուին ածանցմամբ եւ բարդութեամբ զ. օ. է, էր, էրաւ, էրական, էրականութեաւ, էրականութեաւ:

Գ. Ճաղացութեաւ դէղի է հաշութեաւ: Արմատ բառերը երբ կ'ածանցուին ու կը բարդուին ձայնաւորներէն ոմանք կը սղին, կը կորսուին կամ կը փոփոխին եւ բառը չափով մը կը խտանայ, կը կծկի, զ. օ. գէտ, գէտեմ, գէտուն, գէտուական (փոխանակ գէտեմ, գէտուն, գէտուականի), հուր, հըռյ, հըռիկէլ, հըռիշութեաւ (ոչ հուրոյ, հուրակէզ, հուրակէզութիւն), բարէ, բար-ոյ, բարեկամ (ոչ՝ բարի, բարիոյ, բարիակամ), ընկերութեաւ, ընկերութեաւ (ու-ն) ընկերութեաւ:

Դ. Բառերուն նշանակութիւնն ալ տակաւ ընդհանուրէն մասնաւորի, աղօտէն յստակի, փափուկի եւ նուրբի կը դիմէ: Օրինակի համար, խօսէլ կամ բարբարէլ շատ ընդհանուր նշանակութիւն մը կու տայ, սակայն լեզուին զարգացմամբ բազմաթիւ բառեր հետզիետէ ի ծնունդ եկած են այդ դործողութեան պէսպէս կերպերն, լաւ եւ յոռի, գովելի եւ մոլեկան, գեղեցիկ եւ պակասաւոր հանգամանքը որոշապէս ցոյց տալու, այսպէս ունինք հայերէն առէլ, խօսէլ, բարբարէլ, ճաղացութեաւ, բարբարէաւ, գուշակէլ, գուշակէլ, բարբարէլ, բարբարէլ, բարբարէլ, բարբարէլ, բարբարէլ:

ԵՐԵՎԱՆԻ, ԲԱԿՈՎԱՆԻ, ԲԱՆԴԱՔԻՆԵՐԵՆ, ՀԱԽՎԵԼ, ԴԱ-
ԴԱՆՅԵԼ, ՍՄԵՐԵԴԵԼ, ՍՄԵՐԵԴԵՆԵԼ, ՏԱՅՐԵՐԵՆԻԵԼ, ՏԱ-
ՅԱՐԵՆԵՆԵԼ, ՁԵՎԵԴԵՆԵԼ, ՀԻԽՎԵՆԵՆԵԼ, ԹԵՎԵՆԵՆԵԼ,
ՀՎԻՄԵԼ, ՍՆՈՐԵԲԵՆԵԼ, ԴՐԵԲԵՆԵԼ, ԱՊԵԼ, ԳԵՎԵՆԵԼ,
ՆՐԵՎԵԼ, ԴԱՎԵՆԵԼ, ԲԱՋ, ԲԱՆ, ԲԱՆԲԱՆ, ՔԱՎ, ԲԱ-
ԽԵՐԱՆԻ+, Խօս+, ԽՈՉ-ԸՐԵՐԻ-Ն, ՀՃՃԻ-Ն:

Ե. Այս յառաջդիմական փուլերէն զատ
լեզուին հոլովոյթը յերածիւնիւն կամանիւն-ի քուլը
եւս կ'ունենայ, երբ այն կը կապտուի իր զօրու-
թենէն, անուշութենէն եւ երանգներէն ու յստա-
կութենէն: Այս կը պատահի երբ տուեալ լեզու
մը խօսող ժողովուրդն ինքն իսկ յետադիմէ կամ
իյնայ քաղաքակրթութեան ստորնագոյն մա-
կարդակ մը, չուզէ կամ չկարենայ լեզուին բա-
ւական հոգատար ըլլալ:

Ճշմարիտ է նաեւ թէ ժողովուրդի մը բո-
լոր դասերը երբեք զարդացման միեւնոյն աս-
տիճանին չեն հասնիր, այլ կան անոնց մէջ բարձր,
միջին եւ ստորին աստիճաններ, եւ լեզուն ալ
շատ աւելի ճոխ, ճարտասան ու դեղեցիկ է
ազնուականներուն եւ կրթուածներուն շրթանց
վրայ քան ռամիին: Ազգի մը բարձր դասերը
շատ աւելի կաթողին հոգածութեամբ կը խնա-
մեն եւ վայելելու կը հետամտին գեղեցիկը, ինչ-
պէս հագուստ կապուստի, բնակարանի, վար-
մունքի մէջ, այնպէս ալ խօսուածքի մէջ, թէ
քերականօրէն թէ հնչարանօրէն, մինչ գեղջուկ
եւ ռամիկ զանգուածը յաւէտ նախնական պէտ-
քերու հոգովն զբաղած կըլլայ, եւ լեզուի
նրբութեանց եւ վայելչութեան մասին անգէտ

եւ անհոգ է. թէպէտ մեծերէն եւ ազնուական-ներէն երբեմն կը լսէ եւ անոնց խօսքերն կը կրկնէ, բայց ոչ բաւական ճարտարութեամբ, եւ ինքն է միշտ լեզուին աղաւաղին ու խանգարիչը։ Ուամլին սովորութիւնն է չափազանց արագ խօսիլ, անհոգ կերպով արտասա-նել բառերը, տառերը լաւ չզանազանել եւ յախուռոն կրծատումներ ընել բաղաձայ-նական թէ ձայնաւորական, ինչպէս եւ սեղ-մումներ, սղումներ, փոխանակումներ, ետեւ առաջութիւններ, եւ բիւր քերականական այլայլումներ։

Արդ, տեղն է հոս վայրիկ մը զբաղիլ այն մեծ ու կարեւոր խնդրով թէ ինչ են լեզուի մը օրինաւոր եւ ապօրէն փոփոխութեանց սահման-ներն, ինչ է լեզուին հոլովով դէպ յառաջ եւ դէպ յետ։

Գժուարը դիւրինի վերածելու եւ արտա-սանութեան մէջ խօսողին ոյժը տնտեսելու մի-տումն է որ ամենէն գործօն գերը կը կատարէ լեզուին փոփոխութիւններուն մէջ։ Լեզուաբա-նական գիտութեան ի լսոս բերած մեծագոյն օրէնքն է այս ուժի ուժութեան օրէնք։ “Միեւ-նոյն միտման ուրիշ մէկ արտայայտութիւնն է, ո կ'ըսէ Հուիթնի¹, որ զմարդ կ'առաջնորդէ հա-մառօտագրութիւններ գործածել ի գրելն, ճամբան կարճ կտրել փոխանակ սովորական արահետէն քալելու, եւ ուրիշ այսպիսի բաներ

¹ Whitney, The Life and Growth of Language, էջ 50։

— որոնց մէջ վեաս չկայ բայց միայն երբ խնայութեան փորձը աւելի կորուստ կը պատճառէ քան շահ, իրօք յայնժամ ծուլութիւն կ'ըլլայ քան թէ տնտեսութիւն։ Այս միտումին արդիւնքներն, լեզուի մէջ, երկու տեսակէն ալ կան, ճշմարիտ տնտեսութիւն եւ յոյլ շռայլութիւն, վասն զի կուրօրէն կը գործէ՝ առանց կանխաւ հաշիւի առնելու թէ ի՞նչ արդիւնքներու կը յանդի։¹

Բ.

Հայերէնն ալ այս տնտեսութեան օրէնքին թէ նպաստաւոր եւ թէ աննպաստ գործողութեանցն ենթարկուած է։ Վերջին աստիճան շահեկան է այս լեզուին հոլովոյթի ընթացքը նախական ծիլերէն մինչեւ անոր կատարեալ փթթումը իրրեւ բազմաձղի եւ սաղարթախիտ ծաղկալից տունկ մը¹։ Մենք հոս լեզուին կրած փոփոխութիւններուն վրայ, պիտի խօսինք մեզի չափանիշ առնելով և դարու սոսկեղինիկ։ մատենագրութեան լեզուն, եւ անոր հետ պիտի բաղդատենք անկէ առաջ եւ անկէ վերջ տեղի ունեցած հոլովոյթը։

Համեմատական լեզուաբանութիւնը միայն կարող կ'ընէ զմեզ գաղափար մը կաղմել այն փոփոխութիւններուն վրայ, որոնց շնորհիւ հայերէնը այլակերպ եղած է տակաւ իր քոյր լեզուներէն։ Անսկրիտի մառտա (marta՝ բառը որ

¹ “Հայերէն լեզուի իմաստափեռութիւնը, տիտղոսով իմ անոխպ երկը այդ խնդրոյն նուիրուած է։

մահկանացու եւ մարդ կը նշանակէ, հայերէն ժորտ միավանկին վերածուած է: Նոյնպէս մարտարը ժորտին եղած է, որ կը նշանակէ մահացու, վերաւորելի: Ուրեմն “մահ”, բառին հնագոյն ձեւը, մեր լեզուին մէջ, եղած ըլլալու է մարտիկամ մառհ, յետոյ մահը, եւ վերջապէս մահ: Ասոր նման հոլովոյթով մ’է որ “Ճախրին (Ճարխ) վերջապէս զան մնացած է Ակնայ բարբառին մէջ:

Ուրեմն տնտեսութեան օրէնքին ազդեցութեամբը հայերէն բառերը աւելի սեղմ եւ կարծ ձեւ մ’են առած՝ բաղդատմամբ Սանսկրիտի: Մեր բառերուն կարծումը մասսամբ ընծայելի է, ըստ Պլոտին, այն իրողութեան որ Սանսկրիտի բազմավանկները հայերէնի մէջ կորուսած են իրենց վերջին վանկը շեշտի ազդեցութեամբ: Զ. օ. Սկը. abharat (բերաւ) ին հայ հնագոյն ձեւը *եբերեր եղած ըլլալու է, շեշտը վերջընթեր վանկին վրայ, որ վերջապէս պատճառ եղած է վերջին անշեշտեալ վանկին յապաւմանը: Նոյնպէս Սկը. ádhatihն՝ հայերէնը պատասխանած է Երեր, որ յետոյ կրծատուած է Եր (դրաւ) ձեւին¹:

Այս տնտեսական օրէնքին ազդեցութիւնը կը տեսնուի նաեւ շատ ուրիշ բառերու վրայ որք աւելի անկախօրէն հայկական են եւ լեզուին բաղդատօրէն նոր շրջաններուն մէջ կազմուած են. զ. օ. ուղղված ուղարկուած այժմ եղած է:

¹ A. Meillet, Esquise d'une Grammaire comparée de l'Arménien classique, էջ 1 և 33.

Հոս ի դեպ է նկատի առնել այն դերը զոր
կիները կատարած են մեր լեզուին ոճին եւ հնչա-
րանութեանը վրայ: Արդէն ակնարկեցինք թէ
ժողովուրդի մը ամէն դասերը նոյն զարդացումը
չունին եւ ոչ ալ խօսուածքի նոյն կերպը: Այր
մարդոց մէկ մասը աւելի ընդարձակ յարաբե-
րութեանց շրջանակ մը ունի իրրեւ զինուոր, վա-
ճառական, եկեղեցական եւ քաղաքական առաջ-
նորդ, եւ ասոնց լեզուն նորանոր բառերով ու
բացատրութիւններով կը ճօխանայ, մինչ կա-
նայք պարփակուած են նեղ շրջանակի մէջ եւ
իրենց լեզուն բաղդատօրէն ազքատիկ է: Ասոր
անդրագոյն հետեւութիւնն ալ այն կ'ըլլայ որ
երբ այր մարդիկը սկսին մատենագրել, գործա-
ծեն այր մարդոց ոճը որ այսպէս կը հանդիսա-
նայ գրական կամ մատենագրական ոճ, առանց
անշուշտ դադրելու կենդանի կամ աշխարհիկ
բարբառ ըլլալէ: Ճիշդ այս է որ պատահած է
երբ Սահակի ու Մեսրոպի դպրոցը հիմնարկեց
հայ մատենագրութիւնը: Այր մարդոց ոճն ու
կիներունը կային անշուշտ մեր մատենագրու-
թեան հիմնարկութենէն առաջ ալ: Համեմա-
տական լեզուագիտութիւնը այս խնդրոյն վրայ
լոյս մը սփռած է որուն հայ բանասէրք ուշա-
դիր չեն եղած կարծեմ. ահա թէ ինչ կ'ըսէ
Մաքս Միլլեր¹.

¹ Max Müller, Lectures on the Science of Language, էջ 45.

“Դիտուած է թէ, կ’ըսէ, ինչ ինչ լեզուներ սկիզբէն երկու մեծ ճիւղերու կը բաժնուին, մին ցոյց տալով աւելի առնացի, միւսն յաւետ կանացի հանգամանք, մին բաղաձայններով հարուստ, միւսը՝ ձայնաւորներով, մին քերականական վերջաւորութեանց աւելի յարած, միւսն՝ հակամէտ այդ վերջաւորութեանց վրայէն սահելու եւ շրջաբանութեանց գործածութեամբ զքերականութիւնը պարզելու։ Այսպէս ունինք զՅունարէն իւր երկու ճիւղերով — Եւողականն ու Յոնականը, իրենց ստորաբաժանումներով ի Դորական եւ յԱտիկեան. — ի գերմաներէնի ունինք զԲարձրն եւ Ստորինն։ Հնդակաստանի մէջ կայ Սանսկրիտն ու Պրաքրիտն, եւ չէ ամենեւին անհաւանական բացատրութիւն մը թէ, ինչպէս Կրիմ կը թելադրէ Բարձր եւ Ստորին Պերմաներէնի մասին, Նմանապէս Ճշմարիտ ըլլայ ուրիշ արիական լեզուաց Նկատմամբ, այսինքն, խիստ եւ ճիշդ բարբառներն, Սանկրիտն, Եւողականն, Ներկայացնեն հայրերուն եւ եղբայրներուն ոճը, հրապարակային ժողովներու մէջ ի գործածութեան, միւս կողմէն՝ կակուղ եւ պարզ բարբառներն, Պրակրիտն ու Յոնականն, սկզբնապէս ծագում առած ըլլան մայրերու, Քոյրերու եւ ծառաներու ընտանեկան ոճէն։”

Հայերէնն ալ, ըստ իս, անդստին ի նախագրական գարերէն բաժնուած է յառնացի բարբառ եւ ի կանացի բարբառ։ Աբբահայր Այտընեան շատոնց ցոյց տուած է թէ շատ մը բաներ որ աշխարհաբարի ոճ եւ յետին գարերու

ծնունդ կը համարուին, կը գտնուին ցանցառօքէն մեր հնագոյն մատենագրաց քով։ Տարակոյս չկայ թէ մեր ոսկեղենիկ մատենագրութեան փառաւոր շրջանին մէջ եւ անկէ առաջ գոյութիւն ունէր հայերէնի ընտանեկան կամ մայրենի ոճն այն հիմնական միտումներով որք յայնմչետէ աւելի շեշտուած ու չափազանցութեան տարուած են մեր գաւառական բարբառներուն մէջ։

Եթէ համեմատենք մեր գրաբար եւ աշխարհաբար կոչուած ոճերն, հեշտիւ կը տեսնենք թէ արդարեւ գրաբարը արական ոճոյ յատկութիւններն ի հանդէս կը բերէ, ունենալով աւելի Ճոխ բաղաձայնական կմախք, աւելի ձայնաւորական լիութիւն, աւելի քերականական կանոնաւորութիւն եւ յստակութիւն քան աշխարհաբարը։

ՀԱՅՐԵՆԻ ԲԱՅՆԵՐԿԱ

(Ք-Ք-Ք-Ք)։

Ա-Ն-Ե-Շ	
Ա-Ն-Ի-Ն-Ե-Շ	
Ա-Ն-Ք-Ն-Ե-Շ	
Ց-Դ-Ե-Շ	
Կ-Դ-Ր-Ե-Շ	
Մ-Ե-Ր, Հ-Ե-Ր, Ք-Ե-Լ	
Լ-Ե-Ր-Ե-Ն	
Ի-Բ-Ե-Ր-Ե-Ն	
Կ-Ե-Ջ-Ջ-Ե-Ն	
Լ-Ջ-Ջ-Ն	

ՄԱՅՐԵՆԻ ԲԱՅՆԵՐԿԱ

(-Ք-Ա-Գ-Ք-Ք)։

Ա-Ն-Ե-Շ, Ը-Ն-Ե-Շ.	
Ե-Յ-Ն-Ե-Շ.	
Հ-Ե-Ր-Ե-Ն.	
Է-Դ-Ե-Շ.	
Ք-Դ-Ր-Ե-Շ, Ք-Ս-Ր-Ե-Շ,	
Տ-Ե-Ր, Հ-Ե-Ր, Ք-Ե-Լ, Թ-Ե-Ր.	
Ը-Ե-Ր, Ք-Ե-Լ.	
Լ-Ե-Ր-Ե-Ն.	
Բ-Ե-Ր-Ե-Ն.	
Ա-Դ-Ր-Ե-Ն.	
Լ-Ջ-Ջ-Ն.	

ՏԵՂԻ ԴԱՄՐԻ;	ԴՅԱ ՄԱՆԸ.
ԶԻՉՆ ՆԱՆՆԱՆՆՆ.	ՆԱՆՆԱՆ ԵՂԵՐԸ.
ՅԵՐԻ-ՅԱՆՆ ՅԵ-ԱՎ-	ԵՐԻ- ՅԵ-ԱՎ-ԱՎ-
ՂԵՒ;	ՂԵՒ;
ՈՒ-ՆԵ-Ա Ե- ՂԵՒ ԱՐԱՆԾ	ՀԵՒ Ա-Ա-Ե Ե- ՂԵՐՄԱՆԱՄ
Ա-Ա-Ե-Ա Ե- ՂԵՐՄԱՆԱ-	ՄԱՐԴ-Ա ՔՐ-Ա ԱԼ ԸՆ-
ՂԵ-Ա Ա-Ե-Լ	Ա-Ա-ՆԵՒՆ-Ա.
ԹԵԿԵ-Ա Ե- Ա-Ա ՂԵՐ	Ա-Ե-Ա Ե- Ա-Ա ԱՐ-Ա-Ե-Ա
Ա-Ր-Ա-Ե-Ա Ե- ՂԵ-Ա-Ա-Ե	Ա-Ե-Ա Ե- ՂԵ-Ա-Ա-Ե.
Ա-Ե-Ա-Ե-Ա ՂԵ-Ա-Ե-Ա +	+ - ԸՆ-ԿԵՐԸ ՄԵՐԸ.
Յ-Ա-Վ-Ե-Ա-Ր-Ր-Ր Ա-Ե Հ-Ա-	Հ-Ա-Ր-Ի-Ր Է-ԸՆ-Ա-Ն-Ա-Ն-Ա-Ն
Ռ-Ե-Ր-Ր-Ր-Ր Ե-ԸՆ-Ա-Ն-Ա-Ն-Ա-	Ե-ԿԵ-Ր-Ր-Ր Ա-ԿԵ-Ր-Ի-Ա-
Ր-Ր-Ր-Ր Ա-Վ-Վ-Վ-Վ Ա-	Վ-Ե-Ն-Ջ-Ե-Վ Ա-Վ-Ր-Ե-Ե-Ն
Վ-Ե-Վ-Ե-Վ-Ե-Վ Ա-Վ-Ե-Վ-Ե-Վ	Վ-Կ-Ս-Ե-Վ-Ե-Վ:
Ր-Ր-Ե-Վ	

Այս օրինակները կը բաւեն երկու ոճերուն գլխաւոր տարբերութիւններն աչքի առաջեւ դնելու։ Հայրենի ոճն մայրենի ոճէն աւելի ուժով եւ խիստ հնչումներ ունի, աւելի հոլովմանց եւ խոնարհմանց դժուար կերպեր, բազում զարդ եւ պաճուճանք որք իմաստին վրայ բան մը չեն աւելցներ, այլ ազնուականի մը զգեստներուն իրբեւ երիզ, ծոպ, թեղանիք, կոճակ ծառայող մասերուն նման՝ խօսքին երեւոյթն ու դիմագիծը ընդհանուր կերպով մը կ'ազնուացնեն. վասն զի “հին արանց աւագոց եւ զարմանալեաց,, խօսքին մէջ “աւագ,, եւ “զարմանալի,, ածականներուն հոլովով իրենց դյականն եղող “արանց,ին համաձայնութիւնը չի փոխեր խօսքին իմաստը որ նոյն է ինչ որ

պիտի ըլլար եթէ “զաւագ եւ զարմանալի արանց, ըսած ըլլար։ Միայն թէ այդ հոլովերու համաձայնութեան շնորհիւ վանկերն եւ ձայներն աւելի երկարած են եւ բարձր գլխարկ կրող ավնուականաց նմանած են բառերը։ Նշանակութիւնը այդպիսի պէսպէս զարդերով շեշտելու զարմանալի ընդունակութիւն ունի հայրենի բարբառը զոր մայրենին չունի։ Զ. օ.

“Յայն յաշխարհակորոյս յառնէ անոնէ, խօսքին մէջ բարկացած հեղինակը այն եւ անոնէ միանդամայն կը դնէ, ինչ որ մայրենի ոճը չի կրնար լնել։

Հայրենի ոճը կ'ըսէ — “Մինչեւ յերբ ոչ բուռն հարկանիցեմ զկացիցն եւ դմնացիցն, եւ կարծես թէ կորովի մարդը կը տեսնես որ ուժգին ձեռքով կը բռնէ մնացածը որ ան ալ չառնեն իրմէ։

Քացատրութեան անհուն պէսպիսութիւն եւ ուժգնութեան անսպառ հնարքներ ունի հայրենի բարբառը, սակայն նոյն համեմատութեամբ ալ քերականական նուրբ արուեստի մը կիրարկութեամբն է որ այդքան շնորհք եւ ճոխութիւն կը վայելէ անիկա հանդերձ յստակութեամբ։ Արդ, ընտանեկան կամ մայրենի բարբառը ոչ այն դժուար խնդիրներն ունի խօսակցութեան առարկայ եւ ոչ ստիպուած է բարդ մտքեր յստակօրէն արտայայտելու համար քերականական հնարքները սորվիլ եւ գործածել։ Աստի՝ մայրենի ոճին պարզութիւնը իր բոլոր լաւ եւ յոռի հանդամանօք։

¶.

Այս նկատողութիւններն ու փաստերը կը ցուցնեն թէ “գրաբար,, եւ “աշխարհաբար,, բաշատրութիւններն թիւրիմացութեան արդիւնք են։ Մեսրոպեան դպրոցին հայերէնը “գրքի,, լեզու չէր, այլ այն դարուն մշակուած հայերուն լեզուն, զոր անոնք ալ ժառանգած էին նախորդ դարերէն։ Անոնց բարբառը իրօք ազնուական արանց լեզուն էր, կենդանի՛ լեզու, որուն քով կար նաեւ մայրենի բարբառը, համեմատօրէն պարզ։ Մեսրոպեան ոճը, զոր “դասական,, առաջնունք կը կոչենք, շինծու կամ արուեստական չէր ամենեւին, այլ ունէր աւելի քերականական արուեստ։ Ապահով ենք թէ այդ դասական ոճին բոլոր դարձուածներն ժամանակին կենդանի բարբառին — բարձր կամ հայրենի բարբառին — մէջ կային։

Արդէն տեսած ենք, եւ դարձեալ պիտի ցոյց տանք թէ այդ երկու ոճերը էին թէպէտ բարձր կամ բարդ եւ ցած կամ պարզ, բայց եւ այնպէս կը ներկայացնէին միեւնոյն հայերէն լեզուն, միեւնոյն բարբառը։

Ե.

Այժմ գանք պատասխանել մեր առաջարկած դժուար այն խնդրոյն թէ ի՞նչպէս պէտք է որոշել լեզուին յառաջդիմական եւ նպաստաւոր հոլովոյթի հանդամանքը յետադիմականէն կամ աննպաստէն։

Ուղիներեւ լեզուին նորագույն է դրուն ուրաս-
րայտել Յայներու միջոցն՝ ինչ է ըստ հայութեաներ
ու Նորագույն էն ուշուն առելք ուղրեցի իւրուգի էր
Նորագույն, ծառայել առլու, ըստ դոփութեաներ էն
առանց էր ընդունելք. ընդհակուպին, այն առն դոփու-
թեաները ու ընդունելիուներն էստունելու իւրուգ-
իւրեն, աղուաղընուն էն եւ մը ժեւելք:

Այս սկզբունքին համեմատ՝ հայերէնի
առաւելութիւններէն մէկն այն է որ շատոնց,
նախապատմական դարուց մէջ, քերականական
սեռի բեռէն ու կաշկանդումներէն ազատուած
է: Ի՞նչ հարկ կայ սեռ չունեցող առարկանե-
րուն արական կամ իգական սեռ ընծայել, եւ
ըստ այնմ գործածել զանոնք խօսքի մէջ: Ի՞նչ
աւելորդ բան է գիտնալ թէ լուսինը իգական
եւ արեւը արական պէտք է համարիլ (ֆռան-
սերէնի մէջ. իսկ գերմաններէնի մէջ ատոր հա-
կառակը):

Մեր լեզուն կամաց կամաց, յընթացս եր-
կար դարերու, ազատուած է նաեւ քերականա-
կան փոփոխութեանց այն կնճուտ բազմազանու-
թենէն որ հայրենի կամ դասական հայերէն
ոճին հոլովմունքն, խոնարհմունքն եւ համաձայ-
նութիւնը այնքան դժուարին արուեստ մը կը
դարձնէին: Շատ տեղ բառերուն վերջը ածան-
ցումներով փոփոխելու փոխանակ՝ սկիզբը կը
դնէ եղանակաւորիչ բառ մը, զ. օ. սիրեւցեսի
տեղ սիրես, սիրելոց եսի տեղ պէտք սիրես. սի-
րէցէսի տեղ ենէ սիրես: Ութ կամ ինը տեսակ

Հոլովմանց տեղ երկու կամ երեք ունինք հիմա։ Յառաջադիր նախադրութեանց տեղ վերջադիր նախադրութիւններ կը գործածէ եւ ազատ կը մնայ ուրիշ կարգ մը դժուարութիւններէ։ Զ. օ. — նախադրութիւնը այլեւայլ հոլովներ առնելով այլեւայլ նշանակութիւններ կու տար . որոնց տեղ պարզ ձեւեր կը գործածենք հիմա . — է բարդիւնէ = մարդոց կողմէն կամ համար . — ծովելուն = ծովուն եղերբը . — +եւ = քու օրովդ . — նախանշուն = նախանձէ , նախանձի համար . — նու = անոր քով , եւ այլն :

Նաեւ փոխանակ ըսելու սիրբեւ ի վերայ եհաս դաւիթ բանիցն , կ'ըսենք՝ “երբ Դ. այն խօսքերն հասկցաւ , կամ “խօսքերուն վերահասու եղաւ Դ. Հիանալի է հին լեզուին նախադիրներու եւ հոլովներու փոփոխութիւններով պէսպէս բացատրութեանց նրբութիւնը . զ. օ. էաւ բայը ի նախադրով հայցական խնդիր առնելով կ'ըսէ էւլ է բարեկառնունիւն , է դաշնահաննիւն , յուղանունիւն եւ այլն , եւ կը նշանակէ բարեկամանալ , դաշնակցիլ , ուղղուիլ եւ այլն : Խսկ ընտ նախդրով հայցական խնդիր առնելով կը նշանակէ (գէշ բանի մը հետ) շաղախիլ , պլշտըկիլ , էւլ ընտ ծունի , ընտ էւնի , եւայլն : Վերջապէս շնախդրով գործիական խնդիրի հետ կը նշանակէ շուրջը , վրան , բոլորտիքը , եւ ընդհանրապէս բարի զբաղութեան նկատմամբ կ'ըսուի , եւ կը նշանակէ հետամուտ ըլլալ , զբաղիլ . զ. օ. “զիսրատու եւ զիմաստութեամբ գալ .

Յոյժ շատ են մեր հին լեզուին այս ճարտարութիւններն, սակայն, ինչպէս ըսի, քերականական մշակութիւն կը պահանջեն, ուստի տակաւ մոռցուելով՝ լեզուին պարզ ոճերը ընդհանրացած են անոնց տեղ:

Հարկ է խոստովանիլ թէ լեզուն այդ ոճերը կորուսանելով աղքատացած է, իր նրբութիւններէն կապտուած է, ի փոխարէն աւելի դիւրուսիկ հանդիսանալով:

Զ.

Սակայն չափ ու սահման մը պէտք է այս պարզութի միտման համար: Տգիտութեամբ եւ անհոգութեամբ կրնայ ժողովուրդ մը իր լեզուին բոլոր ընտիր յատկութիւններն զանց ընելով վերածել զայն աղքատ եւ անշնորհ բարբառի մը:

Ցիշենք թէ լեզուն քեզը սեպական բնունիւններ, իսուլը արաւետուններ, առարկաներ և յարքեւնար նընդհիւններն առ կատարելունեւն պայմաններն:

Ասկէ կը բղինի սա սկզբունքը մեզի համար — մէր արդի հայերէնին մէջ պէտք է մաշանել, նէ զի՞ւ եւ նէ արդի բարբարաներէն, ամէն այն առըրելը ունը իսպարելունիւններն իւ ձարայէն առանց այլողիւն լեզուն դժուարացնելու:

Ահա այս յարդարութիւնն է որ կրնայ մեր ուսումնականներէն ոմանց լեզուական նախապաշարումներուն բախիլ:

Իրօք ոմանք կը վախնան թէ հին ու նոր բարբառներու խառնուրդը տգեղ եւ խորթ լեզու մը կը կազմէ: Գաւառական բարբառէն

փոխառութիւններ ընել յօժար են բայց հինէն,
հայրենի բարբառէն՝ ոչ:

Անտարակոյս հին եւ նոր բարբառներէն
տարրեր առնելու ատեն հարկ է վարուիլ գի-
տութեամբ եւ ճաշակով միանդամայն: Գեղա-
րուեստական ու գիտական գործ մ'է մեր լեզուն
մշակել եւ վերակազմել: Սակայն գրական ծանր
մոլորանք մ'է այն կարծիքը թէ աշխարհաբարը
ուրոյն եւ անհատ լեզու մ'է զոր եւ ոչ մէկ կապ
կը միացնէ գրաբարին: Բաղդատութիւնն անդամ
աւելորդ է երկուքին մէջ: — Իր բնա-
կան ուժերը զորս (աշխարհաբարը) ժողովրդա-
կան բարբառէն կը քաղէ, պէտք չեն թողուր
անիմաստ փոխառութիւններ ընելու մեռեալ լե-
զուէ մը որ պատմական ըլլալէ զատ ուրիշ նշա-
նակութիւն չունի այսօր: — Աշխարհաբարը
գրագէտներու ջանքով չշինուեցաւ...: Ժո-
ղովուրդն է միայն որ կը դարբնէ լեզուն կեանքի
ամենօրեայ սալին վրայ:

Այս բոլոր վճիռները սիսալ են: Մեր նախ-
նեաց լեզուն մեռած չէ: Կ'արժէ որ յիշենք նաեւ
թէ, մինչ արդի հայերէնը իր ուժերու մէկ մասը
քաղած է ու պիտի շարունակէ քաղել ժողո-
վրդական բարբառէն, իր ուժերու ուրիշ կա-
րեւոր մէկ մասն ալ քաղած է ու պիտի շարու-
նակէ քաղել գրաբարին, սա բացայայտ եւ ստի-
պիչ պատճառով որ ոչ գրաբարը եւ ոչ ժո-
ղովրդականը՝ առ անձին առած՝ կը բովանդակեն
ամբողջ հայերէն լեզուն, ուստի եւ հարկ էր
գրաբարէն շատ բան առնել արդի հայերէնը

յօրինելու համար։ Այդպէս ալ ըրած են նոյն իսկ “աշխարհաբարեան,, կոչուած գրագէտները, ինչպէս վերի յայտարարութիւնն ընողը որ այդ յայտարարութեան լեզուովն իսկ ինքզինք կը հերթէ, որովհետեւ իր բառերուն մեծագոյն մասը — ուրոյն, անջառ, բարդապանիւն, բնական, ժամկետիւն, բարբառ, անիմաս, պարագան, նշանակունիւն, գրադեռ, մոյն, դարբնել, անօրեայ — չեն գտնուիր եւ ոչ մէկ գաւառական բարբառի մէջ։ Իսկ գաւառականի մէջ գտնուած բառերէն ոմանք ալ ուղղագրած են գրաբարի առաջնորդութեամբ, հեգելով կեանք եւ ոչ կենք, մեռել եւ ոչ մեռել, այսօր եւ ոչ ասօր։

Ուրեմն մոլորանք մ'է նաեւ այն կարծիքը թէ “Աշխարհաբարը գրաբարով կոկելու ջանքը լեզուագիտական սխալ մ'էր՝ ամուլ մնալու դատապարտուած։, Այդպէս ընել հարկ էր, եւ ջանքը ամուլ չէ եղած, ինչպէս կը տեսնենք արդի հայերէնի ներկայ վիճակէն։

Արդի հայերէնը իրօք խառնուրդն է հի նին ու նորին, կամ, աւելի ուղիղ խօսելով — զի նորն ալ հին է՝ ինչպէս ցոյց տուինք — առնացի եւ կանացի բարբառներուն։ “Գրաբար,, էն անհամար այնպիսի բառեր առեր խառներ ենք մեր վերակազմեալ հայերէնին մէջ որ այլ եւս անկարելի է զայն լոկ մայրենի բարբառին ներկայացուցիչը համարիլ. զ. օր. իւստացանել, իւրիւնել, բառաւ, բառանաւ, իւճառ, ճառաս, անճան, անճի, անճիւ, անճանաւ, անճանել, շանդ, անդինագին, դարձագին, մեծադարյան, անդադարյան,

Քառականշ, իսում, իսումել, վեհաշուտ, անմառն, աճեղքեն, արհարաւէց, բայր է բայր, աշխաժ, վարչպարագ, իսումակիլ, ամբուհաւաճ, անսասն, անյաղ դորդ, շեղ, շառալուին, լաբիր, եւ բազմւմ այսպիսի բառեր կը գործածենք հիմա որք լեզուին կու տան առնացի տարրերու առատութիւն մը որ կը չափաւորէ անոր մայրենի հնչաբանական յատկութիւնները:

Միայն բառեր չենք առած հայրենի բարբառէն այլ եւ բացատրութեան եւ խօսքի շատ մը ձեւեր, ինչպէս ես առ զեւ, օք ըստ օքէ, մերն ընդ մերն, պահ ընդ պահ, իսուր է շատե, զր օրինակ, յական անսանե, ըստ ամենայնի, ըստ իս, ըստ մեր մերնահին, վերա է դւեհ, սիէ է բակն, սի է բերան, սե-իշետ, ընդ ամեն, մինչ այս մինչ այս, է հարիւ, է բնե, է մօռոյ, յէր-ի-է, յանիբա-է, յանդադրադից, յառնիպա-, ինդանապա-, առ այժմ, ցայտայր, ցան, ցիեան, ցորչտէ, այլ ընդ այլոյ, ու ու, ու ինչ, ու ուրետ, ու մ, մ այլ, մ այլ:

Աւելի առաջ գնալով երբեմն մեր նախագասութիւնները կը շինենք հայրենի կամ բարձր ոճով, զ. օր.

Հին ունենան է նոր ունեն ինիւնացաւը իսում շադիւն է դւեհն հանելու համար:

Ընդունենը յանին թու է . . .

Ընդ հակառակնեամբ ընդունական ժողովոյ:

Ըստ առանձիւն վիայէ իւ:

Բաղաւար աղմանի վասն ունչ:

Յեղինն ըստ ուն շառագինն:

Ի՞նչ է որուեադն արտադոյ մարդոյ:

Ի պարէ Անձնօք Հիւհոյէ այսոն ճը իւնքնել:

Այսպիսի խօսքեր շատ յաճախադէպ են
մերօրեայ հայերէնի մէջ եւ ոչ ոք զանոնք չա-
փազանց գրաբարապաշտիկ կամ դժուար հա-
կանալի կը համարի: Ի՞նչ է պատճառը: Պատ-
ճառն այն է որ “գրաբարն,, ու “աշխարհա-
բարն,, իրարմէ այնքան այլակերպ չեն որքան
նախապաշտումը եւ գաւառական բարբառնե-
րու անծանօթութիւնը կարծել տուած են բո-
լորիս ալ: Երկուքը հազար ու բիւր կէտերով
իրարու բոլորովին նման են եւ գիրկընդիմառն:
Անշուշտ մեր գաւառական բարբառներուն ան-
գէտ օտար լեզուաբաններ նախ կարծած են թէ
մեր հին լեզուն “մեռեալ,, լեզուներէն մէկն է,
նմանցնելով զայն լատիներէնի եւ այլ հին լե-
զուաց:

Ի՞նչ կը հասկնան “մեռեալ լեզու,, բա-
ցատրութեամբ: Երբ, օրինակ իմն, կ'ըսեն թէ
լատիներէնը մեռած լեզու է, ըսել կ'ուզեն թէ
անիկա այլ եւս չի խօսուիր, եւ եթէ խօսուէր
չպիտի հասկցուէր այն ժողովուրդներէն որք
մեռեալին դուստր լեզուները կը խօսին —
Քուանսացիք, Խտալացիք, Սպանիացիք:

Ամենաթանձր տգիտութիւն է ենթադրել
թէ այդպիսի խնդիր եւ այլայլութիւն կայ մեր
հին եւ նոր բարբառներուն միջեւ: Նախ՝ բա-
ռերը ամենամեծ մասսամբ նոյն եւ համանման են
երկուքին մէջ, քիչ դէպքի մէջ տարբերու-

թիւնը մեծ է՝ երբ կայ ոեւէ տարբերութիւն
 (12): Համաձայնութեան եւ շարադասութեան
 տեսակէտով ալ խտիրը շատ մեծ չէ: Եթէ
 նախդիրով կազմուող ոճաւոր ասացուածները
 մէկդի դնենք, որոնց ակնարկեցինք վերեւ, պիտի
 տեսնենք թէ խօսքի կարգն ու սարքն ալ երկու-
 քին մէջ բաւական նման է, այսինքն, այնքան
 նման որ գրաբարի ուսում չառած Հայեր, նոյն
 իսկ գաւառացի անգրագէտ կիներ, կը հասկնան
 հին լեզուին պարզ ոճը: Ես, ամեն տարակոյս
 փարատելու համար, գրաբար պարզ խօսքեր
 առաջարկած եմ Ակնցի անգրագէտ կիներու,
 որք կարող եղած են զանոնք դարձնել իրենց
 սովորական ոճին. զ. օր.

Ես սէրեցի շնեւ:
 Ասուսած բարի է:
 Զուր ուր ինչ: Հոյ իւր:
 Պահապան էի ունն:
 Սիւն ուրին լինեւ:
 Պապրաստ էր ի մեռանեւ:
 Դուր ինւնին է-է քիուեւ:
 Ամենայն իւն որ իս է՝ ու է:
 Ք- է որ+ոյ+նի+ն է- զըր+նի+ն է- ք-+:

Ու հազիւ կը զիջանէին անոնք թարգմա-
 նել, այնքան պարզ ու պայծառ էին նշանակու-
 թիւններն. ուստի քիչ մը աւելի դժուարներ ալ
 առաջարկեցի.

Աշուշերեցէւ է- հուսարցէւ յունուրանն:
 Եպոյը ու ելեւ է:

Մեծ է ուրի Աստուծոյ ուն շամելայն մեծուն
ներ երիբուր:

Ծառ աղո Փառանյեւ նախուրիւ սարք մէ,
եւ կոչեցին շանուն նոր Պաղ, եւ անոցին զնա, եւ ի
շաք հասացին:

Այս խօսքին մէջ սարք բառը միայն լաւ
շասկցան, թէ արդեօք արու կամ էգ զաւակ
կը նշանակէ:

Եւ որչո՞ւ ուրեւ որո՞ւ Արշու ոինն, ոյնշո՞ւ
արեաց ինն շարո՞ւ Արշու, առելու նե նու է մոր-
ճով եւ նուի է քունով:

Այս խօսքերուն լատիներէնը հարցնենք
ֆռանսացիին կամ իտալացիին, չպիտի ըսեմ
անդրագէտին, այլ ուսումնականին իսկ (որ լա-
տիներէն ուսած չըլլայ) եւ պիտի տեսնենք թէ
ոչ մի խօսք պիտի հասկնայ, վասն զի լատինե-
րէնը մեռեալ է, մինչ մեր ոսկեղինիկ հին լեզուն
դեռ կ'ապրի, կ'ապրի մեր գաւառականներուն
մէջ իր իսկութեամբը եւ հիմնական հանգա-
մանքներով:

Գաւառական բարբառին ու հին ոճին միջեւ
այդ հիմնական նմանութեան շնորհիւ է որ անուս
կիները կը հասկնան դասականին պարզ լեզուն:
Եւ ինչո՞ւ չհասկնային: Այդ խօսքերուն ոչ միայն
բառերը իրենց ծանօթ են այլ եւ նման կազմ
ունեցող խօսքեր իրենք ալ շարունակ կը խօսին,
որոնց օրինակները տեսանք — Մար շամելայն ի՞ն-
ուէ. — Իւ ուրի է +ել, իւ քանի ուր ուլ է +ել. —
Զանն եկեր, հեղեղն ուլ է քըրան. — Մանն է +ել
էլլէ. — Մանն է +ու իւելին ելլէ. — Այսն է քըրան

Դայ. — Զիւ լընիւ. — Ասուսած արեւուր պահապան։
Այդպիսի խօսքեր ամեն օր խօսող Ակնցի կինը
ինչո՞ւ դժուարութիւն կրէր պարզ գրաբար
խօսքերը հասկնալու, որոնք այնքան նման են,
յաճախ բոլորովին նոյն իրեն ոճին հետ։ Իսկ
Սասունցին, ինչպէս արդէն տեսանք, աւելի եւս
հին ոճին մօտեցող համաձայնութեամբ եւ շա-
րադասութեամբ կը բարբառի երբ կ'ըսէ —
Յէշէցէ + շՀայուսուն, միշէցէ + շՀայուսուն. — Մէն +
միշէցան + երիալ. — Զին + մարտէ. — Քուրդն
շՀայն ինիկ իւ սեղէ. — Գահանար շԱսուս-ծայ. —
Ասուսած շարի իսեցան. — Զինը ըսէն + զինը ըս-
էն. Զինը առն, զինը միտ, զարդ ինիկ իւ բանէ. —
Զարդին ել իւ սունանէն, շարին ալ. — Զին իսէն, զի-
նը եւը իւ բանէ իւ դանէ. — Մէջ իւ սրբին. — Մէջ
բանէ իւ ինիւն։ Մուշ քաղաքի մօտաւոր մէկ գիւ-
ղացի կին (որոյ ամուսինը կը դարմանէի), կ'ըսէր
ինձ անցեալ օր — եւ քիուեմ զիս հարդար յան։ —
Բայ զիս իսենանէ զիս շայ զիմէն։

Ու եթէ Սահակ, Մեսրոպ ու Եզնիկ կա-
րենային այսօր գալ ունկնդրել Ակնցի կնոջ երբ
նէ կը քնացնէ զերախան երգելով՝

Պետք ամուսնը ուն եղէ,
Մինչեւ քայ լուս առաջան։
Լուսայ բորէ լուս քայ,
Աշուրը ալ ելլէ ուն։
Աշուրը ելլէ ուն։
Կեն է ուն ին է արթուն։
Քնանա՝ գիշիս անընը,
Արթուն՝ երաշո է բորէն։

ԱՇ, պիտի հառաջեին հիացած, “Հայ-
բարբառ է::, Զկայ բառ մը կամ խօսք մը զոր
հեշտիւ չհասկնային: Անոնք ուրախութեան ար-
տասուք պիտի թափէին ի լուր այն մեծ լեզուին
զոր այնքան կաթոդին սիրով մշակեցին, գտնե-
լով զայն 1600 տարուան բազմարկած կեանքէ
մը յետոյ կենդանի եւ սիրուն, զարմանալիօրէն
քիչ խորշումած դիմագծերով:

Իրօք, ապշեցուցիչ բան է որ մեր գրա-
գէտները չեն գնահատեր մեր հին լեզուին, ազ-
գային բարբառին մշտնջենաւոր երիտասարդու-
թեան ամենաթանկ արժէքն ու առաւելութիւն-
ներն հայ իմացական եւ գրական մշակութեան
համար: Ինչպէս որ հայ ցեղը իր բնիկ երկրին
մէջ ցայսօր օտար ժողովուրդներէ այնպէս ողո-
ղուած չէ որ իր բնիկ դրոշմը աւրած եւ նոր
ցեղի մը փոխուած ըլլար, նոյնպէս եւ հայ բար-
բառը, ինչպէս այն կը խօսուի այսօր մեր գաւառ-
ներէն շատերուն մէջ, իր ընդարսյս յատկու-
թիւններէն այնպէս կապտուած եւ այնքան
քանդիչ աղաւաղումներ չէ կրած որ հին հայե-
րէնէն տարբեր, նոր լեզու մը համարուի:

Է.

Իրօք, աղաւաղումը երկու աստիճանի է:
Զափաւոր աղաւաղում մը բառը անձանաչելի
չըներ, հարեւանցի ուշադրութիւն մը կը բաւէ
երկու ձեւերուն նոյնութիւնը տեսնելու, թէ,
զ. օր. ավանձ, գլուխ, դառ, ըստնէ կը նշանակեն-
ավանձ, գլուխ, դառ, եղանէ: Քանդիչ աղաւա-

ղում է այն որ զբառն անձանաչելի կ'ընէ զ. օր.
օնիլ (ան-անել), հոյել (հոդուել), հոյը (հ-նը).
հնել (մուանել): Քիչ բառեր այնքան աղաւա-
ղեալ են. բառերուն ամենամեծ մասը կամ բո-
լորպին նոյն են հին լեզուին հետ կամ շատ
թեթեւ կերպով կը տարբերին: Մեր բարբա-
ռին բաղդատօրէն այսքան անաղարտ մնացած
ըլլալուն շնորհիւ է որ կարող ենք անոր բնիկ
եւ ընտիր բառերուն մեծագոյն մասը առանց
ոեւէ սրբագրութեան, կամ յոյժ թեթեւ սրբա-
գրութեամբ, ընդունիլ արդի հայերէնին մէջ,
քանի որ, ինչպէս արդէն ըսած եմ, անոնք
կրնային մուտ գտած ըլլալ արժանաւորապէս
մեր նախնեաց ոսկեղինիկ էջերուն մէջ: Այսպէս
ի վեր հանեցինք արմատներ, որք գասականին
մէջ չեն գտնուիր նոյն ձեւով կամ նոյն իմաս-
տով, եւ կամ բարդութեանց մէջ միայն կ'ե-
րեւնան հոն, զ. օր. շուր, լուր, ճուկ, սորի, իլու,
իլու, լիւ, միւ, ճուղ, +իւ, +եր, ժուր, փերն, փորն,
օի, ա+ն, ձեծ, չեր, իւր, ժան, աճ, փակ, ած, զօր+,
իւր, իւր, նուղ, իորսուր, շուշուի, +լուկի, բուր,
իւր, բուր, բուր, իւր, իւր, իւր, իւր, իւր, իւր,
իւր, իւր, իւր, իւր, իւր, իւր, իւր, իւր, իւր,
իւր, իւր, իւր, իւր, իւր, իւր, իւր, իւր, իւր,
իւր, իւր, իւր, իւր, իւր, իւր, իւր, իւր, իւր,
իւր, իւր, իւր, իւր, իւր, իւր, իւր, իւր, իւր,

Այս արմատ բառերուն իւրաքանչիւրին
վրայ բնիկ հայութեան մաքուր դրոշմը բացա-

յայտ կը տեսնուի։ Կարելի է ոմանք երկբային թէ ասոնց մէջէն անոնք որ բոլորովին նոր ձայներ են, դասականին գլխովին անծանօթ, ինչպէս իմաստ, ուրաւու, իրիմ, ամիւ, բուռու, բուռեռունու, ժնուրու, ննիկ, ոննիկ, վերջին քանի մը դարերսւս ընթացքին յերիւրուած դաւառական, տեղական ձայներ ներկայացնեն։ Ոխալ պիտի ըլլար այդպիսի ենթագրութիւն մը։ Մեր լեզուն վաղուց անցուցած է այն նախնական փուլը ուր տակաւին նոր արմատներ կամ արմատներու նոր եղանակաւորումներ կը կազմուէին։ Վերսյիշեալ բոլոր արմատներն անշուշտ ծանօթ էին Ե դարուն եւ անկէ շատ դարեր յառաջագոյն։ Անոնց մէջ կան որ յայտնապէս աւելի հին փուլ մը կը ներկայացնեն քան Ե դարու դասականին ծանօթ ձեւը, զ. օր. Քերիւնու։ Գաւառականը Անժոնը կ'ըսէ Քերուրին։ Վատահ' Ենք թէ առաջինը երկրորդին աղաւաղեալն է։ Ո՞չ ապաքէն ունինք Անժ եւ Անժ արմատները որոնցմէ բնական կերպով պիտի հօլովացած ըլլայ “թեպուռ”, կամ “թեպուր”, ը։ Անժոնը շատ ռամիկ եւ գուցէ ոչ վաղնջական երեւոյթ ունի, սակայն եթէ լաւ դիտենք, կը տեսնենք անոր խոր հնութեան կնիքը։ Արդարեւ մեր սովորական համ մասնիկը աւելի հին ու վաղնջական երկու ձեւ ալ ունի, ան եւ հան, ինչպէս կարծեմ կ'երեւնայ ան-դուռ (համ-ծառ), ան-դուռ (համ-դիւր), հան-դուռ (համ-դադար), հան-դէպ (համ-դէպ), հան-դէս (համ-տես), հան-ճար (համ-ճար), բառերուն մէջ։ Արդ անժոնը բառն ալ համ-ժոնը է, կարծեմ, այսինքն բոլորովին

ջուր, կերակուր մը որուն մէջ հաղիւ թէ ջուրէն զատ բան մը կը գտնուի: Բառին կազմը ցոյց կու տայ թէ յօրինուած է այն երբ “անտառ”, եւ “հանդարտ”, ի նման բառեր կը յօրինուէին, այսինքն լեզուին ամենահին փուլին մէջ:

Արևանք վստահ ըլլալ թէ Ակնայ բարբառին աղուոր ածանցեալներն ու բարդերն ալ, մեծ մասամբ, դասական հին դրաբարին բարդերուն չափ հին են. ինչպէս տեսանք անոնց բաղմութիւնը — լայն+, երկայն+, սոյլ+, իտահի (ախորժակ), անհամակ (անախորժակ), ուսուկի, նաղակի, քնորել, քուել, ուրեիկ, մաւուկն, ընդեղուկն, ուսւենի, իտիկ, մուշիկ, ունիող, սուկն, ներիւ, իտուկն, իրուկուրիւ, սունուրիւ, անուհի, մեւընհի, բաւըրհի, վլուցհի, այդուղարքի, մորդուղարքի, մորուղարք, +րունիւ, մասնադ, մասն, քուղունի, ողջեւ, իերինի, սուխուրի, իժիւնի, զաւեսու, ւրեիստու, նեւընիւ, ի-ունուդու, իտու, սուդու, երկանուրիւ, իուհուրիւ, բանիսուղունիւ, իտուըրիւ, ունիրիւ, հարհուրիւ, քուդուրիւ, ինչպէս նաեւ բաղադրեալ բայերը — չկ+ լինիւ, զ-իսու-՛ լինիւ, իսուն+ ու-լ, իեր ու-լ, յոյն ու-լ, վայ ու-լ, լոր ու-լ, ուրու ու-լ, քու ու-լ, ուես ու-նէլ կամ ու-լ, մու ու-լ, մոիկ ու-լ, աց+ ու-լ, նաշ ու-լ, (յ)եւ (ելանել), ելլէլ, ու-լ ելլէլ, ներ ելլէլ, (յ)-ժ ելլէլ, լու- ելլէլ, որ+ ելլէլ, մոր ու-նէլ, ժուր ու-լ, ուեսէ իյն-լ (անկանել), շին մու-լ (ի հարսանեաց), երեր իյն-լ, ու-լ ու-նէլ, իորժ լինիւ, բերան ք-լ, եւ այլն: Նոյնքան հին են անշուշտ զյու գործածուող հոմանիշներու մեծ մասը — մուն ս- մլուը, օր

—՝ որեւ, ունի ու պիտ, ճիռ ու բիռ, գեր ու գուշ, չըն+ շնորհ+, դուր ո՞ւրդէ+, առան ու դուր, դու ու դրացի (կամ դուր ու դրից), եւն ու յեւը, աեւ ու ուս, իսուր իսուր ու շուր շուր, դուր ու դուր, հող ու մակիր, մակի ու բոց, մաս ու մէս:

Արդէն դիտել տուած եմ այլուր թէ “հոշ ու յախէր ըլլալ” ասացուածը զոր Ակնայ կիները կը գործածեն՝ չիք, աւեր, հիմնայատակ ըլլալու իմաստով, գործածուած է նաեւ մեր դասականին մէջ՝ “հող եւ մոխիր եղեն:” Միւս գաւառական բացատրութիւնը “մուխ ու բոցը կ'ելլէ, ու անտարակոյս նցնքան վաղնջական է, որուն որոշ հաւաստիքը կը գտնենք վահագնի երգին մէջ.”

Ընդ եղեգան փող ծուի ելանէր,

Ընդ եղեգան փող բոց ելանէր:

Խօսքի այդ ձեւը կը վկայէ թէ սովորաբար կ'ըսէին նաեւ “ծուխ եւ բոցն ելանէ:”

Ի՞նչպէս պիտի մեկնենք “մաս ու մէռ, զյոգը: Ցիշենք թէ մէր արմատը (ֆր. écharde, անգլ. splinter) առանձին կը գործածուի (“մատս մէռ է մաեր.”), մարմինին մէջ մտնող ամենափոքր մարմիններու համար, փուշ, տախտակի ասեղանման մաս: Այս մէր արմատը ճր-այլ: ճր-իկ, ճառ-ախուղ, ճշեղ բառերուն մէջ, կ'երեւայ ինչպէս եւ մէր արմատին. ուրեմն ամենափոքր մասնիկ կը նշանակէ, եւ է մասն բառին ճշմարիտ հոմանիշ մը: “Ես մէջը մաս ու մէր լունէմ, բացատրութեամբ Ակնցին ըսել կուզէ “ոեւէ, ամենագոյզն մասնակցութիւն, միջամխութիւն չունիմ”

ես այդ գործին մէջ::, Խոկ “մէռնի մէռը::, մակրայը կը նշանակէ ամենաճղճիմ կամ յօյժ կամացուկ: զ. օր. “գործերն ինչպէս են,, հարցման կը պատասխանեն “մէռն ի մէռը::, Եւ կինը իր երկունքի ցաւին վրայ խօսելով կը նկարագրէ անոր ցանցառ եւ մեղմ սկզբնաւորութիւնը՝ ըսելով “ցաւը մէռն ի մէռը կու գայ::,

“Աժան ւ'ըռականո զոյգին մէջ ը-ահար ա-ական ուղղագրելի է, եւ արմատը ճանշնալ ա-ու եւ ա-ատ բառերուն մէջ: “Ա-ահան,, այսպէս կ'ընծայուի մեղ Ակնայ բարբառէն իրրեւ հոմանիշ ա-ատ բառին, եւ անշուշտ վերջինիս չափ վաղնջական:

“Ո-ո-ն է ի-ո-ո-ն,, ալ ամենահին ասացուած մ'է անշուշտ: “Հացով են,, կը նշանակէ ունեւոր են. “ուռն ի կուռն են,, ըսել է՝ շատ ունեւոր են, փարթամ, յղփացեալ:

Ակնայ գաւառականը ուրեմն իր բառագանձովն ու ոճերովը յաճախ հաւասարապատիւ է հին դասականին եւ շատ կարեւոր հանգանակութեամբ մը կու գայ անոր խոռ տեղերը լեցնել: Կը պատահինք երբեմն այնպիսի կէտերու ալ ուր այս գաւառականը աւելի գրաբար կամ վաղնջական է քան զգրաբարն իսկ: Գրաբարը ունի ճրագ, ճառագայթ եւ ճ-ա-ի-ո-նել, Ակնայ բարբառն ճրագ ունի եւ ճ-ա-ի-ո-նել, որ ճառագայթել-էն աւելի հին ձեւ մ'է: Նոյն դիտութիւնն ըսած ենք արդէն ինչիանամին վրայ որ աւելի հին է քան ի՞նչիմ:

Կան Նաեւ բառեր որք թէ գաւառականին եւ թէ գասականին ծանօթ են, սակայն միայն գաւառականը կ'ընծայէ բառին նախնական, նիւթական նշանակութիւնը, որուն շնորհիւ բառին վերացական առումն աւելի կը պարզուի: Մեր բարբառով կ'ըսենք “թաց լաթերը մեկնէ որ չորնան,, այսինքն՝ ծալքերը բաց, ինչ որ երկու, չորս կամ աւելի խաւ է՝ բանալով մէկի վերածէ, “մեկին,, ըրէ: Այս նախնական նշանակութիւնն է որ յետոյ փոխաբերական գործածութեամբ “բացատրել,,ու իմաստն ալ տուած է, իբր թէ ճառը կամ խօսքը իր կուտակեալ կամ խտացեալ կամ պատ ի պատ, ծալ ի ծալ վիճակէն բացուած, մեկին վիճակի բերել:

Գրաբարը կը ճանչնայ մանել (թել մանել), բայց կ'անդիտանայ մանէլը (արեւուն), ինչպէս նաեւ ման իւլ բաղադրեալ բայը որ կը նշանակէ պարտիլ: Գաւառականը կ'ըսէ “ման եկուր աղուո՞ր, ման եկուր, դէպ ի մեր դուռն ի տան եկուր:,, թէ հայերէն լեզուին հնագոյն դարերուն մէջ մանիլը արդէն պտըտելու, դառնալու, ժուռ գալու իմաստն ունէր՝ յայտնի է մանէի գոյականէն, որ “մանը,, ածականին հետ ստուգաբանական աղերս չունի, որպէս սիսալմամբ կարծած են հայագէտք ոմանք, այլ մանէին հետ, եւ կը նշանակէ ոտք ելած տղայ որ ժուռ կու գայ ման իւլ իւլ (մօրը ետեւէն կամ չուրջը, իբրեւ ներա արբանեակը, ներա սիրոյն ու խնամքին միշտ կարօտ):

Բ.

Ալնանք այժմ կրկնել համարձակ թէ, այն
մտքով որով կ'ըսենք թէ լատիներէնը մեռած
է, մեր հին հայերէնը, դասականը, հայրենին
էրբերը և մեռած: Հին բարբառն ու նորը մեռած
էն էրենց գլուխուր յարչինեւներով: Մէկ հայերէն
լէզու էաւ:

Գրաբարի ու աշխարհաբարի վեճերը սխալ
հասկացողութեան եւ թերակատար տեղեկու-
թեանց արդիւնք են եղած մեծ մասամբ:

Մենք կրնանք եւ պարտինք հին ու նոր
լարբառներն իրարու խառնել ինչպէս ցարդ
լրած ենք, բաւական է որ արուեստով, ճաշա-
կով եւ կանոնաւոր սկզբունքով ընենք ատիկա:

Մենք կ'առնունք հին լեզուէն մեզի պէտք
եղածը, ոչ վասն զի հին է, այլ զի մերն է ու մեզի
հարկաւոր է մեր արդի հայերէնը կատարելա-
գործելու համար: Աշխարհաբարի ու գրաբարի
խնդիր չունինք, այլ հայերէն լեզուի, եւ եթէ
օտար լեզուներէ անգամ կ'օգտուինք մերինը
գեղեցկացնելու եւ կատարեալ ընելու համար,
ինչո՞ւ պիտի վարանէինք մեր իսկ հին լեզուէն
օգտուելու, քանի որ անոր տարրերը սքանչելա-
պէս կը յարմարին մեր նոր լեզուին, զի անոր
հետ նշյն հոգին ու մարմինն են իրօք:

Ու ինչ այնքան ակներեւ կ'ընէ գրական
նախապաշտումը մեր նոր գրողներէն ոմանց
կողմէն քան անոնց ատելութիւնը չ, է, յ նախ-
դիւներուն դէմ, որոնք եթէ մեռած իսկ ըլլային,
ողջնցընելու էինք, բայց որոնք կ'ապրին այսօր

մեր բարբառներուն մէջ։ Անոնց հանդէպ ցոյց
տրուած ատելութիւնը դրական է զբարարութեան նկան
է։ Ինչո՞ւ Ակնցիին ու Սասունցիին պէս շշինեմ
Նախադասութիւններս եթէ ատով Սահակին,
Մեսրոպին ու Եղնիկին նման ալ խօսած կ'ըլլամ,
եւ խօսքս ալ աւելի՛ յստակ ու պայծառ եւ
կանոնաւոր կ'ըլլայ։ Այդ մասին երկար խօսե-
ցանք արդէն (Գ.Լ. Թ.)։ Այդ ն-ի՞դէւնէրն հայերէնէ
-նկրածելու առըրերէն են։ Մեր լեզուն չե կրնար
յստակ եւ կանոնաւոր ըլլալ առանց անոնց երբ,
զ. օր. կ'ըսես —

Արդեօք ո՞վ ո՞ի՞ո՞ւ ո՞ի՞ւ ո՞ն՞ի՞ս ոյսունեաւ, շատ
անձոռնի ու թերակատար նախադասութիւն մը
կ'արտասանես։ Ի՞նչ ըսել կ'ուզես, չենք գիտեր։
Ըսել կ'ուզես թէ՝

Արդեօք ո՞վ պիտի սիրէ զանիկա այսու-
հետեւ, թէ՝

Արդեօք ո՞վ պիտի սիրէ անիկա այսու-
հետեւ։ Քանի որ լեզուն քեզի դիւրութիւն կու-
տայ խօսքդ պայծառ ընելու, ինչո՞ւ չես օգտուիր։

Սակայն եթէ սպասենք մինչեւ որ բոլորո-
վին նեղն իյնանք շ նախդիրը գործածելու հա-
մար, դարձեալ ուղիղ ճամբէն կը հեռանանք,
քանզի եթէ այդ նախդիրը բաւական յաճախ
չգործածենք, կը դադրի ընտանի ըլլալէ, եւ իր
յանկարծական ու բացառիկ երեւմամբը այլ եւս
չի կրնար նպատակին ծառայել։

Մեր լեզուն վերակազմելու համար երբ
տարրեր կ'առնունք հինէն ու նորէն, երկուքին ալ

միեւնոյն սկզբունքը կիրարկել պարտինք — այսինքն պէտք է որ լեզուին կատարելութեանը ծառայեն անոնք:

Լեզուին կատարելութեանը կը ծառայէ նոր բառերու ներմուծումը երբ անոնք նոր նշանակութիւն մը կամ նոր երանգ մը կը բերեն: Ասիկա շարունակ կ'ընենք արդէն:

Լեզուին կատարելութիւնը կը պահանջէ նաեւ կանոնաւոր եւ պայծառ շարադասութիւն, որուն բաւական հոգածու չենք եղած, եւ ես այդ պատճառաւ այսքան կը ծանրանամ նախդիրներու անհրաժեշտութիւնը ցոյց տալու համար:

Ուղղագրական զգուշութիւններ ալ զանց եղած են մանաւանդ վերջին տարիներս եւ կարգ մը բառեր ի վտանգի են յստակութեան տեսակետէ: Ինչպէս որ հեր կամ հար, հեր կամ հար, յեն կամ յայն, ձեր կամ ձար գրելու տեղ, ինչպէս են գաւառական ձեւերը, վերադարձած ենք հին կամ գրաբար ուղղագրութեան — հայր, հայր, յայն, ձայր, ժայլ, այդ կանոնին հաւատարիմ մնաւ լով պարտէինք ուղղագրել այս, այդ, այն, ինչպէս սովոր էինք 30—40 տարի առաջ, եւ ոչ այս, այդ, ան, ինչպէս ներկայի միտումնէ: Միօրինակութիւնը պահել պէտք էր: Եւ աս ալ ոչ գրաբարին այլ լեզուին սիրոյն համար, կանոնաւորութեան եւ յստակութեան համար: Մեր լեզուին մէջ հար, հար, ժայլ, լան, լան+ բառերն ալ կան, հայր, յայր, ժայլ, լայն, լայն+ բառերէն տարբեր նշանակութեամբ: ուրեմն հոմութենէ խորշած ենք

գրաբար ուղղագրութիւնը ընդգրկելով։ Նոյնը
Ճշմարիտ է ցուցական դերանուանց մասին, այն
է մեզի պէտք եղածը, եւ ոչ թէ ան, որ ան մաս-
նիկին հետ շփոթելու վտանգն ունի. երբ ըսենք
անողութեանիւնը այլ եւս չկայ, կրնայ կարծուիլ
թէ այն ապահովութիւնը ըսել կ'ուզենք. կամ
ճիշդ հակառակը կրնայ պատահիլ. ան աղանդու-
թեանը կրնանք շփոթել անողութեան հետ։
Այսպէս նաեւ իր բան, եւ իր (իրեն) նոյնացու-
ցած ենք, մինչ կարող էինք իր ըսել, ինչպէս
ոմանք դեռ բարի սովորութիւնն ունին ըսելու։

Նման կազմաւորութիւն ունեցող բառերը,
ոմանք հինէն եւ ոմանք նորէն առնուած, պէտք
է որ նոյն ուղղագրական կանոնին ենթարկուին.
այսպէս քանի որ գրաբարէն առած ենք շուշու-
շւ, ժայռայել, յեղյեղէլ, ջեխտիել, եւ այլն գաւա-
ռականին նոյն ձեւով եւ նոյնքան վաղնջական
ու ոսկեղինիկ բառերն ալ նոյն կերպով ուղղա-
գրել պարտինք — շտշտաւ, ժահճանիլ, հորհորէլ,
իւլուել, շուրջէլ (բուլորիլ, մոլորիլ ձեւերուն նման)։

Կան սակայն կարգ մը բառեր զորս թէ
հին եւ թէ գաւառական կամ նոր ձեւով կը
հետեւք, բայց իրբեւ տարբեր բառեր, տարբեր
շանակութեամբ և Զ. օր. ունինք ալ եւ այլ, բանել,
եւ ըմբռանել, նորովել եւ նորովել, նորել եւ նօրո-
ւել, համբել եւ համարէլ, ա-ըել եւ ա-երել, հա-նիլ
եւ հա-անիլ, նեղնու եւ նեղնու, սովորէլ եւ սովորել,
վոյել եւ վոյել, որոնց վրայ պէտք է աւելցնենք
ճաղովել եւ ճաղովէլ։ Ճայռէլ, Ակնայ բարբառով։
կը նշանակէ բաշխել (ուտելիք եւ այլն բաժնել)։

Ինչ որ ցայսվայր բացատրել աշխատեցայ իբրեւ սկզբունք արդի հայերէնին կատարելագործումին համար, կը վերաբերի այնքան արեւելեան բարբառին որբան արեւմտեանին, եւ այս ուղղութեամբ միայն կարելի պիտի ըլլայ մեր երկու գրական ոճերուն ալ միացումը: Արեւելեան ոճը պարտաւոր է չափով մը գրաբարին համակերպել ինքզինք, ինչպէս արեւմտեանն ըրած է ու աւելի եւս պիտի ընէ: Երկուքին միութեան միջնորդն է գրաբարի ձեւը, որ, ինչպէս ցցց տուի, մեզի հարկաւոր եղած էական բաներուն մէջ նոյն է գաւառականին հետ (Ակնայ եւ Սասնոյ): Ռուսահայը պէտք է փութայ եղանակաւորել իր ոճը քանի մը գլխաւոր բաներու մէջ եւ հրաժարիլ մանաւանդ հայցական հոլովի տեղ տրական գործածելէ եւ իր երկար ու դժուար հոլովումներէն. զ. օր.

Իրեն երիս - աղջիւրանցից Ձեզն բային է Ալենեաց էլեւնին:

Խօսքին մէջ խոտացած են ռուսահայ ոճին բոլոր թերութիւնները. գրաբար աղջիւրանց եւ արեւմտեան աղջիւրէն կ'ըսուի, երկուքն ալ լաւագոյն են քան աղջիւրանց որ ծանր եւ երկար է: “Տալիս է, ձեւը օտար է բուն հայ հին ոճէն: “Մէկին տալիս է իշխանին,, ըսելով տրական հոլով գործածած է երկու անդամ, մէկը սակայն հայցականի տեղ: Ի՞նչ ուրիշ լեզու կայ այդպիսի անհեթեթ անկանոնութեամբ վարուող: Պէտք է ըսել՝

Իւր երկու աղջիւնց մն իւս ուստ Ավանեսց
էլիւնին:

Այսպէս պէտք է ըսել ոչ որպէս զի արեւ-
մտեան հայերէն ըլլայ, այլ որպէս զի հայերէն
ըլլայ, եւ կանոնաւոր քերականութեամբ ոճ մը:
Զիջումը Հայոց մէկ բաժինէն միւս բաժինին
չպիտի ըլլայ այլ հայութեան, լեզուի կատարե-
լութեան պահանջներուն:

Միթէ ոռւսահայ հասարակութիւնը հեշ-
տիւ չպիտի հասկնար եթէ այդ բարեփոխու-
թիւնը մուտ գտնէր հոն եւ ժողովուրդը կար-
դար թերթերուն մէջ.

Ուրէները կամ շրտեւը իւ բունէ — Զին իւ
ուղղողունէր, «փոխանակ որդկերանցը բռնում է»,
— “Մինին պաշտպանում էր,, ձեւերուն:

Այս բարեփոխութիւնը զիրենք անծանօթ
ոճի մը չի տանիր, քանզի իրենց լաւ ծանօթ է
մեր հին կամ դրաբար ոճին հիմնական հան-
գամանքը, գոնէ եկեղեցական եւ կրօնական
պաշտամանց շնորհիւ, եթէ արեւմտեան բար-
բառով գրութիւններ կարդացած իսկ չըլլան:

Ոմանք պիտի առարկեն թէ, թէպէտ այս
կերպով բարեփոխուած քերականական ոճը
ոռւսահայոց հասկանալի պիտի ըլլար, բայց
խորթ պիտի հնչէր: Այս՝ կրնայ խորթ հնչել,
բայց քիչ տարիներէն ականջները կ'ընտելանան
եւ խորթութիւնը աներեւոյթ կ'ըլլայ:

Ուրիշներ աւելի բարձրահնչիւն առարկու-
թիւն մը պիտի բանաձեւեն ըսելով թէ “գրա-
կան մարդիկ կը հպատակին եւ ոչ թէ կը տի-

րեն լեզուին . . . աշխարհաբարը գրադէտներու ջանքով չշինուեցաւ։ Ժողովուրդն է միայն որ կը դարբնէ լեզուն կեանքի ամենօրեայ սալին վրայ։,

Այդ առարկութիւնը սխալ է, վասն զիթերակատար հասկացողութեան մը վրայ հիմնուած է։ Իրաւ, գրական մարդիկ չեն կարող լեզու մը ստեղծել եւ զայն բարբառիլ տալ հասարակութեան, բայց անոնք յօյժ կարեւոր գեր ունին լեզուին թէ ստեղծման եւ թէ մշակութեան գործին մէջ։ Ախալ է ենթադրել թէ զլեզուն բոլոր ժողովուրդը կը ստեղծէ։ Ժողովուրդին բացառիկ, տաղանդաւոր անհատներն են եղած միշտ ստեղծողները, ինչպէս արհեստներուն, գիտութիւններուն, գործիքներուն, գաղափարներուն, անանկ ալ ատոնք բացատրող լեզուին։ Հասարակ ժողովուրդն ալ գեր մը կատարած է լեզուի մէջ, այն, եւ այն եղած է գէշ սորվիլ եւ գէշ գործածել զայն, խանգարել հնչումներն, կոտրել քերականական կանոններն, ջնջել երանգներն ու նրբութիւններն որք ըմբռոնուած ու յօրինուած են իրենց օժտեալ եղբայրներէն եւ նախնիքներէն։ Գրական մարդիկ չեն կրնար հպատակիլ ռամկին այս ապօրինութիւններուն եւ զեղծումներուն բայց միայն սահմանափակ չափով մը. ընդհակառակն, անոնց պաշտօնն է լեզուն կոկել, յարդարել, ռողլել, կանոնաւորել, ճոխացնել, կատարելագործել շարունակ եւ, որքան հնար է, ռամիկն ալ բերել յուսումն եւ ի գործածութիւն մաքուր եւ ուղիղ լեզուին։

Արդէն արդի պայմաններն շատ տարբեր են հին դարուց պայմաններէն։ Հիմայ գիր, տպագրութիւն, լրագրութիւն, աժան մատենադարաններ, լսարաններ ունինք որք կը դիւրացը-նեն ուղեղ լեզուի տարածումն ժողովրդի ամէն խաւերուն մէջ եւ զլեզուն անդրագոյն աղաւաղ-մանց վտանգէն զերծ կը պահեն։ Լեզուները այսուհետեւ չպիտի կրեն այն խորին փոփոխութիւններն զորս հին դարերու մէջ կրած են։

Ուրեմն ռուսահայ եւ թրքահայ գրադէտ-ներ եւ գրողներ թող միաբանին արդի հայերէնը մէկ բարբառի վերածելու ջանքին մէջ՝ առաջնորդ ունենալով մեր լեզուին բնիկ նկարագիրն եւ ցեղային դրոշմը, որ բարեբախտաբար այնքան կենդանի կը մնայ մեր բարբառներէն ոմանց մէջ եւ կը դիւրացնէ գրական մարդոց գործը յօգուտ լեզուական վերակազմութեան եւ միութեան։

Ժ.

Ակնայ երգերուն, գողթան երգոց եւ մեր հնագուն շարականներուն միջեւ, տաղաչափական արուեստին տեսակետէն, սերտ նմանութիւնը ի վեր հանած եմ Ակնայ բարբառին ուսումնասիրութեանս մէջ (գլուխ է)։ Այս երեք դասու արտադրութեանց շինուածքին հասարակաց եղող հանգամանքներն իրաւամբ կոչած եմ հայ բանաստեղծական արուեստին բնորոշ յատկութիւնները։

¹ Հմմու. Հանդէս Ամսօբէայ 1909, էջ 120 եւ յովա-

Ուրախ եմ որ Հայր Սահակեանի պէս ներ-
հուն քննադատ մը իմ տեսութիւններն վիճա-
բանութեան ենթարկած եւ, ընդունելով հան-
գերձ հաստատումներուս մեծ մասը, ինչ ինչ
հարցեր յարուցած եւ դժուարութիւններ մատ-
նանիշ ըրած է¹:

Խնդրոյն լիակատար քննութիւնը ամբողջ
հաստոր մը պիտի պահանջէր, ուստի եւ պիտի
շատանամ քանի մը էջերու մէջ ընդլայնելով
ինչ ինչ կէտեր:

Տաղաչափական խօսուածքը հանդէպ հա-
սարակ խօսուածքին է այն՝ ինչ որ պարն է հան-
դէպ հասարակ քալուածքին։ Հասարակ քալու-
ածքն ալ կրնայ աւելի կամ նուազ գեղեցիկ ըլլալ,
սակայն պարն է ամենագեղեցիկը, զի շափի եւ
ներդաշնակութեան համեմատ են անոր շար-
ժումները։ Նոյնպէս բանաստեղծութիւնը կրնամ
անուանել պարող կամ երաժշտող խօսք. խօ-
սուածքի ամէնէն աղուոր ձեւն է այն։

Սակայն ինչպէս պարելու այլեւայլ կեր-
պեր կան, իւրաքանչիւր ժողովուրդի բարուց եւ
խառնուածքին համապատասխան, նոյնպէս ալ
կան բանաստեղծական շարժումի, ոտանաւորումի
տարրեր կերպեր՝ ժողովուրդի մը լեզուին առո-
գականական յատկութիւններուն յարմար-
ցուած։

Յոյն եւ լատին լեզուները կարճ ու երկայն
հնչուող վանկեր ունեին եւ անոր համեմատ՝

¹ Ամանակաւոր լափը եւ Տոքիւ. Ա. Ս. Գաբրիէլեան,
Բագր. Եղ. 1909 :

ամուսիով կը չափեին ոտանաւորի ոտքերը:
 Անգղիերէն լեզուին բառերը շեշտ ունին, այս-
 ինքն շատ ուշագրաւ ելեւէջ վանկերու առո-
 գանութեան մէջ, եւ ոտանաւորի ոտքերը շեշ-
 տերուն համեմատ կը բաժնեն: Հայերէնը ոչ
 դասական լեզուներուն սուղ եւ երկայն վան-
 կերն ունի, ոչ ալ շեշտեալ լեզուներուն ելեւէջը:
 Ուրեմն հայ ոտանաւորին պէտք է նայինք առանց
 կանխակալ կարծիքի, եւ փոխանակ ուրիշ լե-
 զուաց քերթողական կանոնները մերինին բռնի
 հարկադրելու, դիտենք թէ ոտանաւորումը (Ver-
 sification) ի՞նչ սկզբունքով եղած է հոս,
 ի՞նչ կերպով խաղացքը, թրթուումը, շարժումը
 առած է իր չափն ու շնորհքը:

Հաւաստեաւ մեր դասական շարական-
 ներէն մէկն է “Անձինք նուիրեալք, ը: Ի՞նչ կը
 տեսնենք, ի՞նչ կը զգանք զայն բարձրաձայն
 կարդալով: Կարդանք.

Դրյեւ-լ վեր-ոյն որ-ը-լ-է-րծ զբո-նի-ն,
 Ե- դ-րյեւ-լ երեմ ս-ս-ս-ս-ս-ս-ս-նի շ-ր-տ-ր-է.
 Ք-ն-չ յ-ս-ն ի-ն-ո-ց ո-ն-ի-ց-ս- է դ-ր-ե-ր-ի-ն,
 Բ-ե-ր-ե-լ մ-ն դ-ր-ո-լ զ-ե-ր-ո-ն-ե-լ-ն Հ-ո-ի-ի-ի-մ-:

Ասոնք երկայն տողեր են, եւ, իբրեւ օրի-
 նակ “հայկական” տաղաշափութեան, նկա-
 տուած են քառանդամ, այսինքն իբրեւ չորս
 բաժնումներ պարունակող տողեր, սապէս.

Դրյեւ-լ | վեր-ոյն | որ-ը-լ-է-րծ | զբո-նի-ն,
 Ե- դ-րյեւ-լ | երեմ | ս-ս-ս-ս-ս-ս-ս-նի | շ-ր-տ-ր-է
 եւ այլն:

Ի՞նչ բանի մէջ է չափը : Առաջին տողին առաջին անդամը երկու վանկ ո՞նի, երկրորդ եւ չորրորդ անդամները երեքական վանկ, երրորդը՝ չորս վանկ : Շարունակ այսպիսի անհաւասարութեանց կը հանդիպինք : Ասկէ հանած են սա եզրակացութիւնը թէ հայկական տաղաչափութիւնը թուական է, այսինքն վանկերու թիւը կը հաշուէ, եւ տողի մը ոտքերն ալ այլեւայլ անդամներու կամ հատածներու կը բաժնէ, սակայն ամէն անդամ նոյն թուով ոտքերէ չի բաղկանար, եւ այլն :

Սա հարցը կը ծագի թէ ինչո՞ւ վանկերը կը հաշուէ, եթէ հաշիւը շիտակ բերելու դիտաւորութիւն չունի :

Դարձեալ, եթէ այդ չորս հատածներն մանր բաժանումներ եւ դադարներ կ'ենթադրեն, պէտք չէր որ խօսքին իմաստը եւ բառերուն քերականական կապակցութիւններն արդարացնէին զանոնք, որպէս զի արուեստակեալ եւ հետեւապէս տգեղ կազմուած մը չառնուր ոտանաւորը :

Դաշտաւալ | Աբրուրին | . . .

Այս երկու բառերը իրարմէ բաժնուելու պէտք չունին, ոեւէ դադար չի մտներ անոնց միջեւ, եւ ոչ ալ երկու շեշտ կրնան տանիլ : Անրնական, տգեղ պիտի ըլլար զանոնք իրեւ առանձին հատած կամ անդամ կարդալ .

Քանչէ | Ճառն իւնաց | պիտի կարդանք՝ թէ
+նչէ ճառըն իւնաց

Առաջին ընթերցուածին մէջ +անդէ պէտք
է շեշտուիլ, ինչ որ սիսալ պիտի ըլլար, շաղ-
կապները շեշտ չեն առնուր եւ ուստի առանձին
անդամ չեն կրնար կազմել:

Երկրորդ ընթերցուածին մէջ ՞ ծառն կե-
նացը, որ մէկ բառ կը համարուի (յատկացու-
ցիչ եւ յատկացեալ, պարզ եւ կարճ), կը զա-
տուին իրարմէ եւ բռնի առանձին անդամներու
կը բաժնուին:

Ընդհակառակն, երբ իմ վարկածին համե-
մատ տողերն երկուքական անդամի կը բաժնենք,
ընթերցումը բնական կ'ըլլայ, քերականական
կապակցութիւնները չեն բռնազբօսուիր, շեշ-
տերը պատշաճօրէն կը տրուին, եւ ոտանաւորը
ազատ ու շնորհալի շարժումով մը յառաջ կ'եր-
թայ: Կարգանք քանի մը համարներ.

Երիւնի+ մանուքեր+ | անինիցն ըստան,
Ե- Ար-+ վերուին | ա-ս-ս-ս-ն-ի-ն-ի հ-ի-ն-ի-յ.
Փ-ի-ն-ի-ի Ե-այի+ | դ-ո-րերը+ ն-ը-ր-+
Մ-ո-ր-ի-ր-ու+ Ե- ի-ս-ս-ն+ | ը-ն-դ-ո-յ-ե-ա-լ-+ Ա-ս-ս-ս-ն-ի-յ :

Զօր+ հրեշտակ-ց | ը-ն-դ- մ-ո-ր-ի-ն- ո-օ-ն-ցին,
Ե- ի-ն-այ+ ի յ-ե-ր-ի-ն-ս | դ-ր-ե-ց-ն զ-ի-ն-ս-ս-ր+.
Կ-ս-ս-ս-ն-ե-մ-ը ը-ն-դ- մ-ա-ն- | ո-ո-ո-ր-ը-շ-ե-լ-+ յ-ո-յ-ի-ցին,
Խ-ս-լ-ի-ց լ-ի-ն-ե-լ-լ-+ | ի-ս-ս-ս-ի-ն Ա-ր-ր-չ-ի-ն :

Ը-ն-ի-ր+ մ-ո-ր-ի-ր+ | մ-ո-ր-մ-ո-ր-ի-ն-ց-ո-ր-յ-յ-յ-յ-յ-յ-
Ն-ա-ն-ո-ր-ո-ի+ հ-ս-ս-ս-ս-ր+ | Ե- հ-ո-ր-ո-վ մ-ո-ր-ե-լ-լ-+
Մ-է-բ-ո-ն ը-ն-ն-ց-ե-լ-+ | է ո-ե-զ-ի հ-ո-խ-ո-ո-ո-
Զ-ի-ն-ց-ա-ն հ-ս-ս-ս-ս-լ-+ | Ե- ի-ց-ի-ն յ-ո-ն-դ-ի-մ-ի-ն :

Թառ-լոց-ան ի-որ-ովկ+ | Հա-ս-ո-ր-ոյի+ ա-զ-է-լ-ո-ւ-ց ,
 Ե- ո-ի-ր ի-ո-ն-ո-ւ-ն | վ-ո-ո-ե-ց-ա-ն զ-ի-ո-ւ-ն .
 Թա-ք-ո-ո-ր-ն ո-վ-ե-ց-ո-ւ-լ | շ-օ-ր-ո-ն-ե-մ-բ ե- ք-ո-ո-ս+
 Ի ո-ւ-ն-ո-ի ի ի-ո-ո-ւ-ն | ո-վ-ո-ր-ե-ո-լ ա-մ-չ-է-ր :

Ժ-ո-լ-ո-վ-ե-ո-լ բ-ո-շ-ո-ն-ն-ե-ա-ն | ա-զ-է-ց ե- ա-լ-ո-ց ,
 Ո-ւ շ-օ-ր-է-ն | ա-մ ո-ի ն-ա-ն-ո-ո-ի :
 Ք-ո-ն-ո-վ-է հ-ո-ե-ո-ւ-լ ի ն-ի-ո-ւ-ն-ո-ւ-ն | ա-ն-ե-ր-ե-ո-յ-ի օ-խ-ո-ն-ն-ի-ո-ւ-ն ,
 Խ-ո-ր-ո-վ-է-ց յ-ո-յ-ո-ն-ո-վ-է-ո-ւ-ն | զ-ի-ո-ղ-ո-ն-ի ո-մ-ո-ր-ե-ր-ո-ղ-ո-ն :

Ա-ն-ո-յ+ ո-վ-ո-ո-ո-ո-ի-ո-ն+ | +-ը-ւ-+--- ե- ա-զ-է-ո-ո- ,
 Ա-լ-ո-ւ-+ ո-ո-ո-ո-+ | ա-յ-ո-յ-ո- մ-ո-ք-ո-ր-ո-ի-ն ,
 Ե-ր-է-ն շ-ն-յ-ի-ն- | գ-ր-ո-ո-ի-ո-ւ-ն բ-ո-շ-ո-ց ,
 Ե- ե-զ-ն դ-ր-ի-ո-ն+ | ա-ն-օ-ն-օ-ն ա-զ-ի-ո-ը-ն-ի-ն :

Հ-ո-ի-ի-ո-ն-է մ-է ի-ո-հ-ո-ր-ը | ե- ա-ն-ո-ն ց-ո-ն-ի-ո-լ-ի ,
 Ը-ո-ր-ե-ո-լ է յ-ե-ր-ի-ր-է | ե- տ-ո-ո-ե-ո-լ ը-ն-դ հ-ր-ե-լ-ո-ր-ո-ի-ն .
 Ե-ր-է-ր օ-ր-ի-ն-է | ո-ր-բ-ո-ն-ե-ա-ն ի-ո-ո-ո-ն-ց ,
 Վ-ո-ր-ո-ո-յ-ե-ո-ո-ն-ի-ն | ա-ր-ա-ն ա-ր-դ-ո-ր-ո-ց :

Պ-է-ի-ո-ւ-ր+ ճ-ո-ր-ո-ր-+ | հ-ո-ք-ե-ո-ր հ-մ-ո-ո-ն-ե-ո-մ-բ ,
 Թ-ե-ն-ե-ո-բ-ե-ո-ն մ-ո-ր հ-ո-ո-լ | ե- մ-ո-օ+ ա-լ-ո-ց-ե-ո-լ+ .
 Ը-ն-դ ե-ր-ի-յ-ն ո-ղ-ո-ր-է-լ- | ծ-ո-կ-ո-ծ-ո-փ ի-ե-ն-ց-ո-ր-ո-յ-ն- .
 Ա-լ-ո-ւ-ն-ո-ե-ց-ի+ | ե- հ-ո-ս-ի+ ա-մ ք-ր-ի-ո-ր-ո-ւ-ն :

Ա.յս կերպ շինուած են բոլոր մնացած տո-
 շերը: Անոնց ուշադիր ընթերցումը մեզի որո-
 շապէս զգալի կ'ընէ իրողութիւն մը — այն թէ
 իւրաքանչիւր տող երկու հատած կամ ստորա-
 բաժանում կը ներկայացնէ:

Յիշենք ընկերաբանութեան այն հաստա-
 տումն ալ թէ մարդիկ նախ եւ առաջ սկսած են

բանաստեղծել պարելու ատեն եւ պարելու համար։ Երգի մը տողերն իմաստով եւ կազմով այնպէս ըլլալու են ուրեմն որ պարի շարժումներուն համապատասխանեն։ Պարին մէջ մարդիկ երկու ոտքով եւ երկու բազուկներով կը շարժին, որպէս թէ կը ճօճեն ու կը թրթռան, աջ ու ձախ, ետ եւ առաջ, մակընթացութիւն մը եւ տեղատուութիւն մը կը թուին պատկերացնել, ինչպէս որոշ դիտելի է հայկական պարերուն մէջ։ Իրօք, երգին տողն ալ երկու անդամի կամ հատածի բաժնուած է թէ իր բառերուն եւ թէ եղանակին մէջ։ Պարի երգն է նախատիպը բոլոր միւս տեսակ երգերուն, եւ ասոնց մէջ ալ նոյն երկուութիւնը զգալի է.

զ. օր.

Աւ-ս-որ, +եղ ՞ր | Տ-ո է բերեր,
Ան ն-ո-ի-ս-ո-ն-ի | Տ-ո ն է բերեր.
Մ-ո-ր է բերեր | Թ-ո-յ համար,
Մ-ե-ն+ է-ն+ ե-ի-ե-ր | +ե-ղ-ի համար :

Կամ

Ել յ-ա-յ-ն-է | Բ-ո-ք-ս-ո-ր ա-ղ-բ-ս-ր ,
Ե-ս +եղ ք-ո-վ-է-ր | Ք-լի-ս-ո-ր է վ-ո-ր :

Գողթան երգերէն՝

Տեղ ս-ի-ն ու-ղ-ա-յ-ր | է փ-ե-ս-ո-յ-ս-ո-ն-ե-ն Ա-ր-ո-ս-շ-է-ն-է ,
Տեղայր մ-ո-ր ք-ա-ր-է-ր | է հ-ո-ր-ս-ն-ս-ո-ն-ե-ն Ս-ո-ն-ի-ն-ի-ա-ն-ն :

Կամ

Ը-ն-դ ե-ղ-է-դ-ա-ն ք-ո-ր | Ճ-ո-ի-ն ե-լ-ո-ն-ե-ր ,
Ը-ն-դ ե-ղ-է-դ-ա-ն ք-ո-ր | Բ-ո-յ ե-լ-ո-ն-ե-ր :

Ոչ միայն Ակնայ երգերուն, այլ եւ դասական շարականին եղանակին մէջ զգալի է տողին երկու հատածի բաժանումը.

Խորհուրդ մէծ եւ ստանչէլի | որ յայսմ առաջ յայտնեցաւ:

Երաժշտագետին անկ է այս մասին լուսաւորել խնդիրը, եւ թերեւս կոմիտաս վարդապետ կարեւոր բաներ ունի մեղի ըսելու:

Սա չափը ստոյգ է թէ Ակնայ մէջ ամէնէն աղուոր ու բնիկ հայկական հարսնիքի երգը կ'երգեն իւրաքանչիւր տող կրկին երգելով — սապէս

Առաջ, +եւ ՞ մ-ը է բերեր,

Առաջ, +եւ ՞ մ-ը է բերեր:

Այս կրկնութիւնը անբնական եւ տգեղ պիտի ըլլար եթէ տողը, փոխանակ ամբողջ նախադասութիւն մը կամ պզտիկ ամբողջ խօսք մը կազմելու, կիսկատար խօսք մը եղած ըլլար՝ զ. օր, եթէ ըսէր՝

Առաջ ՞ մ-էն, ՞ մ-էն +եւ ՞ մ-

Առաջ ՞ մ-էն, ՞ մ-էն +եւ ՞ մ-:

Ուստի վստահօրէն կը կրկնեմ թէ հայրնիկ տաղաչափութեան բնորոշ հանգամանքներն են հետեւեալները,

1. Իւրագնիւր դող կաշունաց է երիւն անդունիւն հարացէ:

2. Իւրագնիւր դող խօսի մը, ուշուի նէ մէծ, իւրագնիւր:

3. Ի-ր-ս-+ն-չ-ը- մ-ն-դ-ւ- ի-ը ի-ւ- մ-է- գ-լ-ե-մ-ո-ր
հ-ե-ե-ր-ր-ս-ի-ւ- շ-է-ը-:

4. Ա-ն-դ-մ-ե-ր-ն բ-ն-ս-ի-ւ- բ-ն-ս-ի-ւ- բ-ե-ր ի-ը-լ-ի-ն,
ա-յ-ս-ի-ն-ք-ն՝ խ-օ-ս-ք-ի-ն ք-ե-ր-ա-կ-ա-ն-ա-կ-ա-ն ա-ռ-ը-ն-չ-ո-ւ-թ-ի-ւ-ն-
ն-ե-ր-ն կ-ը յ-ա-ր-գ-ե-ն:

Հ-ա-յ-ր Ս-ա-հ-ա-կ-ե-ա-ն կ'-ը-ս-է, ե-ր-կ-ր-ո-ր-դ հ-ա-ն-գ-ա-
մ-ա-ն-ք-ի-ն ն-կ-ա-տ-մ-ա-մ-բ, թ-է ա-յ-ս յ-ա-տ-կ-ա-ն-ի-շ-ն է
ն-ա-խ-ն-ե-ա-ց մ-տ-ա-ծ-մ-ա-ն ե-ւ ո-ճ-ի պ-ա-ր-զ-ո-ւ-թ-ե-ա-ն, ո-չ
տ-ա-ղ-ա-չ-ա-փ-ո-ւ-թ-ե-ա-ն:, , Ա-ն-ա-ւ-ա-ր-տ մ-ն-ա-ց-ա-ծ խ-օ-ս-ք-ի
օ-ր-ի-ն-ա-կ-ն-ե-ր ա-լ կ-ը յ-ի-շ-է, զ- օ-ր.

Ե- հ-ա-ն-ե-ա-լ շ-ա-կ-է-օ-ղ շ-ի-ս-ի-ո-կ ո-ւ-ր-ո-ն-ն... .

ն-ա-ե-ւ

Զ-է-ն-է-ն ե-լ-ա-ն-ց ե- զ-է-ր-դ-է-ն ե-ր-ջ-ե-ր-ո-ւ-ն-ց... .

Ա-ռ-ա-ջ-ի-ն օ-ր-ի-ն-ա-կ-ը հ-ա-ւ-ա-ս-ա-ր է ա-ե-ւ ե-հ-ա-ն
զ-ո-ս-կ-է-օ-ղ շ-ի-կ-ա-փ-ո-կ պ-ա-ր-ա-ն-ն ը-ս-ե-լ-ո-ւ: Ե-ր-կ-ր-ո-ր-դ
օ-ր-ի-ն-ա-կ-ն ա-լ ի-ն-ք-ն-ի-ն պ-զ-տ-ի-կ ա-մ-բ-ո-ղ-ջ մ'-է, ա-՛-ն
տ-ա-յ-ր, , ի-ն ե-ր-կ-ա-յ-ն մ-է-կ ի-ն-դ-ի-ր-ն է, պ-ա-տ-շ-ա-ճ-օ-ր-է-ն
կ-ը լ-ե-ց-ն-է տ-ո-ղ մ-ը ե-ւ կ-ր-ն-ա-յ պ-ա-տ-շ-ա-ճ-օ-ր-է-ն ա-լ
կ-ր-կ-ն-ո-ւ-ի-լ ե-ր-գ-ե-լ-ո-ւ ա-տ-ե-ն:

Լ-ա-ւ թ-ա-փ-ա-ն-ց-ե-ն-ք ս-կ-զ-բ-ո-ւ-ն-ք-ի-ն: Ա-յ-ս չ-ի
պ-ա-հ-ա-ն-չ-ե-ր օ-ր ի-ւ-ր-ա-ք-ա-ն-չ-ի-ւ-ր տ-ո-ղ ա-մ-բ-ո-ղ-ջ հ-ա-
մ-ա-ր-ի մ-ը կ-ա-մ ձ-ա-ռ-ի մ-ը լ-ի-ո-ւ-թ-ի-ւ-ն ո-ւ-ն-ե-ն-ա-յ, կ-ա-մ
թ-է ի-ր-ե-ն հ-ե-տ ս-ե-ր-տ ա-ռ-ը-ն-չ-ո-ւ-թ-ի-ւ-ն ո-ւ-ն-ե-ց-ո-ղ մ-է-կ
կ-ա-մ ք-ա-ն-ի տ-ո-ղ-ե-ր չ-ի-ւ-ր ի-ր-ե-ն, ա-յ-լ հ-ա-մ-ե-
մ-ա-տ-օ-ր-է-ն խ-օ-ս-ե-լ-ո-վ, պ-զ-տ-ի-կ կ-ա-մ մ-է-ծ ի-մ-ա-ս-տ մ-ը
ա-ւ-ա-ր-տ-է: Ե-ր-բ տ-ո-ղ մ-ը ե-ր-գ-ի մ-է-ջ կ-ր-ն-ա-յ ե-ր-կ-ո-ւ
ա-ն-դ-ա-մ ե-ր-գ-ո-ւ-ի-լ ա-ռ-ա-ն-ց ա-ն-պ-ա-տ-ե-հ-ո-ւ-թ-ե-ա-ն,
պ-զ-տ-ի-կ ի-մ-ա-ս-տ մ-ը ա-մ-բ-ո-ղ-ջ ո-ւ-ն-ի ը-ս-ե-լ է. զ- օ-ր.

Ըմառնած + երինասոր + | է յերիբ հապապելու ,
ե - ըշանած լուսեղեն + | է յերին կանգնելու .
ին+եան + ելին | ե - այլոց շարօն
Զհանդարն շանիւլ | շվերին երապաղելի :

Այս տան չորրորդ տողն սեռի խնդիր է
նախորդ տողին “ցուցին, բային, ինչպէս էր
“զվազելն եղանց եւ զվարգելն եղջերուաց ի պա-
րագան:

Սկզբունքին ոգին աւելի պարզ կրնանք
զգալ եթէ յիշենք արդի բանաստեղծներուն
այս մասին ի գործ դրած ազատութիւնը որով
բնական ստորաբաժանումի մը մէկ մասը կամ
մէկ բառը յաջորդ տողին կ'անցնեն եւ կամ
տողին մէջտեղ, ոեւէ անդամի վերջը՝ խօսքը
կ'աւարտեն վերջակէտով մը եւ ուրիշ խօսք մը
կը սկսին: Զ. օր. (կ'ընդգծեմ դիտելի կէտերը
շետեւեալ օրինակաց մէջ.)

And, having prayed together, we
Will go with you along.

Հետեւեալը Worthsworthէն է

Many are the poets that are sown
By Nature; men endowed with highest gifts;

Փոյթ չէ այդ տողերը որքան նշանաւոր եւ տա-
ղանդաւոր բանաստեղծէ մը ստորագրուած ըլ-
լան, Գողթան երգիշները եւ Մեսրոպի դպրոցը
անոնց չեն հաւնիր, ու երբեք այդ օրինակ ոտա-
նաւորում չեն տար իրենց տողերուն: Անոնք
կը նախասիրեն մէկ տողի մէջ խօսք մը աւար-
տել, եւ երբ պատահի օր տօղը ուրիշ տողի մը

Խոսքը ամբողջացնելու ծառայէ, գոնէ ասքողը
Խոսքին բնական մէկ ստորաբաժանումը կը ներ-
կայացնէ: Անոնք երրեք չեն արտադրած, զ. օր.,
այսպիսի տողեր.

Ի վերայ միայ դադասիան
Մ-րի-րորէ ցնձ-ւ-ւ
Խո-շո-ցին ա-մե-ն-յի
Հեմ-ն-ո-ս-ս-ս-ս-ս-ս-ս-ս
Յ-ր-ե-ե-ւ ըն-ի-ո-ցե-ա-ւ հա-ս-ի-ն...

Անոնց տողերն սապէս են.

Ի վերայ միայ դադասիան մ-րի-րորէ
Խո-շո-ցին ցնձ-ւ-ւ ա-մե-ն-յի հեմ-ն-ո-ս-ս-ս-ս-ս-ս
Ա-ր-ե-մ-ո-ր+ յԱ-ր-ե-ե-ւ ըն-ի-ո-ցե-ա-ւ հա-ս-ի-ն
Ք-ո-ր-ո-ն-է-ւ յա-դ-ի-ո-դ-ի-ս զ-շ-ն-ո-ւ դ-ե-ս-ս-ն-ի-ն:

Մեսրոպ չպիտի հաւներ մեր ժամանակա-
կից բանաստեղծութեան սա ոտանաւորումին,
թարգմանութիւն մը Ալֆրէտ տը Վինեիի գե-
ղեցիկ մէկ քերթուածին որ վերջերս երեւցաւ
“Դաշինք ո/ մէջ (4—4—4)

... Այլ ո-ն-ի մ-ջ | է-ի-ն ի-ո-ր-ո-ն-ի | ս-ս-տ-ե-ա-լ-ե-ր,
Տի-ր-ը յ-ա-ն-ի-ն | մ-ո-ն-ե-ր-ո-ն ո-յ-է | զ-ե-ս-ը-ս-ս-ս-ս-ս-ս-ս-ս
Ո-ը-ր-ի-ն մ-ո-ր-ո-յ-յ | յ-ա-ր-օ-ր-է-ն լ-ը-ս | ե-լ-ծ հ-ը-ի-ն,
Ի-ն-ը-է-ս հ-ը-ի-ս- | յ-ի-ք-ի-ո-ո-ո-ո- | ն-յ-է ե-ր-ի-ն:
Ա-յ-լ ս-ե-ս ս-ո-յ մ-ը | մ-ո-ն-ը-ը-ը ո-ո-յ-ի-ն | ո-յ-է ո-յ-ը-ի-ն
Յ-ր-ո-ք-ո-ք ե-ր | ա-ն-ո-դ-ո-դ-ի-ն | զ-ը-յ ո-յ-ն վ-ո-ր-ի-ն,
ե-ւ ա-յ-լ-ն:

Այս օրինակն ալ կը ցուցնէ թէ հազիւ
կարելի է բազմանդամ տողերով քերթուած մը

շատ առաջ տանիլ առանց արուեստակեալ անդամատութեանց բոնադատուելու, նշն իսկ երբ Մեսրոպ Նուպարեանի պէս հմուտ ու փորձ գրիչ մ'է փորձն ընողը: Բոնազբօսիկ է բաժնել նաև ասդրութիւնը իր խնդրէն եւ տարբեր անդամներու մէջ զետեղել զանոնք: Թանձըր +օղին | պէս այրիի. — Անտառին | գրայ այն վայրի:

Մեր նախնեաց արուեստին ու մեր լեզուին կազմին համաձայն՝ յօրինելով այդ տողերը երկանդամ, կարելի էր հեշտիւ տալ քերթուածին բնական ու աղուոր խաղացք մը. զ. օր. 6—6.

Ուշ առ հըմայլ ամպէր | հանդոյն այրէն +օղին,
Զուինը անդառուն | ի՛ընէն ակրաքին:

Հարկաւոր է հոս նկատել թէ երբ տողերը երկայն են, անոր երկու անդամները հեշտիւ կընան ներկայացնել խօսքին երկու բնական ստորաբաժանումները, մինչ կարճ տողերը, հետեւապէս կարճ իմաստները, այդ դիւրութիւնը չեն ընծայեր: Գաւառական երգերու կարճ տողերը 4—3, 3—4, 3—5, 2—5, 4—4 չափերով են յաճախ, որոնց մասին Հայր Սահակեան կ'ըսէ թէ առանց անդամութեան են, “Դրութիւն մը, կ'ըսէ, որուն գոյութիւնը արդէն Պ. Լեռնեան ապացուցած է Աղհաբեկան Հանդէի մէջ ո ապացուցումը ինծի անծանօթ կը մնայ, սակայն կը կռահեմ որ թիւրիմացութեան մը վրայ հիմնուած ըլլայ: Ըստ իս, տաղաչափեալ բանաստեղծութեան տողը — ի բաց ա-

ուեալ այն կարծ խօսքը որ երբեմն իբրեւ մաս-
նաւոր կարեւորութիւն ունեցող վերջաւորու-
թիւն կամ յաւելուած կը դրուի — պէտք է որ
այս կամ այն կերպով անդամատուած ըլլայ,
առանց որուն չի կրնար խաղացք ունենալ։ Իրաւ
կը գտնուին չորեքոտնեան եւ հնգոտնեան ոտա-
նաւորներ, սակայն անոնք աւելի մանկական խա-
ղալիկներ են քան քերթուածներ։ Այսպէս է,
զ. օր. գաւառական խաղն

Հուսա եղիկ,
Հուսա մեղրիկ,
Հուսա վազէ,
Հուսա ուտէ։

Նաեւ հետեւեալը, ոչ նուազ խաղլիկ,

Ճակտիկն անբիծ.
Վարդկունքն այտից,
Ողջ իսկ մարմինն
Է իմ զարմին։

Գաւառական ճշմարիտ բանաստեղծու-
թեան մը տողերն, նաեւ ամէնէն կարձերը, ու-
նին երկու անդամ, թէեւ փոքրիկ, եւ ունին
երկու հռետորական շեշտ, ըստ այնմ, թէեւ
անդամները հաւասար վանկով չեն, զ. օր.

3—4. Գէլ՛-ն ուրն | արէ- լունի,
3—5. Աղուորին | քէլէրն է շունէն.
2—5. Գէր | քէլէրն էրնայ,
3—5. Աղուորին | հողին չ ես-էն։

Առաջին ու երրորդ տողերը եօթնոտեան, երկրորդ ու չորրորդ տողերը ութոտնեան են: Սակայն, հակառակ այդ անհաւասարութիւններուն, տողերը երկուութիւն մը ունին, շեշտի ու շարժումի կողմէ, եւ շնորհալի են բանաստեղծական ոգւով, երեւակայութեան ոյժով եւ ձշմարտութեամբ:

Ուրեմն ինչպէս որ եռանդամ ու քառանդամ տողերը օտար են բնիկ հայ տաղաչափութենէ, նյուպէս բնաւին առանց անդամատութեան տողերը զուրկ են ձշմարիտ տաղաչափութենէ:

Հայր Սահակեան անձիշդ կը համարի շեշտի մասին իմ այն հաստատումը թէ “ամեն անդամ հուետորական շեշտ մը ունի,, եւ թէ “հիմնական գաղափարներ արտայայտող բառերն միայն կ'ընդունին հուետորական շեշտը:” Ինքը կը կարծէ թէ “շեշտը գաղափարի կարեւորութեան հետ այնքան վերաբերութիւն չունի որքան քերականական աղերսներու:”

Նախ բացատրեմ թէ ինչ է հուետորական շեշտին տարբերութիւնը քերականականէն: Քերականական շեշտ ըսելով կը հասկնամ այն զոր բառի մը, առանձին առած, կու տանք, եւ որ հայերէնի մէջ բազմավանկներուն վերջին վանկին վրայ կը դնենք, ինչպէս էրի՛ն, ձէրանք, ուստանէի՛ն, որ թոյլ շեշտ մ'է: Իսկ հուետորական շեշտն այն է զոր մենք կը դնենք շարադրուած իօսքի մը այլեւայլ բառերուն վրայ՝ աւելի կամ նուազ ուժեղ՝ ըստ պահանջման

իմաստից։ Հռետորականը կրնայ քերականական շեշտին հանդիպիլ կամ ոչ։ Երբ անդամի մը մէջ մէկէ աւելի քերականական շեշտեր գտնուին, խօսքին պատշաճ առողանութիւնը պիտի որոշէ թէ որն ըլլալու է տիրապետող շեշտը, այսինքն հռետորական շեշտը, որմէ կախում ունի բառախումքին արժէքը իրբեւ քերթողական տողի անդամ։ Զօր օրինակ

Ո՛Հ զէսստու-նէտն | իմաստուն իսսունացն,
Ուսոց ու յաղնեաց | նեղդու-նէ-ն է- +ուն:
Ոմն պիտի կարգայ “իմաստուն կուսանացն”

երկու շեշտ եւ երկու անդամ ընծայելով։ ոմն պիտի առողանէ “իմաստուն կուսանացն”, ածականնը շեշտելով։ Ըստ իս, թէ եւ երկու բառերն ալ քերականական շեշտ ունին իրենց վերջին վանկին վրայ, երկուքը միասին մէկ անդամ կը կազմեն եւ շեշտը “կուսանաց”, անկ է։ “Իմաստուն կուսանք”, մէկ բառ կը համարուի, եւ գոյականնը պէտք է առնուլ շեշտը։

Ուսոց ու յաղնեաց | նեղդու-նէ-ն է- +ուն:

Ըստ ոմանց “հեղգութիւն | եւ քուն՝ պէտք է առողանել, երկու անդամ եւ երկու շեշտ ենթադրելով։ Ես մէկ անդամ միայն կը տեսնեմ հոն, եւ հռետորական շեշտը, փոխանակ “հեղգութիւն”, բառին վերջին վանկին վրայ դնելու ուր քերականական շեշտը կը թուի հրաւիրել զայն, կը դնեմ “քուն”, միավանկին վրայ որ քերականական շեշտ չունի։ Երբ երկու

մերձանիշ բառեր մէկ անդամի մէջ քով քովի
դրուած ըլլան, վերջինը ընդունելու է շեշտը,
եւ հսս օրէնքը նոյն է ինչ որ նշանակած եմ
“խաղաց զնաց”ի նման ոճերու նկատմամբ
(էջ 164):

Հայր Սահակեան կը հարցնէ. “Չենք գի-
թեր թէ ինչո՞ւ Տ. Գ. ածականը շեշտէ կը զրկէ
գոյականի մօտ գտնուած պահուն, եւ թէ ինչո՞ւ
այս վերջինին կը վերապահուի շեշտը: Միթէ
չե՞նք ըսեր “Ա-Ա-Ա- արծիւներ, ամենի բալն:”

Ես խօսած եմ ընդհանուր կանոնին վրայ,
թէեւ կանոնը շատ տեղ բացառութիւն կ'ըն-
դունի: Ամեն Հայ կ'ըսէ. “Բարէ իւիսն-ն,” “Բարէ
լուս,” “Ֆելէր Բարէ,” “Ար արջին,” եւ ոչ երրեք
“Բարէ լուս,” եւ այլն: Ածականը կ'առնու շեշտը
այն ատեն երբ հակադրուած ըլլայ ուրիշ ածա-
կանի մը. “Ար արջին,” — “Ա՛, ես Բարէ արջին
եմ:” Եթէ վերադոյն յիշուած օրինակին մէջ
“իւսսադուն իւսսան+ը” “յիւսս իւսսան+ոի հակա-
դրուած ըլլային, պիտի առոգանէինք “իւսսադուն
իւսսան+ուն:

Կարեւոր մասնաւոր կարեւորութիւն ունեցող
ածական մը, գերադրական մը, կրնայ անշուշտ
շեշտ առնուլ. “ամենաչափ արջին,” “ամենամօդ ար-
ժիսնուն:

Զարմանք է որ Հ. Սահակեան քննութեան
կարօտ կը համարի Նաեւ իմ հաստատումը թէ
նախադրութիւնք, շաղկապք, եւ այլն, շեշտ չեն
առնուր: Ասիկա լոկ հայերէնի ինդիր մը չէ, այլ
մարդկային լեզուին ընդհանուր մէկ սկզբունքն

Է: Յիշեալ մասունք բանի շեշտ կրնան առնուլ
միայն արտակարդ բացառութեամբ, այսինքն երբ
հակադրուած ըլլան ուրիշ բառի մը. զ. օր.

Թահուրէն աղի իւցած էն չը պապեանէր.
Թահուրէն աղի իւցած էն, ու աղի:

Այս բացատրութիւններն պայծառ ցոյց
կու տան թէ հայ ոտանաւորը իր շարժման զարկը
հոետորական շեշտէն կ'առնու, ուստի եւ ընաւ-
կան եւ պատշաճ առողանութեան կ'ապաւինի իր
ոտանաւորի խաղացքը զգալի ընելու համար:
Ասկէ աւելի բան մը չըներ շեշտը: Անիկա ան-
դամոց վանկերուն անհաւասարութիւնները
դարմանելու պաշտօն չունի: Շեշտը վանկին
հնչումը կ'երկարէ բայց նպատակը հոետորական
է, իմաստին պայծառութեանը ծառայել, ոչ թէ
վանկերուն հնչումը հաւասարութեան բերել:
Ուստի Հ. Սահակեան կը սխալի այս երեւոյթին
տարբեր մեկնութիւն տալով եւ հայ տաղաջա-
փութիւնը ամառականը անուանելով:

Օրինակի համար առնունք

Ի հօրէ ծահուցոր | Ահուրէն զարդան,
Արդուրունէն արէին | Տէր, իւրէ իւրէ:

Առաջին տողը 13 վանկ ունի, երկրորդը՝
10. երկրորդ տողին առաջին անդամն ունի
7 վանկ, երկրորդը՝ երեք միայն: Հեղինակը
երեք միայն դրած է դիտմամբ, զի՞ սէր, եւ
“փառք”, միավանկները ուժգին եւ երկար շեշտ
կ'առնուն, իրենց իմաստին պահանջն է այդ:

ՏԵՇԵՐ, ՔՄԱՆԿ ՔԵՂ: ՆԵՐՆՊԷՍ Է ԵՐԿԱՆՔՐ ԵՐԿԻՆ
Եւ ԵՐԿԻՐ ՀԸ, ՅՈՐՈՒՄ ԵՐԿԱՆՔՐ, ԵՐԿԱՐ Եւ ու-
ժեղ շեշտ կը պահանջէ, որով ԵՐԿԱՎԱՆԿԸ քա-
ռավանկի կամ հնդավանկի ԵՐԿԱՐՈՒԹԻՒՆ
Կ'առնու:

ԵՐԲԵՇԵՐԵՐ ԵՐՀԻՆ Եւ ԵՐՀԵՐ:

Այսպիսի օրինակները կը ծառային ապա-
ցուցանել միայն թէ մեր նախնիք Ճշմարիտ բա-
նաստեղծներ էին, եւ իրենց տողերը իմաստին
պատշաճեցուցած են: Ուստի պէտք չէ որ անոնց
ընծայենք այդ նպատակին օտար այն դիտումը
թէ թիւ-պակաս անդամները կ'երկարէին որպէս
զի անոնց տեւողութիւնը հաւասարէր խոշոր
անդամներուն: Ատիկա պիտի ըլլար բռնազրոսիկ
Ճիգ մը քանի որ, ինչպէս ըսինք, հայերէնը չէր
կրնար լատին եւ յօյն տաղաչափութեան պէս
ամանակաւոր ըլլալ՝ չունենալով անոնց պէս
սուղ եւ երկար վանկեր:

Անհաւանական չէ որ մեր Գողթան եր-
գիչներու արուեստը նմանութիւններ ունեցած
ըլլայ հնագոյն արեւելեան տաղաչափութեանց,
ինչ որ հետազօտութեան արժանի ինդիր է:
Յայտնի է սակայն թէ Մեսրոպի գպրոցը ազ-
գային, այն է Գողթան վիպասանութեան ա-
րուեստին հետեւած է, եւ ոչ թէ յօյն եւ լա-
տին տաղաչափութեան:

Հայկական իսկատիպ տաղաչափութեան
էական եւ գլխաւոր հանդամանքներն են սեղմ-
ու կոկիկ խօսք, բառերուն եւ իմաստին գիրկընդ-

խառնումն եւ ներդաշնակ միութիւնը, իւրաքանչիւր տողի անկրծատ եւ անխեղ կազմը երկու անդամներով, իւրաքանչիւր անդամի բնական եւ անբոնազբօսեալ շինուածը, իւրաքանչիւր անդամի շնչառորումը հոետորական շեշտով մը, անկախ քերականական շեշտերէն, եւ, իրեւ անդրագոյն գեղեցկութիւն, յաճախ բառերու եւ իմաստներու տողէ տող օղակաւորումն ու թաւալումը, մերթ ընդլայնումով իմաստի, մերթ զուգահեռականութեամբ, մերթ հակազրութեամբ:

Հայ բանաստեղծական հանձարը իր լեզուին ոգւոյն եւ մասնաւորութիւններուն պատշաճող ոտանաւորում մը յօրինած է հիանալի ճարտարութեամբ։ Անվախ կ'ըսեմ թէ անիկա աշխարհի ամէնէն գեղեցիկ տաղաչափութիւններուն առընթեր կրնայ դրուիլ։

Մեր նախնեաց տաղաչափութեան էական հանգամանքները թող մեր ալ քերթողական արուեստին սկզբունքն ըլլան եւ թող հայ ոտանաւորման այդ գերազանցապէս բնական ու գեղեցիկ կերպը մշտնջենաւորի։

Մեր նոր բանաստեղծներն թող զերծանին մանաւանդ յանգերը էական նկատելու նախապաշարումէն որ պատճառ կ'ըլլայ ամէնէն տգեղ եւ ծաղըելու տողերը արտադրելու։ Շատերը կը թուին արդարեւ կարծել թէ երբ տողերը հաւասար ոտքերով եւ յանգով յօրինուին, այդու իսկ գրուածը քերթուած կ'ըլլայ։ Ու յաճախ սարէն ու ձորէն բառեր կը քաշէն կը

բերեն իրենց տողերուն ծայրը կը զետեղեն յանդի սիրոյն համար, եւ ամբողջ խօսքը կը խաթարեն, երբեմն ստիպուելով ըսել ինչ որ բնաւ նպատակ չունէին ըսելու, եւ կը կարծեն բանաստեղծել երբ միայն անիմաստ նմանաձայնութիւններ կը շարեն:

Ամէնէն հիանալի քերթուածները յօրինուած են սակայն առանց յանդի, նոյն իսկ հայ գրողներէ, եւ գերագոյն օրինակ մը ունինք Վահագնի երգին մէջ զոր ստեղծած է հայ բանաստեղծ մը, շատ մեծ բանաստեղծ մը, թերեւս ներկայէս երկու հազար տարի առաջ: Այդ երգը կազմով չնաշխարհիկ, ոչ նուազ սքանչելի է նաեւ իր ոգւովը, իբրեւ գործ ստեղծագործ երեւակայութեան, լի վեհութեամբ, լըջութեամբ, անկեղծութեամբ եւ ճշմարտութեամբ — յատկութիւնները ճշմարիտ մեծ բանաստեղծութեան: Հայ բանաստեղծը հօն կը նկարագրէ թէ ինչպէս երկին ու երկիր երկունք կրեցին դիւցազն մը ծնանելու համար: Այլով բանիւ, կ'ըսէ թէ ամբողջ տիեզերքը ճիգ մը ըրաւ գերագոյն զօրութեան վեհ մէկ արտայայտութիւնը անհատական էակի ձեւով ընծայել մարդկութեան: Իրօք, մեծ մարդը, դիւցազնը, հանճար կոչուածը պտուղն է համայն մարդկութեան բազմադարեան երկունքին եւ ճիգին: Հիները շատ խորունկ մտածողներ էին: Կորերը աւելի գիտութիւն ունին, բայց ոչ աւելի հանճար:

“Երկնէր երկինը մեր բանաստեղծական գրականութեան ամէնէն չքնաղ գոհարն է,

վասն որոյ թելադրած եմ որ ամէն հայ մանուկի
մտաւորական պաշարին մէկ տարրը կազմէ այն,
եւ ամէն հայ մատաղատի սորվի արտասասանել
զայն պատշաճ առոգանութեամբ¹: Պէտք է
ծանր, խոր, հիացող առոգանութեամբ արտա-
սանել զայն եւ շեշտերը երկարել եւ ուժեղ
դնել

Երկնէէէէր երկին եւ երկինք,
Երկնէէէր եւ ծիրանի ծոնվն.

ԵՇըկն ի ծովուն ունէր զկարմրիկ եղէգ-
նիկն.


Ընդ եղեգան փող ծու - ուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոնց ելանէր.
Եւ ի բոցոյն պատանեկինկ վազէր.
Կա հու - ու - ուր հե՛եր ունէր,
Բոնոնց ունէր մօրու - ու - ս.
Եւ աչկու - ունք էին արեգակու - ու - ունք:

Ահաւանիկ քերթուած մը որուն կը պակ-
սին չափի ճշդութիւններն, ինչպէս եւ յանդը,
սակայն ունի իր յօրինուածքին մէջ երկանդամ
տողը, եւ բանաստեղծութեան բարձրագոյն բո-
լոր տիրական գեղեցկութիւնները:

Արդի քերթողը կրնայ չափի ճշդութիւն-
ներ տալ իր տողերուն եւ անդամներուն, ազատ
է նաեւ երբեմն յանդաւոր յօրինել զանոնք,
սակայն պայմանաւ որ էականը չզոհէ չէակա-
նին: Ուեւէ նորագոյն վայելըութիւն զոր կարելի

է աւելցնել հայ տաղաչափութեան վրայ՝ առ անց
վտանգելու անոր հիմնական, դրական սկզբունքը,
ընդունելի է։ Միայն թէ բաւական յստակօրէն
ցոյց տուի, կը յուսամ, թէ մեր հին քերթո-
ղական արուեստին յատուկ է երկանդամ տողը,
իսկ եռանդամն ու քառանդամը շատ վերջէն
մտած են մեր մէջ, ինչպէս յանգը։ Անվերա-
պահօրէն կը մերժեմ բազմանդամ (երկոքէ
աւելի) տողերով տաղաչափելու ճիգը իբրեւ
չհայկական եւ անհաշտ մեր լեզուին ոգւոյն եւ¹
երկար բառերուն։ Զուր վաստակ եւ անօգուտ
տանջանք ըլլալու սահմանուած է 9, 10 վան-
կով տողերը եռանդամ, իսկ 12—15—16
վանկով տողերը քառանդամ յօրինել, այն-
պիսի անդամներով որոնց իւրաքանչիւրը հռե-
տորական շեշտով մը թեւաւորուած ըլլայ եւ²
խօսքին բնական մէկ ստորաբաժանումը ներ-
կայացնէ։

Նկատելով այն յօյժ կարեւոր գերը զոր
բանաստեղծութիւնը միշտ պիտի կրնայ կատա-
րել ժողովուրդ մը ներշնչելու, ոգեւորելու,
առաջնորդելու մէջ, կը մաղթեմ որ բնիկ հայ
տաղաչափութեան արուեստը գնահատող եւ
կիրարկող ճշմարիտ բանաստեղծներ շուտով
երեւան ելին մեր մէջ։



ԵԶԳԱԾԻՆ ՄԱՍՆԱԳԵՐԵՆ

- Ա. Գալէմքեարեա և Հ. Գ. Վ. Ուսումնասիրութիւնը Լեհանայոց դատաստանագրոյն: 1. Պիշոֆ, Լեհանայոց հին իրաւունքը: 2. Գուէր, իրաւունք չայոց: 1890: Էջ 85+59: Փր. 1.25
- Բ. Մէկակվիշեա և Հ. Վ., Ազգաբանութիւն ազն. զարմին Ցիւզեանց: 1880: Էջ 50: Փր. 1.—
- Գ. Տաշեա և Հ. Յ., Ազաթմանգեղոս առ Թէորգայ ասորի եպիսկոպոսին եւ ուսումնասիրութիւն Ազաթմանգեղեայ գրոց: 1891: Էջ ԺԱ+159: Փր. 1.25
- Դ. Տան Դ., Երեւելեան Հայք ի Պուբովինա: Թրգմ. Հ. Գ. Վ. Գալէմքեարեան: 1891: Էջ 79: Փր. -85
- Ե. Տաշեա և Հ. Յ. Վ. Վ., Ուսումնասիրութիւնը ՍույնԿալվատենեայ Վարուց Աղեքսանդրի: 1892: Էջ Դ+272: Փր. 3.—
- Զ. Տըվշէ Ա. եւ Գ. Փիսոն, Ուղեւորութիւն ի Փոքր Ասիա: Թրգմ. Հ. Յ. Վ. Վ. Տաշեան: 1892: Էջ 82: Փր. 1.—
- Է. Մառ Ն., Ամառնային ուղեւորութիւնից դէպ ի չայս: Թրգմ. Ռ. Անդիեան: 1892: 89: Փր. 1.25
- Ը. Կառորիէր Ա., Նորագոյն աղքեղք Մովսիսի Խորենացւոյ: Հտ. Ա.: Թրգմ. Հ. Յ. Վ. Վ. Տաշեան: 1893: Էջ Ժ+51: Փր. 1.—
- Թ. Գալէմքեարեա և Հ. Վ., Պատմութիւն Հայ լրագրութեան: Հտր. Ա. 1794—1860: (1 լրասնկարով:) 1893: Էջ 232: Փր. 2.50
- Ժ. Կոմիրին Փո. Կ., Քննութիւնք գրոց Դաւթի Ասյաղթի: Թրգմ. եւ յաւ. Հ. Յ. Վ. Վ. Տաշեան: 1893: Էջ Ե+92: Փր. 1.25

- ԺԱ.** Գովիդիկեան Հ. Գ. Վ., Հայք յԵղիսաբեթու-
 պոլիս Դրանսիլուանիոյ 1680—1779: (1 գըն-
 կատիպ.) 1893: Էջ Ժ+533: Փր. 4.50
- ԺԲ.** Խաչաթեան Գ. Ի., Զենոպ Գլակ, Տամեմատական
 ուսումնասիրութիւն: 1893: Էջ Ջ+78: Փր. 1.—
- ԺԳ.** Տէր-Մովսիսիան Փ., Հայ զիւղական տունը:
 Թրգմ. Հ. Բ. Վ. Պիլէղիկծեան: (6 տիտլէ. 55
 պտկ.) 1894: Էջ Ը+103: Փր. 2.—
- ԺԴ.** Կարոիկին Ա., Նորագոյն աղքեռք Մովսիսի Խորե-
 նացւոյ. Հոր. Բ. կամ Յաւելուած: Թրգմ. Հ. Յ.
 Վ. Տաշեան: 1894: 8^o Էջ ԺԱ+43: Փր. 1.—
- ԺԵ.** Տաշեան Հ. Յ. Վ. Վ., Ուսումնասիրութիւնը հայերէն
 փոխառեալ բառից: Ա.՝ Հ. Հրւաշման, Սեմիկան
 փոխառեալ բառեր հին հայերէնի մէջ: Բ.՝ Քրոքէ-
 ման Կ., Յունական փոխառեալ բառեր հայերէնի
 մէջ: Գ.՝ Հ. Հրւաշման, Հայկական Յատուկ անուանը:
 1894: Էջ Թ+145: Փր. 2.—
- ԺԶ.** Տաշեան Հ. Յ. Վ., Մատենագրական Մանր
 Ուսումնասիրութիւնը. Մասն Ա: Ա-Զ. Նեմիսիոն,
 Պրոկր Դիաղոլոս, Խոսրովիկ, Գիրք Հերձուածոց,
 Պրոկր եւ Սեկոնդոս: 1895: Էջ ԺԲ+296:
Փր. 3.60
- ԺԷ.** Տաշեան Հ. Յ. Վ., Հայկական աշխատսիրութիւնը
 հայագէտ Պ. Փէթթէրի, ամփոփուած եւ թարգմ.
 ծանօթութեամբը: 1895: Էջ Թ+202: Փր. 2.50
- ԺԸ.** Տիարեան Կ., Սեւ ծովու ոռւական եզերը:
 1895: Էջ 92: Փր. 2.—
- ԺԹ.** Գովիդիկեան Հ. Գ. Վ., Դրանսիլուանիոյ Հայոց
 Մետրապոլիսը կամ Նկարագիր Կերլա Հայաբա-
 ղաքի ի գիր եւ ի պատկերս: 1896: Էջ Թ+352:
Փր. 3.60
- Ի.** Տաշեան Հ. Յ. Վ., «Ղարդապետութիւն առա-
 քելոց, անվաւերական կանոնաց մատեանը. Թուղթ
 Յակոբայ առ Կողբատոս եւ Կանոնը Թաղդէի:
 1896: Էջ Թ+442: Փր. 6.—
- ԽԱ.** Տոմաշեկ Վ., Սասուն եւ Տիգրիսի աղքեքաց
 սահմանները: Պատմական եւ տեղագրական հե-

- տագօտութիւն: Թրգմ. չ. Բ. Պիլէզիկծնան: 1896: Էջ Է+62: Փր. 1.—
- հԲ. Կարդիկը Ա., Աբգարու գրոյցը Մովսէս Խորենացոյ Պատմութեան մէջ: Թրգմ. չ. Գ. Վ. Մէնէվիշնան: 1897: Էջ Ժ+107: Փր. 1.50
- հԳ. Յովանան և անձնան Հ. Վ. Վ., Հետազօտութիւնք նախնաց ուսմօրէնի վրայ: Ուսումնասիրութիւնք եւ բաղուածներ: Մասն Ա. Ռամզօրէն մատնագրութիւնք: Տետր Ա: 1897: Էջ Ը+272: Փր. 4.—
- հԴ. Յովանան և անձնան Հ. Վ. Վ., Հետազօտութիւնք նախնաց ուսմօրէնի են: Տետր Բ: 1897: Էջ Ա-Ը: 273—522: Փր. 3.—
- հԵ. Գեղեկը Հ., Համառու պատմութիւն Հայոց: Թրգմ. չ. Գր. Վ. Գալէմբեարեան: Յաւելուածք 1. Յանկ Հայոց կոտորածներու առթիւ լրս տնասծ գրքերու: 2. Գաւազանազիրը Կաթողիկոսաց եւ Պատրիարքաց Հայոց: 1897: Էջ Ը+130: Փր. 1.50
- հԶ. Մէկէվիշնան Հ. Գ. Վ., Գիրք (կամ՝ յօդուած) գրելու արուեստը: Յաւելուածք Գիրք կարդալու արուեստը: 1898: Էջ Է+118: Փր. 1.25
- հԷ. Խաչաթեան Գ. Ի. Արքայի առաջնացու նորագոյն աղքիւների մասին քննադատական ուսումնասիրութիւնք: 1898: Էջ Է+53: Փր. 1.—
- հԸ. Տաշեան Հ. Յ. Վ., Ակնարկ մը հայ նազարութեան վրայ: Ուսումնասիրութիւն Հայոց գրչութեան արուեստին: (10 զնկատիպ պատկերով:) 1898: Էջ ԺԱ+202: Փր. 2.50
- հԹ. Դադիան Յ. Յ., Փ. Բիւզանդացի եւ իւր պատմութեան խարդախողը: Քննութիւնն Մ. Խորենացու աղքիւների մասին: 1898: Էջ Թ+175: Փր. 2.50
- Լ. Մանուկանց Լ., Հայերէն բարբառախօսութիւն: Թրգմ. ի ուսւելու: Հ. Գ. Վ. Մէնէվիշնան: 1899: Էջ Է+26: Փր. — 50
- ԼԱ. Ջունեան Հ. Յ. Վ., Հայր ի Զմիւռնիա եւ ի շրջակայս: Հատոր Ա. Զմիւռնիա եւ Հայր. (պատկերազարդ:) 1899: Էջ ԺԲ+369: Փր. 5.—

- լ.թ. Քօնեամ Հ. Յ. Վ., Հայր ի Զմիւռնիա ու ի շրջակայս: Հատոր Բ. Զմիւռնիոյ վիճակին զվասւորքաղբներն ու Հայր. (պատկերազարդ:) 1899: Էջ Ծ+161: Փր. 2.50
- Լ.թ. Գովորիկեամ Հ. Գ. Վ., Հայր յԵղիսաբեթուալովի Դրանսիլուանիոյ. Բ. Հոր. 1780—1825: 1899: Էջ Է+554: Փր. 5.—
- Լ.թ. Գագամձեամ Յ., Եւղոկիոյ Հայոց զաւառաբրառը: 1899: Էջ Է+120: Փր. 1.—
- Լ.թ. Կարորիկը Ա., Եեթանու Հայաստանի ութ մեհեաններն Ազաթանգեղոսի եւ Մ. Խորենացւոյ համատ: Թրգմ. Հ. Յ. Վ. Տաշեան (1 քարտէզով): 1899: Էջ 43: Փր. —.70
- Լ.թ. Տաշեամ Հ. Յ. Վ., Ժողովածոյք առակաց Աւանայ, ըստ Ն. Մատի, տեղեկատուութիւն ու քաղուածըներ: 1900: Էջ ԺԱ+193: Փր. 2.50
- Ա. Տաշեամ Հ. Յ. Վ., Մատենագրական Մանր Ուսումնասիրութիւնք. (տես Ժ.Ձ.՝) Մասն Բ: Է-Ժ Խիկար եւ իւր իմաստութիւնն, Ազապետոս եւ իւր Յորդորականց առ Յուստինիանոս, Թղթակցութիւն Արգարու եւ Քրիստոսի ըստ Նորագիւտ արձանագրութեան Եփեսոսի, եւ Գէորգայ Պիսիդեայ Վեցօրնայր: 1901: Էջ ԺԲ+384: Փր. 4.50
- Լ.թ. Տէր-Պողոսեամ Գ.Ի., Նկատողութիւններ Փաւատոսի Պատմութեան վերաբերեալ: 1901: Էջ Հ+110: Փր. 1.50
- Լ.թ. Վերքը Ս., Արարատը Ս. Գրոց մէջ: Թրգմ. Հ. Բ. Պիլէզիկծեան: 1901: Էջ Ե+77: Փր. 1.—
- Խ. Մանտաշեամ Յովսէփ Վ., Ասորեստանեայ եւ Պարսիկ սեպագիր արձանագրութիւննը կամ որոնք նախրի-Ուրարտու աշխարհին պատմութեան կը վերաբերին: 1901: Էջ 262: Փր. 4.50
- Խ.Ա. Խաչաթ Խանց Բագրատ, Հայ ժողովրդական զիւցազնական վէպը: 1903: Էջ Հ+72 Փր. 1.—
- Խ.Բ. Մէկնէվիշեամ Հ. Գ. Վ., Արդի Եղագուազութիւնը: Հոր Ա.: 1903: Էջ Հ+204: Փր. 3.—

- ԽԳ.** Մարկոս Արտ Յ., Հայ Բդեաշխը: Թրգմ. Հ. Թ.
Կէտիկեան: 1903: Էջ 39: Փր. — 75
- ԽԴ.** Գեղցէր Հ., Սկզբնաւորութիւնը Բիւզանդեան բա-
սակաթեմերու գրութեան (Քարտէզով): Թրգմ. Հ.
Գ. Գարանֆիլեան: 1903: Էջ Է+83: Փր. 2.—
- ԽԵ.** Կիւլէսէրեան Բ. Վ., Ժովք, Ժովք-Տլուք Եւ-
Հոռմ-Կլայ, պատմական Եւ տեղագրական ուսում-
նասիրութիւն: 1904: Էջ Ը+117: Փր. 1.50
- ԽԶ.** Կիւլէսէրեան Բ. Վ., Կոլուտ Ցովհաննէս Պատ-
րիարք. պատմագրական Եւ բանասիրական ուսում-
նասիրութիւն: 1904: Էջ ԺԴ+227: Փր. 3.50
- ԽԵ.** Պեդերսը Հ., Նպաստ մը հայ. լեզուի պատ-
մութեան: Թրգմ. Հ. Գ. Գարանֆիլեան: 1904:
Էջ Ը+87: Փր. 1.25
- ԽԸ.** Տեր-Մկրտչեան Գ. և Աճառեան Հ. Յ.,
Քննութիւն Եւ համեմատութիւն Եղնէայնորագիւտ
ծեռագրին: 1904: Էջ Է+105: Փր. 1.50
- ԽԹ.** Գովրիկեան Հ. Գ. Վ., Հայք յԵղիսաբեթուպոլիս
Գ. Հոր. 1825-1904: Էջ Ժ+658: Փր. 7.—
- Ժ.** Շարէք Մ., Հայաստան, Քրդաստան Եւ արև-
մտեան Պարկաստան քաքելական-ասորեստանեայ
սեպագրերու համաձայն: Թրգմ. Հ. Բ. Պիլէզիկ-
ծեան: 1904: Էջ Է+222: Փր. 3.—
- ԺԱ.** Խաչաթեանց Գր., Հայ Առշակունիք ըստ
Մովս. Խորենացւոյ, կամ նոր ուսումնասիրու-
թիւններ Մովս. Խորենացւոյ մասին: Թրգմ. Ար-
սէն, Ս. Սիմոնեանց: 1906: Էջ Ը+124: Փր. 1.50
- ԺԲ.** Պեդերսը Հ., Հայերէն Եւ դրացի լեզուները:
Թրգմ. Հ. Թ. Կէտիկեան: 1907: Էջ ԺԱ+257:
Փր. 5.—
- ԺԳ.** Հիւրշման Հ., Հին Հայոց տեղւոյ անունները:
Թրգմ. Հ. Բ. Պիլէզիկծեան: 1907: Էջ ԺԶ+443:
Փր. 7.—
- ԺԴ.** Պեդերսը Հ., Հին հայերէնիցուցական դերանուն-
ները: Թրգմ. Հ. Յ. Տաշիան: 1907: Էջ Է+90
Փր. 2.—

- ԺԵ. Գալէմջեառեամ Հ. Գ. Վ., Կենսագրութիւն
Սարգս Արքևպիսկոպոսի Սարաֆեան եւ ժամա-
նակին հայ կաթողիկեայք: 1908: Էջ ԺԴ+433:
Փր. 5.—
- ԺԶ. Աճառեամ Հ., Հայերէն նոր բառեր Նորագիւն
Մնացորդաց զրոց մէջ: 1908: Էջ 38: Փր. —.60
- ԺԷ. Կիւշէսէրեամ Բ. Ժ. Վ., Եղիշէ, ընսկան ու-
սումնասիրութիւն: 1909: Էջ ԻՀ+458: Փր. 7.—
- ԺԸ¹. Ակիմնեամ Հ. Ն., Տիմոթէոս Կուզ հայ մա-
տենագրութեան մէջ: Էջ 1—60:
- ԺԸ². Աճառեամ Հր., Հայերէն նոր բառեր Տիմոթէոս
Կուզի Հակածառութեան մէջ: 1909: Էջ 61—106:
Փր. 1.50
- ԺԹ. Ակիմնեամ Հ. Ն., Զաքարիա Եպ. Գնունեաց
եւ իւր տաղերը: 1909: Էջ ԺԲ+87: Փր. 1.—
- Կ. Ակիմնեամ Հ. Ն., Կիւրիոն Կաթողիկոս Վրաց:
1910: Էջ ԻՀ+315: Փր. 5.—
- ԿԱ. Մէմէլիշնեամ Հ. Գ. Ժ. Վ., Հայերէն լիզուի
ուղղագրութեան ինդիրը: 1910: Էջ 73: Փր. 1.—
- ԿԲ. Գիւռենը իւր քննչ., Բիւզանդիոն եւ Պարսկաստան
եւ անոնց զիւանագիտական եւ ազգային-իրաւա-
կան յարաբերութիւնները Յուստինիանու ժամա-
նակ: Թրգմ. Հ. Հ Համբարեան: 1911: Էջ Ը+162:
Փր. 2.50
- ԿՑ. Սամուելնեամ Խ., Միսիթար Գօշի Դատաս-
տանագիրըն ու հին Հայոց բաղաքացիական իրա-
ւունքը: 1911: Էջ ԺԲ+344: Փր. 5.—
- ԿԴ. Առաքելնեամ Հ., Պարսկաստանի Հայերը, Նրանց
անցեալը, Ներկան եւ ապագան: Ա. 1911: Էջ Ը+97:
Փր. 1.50
- ԿԵ¹. Յովաննեամ Հ. Վ. Վ., Միջնադարեան ազ-
գային տաղաշափութիւն ուամկախառն. Էջ 1—48:
- ԿԵ². Ակիմնեամ Հ. Ն., Յովսաթան նաղաշ եւ նաղաշ
Յովսաթանները եւ իրենց բանաստեղծական եւ
Նկարչական աշխատութիւնը: 1911. Էջ 49—117:
Փր. 1.50

Կ. Մ է ն ե լ ի շ ն ա ն Հ. Գ. Ժ. Ա. Գրիգոր Մա-
գիստրոսի “Գամազուականի,, ամբողջական լու-
ծումը: 1912: Էջ Ժ.Ա+162: Փթ. 150

Կ. Գ ա բ ր ի կ լ ի ա ն Դ ե տ. Մ. Ս., Ակնայ Գա-
ւառաբարբառը եւ Արդի Հայերէն լեզուն: 1912:
Էջ Ե.Ա+416: Փթ. 6.—



